

ԱՐԵԱԻԻՐ ՇԻՐԱԿԵԱՆ

ԿՏԱԿՆ

ԵՐ

ԵՎՅՈՏՈՒՆԵՐՈՒՆ

գ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Երեւան 1991

**ԳՄԴ 63.3 (24) 52
Ը 642**

ISBN 5-8079-0326-9

Այս տպագրությունը հրատարակվության Այոն և Հայաստանի Հանրապետության Անկախությունը:

Շիրակյան Ա

Ը 642 Կտակն եր Հակատակներուն: – Եր. Աղյանա, 1991.

Այս գիրքը հուշեր է: Հուշերը մի մարդու, որի անունը իր ուժույն տեղն ունի Սողոմոն Թեհերյանի, Միսաք Թորլաքյանի, Արամ Երկանյանի եւ այլոց կողքին:

Մեծ Վրիժառուն պարզ մատչելի լեզվով վերապատմում է իր հոգեկան ապրումները, ընթերցողին ականատես դարձնելով հայոց ցեղասպանությունը հղացած ճիվաղների ահաբեկմանը:

**Ը 0503020913
734(01)91**

ՓՈՔՐԻԿՆԵՐ

ԱՐՕ ՈՒՆՃԵԱՆ

Համազգայինի Ն. Փալաթեատր ձեմարտեան

Ե 1

ԱՐՕ ԳԱՀՎԵՃԵԱՆ

Հարփսիմեանց վարժամէն

ԱՐԾԱԿԻՐ ԸԻՐԱԿԵԱՆԻ

«ԱՏԱԿՆ ԷՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ»

գիրքի Բ. հրատարակութիւնը

կը ձօնեն

ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐՈՒՆ

Ա. ՇԻՐԱԿԵԱՆԻ ՄԱՍԻՆ
ԵՒ
ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԸ

ԱՐԺԱԿԵՐ ՇԻՐԱԿԵԱՆ

ՀԱՄԵՍ, ԿԱՐԴԱՊԱՀ ՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ

Արշակիր Շիրակեանի խիտ կենսագրականը իր տեղը ունի իր իսկ հեղինակութիւնը եղող «Կտակն էր նահատակներուն» գիրքին սկիզբը, հակառակ ընթերցումէն իսկ ի յայտ եկող այն իրողութեան, որ իր եւ ուեւ մարդու, նոյնիսկ քանի մը մարդերու կեանք լեցնող, իմաստաւորող ու արժեւորող սխրագործութիւնները իրենց բաւականաչափ մանրամասնութիւններով տրուած են նոյնինքն իր կողմէ: Այսուհանդերձ, դէպքերն ու իր ապրումները տալով մէկտեղ, Ա. Շիրակեանի խառնուածքով անձ մը ինքնիրեն պիտի չքոյլատրէր եւ չէ թոյլատրած աւելին ըսել ինքնիր մասին եւ պարտականութիւնը կատարած մարդու խղճի հանգստութեամբ եւ գիտակցութեամբ, գիրքը աւարտած է հոն, ուրկէ կը սկսի անձնական կեանքը: Աւելի եւ աւելորդ ոչինչ՝ ինք իր մասին:

* *

Արշակիր Շիրակեան ծնած է Պոլիս, 1900ին: Կամ, հաւանաբար 1899ի վերջին օրը, Կաղանդի օրը, 31 Դեկտեմբերին, որովհետեւ, Սայիտ Հալիմի դէմ Վճիռի գործադրութենէն վերջ, իր Հոռոմէն մեկնումը եւ Վիեննա ժամանումը նկարագրելէ ետք, կը գրէ.— «Հետեւեալ օրը Կաղանդ էր եւ ծընընդեանս տարեղարձը տօնեցինք խնճոյքով: Այնքան երգեցինք, պոռացինք-կանչեցինք եւ աղմկալից ծիծաղեցանք, որ խեղճ վիեննացիք մեկ աղմկարար իտալացիներու տեղ դրին ու իտալացի մկրտեցին»: Մէկ օր առաջ կամ ետք բնականաբար ոչինչ կը փոխէ տարիքէն, հետեւաբար Շիրակեանի ծը-

Ալնդեան թուականը ընդունուած է 1900ը (ուրեմն, կարելի է ըստ, 1 Յունուար 1900):

Հիրակեանի ծննդեան ու յատկապէս անուանակոչութեան պարագաներու մասին վկայութիւն մը կը բերէ ուրիշ արդարադատ մը՝ Տաճատ Թերեմմէկեան, որ կը գրէ:

«1890ական թուականներուն, հայրս Պոլիս կը գտնուէր: Հոն էր նաեւ Արշաւիրի հայրը, որոնք մօտիկ բարեկամներ են եղած: Երբ Արշաւիրին հայրը կ'ամուսնանայ՝ հայրս կ'ըլլայ կոյզին կնքահայրը:

Քանի մը տարի ետք. լոյս աշխարհ կ'իյնայ Արշաւիրը: Եւ հայրս, իբրեւ կնքահայր. մէկողի կը իրէ աստուածաշնչական երկարաւուն: Աբրահամ Քրիստոսառուր անունը, զոր կ'ուզէին տալ նորածինին, մի պահ կը նայի երեխային դէմքին, իոն կը նշմարէ կայծակնային ճառագայթ մը եւ փոքրիկը կ'անուանէ Արշաւիր, որ պահլաւերէն կը նշանակէ առիւծասիրա:

Այդ օրէն արդէն կ'որոշուի Արշաւիրի ապագայի գործունէութիւնը»:

Փոքրիկն Արշաւիրը հասակ կը նետէ Պոլսոյ հայաբոյր միջնավայրին մէջ, ուր կը ստանայ ապգայնաշունչ կրրութիւնը: Հայաշունչ ապգայնականութեամբ կը բրծուի յատկապէս իր պատանի տարիքին, Առաջին աշխարհամարտի տարիներուն, դաշնակցական մտաւորականներու եւ գործիչներու ժամադրավայր դարձած ընտանեկան յարկին տակ: Արդարեւ, պատանի Արշաւիրը իրենց տան միջավայրին շնորհիւ ականջալուր կ'ըլլայ իր տարիքին համար տակակին կանխահաս խօսակցութիւններու, որոնք կը դրոշմեն իր միտքն ու հոգին եւ զինչ ժամանակէն առաջ կը հասունցնեն: Ոչ թէ մակերեսային այլ իրացուած, մարսուած հասունութիւն մը, որ հետագային մեծապէս պիտի սատարէ իր կեանքի ընթացքին: Որովհետեւ իրենց «տունը ժամադրավայր դարձած էր բարձրագոյն ուսում ստացած դաշնակցական մտաւորականներու եւ շարք մը գործիչներու, որոնք յաճախ կը հաւաքուէին, խօսելու եւ վիճելու համար օրուան դէպքերուն շուրջ, հետեւութիւններ հանելով կամ եկրակացութիւններու յանգելովք: Անկիւն մը, բազմոցին վրայ խելօք մը նստած, ժամերով մտիկ կ'ընէի այդ վիճաբանութիւնները, որոնք երբեմն կը տաքնային: Ոմանք



ԱՐԵՍԻՔ ՇԵՐԱՄԱՆ

յուսալից էին առագայի մասին, ոմանք ալ յոռետես: Բայց մէկ կէտի վրայ համաձայն եւ համախոհ էին՝ ծառայել մտահոգութեան մատնուած ժողովուրդին, կուսակցական կարգապահութեամբ եւ նուիրումով»:

Այսպիսի միջավայրի մէջ ապրող պատանիին կը վստահէին ոչ միայն իրենց տունը բաքնուած փախստականներուն համար լուրեր ու տեղեկութիւններ հաւաքելու գործը, այլ նաև, աւելի ետք, զէնքեր փոխաղբելու կամ պահելու գործերը:

Զինադադարէն ետք կ'աշխատի հանրակառի սպասարկութեան մէջ, ուր, իր ճարպիկութեան շնորհիւ աւելի քան օրապահիկը կը շահի եւ միաժամանակ կը շարունակէ տեղեկութեանց հաւաքման գործը, ինչպէս նաև ամէն հաւանականութեանց պատրաստ ըլլալու նախատեսութեամբ շարունակուող զէնքերու տեղափոխութեանց ու մթերման, աւելին՝ թուրք վինուորներէ զէնքերու գնման գործերը, անցընելով վտանգաւոր պարագաներ:

Հայութեան հանդէպ գործադրուած բալանի, տարագրութեան, բռնագաղբի ու ջարդերու մասին բուրք շրջապատէն լսածներէն իր տպաւորութիւններու մէկ մասը կ'արձանագրէ հետեւեալ ձեւով.—

«Անատոլուցիներէն ոմանք երբեմն ուրիշ բաներ կը պատմէին, ինչ որ մեծապէս կը հետաքրքրէր զիս. ականչ կը կտրէի. մարդիկը կը պատմէին դրուագներ հայերու տարագրութենէն. թէ ինչպէս ոստիկաններն ու ժանտարմները զանոնք հաւաքած ու խումբ խումբ քշած էին դէպի անծանօթ վայրեր, այրերը կիներէն ու երախաններէն զատելով. եւ թէ ինչպէս իրենք ալ առիբներէն օգտուելով, տիրացած էին այդ կեաւուրներու տունին-տեղին, ինչքերուն եւ հարստութեան: Ասոնք կը պատմէին այնպիսի հաճոյքով եւ այնքան բնական բան մը ըրածի պէս... «Հայերու կոտորածի պատմութիւններ եւս պատմեցին, ամենայն բնականութեամբ, կարծես ոչխար մորթելու պարագայ մը պատմած ըլլային: Լսողները նոյն հաճոյքը կ'ունային»:

Պատերազմի տարիներուն անմարդկային նման արարքներու միայն արձագանգներուն ականջալուր եղած Արշակից՝ երբ նոյնինքն դերակատարներու իսկ բերնէն կը լսէր այս



ԱՐԺԱԿԻՐ ՇԻՐԱԿԵԱՆ ՍԱՆ ՓԱՌԻԼՈՅԻ
ԱԳՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ ՑՈՒՇԱՐՁԱՆԻՆ ԱՌԴԵՒ (1968)

պատմութիւնները ու մանաւանդ կը հաստատէր պատմողներուն եւ ունկնդիրներուն «բնականոն» ընթացքը, մինչ իր հոգին կը խոռվէր, կ'ընդվկէր, կ'ըմբռստանար, բնականաբար կը սնանէր Վրէժխնդրական ոգիով ու ձգտումով։ Ընտանեկան ու ընկերային նման դաստիարակիչ միջավայրի մէջ մեծ-

ցած հազիր երիտասարդ Արշակրին համար չէր կրնար ուրիշ կերպ ալ ըլլալ: Զգացական ու մտածողական բնական հակագղեցութիւն մը:

Երբ < Յ. Դաշնակցութեան Պատասխանատու Մարմինը կ'որոշէ, կը ծրագրէ ու կը սկսի գործադրութեան դնել հայկական ցեղասպանութեան պատասխանատուներն ու դերակատարները պատժելու աշխատանքը, հազիր քսանամեայ Արշակրը կը ներկայանայ Պատասխանատու Մարմին, որուն անդամներու մեծ մասը իրեն ծանօթ էին իրենց տան միջավայրէն եւ կը խնդրէ իրեն յանձնել մատնիչ Վահէ Իհսանը պատժելու գործը: «Հատ վերապահութեամբ նկատի առած էին առաջարկս: Տարիքս փոքր էր եւ անփոք կը գտնէին զիս ու կը կասկածին յաջողութեան մասին: Բայց երեւի ուզեցին փորձել եւ շաբաթ մը միայն պայմանաժամ տուին»: Դաւանափոխ Վահէ Իհսանը պատերազմի եւ զինադադարի այդ տարիներուն իր ցուցմունքներով եւ մատնութիւններով եւ Արշակրենց տան քանի մը խուզարկութիւնները ինք առաջնորդած ըլլալով, աւեր գործած էր Պոլսոյ հայութեան կեանքին մէջ:

Հակառակ արձանագրուած եւ պատճառները բացատըրուած վերապահութեան, երբ < Յ. Դաշնակցութեան Պատասխանատու Մարմինը այդպիսի պատասխանատութեամբ պարտականութիւն մը կը վստահի պատանի արտաքինով քսանամեայ փոքրամարմին Արշակրին, կը յենու քանի մը տուեալներու եւ դէպքերու վրայ, որոնք ի նպաստ Արշակրին էին, — ընդհանրապէս զէնքի յաջող փոխադրութիւնները, բուրք զինուորներէ զանազան տեսակի զէնքերու գնումը, նոյնինքն Վահէ Իհսանի բոնագրաւած տան մէջ նախապէս պահ դրուած զէնքերու վերատիրացման գործողութիւնը, որոնց ընթացքին ի յայտ եկած էին Արշակրին յանդգնութիւնը, իիշկախութիւնն ու շրջահայեցութիւնը եւ ի վերջոյ ընտանեկան միջավայրէն եկող ծանօթութիւնն ու ապահովութիւնը:

Հետեւողական հետապնդումներէ ետք, 27 Մարտ 1920ին, Արշակր Շիրակեան կ'ունենայ իր «կրակի մկրտութիւնը» Պոլսոյ Թարլապաշը պողոտային վրայ գետին փոելով մատնիչ դաւածան Վահէ Իհսանը, որուն «գանկը շախչախուած էր եւ ուղեղէն մաս մը դուրս ցայտած: Այն ուղեղը, որ տարիներ

շարունակ անմեղ հայերու շարչարանքին եւ մահուան պատճառ եղած էր»:

Երիտասարդ ահաբեկիչը իր պարտականութիւնը վերջնապէս կատարելու ապահովութիւնը ունենալու համար, կը վերադառնայ դիտելու. միաժամանակ կը դիտէ շուրջը եւ շրջակայ բնակարանները, ուրկէ բարձրացած աղմուկէն աւելի, ուշադրութիւնը կը կեղրոնանայ տիկնոջ մը վրայ, որ «տրտումտխուր կը դիտէր Իհսանի սատակը»: Անոր զոհերէն մէկուն կինն է, որ կը դիտէ արձանացած վիճակով: Ու Արշաւիր կ'ունենայ ապրում մը, որ երբեք չի կրնար ըլլալ պարզ ահաբեկիչի մը ապրումը, այլ միայն ու միայն արդար գործ մը կատարած ըլլալու, պարտականութիւն մը կատարած ըլլալու ապրումը, խղճի պարտքը կատարած ըլլալու հանդարտած խղճի մը հանդարտ գոհունակութեան զգացումը: Արդարեւ, Արշաւիր կը գրէ. «Փափաք ունեցայ խօսք մը ըսելու տիկինին, յայտնելու համար, որ մատնիչը վերջապէս գտաւ իր արդար պատիժը, բայց ժամանակ չկար եւ կացութիւնս սկսած էր վտանգալից դառնալ: Շուրջս բազմութիւն մը հաւաքուած էր»: Զգացական այս թմբիրէն սրափումէն ետք, կը յաջողի վտանգաւոր կացութենէն դուրս գալ ու փախչիլ:

Այս նուիրական գործի յաջողութենէն եւ աւելի քան ամիս մը Պոլսոյ մէջ փախստական մնալէ ետք, կ'ուղարկուի Երեւան, ուր կը հասնի Սեւաստափոլի, Կերչի, Պարումի եւ Թիֆլիսի ճամբով: Երեւանի մէջ յանձնարարականով մը կը ներկայանայ պատերազմական նախարար Ռուբէն Տէր Մինասեանի, որուն թելադրութեամբ ոստիկանապետ Լեւոն Քալանքարեան Արշաւիրին պաշտօն կու տայ գաղտնի ոստիկանութեան բաժանմունքին մէջ:

Աւելի ետք, Ռուբէնի կողմէ իրեն կը վստահուի Խալիլ եւ Էնվեր փաշաները մաքրագործելու պարտականութիւնը: Այս առքի կ'իմանայ, որ Վահէ Իհսանի ահաբեկման մէջ իրեն գործակից չենկիլերցի Արշաւիր Փափակեան բանակային հետախուզութեան մը ընթացքին մահացած է: Կը կորսնցնէ ընկեր մը, գործակից մը, սակայն կը գտնէ նոր ընկեր մը, նոր գործակից մը՝ յանձինս Արամ Երկանեանի: Այս վերջինին հետքագուի ճամբուն վրայ, Թիֆլիսի մէջ կը ձերբակալուին: Գոր-

ծաղրելի ծրագիրը յօդս կը ցնդի: Բանտ, չարչարանք, անարգանք, ապա Մետեխի բանտ փոխադրութիւն՝ զնտան, տանջանք, խոշտանգում, որոնց ենթակայ, երանի կու տայ միւս բանտարկալներուն, հակառակ անոնց ալ աննախանձելի վիճակին: Մահուընէ մազապուրծ փրկուելէ ետք, այլ արգելավայր մը փոխադրութեան միջոցին փախուստ կու տայ ընկերներու օժանդակութեամբ:

Այս միջադէպէն ետք Արշակիր կը Վրադառնայ Պոլիս, ուրկէ Հ. Յ. Դաշնակցութեան Պատասխանատու Մարմնի կողմէ կը դրկուի Եւրոպա, որպէսզի Նուիրեալ ահաբեկիչի մը ստորոգելիները մարմնաւորող եւ արքնամտութեան, աշալրջութեան, վճռակամութեան, արագաշարժութեան ու քաջութեան ապացոյցները անսակարկօրէն տուած Արշակիր Շիրակեանը շարունակէ Հայկական Ցեղասպանութեան պատասխանատու բորենիներու հետապնդման ու չէկորացման աշխատանքներուն իր գործօն մասնակցութիւնը բերել:

Պարտականութիւնը զինք կը տանի Հռոմ, ուր երկարատեւ հետապնդումներէ եւ գործին պահանջած դժուար հանգըրուաններէ ետք, անսախընթաց խիպախութեամբ մը 5 Դեկտեմբեր 1921ին Շիրակեան կը զործադրէ Եղեռնի օրերուն Թուրքիոյ վարչապետ Սայիտ Հալիմ փաշայի դէմ արձակուած մահուան վճիռը:

Հռոմի մէջ, ի յայտ կու զայ մէկ այլ արժանիք, որ իր պարտականութեան պահանջներուն անպայմանօրէն չ'առընչուիր: Իր հասցէն նոյնիսկ հայ շրջանակէն զաղտնի պահելու նախանձախնդրութեամբ, իբրեւ ուսանող բնակարան վարձելու ատեն կ'իյնայ երիտասարդ, գեղանի, հարուստ եւ ի վերայ ամենայնի այրի կնոջ մը մօտ, որ կը փարի իրեն անշահախնդիր ու ամուր սիրով մը: Ատոր ապացոյցը այն է, որ Մարիան համոզումը ունի, թէ Արշակիրն է Սայիտ Հալիմը սպաննողը, սակայն օրինապանց գտնուելով ոստիկանութեան լուր չի տար: «Եթէ գիտնայի թէ քեզ այստեղ, այս տունիս մէջ պիտի բանտարկեն, անմիջապէս կ'երբայի ոստիկանատուն...» կ'ըսէ Մարիան: Ցուշերու ընթերցումէն յայտնի կը դառնայ, որ Արշակիրն ալ որոշ համակրանք մը ունի աղջկան հանդէպ, սակայն, հակառակ ամէն տեսակի խայծերուն, սիրոյ քակար-

որ չիյնար, որովհետեւ ազգային զգացումն ու գիտակցութիւնը այլ հիմնական պարտականութիւն սահմանած էին իրեն։ Իր կեանքի այս միջադեպը ի յայտ կը բերէ իր ազգային ուղիղ ու զօրեղ նկարագիրին մէկ այլ երեսը։

Հոռմի մէջ իր պարտականութեան այդ հանգրուանն ալ յաջողութեամբ կատարողի արդար գոհունակութեամբ։ Արշաւիր Արամի ընկերակցութեամբ կը մեկնի Վիճննա, ապա՝ հակառակ բոլոր վտանգներուն։ Պոլիս, ուր նախորդ կայթին հան դիպած էր եւ կապուած հետազայի իր կանքի ընկերոց՝ Գայեանէին։



ԱՐԴԱՒԹԻՄ ՇԻՐԱԿԵԱՆ ՇԽԱԿԵՓՈՒՆՔ ԿԲ ԴՆՌ ՄԻՒԽ ՀԵՐԱՅԻՐ
ԱՐԱՄ ԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՃԻՒԱՆԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱՎՑ ՔՈՐՏՈՎՈՎ ԱՐԵՎՈՒԹՅՈՒՆ

Պոլսոյ մէջ Սայիտ Հայիմի թաղման մասնակցութեան փորձութիւնը ունենալի ետք. կը դրկուի Պերլին, ուր նախապատրաստական եռուն աշխատանքներէ ետք. 17 Ապրիլ 1922ին. Պերլինի փողոցներուն մէջ ինք ու իրեն գործակից ընկեր Արամ Երկանեան գետին կը փոեն Պեհաէտտին Շաքիրն

ու ձեմալ Ազմին, վիրենք շրջապատող խումբէն ջոկելով զանոնք: Այս յաջող գործողութենէն ետք կը յաջողին խոյս տալ վիրենք հետապնդող անցորդներէն, ապա անցնիլ Վիեննա:

Ծննդավայր Պոլիսը Արշաւիրի համար ձգողական ոյժ մը ունի, մանաւանդ երբ իր սրտին ընտրեալ Գայեանէն ալ հոն է: Անզամ մը եւս բազմարի վտանգներ անտեսելով կ'անցնի Պոլիս, ուր պաշտօնապէս կը նշանուի:

Դաշնակիցներու շահադիտական ապիկար քաղաքականութիւնը, ապա քեմալական շարժումի բանակներուն յաղքանակները փոխած էին Պոլսոյ պատկերը եւ ընդհանրապէս քըրիստոնեաները կը լքէին կայն: Հայ ղեկավար դէմքերն ալ կը մեկնէին Պոլսէն, Արշաւիրէն ալ պահանջելով հեռանալ այդ վտանգաւոր միջավայրէն, որովհետեւ կարգ մը դէպքեր ցոյց տուած էին արդէն, որ ինք՝ իբրև ահաբեկումներու հեղինակ, հետապնդումի ենթակայ է: Մօտ երկու ամիս Պոլիս մնալէ ետք, 10 Հոկտեմբեր 1922ին բեռնատար նաւով մը, Սուրէն Ղազարեան կեղծ անունով կը մեկնի եւ Մարսիլիոյ վրայով Փարիզ կը հասնի 21 Հոկտեմբեր 1922ին: Կ'ընդունուի հերոսի մը արժանի յարգանքով: Հակառակ առաջարկներու եւ պընդումներու, կը մեկնի Ամերիկայի Միացեալ Նահանգներ, ուր կը գտնուի 1923ի սկիզբը:



Արշաւիր Շիրակեան, շնորհիւ իր աշխատասիրութեան ու հնարամտութեան, Միացեալ Նահանգներու մէջ յաջողութիւն արձանագրեց: Գայեանէի հետ ամուսնութենէն ունեցաւ աղջկ զաւակ մը՝ Սոնա:

Ապրեցան նիւ Եորքի մէջ: Ատեն մը արեւելեան գորգերու ձեռնարկ մը վարած է, հաստատած է նաւերու մաքրութիւնը ստանանող ձեռնարկ մը:

Կեանքի մէջ յաջողութիւնը բնականօրէն իրեն ընծայեց նաև Նիւրական, աշխարհիկ կարելիութիւններ, որոնք սակայն պինք երթեց այլ փառասիրութիւններու չառաջնորդեցին:

Իր առաքելութիւնները կատարելէ ետք, քաշուած էր, ապելով ընտանեկան կեանք մը, առանց իրեն դրամագլուխ դար-



ԱՐԴԱՒԻՐ ԵՒ ԳԱՅԵԱՆՔ ՇՏՐԱԿԵԱՆ

Ճընելու այն հերոսական արարքները, որոնք ոչ միայն իրեն այլեւ զանոնք որոշող ու ծրագրող կազմակերպութեան եւ ողջ հայութեան համար անչափ պատուաբեր եւ հպարտափիք ձեռնարկներ են: Այսուհանդերձ, իր համեստ ու օրինակելի ընթացքը չէին կրնար պատճառ ըլլալ, որ իր անունը հայ ժողովուրդին համար Հայկական Յեղասպանութեան արդարադատ հատուցման խորհրդանիշը չըլլար ու չմնար, միւս հերոսներու շարքին. Սողոմոն Թեհիրեան, Միսաք Թորլաքեան, Արամ Երկանեան, Ստեփան Շաղիկեան եւ բոլոր միւսները:

Այս հերոսն է՝ Արշաւիր Շիրակեան, որ անողոք հիւանդութեամբ մը քանի մը ամիս տառապելէ ետք. Կը մահանար
12 Ապրիլ 1973ին:

Հայկական Յեղափոխութեան տարիներուն կամ անկէ ետք. Կեղեքիչներու, բոնացողներու, մատնիչներու եւ դաւա-

Ճաններու դէմ յաճախ մահավճրող ինքսինք պարտադրած է, իբրեւ ազդարարութիւն անոնց ու այլոց: Պատժամիջոցները գործադրողներու օրինակելի ընթացքը միայն հիացում կ'առքէ ռեւէ մէկուն, որովհետեւ <. Յ. Դաշնակցութեան պատմութեան մէջ ահաբեկիչը ոչ միայն անձնուրաց ու սրբազն ուստուվ մը իր կեանքը արդարադատութեան նուիրած բազուկ մըն է, այլեւ այն հերոսական, վեհոգի անձն է, որ դաւադիր միջոցներու հանդէս գարշանք ունի եւ ուղիղ ճակտէն հարուածելու գործելակերպով կը կնքէ պատմի գործադրութիւնը: Միջոցներն ու հարուածը իրենց կարեւորութիւնը ունին:

Արշակիր Շիրակեան պատուհասող բազուկը, այս իմաստով, բացառիկ տեղ կը գրաէ: <. Յ. Դաշնակցութեան արդարադատ ահաբեկիչներու շարքին մէջ: Ասային գործողութենէն ետք, զեկուցելու համար երբ կը ներկայանայ պատասխանատուներուն, որոնք իր ուշացումին համար մտահոգ են ու կը հարցապնդեն վինք, ինք հանդարտ, բնական ձեւով մը կը պատասխանէ, թէ «ոստիկաններու եւ ժողովուրդին հետ կը փնտուէինք հարուածին հեղինակը»: Այս պաղարիւն ընթացքը պատասխանատուներուն եվրակացնել կու տայ, որ «ահաբեկիչի իսկական տիպարը գտնուած էր»: Այս դրուագը պատմող Կ. Սասունի, Ա. Շիրակեանի մասին կը հաստատէ.

«Ցուցամոլուրենէ հեռու, գաղտնապահ, պաղարիւն ու անտարբեր անցորդ մըն էր բազմութեան մէջ եւ սակայն ամէն բան կը նշմարէր, արարքի մը հնարաւորութիւնը կը չափէր եւ վճռական նախաձեռնութեամբ, գործին մէջ կը նետուէր»:

«Արդարադատ բազուկը իր դերը կը կատարէ շշմեցնող հարուածներով ու այդ բոլոր գործերուն մէջ առաւել չափով ի յայտ կու գար քաջ ու հնարամիտ ահաբեկիչի նկարագիրը, նախաձեռնող ու վճռական մարդը, պաղարիւն ու աշալուրջ պատերազմիկը, որ մինակ էր կտանգներուն դիմաց ու ինք իր նախաձեռնութեամբ պիտի կարենար պատիլ վտանգէն:

Մինչեւ կեանքին վերջը մնաց այդպէս, ինչպէս նաեւ եռանդով լի, զոհաբերութեան պատրաստակամ միաժամանակ համեստ, այլեւ ներցնապէս տագնապող, փորորկող, զանազան հարցերու եւ երեւոյթներու դէմ յանդիման:

Ա. Շիրակեանի մահուան առքիւ գրած յօդուածի մը մէջ,

Բ. Փափազեան, որ վինք անձնապէս ճանչնալու եւ հետն ըլլալու առիրը ունեցած է, ի միջի այլոց կը կատարէ հետեւեալ հաստատումները.

«Իր ըստիքներն ալ փամփուշտի կրակոցներու կը նմանէին իրեն համար եւ իր ամբողջ գործելակերպը արագահարուած հրապէնի մը արձակումին կը նմանէր:

Աղուոր էր տեսնել, թէ այդ բոլորը վինք չէին գինովցուցած ու խորունկ պատկառանք մը ունէր Հ. Յ. Դաշնակցութեան վերաբերմամբ, որուն պաշտամունքը կը կատարէր իր ներքին աշխարհին մէջ, գրեթէ ամէն օր, ամէն առիթով:

Հ. Յ. Դաշնակցութիւնը իրեն համար պարզ կուսակցութիւն մը չէր, պարզ կազմակերպութիւն մը չէր. անիկա ժողովուրդի վճռական կամքն էր, ու այդ կամքին դիմաց պէտք է ծալուէին բոլոր եսերը բոլոր անոնց, որոնք կուսակցութեան ծառայելու երդումը կատարած էին: Իրեն համար տարբեր մտեցում գոյութիւն չունէր: Անպիշող չէր, ըմբռնող էր, ներող էր, սակայն երբ հարցը հասցնելու ըլլային հո՛ն, ուր կուսակցութեան դիմաց անձնական եսեր պիտի ցցուէին, Արշավիր Շիրակեան չկար այդ պարագային, նմաններուն հետ չէր կըրնար ըլլալ, կը սարսափէր նման մտածումէ:

Հ. Յ. Դաշնակցութիւնը իրմէ վեր, Սողոմոններէն վեր, բոլորէն վեր սաւառնող բան մըն էր, սրբութիւն մըն էր, որուն մերձենալու համար անհրաժեշտ էր սեփական բոլոր պահանջները մէկո՞ դնել, եսը ծալել ամբողջովին:

Այդպէս եկաւ ան Դաշնակցութեան գիրկը, գործեց այդ համոզումներէն մեկնելով, դարձաւ Դաշնակցութեան կամքին գործադրողը, որոշ պարագաներու՝ զայն մարմնաւորողը: Ապա վերագտաւ իր պարզ շարքային կուսակցականի նուիրումի ու ամբողջական զոհաբերութեան կարողութիւնը, մնացեալ կեանքը նուիրելով իր կազմակերպութեան, իր ընկերներուն, առանց խնայելու, առանց սակարելու:

Այդպէս մեծցաւ, հասունցաւ,

Այսպէս գործեց, հերոսացաւ,

Այսպէս մնաց՝ համեստ, կարգապահ ու գաղափարական:

ԱՐՇԱԻԻՐ ՇԻՐԱԿԵԱՆ

Այս գրքին եեղինակը եւ արտակարգ իրական վէպին հերոսը նոյն մարդն է, — Արշաւիր Շիրակեան :

Բացառիկ տեղ մը կը գրաւէ պատուհասող այս բազուկը
Հ. Յ. Դաշնակցութեան արդարադատ ահարեկիշմերու շարժին մէջ :

Արտակարգ, բայց ամբողջովին իրական եւ վաւերական են այն բոլոր արարքները, որոնք կը տողանցեն Շիրակեանի այս յուշագրութեան մէջ, վնուկան ու զգետնող հարուածներ, որոնք սփոփանեն ու միշիքարութիւնը կը մնան մէկ միլիոն նահատակմերու սուզն ապրող Հայ ժողովուրդին :

Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան մէջ ահարեկիչը արդարադատ բազուկ մըն էր, անձնուրաց, եւ իր կեանքը գրած դատավճիռ նժարին մէջ, սրբազն ուխտով մը :

Արշաւիր Շիրակեանը այդ նուիրեալներէն մէկն էր, աչքառու իր արարքներով, ուշագրաւ իր տաղանդով եւ հնարքներով :

Անոր յուշերու երատարակութեան առիթով, պարտականութիւն կը զգամ վկայելու թէ այս բացառիկ ահարեկիչը արտակարգ արքնամտութիւն, քաջութիւն, անընկրկելի վնուկանութիւն ունէր իր հարուածողական արարքներու ընթացքին, ինչ որ ինքնայատուկ նկարագիր մը կուտան Արշաւիր Շիրակեանին :

Ու այս վկայութիւնը կ'արձանագրեմ հոս, յայտնելով միաժամանակ թէ Արշաւիրի մանկութիւնը մեծցաւ իմ աշխերուս տռջեւ, պատանեկութիւնը զարգացաւ Ա. Ընդհ. Պատերազմի դաժան պայմաններուն մէջ :

Մանկութենէն մինչեւ պատանեկութիւնը, ամենօրեայ հանդիպումներուն, — որովհետեւ նոյն տունը կը բնակէինք, — լուս ու խռոսափուկ այս տղեկին աչքերուն մէջ մտածում եւ հնարամտութիւն կը տեսնէի: Լուրջ ու պազարին երիտասարդի մը տպաւրութիւնը կ'առնէիր այս տասնամեայ աշակերտէն, որ իր փոքրիկ մարմնով աննշմար կը մնար, եւ սակայն բաղի պատանիներուն վարիչն էր, հնարամիտ առաջնորդը եւ արարքին առաջին դերակատարը:

Ա. Համեշխարհային Պատերազմի դաժան տարիներուն կազմաւորուեցաւ Արշաւիրի պատանեկութիւնը, ու երր պատերազմը վերջացաւ, ան արդէն քրծուած երիտասարդ մըն էր իր նկարագրով, միշտ մնալով փոքրիկ պատանի մը, որ ուշադրութենէ կը վրիպէր, բայց ամէն տեղ կը մտնէր ու կ'ելլէր խորհրդաւոր բան մը որոնազի պէս:

Ահա այդ օրերուն փորձուեցաւ այս տղան, որ պատրաստակամ էր կրակի մէջ նետուելու, հայոց անսահման արեան վրէծը լուծելու համար: Ու առաջին արարքին իսկ, այդ գործին իրական նկարագիրը յայտ բերաւ:

Հարուածէն կ'իյնար դաւանանը, ու ամէն կոզմ գործի պատասխանատուները Արշաւիրը կը փնտուին, որ չկար: Ու երբ եկաւ գեկուցելու, իրմէ հարցուեցաւ, թէ ո՞ւր կը գրտնըւէր մինչեւ հիմա: Արշաւիրին պազարին պատասխանը կ'ըլլար.

— Ոստիկաններու եւ ժողովուրդի հետ կը փնտուէինք հարուածի հեղինակը:

Ահարեկիչի իսկական տիպարը գտնուած էր:

Ցուցամոլութենէ հեռու, գաղտնապահ, պազարին ու անտարբեր անցորդ մըն էր բազմութեան մէջ եւ սակայն ամէն բան կը նշանարէր, արարքի մը հնարաւորութիւնը կը չափէր եւ վճռական նախաձեռնութեամբ՝ գործին մէջ կը նետուէր:

Այդպէս մնաց մինչեւ վերջ:

1920-ին օր մը կը մտնէր Շիրակի Յահանգավետարանը, գարմանքի մատնելով զիս.

— Եկայ Հայաստանը տեսնելու:

Բնական է, ըմբռնեցի թէ Հայաստան պտտելու համար

Եկած չեր Արշաւիրը :

Ոչ ոքի ուշադրութիւնը գրաւող այս անցարդը Երեւանէն Թիֆլիս . Թիֆլիսէն Բազու , ճամբորդեց . Ապրիլեան Եղեռնի դահիճները վնտուելու համար :

Յեղաշրջումները սլատնառ դարձան որ Վերադառնայ Պոլիս եւ նետուի այն մեծ արարքներուն մէջ , որոնք տեղի ունեցան Պերլինի եւ Հռոմի փողոցներուն մէջ :

Արդարադատ բազուկը իր դերը կը կատարէր շշմեցնադ հարուածներով ու այդ բոլոր գործերուն մէջ առաւել չափով ի յայտ կու զար քաջ ու հնարամիտ ահարեկիչի նկարագիրը , նախաձեռնող ու վնուական մարդը , պաղարիւն եւ աշալուրջ պատերազմիկը . որ մինակն էր վտանգներուն դիմաց ու ինք իր նախաձեռնութեամբ պիտի կրնար ազատի վտանգէն :

Արշաւիրի կատարած բոլոր գործերուն մէջ մեր մատնանշած յատկութիւնները աւելի չափով արձանագրուեցան իր հաշուին ու ինք դարձաւ Հայ ժողովուրդի իր տուրքը տուող երախտաւորը ու դասուեցաւ Սոդոմոն Թէկիրեանի կողքին :

Քառասուն տարիներէ ետք . կրնանք վկայել թէ պարզ կեանքի ասպարէզին մէջ իսկ Արշաւիրը եղաւ նախաձեռնող , ննարամիտ եւ իր նախաձեռնութիւնները յաջողութեամբ սլաքուեցան :

Այսօր սովորական կեանքի Արշաւիրը կողք-կողքի կը քայէ անսովոր ահարեկիչի հետ , որ քանամեայ եղբայր մըն է կարծես , իրմէ անբաժան , որուն ներկայութիւնը իր սիրտը կը լեցընէ հպարտութեամբ :

Եւ իրաւունք ունի , խղճի սրբազան պարտք մը կատարողի գոհունակութեամբ :

Կ. ՍԱՍՈՒՆԻ

Պէյրութ

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԸ

Հայ ժողովուրդի վերջին դարերու կեանքին մէջ կոտորածներն ու սարսափները յաճախադէպ եղած են. բայց այս մէկը, որ Ա. Ընդհ. պատերազմի օրերուն յղացուեցաւ եւ գործադրութեան դրուեցաւ թրքական կառավարութեան կողմէ, աննախրնթաց էր համայն մարդկութեան պատմութեան մէջ: Հին ու հարուստ մշակոյթի տէր ժողովուրդի մը մէկ կարեւոր հատուածը տեղահան եղաւ բաղմադարեան իր հայրենիքն եւ անլուր դաղանութեամբ կոտորուեցաւ Միջակետքի անապատներուն մէջ: Համաշխարհային կարծիքը սոսկաց ի լուր այս աներեւակայելի բարրարոսութեան, որ կը գործուէր քաղաքակիրթ համարուած քսաներորդ դառուն մէջ. բայց եւ իր մեծ պետութիւններով ու միջազգային ատեաններով անզօր եղաւ ոչ միայն դադրեցնելու գործուող Ոճիրը, այլեւ՝ աւելի ուշ, ի գործ գնել Արդարութիւնը՝ պատժելու համար Ոճրագործները եւ հատուցում ընելու անմեղ պատուհասուածներուն:

Եուրջ յիսուն տարիներ անցած են սարսափի այդ օրեւէն ու համայն հայութիւնը կը պատրաստուի պատշաճ չուքով ողեկոչելու յիշատակը իր աւելի քան մէկ միլիոն նահատակներուն: Այս առթիւ, իւրաքանչիւր հայ մարդու միտքը դարձեալ կը չարչըկուի հետեւեալ հարցումով.— Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս կատարուեցաւ այդ եղեռնագործութիւնը:

**

ԺԹ. դարու երկրորդ կիսուն հայկական դաւառներու

մէջ հալածանքներու սաստկացումը պատճառ եղած էր որ կ. Պոլսոյ պատրիարքարանը աւելի ուշադիր ըլլար թուրք պաշտօնեաներու ազօրինութեանց եւ քիւրտ ցեղերու յարձակումներուն ենթարկուած՝ ներքին գաւառներու Հայոց կեանքին ու ապահովութեան. եւ որովհետեւ օսմանեան նախորդ սուլթաններու կողմէ եղած հանդիսաւոր խոստումները՝ կայսրութեան մէջ ընդհանուր բարեկարգութիւն մտցնելու՝ կամ մեռեալ տառ մնացած էին եւ կամ անոնց գործադրութեան փորձերը՝ ձախողութեան մատնուած առաջին օրերէն իսկ, հայ եւ օտար հանրային կարծիքը յանդած էր այն եղրակացութեան, որ սուլթանական թուրքիան անկարող էր ինչպինք բարեկարգելու եւ քաղաքակիրթ նոր աշխարհին պատշաճելու: Ասկէ ծագած էր հպատակ ժողովուրդներէն ոմանց մօտ անջատողական ձկտում մը, իսկ ուրիշներու մօտ՝ ինչպէս Հայերու՝ այն զաղափարը որ իրենց վիճակին բարւոքումը կարելի պիտի ըլլար ձեռք բերել միայն չնորհիւ եւրոպական մեծ պետութիւններու ճընշումին, որոնց ազգեցութիւնը երկար ատենէ ի վեր արդէն զգալի էր տկարացած օսմանեան կայսրութեան ներքին և արտաքին գործերուն մէջ: 1877-78ի ոուս-թրքական պատերազմը լաւագոյն առիթը համարուեցաւ հայկական հարցը ներկայացնելու միջազգային քաղաքական ատեանին, ուր Հայերը կը դիմէին վարչական ինքնավարութեան մը համեստ պահանջով, որ իրականութեան մէջ աւելի չէր քան Հայաստանի մէջ թուրքին համահաւասար քաղաքացիական իրաւունքներ ու պարտաւորութիւններ ունենալու պահանջը: Այդ իրաւունքն ալ զլացուեցաւ եւ Պերլինի 61րդ յօդուածով թուրքիա յանձն առաւ բարեկարգութիւններ մըտցնելու հայկական գաւառներուն մէջ եւ ատենի վեց մեծ պետութիւնները տեղեակ պահել անոնց մասին:

Մինչեւ համաշխարհային առաջին աատերազմը, այլ խօսքով ամբողջ այն ժամանակաշրջանը, երբ արեւմտահայութիւնը կը գտնուէր օսմանեան տիրապետութեան ներքեւ, հայկական հարցի տարողութիւնը 61րդ յօդուածի շրջանակին մէջ ամփոփուեցաւ: Այսուհանդերձ, թրքական կառավարութիւնը գործնական ոչ մէկ քայլ առաւ իր յանձնառու-

Թիւնները իրագործելու համար : Ընդ հակառակն, Սուլթան Համիտ Բ ., որ սկսած էր կայսրութիւնը կառավարել որպէս բիրտ բռնակալ մը, օգտուելով մեծ պետութիւններու հակամարտութիւններէն, Հայերու նկատմամբ որդեգրեց սիստեմաթիկ հալածանքի եւ կոտորածի քաղաքականութիւն մը : Հայաստանի մէջ քրտութիւնը եւ ընդհանրապէս՝ պահպանողական եւ կրօնամոլ թրքութիւնը իր ձեռքին լաւագոյն գործիքները եղան, որոնց չնորհիւ կրցաւ ամբողջ 33 տարի (1876-1909) ճնշումի տակ պահել Թուրքիոյ մէջ ապրող այլազան ազգութիւնները : Սուլթան Համիտի վարած քաղաքականութիւնը Թուրքիոյ ալ բարիք չբերաւ. պալքանեան ազգութիւնները գլուխ բարձրացուցին այս անօրինակ բռնակալութեան եւ անոր հետեւանք հանդիսացող անարդարութիւններուն դէմ. խլթտեցաւ նոյնիսկ մահմետական առար աշխարհը սուլթանական խալիֆայութեան դէմ. իսկ Հայերը, որոնց հետեւելու համար Խալիֆայութիւնը չարաչար գործածուած էին միաժամանակ Սուլթան Համիտի եւ եւրոպական պետութիւններու կողմէ, արթնցաւ իր դարաւոր թմբիրէն հետեւելու համար Խրիմեան Հայրիկի քարոզած չերկաթէ շերեփնի քաղաքականութեան : Ծնունդ առին յեղափոխական կուսակցութիւնները, որոնք զինուած ինքնապաշտպանութեան պատրաստեցին հայաբնակ նահանգներու երիտասարդութիւնը : Սուլթան Համիտ եղաւ աւելի անողոք, եւ անզէն ու խաղաղ բնակչութեան վրայ թափեց իր զայրոյթը : Զինեց քրտութիւնը եւ օգտուելով եւրոպական պետութիւններու հակամարտութիւններէն, ինչպէս նաեւ անոնցմէ ոմանց լուր բարեացակամութենէն, հրահանգեց 1894-ի Սասնոյ ապա, 1895-96-ին, հայկական ընդհանուր կոտորածները, որոնց զոհ գացին ոչ պակաս քան 200.000 Հայեր : Հակառակ անոր որ միջազգային քննիչ յանձնախումբը ամէն տեղ հաստատեց թուրք կառավարութեան մեղսակցութիւնն ու մասնակցութիւնը կատարուած ջարդերուն մէջ, Մեծ Մարդասապանը դարձեալ անպատիժ մնաց : »

Գևաններորդ դարու սեմին գործուող այս բարբարոսութիւնները առիթ եղան որ հայկական հարցը միջազգային հանրային կարծիքին առջեւ պարզուի իր ամենէն արիւնալի

երեսներով։ բայց եւ այնպէս, եւրոպական դիւանագիտութիւնը անկարող եղաւ բարենորոգումներու լուրջ ծրագրի մը չուրջ համաձայնութիւն գոյացնել եւ զայն պացտադրել Թուրքիոյ։ Այս պայմաններուն մէջ, եւ նկատի ունենալով արտաքին միջամտութեանց անզօրութիւնը, հայ յեղափոխական կազմակերպութիւնները, եւ գլխաւորաբար Հ. Յ. Դաշնակցութիւնը, առաւել թափով առաջ տարին ժողովուրդի զինումը՝ ինքնապաշտպանութեան գործը ամուր հիմերու վրայ դնելու համար։ Յեղափոխական կազմակերպութիւնը շօշափելի արդիւնք ճեռք ճկեց Սասուն—Տարօն—Վասպուրական շրջանին մէջ, ուր Փէտայինները իրենց բազմաթիւ սիրագործութիւններով մասամբ զսպեցին քրտական սանձարձակութիւնները եւ կառավարութեան պարտադրեցին աւելի խոհեմ ընթացք։

Թուրք ազատամիտ եւ հայրենասէր մտաւորականութեան համար եւս համիտեան վարչակարգը դարձած էր անտանելի։ Ընդդիմութիւնը հետղհետէ հող կը գտնէր եւ կը զօրանար աքսորեալ եւ փախստական անձնաւորութիւններու եւրոպայի մէջ համախմբումով։ Այս վերջինները, որոնք իրենց համախունները ունէին թրքական բանակի սպայութեան մէջ, ջանացին համիտեան վարչակարգի այլացեղ ընդդիմադիրներու ուժեղ ճակատ մը կազմել, որուն նպատակը պիտի ըլլար տապալել Սուլթանը եւ ժողովրդավարական իշխանութիւն հաստատել Պոլսոյ մէջ։ Երիտասարդ Թուրքերու այս կազմակերպութիւնը, որ «իմթիհատ վէ Թէրքքը» անունով էր ծանօթ, լայն տարածում ունեցաւ Սելանիկի թրքական բանակին մէջ։ Այս վերջինն էր, որ 1908 յուլիսին քալեց Պոլսոյ վրայ, ուր Սուլթան Համիտ աճապարեց սահմանադրութիւն հռչակել։ Ասիկա աղատական գաղափարներու մէկ փայլուն յաղթանակն էր, զոր Թուրքիոյ բոլոր ազգաբնակչութիւնները խանդավառութեամբ ու յոյսով դիմաւորեցին։ Բանտերէն արձակուեցան քաղաքական յանցաւորները։ տարագրեալները վերադարձան հայրենիք։ Փէտայինները զէնքը վար դրին ու իջան լեռներէն։ Թուրք, Հայ, Յոյն ողջագորուեցան փողոցներուն մէջ։ խօսքի, մամուլի եւ դաւանանքի ազատութիւն, ինչպէս նաև ցեղերու իրա-

Աահաւասարութիւն հոչակուեցան։ Երիտասարդ Թուրքերու այս յեղափոխութիւնը առաջին ծանր տագնապ մը անցուց 1909ի ապրիլին, երբ Սուլթան Համիտ գործի լծեց մոլեռանդ եւ յետադիմական տարրերը, որոնք դժգոհ էին մնացած եղած փոփոխութիւններէն։ ասոնք՝ բանակի որոշ մէկ մասին կորթնած՝ յաջողեցան նոյնիսկ իշխանութեան տիրանալ։ Սեւլանիկի յեղափոխական բանակը երկրորդ անգամ քալեց Պոլտայ վրայ ու, գահընկէց ընելով Սուլթան Համիտը, կառավարութիւնը յանձնեց իթթիւատականներուն։ Պետական հարուածներու եւ հակայեղափոխութեան այս խառնակ օրերուն, հայութիւնը անգամ մը եւս ծանր կերպով վճարեց իր արեան տուրքը՝ Աստանայի եւ Կիլիկիոյ մէջ 30·000 զոհեր տալով։

Ինչպէս կը տեսնուի, Սահմանադրութեան շրջանի գինովութիւնը երկար չտեւեց։ ոչ միայն թրքական յետադիմութիւնը չյաղթահարուեցաւ, այլև իրենք, Երիտասարդ Թուրքերը, չուղեցին կամ չկրցան իսկական արդիականացման ուղիի վրայ դնել նոր վարչակարգը, եւ, առաջին առթիւ, ճանչնալ ազգային միաւորներու ուրոյն իրաւունքները։ իրենք եւս վարակուեցան Թուրքը առանձնաշնորհեալ եւ տիրապետող ազգութիւն դաւանելու մտայնութենէն, նպաստելով այդ ձեւով միւս ցեղերու մօտ անջատողական շարժումներու զարդացման։ Մոլեռանդութիւնն ու նեղ ազգայնականութիւնը ծայր աստիճանին հասցնելով, իշխանութեան դլուխ զտնուող Երիտասարդ Թուրքերը ձեռնարկեցին ոչ-թուրք ազգութիւնները իրենց մէջ ձուլելու կամ թրքացընելու քաղաքականութեան, բան մը որ սուլթանական վարչակարգը իր հինգ հարիւր տարիներու իշխանութեան ընթացքին չէր կրցած իրագործել։ Իրենց նպատակին հասնելու համար անոնք գործադրեցին նաեւ բռնի միջոցներ նոյնիսկ մահմետական ժողովուրդներու վրայ, որոնք Եմէնի, Պաղեստինի եւ Իրաքի մէջ ապստամբութեան դիմեցին։ Այս բիրտ քաղաքականութիւնը, ինչպէս նաեւ բարենորոգումներու գործադրութեան ձգձգումը, Պալքաններու մէջ անկախացած պետութիւնները մղեցին զէնքի դիմելու իրենց կրօնակից կամ ցեղակից ժողովուրդները ազատագրելու հա-

Ժար: Պալքանեան պատերազմէն պարտուած դուրս եկած Թուրքիան փոխանակ զգաստանալու՝ միրճուեցաւ համաթուրանական ծաւալուն կայսրութիւն մը ստեղծելու արկածախնդրութեան մէջ։

Օսմանեան Թուրքիոյ մէջ ապրող ոչ-թուրք ազգութիւններէն հայութիւնն էր միայն որ ամենէն շատ փարած էր Սահմանադրութեան գաղափարին եւ անկեղծօրէն կը գործակցէր Երիտասարդ Թուրքերուն, նոր եւ արդիական պետութիւն մը կառուցանելու ի խնդիր. եւ ասիկա այն ըմբռունումով ու ակնկալութեամբ, որ այդ պետութեան մէջ ապրող բոլոր ժողովուրդները պիտի ունենային տեղական եւ վարչական բաւարար իրաւասութիւններ կազմակերպելու եւ զարգացնելու համար իրենց ազգային, մշակութային ու անտեսական կեանքը։ Այս յոյսերը եւս ի դերեւ ելան. հայկական նահանգներու մէջ գործադրուելիք բարենորոգումները մնացին մեռեալ կէտի վրայ. Թուրք պաշտօնէութիւնն ու քրտական ցեղերը շարունակեցին արտօնուած մնալ իրենց ապօրինութիւններուն եւ կեղեքումներուն մէջ։ Այս պայմաններուն տակ է որ հայութիւնը, իր արեւելեան ու արեւմըտեան հատուածներով, էջմիածնի կաթողիկոսով ու Կ. Պոլսոյ պատրիարքարանով, ձեռնարկեց կրկին անգամ դիմելու եւրոպական դիւնագիտութեան, որպէս զի այս վերջինը պարտադրէր Թուրքիոյ գործադրել առ նուազն Պերլինի 61րդ յօդուածով խոստացուած բարենորոգումները։ Խուսիա, Անգլիա եւ Ֆրանսա թիկունք կանգնեցան հայկական պահանջներուն ընդդէմ Գերմանիոյ, որուն ազդեցութիւնը վերջին տարիներուն աճիլ սկսած էր Թուրքիոյ վրայ։ Երիտասարդ Թուրքերու պաշտպանի իր դերին մէջ, Գերմանիա յաջողեցաւ ներկայացուած բարենորոգումներու նախածրագրին տարողութիւնը մեծ չափով նուազեցնել։ Վերջապէս, 1914 Փետրուար 8ին, կարելի եղաւ կնքել ռուսական պատրիարքանի առ ապահովութիւնը, որով արեւելեան նախկին եօթը նահանգները, էրզրում եւ Վան կեղրոններով, կը բաժնուէին երկու ընդարձակ շրջաններու։ Այս մարզերէն իւրաքանչիւրը օժտուած պիտի ըլլար Եւրոպացի Ընդհանուր Քննիչով մը, որ պիտի հսկէր պաշտօնէութեան, վարչական

գործերու եւ Արդարութեան գործադրութեան. պիտի ստեղծուէին տեղական խորհրդարաններ, պիտի կազմակերպուէր ոստիկանութիւնը եւ ապահովութեան ուժերը, որոնց մէջ Հայերը մահմետականներուն հաւասար կամ իրենց ընդհանուր թիւին համեմատութեամբ տեղ պիտի ունենային: Նշանակուած երկու ընդհանուր եղան նորվեկիացի Հոֆը եւ հոյանտացի Վեստենենկը, որոնցմէ առաջինը միայն հասած էր իր պաշտօնատեղին՝ Վան, երբ ծագեցաւ Ընդհանուր Պատերազմը: Թրքական կառավարութիւնը, որ արդէն ակամայ ենթարկուած էր եղած կարգադրութեան, առիթէն օգտուելով, պաշտօնէ արձակեց ու ճամբեց երկու մարզպանները:

1914 Օգոստոսի սկիզբը Եւրոպան բռնկած էր աշխարհամարտով. Գերմանիա եւ Աւստրօ-Հունգարիա մէկ կողմէն, Ֆրանսա, Անգլիա, Ռուսիա միւս կողմէն, իրենց փոքր դաշնակիցներով ճակատ յարդարած էին իրարու դէմ: Թուրքիա եւս, որ տակաւին պատերազմի չէր մտած, ընդհանուր զօրակոչ յայտարարեց. Թուրք ղեկավար շրջանակներու մէջ տիրող մթնոլորտը կասկածիլ չէր տար որ Թուրքիա եւս մարտին մէջ պիտի մտնէր եւ կոռուէր Գերմանիոյ կողքին: 1913ի սկիզբին արդէն զօր. Շնելենտորֆ թրքական սպայակոյտի պետն էր, իսկ բազմաթիւ ուրիշ սպաներ գերմանական զէնքերու գործածութեան եւ ռազմավարութեան կը վարժեցնէին թուրք զինուորը: Թուրքերը համոզուած էին զերմանական յաղթանակին եւ պատերազմը, ըստ իրենց, լաւագոյն առիթը պիտի հանդիսանար իրագործելու համար իրենց այնքան սիրելի մէկ երազը. Գերմանիոյ ժանդակութեամբ եւ զէնքի ուժով վերցնել ոուսական արգելքը, որ զիրենք կը բաժնէր Կովկասի եւ Թուրքեստանի իրենց ցեղակից թաթար, թուրքմէն, իւզպէկ, իւզբիւզզ եղբայրներէն. միանալ վերջիններուն եւ ստեղծել Պոլիսէն մինչեւ Կեղը. Ասիա թուրանական հսկայ կայսրութիւն մը, որուն գաղափարական առանցքը կրօնականէն աւելի ցեղայինը պիտի ըլլար: Այս ուղղութեամբ հարկ եղած բանաւոր

եւ գրաւոր քարոզութիւնը կատարուած էր արդէն. բանաստեղծներն ու գործիչները երգած ու ջատագոված էին թրքութեան եւ թուրանականութեան դաղափարները. այժմ հասած էր գործելու ժամը:

Երիտասարդ Թուրքերուն համար, Թուրանական ծրագրի իրակործման մէկ ուրիշ արկելքը հայութիւնն էր, "րցեղային, կրօնական, մշակութային եւ ասոնց նման ուրիշ ոչ մէկ կապ ունէր թրքութեան հետ եւ կրնար լուրջ դժուարութիւններ տալ իրենց: Այս նպատակով է որ պատերազմի առաջին օրերուն, 1914 օգոստոսին, Իթթիհատ կուսակցութեան երկու զեկավարներ՝ Պէհաէտին Շաքիր եւ Նաճի պէյ՝ էրզրում զալով, ուր Հ. Յ. Դաշնակցութիւնը նոր էր աւարտած իր Ը. թ. Ըսղովի աշխատանքները, հետեւեալ առաջարկները կը ներկայացնեն Դաշնակցութեան զեկավարներուն.

ա) Հայկական կամաւորական զունդեր կաղմել եւ կրոռի մուսերուն դէմ.

բ) Անդրկովկասի մէջ հակառուսական աշխատանք տանիլ եւ ապստամբութիւն առաջացնել ուստական բանակի թիկունքին.

գ) Արտասահմանի մէջ եւս միացեալ ճակատ կաղմել եւ գործակցիլ Թուրքերուն:

Իթթիհատի զեկավարներուն հաւաստիացումով, Անդրկովկասի միւս ժողովուրգները, ինչպէս Վրացիներն ու Թաթարները, համաձայնութիւն յայտնած էին արդէն այս ծրագրին. կը մնային ուրեմն հայերը, զոր վարձատրել կը խոստանային Թուրքերը պատերազմէն ետք, Թուրքահայ եւ ուստահայ որոշ հողամասերէ ինքնափար Հայստան ստեղծելով: Դաշնակցութիւնը ջանաց համողել իթթիհատի զեկավարները որ Թուրքիոյ շահը կը պահանջէր չէզոքութիւն պահել եւ հեռու կենալ պատերազմէն, որ միայն վնաս կը րնար պատճառել երկրին. իսկ եթէ վճռած էին անպայման մտնել պատերազմի, այդ պարագային հայութիւնը լրիւ կերպով պիտի կատարէր իր զինուորական եւ քաղաքացիական պարտականութիւնները, օսմանեան բանակին եւ հայրենիքին բերելով իր ծառայութիւնը. իսկ ինչ կը վերաբե-

բէր կովկասահայութեան, Դաշնակցութիւնը չէր կրնար անոնց անունով պատասխանատուութիւն վերցնել: Իթթիհատի ղեկավարներուն դիմում կը տրուէր նաեւ որ, վերջին հինգ տարիներուն, հայկական հարցին հանդէպ իրենց բոնած բացասական կեցուածքով, կովկասահայութեան համակրանքը շահած ըլլալու ո՛չ մէկ իրաւունք ունէին: Այս պատասխանէն չախորժեցան անշուշտ իթթիհատականները. դժուհ մեկնեցան յայտնելով որ Կովկասի ապստամբներուն չմիանալը ծանր հետեւանքներ կրնար ունենալ հայերուն համար:

Այդպէս ալ եղաւ: Պատերազմը շյայտարարուած, օդուտոսէն եւ սեպտեմբերէն արդէն Պոլսոյ Պատրիարքարան կը հասնէին հայկական զաւառներու մէջ ի գործ գրուած բըռնութիւններուն լուրերը.— բոնազրաւում, կողոպուտ, յարձակում եւ Հայերու մասին Թուրքերը զրպոող ամբաստանութիւններ: Գանգատներն ու բողոքները սաստկացան երբ Թուրքիան, Հոկտեմբերի վերջերուն, պատերազմի մէջ մըտաւ: Այս բոլորը անապահով վիճակի կը մատնէին գաւառի բնակչութիւնը եւ կասկածիլ կուտային հայութեան դլիուն պատրաստուղ դաւի մը մասին: Եւ սակայն պատահելիքին տարողութիւնը ոչ ոք պիտի կրնար զուշակել:

Օգոստոսի զօրակոչին Հայերը եւս ներկայացած էին զօրանոց. Սահմանադրութիւնն առաջ Հայերը, ինչպէս բոլոր ոչ-մահմետականները, բանակի մէջ չէին ընդունուեր. այնպէս որ, բոլոր անոնք որ զինուորական ծառայութեան տարիքը անցուցած էին նոր օրէնքի հրատարակութենէն առաջ, իրաւունք ստացան փրկազին վճարելու եւ զերծ մնալու զինուորազրութենէն. սակայն, շուտով նոր հրահանգով մը կառավարութիւնը 18-50 տարիք ունեցող բոլոր այր մարդիկը, նոյնիսկ անոնք որ նախապէս փրկազին էին տուած եւ կամ ընտանիքի միակ նեցուկն էին, զօրահաւաքի ենթարկեց: Աւելի խստութիւն ցոյց տուաւ կառավարութիւնը բոնազրաւումներու մէջ. դիւղացիներու անասունները, ձմերուան պաշարը, փոխադրական միջոցները, շալակաւորները բոնի տարուեցան ու ծառայեցին զօրքին. ծեծի եւ բոնութեան տակ, հարիւրաւոր եւ հազարաւոր մարդիկ տարուեցան գիւղերէն բանակի թիկունքային աշխա-

տանքները կատարելու համար. քաղաքներու մէջ, Հայոց պատկանող խանութները իրենց ապրանքներէն պարպուեցան. հարուստներէն մեծ գումարներ կորզուեցան: Այս զրաւումները եւ բանակին նպաստ հաւաքելու պատրուակով կորզուած «նուէր»ները յաճախ կողոպուտի հանգամանք ստացան. կողոպուտ՝ որուն մասնակցեցան կառավարութեան պաշտօնեաները, ոստիկանները, ադաները, քիւտ պէ-կերը եւ նոյնիսկ պարզ դիւղացիներն ու քաղաքացիները: Յայտնի կը դառնար որ այս միջոցներն ու հարկերը, որոնց մեծ մասէն զերծ էին թուրքերը, պարտադրուած էին մասնաւոր կերպով Հայերուն:

Թուրք կառավարութիւնը պատերազմին ուզեց կրօնական հանգամանք տալ. ատոր համար ալ, իթթիհատը սուլ-թան Իչշատին ստորագրել տուաւ «ճիհատ»ի, սրբազն պատերազմի, յայտարարութիւն մը. որպէս իսլամութեան ընդհանուր խալիֆա, սուլթան Իչշատ մահմետական բոլոր ժողովուրդներուն կոչ կ'ուղղէր մասնակցիլ քրիստոնեայ պետութիւններու դէմ սկսուած կոուին: Մզկիթներու մէջ նման յայտարարութիւններ կատարեցին Շէյխ-իւլ-իսլամը եւ՝ անոր օրինակով՝ բոլոր մոլլաներն ու շէյխները, որոնք Աստուծոյ ու անոր մարգարէին անունով երկնային երջանկութիւն կը խոստանային սրբազն պատերազմի մասնակցողներուն: Ամենէն գրգորիչը սակայն արաբերէն լեզուով հրատարակուած գրքոյկ մըն էր, ուր մանրամասն ցուցմունքներ կատարուած էին սրբազն պատերազմի մասին. նկարագրուած էր թէ ինչպէս Ասիոյ եւ Ասիրիկէի մէջ, մահմետական ժողովուրդները կը գտնուէին Ալլահին թշնամի քրիստոնեաներու անարգ լուծին տակ, ենթակայ անոնց չարչարանքներուն եւ կենեքումներուն: «Գիտցէք, գրուած էր Գերմանացիներու կողմէ պատրաստուած այդ գրքոյկին մէջ, որ անհաւատներու արիւնը, բացի դաշնակիցներէն՝ որոնց պաշտպանութիւն խոստացած ենք (ակնարկութիւնը Գերմանացիներուն եւ Աւստրիացիներուն է), կրնայ անպատիժ կերպով քափուիլ... նրաքանչիւր մահմետական, աշխարհի որ անկիւնն ալ գտնուի, քող հանդիսաւոր երդում կատարէ իր շրջապատին մէջ գտնուող նուազագոյն երեք կամ չորս քրիստոնեայ

սպաննել... ո'վ որ հնազանդի այս օրէնքին, կ'ազատի Վերցին Դատաստանի ահէն եւ կ'արժանանայ յաւիտենական յարութեան» : Կառավարութիւնը եւ բանակը իրենց վիճակուած պարտականութիւնները պիտի կատարէին, իսկ ժողովուրդը ատելութիւն պիտի սերմանէր քրիստոնեաններու նկատմամբ եւ չէթէական գունդեր կազմած պիտի երթար կոտորելու զանոնք :

Սրբազան պատերազմի գաղափարը յղացուած եւ ծրագրուած էր Գերմանիոյ կողմէ, որ կը կարծէր թէ դրգուելով իսլամ աշխարհի կրօնական մոլեռանդութիւնը 300 միլիոն մահմետականներ ոտքի պիտի հանէր Անգլիոյ, Ֆրանսայի եւ Ռուսիոյ դէմ : Ի հարկէ այդ ծրագիրը ձախողեցաւ, որովհետեւ Արաբները, ինչպէս նաև Ասիոյ եւ Աֆրիկէի միւս ժողովուրդները չհետեւեցան թուրք խալիֆայի կոչին : Բայց փոթորիկը պայթեցաւ հայութեան գլխուն...

Իսկ ի՞նչ կը բանէին այս վերջինին առաջնորդները :

Թուրք կառավարութեան եւ ժողովուրդի տրամադրութիւնները, հոս ու հոն սպրդող շշուկները, ինչպէս նաև շրջաններէն տեղացող լուրերը զուշակել կուտային մօտալուտ վտանգի մասին . բայց անոր բնոյթը եւ զայն կանխելու միջոցները դեռ անյայտ կը մնային : Այս պայմաններուն մէջ, Պատրիարքարանի եւ միւս կազմակերպութիւններու կեդրոնական մարմինները երկար խորհրդակցութիւններ ունեցան եւ, նկատի ունենալով պատերազմի պատճառով ստեղծուած փափուկ կացութիւնը, հրահանդեցին շրջաններուն զգոյշ ու համբերատար ըլլալ ու տեղի չտալ գրգռութեան . խորհուրդ տրուեցաւ խաղաղութեամբ փակել միջադէպերը եւ նոյնիսկ աչք դոցել դործուած կարգ մը գրգռութիւններու եւ անիրաւութիւններու վրայ : Հաշտուած էին վատին հետ՝ խուսափելու համար վատագոյնէն... : Պատրիարքարանը հեռագիր եւ շրջաբերական դրկեց բոլոր առաջնորդարաններուն, յորդորելով որ տեղական կառավարութիւններուն ամբողջական աջակցութիւն ցոյց տան . հայութիւնը «իբրեւ անբաժան մէկ մասը օսմանեան հայրենիքին», ինչպէս որ դարերէ ի վեր ապացուցած է պետութեան իր հաւատարմութիւնը, այս անդամ եւս լրիւ կերպով պիտի

կատարել իր զինուորական եւ քաղաքացիական պարտականութիւնները։ Զաւէն Պատրիարքին այս հրահանգները այնքան զնահատուած էին, որ Աւմէտ Սըսպի պէյ «Ժէօն Թուրք» թիրթին մէջ դրած էր որ «յարգելի Հովհիւին խոսքերը կը կաղմեն կանոնները ճշմարիտ օմանցիութեան»։ Ազգ. իշխանութիւնները կարդ մը ուրիշ ձեռնարկներով եւս փութացին իրենց անկեղծ օգնութիւնը հասցնել կառավարութեան և բանակին։ Աղջ. Ս. Փրկիչ հիւանդանոցը տրամադրութեացաւ Տարտաների ճակատէն բերուած վիրաւորներուն, Պալսոյ ճայա Բժշկական Միութիւնը մայրաքաղաքի զանազան թագերուն մէջ հիւանդապահութեան դասընթացքներ հաստատեց, որոնց պիտաւոր դասախոսները եղան Տոքթ. Թորգոմհանք և Ռուրին Սեւակը։ Գաւառներու մէջ եւս, բանակին սպանելու համար, Հայերը հիւանդանոցներ կը բանային, Ազգաւախնամ Ընկերութիւններ կը հիմնէին, գրամ և հայուստ կը հաւաքիին։

Այս բոլորը սակայն չէին բաւած կիրքերը հանդարտեցնելու։ Կառավարութիւններ կը չարուածակէր անբարեացակամ մնայ, իսկ զաւանեներէն կը հասէին տառել սաստկացող առառութիւններու և մինչեւ իսկ սպանութիւններու լուրերը։ Երդնեկայի տառնորդ նշանակուած Սահակ Վրդ. Օտապաշետն ամերորդութեան ընթացքին սպաննուած էր կառավարութեան նրանեցով լուրեր չընան կ'ընէին նաև զաւար հայութեան տեղանակութեան մասին։ Կառավարութիւններ պատերազմական շրջանի գրաքննեութիւն հաստատեց էր, որ հետպատել խոտացաւ և տարածուեցաւ նաև Տարդոց տեղափոխութիւններու վրայ։ Թզքակցութիւններ հայուրդութիւններ կարուեցան Պալսոյ և չընաններուն միշեայլունակները, սույր ազրիւր իմացած ըլլուազ հայոց տեղանակնեան մասին։ Կրիկիրոյ Սահակ Բ. Կաթողիկոսը նրանք եր 1913 Մարտի կեսերուն լուրը Պատրիարքութեանը, Կառավարութիւններ եր խուստէր իրեն ուզուած նորութեարուն լուսարձութիւն ուորէ, կասկածները գործուին, իսկ Կերպարոյ, գեղարձի՝ Վահճենայ։ որ 1913ի նոր ապրիլ Նորմանութեան դաշու հայոց պարբուժակն մարտարդք վասակցուած էր թէ ուրաքի տան ոք

Գերմանիա Թուրքիոյ դաշնակից է, ոչ մէկ քրիստոնեայ պէտք չէ վախնալու իրաւութեան ունենայ: Ապահով եղէք բռ-լորովին, ոչ մէկ Հայու ֆիքը պիտի արիւմի, ոչ եռ եւ ոչ գաւառներու մէջ», այժմ կ'օրորցնէր Հայերը գաւառներու մէջ հակառուս քարոզչութեան համար իսպան յանձնախում-բեր կաղմելու ծրագիրներով, երբ միւս կողմէ շատ լաւ գի-տէր որ կարգ մը գաւառներու մէջ կոտորածն ու տեղահա-նութիւնը սկսած էին արդէն: Երբ այս վերջին դէպքերը տե-ղի կ'ունենան, երբ քսան Հնչակեաններ կախաղան կը հան-ուէին Պոլսոյ մէջ, երբ Հայերու տունները զէնք փնտուելու պատրուակով խուզարկութեան կ'ենթարկուէին, երբ կա-ռավարութեան հայ պաշտօնեանները, ոստիկանները գործէ կ'արձակուէին, երբ հայ դինուորները, հակառակ պատե-րազմական նախարար ինվէր փաշայի իսկ նպաստաւոր վկա-յութեան (*), դաւաճանութեամբ կ'ամբաստանուէին եւ զի-նաթափ կ'ըլլային, երբ հայկական նահանգներէն աւելի ծանրակշիռ դէպքերու լուրերը կը հասնէին, եւ երբ վերջա-պէս, Պատրիարքը, Աղդ. իշխանութիւնները եւ պետական հայ երեսփոխանները ասոնց մասին բացատրութիւններ կը պահանջէին թուրք կառավարութենէն, մեծ Եպարքոս Սա-յիտ Հալիմ փաշա, պատերազմական նախարար ինվէր փա-շա, ներքին գործոց նախարար Թալէաթ պէյ շնական ան-

(*) 1915ի Փետրուարին, կնվէր փաշա կովկասեան նակատի վրայ կատարած իր ձախող արշաւաթէթ վերադարձաւ Պոլիս. Զաւէթ Պատ-րիարքին, որ բարի գալուստ մաղքելու էր գացած իրեն, կը յայտնէ բէ հայ զինուորները օրինակելի արիութեամբ ու հաւատաբութեամբ կը կռաւէթին, եւ քէ Ցովիանմէն չաւուշ անունով Հայու մը եւ անոր ըմկերմե-րում կը պարտին իրենց փրկութիւնը, քէ իմք եւ քէ իր սպայակոյտի ան-դամները: Պատրիարքին կ'արտօնէ նաև քերբերուն մէջ երատարակու-թեամ տալ Գոնիայի առաջնորդին գրած իր նամակը, որուն մէջ ի մըքի այլոց ըսուած է «...ումամեան բանակի հայ զինուորները կռաւի նակատին վրայ խզմնաբար կը կատարեն իրենց պարտականութիւնները. բան մը որուն մասին կրթամ վկայել՝ անձամբ տեսած ըլլալուս համար: Կը խնդրեմ ձեզմէ որ հայ ազգին, որուն զոհաբերութիւնը Կայսերական կա-ռավարութեան հանդէպ ծանօթ է, ներկայացմէք իմ գոհաւանիութեամս եւ երախտազիտութեամս զգացումները»:

տարբերութեամբ մը կ'ուրանային վերոյիշեալ բոլոր եղե-
լութիւնները :


**

Ասկէ ետք, Հայերու կոտորածն ու տեղահանութիւնը, իր ընդհանուր գիծերուն մէջ, զործադրուեցաւ այնպէս՝ ինչպէս՝ իր Յուշերուն մէջ կը պատմէ իթթիհատ վէ Թէրաք-քը կուսակցութեան կեդր. Կոմիտէի անդամ Մեվլանզադէ Ռիֆաթ, որ մասնակցած էր 1915ի սկիզբները գումարուած ժողովին; ուր նախապէս արդէն կայացուած Հայերը բնա-ջընջելու որոշման զործադրութիւնը կը մշակուի. այս զոր-ծը կը յանձնուի զործադիր յանձնախումբի, որ բաղկացած էր Տոքթ. Նաղբէ, Տոքթ. Պէհաէտափին Շաքիրէ եւ կրթա-կան նախարար Շիւքրիէ: Անհրաժեշտ է մէջբերել զործա-դիր յանձնախումբի մշակած ծրագրի հիմնական մասը, ո-րուն գիտաւոր հեղինակը եղած է Պէհաէտափին Շաքիր: —

«Ո՛ր քաղաքի եւ գիւղաքաղաքներու մէջ որ Հայ կայ եւ ասոնցմէ ո՛ր մէկուն առաջին անգամ բնաշնչուիլը հարկ է, այդ քաղաքները ներքին նախարարին հետ կ'որոշենք եւ իւ-րաքանչիւր շրջանակին պէտք եղածին չափ այս ուժերէն կը դրկենք (ակնարկութիւնը բանտերէն արձակուելիք ոճրա-գործներուն եւ աւազակներուն մասին է, որոնցմէ կը յու-սային 10-20 հազարնոց ոյժ մը գոյացնել, Ե. Փ.). ասոնք մեր նշանակելիք յարմար վայրերուն վրայ հասնելիք հայ կարաւաններուն կը սպասեն. ներքին նախարար Թալիաքն ալ այդ քաղաքներու վարչական պաշտօնեաններուն կը երա-հանգէ, որ եռ գտնուող բոլոր Հայերը, պատերազմական շրջանակին դուրս գտնուելու հարկը պատճառարանելով, խումբ խումբ եւ ամէն օր երկու անգամ, ոստիկան զինուոր-ներու հսկողութեան տակ այսինչ նամրէն այնինչ տեղ գըր-կուին: Ոստիկանները այս երամանին վրայ բոլոր Հայերը հաւաքելով, հսկողութեան տակ, խումբերով որոշուած նամրամներէն դրկել կը սկսին, նամրան ասոնց գալուն սպա-սող յատուկ կազմակերպութեան՝ չէրէներուն կեցած վայրը հասնելուն, խումբերը մեր չէրէներուն կը յանձնեն եւ կը վերադառնան. չէրէներն ալ այս Հայերը միթչեւ վերջին ամ-

հատը անմիջապէս կը սպաննեն եւ, որպէս զի հանրային առողջութիւնը չվնասուի, դիակները նախապէս պատրաստուած փոսերուն մէջ կը ճգեն ու կը քաղեն: Եւ այս կերպով յաջորդաբար բնաջնջման զործողութիւնը կը լրացնեն: Այս Հայերուն քով գտնուող գոյք, դրամ, զոհարեգէններն ալ իբրեւ աւար՝ չէքեներուն կը քաժնուի»:

Այն ինչ որ կը պատրաստուէր գործադրուելու համար պատերազմի ընձեռած բացառիկ պատեհութիւններէն օգտարելով, բոլորովին տարբեր էր համիտեան շրջանի ջարդերէն, որոնք հայկական հարցը մարելու կամ ժողովուրդին վրայ սարսափ տարածելու բնոյթը ունէին: Այս մէկը կը ձգտէր հայկական հարցը միանգամընդմիշտ թաղելու բնաջինը ընելով ամբողջ հայութիւնը: Ցեղասպանութեան այս հրէշային ծրագիրը կանխօրօք ենթարկուած էր բազմակողմանի ուսումնասիրութեան, ճշդուած էին գործադրութեան բոլոր կարելիութիւններն ու միջոցները իրենց ամենայետին մանրամասնութիւններուն մէջ. Իթթիհատի կեղը. Կոմիտէն եւ շրջանային բոլոր կոմիտէնները զօրավիկ պիտի ըլլային կառավարութեան, որ ամբողջովին իւրացուցած էր կուսակցութեան ոճրային ծրագիրը. Նկատի առնուած էին մոլլանները որ Իթթիհատի հետ պիտի գործակցէին թուրք ամբոխը գրգռելու համար հայութեան դէմ՝ ժողովուրդն ալ մասնակից դարձնելով ջարդին ու կողոպուտին. կառավարութիւնը բանտերէն պիտի արձակէր տասնեակ հազար մը աւազակներ եւ ոճրագործներ ու զէնք պիտի բաժնէր անոնց, իսկ Իթթիհատի տեղական կոմիտէնները պիտի կազմակերպէին ու ղեկավարէին զանոնք չէթէական խումբեր կազմելով. ասոնց պիտի վստահուէր ճամբար հանուած կարաւանները կոտորելու գործը: Կառավարական պաշտօնեանները «վստահելի» մարդիկ պէտք է ըլլային, որպէս զի կէտ առ կէտ գործադրէին կեղրոնէն եկած հրահանդները. ատոր համար ուշադրութիւն դարձուեցաւ հայատեաց եւ վայրադ բնաւորութեան տէր վալիններով ու գայմագամներով փոխարիննելու անոնք՝ որ կասկածելի կը համարուէին Իթթիհատէն: Այս բոլորը, ինչպէս նաեւ ներքին գործոց նախարար Թալէաթի ղրկած բազմաթիւ հեռագիրները շրջանային կա-



1 3 եւ 4 բիստր կրողներն են Թալասար, Էնվեր, Սալեհ
Հայիմ եւ ձեմալ փոշշանթեր

ռավարութիւններուն, ամվիճելի ապացոյցը կուտան հայկական կոտորածներու կանչօրօֆ որոշուած եւ ծրագրուած ըլլալուն. ծրագիր՝ որ սերտօրէն կապուած է համաքուրք եւ համաքուրանական վարդապետութիւններու կենսագործման ենտ: Ներքին նախարարութենէն Հալէպի կուսակալութեան յղուած հետեւեալ հեռագիրը աւելի քան պերճախոս է այս տեսակէտով. ան կ'ըսէ: —

«Թէեւ ժամանակին որոշում տանուած էր բնաջնջել հայ տարրը, որ դարերէ ի վեր կը ջամայ խախտել պետութեան ամուր եիմերը եւ որ կառավարութեան համար լուրջ չարիքի մը երեւոյթները առած էր, բայց ժամանակի պահանջները չէին բոյլատրեր բնաւ այս սրբազն նպատակին իրագործումը: Հիմա բայր խոչընդուները վերցուած ըլլալով եւ հայրենիքը այս վտանգաւոր տարրէն ազատելու ժամանակը հասած ըլլալով, ձեզի մասնաւոր կերպով կը յանձնարարուի գութի զգացումներէ չտարուի անոնց խոնալի վիճակին առջեւ. իրենց գոյութեան վերջ տալով, աշխատիք ամբողջ հոգիով հայ անուան զնօսւմին թուրքիայէն: Ուշադրութիւն ըրէք, որ այս նպատակի իրագործման համար նշանակուած պաշտօննաները ըլլան հայրենասէր եւ վստանելի մարդիկ»:

Ասիկա ծրագրուած Ծեղասպանութեան աննախընթաց արարք մը պիտի ըլլար, նմանը չունեցող ամբողջ պատմութեան մէջ, որուն գլխաւոր պատասխանատուները եթէ ըլլագական կառավարութիւնը եւ իրթիւատն էին, բայց որուն գործադրութեան մէջ ամբողջ թուրք ազգը, իր բոլոր գուակարգերով եւ իր ամբողջ ցեղային ոճրալի բնազդներով, գործնական մասնակցութիւն պիտի ունենար:



Դէպքերը սկիզբ առին 1915ի Յունուարին, կովկասեան ճակատի վրայ թուրք բանակի յարձակողական արշաւանքի ընթացքին. Արդուինի, Արտանուշի եւ շրջակայ գիւղերու Հայերը յարձակման ենթարկուեցան քրտական համբարէ գունդերու եւ չէթէներու կողմէ. Հոս տեղի ունեցան առա-

Զին բոնութիւնները։ Ապա, արշաւանքի ձախորդութենէն ետք, փախստական թուրք զօրքը, համբարիչ Քիւրտերը եւ չէթէները համախմբուեցան Ալաշկերտի դաշտին մէջ, ուր սկսաւ աւելի մեծ ծաւալի կոտորած մը, որ տարածուեցաւ մինչեւ Վան նահանգի եւ Ուրմիոյ լճի սահմանները։ Էնվէրի փեսան՝ արիւնարրու ծէվտէթ եւ աղղական Խալիլ՝ թրքական բանակի գլուխն անցած ասպատակեցին հիւսիսային Պարսկաստան, ուր հայկական եւ ասորական գիւղերը իրենց յարձակումներուն թիրախ հանդիսացան։ Գիշատիչներէ հալածական թռչուններուն նման Հայերը փախուստ կուտային ամէն ուղղութեամբ՝ ապաստան զտնելու համար։ շատեր անցան ոռւսական սահմանը եւ աղատուեցան։ ուրիշներ ոռւսական բանակի հակայարձակողականէն ետք փրկուեցան։ այսպէս սկսաւ դաղթականներու հալածական կարաւանը դէպի էջմիածին։ Վանի դաշնակցական երեսփոխան Վուամեան Յունուար 16ին արդէն բողոքած էր ծէվտէթի եւ էրզրումի վալի Թահսին պէյի՛ կատարուող այս ծանրակշիռ դէպքերու առիթով։ յաջորդ դիմումներն ու բողոքներն ալ ապարդիւն պիտի անցնէին մինչեւ որ Վանի հայութիւնը ինքը բնաջնջման սպառնալիքին տակ առնուէր։

Կառավարութեան ուշադրութիւնը կեղրոնացած էր արեւելան նահանգներու հոծ հայութեան, ինչպէս նաև Կիլիկիոյ մէջ իր քաջութեամբ եւ աղատասիրութեամբ հանրածանօթ Զէյթունի վրայ։ Ալաջին եւ ուժեղակոյն հարուածր ասոնց պէտք էր հասցնել։ Պատերազմի սկդրնաւորութենէն Զէյթունցիները գրգռելու բոլոր փորձերը ապարդիւն էին անցած։ զօրահաւաք, ղինահաւաք, խուղարկութիւններ, բռնագրաւումներ, ծեծ ու խոշտանգում չէին կրցած «ապըստամբեցնել» Զէյթունը։ կառավարութիւնը պատրուակ չունէր այս արծուերոյնը ընկճելու համար։ Բայց քանի մը անպատասխանատու եւ դասալիք երիտասարդներու ընդդիմութիւնը պատճառ եղաւ որ Հալէպէն մեծ զօրաբաժին մը բերուի։ Զէյթունցիները ճերմակ դրօշակներով դիմաւորեցին եկող բանակը եւ իրենց օժանդակութիւնը առաջարկեցին բռնելու համար մօտակայ վանքի մը մէջ ապաստանած երիտասարդները։ բանակը չկրցաւ այդ ըմբոստները մեռք

ճգել. կրակի տուաւ վանքը եւ 300 Զէյթունցի երեւելիներ հաւաքելով աքառեց. այսպէս, Ապրիլ 8ին, սկսաւ Զէյթունի հայութեան տեղահանութիւնը. բնակչութեան մէկ մասը, շուրջ 8.000 հոգի, ծեծի եւ խոշտանգումի տակ քշունցաւ դէպի Գարաբունար, Գոնիայի վիլայէթին մէջ. միւս մասը, 16.000 հոգի, առաջնորդուեցաւ դէպի Տէր Զօր, ուր տարագրուողներու ջարդուած խլեակները միայն հասան:

Արեւելեան Հայաստանի՝ մանաւանդ Վանի եւ Պիթլիսի վիլայէթներուն մէջ, կառավարութիւնը տարբեր քաղաքականութեան հետեւցաւ: Վասպուրականի, Մշոյ եւ Սասունի հոծ հայութեան տեղահանութիւնը դիւրին իրագործելի չէր համարուեր. խարէութեան եւ խորամանկ միջոցներուն պէտք է հոս յաջորդէր բիրտ ոյժը: Պարսկաստանէն վերադարձին, Փետրուարի կէսերուն, ձէվտէթ պէյ հաշտարար ընթացք ցոյց տուաւ Վանի մէջ, ուր կը գտնուէին Վուամեան, Արամ եւ Իշխան. ասոնց հետ պիտի գործակցէր խոռվութիւն յարուցանող տարրերը ձերրակալելու եւ պատժելու համար, պայմանաւ որ Հայերը իրեն 3.000 զինուոր տային: Յանձնախումբեր ալ կազմուեցան շրջանները մեկնելու համար. Շատախի մէջ ընդհարում տեղի ունեցած էր Հայերու եւ Քիւրտերու միջեւ. ձէվտէթ պէյ կը խնդրէ Դաշնակցութեան ներկայացուցիչներէն երթալ եւ խաղաղեցնել շրջանը. կ'որոշուի Իշխանը երեք ընկերներով զրկել. Ապրիլ 16ի գիշերը, իրենց իջեւանած գիւղին մէջ, ձէվտէթի հրահանգով, չորսն ալ կը սպաննուին: Յաջորդ առաւօտ ձէվտէթ իր մօտ կը կանչէ Վուամեանն ու Արամը. առաջինը միայն կը ներկայանայ ու հազիւ կառավարատկան շէնքէն ներս մտած՝ կը ձերրակարտի եւ կ'ուղարկուի Պիթլիս, ապա դէպի Տիկարպէքիր, բայց ճամբան կը սպաննուի: Էրզրումէն պահանջուած զօրքերը հասած ըլլալով, ձէվտէթ կը հրահանգէ Արճէշի եւ Հայոց Զորի կոտորածը, իսկ ինչ կը պատրաստուի յարձակելու Վանի հայկական թաղամասերուն վրայ. կը սպասար թնդանօթի քոնել զանսնք եթէ իր պահանջներուն գոհացում չտրուէր. Հայերը համարական վերջապէս ձէվտէթի նպատակը. սկսան դիրքերով ամրացնել Այգեստանը: Կոիւը սկսաւ Ապրիլ 20ին, երբ թուրք զինուորները քաղաք

մանող հայ կին մը բանել ու բռնաբարել կ'ուզէին. Հայ երեսասարդներ վրայ կը հասնին եւ կը պահանջնեն ազատ ձգել կինը. զինուորները կրակ բանալով կը սպաննեն Հայերը: Վանի հայութեան հերոսական դիմադրութիւնը տեսեց ամիս մը, մինչեւ Մայիս 16, երբ թուրքերը զօրքով եւ բնակչութեամբ հեռացան քաղաքէն. Մայիս 18ին հայ կամաւորական գումարերու յառաջապահները մտան Վան, իսկ յաջորդ օր կամաւորներն ու ռուսական զօրքերը հասան:

Ծետագային թրքական կառավարութիւնը պիտի շահագործէր Վանի գէպֆը, զայն ներկայացնելով որպէս ծրագրուած հայկական ընդհանուր ապստամբութեան փորձ մը՝ որուն նպատակն էր թիկունքէն հարուածել թուրք բանակը: Վանի հերոսամարտի նկարագրութիւնը, զոր մանրամասն կերպով կատարած են Վան գտնուող Ամերիկացի միսիոնարները, ցոյց կուտան որ Հայերը, տեսնելի եռք թէ ինչեր կը կատարուին շրջաններու մէջ, լոկ ինքնապաշտպանութեան էին գիմած: Արդէն պատերազմական ճակատի, սահմանային շրջաններու կոտորածները, ինչպէս նաև Զէյթունի տեղահանութիւնը աւելի կանուխ տեղի ունեցած էին. շատ աւելի խօսուի քան Վանի հայութեան կարծեցեալ ապստամբութիւնը, որ իրր թէ պատճառ եղած է հայութեան ընդհանուր տեղահանութեան ու ջարդին:

Մշոյ գաշաց աւելի արիւնալի գէպֆերու թառը հանդիսացաւ: Հոս նաև պատերազմի սկիզբէն, կառավարութիւնը նոյն միջացներուն զիմեց, ոտիայն առաւել խօսութեամբ բանագրաւում, իոզոպուա, սպանութիւն. ոյր մարգիկը թէցին գէպի ճակատ կամ որպէս շալակաւոր եւ կամ ամելէ քաղաքարիններու մէջ աշխատցնելու համար. շրջանի քիւրտարը աւելի գործօն մասնակցութիւն ունեցան թալանի եւ սպանութիւններու մէջ: Հայերը համբերեցին, գոհանալով Առաջնորդին եւ պետական երեսփոխուն Վահան Փափազեանի (Գոմո) բոզոքներով կառավարութեան: Բանաերը լեցուեցան անմեղ հայերով: Տաճի մը հոգի նոյնիսկ կախազան հանուացան Մուզի մէջ: Մոյիսի վերջներուն, հարստահարսութիւնները դաւ մը գաղթեցան. կառավարութիւնը նոյնիսկ սկսու պիտակի վերաբերմունք ունենալ Հայերու նկատմամբ, ու

րոնք գրեթէ լքուած վիճակի մէջ յուսահատութեան էին
մատնուած։ Քաղաքականութիւն փոխելու պատճառը ուս-
սական բանակի յառաջիսաղացումն էր, որ Խլաթ էր հասած
եւ Պիթիսի կը մօտենար։ Ռուսերու մօտալուս գալուստէն
յուսադրուած՝ Տարօնի հայութիւնը շունչ մը քաշեց. բայց
Ռուսերը չեկան, ոչ իսկ Պիթիս մտան, որուն հայ ազգա-
բնակչութիւնը քիչ ետք ամբողջութեամբ կոտորուեցաւ
Թուրքերու եւ Քիւրտերու կողմէ։ Ռուսական բանակը, ա-
ռանց ռազմավարական լուրջ պատճառի, քաշուեցաւ իր գը-
րաւած շրջաններէն։ Վանի եւ Վասպուրականի հայութիւնը,
որ քառասուն օրուան ինքնավար գոյութիւն մը ունեցած էր,
յանկարծ ստիպուեցաւ քաշուիլ որուական բանակին հետ-
շրջապատուած թշնամի գործերէ, որոնք կը դժուարացնէին
նահանջը, հայ կամաւորներու քաջարի պաշտպանութեան
տակ Վասպուրական գրեթէ ամբողջ հայութիւնը, շուրջ
180.000 հոգի, գաղթեց դէպի իշմիածին եւ Երեւան։ Ռու-
սական բանակները քանի մը անգամ եւս կրկնեցին իրենց
ետ-առաջ գործողութիւնները եւ չմտան Տարօն։ Հայ ժողո-
վուրդի ամենէն նզնածամային օրերուն, ուստահան կառա-
վարութիւնը դիւային ծրագիրներ կ'որոնար հայ ժողովուր-
դի գլխուն, որուն հայրենիքը կ'ուզէր գրաւել բայց Լոպա-
նովիեան բաղամականութեան համածայն՝ իր քիլկ ժողո-
վուրդէն պարպելէ ետք միայն……։ Ռուսերու քաշուելէն
ետք, Յուլիսի սկիզբը, Թուրքերը Վանի իրենց ձախողու-
թեան վրէժը առնել ուզեցին Տարօնէն։ Մուշի հայկական
թաղամասերը թնդանօթի բռնուեցան։ Հայերու համար
սկսաւ յուսահատական պայքար. քանդուող տուներէն կա-
տաղօրէն կը դիմադրէին, բայց ի զուր. աւերակոյտի վե-
րածուած թաղերէն կ'անցնէին մէկ ուրիշը. շատեր իրենց
հարազատները Թուրքերուն ձեռքը չձգելու համար՝ կրակի
կուտային պապենական տունը եւ կը նահատակուէին բոցե-
րուն մէջ։ Ռմբակոծման երկրորդ օրը քաղաքի հայ բնակ-
չութենէն մնացած էր 10-12.000 հոգի, որ վճռեց գիշերը
դուրս գալ հրդեհէն լափիզուող քաղաքէն։ նահանջի ժամա-
նակ նշմարուած ըլլալով թշնամիէն, կրակի բռնուեցաւ ու
փախչողներուն հազիւ կէսը կրցաւ աղաստանիլ մօտակայ

Եռները : Յաջորդ օրը, Քիւրտերը հաւաքեցին վիրաւորեալ-ները ու քաղաքին մէջ մնացողները ու խարոյկներու մէջ նետեցին զանոնք :

Կարգը եկած էր Սասունի : Դաշտի գիւղերը արդէն են-թարկուած էին Մուշ քաղաքի ճակատագրին . շատ մը գիւղեր ու ճամբաներ, ուր հարիւրներով եւ հազարներով կիներ ու մանուկներ համախմբուած էին կրակի տրուեցան . ով որ կրցած էր փախչիլ՝ ապաստանած էր Աւանոյ բարձունքներուն վրայ, ուր տեղացի 20.000 Հայերուն վրայ աւելցած էին 30.000 ուրիշներ՝ ջարդերէն ճողովրածներ : Մինչ այդ, կառավարութիւնը չէր կրցած ընկճել այս լեռնաստանը . Սա-սունցիները, իմացած ըլլալով որ բանակ մեկնողները զինա-թափ եղած եւ կոտորուած էին, որոշեցին այլեւս մերժել իրենց զէնքերը յանձնել եւ նոր շալակաւորներ տալ . ապար-դիւն անցան կառավարութեան գործածած թէ սպառնալիք-ները եւ թէ խարէական միջոցները . հարիւրաւոր Սասուն-ցիներ տարուեցան բանտ . իրենց կիներն ու աղջիկները բըռ-նաբարուեցան իրենց աչքերուն առջեւ . բայց եւ այնպէս Սա-սունը տեղի չտուաւ . ետ մղեց նաեւ քրտական յարձակում-ները : Այժմ, Մշոյ եւ դաշտի հայութեան կոտորածէն ետք, կառավարութիւնը հսկայ զօրք եւ շրջակայ քիւրտ ցեղերը, ընդամէնը 30.000 կռուող, համախմբած էր Սասունի եւ մօ-տակայ լեռներուն շուրջ : Յարձակումները սկսան այս վեր-ջիններու ուղղութեամբ եւ շարունակուեցան դէպի բար-ձունքները : Թշնամի բազմապատիկ զօրքին դիմաց, Սասուն-ցիները իրենց նախնական զէնքերով եւ հաշուած փամփուշտ-ներով հերոսական դիմադրութիւն ցոյց տուին, բայց եւ ստիպուեցան նահանջել դէպի Անտոքի բարձունքները . հոս եւս, կոիւները, թէեւ կատաղի, երկար չէին կրնար տեւել . 50.000 ժողովուրդ, մեծ մասամբ կիներ, մանուկներ եւ ծե-րունիներ՝ կերակրելու պաշար չէր մնացած . կռուողներէն շատերու ռազմամթերքը սպառած էր . հրացանները կը կոտրէին ու գաշոյներով կը մարտնչէին գռոհող թշնամիին դէմ . կիները եւս կը մասնակցէին օրհասական կռուին եւ ի վերջոյ, թշնամիին ձեռքը չիյնալու համար, կը նետուէին ժախերէն վար : Օգոստոս նին Անտոքն ալ գրաւուեցաւ :

Սասնոյ լեռները կարմիր արեամբ էին ներկուած...: Ողջ մնացողները, որոնց մէջ Ռուբէնն ու Կոմսը, որոշեցին խումբերու բաժնուած՝ ճամբայ բանալ եւ ռուսական գտակ անցնիլ քիչեր յաջողեցան. մեծ մասը զոհ գնաց հետապնդող Քիւրտերուն եւ զօրքին. փոքր թիւով կրցան ծուարիլ անմատչելի վայրերու եւ քարայրներու մէջ, սպասելով ռուսական բանակներուն, որոնց թնդանօթներուն գոռոցը կը լսուէր հեռուէն եւ որ կը յամառէր Տարօն չմտնել արին լացող ժողովուրդի մը փրկութիւն բերելու համար:

*
**

1915ի դարնան եւ ամբան սկիղբը հայաշխարհի մէջ տեղի ունեցող այս արիւնալի դէպքերուն Պոլսահայութիւնը՝ հաղորդակցութիւններու խզման պատճառով՝ անտեղեակ կը մնար. մինչեւ իր կարգը իրեն հասաւ: Ապրիլ 24ի գիշերը թուրք ոստիկանութիւնը իրենց տուներէն կը հանէր շուրջ 225 աչքի ղարնող Հայեր. յետազային ասոնց թիւը 600ի բարձրացաւ. բոլորն ալ յայտնի անձնաւորութիւններ. ազգային եւ կուսակցական գործիչներ, մտաւորականներ, զրողներ, հոգեւորականներ եւ աղատ ասպարէզի մարդիկ: Ամբողջ ղեկավարութիւնն էր, հայ ժողովուրդի ընտրանին, գլուխը, որուն հասած հարուածը պիտի ջլատէր մարմնին միւս անդամները: Գիշերով ձերբակալուած այդ մարդիկը, ոստիկան զինուորներու հսկողութեան տակ, Հայտար փաշայի կայարանէն շոգեկառքով ճամբայ հանուեցան դէպի Անգարա:

Այսքան լայն ծաւալի վրայ կատարուած ձերբակալութիւններէն երկու օր ետք, Ալդ. իշխանութիւնները Պատրիարքարանի մէջ ժողով մը գումարելով որոշեցին կառավարութեան դիմել, Հայերու հանդէպ ցոյց տրուած այս անվատահութեան համար բացատրութիւն խնդրելու. պատուիրակութիւն մը՝ բաղկացած Զաւէն Պատրիարքէ, Դուռեան Սրբազնէ, Գրիգոր Զօհրապէ եւ Տոքթ. Դաւիթեանէ՝ նոյն օրն իսկ դիմեց Եպարքոս Սայիտ Հալիմ փաշայի. այս վերջնը կը պատասխանէ որ Վանի եւ այլ վայրերու մէջ Հայե-

բու մօտ մեծաքանակ զէնքեր դտնուած ըլլալով՝ զին. իշխանութիւններու թելագրութեամբ ևղած են ձերբակալութիւնները. ատոնք պարզապէս ներքին ապահովութեան համար ձեռք առնուած միջոցներ են. արդէն միայն կուսակցութիւններու ղեկավարները ձերբակալուած են. նկատի առնելով պատուիրակութեան առարկութիւնները, աշխատանք պիտի տարուի որ Պէրնդարձակուին անոնք: Նոյնիմաստ պատասխան կը ստանայ պատուիրակութիւնը նաեւ ներքին գործոց նախարար Թալէաթ պէյէն, որ խոստովանելով հանգերծ որ պետութեան հանդէպ որեւէ լուրջ շարժման մը ապացոյցները չունին, կ'աւելցնէ. «Եյն բոլոր Հայերը որ Հայաստան մը շինելու համար խօսեավ, գրիշով կամ գործով աշխատած են կամ կրնան աշխատի, տերութեան քշնամի կը նկատուին եւ այսպիսի ժամանակի մը մէջ պէտք է մեկուսացուին»:

Դիմումները արդիւնք մը չէին տուած: Քանի մը օրետք, Ապրիլ 29ին, Պոլսոյ Հայերէն պահանջուեցաւ իրենց մօտ գտնուող զէնքերը կառավարութեան յանձնել. զէնքերը թերուեցան, բայց ասոնք չէին կրնար ապացոյց ծառայել ապստամբութեան վերագրումներ կատարելու Հայերուն: Պոլսոյ մէջ ազատ կը մնային տակաւին Վարդգէսն ու Զօհրապը, որոնք կը կարծէին թէ ծանօթութիւններու եւ բարեկամներու միջոցաւ կարելի էր տակաւին համոզել իթթիւատը, որ կասկածներ չունենայ Հայերու հաւատարմութեան մասին եւ աքարեալները ես բերել տայ: Մայիս 12ին, Թալէաթի տան մէջ ունեցած իր մէկ խօսակցութեան ընթացքին, Վարդգէս՝ Հայկական կոտորածներու գլխաւոր պատասխանառու ներքին գործոց նախարարի իսկ բերնէն կ'իմանայ, իթթիւատի բուն նպատակը. Թալէաթ կ'ըսէ. «Մեր տկարութեան օրերուն. Էտիրնէի վերագրաւումէն եսի (ակնարկութիւնը պալքաննեան պատերազմին է. Ե.Փ.), մեր կոկորդին ցատկեցիք եւ հայկական բարենարազումներու հարցը արծարծեցիք. ահա թէ ինչու մենք կ'օգտուինք մեր նպաստաւոր կացութենէն ձեր ժողովուրդը ցրուելու այնպէս, որ յիսում տարաւան համար ձեր մտքէն եանէք բարենարազումներու ամէն գաղափար»: Վարդգէսի հարցումին

Թէ «ուրեմն շարունակե՞լ մտադրած էք Ապտիւլ Համիտի գործը», «Այո՛ կը պատասխանէ Թալէաթթ: Աւելի ուշ, երբ ամէն ինչ գրեթէ վերջացած էր, նոյն Թալէաթթ՝ մերժելով Միացեալ նահանգներու դեսպան Մորկընթառուի միջամտութիւնը ի նպաստ Հայերու, յոխորտալով կ'ըսէր. «Հայկական հարցը լուծելու համար, երեք ամսուան մէջ ես աւելի ըրի քան Ապտիւլ Համիտ՝ երեսուն տարիներու ընթացքին»: Տասը օր չանցած Վարդղէսի տեսակցութենէն, ինք եւ Զօհուապ եւս ձերբակալուեցան եւ ուղարկուեցան Գոնիա:

Անդարա ուղարկուած 225 հոգինոց առաջին խումբէն 75 հոգի, որոնց մէջ կը գտնուէին Խուրէն Զարդարեան, Խաժակ, Շահրիկեան, Սիամանթօ, Մելքոն Կիւրծեան, Տիդրան Ջէօկիւրեան, Համբարձում Պոյաճեան (Մուրատ), տարուեցան Այաշ ու ջարդուեցան. խումբին մնացեալ մասը, 150 հոգի, տարուեցաւ Զանկըրը, ուր անոնց մեծագոյն մասը բարբարոսարար խողխողուեցաւ. ասոնց մէջ կը գտնուէին Հանճարեղ Դանիէլ Վարուժան եւ Ռուրէն Սեւակ: Մնացեալ-ներուն մեծ մասը իրենց ընկերներու ճակատադրին ենթարկուեցաւ, Անդարայէն Տէր Զօր ճամրուն վրայ նահատակուելով: Վարդղէսն ու Զօհրապը Տիարպէքիրի մէջ կաղմըւած պատերազմական ատեանին տարուեցան դատուելու. նախապէս հոն ուղարկուելու համար ճամբայ հանուած էր նաեւ Ակնունին, բայց երեքն ալ Ուրֆա-Տիարպէքիր ճամբուն վրայ սպաննուեցան չէթէներու կողմէ, որոնց յատկապէս հրահանգուած էր ողջ չանցնել դանոնք:

Այս դէպքերէն ետք, կառավարութիւնը Թուրքիոյ մէջ ապրող Հայերու ընդհանուր տեղահանութեան ձեռնարկեց: Բացի յիշուած Ալաշկերտի, Վասպուրականի, Տարօնի, Զէյթունի եւ Կիլիկիոյ կարգ մզ ուրիշ շրջաններու իրադարձութիւններէն, Արեւելեան նահանգներու եւ Անատօլուի հայութեան տարագրութիւնը տեղի ունեցաւ դրեթէ նոյն ժամանակամիջոցին, Յունիս-Յուլիս-Օգոստոս ամիսներուն: Մինչդեռ Վասպուրականի եւ Տարօնի մէջ կառավարութեան քաղաքականութիւնը ջարդի միջոցաւ բնախնջել էր ժողովուրդը, միւս շրջաններուն համար իթթիհատը ծրադրած էր մտանակի եւ դանդաղ մահացումով անհետացնել հայութիւ-

Նը: Հայերու կողմէ ցոյց տրուած լուրջ զիմադրութիւն մը կրնար ամբողջովին ճախողեցնել ծրագիրը. ատոր համար պատերազմի սկզբնաւրութենէն կառավարութիւնը հայութեան նկատմամբ այնպիսի միջոցառումներու զիմեց, որ ընդհանուր ապատամբութիւն մը, եւ նոյնիսկ մասնակի ապատամբութիւն մը, անկարելի դառնան: Ըստեցաւ արդէն, որ պատերազմի յայտարարութեան օրերէն, զինակոչի հետեւանքով հայ երիտասարդութիւնը, 18-50 տարեկան, զինուորակրուած էր: Հակառակ անոր որ թէ կովկասեան ճակատի վրայ եւ թէ Տարտանէլի ճակատամարտին հայ զինուորները քաջութեամբ եւ հաւատարմութեամբ մասնակցած էին կոփիւներուն, յանկարծ պատերազմական նախարարութեան հրահանգով զինաթափ եղան բոլոր հայ զինուորները. անոնք պիտի աշխատէին կամ որպէս բեռնակիր եւ կամ «ամէլէ թապուրի»ներու մէջ ճամբաներու եւ երկաթուղիի շինութեան համար: Այս ալ երկար չտեւեց. յետադային յայտնի եղաւ որ շատ մը զօրանոցներու մէջ թուրք զինուորները կը շրջապատեն անդէն Հայերը ու հրացանազարկ կ'ընեն դանոնք. ուրիշ տեղեր, կապելով զանոնք գունդերով կը հեռացնեն ամայի վայրեր ու կը կոտորեն. յաճախ զինաթափ եղած հայ զինուորներուն փորել տուած են իրենց գերեզմանները դառնալու սահմանուած փոսերը:

Թաղաքներու եւ գիւղերու մէջ մնացած էին մեծ մասամբ տարիքաւոր այր մարդկելը, կիները եւ երեխաները: Ասոնցմէ պահանջուեցաւ, որ իրենց մօտ գտնուող բոլոր տեսակի զէնքերը կառավարութեան յանձնեն: Իթթիւատը 1909ի եւ 1912ի հակայեղափոխական շարժումներէն ետք, կարգ մը վայրերու մէջ Հայերուն եւս որոշ թիւով զէնքեր բաժնած էր, որպէս զի նման դէպքերու կրկնումի պարագային՝ իրենց հետ պաշտպանեն սահմանադրական կարգերը: Հայերը այդ զէնքերը ինչպէս նաեւ իրենց ունեցած նախնական զէնքերը կառավարութեան յանձնեցին, որ անոնցմով զինեց Թուրքերը: Բայց եւ այնպէս հանգիստ չձգեցին Հայերը, որոնցմէ կը պահանջէին պահուած զէնքերու պահեստներ ցոյց տալ. ոստիկան զինուորները կը մանէ-



Աժտրական Հայ ընտանիք մր. անապատին մէջ. 1915ին,
լուսամիկրուած՝ զերսան գինուորականներու կողմէ

ին գիւղերը եւ կը ճշդէին թէ քանի հարիւր զէնք պէտք է յանձնուի. գիւղացիները այդքան չունէին որպէս զի կարենային տալ. եւ ահա կը սկսէր մահուան տանջանքը. կը հաւաքէին այր մարդիկը եւ անմարդկային չարչարանքներու կ'ենթարկէին զանոնք, — եղունգներն ու մազերը քաշել. շիկացած երկաթով այրել. ֆալախկայի տակ մինչեւ մահ ծեծել: Շատ մը տեղեր, խուսափելու համար այս տանջանքներէն, Հայերը դրացի Քիւրտերէն կամ Թուրքերէն կը գնէին ու կուտային. այս անգամ կառավարական պաշտօնեան այս զէնքերու զոյութիւնը որպէս ապստամութեան մը պատրաստութեան փաստ կ'արձանագրէր իր կազմած տեղեկագրին մէջ:

Յաջորդ արարը տեղի ունեցաւ Ապրիլ 21էն Մայիս 19ի միջեւ. քաղաքներու մէջ ծայր տուաւ հարիւրաւոր հայ երեւելիներու ձերբակալութիւնը. քանի մը օր բանտի չարչարանքները ճաշակելէ ետք, առանց որեւէ դատավարութեան ենթարկուելու, ասոնք կը տարուէին ու կը կոտորուէին ամայի վայրերու մէջ. այսպէս էրզրումի մէջ ձերբակալուեցան 600 հոգի, Սերաստիոյ մէջ՝ 500, Տիարպէքիրի մէջ՝ 800, Կեսարիոյ մէջ՝ 200. աւելի փոքր քաղաքներու մէջ՝ 20էն մինչեւ 100 հոգի: Այս ձերբակալութիւններուն նպատակը բնականարար իւրաքանչիւր շրջանի ընտրանիին անճիտումն էր, որպէս զի զանգուածը անզեկ մնալով չկարենայ պաշտպանուիլ: Մէկ տեղէ ուրիշ տեղ հաղորդակցութեան կապերը կարուած էին. ճամբորդութիւնը արգիլուած էր. ոչ միայն կարելի չէր քաղաքէ քաղաք տեղափոխուիլ, այլ նոյնիսկ զիւզէ զիւզ. արգիլուեցաւ նոյնպէս գրաւոր հաղորդակցութիւնը, այնպէս որ մէկ վայրի մէջ գտնուող Հայերը չէին գիտեր թէ ինչ կ'անցնի կը դառնայ ուրիշ վայրերու մէջ:

Յունիսին սկսու արգէն րուն տեղահանութիւնը: Շարաթ մը կամ առաւելագոյն երկու շարաթ առաջ, մունեարկ մը, երբեմն նաև ոստիկան զինուորներ, փողոցներուն մէջ կը զռային որ 15-70 տարիքը ունեցող բուոր այր մարդիկը պէտք է ներկայանան կառավարութեան շէնքին առջեւ. որոշուած օրը հաւաքուած բազմութիւնը կը նետէին բանա-

բու մէջ, քանի մը օր ետք ճամբայ հանելու համար : Իրենց կ'ըսուէր որ ճամբորդութիւնը երկար պիտի տեւէ, բայց ժամանակ չէր տրուեր պատրաստութիւն տեսնելու . Հարուստներն ու բարեկեցիկները միայն կը յաջողէին փոխադրական միջոցներ ճարել, որուն համար կառավարութիւնը շրջաններէն բերել տուած կ'ըլլար մեծ թիւով սայլեր եւ կառապաններ : Սեւ ծովեան շրջաններուն մէջ՝ Տրապիզոն, Կիրասոն, Բիզէ, Օրտու, Եւայլն, տարբեր ձեւ մը կիրարկուեցաւ . այր մարդիկը հարիւրներով եւ հազարներով նաւերու վրայ հանուեցան եւ ուղղակի բացերը տարուելով ծով թափուեցան :

Քանի մը օր կամ շաբաթ ետք կարգը հասաւ կիներուն եւ երեխաններուն, որոնց նոյն ձեւով կ'ըսուէր, թէ պատերազմի պատճառաւ կառավարութիւնը որոշած է զիրենք ապահով վայրեր փոխադրել, շատ յաճախ իրենց ամուսիններուն մօտ : Երբեմն նոյնիսկ կ'արտօնէին անշարժ գոյքերը վաճառել, բայց գին տուող չկար . ոստիկանները կ'արձանագրէին իրենց ունեցածը, կը կնքէին տուները եւ կուտային ստացագիր, ապահովցնելով որ իրենց վերադարձին ամէն ինչ պիտի վերագտնէին իր տեղը . բայց յաճախ, նախ քան իրենց մեկնիլը, դրացի կամ այլ վայրերէ եկած թուրքերը կը կողոպտէին տան կարասիները : Երիտասարդ կիներն ու աղջիկները կրնային մնալ իրենց տեղը պայմանաւ որ մահմետական ըլլային եւ իրենց համար անմիջապէս ամուսին գտնէին . այդ պարագային պէտք է զատուէին նաեւ իրենց փոքրիկ զաւակներէն, որոնք կը հաւաքուէին կառավարական յատուկ որբանոցներու մէջ մահմետական դաստիարակութիւն ստանալու համար : Ամէն տեղ այսպէս չեղաւ . շատ մը քաղաքներու մէջ կառավարութիւնը չթոյլատրեց կրօնափոխութիւնը եւ տեղահանութիւնը ընդհանուր եղաւ :

Իւրաքանչիւր կարաւան կազմուած կ'ըլլար 200էն սկսեալ մինչեւ 4.000 եւ աւելի մարդոցմէ, որոնց կ'ընկերանար ոստիկան զինուորներու ջոկատ մը, կարիքին համաձայն . ասոնք իրը թէ ճամբաններու վրայ շրջող աւազակներէն ու ոճրագործներէն պաշտպանելու համար տրուած էին : Այր մարդոց կարաւանները իրենց մեկնակէտէն բաւական հեռանալէ ետք, սայլապաններն ու կառապանները կանգ կ'առ-

նէին ու կը մերժէին աւելի հեռու երթալ. կը սկսէր սակար-
կութիւնը. ոստիկան զինուորներու «բարեխօսութեան» վրայ
յաւելեալ վարձքով մը կը հաճէին ճամբան շարունակել, քիչ
ետք սակայն կրկին կանգ առնելու եւ բեռներն ու մարդիկը
գետին թափելով ետ դառնալու: Այր մարդոցմէ կազմուած
կարաւանները շատ հեռուները չէին երթար. շուտով իրենք
զիրենք շրջապատուած կը Կանքին զինուած ու ձիաւոր չէ-
թէներէն, որոնք հայկական ներքին դաւառներու Քիւրտե-
րուն զերը պիտի կատարէին հոս: Իթթիհատի տեղական կո-
միտէներուն կողմէ կաղմակերպուած այս ոճրագործներու
մօտենալուն ի տես, ոստիկան զինուորները քաշուելով կը
հեռանային: Զէթէները բոլորակաձեւ շրջապատելով կը
սկսէին կրակել անպաշտպան ու յաճախ կապկպուած մար-
դոց վրայ. Հրացանաձկութիւնը կանգ կ'առնէր երր այլեւս
ոչ մէկ կենդանի Հայ մնար. այն ատեն կը սկսէր կողոպու-
տը, որուն կը մասնակցէր նաեւ շրջակայ զիւղերէն հասնող
ամրոխը: Ոչինչ կը ձգուէր դիակներուն վրայ. կը պատոէին
նոյնիսկ փորոտիքը կլլուած ոսկի գտնելու յոյսով: Այս գոր-
ծը եւս աւարտելէ ետք, դիակները կամ գետի մը մէջ կը նե-
տէին եւ կամ հսկայ տարածութեամբ փոսեր փորելով զա-
նոնք հոն կր թափէին ու հողով կը ծածկէին: Յաճախ այս
աշխատանքը աւելորդ կը համարէին ու դիակները բաց օդին
կը ձգուէին, մինչեւ որ Պոլսոյ կառավարութենէն խիստ
հրահանգ եկաւ կանխաւ ճշդուած ցուցմունքներուն հետե-
ւելու: Կիներէ կազմուած կարաւաններու պարագային,
սպանութիւն տեղի չէր ունենար, բայց կողոպուտին աւելի
յաճախ կը մասնակցէր ամրոխը: Այս տեսակի առիթներով,
ինչպէս նաեւ քաղաքներէն անցքի ժամանակ, Թուրքերը եւ
Քիւրտերը աղատ էին դալու եւ ընտրելու իրենց հաւած կի-
ներն ու աղջիկները. ճշդուած գիները չնչին էին, աւելի յա-
ճախ՝ բոլորովին ճրի: Անոնց մէջէն զեղեցիկները, ամէն
կայանի մէջ, կ'ենթարկուէին բռնարարումի, որուն կը մաս-
նակցէին նաեւ իրենց «պահապան» ոստիկանները:

Ճամբու ընթացքին, կարաւանները հետզհեռէ կը փոք-
րանային: Ամիսներ տեսող տաժանելի ճամբորը ութիւն մըն
էր, որուն ամենէն ամրակազմ մարդն իսկ դժուար թէ տո-

կար, իսկ կիներու, երեխաներու եւ հիւանդ ծերունիներու այս բազմութիւնը, ամրան կիզիչ արեւուն տակ, առանց պաշտպանութեան եւ հանգստեան կայանի, մնօթի ու ծառաւ՝ դատապարտուած էր անվերջ քալելու: Երբ աղրիւրի մը կամ գետի մը հանդիպէին, ոստիկանները հրացաններու սպառնալիքին տակ կը հեռացնէին զիրենք, արգիլելով այսպէս անոնց քանի մը օրուան ծարաւին յազեցումը: Յատկապէս դժուար էր յդի կիներու պարագան, որոնցմէ շատ քիչերուն ճամբան երկար եղաւ: Պատահեցան ծննդաբերութիւններ, բայց պահակ ոստիկանները ոչ իսկ ժամի մը համար կ'ուզէին կանգնեցնել կարաւանին ընթացքը. գաղանային վայրակութեամբ կը բռնէին ու հեռուն կը նետէին նորածինները, կամ կը ջախջախէին ճամբու քարերուն վրայ: Շարքերը հետզհետէ կը նօսրանային ոչ միայն առեւանդումներու եւ վաճառումներու հետեւանքով, այլ մանաւանդ՝ Փիզիքական եւ հողեկան հիւծումի: Ով որ չէր կրնար հետեւիլ կարաւանին, կը կքէր ու կ'ինար, իսկ զիխուն հասնող հրացանի կոթին հարուածը վերջին շունչը փչել կուտար: Մարդկային երեւակայութեամբ, կարելի չէ նկարագրել օրերու եւ շաբաթներու անօթութենէն ու ծարաւէն կմախքացած այս արարածներու իսկական վիճակը: Գրեթէ դադրած էին այլեւս առեւանդումներն ու կողոպուտը, որովհետեւ առնելիք ոչինչ մնացած էր. յաճախ ոչ իսկ ցընցոտիններ: Քաղաքներու մէջ, ուրկէ կ'անցնէին անոնք, ոչ ոք կանգ կ'առնէր ուրուականներու նմանող այս էակներու անցքին ի տես. սովորական դարձած էր տեսարանը. շատեր արդէն ինելագարած էին վերջնական կայան հասնելի առաջ. ոմանք կորսնցուցած էին իրենց տեսողութիւնը, լողութիւնը, նոյնիսկ ուտելու բնազդը...

* *

Տարագրութեան կարաւանները ամէն կողմէ կը բռնէին Սուրբոյ եւ Միջազետքի անապատներուն ուղղութիւնը, որը կառավարութեան հայութեան համար սահմանուած քամանակաւոր» բնակութեան վայր էր որոշուած: Բայց

տարագրութեան ընթացքը ցոյց տուաւ որ ամէն միջոց նախատեսուած էր, որպէս զի նուազագոյն թիւով Հայեր հոն հասնին: Բոլոր կարաւանները կոտորակուած հասան իրենց համար սահմանուած վայրերը. լաւագոյն պարագային, կէսը կը հասնէր, բայց յաճախ ճամբու ընթացքին կոտորուողներու եւ մահացածներու համեմատութիւնը սարսափելի էր. այսպէս, Խարբերդէն ճամբայ հանուած 5.000 հոգինոց կարաւան մը մինչեւ Հալէպ հասնիլը 213 հոգիի վերածուած էր. Խարբերդէն 2.500 հոգինոց ուրիշ կարաւան մը 600 հոգիով Հալէպ հասաւ, իսկ Խարբերդի եւ Սերաստիոյ տարագրեալներուն համար տակաւին փրկութեան քաղաքը չէր, այլ պարզապէս ընդհանուր կեղրոնացման վայր մը, ուր կը համախմբուէին Հայկական նահանգներէն, Կիլիկիայէն եւ Անատօլուէն եկող կարաւանները եւ անկէ դարձեալ կ'ուղարկուէին վերջնական ջարդի համար ճշդուած անպատի կեղրոնները:

Մինչեւ 1916ի առաջին ամիսներուն, Թուրքիոյ հայութիւնը, բացի ոռւսական բանակի մտած չըջաններէն, Պոլիսէն եւ Եւրոպական Թուրքիայէն, գրեթէ ամբողջութեամբ տեղահանուած կամ բոլորովին կոտորուած էր: Կարգ մը վայրերու Հայերը, ինչպէս Վասպուրականի, Տարօնի, Սասունի, Շապին Գարահիսարի, Ուրֆայի եւ Սուէտիոյ (Մուսա լեռ), գուշակելով թրքական կառավարութեան ոճրային նպատակները եւ ականատես կամ ականջալուր ըլլալով իրենց հայրենակիցներու վիճակուած ողբերգական վախճանին, յուսահատ ինքնապաշտպանութեան դիմեցին իրենց կեանքը սուղ ծախելու եւ ապա պատուով մեռնելու համար: Ասոնցմէ ոմանք, ինչպէս Վասպուրականի եւ Սուէտիոյ Հայերը, նոյնիսկ փրկուեցան սպանդէն: Բայց արեւմտահայութեան մեծագոյն մասը չկրցաւ, չգիտցաւ կամ չուզեց դիմադրել, որովհետեւ ոչ միայն պատրաստուած չէր ընդհանուր ապստամբութեան մը, ինչպէս արտաքին աշխարհին ուզեց հաւատացնել թրքական կառավարութիւնը, այլեւ չէր իսկ մտածած այդպիսի ծրագրի մը մասին: Համիտեան շըր-

Անոպատման մեջ մայր մայր սրբ ի լույս զավակներ (1916.)



ջանի յեղափոխական գործունէութիւնը այժմ, Սահմանադրութեան շրջանին, տեղի տուած էր հայ եւ թուրք գործակցութեան: Անտեսուած էր ժողովուրդի դինման զործը եւ հայ քաղաքական կաղմակերպութիւնները՝ զործակցութեամբ, խաղաղ միջոցներով, բանակցութիւններու ձամբով կը յուսային Երիտասարդ Թուրքերուն հետ երկուստեք լնդունելի հասկացողութեան մը զալ հայկական բարենորոգումներու հարցին չուրջ: Իսկ պատերազմը եւ անոր հետեւանքով ստեղծուած կացութիւնը տեսնուեցաւ որ բոլորովին ջլատեցին հայութեան դիմադրական ուժերը, նախ զրկելով զայն իր երիտասարդութենէն, ապա՝ զեկավարութենէն:

Հայ ժողովուրդի ողբերդութեան վերջին արարուածը կատարուեցաւ Սուրբիոյ եւ Միջազետքի անապատներուն մէջ, ուր համախմբուեցան տարադրեալներու բեկորները, հիւծած, ոսկրացած, կմախքներու վերածուած խելակներու նման: Վրայ հասնող ձմեռը եւ թիֆիւսը Տէր Զօրի, Բաղդայի, Բաս-իւլ-Այնի, Խոլահիէի, Մէսքէնէի մէջ խռնուած հարիւր հաղարաւոր բազմութիւններուն մէջ ջարդ դործել ուսան: Թափառաշրջիկ ցեղերէ եւ թուրք վայրադ պաշտօնեաներէ հալածական այս խեղճ արարածները մասամբ պաշտպանութիւն կամ կարեկցութիւն գտան արար ազնիւ ժողովուրդի կողմէ, որ մէկէ աւելի անդամներ օղնութեան հասաւ պատուհանեալ Հայերուն: Արար պաշտօնեաները իրենց կարելիութեան սահմաններուն մէջ ջանացին մեղմութեամբ գործադրել կեղրունէն եկող խիստ հրահանդները. գտնուեցան նոյնիսկ այնպիսիներ, որ կտրուկ կերպով մերժեցին գործադրել զանոնք, վտանգելով իրենց դիրքն ու պաշտօնը: Հալէպի նախկին վալի ծէլալ պէյը, որ Թալէաթի հեռագիրներուն պատասխանած էր «Ես այս նահանգին վալին եմ. չեմ կրնար անոր դահինը ըլլալ», պաշտօնանկ եղաւ. տեղը նշանակուեցաւ Պէքիր Սամի պէյ, որուն գործունէութիւնն ալ Պոլիսէն բաւարար չնկատուելով փոխարինուեցաւ Մուսթաֆա Ապտիւլհալիք պէյով: Ուրիշ մը, Տէր Զօրի կառավարիչ Ալի Սուլատ պէյը իր շրջանին մէջ խռնուած բագմահաղար տարագրեալները իր մասնաւոր հոգածութեան առարկան դարձուցած էր. վրաններ էր տրամադրած անոնց

ու արտօնած նոյնիսկ որ պզտիկ առեւտուր մը եւ իրենց արհեստները ի գործ դնեն, օրապահիկ մը վաստկելու համար. շուտով կաղմուած էր վրանաւան մը, որ կառավարիչին անունով Սոււտիկ կը կոչուէր: Սոււտ պէյ Բաս-իւլ-Այնի գայմագամ Եուսուֆ Զիա պէյին ալ հրահանգած էր նոյն ձեւի բարեացակամ վերաբերում ունենալ գաղթականներու նկատմամբ: Այս աղնիւ մարդն ալ երկար չպահուեցաւ իր պաշտօնին վրայ. 1915ի վերջերուն, Հալէպի նոր վալին՝ Մուսթաֆա Ապտիւհալիիրը հրահանգեց Սոււտ պէյի անապատին մէջ աւելի խորերը քչել Բաս-իւլ-Այնի մէջ հաւաքուած գաղթականութիւնը, որուն այդքան մեծ թիւով հոն պահուիլը «կառավարութեան սրբազն նպատակին հակառակ է» կ'աւելցնէր: Սոււտ պէյ հետեւեալ հեռագրով պատասխանեց. «Ժողովուրդը տեղահաննելու համար փոխադրրական միջոցներ կը պակսին. եթէ հետապնդուած նպատակը գանոնն սպաննել է. ես ատիկա ոչ կրնամ ընել եւ ոչ ալ ընել տալ»: Իր այս ընթացքին մասին տեղեկագրուած ըլլալով Թալէաթին, կառավարութիւնը պաշտօնանկ ընելով՝ տեղը նշանակեց արիւնարբու Զէքի պէյը, որ գործադրեց Տէր Զօրի սարսուազդեցիկ սպանդը:

Բաս-իւլ-Այնի գաղթակայանին մահուան ժամը հնչեց երբ Պիթիսի ջարդարար, «Ալաչկերտի նալպանտ» (այդպէս կը կոչէին զինք հայ մարդոց ոտքերը պայտած ըլլալուն համար) ձէվտէթ պէյ Աստանայի վալի նշանակուած ըլլալով 1916ի Փետրուարին հոն այցելեց. անմիջապէս տեղական պաշտօնէութեան մէջ փոփոխութիւններ մտցուց ու կարգադրեց որ մօտակայ վայրերէն Քիւրտնը եւ Զէչէններ բերուին: Ապա, Մարտի վերջերէն մինչեւ Յունիս տեղահանեցին Բաս-իւլ-Այնի 50.000 Հայերը, խումբ խումբ հեռացնելով զանոնք դէպի Շէտտատէ տանող ճամբան եւ բարբարոսաբար կոտորելով:


Երբ տեղի կ'ունենար Բաս-իւլ-Այնի կոտորածը, կառավարութիւնը միաժամանակ Հալէպի եւ Սուրիոյ միւս ըլլաջաններուն մէջ գտնուող եւ կէս միլիոնի հասնող գաղթական Հայերը քշել սկսաւ դէպի Մէսքէնէ, անկէ ալ կեդրոնացնելու համար Տէր Զօր: 1916ի Յուլիսին աւելի քան

200·000 մարդ բռնած էր քաղաքին շրջակայքը. Զեքի պէտք խումբերով զանոնք ճամբայ հանեց դէպի Մուսուլ, բայց Շէտտատէ չհասած արդէն ողջ մարդ չէր մնացած. անապատին մէջ ճամբու յոգնութիւնը եւ սնունդի բացարձակ չգոյնութիւնը ոչնչացուցած էին քանի մը օրուան մէջ բազմութեան մեծագոյն մասը, իսկ մնացեալը ամբողջացուցին թափառաշրջիկ ցեղերն ու վայրենարարոյ Զէչէնները: Նոյն եւ յաջորդող ամիսներուն, նման կոտորածներ սարքուեցան անապատի այլաղան կէտերուն վրայ, որ դժբախտ ու լքուած ժողովուրդի մը գերեզմանը դարձաւ:

Ի՞նչ կը մնար արեւմտահայութենէն:

Առանց հաշուելու նիւթական, քաղաքակրթական եւ մըշակութային անզնահատելի հարստութիւններու կորուստը, 1915-16 թուականներու Եղեռնին հայութիւնը տուաւ շատ աւելի քան մէկ միլիոն մարդկային զոհ: Այդպէս կը հաշուէ գերմանացի հայասէր Լէփսիուս, որուն համաձայն տեղահանութեան եւ կոտորածներու հետեւանքով մէկ միլիոն հայ նահատակուած է, 200·000 մնացած իր բնակավայրին մէջ, 250·000 Կովկաս ապաստանած, 200·000 Միջագետքի մէջ ողջ մնացած եւ 200·000 կին ու երեխայ կրօնափոխ եղած կամ մահմետականներու մօտ պահուած: Իրողութիւնը այն է որ նախկին Օսմանեան Թուրքիոյ տարածութեան վրայ գտնուող աւելի քան երկու միլիոն հայ բնակչութիւնը, բացի Պոլսոյ եւ եւրոպական Թուրքիոյ հայութենէն, տարագըրուեցաւ. այս վերջինին հետ եթէ նկատի ունենանք նաեւ կոտորածներու ընթացքին Կովկաս ապաստանած 250·000 Հայերը, կ'ունենանք Մեծ Եղեռնին 425·000 ստոյդ աղատուածներու թիւ մը. մնացեալ 1·600·000ը իրենց դարաւոր հայրենիքէն կամ բնակավայրերէն սպանդանոց առաջնորդըւածներն են. բայց թէ այս վերջիններուն որ տոկոսը վերապրեցաւ՝ դժուար է ճշգրիտ կամ նոյնիսկ մօտաւոր գնահատական մը ընել: Զոհերու թիւին մասին մօտաւոր գաղափար մը կազմելու համար, աւելի տրամաբանական պիտի ըլլար հաւանաբար բաղդատական տախտակ մը կազմել հայութեան ընդհանուր թիւին, պատերազմէն առաջ եւ վերջ: 1914ի վիճակագրութեանց եւ գնահատումներու արդիւնքով

։ Առող կեր Սասվարն շիմուռիկաց մի ըմբից մզլ : մզմաս 000.ՀՀ ճեաւ սփե քոամոհոտոնին
է կը Սասվարն (Սոհոցվոյ պար) վսիսումը գլի , և մզի Սասվարն դուռ



Հայութեան ընդհանուր պատկերը հետեւեալ ձեւով կը ներկայանար .

Արեւմտեան Հայաստան եւ Թուրքիոյ միւս շրջանները	2.026.000
Արեւելեան Հայաստան եւ Թուրքիոյ միւս շրջանները	2.054.000
Արտասահմանեան երկիրներ	390.000
Գումար .	4.470.000

1926ի վիճակագրութեամբ եւ գնահատումներով հայութեան ընդհանուր թիւն էր 2.900.000, ինչ որ կը նշանակէ թէ Եղեռնին տասը տարի ետք տակաւին չուրջ 1.600.000 հոգիի կորուստ մը կայ : Այս թիւին մէկ մասը, առաւելազոյն պարագային 400.000, հարկ է կարծել որ զոհուած են Ընդհանարարազմի տարբեր ճակատներուն վրայ, Հայաստանի Հանրապետութեան եւ խորհրդայնացման շրջանին, ինչպէս նաև Համաճարակ հիւանդութիւններու հետեւանքով . այնպէս որ Մեծ Եղեռնի եւ անոր անմիջական հետեւանքներով նահատակուածներու թիւը կը մնայ դարձեալ 1.200.000 : Այս գնահատումը իրականութեան հետ բաղդատած կրնայ նուազեցուած Համարութիւնը բայց երբեք՝ չափազանցուած, որովհետեւ անիկա տակաւին նկատի չ'առներ 1915-1926 տասնըմէկ տարիներու ընթացքին հայ ժողովուրդի ընդհանուր թիւին վրայ աւելնալիք տոկոսային աճի բաժինը :

* *

Ճեղասպանութեան այս ահաւոր արարքը յաջողութեամբ գլուխ բերելու համար, առանց արտաքին արգելքի կամ միշտութեան վախը ունենալու, Համաշխարհային պատերազմը յարմարագոյն առիթը նկատուած էր Թուրքիոյ կողմէ : Խարեպատիր յայտարարութիւններով եւ երկրէն ներսու դուրս կատարուող երթեւեկութեան վրայ դրուած խստագոյն արգելքներով, կառավարութիւնը կը կարծէր քնացնել օտար հանրային կարծիքը : Շուտով սակայն գաղտնիքը երե-

ւան ելաւ : 24 Մայիս 1915ին, Ֆրանսա, Անգլիա եւ Ռուսիա հաւաքական ազդարարութիւն մը կատարեցին պահանջելով դադրեցնել կոտորածները, այլապէս թրքական կառավարութեան բոլոր անդամները անձնապէս պատասխանատու պիտի համարուէին : Այս եւ նման ուրիշ ազդարարութիւններու եւ քննադատութիւններու թուրքիա պատասխանեց ուրանալով նախ տեղահանութեան կամ կոտորածի վերաբերեալ եղած մեղադրանքները, որոնք «բացարձակապէս սուտ» հռչակուեցան, «Հնարուած դաշնակիցներու կողմէ» : «Քրիզումի, Դիրքանի, Ակնայ, Սասումի, Պիթլիսի եւ Մուշի ինչպէս եւ Կիլիկիոյ Հայերը, կ'ըսէր թրքական յայտարարութիւնը, երբեք Կայսերական կառավարութեան մասնաւոր կարգադրութիւններու առարկայ չեն դարձեր, որովհետեւ անոնիք չեն գործած որեւէ արարք որ կարգն ու հասարակաց հանգիստը խանգարելու բնոյքն ունենար» : Ինքնադատապարտութեան այս խօսքերը կ'ըսուին ճիշդ այն օրերուն երբ յիշեալ չըջանները կամ տարագրուած եւ կամ տեղահանութեան հրահանգը ստացած էին... : Երբ այլեւս կարելի չեղաւ բացայայտ ճշմարտութիւնը եւ աղաղակող փաստերը ծածկել, թրքական կառավարութիւնը սկսաւ մեղադրել դաշնակից պետութիւնները, որ իր թէ Հայերը թուրքիոյ դէմ ապստամբութեան կը մղէին, թէ կամաւորական գունդեր կազմակերպած են եւ թէ ընդհանուր ապստամբութեան ծրագիր մը զոյցութիւն ունէր, որուն ապացոյցը տուած էին Վանի եւ Զէյթունի Հայերը : Այս բոլոր պատճառներով, եւ երկրի ապահովութեան մասին հոգալով, կառավարութիւնը ուրոշած է աքսորել հայ կուսակցական ղեկավարները, որ ապա կը վերածուի պատերազմական շրջաններու մէջ գլունուող Հայերու տեղահանութեան դէպի ապահով վայրեր : Եթէ այդպէս է, հարց կը տրուի թէ ինչո՞ւ արդեօք Պոլիսէն մինչեւ Սեւ Ծով, Անատոլու եւ Կիլիկիա, ու տակաւին ռազմաճակատներէն հեռու եւ սակաւաթիւ հայ բնակչութիւն ունեցող չըջաններ տեղահանութեան կ'ենթարկուին : Փաստօրէն, թուրքիոյ համար Սուրիոյ եւ Միջազետքի անապատները միայն պատերազմական գոտի չէին համարուեր : Գալով կամաւորական գունդերուն, որոնք կազմուած էին պա-


ԱՐԴԱՐԻՒԹ ՀՐԱՄԱՆ

“ԿՏԱԿՆ ԵՐ
ՆԱՇԱՏԱԿՆԵՐՈՒՆ”



1985
ՔԵՎՈՒԹ

վարութիւնը, իրենց հիւպատուններու գինուսրականներուն եւ միսիոնարներու ուղարկած բազմաթիւ մանրամասնեալ տեղեկադիրներով ամենէն ստոյց տեղեկութիւնները կը քաղէին համատարած կոտորածներու բանի կրօնափոխութեան եւ տարապրութեան ընթացքին կատարուած վայրապութիւններու մասին։ Այս բոլորով հանգերձ, զերժան պատասխանատունները արգիլեցին այդ լուրերու հրատարակութիւնը Գերմանիոյ մէջ, հերքեցին ու անհիմն հոչակեցին զանոնք եւ




Տօֆիլ Լեփսիւս

վերջապէս աղաւաղելով ճշմարտութիւնները իրենց կարդինանհիմն ու զրդուի վերապրումներ րրին Հայոց հասցեին, զանոնք զատապարտելով որպէս խոռվարար, աղստամբ եւ դաւաճան։ Թուրքիոյ գաւառներուն մէջ զտնուեցան նոյնիսկ զերժան զինուորականներ եւ զործակալներ, որ բացայաց կերպով մասնակցեցան հալածանքներուն եւ հայ կիներու ու

աղջիկներու վաճառումին:

Հարկ է անշուշտ հոս երախտադիտութեամբ յիշել ոյն
բոլոր պաշտօնատարներն ու միսիոնարները, եւ յատկապէս
Դերժան-Հայկական Ընկերութեան նախագահ ոքանչելի
Տքի. Լեփոխուոր, որ մարդասիրական ազնիւ զգացումէ վա-
րափուած՝ իրենց ամրող կարելին ըրին, ևյա ժողովուրդի
այդ սե օրերուն, մեզմելու համար անտէր տարապրեալնե-
րու տառապահքները եւ հրապարակելու համար ճշմարտու-



Արքաներաբարձր արքշարք. մարդանի պահան.

Խոշի համար եղ կազմեն

Այս արքաները այս տարին մարդաց. որուն չկան ուղիղ
կրծքի նրբանք անոնք պահանարուած անոնք բարերար-
թառ մարտական բնուած. շատ եղան վերահսկական կառ-
ույթարանն կարմ. որ պահանաբարձր այս արքան. անհա-

զօր զինակիցի իր հանգամանքով, աշխարհի պետութիւններէն միակն էր որ կրնար որեւէ ատեն չարագործին «քարը բռնել» :

Զարագործին թաթը չուզեց բռնել նաեւ Ռուսիան, որ պատերազմի սկիզբը ոտքի հանած էր կովկասահայութիւնը Թուրքերէն գրաւուելիք հողամասերուն վրայ Հայերուն ինքնավարութիւն տալու խոստումով, յանկարծ փոխեց իր քաղաքականութիւնը եւ, ինչպէս տեսանք, իր բանակները ետ-առաջ տանելով թոյլ տուաւ որ Թուրքերը ոչնչացնեն Հայկական նահանդներու բնակչութիւնը: Ռուսերը կը ծրադրրէին այդ վայրերուն մէջ Տոնի եւ Գուպանի չրջաններէն ուսւ գաղթականութիւն բերել ու բնակեցնել. մինչ այդ, Ռուսիոյ համար շատ ալ շահաւէտ չէր արագ ընթացքով զինուորական գրաւման ենթարկել այնպիսի չրջաններ, ուր հոծ հայութիւն կար եւ ուր տակաւին կրնային համախըմբը բըկի փախստական եւ տարազրեալ ուրիշ հայեր: Միւս կողմէ, նոյն Ռուսիան՝ դաշնակից Անգլիոյ եւ Ֆրանսայի հետ բանակցութեան կր մտնէր Թուրքիայէն դրաւուելիք հողամասերը բաժանման ենթարկելու համար: Ֆրանսա եւ Ռուսիա իրենց միջեւ կը բաժնէին, այլ խօսքով՝ կ'իւրացնէին Հայկական եւ քրտական նահանդները: Պատերազմի վախճանին եւ մինչեւ իսկ խաղաղութեան դաշնագրի կնքումէն ետք, յայտնի դարձաւ որ դաշնակիցները պիտի չյարգէին ոչ միայն հայութեան, այդ «փոքր դաշնակցին», տրուած խոստումները, այլ նաեւ պիտի չգործադրէին այն սպառնալիքը զոր ուղղած էին առանձնապէս Հայկական կոտորածները կազմակերպող ու ղեկավարող թուրք կառավարութեան անդամներուն: Զինադադարէն ետք, Պոլսոյ մէջ իթթիւատականները դատելու համար կազմուած դաշնակից պատերազմական ատեանին որոշումները պարզապէս հայութեան եւ ընդհանուր մարդկութեան աչքին նետուած փոշի էր. իսկ ցեղասպան ոճրագործներու Մալթա կղզին փոխադըրուիլը, ապա ազատ արձակուիլ՝ զանոնք հայ վրիժառու բազուկէն պաշտպանելու նպատակը միայն ունեցաւ:

Այսպէս, Պատմութեան մեծադոյն Ոճիրին ենթարկուելէ ետք, հայ ժողովուրդը ենթարկուեցաւ անոր մեծադոյն Ան-

արդարութեան. Զարագործը չպատժուեցաւ. իսկ միլիոնա-
ւոր նահատակներու անմեղ արիւնը մնաց, եւ մինչեւ այսօր
կը մնայ տակաւին առանց արդար հատուցումի:

ԵՐ. ՓԱՄՊՈՒՔԵԱՆ

Գյուրաք, Դեկտ. 1964

ՀԱՄԱՌՈԾ ՑԱՆԿ ՕԳՏԱԳՈՐԾՈՒԱԾ ԱՂԲԻՒՐՆԵՐՈՒԻ

ԿԱՐԱԳԵՏ ԳԱԲԻԿԵԱՆ — Եգենապատում, Պոսթը 1924:

ԶԱԻԷՆ ԱՐՔ. ԵՂԻԱՅԻՆ — Պատրիարքական Յուշերս,

Գահիրէ, 1947:

ՎԱՀԱՆ ՄԻՒՆԱԽԵՐԵԱՆ — 1915 բռւակամը, Արհաւիրքի Օրեր
Վենետիկ—Ս. Ղազար 1949:

ՐԻՖԱԹ ՄԵՒԼԱՆՉԱԴԻ — Թրքական Ցեղափոխութեան
Մուր Մալիքը, Գյուրգ, 1938:

ԳՐ. Ե. ՎՐԴ. ՊԱԼԱՔԵԱՆ — Հայ Գողգորան, Ա. Խ. Բ.
Հատորմեր:

Հ. Ե. ՏԱՇԵԱՆ — Հայ Ազգի Տարագրութիւնը Գերմանա-
կան Վաւերաբուզբերու Համեմատ, Մասն Ա.
Վիեննա, 1921:

Գ. ՏՈՆԱՊԵՏԵԱՆ — Զայն Տառապելոց, Փարիզ, 1922:

ARAM ANDONIAN — Documents Officiels concernant
les Massacres Arméniens, Paris 1920. Անդ. Ը. The
Memoirs of Naim Bey— London 1920, Բ. ափ. 1964.

J. V. BRYCE — The Treatment of the Armenians in the
Ottoman Empire— London 1916. Փրանս. Ը. Le Trai-
tement des Arméniens dans l'Empire Ottoman
(1915-1916). Laval.

R. DONIKIAN, J. NAZARIAN, V. SOLAKIAN — Le
Deuil National Arménien. Paris 1964.

- H. A. GIBBONS — The Blackest page of Modern History.
New York 1916. Փրանս. լ. La page la plus noire de
l'Histoire Moderne des derniers Massacres d'Armé-
nie. Paris 1917.
- JOHANNES LEPSIUS — Le Rapport Secret sur les Mas-
sacres d'Arménie, Paris 1919.
- JOHANNES LEPSIUS — Deutschland Und Armenian
1914-1918, Sammlung Diplomatischer Aktenstücke.
Potsdam 1919.
- HENRI MORGENTHAU — Mémoires de l'Ambassadeur
Morgenthau. Paris 1919.
- A. - J. TOYNBEE — Armenian Atrocities. The Murder of
a Nation. London. Փրանս. լ. Les Massacres Armén-
iens. Lausanne, Paris 1916.

ՅԱՅԿԱԿԱՆ ՆԻՒՐԵՆԲԵՐԳԸ

1914 թ. Յուլիսին պայքեցաւ առաջին համաշխարհային պատերազմը, մասնակցութեամբ՝ մէկ կողմէն Անգլիոյ. Ֆըրանսայի եւ Ռուսաստանի Դաշնակցութեան եւ միւս կողմէն՝ Գերմանիոյ եւ Աւստրո-Հունգարիոյ Զինակցութեան։ Օսմանեան Կայսրութիւնը կը մնար չէզոք։ Կը մնար չէզոք, բայց Իրքիհատական կառավարութիւնը հեւ ի հեւ կը պատրաստուէր մասնակցելու պատերազմին։

Նոյն տարուայ Ցունիս-Յուլիսին, Կարնոյ մէջ, տեղի կ'ունենար Հայ Ցեղափոխական Դաշնակցութեան Տրդ Ընդհանուր Ժողովը որու օրակարգի գլխաւոր կետերէն էր Հայաստանի բարենորոգումներու հարցը։ Խանդակառ էր Թուրքիոյ Հայութիւնը բարենորոգումներու ծրագրի գործադրութեամբ, մինչ քուրք կառավարութիւնը եւ Վարիչ կուսակցութիւնը՝ Իրքիհատ, կը պայքարէն այդ ծրագրին դէմ։ Պատերազմի պատճառով Ընդհանուր Ժողովը ստիպուած եղաւ հապենապով վերջացնելու իր աշխատանիները։ Պատգամաւորներէն շատեր հեռացած էին արդէն իրենց տեղերը, երբ, Օգոստոսին Կարին եկան Իրքիհատի կեդրոնական դէմքերէն Պէհակտիի Շաքիր եւ Նանի Պէյ՝ բանակցելու Հայ Ցեղափոխական Դաշնակցութեան հետ։ Անոնք հետեւեալ առաջարկները ներկայացուցին Իրքիհատի կողմէ։

1.— Թուրքիան պիտի մասնակցի պատերազմին, իրեւ Գերմանիոյ զինակից։

2.— Հայերը, Կովկասի մէջ, Կովկասեան միւս ազգերուն հետ, կամաւորական խումբերով եւ այլ միջոցներով, պէտք է կազմալուծեն Ռուս բանակի թիկունքը։

3.— Ի հատուցումն հայերու Աման գործումէութեամ՝ Թուրքիա կ'երաշխաւորէ որ պատերազմէն վերջ, ստեղծուի Ռուսահայաստանն եւ որոշ հոգերու կցումով Թուրքիայէն, իմբիլավար Հայաստան՝ Թուրքիոյ հռվանաւորութեամ Աերֆեւ:

Հ. Յ. Դաշնակցութեամ Աերկայացուցիչները ամէն նիգ քափեցին համոզելու իքրիեատի բանազմացմերը որ Թուրքիան դուրս մնայ պատերազմէն, որպիստեւ պարտութեամ պարագային Թուրքիան կարող էր կորսնցմել կայսրութիւնը եւ ամկախութիւնը: Որ կովկասահայութիւնը կամաւրական խումբերով ելլէ Ռուսաստանի դէմ ի նպաստ Թուրքիոյ, եղագերանօրէն անհնար է՝ ի նկատի ունենալով իքրիեատի կառավարութեան վերջին տարիներու հակահայ քաղաքականութիւնը: Եթէ Թուրքիոյ մասնակցութիւնը պատերազմին դառնայ անխուսափելի, հայերը, իբրև Օսմանեան քաղաքացիներ, լրի կերպով կը կատարեն իրենց քաղաքացիան պարտականութիւնը:

Սակայն թուրքերու ուզածը այդ չէր: Անոնք կ'ակնկալէին, որ հայութիւնը ազգովին ամէն տեղ միանար Թուրքիոյ՝ Ռուսներու դէմ:

Մինչ մէկ կողմէն տեղի կ'ունենային բանակցութիւններ, միւս կողմէն իքրիեատը, Պէհակտուին Շաքիրի գեկավարութեամբ, զաղտնի կերպով կը կազմակերպէր հայաբնակ շրջաններու ապահայացման միջոցները:

1914 թ. Հոկտեմբերի վերջերը Թուրքիա յարեցաւ Գերմանիոյ՝ իբրև զինակից Ռուսաստանի դէմ: Ռուս-թրքական պատերազմը նակատագրական հետեւանքներ ունեցաւ Թուրքիոյ հայերուն համար: Անդին, Ե. Փամպութեանի գըրութեան մէջ հանգամանօրէն ցոյց տրուած է թէ ի՞նչ պայմաններու մէջ ծրագրուեցաւ եւ թուրքերու ձեռնով գործադրուեցաւ Մեծ Եղեռնը:

«Հաւաս» Փրամսական հեռագրական գործակալութիւնը Մայիս 24, 1915ին կը հաղորդէր հետեւեալը:—

«Ծուրջ մէկ ամիսէ ի վեր, Հայաստանի թուրք եւ քիւրտաղդարնակչութիւնները, թոյլատուութեամբը եւ յաճախ ժանդակութեամբը Օսմանեան իշխանութիւններուն, Հայե-

բու մէջ կոտորած կը սարքեն։ Այդպիսի կոտորածները Ապրիլի կէսերուն տեղի ունեցան կրզրումի, Դերջանի, Ակնի, Գիթլիսի, Մուշի, Սասունի, Զէյթունի եւ ամբողջ Կիլիկիոյ մէջ։ Վանի շրջաններէն չուրջ 100 գիւղերու բնակիչները ամբողջութեամբ սպաննուեցան եւ Վանի հայկական թաղաժամաց պաշարուեցաւ քիւրտերէն։

Միեւնոյն ժամանակ Օսմանեան կառավարութիւնը կը հարստահարէ կ. Պոլսոյ անպաշտպան հայութիւնը։ Մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ Թուրքիոյ կողմէ գործւած այս նոր ոճիրին դիմաց, դաշնակից կառավարութիւնները պաշտօնապէս Բարձր Դրան կ'իմացնեն, որ անձնապէս պատասխանատու պիտի համարեն թրքական կառավարութեան բոլոր անդամները, ինչպէս նաև պաշտօնեաներէն անոնք, որ կը մասնակցին այդ գործողութիւններուն։

Հաղորդագրութեան իմաստը պարզ էր եւ որոշ դաշնակից պետութիւնները ուրեմն տեղեակ էին Թուրքիոյ մէջ հայերու վերաբերմամբ գործուող ոնիրներու մասին եւ կ'ազդարարէին Թուրք կառավարութեան եւ անոր գործակից ոնիրագործներուն, որ անոնք ԱնջԱՄԲ պատասխանատու պիտի նկատուէին հայերու դէմ գործուած չարիքներուն համար։ Հետեւարար, պէտք էր ենթադրել, որ պատերազմէն վերջ, դաշնակից պետութիւնները առնուազն պիտի դատէին եւ պատժէին Թուրք ցեղասպանները, ինչպէս դատուեցան եւ պատժուեցան նացի ոնբագործները Նիւրէմբերգի մէջ, Համաշխարհային Երկրորդ Պատերազմին վերջը։

* *

Առաջին համաշխարհային պատերազմը վերջացաւ 1918 թ. Նոյեմբեր 11ի զինադադարով։ Դրանից առաջ ծունկի եկել էր արդէն Թուրքիան։ Դրբիհատական կառավարութեան անդամները փախել էին Գերմանիա։ Պոլսը գրաւուեր էր դաշնակից զօրքերով։ Անգլիական նաւատորմիզը տիրական էր Նեղուցներուն եւ Միջերկրական ու Սեւ Ծովերու մէջ։ Յաղքական դաշնակիցների հակակշռին տակ էր ամբողջ Օսմանեան կայսրութիւնը։ Ռուսաստանը մեկուսացած

էր, յեղափոխական մոլուցքով բռնուած։ Ռուսաստանի տեղը, Անգլիայ եւ Ֆրանսայի կողքին, գրաւեր էին Ամերիկայի Միացեալ Նահանգները։ Ուրախ էր եւ, «փոքր դաշնակիցը»՝ հայութիւնը, որ ինքզինքը նոյնպէս յաղթող կը նկատէր, քէեւ Փիզիքապէս եւ նիւթապէս ահոելի կորուստներու էր մատնուած։ Հարիւր հազարաւոր որբեր եւ այրիներ ցան ու ցիր անգլիական եւ ամերիկան նոյնամատոյց կազմակերպութիւններու որբանոցներուն եւ կայաններուն մէջ։ Արեւմտեան Հայաստանը աւերակ, ամայացած եւ խոպան։

Բայց եւ այնպէս, հայութիւնը յօւսալից էր. մեծ դաշնակիցներէն «փոքր դաշնակցին» շոայլուած խոստումները իրականանալու վրայ էին։ Եւ ամէնից առաջ պիտի պատժուէին Դաշնակիցների արգելափակած եւ դաւրսը մինացած ոնքազործները։

Հայերը հաւատացեալ ժաղովուրդ են, ի՞նչպէս շհաւատային Անգլիայ կամ Ֆրանսայի նման քաղաքակիրք ազգերու տուած խոստումներուն։ Սիրազեղ եւ հոգերով խօսքեր էին բառած հայերուն պատերազմի օրերուն։

Ոնքազործները պէտք է դատաւէին։ Եւ, յիրաւի, Պոլառմ սկսաւ գատավարութիւն՝ բուրք ոնքազործների դէմ։ Բայց հազիւ երկրորդական զարդարաբներէն մէկը դատուած եւ կախաղանի գատավարուած էր, Թուրքերու մէջ փրքաւ Վլիւակ եւ, Դաշնակիցները. վախճանով բարդութիւններէ՝ բանուերուն մէջ արգելափակուած եւ գատավարութեան ենք բակայ յանցաւորները փախադրեցին Մալքա կղզին։ Ընդեռանուր համոզումը այն էր, որ Մալքայի աւելի ապահով պայմաններուն մէջ տեղի պիտի ունենար դատավարութիւն՝ եւ ոնքազործները արժանի պատիժի պիտի ենթարկուէին։ Այլ եւ, տիրող էր այն Վստահութիւնը, որ Գերմանիա եւ Այլուր ապաստանած իբրի հատական պարագլուխները պիտի ևերբարելուէին եւ նոյնպէս յանձնուէին դատարանի

Բայց հայերը շատառվ հառկցան, որ ոնքազործները Մալքա փոխագրելով Դաշնակիցները նպատակ չունեին զանոնք պատժել այլ բնդիկատակը. պաշտպանել գանոնիք հայերու վրէժիննպրութենէն։ Ուշ յայտնի եղաւ, որ Անգլիան

Մալքայի ոճրագործները կը պահէր, փոխանակելու համար Թուրքիոյ մէջ մնացած Անգլիացի գերիներու հետ։ Վերջը, Պերլինի Տէօյչէ պանքի մէջ իբրիհատական պարագլուխներու ի պահ դրած մի ժամկ միլիոն ռսկին, որ յափշտակուած էր հայերէն, փոխանակ հայերուն վերադարձնելու, Անգլիական իշխանութիւնները գրաւեցին եւ բաժնեցին «քուրքերէն վնասուած» Անգլիահպատակներու միջեւ։ Այսպէս՝ «ի վերայ հայոց պատմուճանի վիճակս արկանէին»։ Հրեաները Քրիստոսը խաչելէ ետք խաչեցեալի պատմունանը բաժնելու համար վիճակ գգեցին։ Քաղաքակիրք Եւրոպացիները, ատար ալ պէտք չունեցան. պարզապէս յափշտակեցին ինչ որ արիւնարրու քուրքը յափշտակած էր հայերէն։

Հայերը տեսան եւ համոզուեցան որ յոխորտանքով Թուրքերուն սպառնացող Եւրոպացին ոչ միայն մտադիր չէ պատժել Թուրք ոճրագործը. այլ պաշտպանութեան տակ առած՝ սկսած է Ալիչ-Վէրիչ ընել հետը։ Հիմա ալ նոյնը չէ։ ամենէն ազատամիտ եւ քաղաքակիրք համարուած ազգերը կոնտոնի եւ Ուաշինգտոնի մէջ կեանքի նոյն փիլիսոփայութեան չե՞ն հետեւիր. Ալիչ-Վէրիչ երեկ ոճրագործ համարուած քուրքի հետ։ Հայերը տեսան եւ հասկցան քաղաքակիրք կոչուած մեծ ազգերի խօսքի արժէքը եւ դրանից հանցին տրամաբանական եզրակացութիւն.

*Մուրճ կամ զնդան պէտք է լինիս
Ճշմարտութիւն չկայ ուրիշ...*

**

1919ի աշնան տեղի ունեցաւ Հ. Յ. Դաշնակցութեան 9րդ Անդիանուր Ժողովը, Երեւանի մէջ։ Ու

Ու, 1921 թ. Մարտ 16ին, երբ Մռսկւայում ստորագրուում էր «քարեկամութեան» դաշնագիրը Խորհրդ. Խուսաստանի եւ Թուրքիայի միջեւ, Բերլինում, մի անձնը-ւէր երիտասարդի՝ Սողոմոն Թէհիլիրեանի յանդուզն զնդակից շանսատակ ընկաւ Մեծ Եղեռնի գլխաւոր պատասխանատու՝ Թալէաք փաշան։

Հազիւ մի քանի ամիս անցած, Յուլիս 19ին Պոլսում, մի ուրիշ երիտասարդի՝ Միսաք Թոռլաքեանի վրիժառու գըթ-գակավ սպամեց Բագրի հայերի ջարդաբար Զիւաթշիբը:

Դեկտ. Ծին, Հառվում, գրեք պատամի մի երիտասարդի՝ Արշաւիր Շիրակեանի ձեռքով մահապատճե ստացաւ Թուրքիայի վարչապետ Սայիդ Հալիմ փաշան, որի օրով տեղի էր ութեցել հայերի բնաջնջումը:

1922 թ. Ապրիլ 17ին, Բերլինում, նոյն Արշաւիրի եւ Արտամ Երկամեանի ձեռքով իրենց արժանի պատիժը կրեցին հայկական տեղահանութիւնների եւ ջարդերի կազմակերպիչ Իրքիհատական բորեմիններ՝ Բէհաէդին Շաֆիրը եւ Զէմալ Ազմին:

Երեք ամիս վերջը, Թիֆլիսում, Ստեփան Շաղիկեանի եւ իր ընկերներուն՝ Գետրոս Տէր Պողոսեանի եւ Արտաշէս Գէորգեանի ձեռքով, Զեկայի շէնքին առջեւ, բացառիկ յանդզնութեամբ ահարեկևց Իրքիհատական եռապետութեան անդամ՝ Զէմալ փաշան, որ գործակցում էր բոլշևիկներին Ռուսաստանում: Քիչ վերջը հայ երիտասարդի ձեռքով նոյն պատիժին պիտի արժանանար եւ Թալէարի ու Զէմալի եղբայրակից էնվէր Փաշան՝ ամենէն արկածախընդգրը Իրքիհատականներից:

Թալէարի եւ Զիւաթշիրի ահարեկինները ձերբակալւելով՝ գերման եւ անգլիական ոնրադատ դատարաններին յանձնեցան Բերլինում ու Պոլսում: Հրապարակային դատավարութիւնը, գրաւեց ամրող աշխարհի ուշադրութիւնը: Սազանն Թևիլիքեանն ու Միսաք Թոռլաքեանը պմպարտ արձակւեցին՝ բարոյական մեծ գոհացում պատճառելով հայ ժողովութիւն:

Զէմալ փաշայի սպամութեան առիւ բազմահարիւր ձերբակալութիւններ տեղի ութեցան Ռուսաստանում. Դաշնակցական երիտասարդութիւնը լեցւեց բանտերն ու Զեկայի նկուզները եւ շատերը, առանց դատ ու դատաստանի, աւտորիւցին Սիրիրի սառուցեալ վայրերը:

Քառորդ դար անցած, Երկրորդ Համաշխարհային Պատերազմից յետոյ, համամման պայմաններում, նացի ջարդաբարների համար միջազգային դատ կազմակերպւեց Նիւ-

բէթրերգում, նացի պարագլուխները մահապատիժի եթ-
քարկւեցան եւ գերման ժողովրդի վրայ տուգանք դրւեց,
իբրև հատուցում հրէաներին, հանգստացնելու համար
«քաղաքակիրք մարդկութեան», վրդոված խիլճը։ Տարրեր
եղաւ նոյն այդ «քաղաքակիրք մարդկութեան» վերաբերումը
հայերի հանդեպ։ Թուրքիայի հայութեան կէսը կոտորւեց
ամենասմարդի միջոցներով, միւս կէսը հողմացրիւ եղաւ։
Հայերի ստացւածքը յափշտակւեց։ Գիգեր ու քաղաքներ ա-
մայացան։ Եւ երբ հասաւ հատուցման ժամը, «քաղաքակիրք-
մարդկութիւն»ն մնաց անտարբեր։ Հայ ժողովուրդը ինքը,
իր «քաջ որդուց սուրբ արիւնով»... կազմակերպեց հայ-
կական Նիւրէնքերգ՝ Թուրք դահիթների համար։

Ա. Վ.

Պէյրութ, Դեկտեմբեր 1964



ԱՐԵՎԻՆԻՐ ՃԻՐԱԿԵԱՆ

“ԿՏԱԿՆ ԷՐ

ՆԱՅԱՏԱԿՆԵՐՈՒՆ”



«ԿՅԱԿՆ ԷՐ ԽԱՎԱՏԱԿՆԵՐԻՆ»
Գիրքի Ա. հրատարակութեան կողմէ

**ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
“ՀԱՄԱՁԳԱՑԻՆ” ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՑԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ**

Մեր կողքի խորիրդանիարը գործն է տաղանդաւոր
գծամիարիչ Մ. Քեպտապանեամի եւ կը ներկայացնէ երկու
եղերամայքեր՝ հայրենի երկրի ամայութեան մէջ (1915) :

20Ն՝ Ա. ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ

Հեղինակը եւ Համազգային Հայ Մշակութային Ընկերակցութիւնը այս հատորը կը ճօնեն, Ապրիլեան Եղեռնի յիսնամեակին առքիւ, մեր բիւրաւոր նահատակներու անմոռանալի յիշատակին:

Պէյրութ, 1965

Ա. Մ Ա Ս

ՀԱՄԱՅՆԱՐԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԶԻՆԱՏԱՐ ԵՒ ՍՈՒՐՃԱՆԴԱԿ — ԽՈՒԶԱՐԿՈՒԹԻՒՆ
ՄԵՐ ԹԱԳՍՏՈՑ-ՏԱՆ ՄԷՋ—ԿՐԱԿԵ ՄԿՐՏՈՒԹԻՒՆ

Պատանի էր երբ Համայնարհային Ա. Պատերազմը
պայթեցաւ։ Զուտ հայարնակ մեր թաղը մտահոգութեան
մատնուեցաւ առաջին օրերուն իսկ։ Տիսուր եւ անախորժ
էին զօրակոչի թմբուկներուն ձայնը եւ զիշերապահներուն
ձոկանի հարուածները, որոնք վախով ու անձկութեամբ կը
կր լեցնէին մեր սիրտերը։ Ամէն ոք պատուհանը կէս մը բա-
ցած ականջ կը կտրէր, իմանալու համար թէ մունետիկը
կամ զիշերապահը ինչ աղդաբարութիւն պիտի ուզդէր բը-
նակշութեան, իրենց խոպոտ կոչ ու կանչերով։

Այդ շրջանին երբ զնդակն ու մարդախաղերը այնքան
լայն տեղ կը զրաւեն պատանիի մը կեանքին մէջ, ի՞նչ ա-
սիթով ինձ նման դպրոցական մը պիտի հետաքրքուէր աշ-
խարհի կամ թուրքիոյ անցուղարձերով, զաղափար պիտի
ունենար ներկայ կացութեան կամ զալիքի մասին եւ կամ
պիտի բաժնէր աղդակիցներուն մտահոգութիւնը։ Պարզա-
պէս մեր տան միջավայրին չնորհիւ, ուր բաւական բաներ
հետաքրքութեամբ լսած եւ սորված էի եւ մտքիս մէջ ար-
դէն տեղ զրաւած էին։

Մեր տունը ժամադրավայր դարձած էր բարձրագոյն ուսում ստացած դաշնակցական մտաւորականներու եւ շարք մը զործիչներու, որոնք յաճախ կը հաւաքուէին, խօսելու եւ վիճելու համար օրուան դէպքերուն չուրջ, հետեւութիւններ հանելով կամ եղրակացութիւններու յանդելով։ Անկիւն մը, բազմոցին վրայ խելօք մը նստած, ժամերով մտիկ կ'ընէի այդ վիճարանութիւնները, որոնք երբեմն կը տաքնային։ Ոմանք յուսալից էին ապազայի մասին, ոմանք ալ յոռուետես։ Բայց մէկ կէտի վրայ համաձայն եւ համախոհ էին ծառայել՝ մտահողութեան մատնուած ժողովուրդին, կուսակցական կարդապահութեամբ եւ նուիրումով։ Վերէն եկած հրահանգներու խօսքեր կ'ըլլային բայց այդ Վերը տակաւին ինծի համար խորհուրդ էր։

Կարճ ատենէն, կամայ ակամայ զիս առին իրենց շրջանակին մէջ եւ յանձնեցին աշխատանք մը, որուն համար կարծես նախապատրաստուած ըլլայի։ Ամէն ինչ նպաստաւոր էր։ տարիքս, կազմս, արագաշարժութիւնս եւ արթնամտութիւնս հաշուի առած էին, երբ զէնքի փոխադրութեան վըտանգաւոր զործը ինծի յանձնեցին։

Զօրակոչի առաջին օրերուն իսկ, Հ. Յ. Դաշնակցութեան կեղրոնը, հաւանական վտանգի մը նախատեսութեամբ, ինքնապաշտանութեան նպաստակով, տենդագին խուլ աշխատանքի մը ձեռնարկած էր, — զէնք հայթայթել, հաւաքել, ապահով վայրեր փոխադրել եւ տեղաւորել, ինչպէս կը պատմէին մեր տունը հաւաքուող գործիչները, Խոսրով Պապայեան, Մանուկ Արսլաննեան, Տիգրան Գողոս, Սամուէլ Մովսէսեան, Արմենակ Շալճեան, Լեւոն Ղարիպեան եւ ուրիշներ։ Վերջերը, այլեւս անոնց հաւաքոյթներուն գլխաւոր նիւթն էր զէնքի զործի կազմակերպութիւնը։

Առաջին օրէն իսկ զէնքերը փոխադրելու, կամ տեղաւորելու, դուրսէն լուրեր ու տեղեկութիւններ հաւաքելու գործը վստահեցան ինծի, երբ ուրիշ ճար ալ չունէին։ Բոլորն ալ զինուորական տարիքի մէջն էին, բայց զօրակոչին չէին պատասխանած, եւ կը զգուշանային փողոցները շատ երեւնալէ։

Իրաւունք ալ ունէին. երկիւղալի շարք շարք լուրեր ար-

դէն շրջան կ'ընէին, եւ դէպքեր, պարագաներ, անուններով ու տեղերով, լուրերուն ճշտութիւնը կը հաստատէին։ Քը քիստոննեայ տարրին դէմ, մասնաւորաբար Հայերուն զիմ, հալածանքը ծայր տուած էր նախ ծածուկ, ասդա բացալայտ կերպով եւ Հայ թաղերը ամենածանր մտատանջութեան մէջն էին։ Հակառակ անոր որ հաղարաւոր հայ երիտասարդներ պատասխանած էին Զօրակոչի հրաւէրին, թուրք ոստիկանութիւնը, փախստական վնտոելու պատրուակին տակ տուները կը խուղարկէր շարունակ, ահարեկելով կիներն ու երախանները։ Հայ տուներէն ձեռքի անցած զիրքերն ու մանր մունր զէնքերն ալ կը դրաւէր, մանաւանդ աղզայնաշունչ կամ յեղափոխական դիրքեր, երդարաններ և նոյնիսկ պատկերաղարդ կրօնաղիրքեր։ յաճախ անոնց տէրերն ալ կը ձերբակալէին եւ պահականոցները կը լեցնէին։ Այս պատճառով ալ, չատեր իրինց ունեցած «վտանդաւոր» կամ «ժընասակար» զիրքերը կրակր կը նետէին կամ կը իճացնէին, պարդ անմեղ հատորներուն հետ, որպէսզի ոստիկանութիւնը ամենափոքր պատրուակ մը չունենայ խուղարկութեան։

Թուրքը որեւէ ատեն օրէնք կանոն չէ ճանչցած, անհատին աղատութիւնը, բնակարանի անրոնաբարելիութիւնը չէ յարգած։ ասանկ բաներ չէ զիտցած, չէ սորված եւ չէ ալ ուզած սորվիլ կամ զիտնալ։ Դուռդ կը զարնէ։ բանալուդ պէս ներս կը խուժէ, կը նեղէ, կը չարչարէ ու կը յափըշտակէ։ Եթէ չբանաս, կը խորտակէ այդ դուռդ եւ նոյն վայրաղութեամբ ներս կը նետուի։ նեղելու, չարչարելու եւ կողպատելու անյաղուրդ կիրքով։ Այսպէս է թուրքը եւ խեղճ ժողովուրդը ահարեկումի մթնոլորտի մը մէջ կը չնչէր գիշեր ցերեկ։ Մեր թաղին մէջ մեծ էր իրարանցումը. զնումի գացող կիներ ու տարիքոտներ, գերաղարձին, դուռ-դրացի փսխալով լուր կու տային այսինչին տղուն կամ այնինչին ամուսնին ձերբակալութեան մասին։

ՓՈՂԻՄ ՄԵՃՄՈՒԱՍԻՆ — ոստիկանութեան պաշտօնաթերթը — իր հատարակութիւններով կրակի վրայ իւղ կը թափէր։ իր հատարակած մեծաղիր պատկերներու մէջ կ'երեւային թուրք ժանտարմաներ մեծաքանակ զէնքերու կոյտերուն առջեւ, որոնք իբրեւ թէ բռնուած ու հաւաքուած

Այն դաստիք հարց առներէն։ Տղէս ու մորեանդ ամբոխը, այս պրոպրութիւններով եւ անհին ամրաստանութիւններով աւելի եւս թունաւորուած, լարուած էր Հայ ապրին դիմ գրայն Համարաբար վանդաւոր յեղափոխական նկատքով եւ առիթի կը սպառէր իր Յարզարարի բնազգներուն զանցում տարու Համար։

Համաձաւրական Պետութեանց զիմ Թուրքիոյ պատրաստ Հաշակերուն յաջորդող օրէրուն իսկ Թուրք խուժանը ցոյցերու միասն քրիստոնեայ տարրին զիմ եւ յարձակումներ ընելով քրիստոնեայ Համաձաւրականց վրայ։ Թողաթիւննի մեծ ցոյցափեղիւրուն ֆարդուուչուր լլլաւուն ականաւուն և դաստիք և Ամրոխը զայլերու վուճակի նման թափան էր ԲԵՐՐԻ քրիստոնեայ թաղը և ՇԻՖԱԿ համբախն էլլերի ասդին անդին կը խուժէր կոտրելթափելու համար Բանականարար ուստիկանութիւննը Հանդիսաւուն կը մնար ։ յաջաբերով խուժանը իր ժեղուք կեցուած ցով։ Ամրոխը զառուցուածներով Հայուսնանքներ կ'արձակէր քրիստոնեայ եւրակացիք և առհասարակ քրիստոնեաներու զիմ։ Գաղանի ու ամերաններ կունցը քայլեած ինքն փողոցներն ու թաղերը, Շատապանդումնի և Հարածանքի նպատակով, սորոսիք աւելցունցը Բայցաքի քրիստոնեաներ, խուժեալթեան համար, յանայի յրենց առները փակուած կը մնային։

Ջննուարական Պետիկ — գրիսոյն — օրէնքը սկիզբների ի գորու էր, և շատեր, ամէն ինչ ծախելով, իրենց դաստիքուն գրիսուինք վնարու էին։ Իմբրի ԱՆՏԻ շարաչուք Կիւնանութիւնը նախացէ այդ գրիսոյինները հաւաքէց, ապա, որ մըն ալ, իր իսկ համաստած օրէնքը ունակուիւրով, Գրիսուինք սուողները այ գիմուոր առաւ ու զրկեց ուազմանիկան համ ամրացէն զունդերը։ Վերազարձած էր Էնիշերիններու զայրը։ Աստիկանները ապա կողուպուայի ձեռնորկիք էին։ քրիստոնեայ խանութիւնը մտելով իրենց ուղարկանքները կ'առելին կը տանիին, առանց փոխարժեցի վնարելու, փոխառութեան ձեւին առկ զումարներ կը կորուին ընականարար ընու վիւրացարդներիւ պարմանու, ինչ առնենափոք առարջութիւն մը շնորդերուն ու պատագեններ առցացնելով։

Այս սարսափի ռեժիմին տակ կ'ապրէր Պոլսահայութիւնը: Օր նոր, լուր նոր: Զբոյց ելաւ թէ կառավարութիւնը պահականոցներուն զրկած է գոց պահարաններ: մեկնութիւնները այլաղան էին: Ոմանք կ'ըսէին թէ ջարդի հրամաններ կը պարունակէին, ուրիշներու կարծիքով ալ, տարադրութեան հրամաններ:

Ատեն մըն ալ կառավարութիւնը Անատօլու փոխադրելու զրոյցներ ելան: Այդ օրերուն Համաձայնական նաւատորմը սաստիօրէն կը ոմբակոծէր Տարտանէլը եւ տեղ տեղ ալ զինուոր ցամաք հանած էր: Քիչ մը երեսնիս ինդաց այդ օրերուն. մօտալուտ աղատութեան աւետիս մըն էր կարծես: Աւա՛ղ սակայն...

Ի՞նչ օրեր էին. երբ տեղ մը ամպ մը դոռար, մեր սիրտերը ուրախութենէ թունդ կ'ելլէին, այն հաւատքով որ Համաձայնական նաւատորմը արդէն իսկ Պոլիս մտնելու վրայ է: Քիչ վերջ անձրեւը կու զար եւ մեղ կը դնէր գառն իրականութեան առջեւ. եւ հեղեղը կը քէր կը տանէր մեր ակընկալութիւններն ու յոյսերը: Խեղճ անպաշտպան ժողովուրդ, ինչեր չքաշեց այդ ահաւոր օրերուն. հողեկան եւ Փիդիքական ինչ չարչարանքներ չտարաւ համակերպութեամբ, յուսադրումի եւ յուսախարութեան անվերջանալի տաղնապներու մէջտեղ:

Տակաւին կայ: Զինուորական իշխանութիւնները բոնագրաւումի ձեռնարկած էին ԹէֆԱլլիիթի ՀԱՐՊԻԿ անունին տակ. Հայերը հեղնանքով ԹէֆԱլլիիթը բառախաղութեամբ Թեքալիւմի վերածած էին, ինչ որ կը նշանակէր առաւ-իփախաւութիւն: Արդարեւ եղածը պաշտօնականացուած առաւ-իփախաւութիւն մըն էր կամ տեսակ մը պետականացած աւաղակութիւն ու կողոպուտ, քանի որ զինուուրականները, կը մտնէին վաճառատունները եւ մթերանոցները, ու յանուն բանակին կը դրաւէին հագուստ, ճերմակեղին, արմտիք եւ դեղօրայք ու ներկեր, բահ, բրիչէն սկսեալ մինչեւ կառք ու սայլակ, ի փոխարէն յանձնելով պարդ ստացաղիր մը, որով կը խոստանային պատերազմէն վերջ փոխարժէքները վճարել կամ հատուցում ընել: Իսկ պատերազմէն վերջ բնականարար Թուրքիոյ համար, որեւէ մէկուն

ոչ վճարում եղաւ, ոչ ալ հատուցում։ Այս բռնագրաւումներու հետեւանքով, աւելորդ է ըսել, ապրուստը տարապայման սղեց, եւ հացն անդամ բաժնեչափի վերածուեցաւ։ Իսկ ժողովուրդը փորձեց իր դվիուն ճարը նայիլ, պարէն հաւաքելով կրցածին չափ, դալիք զրկանքներն ու սովը նախատեսելով։

Մինչ այդ մեր ստորերկրեայ աշխատանքը առաջ կը տանէինք։ Ընկերներս մութին մէջ էին, իսկ ես, օր ցերեկով, բայց յաճախ իրիկունները նախընտրելով, գէնքերը կը շարունակէի փոխադրել։ Մասնաւորաբար Մկրտիչ Ֆրէնկեան վաճառատունէն, երբ տակաւին չէր բռնագրաւուած։ ու կը ցրուէի ապահով վայրեր։ Թուրք պատանի բեռնակիրներու նման հագուած, խոչոր կողովի մը մէջ կը զետեղէի գէնքերը, բանջարեղէնի կամ մսի ծրարներու պէս եւ կը փոխադրէի նախ մեր տունը, անկէ ալ լեւոն Ղարիպեանին կամ ուրիշ ընկերներու տունները։ Բաւական ատեն այս գործը անխափան շարունակեցի։ ո՞վ ուշադրութիւն պիտի դարձնէր լակոտի մը երթեւեկին։

Դեկտեմբերի ցուրտ ու խոնաւ օր մըն էր, երբ առաջին անգամ ըլլալով վախ մը անցուցի։ Պայուսակի մը մէջ դրած ատրճանակները կը պատրաստուէի փոխադրել Բանկալթիի մեր գերեղմանատան դիմացը որոշեալ վայր մը, երբ մեր փողոցին անկիւնը ինքոյնքս գտայ 20-30 ոստիկաններու վոհմակի մը մէջտեղ։ Արդէն կը մսէի, իսկ անոնց տեսքը արիւնս սառեցուց կարծես։ Վտանգը մեծ էր։ Հա՞պա եթէ ոստիկանները կասկածի վրայ զիս հարցուվփորձէին կամ բըռնէին։ Կմմացուկ մը պայուսակը վար դրի անկիւնի կօչկակարին խանութին առջեւ եւ անշարժացած հետեւեցայ անոնց շարժուամներուն։ Ներքին դողս ու յուղումս աւելցան, երբ նկատեցի որ մեր տան պատուհաններէն մերինները զիս կը դիտեն։ Ով գիտէ անոնք ալ ինչ դողերու մատնուած էին այդ պահուն։ Եթէ զիս բռնէին, բնականաբար անմիջապէս մեր տունը պիտի մտնէին եւ որովհետեւ այդ շրջանին, տակաւին թագստոց չունէինք, մեր ընկեր գործիները թակարդի մէջ ինկած պիտի ըլլային։

Բարեբախտաբար ինձմով չհետաքրքրուեցան։ աարիքով

ու հասակով փոքր էի եւ անոնք, անընդհատ երթեւեկելով եւ առջեւէս անընդհատ անցնելով ու դառնալով հանդերձ, բը-նաւ ուշաղրութիւն չըրին վրաս ու յայտնի էր որ խիստ կա-րեւոր զործով մը զրաղած էին։ Եւ անոնցմէ մէկ քանին մը-տան մեր փողոցին միւս անկիւնի տունը. վերջը տեղեկացանք որ այդ տունէն զուրս հանած տարած են հայ փաստաբան մը, հայանուն «իսաֆիէ»ի մը ցուցմունքին վրայ։ Այդ վոհ-մակին մէջն էին հետազային շարաշուք համրաւի տիրացած հայ մեծ «իսաֆիէ»ները, նախկին կաթոլիկ կրօնաւոր իսլա-մացած հիտայէթը, Վահէ Եսայեանը կամ իհսանը եւ Պէ-շիքթաշի մուխթար Յարութիւն Մկրտիչեանը. այն ատեն զեռ զանոնք անձամբ չէի ճանչնար, հետազային ստուգեցի, երբ յաճախ մեր տունն ալ խուզարկելու կու գային։

Ոստիկաններուն զրաղուած ըլլալէն օգտուելով, պահ մը փորձեցի պայուսակս վերցնել. տակաւին ձեռքերս կը դողային։ Վերջապէս ճիշ մը ըրի եւ պայուսակս այս ան-դամ թեւիս տակ առնելով եւ ծանրութիւնը յայտնի չընելու համար ջիղերս պրկելով, յաջողեցայ քայլ առնել, քիչ մը եւս առաջացայ ու մտայ Թալիմհանէի հրապարակը. գետի-նը ցեխ էր ու տեղ տեղ ջրակոյտեր կազմուած էին. դժուա-րութեամբ կտրեցի անցայ եւ վերջապէս հասայ որոշեալ վայրը. այնտեղ հասարակաց երրորդ նստարանին վրայ պիտի սպասէի ընկերոջ մը, որ պիտի զար, օրուան կարգա-խօսը պիտի տար, այսինքն ծօլօլ բառը, եւ զէնքերը առնե-լով պիտի տանէր։ Նստայ, զէնքերը նստարանին տակ դրի եւ լայն չունչ մը առի։ Թէեւ արիւնքրտինքի մէջ էի եւ մարմինս դեռ կը դողար։ Մութը կոխած էր եւ ինքոյինք ապահովութեան մէջ զպացի։

Պահ մը վերջ ընկերը եկաւ եւ կարդախօսը տուաւ. զէն-քերը յանձնեցի։ Եթէ չեմ սխալիր հայ մարզիկ մըն էր։ Բայց ընկերը, ըստ հրահանգի, փոխանակ անձամբ զէնքերը առնել տանելու, ծրարով միասին զիս առջեւը ճգեց եւ ի-րենց տունը տարաւ։ Այնտեղ նեղուեցան իրեն, թէ ինչու զիս հետը բերած էր. թադստոցին տեղը պէտք չէ գիտնայի. մարզիկը ինքոյինքը արդարացնելու վրայ էր, երբ ես առանց բառ մը ըսելու, հեռացայ եւ տուն վերադարձայ։

Տնեցիք անհամբերութեամբ կը սպասէին. զիս տեսնելով շափաղանց ուրախացան: Եւ յայտնեցին թէ դող ու սարսափով զիտած էին զիս, երբ ոստիկանները անընդհատ երթեւեկելով, մէկ վայրկեանէն միւսը կրնային ուշաղրութիւն դարձնել վրաս ու բոնել: Մանաւանդ մեծ վախով լեցուած էին տեսնելով որ ձեռքս ու ոտքս կը դողային պայուսակին ծանրութեան տակ: Անհետանալէս վերջ լայն չունչ առած էին. առաջին եւ վերջին անդամ ըլլալով այս մասին խօսք եղաւ Մեր զործերը կը կատարուէին ծայրայեղ դաղտնապահութեամբ. ամէն ոք իր պարտականութիւնը կը կատարէր եւ բնաւ խօսք չէր ըլլար, որպէսզի ամէն ինչ մոռցուէր:

Պատերակմին ընտելացած էի զանազան դէնքերու եւ մասնաւորաբար ատրձանակներու հետ. առօրեայ զբաղումս էր զանոնք քակել, մաքրել-իւղոտել ու պահել: Նշանառութեան մասնաւոր փորձեր չէի ըրած. այս պատճառով ալ դաւաճան Վահէ իհսանը հարուածած ատեն, հարուածիս ճըշտութեան վստահ չէի եւ քովը դառնալով ստիպուեցայ քանի մը գնդակ եւս պարպել: Խսկ Հայաստան այցելելէս վերջ, փորձի եւ վարժութեան լայն պատեհութիւն ունեցայ. այնպէս որ հարուածներս անվրիպելի կը նկատէի այլեւս:

1915 Ապրիլ 24ին, Պոլսահայ ընտրանի մտաւորականներուն եւ յեղափոխականներուն ձերբակալութեան եւ Անատոլուի խորերը քշուելուն լուրերը սարսափելի խուճապ եւ բարոյալքում առաջ բերած էին. Նորահաս մտաւորականներ եւ ուսանողներ ապաստանարան կը փնտոէին, վախնալով որ կարգը իրենց պիտի գայ: Ապաստան կը փնտոէին զինութութենէ վախչող երիտասարդներ, լսած ըլլալով որ թուրք իշխանութիւնները, զէնքի տակ գտնուող Հայ սպաններն ու զինուորները զինաթափ ընելով, անյայտ ուղղութեամբ կը քշէին, իսկ ամրաշէն զինուորներն ալ խրամներու մէջ կոտորած էին:

Պոլսոյ հայաշատ բոլոր թաղերուն մէջ, տուներու ձեղնայարկերը, նկուղներն ու նոյնիսկ տախտակորմերը վերածուած էին ապաստանարանի կամ թագստոցի, տեսակ մը ըստորերկրեայ աշխարհ, ուր հազարաւորներ կեանքի եւ մահուան ահաւոր պայքարը կը մղէին, մինչ թուրք ոստիկանու-

թիւնը, հայանուն սեւհողի «խաֆիէ»ներու առաջնորդութեամբ, անողոք կերպով կը հետապնդէր ու կր հալածէր այդ դժբախտները: Բոնուողները կը չարչարէին, կը տանձէին, կր բանտարկէին, կամ իտումբով կր քչէին երկրին ներսիրը, ուր ստոյգ մահը կը սպասէր իրենց:

Մեր բնակած տունն ալ ապաստանարան դարձած էր. ապահով էր. ատիկա կախում ունէր մեր հսկողութենէն, արթնամտութենէն եւ փախստականներուն ալ ճարպիկութենէն. 10 Երիտասարդներ էին, բոլորն ալ մտաւորական կամ յեղափոխական: Մեր հիւրերուն թիւր երբեմն պակսեցաւ ու երբեմն ալ աւելցաւ. մեր թաղստոցը բնաւ թափուր չմնաց: Դուրսի հետ կապը յաջողեցայ միշտ ալ պահել եւ լուրերը բերել: Խսկ գուռ-դրացի, կամ այցելու ծանօթ կիներ անվերջանալի պատմութիւններ կը բերէին այսինչին ձերբակալութեան, այնինչին ծպտումին, անակնկալ խուզարկութեան մը ընթացքին մէկու մը յաջող փախուստի, կամ բոնուելուն եւ կամ ուրիշ տուն մը ապաստանելու մասին: Հնարամտութեան եւ ճարպիկութեան հարիւրաւոր գեղեցիկ զրուաղներու վէպ մը պիտի ունենայինք, եթէ զրադէտ մը յաջողէր այդ հալածականներուն կեանքը ուսումնասիրել եւ ամփոփէր անոնց հանձարեղ «դիւտ»երը:

Հայ մտաւորականութեան ձերբակալութենէն եւ տարադրութենէն վերջ, Պոլիս կը հասնէին Արեւմտահայութեան խմբական տարապրութեան եւ կոտորածներու զարհուրելի լուրերը, անսահման սուդ ու վիշտով եւ նաեւ կատաղութեամբ լեցնելով մեր, ապրողներուս սիրտերը: Ամէն փախստական նուրբական անձ էր, հերոս մըն էր եւ բնիկ Պոլսեցի Հայ ազգայինը գերազոյն պարտականութիւն կը նկատէր անոնց փրկութիւնը, աչք առնելով ամէն տեսակ նեղութիւն, զրկանք ու վտանդ:

Փախստական ընկերներու փոխադրութեան եւ տեղաւորման դործով զրաղող կամաւոր մըն ալ ես էի. տարիքս եւ մանրուք կազմս նպաստաւոր էին: Գաղտնի ոստիկաններն ու լրտեսները պահ մը սաստկացուցին հետապնդումը մասնաւորաբար Պոլսերնակ ամուրի հայ դաւառացիներուն դէմ, առանց խնայելու նոյնիսկ դպրոցական պատանինե-

րուն։ Որքան ալ տունէ տուն կամ թաղէ թաղ փոխադրութիւնը դժուար ըլլար, պարտականութիւնս կը կատարէի ընկերներուս զնահատանքին արժանանալով, ինչ որ ճարպեկութիւնս եւ յաջողութիւնս կ'աւելցնէր։ Այդ պայմաններու տակ օր մը թարլապաշի իր թագստոցէն Այսպ փաշա Ռւճան Արարթըմանը փոխադրեցի Կեդրոնական Վարժարանի Տնօրէն, Հայապէտ-քանասէր Բրօֆ. Աստուածատուր Խաչատուրեանը։ Քանի մը անդամ տեղէ-տեղ փոխադրած եմ նաև Մանուկ Ասլանեանը, Տիղրան Պօղոսն ու Արմենակ Շալճեանը։

Զաւէն Գատրիարքի, Մշոյ Գեղամի, Բրօֆ. Խաչատուրեանի եւ Խոսրով Պապայեանի միջեւ կապը կը պահէի նամակներ տանիլ բերելով։ Միաժամանակ ուտեստեղէն կը հայթայթէի Բրօֆ. Խաչատուրեանին եւ ուրիշ փախստական ընկերներու։ Դժուար զործ էր։ Արսէն Թերլեմէղեանին հետ, որ պարսկական անցաղիր ունենալուն չնորհիւ, զերծ էր զինուորութենէ եւ տարադրուելէ, պարտականութիւն ունէինք գտնել բաժնեշափի թուղթեր — վեսիքա — մեռած անձեր կը կենդանացնէինք ու մասնաւորաբար պարապ անձնագիրներ կը լեցնէինք կիներու անուններով իրեւ ծննդավայր նշանակելով տարագրութեան ենթարկուած դաւառները։ Իսկ ընկերներու տեղափոխութեան ապահով միջոցներէն մէկն էր անձնագիրները պղտիկցնել եւ կամ 60էն վեր ցոյց տալ տարիքները։

Ասեն մը փախստականներու շրջանակին մէջ այնքան համբաւ հանեցինք, որ հարուստ մարդիկ ալ, զինուորութենէ փրկուելու համար սկսան մեղի դիմել։ Կը յիշեմ, օր մը անհրաժեշտ թուղթը յանձնեցինք կեսարացի ապուխտի վաճառականի մը. սակայն ոստիկանութիւնը կասկածի վրայ կը ձերբակալէ զայն, կը նեղէ ու կը խոշտանգէ, յետոյ կը խոստանայ զինքը աղատ ձգել, եթէ թուղթ պատրաստողներուն թագստոցը ցոյց տայ։ Իսկ մեզ ապահով կերպով բռնելու նպատակով թակարդ մըն ալ կը լարէ. այսինքն կը գտնէ մարդ որ իբրեւ խնդրարկու, կեսարացիին հետ մեղի եկաւ Ղալաթիս, յոյնի մը անշուշտ տնակը, ուր այդ շրջանին կ'աշխատէինք եւ ուր մտերիմ ընկերներէս չենկիլեցի Ար-

չաւիրն ալ սենեակի պէս բան մը ունէր :

Անհրաժեշտ թուղթը կամ դինուրութենէ զերծ մնալու վեսիքան յանձնեցինք կեսարացիին բերած մարդուն . դուրս ելան . մենք ալ անոնց ետեւէն . հազիւ դուռը գոցած էինք , երբ անդրադարձանք որ զաղտնի ոստիկաններով պաշարուած ենք : Փախուստի մէկ ճամբայ կար . ետ դարձանք . դոց դուռը ուսերով խորտակեցինք եւ սանդուխներէն վեր խոյացանք . ելանք տանիք եւ տանիք տանիք , կղմինտրները կոտրտելով , իջանք ետեւի փողոց մը ու յաջողեցանք մեր հետքը կորսնցնել :

Ինչպէս ըսի , Զաւէն Պատրիարք , տարապրուելէ առաջ կը թղթակցէր կապ կը պահէր կարդ մը մտաւորականներու հետ : Անդամ մը երբ Բրօֆ . Խաչատուրեանին մէկ նամակը Սրբաղանին յանձնելէ վերջ կը պատրաստուէի մեկնիլ , Սրբաղանը մտահողութեամբ ինձ ըսաւ . —

— Արշաւիր , տղաս , եթէ քոնուիս շատ ծանր կացութեան կը մատնուինք , ամէնքս ալ . . .

— Անհոգ եղէք Սրբաղան Հայր , պատասխանեցի , դուրս եւելէս վերջ այնքան արագ կը վաղեմ , որ թռչունն անդամ ետեւէս չի հասնիր . իսկ եթէ տեսնեմ որ կը հետապնդեն , նամակը փսոր փսոր կ'ընեմ ու կը կլեմ :

Սրբաղանը խնդաց եւ մաղթանքով մը արտօնեց որ մեկնիմ :

Բրօֆ . Խաչատուրեանին ձերբակալութեան ականատես եղայ : Օր մը երբ նպարավաճառի աշկերտի զոգնոց մը դրած Ունճեան Աբարթըմանը կ'երթայի , տանելով ուտելիք եւ Մըշոյ Գեղամի մէկ նամակը , յանկարծ տեսայ որ փողոցը ոստիկաններով լցուած է ի՞նչ կար արդեօք : Քիչ վերջ եղելութիւնը պարզուեցաւ : Քանի մը ոստիկան եւ զաղտնի ոստիկան չէնքէն դուրս ելան , շրջապատած Բրօֆ . Խաչատուրեանն ու Սամուէլ Մովսէսեանն ու ուրիշ ընկեր մը : Այս դէպքին լուրը չուտով տարածուեցաւ եւ փախստականներու աշխարհը կրկին իրար անցաւ ու տեղափոխութիւնները դարձեալ անհրաժեշտ դարձան :

Փախստականներու այդ աշխարհը արդէն անուն մը ունէր : Մահուան երկիւղին մէջ իսկ իրենց գուարթամտութիւնը

չկորսնցուցած այդ բազմութիւնները հեղնական բառ մը գտած էին. — ԹԱՎԱՆ ԹԱՊՈՒՄԸ : Զեղնայարկերու Բանակը, զետնայարկերու, նկուղներու և փայտաշէն զոյդ պատերու կամ տախտակորմերու զինուորներն էին անոնք : Այդպէս կ'ըսէին եւ կը խնդային իրենք իրենց վրայ եւ սոտիկաններու ու լրտեսներու բանակին վրայ : Անոնց ուտելիք գտնելու խնդիրը դժուար էր ըսի ու նաև բարդ : մեղի պէս տղաք կը հայթայթէին . եւ մանաւանդ կիներ, ամէն տարիքի եւ առանց դասակարդի խտրութեան : Այս մասին քիչ վերջ պիտի խօսիմ . վտանգն ալ մեծ էր . ծանր պատիժներ նախատեսուած էին փախստականներու օղնողներուն :

Պղտիկ դրուակ մը միայն :

Օր մը ընկերոջ Զենկիւերցի Արշաւիրին հետ դացինք թրքական թաղ մը Շահզետէ Պաշը, փռապանի մը մեր տարած կարգ մը անձնազիրներով հաց առնելու : Փռապանը, կարճահասակ ու խոժոռադէմ, առաւ անձնաղիր վեսիքան, եւ փոխանակ անմիջապէս մեր բաժինները տալու, թուղթերը սեղանի վրայ դրաւ եւ աշկերտի ականջին բաներ մը փրս-փրսաց : Առաջին անգամ ըլլալով մեղ կը տեսնէր ու երեւի կասկածանքի գացած էր : Կռահեցինք որ սոտիկան կանչելու կ'երթար աշկերտը : Փռապանը մինակ մնաց, զղալով որ վտանգը անխուսափելի է, բայց առանց հացի ալ կարելի չէր վերադառնալ, երբ անդին բանակ մը փախստական մեզի կը սպասէր, սեղանին տակը դրուած դէզ մը հացերէն քանի մը հատը արագօրէն տոպրակս տեղաւորեցի եւ փռապանին ըսի .— Ինծի նայէ, մենք այսօր եօթը հացի իրաւունք ունինք . ընկերս թող տանի ճաշարան . . . յաճախորդները թող չսպասեն . . .

Արշաւիրը տոպրակը յափշտակեց դրեթէ ու թռաւ : Փռապանը իրար անցաւ ու բաներ մը պիտի պոռար, երբ յանկարծ լոեց եւ երկիւղած դիրք մը առաւ : Մօտիկ մղկիթին մինարէին վրայէն «Ալլահ ու կքակը, Ալլահ ու կքակը» աղաղակը լսուեցաւ : Նամաղի կանչն էր եւ մոլեռանդ միւսիւլման փռապանը, «Մուէզզին»ի ճայնէն կարծես կախարդըւած էր : Ես ալ լոեցի, քանի մը վայրկեան եւս սպասեցի, մէյ մը ընկերոջս ետեւէն նայելով, մէյ մըն ալ աշկերտին

դամբուն։ Եւ հեռուէն ոստիկանին գալը նշմարելուս պէս, «0», շատ ուշ մնացի, շատ ուշ» ըսելով կծիկը դրի։

Ա. Համաշխարհային Պատերազմի ահաւոր տարիներուն, պոլսահայութիւնը արի եւ ասպետական կեցուածք մը ունեցաւ իր վտանգուած փախստական արևնակիցներուն հանդէպ։ Պոլսահայը, տարադրութեան եւ բնաջնջումի պատուհասէն փրկուած, արհաւիրքի այդ տարիներուն միակ մտասեւեռում ու նպատակ ունեցաւ — հալածանքէ եւ մահէ փրկել փախստականները, յեղափոխական ըլլային կամ ոչ, եւ ամուրի գաւառացիներ, որոնք տարագրուելու վճիռին ենթարկուած էին։ Հերոսական ճիգեր ըրաւ իր տունը ապաստանարանի վերածելով եւ րերնին հացը բաժնելով դըժբախտներուն եւ հալածականներուն հետ։ Եւ անտրտունջ ինքինքը ենթարկեց նիւթական ամէն կարգի նեղութեան եւ հոգեկան անվերջանալի տազնապներու։ Ի պատիւ իրեն, ըսենք թէ թուրք կառավարութեան գործակից հայանուն մատնիչներուն մէջ մէկ հատիկ պոլսահայ չկար։

Ասեն մը Պոլսոյ հայ, յոյն եւ հրեայ փախստականներուն թիւը կը հասնէր մինչեւ 15 հազարի։ Պոլսահայը, առանց դասակարգի եւ դիրքի խտրութեան, նախախնամութիւն մը եղաւ իր արենակից փախստականներուն, որոնք մեծամասնութիւն կը կազմէին։ Եւ անոնք նախընտրած էին պահուիլ քան թէ երթալ ռազմածակատ կամ Անատոլու, ուր ստոյգ մահը կը սպասէր իրենց։ Արդարեւ սկիզբները կը զրկէին Զանագղալէի ճակատը։ Եւ հոն ողջ մնացողները կը փոխադրէին ամրաշէն փաշտերուն մէջ կամ ճամբաններու շինութեան, — ԱՄԵԼԻ ԹԱՎՈՒՐԻ — եւ զանոնք կը ջարդէին խումբ խումբ։

Անատոլուի զանազան շրջանները դրկուած հայ զինուորներուն բնաջնջման այս գործողութիւնները տեղի ունեցած էին վերին հրամաններով։ Այսպէս, միայն Սերաստիոյ կուսակալ Մուամմէր իր շրջանին մէջ կոտորել տուած էր 20 հազար հայ զինուոր։

Եետոյ, հետապնդումներու եւ խուզարկութեանց ընթացքին, երբ ոստիկանութիւնը հայանուն «խաֆիէ»ներուն գործակցութեամբ կը փնտոէր մտաւորականներ ու յեղա-

փոխականներ, բաղմաթիւ անտեղեակ եւ անշուք մարդիկ զոհ գացած էին պարզապէս անունի նմանութեան պատճառով։ Այսպէս, երբ ոստիկանութիւնը կը փնտուիր Շաւարչ կամ Խոսրով յեղափոխականները, պահականոցներ կամ ոստիկանութեան Կեդրոն կը տանի ու նկուղներ կր նետէ բաղմաթիւ հայեր, որոնց միակ յանցանքն էր կրել Շաւարչ ու Խոսրով անունները։

Ամէն պոլսահայ տուն, տեղեակ էր թրքական այդ վայրագութիւններուն եւ անմարդկային մեթուններուն, հետեւաբար յանձնառու եղած էր ամէն զոհովութեան, փրկելու համար իր արևնակիցները լուռ եւ սրտառուչ զործակցութեամբ։ Կար ազնուկան դասը, մեծատունը կամ պահպանողականը, որ տարիններով զիտուշացած էր մօտենալի աղդային շարժումներու, եւ կը սարսափէր յեղափոխական բառէն, ապաստան տուած էր փախստականին։ Ընդհանուր ճիղին կը մասնակցէին նոյնիսկ տարիններով հանրային կետնքի հանդէպ անտարբեր մնացած մարդիկ, տեսակ մը Հայ-Լրգան-թէններ։ Իսկ միջակորեարր կամ էսնաֆը, որ աղդային կեանքի բոլոր մարդերուն զիխաւոր ջիղը եղած էր, անսովոր չափերու հասցուցած էր իր զործունէութիւնը։ Եւ ամէն տեղ կը զտնէիր խոնարհը։ Արհաւերքի այդ օրերուն, առաքինի դարձած էր արհամամարհուածը, կռուաղան ու խման տարրը «քիւլհանապէյին», պահականոցներու սովորական յաճախորդը, որ ամէն տեղ կը հասնէր հաց ու պարէն զտնելով ու փոխադրելով կամ տեղափոխութիւններուն օննելով, միշտ ալ գաղտնապահ ու հաւատարիմ։ Ու մանաւանդ ինչպէ՞ս կարելի է մոռնալ յուղիչ ընթացքը հայ մամիկներուն, երիտասարդ կամ պառաւ օրիորդներուն, Սրբուհի Տուտուններու եւ Մայրիկ Հանրմներու, որոնք հիանալի նուիրումով կը խնամէին փախստականները, անոնց հետ բաժնելով օրական 250 կրամի հացաբաժինը եւ անոնց տրամադրելով մաքուր անկողիններ ու ճերմակեղիններ։ Ոստիկանական ազդարարութիւններն ու սպառնալիքները անդօր էին տկարացնելու այդ փրկարար կրաւորական Դիմադրութիւնը։ Բոլորն ալ կարծես երդում ըրած էին փրկել, որքան հնարաւոր է։

Այսպէս կ'ապրէր ԹԱՎՈՒՐԻՆ :

Պոլսահայութիւնը այս հրաշագործ ողին երեւան բերաւ նաեւ Զինադադարին, երբ անապատներէն Պոլիս խուժող հաղարաւոր վերապրող աղղակիցներուն եւ որբերուն տէր կանզնեցաւ, անմիջապէս հաստատելով Աղպային Խնամատարութիւնը, հիմնելով որրանոցներ ու օժանդակ շարք մը մարմիններ եւ միութիւններ, յանձնառու ըլլալով նիւթական հսկայ դոհողութիւններու եւ տքնութիւններու:

ՀԱՆՐԱԿԱՌՔԻ ՏՈՄԱԿԱՎԱՃԱՐ

Պատերազմի առաջին չրջաններուն, շատ նեղութիւններ քաշեցինք. ուտեստեղէնի եւ հագուստեղէնի սակաւութիւն կամ չգոյութիւն: Կար անշուշտ սեւ սակարան մը, որ մեզի նման համեստ ընտանիքներուն անմատչելի էր. օրուան հացը բաժնեչափով էր եւ ան ալ առնելու համար մեծ դժուարութիւններ կը կրէինք. յաճախ հացը հատած կ'ըլլար մինչեւ որ փուռը հասնէինք կամ հացարաշխ նոր հաստատուած կեդրոնները: Անոնք ալ առիթը չարաչար կը շահագործէին. գաղտնի կը ծախէին սուղ գիներով կամ փուապան ու պաշտօնեայ առատորէն կը պարենաւորէին բարեկամ ու պաշկաններ: Զայն չէինք կրնար հանել. բողոք կամ տրտունջ թշնամութիւն կը հրաւիրէին մեր վրայ. առնուազն «Հացը հատած է» կ'ըսէին ու կը ճամրէին մեզ. ժամերով պիտի սպասէինք, որ նոր հաց պատրաստեն: Շաքարը անհետացած էր եւ բանջարեղէններն ալ տարապայման սուղ:

Նուրճեան անուն հեռաւոր ազգական մը մեր կացութիւնը փրկեց: Յանձնարարական նամակով մը զիս զրկեց հանրակառքի ընկերութեան տնօրէն Պ. Կրիւնպերկին, որ զիս իր պաշտպանութեան տակ առաւ եւ տոմսակավաճառի պաշտօն մը յանձնեց ինծի: Ամսական մը ապահոված էի, բայց ատիկա բան մը չէր այն շահուն քով զոր բոլոր տոմսակավաճառներուն նման յաջողեցայ շուտով գրպանել: Այդ շրջանին ընկերութիւնը շատ անկազմակերպ վիճակ մը ունէր, ինչ որ

պաշտօնեաներուն հացին առաստ իւղ քսած էր: Մեծ մասով հայ էինք, յոյն եւ մասամբ ալ թուրք երիտասարդներ, առաւելապէս «Պէյզատէներ», որոնք «կոնակ» ունենալով, տեղաւորուած էին պարզապէս զինուորութենէ փրկուելու համար: Հարցնող-փնտորող չկար եւ տոմսակավաճառները, զիրենք հակակշող աստիճանաւոր պաշտօնեաներու կամ, «քոնթրոլէօր»ներու հետ համաձայնած, դրամ կը դիզէին, ճամբորդներէն գանձած տոմսակի-փոխարժէքը գրպանելով եւ կամ առանց տոմսակ իսկ կտրելու փոխարժէքը իւրացնելով: Առաջին օրերուն զարմացայ եւ անճրկած մնացի: Բայց տեսնելով որ բոլորն ալ իրենց հաշւոյն կ'աշխատէին, չուզեցի բացառութիւն կազմել եւ խոստովանիմ որ երկար ատեն հանրակառքին երեք անիւները իմ հաշուոյս կը դառնային: Զէնքի ընկերս Զենկիլերցի Արշաւիր Փափազեանն ալ, չեմ յիշեր, ինչպէ՞ս յաջողած էր նոյնպէս տոմսակավաճառ դառնալ եւ ան ալ մեզի հետ մրցումի ելած էր: Երկուք անբաժան ըլլալով, ուր որ մտնէինք մեծ պատիւներով կ'ընդունուէինք, իբրեւ առատաձեռն ծախսող: «Անաֆօրճըլար կելիյոր» բառերով կը դիմաւորէին մեզ:

Ատեն մը ինծի դէմ երեւի այնքան բողոքներ եղան հանրակառքի սպասարկութեան զրասինեակներէն, որ անօրէն Կրինպերկ իբրեւ թէ ինձմէ ազատելու եւ բողոքներուն ալ վերջ տալու համար, պաշտօնէս հանեց եւ աւելի բարձր դիրք մը տուաւ ինձի. այսինքն «քոնթրոլէօր»: Աւելի աղէկ. ալ առաջուան չափ չէի յոգներ եւ արդէն բաժնեկից էի իմ շրջանակիս տոմսակավաճառներուն: Հանգիստ էի եւ զուարճանալու կամ թատրոն երթալու պատեհութիւններն ալ շատցան. օբերէթ կը սիրէի եւ յաճախ, Կալաթա Սարայի կողմերը փախուստ կու տայի մտնելու համար Օտէոն թատրոնը, ուր ամէն օր Պենլեան հռչակաւոր Լեպլեպիճի Հօր Հօր Ալլան կը խաղար: Աւելի վերջ զինուորական տարիքս մտայ, բայց ոչ ոք մտքէն կընար անցընել որ այս մանրուք տղան զինուորցու է. մնաց որ ճարը կար եւ ես տեսակ մը պետական պաշտօնեայ էի:

Պ. Կրինպերկ ասով ալ չբաւականացաւ. ատեն մը ինծի յանձնեց նաեւ պաշտօնեաներու ուտեստեղէնի եւ հացի բաշ-

խումը : Պէտք է ըսել որ բաժնեչափերը գոհացուցիչ էին : Եւ որովհետեւ լիազօր էի , ու շտեմարաններու բանալիներն ալ քովս էին , մեր փախստականներն ու այլ կարօտ ընտանիք ներ ուրախութեան մէջ էին : Զմոռնամ ըսել որ համաղեստ կը հաղնէինք . փախստականներու տեղափոխութիւններու ատեն շատ օգտակար եղաւ : Մանաւանդ որ միշտ մաքուր եւ չիք կը հագուէի , ինչ որ աւելի վարկ կու տար ինծի :

Պէտք կը զդայի փոխաղարձել ♦ . Կրիւնպերկին բարիք ները . բայց ի՞նչպէս . նուէր չէր ընդուներ : Գիտէինք : Այս պատճառով ուրիշ բան մը խորհեցայ , ինչ որ շատ յարդի կ'անցնէր : Երբեմն առաջնակարդ ձուկեր կր զնէի , թարմ ու համեղ լիւֆէր , կամ լեւրէկ կամ արքայաձուկ — պարպունիան , եւ կը տանէի իրեն , ըսելով թէ հօրեղբայրս ձկնորս է եւ կը խնդրէ որ այս պզտիկ նուէրը ընդունիք : Իսկ ձեռքի տակէ դրամական կամ այլ նուէրներ սիրով կ'ընդունէր ինսրէքթէոր Ֆիլիպուչչի եւ պաշտօնեաններու դատերը նայող ձենանի ♦ էյ : Այս վերջինը ամէն անդամ որ զիս կը տեսնէր կը զոչէր . — «Անաֆորճի , կել պաղալըմ . . . » Իսկ ես իրեն երթալու բազմաթիւ առիթներ ունէի . քանի որ ամէն օր տոմսակավաճառ մը կամ երկուք երեքը ընկերութեան դատարանը կր յանձնուէին իրբեւ զեղծարար եւ իմ բարեխօսութեանց չնորհիւ շատեր կ'ազատէին , զեղծարարները պատժելու պաշտօնը ունեցող ձենանի ♦ էյին կլորիկ գումար մը կաշառք տալէ վերջ : Դժուար էր ինծի դպիլ . ♦ . Կրիւնպերկի տան ծառայութիւններն ալ կը կատարէի , գնումները կ'ընէի եւ երբեմն կ'ընկերանայի նաեւ Տիկին Կրիւնպերկին , որ հայ գեղեցիկ կին մըն էր : Յետոյ իմ աղդականս ♦ . Նուրճեան , ընկերութեան գլխաւոր ճարտարագէտ , ♦ . տնօրէնին , «Քլիւպ»ի ընկերն էր . հետեւարար անխոցելի էի :

Այդ շրջանին շատ մը զուարճալի դէպքերու ականատես կ'ըլլայի : Թուրք տոմսակավաճառները ուղեցոյց եւ շահակից էին ♦ ոլոյ անուանի քակահատներուն , որոնք օրն ի բուն կառքէ կառք կ'երթեւեկէին , «որս» փնտոելով , եւ աչքունքով կը հասկցնէին հարուստ կամ պարարտ քսակ . ունեցող ուղեւորները : Մէկ քանին յանցանքի վրայ բռնուեցան , բայց կրցան խոյս տալ տոմսակավաճառին միջամտութեամբ :

«Օ տըր, օ տէյիլ, եօդ, պուտըր... եօդ օ տէյիլ...» վիճաբանութիւններու ընթացքին, քսակահատը կծիկը դրած կ'ըւլար : «Փողիս, փողիս» աղաղակները իրարանցում յառաջ բերելով հանդերձ, մինչեւ որ փողիսը հասնէր, ամէն ինչ լրացած կ'ըլլար . զոհը ի զուր ողբ ու կոծ կ'արձակէր . մէջտեղը յանցաւոր չկար :

Օր մը Պայաղիտի կողմերը կը շրջէի . հրապարակին մօտակայքը հանրակառքերը շարան շարան կեցած , երթեւեկը դժուարացուցած էին : Ներսէն աղմուկ եւ պոռչտուք : Ի պաշտօնէ կառքը ցատկեցի . ինչ տեսնեմ : Բարձրաստիճան զինւորական մը տոմսակավաճառին քթին բերնին ապտակներ կ'իջեցնէր , կիցեր կու տար եւ կը հայհոյէր : Խոհեմարար դիտողի դիրքը բոնեցի . այդ շրջանին մանաւանդ զինուորականներուն մօտենալ ամէն կտրիճի գործ չէր . պատճառն ալ չէի զիտեր եւ ճամբորդներն ալ սմբած էին : Ի՞նչ կար արդեօք : Ինչպէս Արեւելահայերը կ'ըսեն , բանից դուրս եկաւ որ ելեկտրական հոսանքը կտրուած ըլլալով — ինչ որ յաճախ կը պատահէր — զինուորականը տոմսակավաճառը պատասխանատու բռնած էր , հաշիւ կը պահանջէր , առանց ականջ տալու խեղճ տղուն սա խիստ բանաւոր արդարացումին :

— Բայց , փաշաս , կը կրկնէր խեղճ տղան , հանրակառքերը կեցած են , որովհետեւ ելեկտրական հոսանքը կտրած է... ասոր մէջ ես ինչ յանցանք ունիմ... խնայէ ինծի...

Փաշան խօսք չէր հասկնար եւ անընդհատ կը պոռար .

— Ինչո՞ւ կեցած էք... ինչո՞ւ . ելեկտրականութիւնմելեկտրականութիւն չեմ հասկնար... ձեզի թող դաս ըւլայ... անգամ մըն ալ չպատահի...

Եւ հայհոյանք մըն ալ արձակելով , իջաւ ու աճապարանքով՝ հեռացաւ . ժամադրութի՞ւն ունէր թէ ոչ պարզապէս իր ուժը ցոյց տալու առիթ մը գտած էր... ատ ալ մենք չհասկցանք : Ինչ որ է , մօտեցանք տոմսակավաճառին , միմիթարեցինք «անցած ըլլայ» ըսելով հանդարտեցուցինք :

Յաճախ կը պատահէր որ հանրակառքերը յանկարծ փողոցին մէջտեղ անշարժանան . այս անգամ սակայն տարբեր պատճառով : Ոստիկանութիւնն էր որ կառքերը կը կեցնէր ,

Ներսի ճամբորդներուն մէջ փախստական փնտռելու համար : «Վեսիքա» կը պահանջէին բնականարար երիտասարդներէն : Վեսիքա կամ պաշտօնական արտօնութիւն չունեցողները անմիջապէս կ'իջեցնէին ու կը տանէին : Բարակներու պէս երբեմն կարծես հոտ կ'առնէին եւ ձեռքը դրածի պէս փախըստականը կը դտնէին : Վերջապէս ոմանք վտանդը աչք առնելով ստիպուած կ'ըլլային դուրս ելլել, դործի մը կամ գնումի մը համար եւ կամ աւելի ապահով վայր մը պահուըտելու նպատակով :

Մեր կառքը քանի մը անդամ պաշարման այդ օղակը մտած էր : Երբեմն անմեղ դուրս եկած էինք . բայց անգամ մը մէկը առին տարին : Վեսիքա հարցուցած ատեն մարդուն դէմքը պատի գոյն առաւ . առարկութիւններ կմկմաց . ոստիկանը բիրտ ու վայրագ, օճիքը թօթուելով ու հայհոյելով զայն կը խոշտանգէր : Սաստիկ մեղքայ խեղճ տղուն, բայց անզօր էի բան մը ընելու : Ներքնապէս զայրացած էի եւ ինքդինքս կ'ուտէի : Կառքէն ներս ալ մեռելային լուսթիւն : Ուրիշ օր մը մեր կառքը կը կին ինկաւ պաշարման օդակին մէջ . մեր առջեւի կառքը կը խուղարկէին եւ կարգը մեզի պիտի գար : Այդ միջոցին ճամբորդ մը, որ Հայ էր ինծի մօտեցաւ ու փսփաց . — Թուղթս տունը մոռցած եմ... սա տեղէն ազատելու ճար մը չկա՞յ : Անոր ետեւէն երկու երիտասարդներ եւս մօտեցան ինծի, երբ տեսան որ ես մըտմըտալու սկսած եմ : Անոնք ալ յոյն էին եւ զրեթէ նոյն ինդրանքը ըրին : Յունարէնով պատասխանեցի թէ պիտի ջանամ բան մը ընել : Անմիջապէս կառուղիղին հրամայեղի կառքը ճամբար հանել : Հաղիւ քանի մը մեղր յառաջացած էինք, երբ միւս կառքէն վար իջնող ոստիկաններէն մին մեզի հրամայեց կենալ : Առանց վարանելու երկու թեւերս բացի ու շարժեցի, ոստիկանին պոռալով . — «Թամամ, թամամ» : Այսինքն հոս խուղարկութիւնը արդէն եղած լմնցած է : Ոստիկանը կլեց եւ երեք քրիստոնեայ տղաքը ազատեցան :

Թիւ 20 քոնթրոլէօրս, գիշերները ուրիշ գործով կը զրադէի . հանգիստ չունէի . մեր տան փախստականներուն հոգը վրաս էր եւ օրուան աշխատանքէն վերջ, պէտք է անոնց կարիքներուն հասնէի : Ոմանք երբեմն կը տեղափոխուէին, իսկ

տարիններով մնացողներ ալ եղան։ Պարբերական խուզարկութիւններուն պատճառով, մէկ քանին կը նախընտրէին ուրիշ տեղ ապաստանիլ, գոնէ «ատենուայ մը համար» ինչպէս կ'ըսէին այդ օրերուն։ ուրիշներ ալ իրենց թագստոցը անապահով դտնելով մեղի կու դային։ Կամ նուազ կասկածելի կամ տակաւին չխուզարկուած տուներ։

Համաղեստս պէտք է ըսեմ շատ օդտակար եղաւ ինծի այս տեսակէտով, ընկերններուս սպասարկութիւնը դիւրացընելով։ Գիշերները դադտնի զործակալ մըն էի ի նպաստ մեր հալածական եւ տառապող եղբայրներուն, որոնց հետաքըրքրական կարեւոր կամ անկարեւոր լուրեր ալ կու տայի արտաքին աշխարհէն։ Իրեւ հանրակառքի կարեւոր պաշտօնեայ, աղատ մուտք ունէի այն սրճարանները, ուր պետական պաշտօնեաններու հետ կը յաճախէին գաղտնի եւ համազգեստաւոր ոստիկաններ եւ Անատոլուէն հասնող առեւտրականներ, կամ զուարճութեան համար Պոլիս վագող հասուն տարիքի մարդիկ, հրոսակի դաժան եւ անխնամ դէմքերով, «գալիփադ» դրած եւ զինուորականի մոյկեցով։ Բնականաբար բոլորին խօսակցութիւնը կը դառնար պատերազմական դրուազներու չուրջ եւ կը փառաբանէին քաջագործութիւնները այս կամ այն թուրք գունդին կամ այս ու այն «չավուշ»ին, «կեավուր Մոսափովի» բանակներուն դէմ Կովկասի ճակատին վրայ կամ այն միւս «կեավուրձներուն, անդլիացիներուն, աւտրալիացիներուն, Փրանսացիներուն դէմ, Չանազգալէի մէջ ու հարաւի ճակատին վրայ։

Անատոլուցիներէն ոմանք երբեմն ուրիշ բաներ կը պատմէին, ինչ որ մեծապէս կը հետաքրքէր զիս. ականջ կը կտրէի. մարդիկը, կը պատմէին դրուազներ Հայերու տարագրութենէն. թէ ինչպէս, ոստիկաններն ու ժանտարմանները, զանոնք հաւաքած ու խումբ խումբ քշած էին դէպի անծանօթ վայրեր, այրերը կիներէն ու երախաններէն զատելով. եւ թէ ինչպէս իրենք ալ առիթներէն օդտուելով, տերացած էին այդ կեավուրներու տունին տեղին, ինչքերուն եւ հարստութեան։ Ասոնք կը պատմէին այնպիսի հաճոյքով եւ այնքան բնական բան մը ըրածի պէս, որ կարծես իթթէատի կառավարութիւնը երկրին եւ ազգին մեծապէս օդտա-

կար ձեռնարկ մը գլուխ հանած էր եւ իրենք ալ անկէ օդ-
տըւած էին, օրինաւոր, մարդկային եւ արդար աշխատան-
քի եւ քրտինքի գինով։ Ունկնդիրները ոչ միայն հաճոյքով
մտիկ կ'ընէին, այլեւ նախանձելով անոնց երանի կու տային
եւ բախտաւոր կը նկատէին։ Ոչ միայն պարծանքով կը պատ-
մէին իրենց սխրագործութիւնները, այլ եւ ունկնդիրներուն
կը ցուցնէին կեավուր Հայերէն յափշտակած ոսկեայ ժա-
մացոյց մը, ոսկեայ շղթաներ, օղեր կամ ապարանջաններ,
մանեակներ, կամ նոյն իսկ մետաքսեայ հագուստներ։ մեծ
մասը ծախելու բերած էին, անոնց փոխարժէք դրամը մըս-
ինելու համար գինետուններու եւ հանրատուններու մէջ։
«Կեավուրըն մալը հելալ տըր» կ'ըսէին միշտ շուրջինները։
Քաղաքաբնակ այդ ոստիկաններն ու պաշտօնեանները, որոնք,
ամսականէ աւելի, լաւ կ'ապրէին կաշառակերութեամբ,
զեղծարարութեամբ կամ «անաֆօրէն», հազար երանի կու
տային այդ անատոլուցիններուն եւ շատ ու շատ կը ցաւէին
որ ատանկ առիթներ իրենք չեն ունեցած։ Մէկ երկու անգամ
Հայերու կոտորածի պատմութիւններ եւս պատմեցին, ամե-
նայն բնականութեամբ, կարծես ոչխար մորթելու պարագայ
մը պատմած ըլլային։ Լողները նոյն հաճոյքը կ'ունենային
եւ անոնցմէ մին օր մը սա անմարդկային խօսքը ըսաւ —
«Ճէօքէրի թիւքէնմէզ քէ...» Արմատնին չի չորնար որ...

Այս պատմութիւնները, գիշերը տուն հասնելէս վերջ,
երբ վատահ ըլլայինք որ խուզարկութիւն մը պիտի չըլլայ,
կը պատմէի մեր փախստական ընկերներուն եւ անոնց կար-
դին՝ ասդիէն անդիէն լուրեր։ Ամէն անգամ որ թագստոցէն
դուրս գային, կրկին տան ամէն կողմը աչքէ կ'անցնէի, յե-
տոյ քնանալու կ'երթայի։

Այդ սրճարաններէն մէկուն մէջն է որ հանդիպեցայ էշ-
րէֆին հետ։ այն գաղտնի ոստիկանին որ մեր տունը յաճախ
խուզարկած էր եւ որ հետագային, վահէ իհսանի եւ Սայիտ
Հալիմ Փաշայի դէպքերէն վերջ, զիս անձնապէս ճանչցող
միակ ոստիկանն էր ու յամառօրէն զիս պիտի հետապնդէր,
առանց յաջողութեան։ Էշրէֆ մեր տան խուզարկութիւննե-
րուն մասնակցած էր, մէկ քանի անգամ զիս հարցուփորձած
էր եւ ես իրեն հաւատացուցած էի թէ անմեղ եմ, թէ բնաւ

լուր չունիմ ատանկ բաներէ եւ նոյնիսկ խոստացած էի իրեն
լուր տալ, եթէ մեր տունը փախստականներ գան: Հիմա որ
պաշտօնեայ էի, տեսակ մը պետական պաշտօնեայ, էշրէֆ
բոլորովին կը հաւատար ըսածներուս: Մեր գործին կու զար
իրեն հետ անուշ երթալ եւ նոյնիսկ կաշառել, ոչ թէ դրա-
մով, ինչ որ կասկածներու պիտի տանէր խորամանկ կամ
մանաւանդ նենդամիտ ոստիկանը, այլ «իքրամ»ով մը: Գու-
նատ միջահասակ մէկն էր էշրէֆ. մտազրաղ վիճակ մը ու-
նէր միշտ, անհանդարտ, բայց ոչ դաժան, ինչպէս էին Ալի
Ռիզան կամ անոր մէկ երկու ընկերները, որոնց անունները
չեմ յիշեր հիմա: Մէկ քանի անգամ սուրճ եւ թէյ հրամցու-
ցի: ան ալ «անաֆորճի» կ'ըսէր ինծի խնդալով: Անդամ մըն
ալ բաւական համոզելէ վերջ զինքը տարի Օտէոն թատրոնը,
ուր սակայն հազիւ կէս ժամ կեցաւ եւ առաւ-քալեց, ըսելով
թէ շատ զբաղուած է. յայտնի է որ գիշերներն ալ քուն չու-
նէր էշրէֆ, փախստականները հետապնդելու հոգը կարծես
իրեն միայն տրուած ըլլար, ինչպէս կ'ըսէին սրճարանի իր
ընկերները կամ գործակիցները: Ամէն պարագայի, եթէ ինք
ինծի հետ անուշ լեզու դառնալով կը յուսար ինձմէ դաղտ-
նիքներ կորզել, ես, առաջին վայրկեանէն հասկցած էի իր
միտքը եւ ըստ այնմ կը շարժէի. նոյն անուշ լեզուով պա-
տասխաննելով իրեն եւ կրկին ու կրկին հաւաստելով թէ մեր
տան մէջ եթէ փախստական զայ, ես ձեռքովս իրեն պիտի
յանձնէի. — «աֆերիմ օղլում Արշաւիր... աֆերիմ...»: ինչո՞ւ այդքան յամառութեամը կը հետաքրքրուէր մեր
տունով. համոզուած էի որ Վահէ իհսանի մատը կար, անոր
դրդումովն էր: Դէպքերը ինծի իրաւունք պիտի տային:
Վահէն տեւական հսկողութեան տակ առած էր մեր տունը:

ՀԱՅ ՏՌԱՄԱԹԻԿԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԻՒՆՆ

1918ի Զինադադարը նոր զարադլուիսի մը պէս ևկաւ մեղի Անշափելի էր մեր, Հայ ապրին կորուստը. մէկ միլիոն զոհ՝ մասնաւորաբար Արեւելքան վեց նահանգներու հայ ընակչութիւնը ընածննջուած էր թուրք բարբարոս կառավարութեան եւ խուժանին ձնորով: Խակ Միջին Անատոլուի, Կիլիկիոյ եւ Արեւմտեան նահանգներու Հայութիւնը, Հարիրին տաս կամ քսան համեմատութեամբ միայն ազատած էր անսպատճերէն, ան ալ թշուառ վիճակի մէջ: Մեր մեծադոյն մխիթարութիւններէն մէկն էր ջարդաբար թուրքերուն գերութիւնը, որը տեւական կը նկատէինք: Համաձայնական յաղթական բանակները Պոլիս կը գտնուէին եւ Անատոլուի գանապան կողմերը ու կը հաւատային որ թուրքերը այլեւս չզթայի դարնուած չպիտի կարենային վնասակար ու վտանգաւոր դառնալ:

Անդին, Կովկասի մէջ հիմնուած էր Աղատ եւ Անկախ Հայաստանը: Ինչ որ անսահման յոյսերով եւ փայլուն ապազայի հեռապատճերով կը լցցնէր մեր սիրտերը եւ քաջութիւն ու նոր կորով կու տար տառապողներու բաղմութեան: Ասդին, հաղարաւոր վերապրողներ կը վերադառնային իրենց ծննդայայրերը կամ կը խուժէին Պոլիս, ուր մերինները բարեախտաբար գերծ մնացած տարագրութենէ, նախախնամութիւն եղան իրենց դժբախտ ալղակիցներուն հառոնուած էին թազլստոցներէ լոյս աշխարհ եկողները, դտնելով աղատութեան եւ վերապրելու թանկագին բարիքը:

Աղդային կեանքը արագօրէն վերակազմուեցաւ, անսահման եռանդով ու խանդավառութեամբ, ինչ որ Հայ ժողովուրդին նկարագրին գլխաւոր գիծը եղած է միշտ, ամէն աղէտէ վերջ: Տարագիր Պատրիարքը, Տ. Զաւէն Արքեպ. Տ. Եղիայեան իր աքսորավայր Մուսուլէն կը վերադառնար ու արտակարգ պատիւներով կ'ընդունուէր: Միութիւնները կը վերակազմուէին. կը հիմնուէր Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւնը, բաղմաթիւ մասնաճիւղերով թէ Պոլիս

եւ թէ չըջակայ գաւառներու մէջ։ Կոմիտասի չորս աշակերտները, Բարսեղ Կանաչեան, Վարդան Սարգիսեան, Թումանեան եւ Սրուանձտեանց կը կազմէին Միացեալ երդշախումբը, աւելի քան 300 երկսեռ անդամներով։ Իսկ Զափրաստ, Մկրտիչ Ձանան, Տիգրան Պողոս, Տրդատ Նշանեան, եւ Կավուօչ կը հիմնէին Հայ Տուամաթիկ թատերախումբը, որուն միանալու կու գային դերուսոյց Աշոտ Մատաթեանց, տարադրութենէ վերադարձին, Կառավարենց, եւ Հայ Թատրոնի մեծաղոյն դէմքերը Վահրամ Փափազեան, Սեւումեան, Աբէլեան, Ձարիֆեան, Շահիսաթունի, Հրաչեայ Ներսէսեան, Տիկին էլիզ Գովան Պիննէմէճեան եւ ուրիշներ։

Առաջին օրերէն իսկ անդամ էի Տուամաթիկին, մանր մունր դերերով կամ վարչական թեթեւ գործեր կատարելով։ Տեսակ մը պատուակալ անդամ, որուն բուն զրազումն էր թագստոցներէն զէնքեր հանել եւ Վերի Մարմնին ցուցմունքներուն համաձայն, յարմար վայրեր փոխադրել։ Ինչպէս նաեւ հետապնդումներ կատարել, մասնաւորաբար Վահէ Իհսանը աչքէ չհեռացնել ու անոր երթեւեկները ուսումնասիրել։ Ասդին անդին տեղաւորուած զէնքերը մասսամբ աւրըւած կամ ժանդուած էին. փաածները մէկդի կը նետէինք եւ միւսները կը մաքրէինք ու կը տեղաւորէինք. այս գործին տեսակ մը մասնագէտը դարձած էի։ Ինչպէս կը տեղեկանայի մեր շրջանակներէն, Կուսակցութիւնը մեծ կարեւորութիւն կու տար զէնքերը հաւաքելու եւ պահելու խնդրին։ Թուրքերուն վստահիլ կարելի չէր։ Թէեւ Պոլսոյ մէջ ընկնըւած վիճակ մը ունէին, գլուխնին կախ ստրուկի նման եւ ենթակայ Համաձայնական զինուոր եւ սպաներու ամէն տեսակ անարդանքին, սակայն 1919ի ամրան արդէն լուր կու դար թէ Անատոլուի մէջ սկսած էին գլուխ բարձրացնել։ Միւլի կոչուած շարժումը ծայր տուած էր։ Ապագայի կանխահոգութեամբ պէտք էր պահեստներ ունենալ. բայց շատ զգոյչ եւ խոհեմ շարժելու էինք, եթէ մեր մօտ զէնքի պահեստ մը երեւան հանուէր, թուրք թերթերը պատրուակ պիտի գտնէին աղմուկ փրցնելու եւ Հայերը յանցաւոր հանելու։ Փոխադրութիւնները տեղի կ'ունենային ընկերներու պաշտպանութեան տակ։

Ահարեկումներու Պատասխանատու Մարմինը կաղմուածէր «Ճակատամարտ»ի շէնքին մէջ։ Իր առաջին յաջողութիւնները կ'արձանադրէր արդէն։ Իրարու ետեւէ կը պատուհասուէին հայանուն լրտես-մատնիչները։ Պէտք-թաշի Մուխթար Յարութիւն Մկրտիչեանը, Ս. Թ. ի ձեռքով։ Այս սեւ հոդի խաֆիէն, Հայ Մտաւորականութեան անուանացանկը հասցէներով միասին պատրաստած եւ յանձնած էր տիրահաջակ ԳԼՍՄԸ ՍիԱՍիի տնօրէն Բէշատ Պէյին, որ հայու մը չափ սահուն հայերէն կը խօսէր, եւ մէկ դիշերուայ մէջ, Հայ մտաւորականները բռնել ու քշել տուած էր Զանդրը եւ Այաշ։ Կը պատուհասուէր Կէտիք Փաշայի վարժարանին տնօրէն, Հնչակեան գործիչ եւ գրող Հմ. Արամեանցը, որ բազմաթիւ հայ ընտանիքներու կորստեան պատճառ եղած էր, եւ Շաւարչ Միսաքեանը թուրք ոստիկանութեան յանձնող պուլկար լրտես Վատիմիրը։ Ահարեկիչները, Ս. Թ., Եղիտ Արշակ եւ Շ. չէին բռնուած եւ աղատ կը ըրջէին։ Խանդավառուած էի ընկերներուս քաջութեամբն ու յաջողութիւններով եւ երբեմն ալ մտքէս բաներ մը կ'անցնէր։ Բայց պէտք էր Պատասխանատու Մարմինին վստահութիւնը շահիլ եւ կամ զանոնք համոզել թէ ես ալ կրնամ վտանգաւոր գործի մը մէջ նետուիլ։ Անդամները ընտանեկան բարեկամներ էին, սակայն զիս շատ փոքր ու անփորձ կը գտնէին։ Կը խորհիմ որ քանի մը դէպք կարեւոր դեր ունեցան, անոնց տչքին վստահելի գործիչ մը դառնալուս տեսակէտով։

Այդ թուականին դեռ կը բնակէինք Եյրի փողոց — Թագսիմ։ Իր անունին արժանի փողոց մը, ուր տաս մեղրի վրայ շխատակ քայլ չէիր կրնար առնել։ Պատկից շէնքին մէջ, որ քովի փողոցը կը նայէր, կը բնակէր Վահէ Խասան, ճիշտ այն տունը ուր ատենօք բնակած էր մեր ընկերներէն կեւոն Ղարիպեանը, որ պատերազմի ընթացքին բռնուած ու չարչարանքի ենթարկուած էր։ Անոր բնակութեան շրջանին մեծ քանակութեամբ զէնք տարած եւ տան գետնայարկը փոսեր բանալով պահած էի։ Նրբ այս ուղղութեամբ գործի վերըս-կըսանք, հրահանգներ կը ստանայինք կ. կ. ի գործավար Հրաչ Փափազեանէն եւ Գալուստ կյանաթեանէն։ Որոշուեցաւ ուրեմն Վահէ Խասանի տան զէնքերը վերցնել ու ապահով



ՎԱԼՈՒՍ ԷՅՆԱԹԵԱՆ

վայր մը փոխադրել։ Դժուար էր։ Վահէն զեռ պաշտօնի վը-
րայ էր եւ կապ հաստատած էր նաև Միլլի իշխանութիւն-
ներուն հետ, ինչպէս կ'րսէին մեր բնկերները, կասկածա-
միտ էր եւ կրնար մեր զիլսուն փորձանք բանալ։ Բայց հրա-
հանդը հրահանգ էր եւ պէտք էր զործադրել։

Մրադիրը կազմեցինք։ Գալուստ անձամբ կ'առաջնորդէր
մեզ, Արշակը, զիս ու ուրիշ երկու բնկերներ։ Իրիկուն մը
երբ Վահէն տակաւին տուն վերադարձած չէր — պաշտօնի
երթալու եւ տուն վերադառնալու ժամերը ստուգած էի —
նպարավաճառի աշկերտի մը պէս, ձեռքս քանի մը ծրար
բռնած, զացի եւ տան դուռի զարկի։ Կինը եկաւ ու դուռը
բացաւ, անմիջապէս բնկերներս ներս խուժեցին եւ, կինը լր-
ուեցուցին, հաւաստելով որ որեւէ վտանգ չէր սպառնար ի-
րեն։ դուռը երկու պահակ կեցուցին եւ ցուցմունքներուս հա-
մաձայն, անմիջապէս տեղերը զտանք ու արագօրէն սկսանք
զէնքերը հանել։ Ես ալ զանոնք մեր տունը կը փոխադրէի։
Մութը կիսած էր երբ Վահէն ներս մտաւ։ Ատրճանակի փո-
ղերը ճակտին ուղղուեցան։ Լրտես-մատնիչը պատի զոյն

առաւ չորս կողմբ աշք մը պտտցուց եւ պահ մը ինծի նայեցաւ: Պատերազմի ընթացքին մեր տան խուզարկութիւններուն անձամբ հսկած էր. ճանչցաւ, բայց բան մը չըսաւ. դարձաւ Փալուստին եւ լսաւ: —

— Եղբայր, ասանկ բաներու ինչ պէտք կար ինծի ըսէիր, անձամբ կր հանէի եւ ձեզի կր յանձնէի:

Երկրորդ գէպը, որուն չնորհիւ աւելի վստահութիւն շահեցայ, Բանկալիթիի դէպքն է Երբ Զենկիւրցի Արշաւիրին հետ զէնքի փոխադրութեան ընթացքին, ծանր ընդհարում մը ունեցայ թուրք սատիկանութեան հետ: Այս ժաման զրած եմ Կրակի Մկրտութիւն զլուխին տակ: Միայն բաւմ թէ ընկերս արտակարդ կերպով տնվախ ու յանդադն էր. պարզ հողիով կտրիձ մը, որ կր ինպար աւելորդապաշտութիւններու եւ նախապաշտումներու վրայ. զէնքերը չարկած կր յառաջանար այնպիսի պաղարինավ, որ կարծես կողով մը խաղող կր տանէր տուն: մինչ, կր յիշեմ, զող մը բռնած էր զիս եւ պաղարինս զտայ այն պահուն, Երբ սատիկանները կրակ բացին մեր վրայ: Արշաւիրը ճինի պէս անյայտացած էր, մինչ ես կոփոր կր չարունակէի:

Երրորդ նկատելի պարագան մեր ընտանեկան-ընկերական չըջանակին տուած վստահութիւնն էր. մեր տունը այս անդամ րաց օճախ մըն էր յեղափոխականներու եւ հին փախրստականներու չատերուն ծառայած էի եւ բոլորն ալ զիտէին թէ արթուն եմ, ի հարկին խոհնեմ, զիւրաւ ևմ խարուիր եւ փտանզները արհամարհն զիտեմ:

Տակաւին կայ թուրք զինուորներէն զէնք զնելու պարագան, որ օր մը մասնաւորարար չառ հետաքրքրական ձեւ մը առաւ Զեմ յիշեր ինչպէս եւ որու միջոցաւ կամ չնորհիւ, մեր զինահաւաք խումբը կապ հաստատած էր Խասղիւղ զտնուող Թուրք զինուորներու հետ. անոնք հաւանած էին երբեմն մեղի զէնք ծախել, պէտք է բսել, չառ աժան զիներով: Իրենցն էր թէ մթերանոցներէն զողնալով կը բերէին. մեզ հետաքրքրող պարագան աս էր որ բերէին: Գիշեր մը 12 հողիսվ ճամբրայ ելանք ճակատամարտի չէնքէն, Գալուստին առաջնորդութեամբ: Թեւին տակ պայուսակ մը, որ թղթաղրամներով լեցուն էր: Ժամադրավայրը թրքական

գերեզմանատունն էր : Երբ հոն հասանք լուսինը լուսաւորած էր ամէն կողմ . մութը պիտի նախընտրէինք, բայց ալ չէինք կրնար ետ դառնալ : Գործը վտանդաւոր կը դանէինք, նկատելով որ զինուորները կրնան մեղի խաղի բերել . մեր բնկերներէն երկուքը, ամենէն պոռտախօսները, վախով ըսունըւած, սկսան բաներ մը փսփսալ ու տրտուալ . քովերնին դացի եւ հասկցայ կացութիւնը . Գալուստին ըսի, արտօնեց որ վերադառնան : Արդէն մէջերնիս կար չենկիւեցի Արշաւիրը, որ վտանդի պահուն կրնար բանակ մը կեցնել : Մէկ քանին պակաս բան մը չէր նշանակեր :

Գերեզմանատունէն քանի մը քայլ ասդին տղաքը կանդ առին . յառաջացայ եւ արագ արագ ամէն կողմ սկսայ խուզարկել եւ ապահովուելէ վերջ վերադարձայ ու տղաքը մահիկի ձեւով տեղաւորուեցան գերեզմանաքարերու ետին : Գալուստին հետ յառաջացանք . քիչ վերջ 10—12 զինուոր հասան եւ զինքերը թափեցին մեր առջեւ . նոփնոր զինքեր, տուփերով փամփուչտներ . այդ պահուն մեր տղաքը երբեմն զլուխնին վեր կը հանէին, հասկցնելու համար որ մինակ չենք ու թուրքերուն ալ հաւատացուցած էինք թէ յիսուն հողիով եկած ենք . գրեթէ սակարկութիւն չկար . կանխաւ համաձայնած էինք, բայց երբեմն զինուոր մը առարկութիւն մը կ'ընէր, ամելի բան մը փրցնելու դիտումով : Դրամը յանձնելու վրայ էինք, երբ անդրադարձանք որ քիչ անգին հնդիկ պահակ ջոկատ մը կ'անցնի, գիշերային հսկողութիւնը կատարելով : Ամէնց ալ, Հայերս եւ Թուրք զինուորները անմիջապէս գետին նետուեցանք, գերեզմանաքարերու մէջտեղ . Նթէ բահակազօրքը ժեղ տեսնէր, աւելորդ է ըսել, ահագին խնդիր պիտի ունենայինք . վերջապէս գետինը 100—120 հատ մեծ ու փոքր զինքեր փոռւած էին . ու տառնեակ մը քաղաքացի եւ տառնեակ մը զինուոր, ինչ գործ ունէին այդ ամայի վայրը, բնականաբար մեղ ձերբակալելու եւ տառնելու մնարձ պիտի ընէին . պիտի փախչէինք թէ դիմադրելով կրիւք աշք պիտի առնէինք . այս պարագան չէր նախատեսուած, սակայն կը յիշեմ որ այդ միջոցին երկար բարակ չէինք մաշեր, և ետեւարար լայն չունչ մը առինք, երբ Հնդիկները ա-

ուանց մեղ տեսնելու անհետացան։ Տնտնալու առենը չէր։ Գալուստ փոխարժէքը վճարեց եւ ձեռք ձեռքի տուած, զէնքերը արագօրէն փոխադրեցինք զիւղ, մեր վստահելի ընկերներէն համեստ Հայու մը տունը, ուրկէ ալ աւելի վերջ բաժնեցինք Վերի Մարմնին մատնանշած վայրերը։

ԿՐԱԿԻ ՄԿՐՏԾՈՒԹԻՒՆ

ԴԱՒԱՑԱՆ ՎԱՀԵ ԻՀՍԱՆԻ ԱՀԱԲԵԿՈՒՄԸ

Այսքան տարի վերջ, քանի յիշեմ, կարծես թարմ թարմ կ'ապրիմ այն սարսափը որ սպանիչ հիւանդութեան մը պէս ծաւալած էր Պոլսոյ մէջ, պատերազմի առաջին երկու տարիներուն մասնաւորաբար։ Հաղարաւոր Հայեր բանտերը նետուած էին, պարզ կասկածի վրայ եւ կամ մատնիչներու ցուցմունքով։ Եւ հոն կը մնային ամիսներով եւ ոմանք նոյնիսկ տարիներով, առանց որ թրքական դատարան մը զանոնք հրաւիրէ դատի, անմեղները արձակէր կամ պատժէր յանցաւորները, եթէ կային։ Բոլորն ալ խեղճ զոհերը մոլեռանդ եւ ցեղասպան թուրք իշխանութիւններուն եւ ժողովուրդին կամ անձնական հաշիներ ունեցող հայանուն լլրտես մատնիչներուն։

Հետապնդում օր ու գիշեր, աքսոր կամ տարագրութիւն։ Առած տարած էին մեր սիրելի ուսուցիչները եւ Բարձրագոյն Ռւաման հետեւող գաւառացի սքանչելի երիտասարդները, որոնց մեծագոյն ու միակ մեղքն էր զաւառացի ըլլալը։ Պատահած էր, աւելի կանուխ, պոլսահայութիւնը խորապէս ցնցող դէպքը։ Պայազիտի հրապարակին վրայ կախաղան կը հանուէին Հնչակեան քսան յեղափոխական եւ մտաւորական լաւագոյն գործիչներ։ Ամէն տուան կու լար ու կ'ողբար։ Եւ վրէժը կը փոթորկէր մեր պատանիի հոգիները։ Այս ահարկու, ծանր ու անշնչելի մթնոլորտին մէջ ապրեցաւ պոլսահայութիւնը։ Մտաւորական եւ յեղափոխական ընտրանիին գլխատումէն վերջ, սպանդէն հազիւ ազատած էին քանի մը դէմքեր, որոնք հիանալի քաջութեամբ, իրենց թագստոց-

ներէն իսկ կը զեկավարէին մեկնողներուն զործը կամ փախուստներ կը կաղմակերպէին:

Այս պարագան անծանօթ չէր թուրք ոստիկանութեան, որ աշալլջութեամբ կը հետեւէր Հայերու ամէն մէկ քայլափոխին, իրեն օժանդակ ունենալով Հայանուն զործակիցներու բանակ մր, Սուլթան Համիտի օրերէն մնացած ստորմատնիչներ, նորելուկ դաւաձաններ, աւելի քան երեք հարիւր, որոնք իրրեւ վստահելի զործակալ, եւ ուրիշներու մահուամբ իրենց կեանքր միայն փրկելու վրայ խորհող զարշելի արարածներ, օր ցերեկով եւ բացէ ի բաց, կր կատարէին ամօթալի եւ յաւէտ անիծնալ պաշտօն մր:

Պոլսահայութիւնը ազատած էր տարադրութենէն, սակայն ոչ ոք վստահ էր թէ յաջորդ օրը պիտի ապրի: Արդէն երբեմն երբեմն մեր ալ տարադրութեան լուրերը չըջան կ'ընէին եւ ոմանք նոյնիսկ պատրաստութիւններ կր տեսնէին, ահուսարսափի մէջ: Կարող մեզի՝ ալ պիտի դար այդքան բարբարոսութիւններէ վերջ իթթիհատի զաղան զեկավարները, Թալասթր, ինվէրը պիտի խնայէի՞ն պոլսահայութեան: Անատոլուն եկած փախստականներ, արծակուրդով հասող բժիշկ-սպաններ, շարաշուք եւ սարսափելի լուրեր եւ տեղեկութիւններ կր բերէին.— Այսինչ զաւառի Հայութիւնը այսինչ ամսուն քշած են դէպի Արարիոյ անապատները. շաբաթ մը վերջ, դրացի զաւառին Հայութիւնը քշած են, այր մարդիկը համախումբ ջարդած են, նոյնիսկ չխնայելով ծերունիներուն ու մանուկներուն, եւ կիներու կարաւանները, ժանտարմաններու սուխններուն տակ, անօթի ծարաւ ու թշուառ մեծ մասով կը մահանան ու ողջ մնացողները կը քաշ-կրուուին զէպի հարաւի նահանդները:

Պոլսոյ կարգ մը թաղեր, յուսահատութենէ մղուած ուրոշած էին սուղ ծախել իրենց կեանքը եւ գաղտնապէս, զէնք կը հայթայթէին, դեկավարութեամբ պահութած յեղափոխականներու: Տեւական փոխադրութիւն մը տունէ տուն, որ աւելի վտանգաւոր կը դառնար ամէն կողմ վխտացող հայանուն լրտեսներուն պատճառով:

Զէնքերու փոխադրութեան այդ զործին մէջ է որ առաջին անգամ սորվեցայ դիմազրաւել վտանգը եւ ապրիլ հա-

լածական ու վրէժինդիր հայ պատանիի տաղնապները : Հինէն ի վեր մեր ոռւնր հոչակուած ըլլալով որպէս յեղափոխականներու հաւաքալիայր, այդ շրջանին կ'ենթարկուէր յաճախակի խուղարկութեանց, զրեթէ միշտ ցուցմունքովը սեւողի հայու մը, որ նորանոր վատութիւններով պիտի մեծցնէր իր տիսուր համբաւը : Ճակատադիրը այնպէս ուղեց որ պատանի տարիքէս սկսեալ դէմ դիմաց դանուիմ այդ հայանուն հրէչին, որ կը կոչուէր Վահէ Իհսան, հայկական մականունով Եսայեան :

Բարձրահասակ, քիչ մը փորեղ, թեթև կարմիր այտեռով, սեւ ոլորուն պեխերով մարդ մըն էր, սեւ աղուոր աչքերով, որոնք սակայն թուրք գաղտնի կամ պաշտօնական ոստիկանի յատուկ նենդ ու կասկածոտ նայուածքով կը յառէին քեղի : Պատերազմի ամրողջ տեւողութեան դադար չունեցաւ, փողոցները շրջելին եւ տուներ խուղարկելէն, յաճախ խումբ մը ոստիկաններու ընկերակցութեամբ կամ առանձին : Կամ ոստիկանապետի աստիճան ունէր եւ կամ աւելի բարձր պաշտօն մը, քանի որ միշտ ան կը հրամայէր, հրահանդ կու տար, խստութեամբ կը խօսէր հետեւորդներուն կամ ընկերացողներուն, սաստելով դանոնք եւ անգամ մը փողոցին մէջ իսկ ապտակեց ոստիկան մը, որ իր պաշտօնը լաւ չէր կատարած :

Մեր եռայարկ տան դիմացի անկիւնը յոյնի մը տան մէջ կը բնակէր նորաւարտ հայ բժիշկ մը, որ զինուորութեան կանչուած էր : Երիտասարդ բժիշկը նախընտրած էր ձեղնայարկի բնակիչ դառնալ, ամէն վտանդ աչք առնելով քան թէ ծառայել կառավարութեան մը, որ իր ազգակիցները համախումբ կը ջարդէր կամ կը տարազրէր Արարիոյ անապատները, ուր ստոյգ մաշը կը սպասէր իրենց : Յետոյ ուրիշ տեսակ սարսափ ազդող լուրեր հասած էին . — թէ թուրք զինուորական իշխանութիւնները, իթքիհատի ղեկավարներուն հրահանդով Հայ զինուորներն ու սպաները, ատեն մը պարզ ամրաշէն զինուորի պէս կամ ճամբաններու վրայ չարաչար աշխատցնելէ վերջ, խումբ խումբ կը գնդակահարէին : Այս պարագան պատերազմէ վերջ անուններով եւ տեղերով ստուգուեցաւ ոչ միայն հայ զրագէտներու կամ թերթերու

կողմէ, այլ եւ օտար թղթակիցներու, հիւպատոսներու, ամերիկեան, գերման, ֆրանսական կրթական հաստատութեանց տնօրէններու, Գթութեան Քոյրերու եւ միսիոնարներու կողմէ, ականատեսի վկայութեամբ։

Արդ, ոստիկանները քանիցս խուզարկած էին այդ տունը Վահէի ցուցմունքին վրայ, բայց բան մը չէին գտած։ Այդ օրն ալ պաշարեցին տունը. դարձեալ բան մը չգտան. խորամանկ Վահէն յանկարծ ոստիկաններուն հարցուց. — Տանիքը նայեցա՞ք չուտ տանիքը ելէք, փախստականը հոն պիտի ըլլայ։ Իրաւ ալ ոստիկանները տանիքը ելան եւ հոն գտան խեղճ բժիշկը ու վար բերին։ Վահէն դոհ մնալով հանդերձ, բարկացաւ ու ապտակ մը իջեցուց ոստիկանի երեսին ու պոռաց. — Ամէն տեղ ձեղի հե՞տ պիտի ըլլանք։

Երբ այդ խուզարկութիւնները կը վերյիշեմ, մտքիս առջեւ իր ամբողջ յստակութեամբ կը զծուի պատկերը սարսափի զիշերուայ մը։ Մեր տան մէջ ապաստան գտած յեղափոխականները հաւաքոյթ ունէին. խորհրդակցութիւններ օրուան կացութեան եւ վաղուան ընելիքներու մասին։ Այդ օրը անոնց եկած միացած էր նաեւ իտալական բանակի սպայ մը, որ գաղտնօրէն յաջողած էր Պոլիս մտնել, անթել հեռագրով դիւրացնելու համար իտալական եւ անգլիական ընդծովեաններուն պարենաւորումը։ Անունը Լինարտոյ էր։

Կէս զիշեր էր. ամբողջ թաղամասը խոր քունի մէջ. բոլոր լոյսերը մարած էին, ի բաց առեալ փողոցի պլազմող լապտերները։ Կաթոլիկ դպրոցին ժամացոյցը կէս գիշեր հնչեցուցած էր. անկողնիս մէջ կէս քուն, կէս արթուն, կը հետեւէի տան շշուկներուն։ Պարզօրէն կը յիշեմ ամէն բան, նոյնիսկ ձայնը դրացի Մարիամ տուառին թոռան, որ կապոյտ հազէ կը տառապէր եւ մերթ ընդ մերթ կու լար կամ կը հազար։

Մեր տան դուռը բախեցին նախ թեթեօրէն։ Ցատկեցի անկողնիս եւ պատուհան վաղեցի, տեսնելու համար թէ ովէ։ Կեանքիս առաջին մեծ սարսափը ունեցայ, տեսնելով ոստիկաններու ամբողջ խումբ մը, կիսամութին մէջ, մեր դըրան առջեւ։

Շուարումի կարճ պահէ մը վերջ ուշքի եկայ եւ կայծա-

կի արագութեամբ վազեցի մեր , երբորդ յորկի , վարիստա-
կաններու սենեակը իրազութիւնը երկու բառավ պարզեցի :
Ատրուափելի օր մը ապրած էինք արդէն , լորուած պրկուած
ջղայնու . ստիկանները զանգերայ պարբերուկան մեծ
խաւզարկութիւններէն մէկն ալ կատարած էին , մինչեւ Բան-
կութի մազելով տուները . անապահավ նկատուած վայրերէն



ԱՐՇԱԽԻՔԻ ՇԻՐԱԿԵԱՆ 1921ին , Պոլիս

շատեր խոյս տուած էին եւ ոմանք բռնուած էին . երկու շն-
կեր կրկին մեր տունը ապաստանած էին , խուճապր առել-
ցընելով , առ չբաւէր կարծես , մութը կոխելուն հետ , զիշե-
րապահներու հետ թժրկահարներ փողոցէ փողոց շրջելով ոչ

միայն զօրակոչի հրաւէր կ'աւզգէին, այլ բարձրածայն կր սպառնային փախստականներուն եւ դանոնք պատսպարող-ներուն.— սպառնալիքը որոշ էր. փախստականները եթէ անձնատուր չըլլային, մահուամբ պիտի պատժուին: Մահ-ուամբ պիտի պատժուէին նաեւ անոնց աղղաստան տուողնե-րը: Կարելի է երևակայել հայ լնոտանիքներու անձկութիւ-նը, տակնապներն ու վախ ու դոզը: Փամբ տասնին տուեննե-րը մեծ հրդեհ մրն ալ ծաղած էր մօսակայ թաղամասը եւ զիշերապահներուն խոպտ աղղականները անդամ մը եւս սիրուերը թունդ կր հանէին. «Եանկրն վար, Եանկրն վար»: անոնց կր խառնուէին թափառական չուներու հաջոցն ու կադիանձր, եւ փողոցներէն զէպի հրդեհի վայրը վաղիզող մարդոց ժխորն ու վայնասունը: Այդ բոլորը տարած էինք քաջութեամբ ու համակերպութեամբ եւ հաղիւ հանդարտած էինք քիչ մը ու ահա մեր տան դուռը կր վարնուէր...

Մեր փախստականները խուճապի մտանուեցան: Խառ-նաշփոթութիւնը ծայր տուաւ եւ աղմուկը մեծցաւ սենեա-կին մէջ: Մէկը իրարանցումի մէջ սեղանի մը դարնուեցաւ, առարկանները վար թափելով: Ուրիշ մը անդուչութեամբ թեւիս դպաւ ու ձեռքիս լամբը վար ձգեց: Տիրող մթութիւ-նը սակայն, տարօրինակ երեւոյթ, փոխանակ խառնակու-թիւնը աւելցնելու կարծես զղաստութեան աղդարարութիւն մը եղաւ եւ իրաքանչիւրին յիշեցուց իր ընելիքը. բացար-ձակ լուութիւն տիրեց:

Դուրսէն կը շարունակէին ծեծել դուռը. այս անդամ ա-րակ-արակ եւ ուժդին հարուածներով: Կը սպառնային կոտ-րել դուռը եթէ չբանայինք անմիջապէս: Սպասեցի որ տղա-քը թագստոցը մանեն. բոլորովին ապահով ըլլալէ վերջ, որ ամէնքն ալ իրենց տեղերը զրաւած են, վար իջայ դուռը բա-նալու, երբ սանդուխին զրայ, վարը յանկարծ դէմս ելաւ Լինարտօն: Իտալացին զարմացած կր հարցնէր թէ տղաքը ո՞ւր անհետացած են եւ պաղատապին կր իննդրէր յայտնել անոնց տեղը: Լինարտօն միայն երկու օրուայ համար հիւր եկած էր մեղի եւ այդ պատճառով ալ թաղստոցին դոյու-թիւնը իրմէ զաղտնի պահած էինք, խուսափելու համար ա-ւելորդ անդաղտնապահութենչ մը: Սակայն այդ անակըն-

կալին առջեւ, չինք կընար զինք լքել :

Իտալացին հեւասպառ խօսքերէն յայտնի եղաւ որ փախուստ տալու փորձ մը բրած էր, բայց չիր յաջողած Փորձած էր տան հետեւի պատուհանէն անցնիլ Պօգոս Աղայենց պարտէղը, սակայն լրտես Վահէին ատրճանակի սպառնալիքին տակ ստիպուած էր ներս մտնել :

— Տղաքը ո՞ւր են, տղաքը ո՞ւր են, կր կրինէր յուսահատորէն :

Մայրս դրան կը մօտենար բանալու համար : Պոռացի որ չբանայ ու սպառէ Դուրսը ոստիկաններուն աղմուկր ժխոր զարձած էր և հայհոյանքներ կր տեղային մեր վրայ : Իտալացին րսի որ հետեւի ինծի ու զինքը տարի և թագստոցը մտցուցի : Ճիշտ այդ պահուն երբ տակաւին չի յաջողած ամրողջոմին զոցել թաղստոցը, փողոցին դուռը սարսափելի գղրդիւնով մը խորտակուեցաւ և համազգեստաւոր ու գաղտնի ոստիկաններ ներս խուժեցին : Անոնց մէջ ճանչցայ Ալի Ռիդան և էշրէֆը և Հիտայէթ անուն լրտես մը, որ նախկին հայ կաթոլիկ կրօնաւոր մըն էր, կրօնափոխ դարձած :

Ժպիտով դիմաւորեցի էշրէֆը, որուն երեսէն ժահը կը վազէր : Խիստ հրամաններ կու տար ոստիկաններուն, տունը տակն ու վրայ բնելու համար : Ալի Ռիդան և էշրէֆը քանի մը անզամ մեր տունը խուզարկելու եկած էին և նոյնիսկ անզամ մը ոստիկանատուն հրաւիրելով հաց տուած էին ինծի, այն յոյսով որ իրենց մարդը պիտի դառնամ եւ մեր տունը եկող զացողի մասին իրենց լուր պիտի տամ :

Ոստիկանները աջ ճախ նետուելով եւ սանդուխներէն վեր խուժելով, խուղարկութեան սկսած էին, երբ միտք մը յդացայ ու սկսայ պոռալ .

— Կամաց, կամաց, զզոյշ, սանդուխները խախուտ են (էյրէթի տրը) :

Պոռչտուքս եւ մտահոդ կերպարանքս պահ մը զսպեցին անոնց եռանդը . աւելի կամաց եւ խոհեմութեամբ շարժեցան :

Քանի մը ոստիկան կը փորձէին մտնել թագստոցը տանող սենեակը, բայց քոյրս էլիզը ամբողջ ուժով ներսէն կը

Հրէր դուռը պոռալով.

— Մի մանեք, մերկ ևմ:

Եւ որպէսպի հաւատան իր խօսքին, դրան բացուածքէն յայտնի կ'րնէր գիշերազդեստով ըլլալը: Խսկ ես կը ջանայի մասնաւոր զիրք մը բանել, խոստովանողի երեւոյթ առնել: Երկու ձեռքերս իրար բերած, զոյդ ցուցամատով դէպի վեր շարժումներ կ'րնէի, ըսկել ուղելով թէ փնտռուածները վերն են:

Ոստիկաններուն ամբողջ վոհմակը առիթէն օդտուելով վեր նետուեցաւ Առանց ժամանակ կորսնցնելու նետուեցայ թաղստոցին սենեակր եւ կիսարաց մնացած դռնակը գոցեցի: Տղաքրի յուսահատական ճիշեր թափած էին, բայց չէին յաջողած, որովհետեւ միայն դուրսէն կը զոցուէր: Շարժական զուռ մըն էր, տախտակամածին վրայ, որ մասնաւոր սիսթէմով կը զետեղէի եւ միշտ ալ մոխիր կը ցանէի վրան, հայիր նշանակութիւն ճեղքերը անհետացնելու համար: Քոյրս քանի մը անդամ փորձած էր ու չէր յաջողած: Դոնակը գոցած միջոցիս, ներսէն «օֆ, օֆ», երկար բացաղանչութիւններ լսեցի: տղաքը լայն չունչ կ'առնէին:

Դուրս ելայ եւ պաղարիւն դիմաւորեցի յուսախար ոստիկանները: Էշրէֆ, ապարդիւն խուզարկութենէն դժգուհ, տանիքը ելած կը սպասէր Վահէի ցուցմունքներուն: Քիչ անդին, Ալի Ռիզան մտմտուքի մէջ ինկած էր:

— Ուլան Արշակ, դոչեց վերջապէս Ալի Ռիզան կեզծ փաղաքշական շեշտով մը, ճիշտն ըսէ, ուրկէ՞ փախան:

Այդ միջոցին Պօղոս Աղայի պարտէղին վրայ նայող պատուհանին առջեւն էինք. առանց Ալի Ռիզային պատասխանելու դարձայ էշրէֆին ու ըսի.

— Էշրէֆ էֆէնտի, հաւատա որ մինչեւ քիչ առաջ կը քնանայի... դուն զիտես որ ճեղի խոսացած էի յայտնել, եթէ այդ քոմիթէնիները հոս հաւաքուին...

— Սուտ կը խօսի, դոչեց պարտէղին մատնիչ Արահէն, Էշրէֆ, ուսւա կը խօսի, քիչ առաջ տեսայ անոնցմէ մէկուն պատուհանէն կտիոդիլը, կը փորձէր փախչիլ. ատրճանակով ներս քշեցի. ո՞ւր է այդ մէկը...

— Ոչ Էշրէֆ, ընդմիջեցի, կը սխալի, պատուհանէն

կախուղղը ես էի : Եւ անմիջապէս դարձայ Վահէին ու նոյն իմաստով բացատրութիւններ տուի իրեն :

Բայց հայանուն խաֆիէն թերահաւատ էր եւ քթին տակէն կը մրմրար կարծես ըսելով . — «Ես ձեզի ցոյց կու տամ» . . . :

Ուզելով զբաղեցնել Ալի Ռիզան եւս , որ ինծի հարցումներ կ'ընէր մեր տան հաւանական թագստոցներու մասին , խորհրդաւոր չեշտով մը ըսի .

— Պէտք է Փէնտի , լաւ չ'ըլլա՞ր , որ աչք մըն ալ նետէք վարի հորին մէջ :

Ոստիկանապետը , որուն ուղեղին մէջ հաւանաբար տեղ գրաւած էր արդէն իմ յայտնած միտքս , գլուխը շարժեց եւ խումբը առաջնորդեց գետնայարկը , ուր կը գտնուէր մեր խոհանոցն ու հորը :

— Արշակ , այս հորին մէջ մարդ կրնա՞յ իջնել :

— Ինչ կ'ըսէք , Ռիզա Պէտք անգամ մը քեռայրիս դրամապանակը հոն ինկաւ , եղբայրս Զարեհը իջաւ հանեց :

Այդպէս բան մը պատահած էր իրապէս , բայց գիտէի թէ ինչ գծուար ու տափանելի բան էր այդ հորը իջնելը , մանաւանդ գիշեր ատեն : Կարելի էր գործողութիւնը վտանգաւոր ցոյց տալ . բայց իմ նպատակս էր զիւրին ցոյց տալ եւ հորին մէջ իջեցնել մասնաւորաբար այն ոստիկանը , որ դուռ ևը խորտակելէ վերջ ներս խուժած միջոցին մայրս ապտակած էր . եւ խօսքս ուղղելով Ալի Ռիզային , եւ ոստիկանը մատնանշելով ըսի .

— Պէտք է Փէնտի , այս ոստիկանը ձեր մէջէն ամենէն թեթեւն ու աշխոյժը կ'երեւայ . շատ դիւրին կրնայ իջնել :

Ոստիկանը , որ Մեհմէտ կը կոչուէր , զսպուած կատաղութեամբ կը նայէր ինծի , բայց չհամարձակեցաւ որեւէ առարկութիւն ընել իր մեծաւորին :

— Հայտէ օղլում Մեհմէտ , քեզ տեսնեմ , հրամայեց ոստիկանապետը :

Ոստիկանը մէջքին չուան մը կապեց , ընկերները բռնեցին չուանը եւ ինք սահեցաւ հորէն ներս : Բոլորն ալ ուրիշ ձեւով կը նայէին ինծի . արդէն զիս իրենց «մարդը» կը նկատէին . չէ՞ որ բազմաթիւ անգամներ էշրէֆին հաւասար էի

թէ իրենց լուր պիտի տամ, եթէ քոմիթէնի մը տևսնեմ...

— Մարդ չկայ... մարդ չկայ... լսուեցաւ ՄԵՀՄԷտին ձայնը վարէն:

— Ոչ չֆէնտի, միջամտեցի, ձայնիս տալով ամենալուրջ թոն մը, հորը շատ խորունկ է, ասանկ երկու չուան հազիւ կրնան ՄԵՀՄԷտը յատակը հասցնել:

Ռստիկանապետները կը մտմտային, մինչ ՄԵՀՄԷտին ձայնը աւելի բարձր կու դար եւ աւելի աղաչական...

— Մարդ չկայ... Վալլահի չկայ... ալ շունչ չեմ կրնար առնել... մոմն ալ մարեցաւ:

Կանչերը այնքան սրտաճմլիկ դարձան, որ ի վերջոյ Ալի Ռիղան հրամայեց չուանր քաշել: ՄԵՀՄԷտ, հաղիւ ոտքը հորի եղերքին դրած, ատելավառ աչքերով դիս կը փնտոէր եւ անորոշ հայհոյանքներ կը մրթմրթար քթին տակէն: Իսկ ևս կը դիտէի մասնաւրարար Ալի Ռիղային եւ էջբէֆին դէմքերը, որոնք այդ միջոցին խոր մտածումներու մէջ թաղուած կ'երեւային:

Նախազգացում մը ինծի կ'րսէր որ անոնց լոռութեան տակ խորհրդաւոր բան մը կը պատրաստուի: Բաներ մը կը փրս-փըսային իրարու եւ ոստիկաններուն հրամայեցին որ մեկնին: Հարկ եղածէն աւելի փութկոտութեամբ հրամանը կատարուեցաւ: Անոնց ետեւէն դուռը կղաելէ վերջ վեր բարձրացած էի, երբ վարէն լսեցի մօրս ու քրոջս ճիշերն ու պոռչտուքը: Վար խոյացայ: Յայտնի եղաւ որ մարդիկը մեկնելէ առաջ դադտնօրէն երկու ոստիկան պահած են մեր ածխանոցին մէջ, որպէսզի մեր քնանալէն վերջ դործի անցնին: Մայրիկս, կասկածելով խուզարկած էր տան բոլոր մասերը ու երեւան հանած էր ոստիկանները:

Որքան ալ բիրտ ու անպատկառ ըլլային, չէին կրնար ծածկել յանցանքի վրայ եւ զողի պէս բռնուած ըլլալու իրողութիւնը: Երեւոյթները փրկելու համար ոստիկաններէն մին պոռաց ինծի: —

— Ո՞վ էր վերէն իշնողը:

— Չտեսա՞ր, ես էի, պատասխանեցի նոյնքան խիստ:

Քիչ մը եւս կեցան, տնտնացին եւ անհասկնալի բաներ մը մրմռալով գացին:

Այդ գիշեր այլեւս չխանդարուեցանք: Բայց քանի մը օր ևտք, 1916ի կաղանդի գիշերը, երբ մեր փախստականները բոլորուած էին ընտանեկան սեղանին չուրջ, մեր դուռը մեղմօրէն բախւեցին: Անմիջապէս ելայ վերնայարկը եւ պատուհանէն փար նայեցայ: Ֆէսաւոր մարդ մը, անութին տակ խոշոր տետրակներով կասկածելի բան մը չունէր, սակայն վարժուած էինք զղոյչ ըլլալ: Դուռը բանալի առաջ տղոց պատուիրեցի թագստոցը մտնել: Այս անզամ զործողութիւնը կատարուեցաւ առանց իրարանցումի: Եւ մինչ մայրիկս սեղանը կարդի կր զնէր, աւելորդ պնակներն ու զաւաթները վերցնելով, իջայ եւ դուռը բացի:

Ֆէսաւոր մարդը դեռ ներս չմտած, մութին մէջէն յանկարծ ուրիշ մը մէջտեղ ելաւ, ապա ուրիշ մը եւ վերջապէս էշրէֆ իր խումբով, ոստիկաններով:

Ըսին թէ վերջնական խուղարկութիւն մը պիտի կատարեն, որմէ վերջ թուղթ մը պիտի ստորագրենք թէ մեր տունը փախստական շկայ եւայլն, եւայլն...:

Արտակարդ զործունէկութեան մէջ էր էշրէֆ այդ օրը: Բացի ոստիկաններէն, հետը բերած էր նաեւ որմնադիր մը, որ քննէր մեր տան պատերը, մուրձի հարուածներով եւ ականջ տալով եւ ականջ փակցնելով պատերուն եւ տախտակամածին: Ոստիկանները մէկ կողմէն, որմնադիրը միւս կողմէն տակնուվրայ րրին մեր տունը, բայց տունը ընդարձակ ըլլալով, չէին կրնար հարկ եղած բծախնդրութեամբ առաջ տանիլ գործը: Իսկ, ես, շարունակ շատախօսելով կը ջանայի զրաղեցնել որմնադիրը, թէեւ ուշադրութիւնս կեղունացուցած ըլլայի էշրէֆին վրայ:

Յանկարծ նկատեցի որ էշրէֆ կը մտնէ թագստոցին սենեակը: Նետեւեցայ իրեն: Սենեակին մէջտեղը կեցած, աչքերը պատերուն, կը մտմտար եւ կը նայէր ճիշդ այն պատին, որու ետեւն էր տղոց թագստոցը: Սիրտս արագօրէն կը տրոփէր: Լաւ որ էշրէֆ այդ պահուն ինծի չէր նայեր. որքան ալ պաղարիւն ըլլայի, այդ միջոցին այլայլած էի եւ կրնար կասկածիլ: Որսին հոտը առած բարակի պէս, բնագդարար կը զգար թէ այդ սենեակին մէջ բան մը կար:

Իր ուշադրութիւնը ցրուելու համար ուրիշ հնարք

չգտայ, ևթէ ոչ վերցնել սենեակին մէկ անկիւնը մնացող խոշոր սնտուկը եւ զետին ձգել: Յաջողեցայ նպատակիս մէջ: Կէս մը սարսափած պայթիւնի նմանող աղմուկէն, եշրէֆ դարձաւ ինծի եւ բացատրութիւն պահանջեց:

— Ախ, սա անպիտան սնտուկը. Հաղար անդամ ըսեր եմ որ վերցնեն այստեղին, որու կ'ըսես... երկրորդ անդամն է սա քիչ մնաց ոտքս կոտրէր...

Կաղալու պէս րրի եւ ատելութեամբ սնտուկին կը նայէի: Զեմ դիտեր էշրէֆ ինչ չափով կը հետաքրքրուէր ոտքիս ցաւով, հեռացաւ պատէն, եկաւ քովս, սնտուկին նայեցաւ եւ սենեակէն դուրս ելաւ: Կաղն ի կաղ հետեւեցայ իրեն, ցաւի արտայայտութիւններով:

Ճիշտ այդ պահնուն, կարը մայրիկս կը ստորագրէր Ալի Ռիզային պատրաստած թուղթը, որով կ'ընդունէինք թէ մեր տան մէջ փախստական չկայ, բայց ըլլալու պարագային պարտաւոր ենք անմիջապէս իմացնել ոստիկանութեան: Հակառակ պարագային, եթէ որեւէ փախստական բռնուէր մեր տանը մէջ, ամբողջ ընտանիքով պիտի աքսորուէինք Զանկրի: Այսպէս վերջացաւ մեր տան խուզարկութիւններուն չարքը:

Այդ օր, Վահէ իհսանը մէջտեղ չկար: Բայց զարմանալի բան, անկողնիս մէջ երկար ատեն կը մտածէի իր մասին եւ մատնիչին դէմքը աչքերէս չէր հեռանար...

ԿՐԱԿԻ ՄԿՐՏՈՒԹԻՒՆ

Ընդհանուր Պատերազմը երբ վերջացաւ, իր ետին թուց չարք մ' լրտեսներ, որոնց սեւ գործունէութիւնը քանդեց բազմաթիւ հայ ընտանեկան բոյներ, պատերազմի ամբողջ տեւողութեան: Պոլիս տակնուվրայ էր. երէկուան հալածուած, զրկանքներու, մահուան արհաւիրքին, եւ չարչարանքի ենթարկուած քրիստոնեան՝ մանաւանդ Հայը, ազատութեան դինովութիւնը կ'ապրէր, իսկ զինքը չարչարող թուրքը նկուն, ստրկացած տարր մը դարձած էր: Իբրիհա-

տի տիրառնոշակ ղազանատիպ պետերը փախուստ առուած էին. միայն խումբ մը ձերբակալուելով անդլիացիներու կողմէ, Մալթա աքսորուած էր: Համաձայնական Բանակը քաղաքը լուսնած էր հսկողութեան գօտիներու, առունց ղպելու թուրք քաղաքային իշխանութեան եւ ոստիկանութեան իրաւասութեան: Բերայի կողմը ստանձնած էին անդլիացիք, ասիական կողմը, մանաւանդ Սկիլֆար՝ իտալացիները, իսկ կամուրջէն անդին, Պոլսոյ կողմը, ինչպէս կ'ըսեն, Փրանսացիք. հնուաւոր թաղեր, ինչպէս Մաքրիդիւղ հելլէն զինուորական իշխանութեան հսկողութեան յանձնուած էր:

Անատոլուի քեմալական շարժումը օրէ օր կը մեծնար, Պոլսոյ ստրուկ Թուրքերը զաղտնօրէն կ'օժանդակէին անոր, զէնք, պարէն եւ դրամ հասցնելով: Օրուան Սուլթանին կառավարութիւնը, անուանական էր զրեթէ, բայց ճիդ կը թափէր խեղդելու համար Մուսթաֆա Քեմալի շարժումը, անոր զէմ զրկելով զինուորներ՝ Անդաւոր Փաշայի եւ Զէրքէզ Էտհեմի հրամանատարութեամբ, որոնք պահ մը թեթեւ յաջողութիւններ ունենալէ վերջ, սկսած էին նահանջել: Անզաւուր փաշան սպաննուեցաւ իր զինուորներուն կողմէ, իսկ բանակին մէկ մասը դասալիք եղաւ, միւսն ալ միացաւ Մուսթաֆա Քեմալի ուժերուն:

Այս յաջողութիւնները հետզհետէ քաջութիւն տուին Պոլսոյ թուրքերուն, որոնք հակառակ միջազգային բանակներու կրունկին տակ ըլլալնուն, կամաց կամաց գլուխ բարձրացուցին եւ հին ոխով ու ատելութեամբ կը նայէին մեզի, ոչ-թուրք տարրին: Ալ համոզուած էին թէ օր մը պիտի ազատին, «կեավուր» Փրէնկ զինուորներու ձեռքէն — թուրքերը հինէն ի վեր բոլոր եւրոպացիները Փրէնկ բառով կ'ուրակեն — եւ այն ատեն գիտեն ընելիքնին: Սկսած էին ըսպաննալ եւ լուր կը հանէին թէ Մուսթաֆա Քեմալ պիտի արշաւէ Պոլսոյ վրայ ու ծովը պիտի թափէ անդլիական, Փըրանսական եւ իտալական ուժերը, ինչպէս նաեւ Ամերիկացի ծովայինները, որոնք եւս կը շրջէին քաղաքին մէջ:

Մեր ղեկավար Մարմինները, ինչպէս կը տեղեկանայի շրջանակէս, լրջութեամբ եւ նոյնիսկ մտահոգութեամբ կը հետեւէին դէպքերուն եւ անզամ մը եւս անհրաժեշտ նկա-

տած էին պատրաստ դտնուիլ ու խորհիլ ինքնապաշտպանութեան վրայ, ամէն անակնկալի դէմ:

Պոլսահայութեան թիւը բազմապատկուած էր գաղթականներու եւ հաղարաւոր որրերու չնորհիւ եւ պէտք էր պաշտպանութեան տակ առնել զաղթականներն ու որբանոցները. զէնքի փոխադրութեան զործը վերսկսաւ. պատանեկան տարիքիս ասպարէղը, որ կարճ պահ մը ընդհատուած էր, կրկին բացուեցաւ:

Մինչ այդ մէկ քանի անդամ Պոլսոյ շրջակայ քաղաքներն ու զիւղերը ընկերացած էի անձնաղոհ քաջ հայուհիի մը, որ թրքուհիի պէս ծպտուած, Փերածէով եւ քօղով, թուրքերուն տունները մնացած հայ փոքրիկ որրեր հաւաքելու առաքելութիւնը ունէր, Պատրիարքարանի հաւանութեամբ: Իրեն կ'ընկերանայի թուրք լակոտի մը պէս, «իիսկիւլսրզ» Փէս մը զլիսուս: Այդ պատուական հայուհին կը կոչուէր Արրուհի եւ քոյրն էր Գարեղին Զավուշին — Մարդարեան —, որ Ատանայի մէջ մէկ քանի ընկերներով գիշեր մը փախցուց զնչակեան քսան յեղափոխական-մտաւորականներու կախազան հանուելուն պատճառ եղող հրէշատիպ Արշաւիր Եասեանը եւ ուրիշ մատնիչ մը դէյթունցի Կարապետը, եւ զանոնք ամենաանարդ մահուան զոգը դրկեց, արդարութիւնը տեղը բերելով:

Պանտրմայէն վերջին անգամ վերադարձած օրս իսկ կանչուեցայ, քանի մը զէնքերու փոխադրութեան հսկելու համար: Յիշողութեանս մէջ անջնջնիկ կը մնայ օրը. 1920 Մարտ 3. այդ օրուան դէպքն է որ կազմեց կրակի Մկրտութիւնս. մինչեւ այդ օր զէնք չէի դործածած, ոչ ինքնապաշտպանութեան ոչ ալ յարձակման համար: Պարտականութիւնս էր հետեւիլ եւ հսկել ընկերոջ մը վրայ: Շատ քաջ ու յանդուզն եւ վերին աստիճանի վստահելի տղայ մըն էր. տիսուր եւ լաւ օրերու հին ընկերս, Արշաւիր Փափազեան կամ չենկիլերցի Արշաւիր: Զէնքերը վերարկուին տակ առած կը յառաջանար Թալիմհանէին վար, Տողապտերէի ամայի փողոցներէն Բանկալթի ելլելու համար: Տասը քայլ հեռուէն կը հետեւէի իրեն: Երբեմն արագ եւ երբեմն ալ դանդաղ կը յառաջանայինք, փողոցները խորտուբորդ, տեղ տեղ քարերը

ելոծ ու ասդին անդին փոսերավ և ազրի ու ապտեզա թեանց կոյսերով։ Խաւարին մէջէն այնտեղերէն անցնին այդ զըժ-ուար զործ էր։ Նախընտրած էինք այդ փողոցները, զիտնալով հանդերձ թէ ինչ վտանգաւոր են ու կասկածելի։ «Քիւլ-հանպէյիներու ամբողջ զունդեր կ'ապրէին ու կը զուարճանային այդ վատահամբառ ձորին սրճարաններուն, և զինետուններուն մէջ, և քովընտի զորիններու և վատահամբառ տնակներու մէջ։ Ամէն օր հոն գէպք կը պատահէր և զիտէինք թէ յաճախ ոստիկանութիւնն անդամ կը վարանի այդ վայրերը այցելել. բայց մենք զիտմամբ նախընտրած էինք այդ ձամբան. կը բաւէր որ համաձայնական կամ թուրք ոստիկանի չհանդիպինք։ Ստահակներու, զող սճրագործներու իսուք հասկցնելի աւելի զիւրին էր. նոյնիսկ իսուք չհասկցազ զինովի։ Քանի մը հատի հանդիպեցանք, մարդիկ կը չհետարքքունցան նոյնիսկ. մէկ երկարք պահ մը սանկ երկար մը շափեցին բնկերս, բայց չդպան անոր։

Բանկալթիի զտոփիերին ծայրը կ'երեւար արզէն, երբ Արշաւիր, երեւի ամէն վտանգ անցած նկատելով, զէնքերը հանեց վերաբերուն տակէն և ուսու նետեց։ Այդ պահուն, յանկարծ ստուեր մը անդիէն ձւյն տառաւ բնկերոջս հրամայելով որ կանգ առնէ Ռստիկան։ մը միայն կրնար այդ ձեւով հրամայել. մենք զեռ մուլթն էնք և տեսանք երեք ոստիկաններ չորրորդի մը ետին կ անդնած։ Արշաւիր առանց ականջ կախելու կը հեռանար. այդ չորրորդը, որ երեւի ոստիկանապետ էր, այս անդամ սպառնաց զէնք զործածել, եթէ չկենայ. Արշաւիր շուարեցաւ ու ինծի ալ ձայն տուաւ եւ ընելիքը հարցուց։ — Նետէ զէնքերդ ու փախիր, զոչեցի։

Բայց Արշաւիր փախչելու ժամանակ չունէր այլեւս ոստիկանները մօտեցած էին և եթէ բռնէին զայն մեր ամբողջ զործն ու ծրադիրները ջուրը պիտի իյնային։ Այդ օրերուն եթէ Հայ մը զէնքերով լոնուէր, թուրքերը ահագին վրիլուկ պիտի փրցնէին արդարացնելով նաեւ իրենց կազմակերպած ջարդերը։ Աս էր համազումս և անմիջապէս որոշումս տուի։ Պէտք էր աղատել բնկերս և ծաղելիք անպատեհութիւններուն առաջը առնել։ Խսկ թէ ընելիքէս ինչ անպատեհութիւններ կամ վտանգներ պիտի ծաղէին, չիտա-

կր ատիկա չխորհեցայ և ատեն ալ չունէի : Քաշեցի տարճանակս և ոստիկաններուն ուղղութեամբ կրակ բացի , ի հարկէ վախցնելու քան թէ սպաննելու նպատակով : Բայց խընդիրը մեծցաւ : Անոնք ալ սկսան կրակել իմ ուղղութեամբ : Ընկերս արդէն յաջողած էր փախչիլ զէնքերն ալ հետը : ՄԵՆՔ կոմիւլ շարունակեցինք : Թէւ փաղացը մութ էր , և դիս չէին կրնար տեսնել , բայց գերքս խախուտ էր , զրեթէ փողացին մէջտեղուանքն էի , զնդակները շուրջո կը սուլէին . պաշտպանուելու ձեւով ծուցայ , անցայ տան մը ներս քաշուած զրան կամարին տակ ու յաջորդաբար հինգ-վեց զնդակ եւս պարպեցի : Երկուքը զետին ինկան , մէկը ոտքի երաւ , բայց միւսը տեղը մնաց . ոտքի ելլոդր շարունակ կը կրակէր : Իմ գերքս լաւ էր եւ կրնայի երկար ատեն ինքղինքս պաշտպանել :

Յանկարծ ոստիկանները լուցին . ևս ալ զաղբեցուցի կրակը եւ առիթէն օգտուելով պարալուած ատրճանակս լեցուցի : Երկու կողմէն լուութիւնը կը շարունակուէր . ալ դիրենք չէի տեսներ . կամ փախած էին կամ զարնուած եւ կամ յարմար պահուն կը սպասէին կրկին յարձակումի անցնելու համար : Կամաց կամաց սկսայ նահանջել , խուղարկելով շրջապատս . դէմս մարդ չելաւ , արադացուցի քայլերս եւ հեռացայ ապահովութեամբ : Զենկիերցի Արշակրը դտայ , զէնքերը ապահով տեղը հասցուցած էր :

Կը հետապնդէինք պատերազմի սեւ դէմքերը , լրտեսմատնիչները , որոնց ղլխաւորները մաքրագործուած էին արդէն . — Յարութիւն Մկրտիչեան , Հմայեակ Արամեանց , պուլկար Վլատիմիր : Բայց դեռ կ'ապրէր ղլխաւոր մատնիչներէն մէկը , որ տակաւին իր շարաշուք ստուերը կը պտըտցընէր ճոխ կեանքի մը վայելքներուն մէջ , լիովին վարձատրուած թուրք իշխանութեանց կողմէ , յանդուդն ու մերթ ամբարտաւան , ամէն տեղ կրկնելով . «Զիս սպաննողը դեռ մօրմէն չէ ծնած» :

Վահէ իհսանն էր , ճիւաղային հոգիով մատնիչը , որ ոչ միայն պատերազմի ընթացքին տնաքանդ սխրադործութիւններով անուանի էր , այլ եւ Զինադադարի այդ օրերուն ալ կը շարունակէր իր ամօթալի գործը , քեմալականներուն

գործակալը դառնալով եւ Հայ յեղափոխականներու ու մը-
տաւորականներու անուանացանի մը կաղմած ու յանձնած
էր քեմալականներուն, որպէսզի Պոլիս մտած ատեննին ձեր-
բակալին զանոնք:

Ի վարձ իր ծառայութիւններուն, Վահէն առնուած էր
թուրք զրաքննիչներուն շարքին մէջ: Համաձայնական զրա-
ման ուժերն ալ զրաքննութիւն հաստատած էին: Հայ Տռա-
մարիկի կողմէ երրեմն բիէս մր կը տանէի թուրք զրաքըն-
նիչներու. Վահէն ալ կը քննէր. բոյորովին կերպարանա-
փոխուած էր հիմա, պատերազմի շրջանի փարատող գաղա-
նը խնդումերես զառնուկ մր դարձած էր: Ինչպէս կ'ըսէր
միշտ, պատրաստ էր միշտ Տռամարիկին ծառայելու, եւ
միշտ ալ մեր որպիսութիւնը կը հարցնէր հոգածութեամբ:

Գիտէի արդէն որ Վահէն անցած է Դաշնակցութեան Սեւ
Ցանկին վրայ. հետապնդողներէն մէկն ալ ես էի. բայց շի-
տակը տակաւին մտքէս չէր անցներ թէ օր մը ինծի պիտի
վիճակուի տապալել այդ խնդումերես մարդը, որուն հաս-
ցէին ամէն օր նոր անէծքներ կ'իմանայինք: Իրաւ ալ Զինա-
դադարին լեզուները բացուած էին եւ ամէն օր անոր չարա-
զործութիւններուն նոր մէկ դրուագին կը տեղեկանայինք:
Կարելի չէր որ մեր սիրտերը չլեցուէին զայրոյթով եւ ար-
դար վրէժի բուռն զգացումներով:

Շատ ճարպիկ էր եւ հնարամիտ: Միշտ շրջապատուած
կ'ըլլար ոստիկաններով եւ առանձին ալ կը տեսնուէր, հե-
տապնդողները խաղի կը բերէր:

Այդ օրերուն, Վահէին ցուցմունքով. 5 ոստիկաններ
սպաննեցին մեր լաւ ընկերներէն Տաճատր, պուլկար բանա-
կի սպաններէն, որ նոր եկած էր Պոլիս: Հէք Տաճատ, ծերու-
նի հօրը եւ մօրը ընկերակցութեամբ կը պատրաստուէր այ-
ցելութեան մը երթալ, երր զնդակներու տարափի մը տակ
անշնչացաւ, խոր սուգի եւ շուարումի մատնելով բոլորս:
Քանի մը օր վերջ Անգլիացիներու կողմէ բռնուեցաւ ոստի-
կանին մէկը եւ երեւան եկաւ որ Վահէին մէկ թիկնապահն
է, անհերքելի կերպով ապացուցուեցաւ որ մատնիչին մատը
կայ այդ ոճիրին մէջ:

Ինձմէ առաջ Վահէի հետապնդումը կը կատարէին եր-

կու երիտասարդներ, որոնք կովկասի ճակատի վրայ կուռած էին և զէնքի վարժուած : Խորամանկ լրտես-զրաբնիչը «Թող սիրտը զող», հասկցած էր որ զինքը հանդիստ չպիտի ձգեն, խիստ դպուչութեամբ կը շարժէր, տեւական կասկածանքի մէջ : Կոահած էր հետապնդումը և ճաշարանի մէջ բլրայ կամ սրճարանի, խուզարկու շան պէս չուրջր կը զիտէր : Յաճախ զաղտնի ոստիկան մըր, առանց յայտնի բնելու կ'րնկերանար իրեն : Այլպէս կը պատմէին մեր երկու բնկերները, որոնց «ինամք»ին յանձնուած էր Վահէն : Բայց այդ հետապնդումը երկար տեւած էր, առանց արդիւնքի . կամաւորներէն մէկն ալ ձերրակալուած էր անոր ցուցմունքին վրբայ . խորամանկը սրճարանի մը մէջ սուրճ խմած միջոցին, սիկարէթին ծայրովը ձեռքի թէրթը ծակած և անկէ չուրջինները զննած էր . մեր կամաւոր բնկերը այդ միջոցին դինքը կը զիտէ եղեր . կամացուկ մըր կ'ելլէ ոստիկան մըր կը բերէ և զայն բռնել կու տայ . թէեւ մեր բնկերը չուտով ազատեցաւ, բայց հետապնդումի զործը իրմէ առնուեցաւ ու ինծի յանձնուեցաւ :

Ամէն առտու կանուխ կը հետեւէի չարաղործ-լրտեսին, տունէն մինչեւ պաշտօնատունը կամ ոստիկանութեան կեղրոնը, որ Պապը Ազիի մէծ շէնքին կոնակը կ'իյնար : Բնականարար հանրակառքով կը ճամրորդէինք եւ նոյն ձեւով կը վերադառնայինք մեր տուները, որոնք ինչպէս յայտնի է, պատկից էին : Գէտք էր ուսումնասիրել ամէն փողոց կամ իր յաճախած վայրերը եւ յարմարազոյնը մատնանել կամ յանձնարարել մեր բնկերներուն, որոնք ահարեկումը պիտի կատարէին Վերի Մարմնի որոշումով : Այնպէս որ ամբողջ օրը դադար չունէի և կը ջանայի բնաւ հետքը չկորսնցնել : Կանոնաւոր ճաշ մը իսկ ընելէ զրկուած, սիմիթ մը կը կրծէի կամ աճապարանքով «բիազ» մը կը լափէի կամ, «սալէպ» մը կը պարպէի փողոցին բերանը, աչքս «խաֆիէ»ի ճամբան :

Օր մըն ալ Վահէն զնաց կամուրջ եւ մտաւ Կղզիներու շոգենաւը, ճիշդ այդ միջոցին, երբ արդէն զինքը կը հետապնդէի, տունէն դուրս ելլելէն ի վեր : Ես ալ տոմսակ մը առի ու նաւ մտայ : Զէի զիտեր թէ որ կղզին պիտի ելլէ .

ամէն պարագայի, որոշած էի հետքը չկորսնցնել, իր բոլոր տեղափոխութիւնները հսկողութեան տակ առած ըլլալով։

Մօտ մէկուկէս ժամ վերջ, շողենաւը հանդիպելէ յետոյ Գընալը, Պուրկաղ և Հէյպելի, կանդ առաւ Մեծ Կղղի։ Ճամբորդները դուրս ելան ու ցրուեցան։ Հեռուէն կը հետապնդէի վահէ իհսանը, որ ծանր ծանր կը յառաջանար. մօտեցաւ նաւամատոյցի դիմացի սրճարանին, ուրկէ մարդ մը դուրս ելաւ ու զայն դիմաւորեց փութկոտութեամբ եւ մտերմութեամբ։ Զարմանքս եւ ուրախութիւնս մեծ եղաւ։ Այդ մարդը ուրիշ մէկը չէր, եթէ ոչ տիրահոչակ Հիտայէթը, կաթոլիկ նախկին կրօնաւոր մը, որ խլամացած էր եւ պատերազմի ընթացքին իր սագայէլական հողիին ամբողջ մաղձն ու վայրազութիւնը դուրս տուած էր, իր ուրացած աղջին ընտիր դաւակներուն, մտաւորականներուն ձերբակալութեանց անձամբ հսկելով, եւ ոստիկանատունէ ոստիկանատուն անոնց ընկերանալով։ Քանի քանի ուսանողներ իրեւ դաւառացի, անձամբ ձերբակալած ու տարազրել տուած էր։

Երկուքն ալ կրկին սրճարան մտան եւ բաւական մը մնաւէ վերջ դուրս ելան եւ րոնեցին Սփլանտիտի ճամբան։ Անակընկալ կերպով գտած էի մեծ «խաֆիէ» մըն ալ եւ ուրախութենէս անմիջապէս վերադարձայ նաւամատոյց, վայրկեան առաջ հասնելու «Ճակատամարտ», լուրը հաղորդելու համար իյնաթեանին եւ Հրաչին, քանի որ Հիտայէթն ալ ահարեկման ցանկին առաջին անուններուն շարքին վրան էր։

Կղղիներու շողենաւը, վերադարձի ճամբուն վրայ, սովորականին պէս, հանդիպեցաւ Հէյպելի եւ Պուրկաղ, ուր նոր ճամբորդներ առնելէ վերջ, երբ կը բացուէին, իրարանցում մը ծայր տուաւ յանկարծ եւ ժողովուրդը ճախակողմը սկսաւ խուժել։ Հետաքրքրութենէս մղուած ես ալ այդ կողմ փութացի։

Ահաւոր տեսարան մը պարզուեցաւ։ Հարիւրաւոր շուներու դիմակներ կը ծփային ջուրին երեսը եւ տակաւին ողջ մնացած ուրիշ շուներ, տկար կը կաղկանձէին։ Այդ անսովոր տեսարանը հին պատմութիւն մը ունէր։

Թափառական եւ անտէր շուներ հաւաքելու եւ չէզո-

քացնելու օրէնքի մը համաձայն, կամ այդ օրէնքը զործադրելու նպատակով, թուրք թաղապետական պաշտօնեաներ, ոստիկաններ եւ նոյնիսկ թուրք քաղաքացիներ, պարբերաբար այդ չուները կը հաւաքէին, եւ փոխանակ զանոնք մէկ անգամէն փճացնելու, կը փոխադրէին իշխանաց Կղզիներու կոնակը լտնուող Խնարդ Ատան, ուր խեղճ անասունները կը լքուէին իրենց բախտին, այսինքն ստոյդ եւ տանջալից մահուան :

Իրաւ ալ այդ հաղարաւոր չուները, այդ ամայի ու չոփ չոր կղզեակին վրայ անօթի ծարաւ մնալով, գազանացած իրար կը փարատէին, զիշեր ցերեկ վազվոտելով, ոռնալով ու կաղկանձելով։ Խեղճ անասուններուն ողբն ու կաղկանձը գիշերները մանաւանդ կը հասնէր մինչեւ Գընալը։ Ոմանք ալ անօթութեան ու ծարաւին չդիմանալով, եւ փախչելով իրենց կատղած ընկերներուն հալածանքէն, ծով կը նետուէին լողալով մարդարնակ տեղ մը հասնելու բնազդով, բայց ուշաթափ՝ ալիքներէն կը քշուէին։ Թուրք բարբարոսութեան մէկ ուրիշ օրինակի մը վկաներն էինք ամէնքս ալ։

Այդ ահաւոր տեսարանին առջեւ, միտքս գնաց մեր փողոցին անտէր չուներուն որոնց ես դպրոցականի սակառէս ուտելիք ու հաց կը բաժնէի ամէն երեկոյ, դպրոցէ վերադարձիս։ Այդ իմ չուներս ամէն երեկոյ ճամբաս կը սպասէին եւ ձեռքս լիզելով կ'ընկերանային մինչեւ մեր դուռը։ Ուրեմըն խորհեցայ, իմ խեղճ չուներս ալ անոնց մէջն են եւ սիրտըս լեցուեցաւ տիրութեամբ ու վիշտով։

Յաջորդ օրը Գալուստին հետ Մեծ Կղզի գացինք, Հիտայէթը գտնելու յոյսով. բայց յուսախար վերադարձանք եւ անգամ մըն ալ որեւէ լուր չկրցանք առնել անոր մասին։ Վահէին հետ հանդիպումներուս ընթացքին, փորձած էի բերնէն խօսք առնել, բայց խորամանկ «խաֆիէ»ն կը խուսափէր։ Ինքզինք քաջասիրտ ցոյց կու տար, բայց զիտէի որ կը վախնար մեր Կաղմակերպութենէն։ Անզամ մը յայտնեցի թէ ինք ամէն վտանգէ զերծ պիտի մնայ եթէ Հիտայէթին տեղը ցոյց տայ։ — Կ'ուզե՞ս ազգին օգուտ մը ունենալ, հարցուցի։ — Խոստացաւ, բայց երեւան եկաւ որ մեզ կը խարէր . . .

Այս զբաղումներովս քանի մը օր եւս անցուցի եւ վերջապէս ընկերներուս միտքս յայտնեցի: Ըսի թէ տունէն մինչեւ պաշտօնատունը, երթեւեկի ատեն, Վահէն հարուածելը եթէ ոչ անկարելի, գէթ խիստ դժուար պիտի ըլլար: Յարմարագոյն վայրերն էին Աղա Ճամփին քովէն կամ Սագըզ Աղաձի փողոցէն մինչեւ Թաղսիմ, Թարլա Պաշը պողոտան կամ մինչեւ մեր տուններուն մերձակայքը: Միայն այդ քառակուսիին մէջ կարելի էր հարուածել: Իրաւ ալ հետապնդումներուս ընթացքին, դիտած էի, որ Վահէն, Ոստիկանատան Կեդրոնէն հանրակառքով տուն դարձած միջոցներուն, իրիկունները երբեմն կ'իջնէր Աղա Ճամփի առջեւ ու Սագըզ Աղաձէն իջնելով կը հանդիպէր Թարլա Պաշը պահականոցը: Ուրեմն, այդ շրջանակին մէջ կարելի էր յաջողութեամբ ահարեկել անիծեալ «խաֆիէ»ն: Վերջնական այս համոզումըս հաղորդեցի ընկերներուս եւ սպասեցի անոնց որոշումին կամ գործին:

Բայց օրերը կ'անցնէին եւ անոնք կը ճդճդէին ու կը ճգճգէին: Սաստիկ սրտնեղած, որոշեցի այդ «Գործ»ը վրասառնել: Բանկալթի Կրակի Մկրտութիւնս ինքնավստահութիւնս աւելցուցած էր. եւ մեր ընկերներէն Տաճատի սպաննութիւնը, ատելութիւնս խորացուցած էր հանդէպ այդ անպատիթ մնացած չարագործին եւ առհասարակ բոլոր դաւաճանները: Անպատիթ չճգելու համաժողովրդական ցանկութիւնը, որ ամէն տուն ու հեղ կը յայտնուէր եւ այդ ճըգճըգումները անհամբերութեամբ լեցուցած էին զիս: Հոգեկան այդ վիճակի մէջ էի երբ Պատասխանատու Մարմնին դիմեցի, անձամբ ահարեկելու հայանուն մատնիշ-լրտեսը: Այդքան չարիքներէ վերջ, այդ հրէշին ողջ մնալը նախատինք մըն էր մեր կազմակերպութեան եւ քիչ մը արժանապատութիւն ունեցող ուեէ հայ երիտասարդի համար:

Վահէ իհսան կը սոսկար Դաշնակցութենէն. բայց միշտ ալ կը ճգնէր անլախ երեւոյթ մը ցոյց տալ: Եւ վարպետորէն կ'ուզէր այն տպաւորութիւնը առաջ իր շրջապատին թէ ինք բանէ մը վախցող չէ:

Որոշեցի մօտենալ իրեն եւ բարեկամանալ: Շատ դժուար չեղաւ. որովհետեւ Վահէն ինքն ալ կը փնտոէր մեզմէ մէ-

կր, որուն կարենար արտայայտուիլ եւ անուղղակի կերպով իր խօսքերը տեղ հասցնել: Կարճ ատենէն «մտերիմներ» դարձած է ինք. միասին կ'երթայինք սրճարան կամ այլ փայրեր: Վստահ էի որ ինչն ալ կը կեղծէր ու չէր հաւատար անկեղծութեանս, բայց կամաց սկսաւ աւելի փնտռել զիս, երբեմն իր «տէրտ»ը բանալու համար: Երբեմն երբ զլուխը քիչ մը աւելի տաքցած րլապար օղին, կը բացաղանչէր.

— Եօ, այդ քու Դաշնակցականներդ ինչ կ'ուղեն ինձմէ առտուրնէ մինչեւ իրիկուն տանս առջեւ մարդ կը պտտի ըսէ իրենց թող խելօք կենան... միայն Դաշնակցութիւնը մարդ չունի... Մենք ալ ունինք:

— Ձեզի համար «զող սիրտը դող» կ'րսեն, Պարոն Վահէ: Ես միշտ մէջներնին եմ. ձեր մասին բնաւ խօսող չկայ...

Վահէն պահ մը կը հանդարտէր, բայց իր մտահոգութիւնները չէին փարատեր: Աւելի տխուր ու մոայլ դէմք մը կը ստանար. իսկ Ես կը չարունակէի:

— Ձեզի դէմ ինչ կրնան ունենալ. բնաւ իրենց չեմ բսած թէ պատերազմի ատեն թուրք սատիկաններով քանի անզամ մեր տունը խուզարկելու եկած էք: Եւ ինչո՞ւ բսեմ. գիտեմ թէ ուզելով չէիք բներ, այլ ստիպման տակ...

— Աֆերիմ Արշաւիր... իշտէ քեզի պէս մտածող քիչ կայ... ըսէ իրենց որ հետս չիյնան... ետքը գէշ կ'ըլլայ:

Այսպէս խօսելով գաւաթը կը պարպէր եւ ինծի ալ կը հրամցնէր, ջանալով աւելի խմցնել ինծի, բերնէս խօսք մը առնելու համար: Բնաւ չէի մերժեր. եւ զարմանալին հոն է որ երբեք չէի զինովնար: Ստիպուած էի այդ զզուելի արարածին հետ օղի կամ դարբեջուր խմել, կարեւորը ան էր որ մեր բարեկամութիւնը երթալով կ'ամրանար:

Երկու անձեր նշանակուած էին Վահէի հաշիւը մաքրելու համար. գիտէի ու կը ջղայնանայի որ դեռ զործը գրլուխ չէ հանուած: Մինչդեռ հասկցայ որ մատնիչը կը պատրաստուէր Պոլսէն հեռանալ, միանգամ ընդմիշտ իր հետքը կորսնցնելու համար. ինչպէս ըրած է զժոխադէմ Հիտայէթը, որ արդէն Անատոլու անցած էր, փրկուելով Հայուն արդարադատ դնդակէն:

Ներկայացած էի Պատասխանատու Մարմնին եւ ինդրած

էի մատնիչը պատժելու գործը ինծի յանձնել։ Շատ վերապահութեամբ նկատի առած էին առաջարկս։ Տարիքս փոքր էր եւ անփորձ կը դտնէին զիս ու կը կասկածէին յաջողութեան մասին։ Բայց երեւի ուղեցին վարձել եւ շարայի մը միայն պայմանաժամ տուին։ անկէ վերջ Մարմինը որոշած էր ծայրայեղ միջոցներու դիմել, նկատի ունենալով իհանի մօտալուտ մեկնումը։

1920 Մարտ 27ի առաւտոն էր։

Արշալոյսին դուրս ելայ Բերա Բալասի դիմացի չինքէն, ուր անցուցած էի դիշերը։ Վճռած էի այդ օրն իսկ «կործ» վերջացնել ամէն գնով։

Պտոյտի քայլուածքով առաջացայ դէպի մատնիշին վողոցը. դեռ ամայութիւն էր. շատ կանուխ էր. իհանի բնակարանին պատուհանները զոց էին եւ վարադոյրները քաշուած՝ հաղիւ ժամը 7։ Ժամանակ անցընելու համար ուղուեցայ Թարլա Պաշը պողոտան, ձեռքս բռնած թուղթէ տոպրակ մը, չունչով ուղեցուցած։ Կասկած չհրաւիրելու համար զնում կատարող մէկու մը երեւոյթը կ'ուզէի տալ ես ինծի։

Ընկերս Արշակ, որ շատ վստահելի եւ փորձառու մէկն էր, իրեւ ահարեկիչը Հմայեսկ Արամեանցի, եկած էր յանձնարարութեամբ, դիտելու համար դէպին ելքը եւ նեղը մնալու պարագային, օդնելու ինծի։

Մինչեւ ժամը 8 ճեմեցի պողոտային վրայ մէկ վեր մէկ վար։ Անցուղարձը շատցաւ. ըրջուն վաճառորդները մէջտեղ ելած էին արդէն եւ պոռշտուքներով օդը կը թնդացնէին։ Տիրապետող կանչը սակայն հին հաղուստ զնողներուն կանչըն էր «Էսքիլէր ալայըմ»։ Խումբ խումբ երախաններ, ձեռք ձեռքի բռնած, մանկապարտէզ կ'երթային։ Դիմացի փերեզակ յոյն կինը, արազօրէն փեղկերը կը բանար, երախաններու շաքար, կուտ կամ պիստակ ծախելու համար. իսկ քովս, յոյն մսավաճառի խանութին մէջ, մեծղի ալպանացի երիտասարդ մը, հսկայ դանակով մը միս կը ջարդէր։ Անցորդներ, աճապարանքով կ'երթեւեկէին։

Թարլապաշը պողոտային վեր սկսայ յառաջանալ հանդարս քայլերով։ Տեսայ որ մատնիչը դէմէն կու զայ, ձեռ-

քերը դրանց, ուր միշտ ատրճանակ մը պատրաստ կը պահէր, ինչ որ զանազան առիթներով ստուգած էի: Ոստիկանական ատրճանակ մըն էր:

Տեսնելով իհսանին արադ յառաջանալը դէպի իմ կողմս, եւ դիտելով փողոցին բազմութիւնը, սարսուռ մը ունեցայ, բայց իսկոյն ինքինքս զսպեցի: Իհսան մօտեցած էր ինծի, քայլերը դանդաղեցնելով: Դէմքէն կարելի էր գուշակել որ կասկածներ կ'անցնէին մտքէն: 10—15 քայլ հեռուէն թիկնապահ թուրք ոստիկանը ետեւէն կուգար: Պաղարիւնս պահելով եւ բնական երեւոյթ մը տալու համար ինքզինքիս, փորձեցի ժպտիլ, ինչպէս վայել է երբ ծանօթ բարեկամի մը կը հանդիպինք: Զեռքս հանեցի գրպանիս ատրճանակին վը բայէն եւ բարեւ տալու ձեւ մը ըրէի: Իհսան ստիպուցաւ ժեսթս կրկնել եւ իր կարդին ձեռքը գրպանէն հանեց:

Ճիշդ այդ միջոցին կը սպասէի արդէն: Վայրկեանապէս հանեցի ատրճանակս եւ կրակեցի: Գնդակը վրիպեցաւ ճակտէն եւ հանդիպեցաւ կոկորդին: Մատնիչը մէկ կողմէ կը փորձէր ատրճանակը հանել գրպանէն եւ միւս կողմէ շուրջի անցորդներէն օգնութիւն կը խնդրէր: Թիկնապահ ոստիկանը զէնքի ճայնը առնելուն պէս անհետացած էր:

Երկրորդ գնդակ մը եւս ստացաւ իհսան իր թեւէն. տեսնելով որ չպիտի կարենայ ատրճանակը գործածել, սկսաւ փախչիլ: Ետեւէն երկու գնդակ եւս պարպեցի, նոյն ատեն հալածելով զինք: Իրարանցումը սկսած էր փողոցին մէջ: Տուներու պատուհաններէն թաղարներ եւ զանազան առարկաներ կը նետէին վրաս, արգիլելու համար հետապնդումս, բայց անցորդներէն ոչ ոք կը համարձակէր միջամտել:

Քիչ մը վազելէ ետք իհսան ինկաւ գետին եւ գլուխը քարի մը զարնուեցաւ: Վերջին երկու գնդակներս ալ հանդիպած էին իրեն, բայց մահացու ըլլալու չին, քանի որ մատնիչը փորձեց ոտքի ելլել ինկած տեղէն, թէեւ չյաջողեցաւ: Դեռ կարկուտի պէս ամէն տեսակ առարկաներ կը տեղային վրաս, մեծապէս արգիլելով առաջացումս: Իհսան իրարանցումէն օգտուելով, յաջողած էր գրպանէն հանել ատրճանակը եւ նշան առնել ինծի: Ժամանակ չտուի իրեն. վրան նետուեցայ ու ատրճանակիս բոլոր փամփուշտները պարպե-

ցե գանկին մէջ:

Երկու քայլ հեռանալէ վերջ վերադարձայ, ապահով ըլլալու համար որ հրէշը դադրած էր ապրելէ: Գանկը ջախինած էր եւ ուղեղէն մաս մը դուրս ցայտած: Այն ուղեղը, որ տարիներ շարունակ անմեղ Հայերու չարչարանքին եւ մահուան պատճառ եղած էր:

Պահ մը բնազդաբար վեր նայեցայ, դիտելով պատուհաններուն մէջ խոնուած բազմութիւնը եւ դող մը անցաւ մարմնէս: Թշնամական խօսքեր ընող եւ պոռչտուքներ արձակող կիներն ու մարդիկը չէին ուշադրութիւնս գրաւողը: Պատուհանի մը մէջ ամբողջ հասակով կեցած էր կին մը եւ տրտում-տխուր կը դիտէր իհսանին սատակը:

Ճիշդ այդ փողոցին վրան էր մատնիչին անթիւ զոհերէն տոքթ. Պենէի բնակարանը եւ պատուհանէն դիտող հայուհին տոքթ. Պենէի այրին էր: Նոյն փողոցին մէջն էը նաեւ տոքթ. Տաղաւարեանի տունը. դարձեալ իհսանի զոհերէն:

Փափաք ունեցայ խօսք մը ըսել Տիկինին, յայտնելու համար որ մատնիչը վերջապէս գտաւ իր արդար պատիժը, բայց ժամանակ չկար եւ կացութիւնս սկսած էր վտանգալից դառնալ: Շուրջս բազմութիւն մը հաւաքուած էր: Կառքեր եւ շալակաւոր մարդիկ կանգ առած էին ատրճանակի ձայներէն: Դեռ որեւէ մէկը չէր համարձակած միջամտել, բայց կը զգայի որ վայրկեանէ վայրկեան կրնայ շարժիլ եւ այն ատեն բանս բուրդ էր: Հաւանական յարձակումի մը առաջըս առնելու համար, բոլորէն տեսանելի ձեւով մը ատրճանակս լեցուցի, որպէսզի դիտնան թէ անզէն չեմ եւ չհամարձակին մօտենալ ինծի:

Զէնքը միշտ ափիս մէջ կը պատրաստուէի հեռանալ, երբ յանկարծ տեսայ որ թուրք հսկայ «պէքչի» մը կը մօտենայ զիս բոնելու համար: Զպլաքեան դեղարանին առջեւն էր: Հազիւ մօտեցած էր թուրքը եւ կը փորձէր ձեռք բարձրացնել ժամանակ չտուի իրեն: Ամբողջ ուժովս եւ կայծակի արագութեամբ, ատրճանակի փողով գլխուն զարկի. մարդը թաւալգլոր ինկաւ զարնուելով դեղարանի ցուցափեղկին: Ապակիները փշուեցան բազմաթիւ շիշերու հետ: Այս տեսաբանը սարսափեցուց դիտողները, որոնք ետ ետ քաշուեցան:

Ուրիշ թուրք պահապան մը , որ միւսին ևտեւէն կու դար , նոյնպէս զիս բռնելու դիտումով , բնկերոջ վիճակը տեսնելով միտքը փոխեց եւ եղած տեղը մնաց :

Կացութենէն օգտուելով՝ ատրճանակս թափ տուփ ժողովուրդին վրայ , հրամայելով որ ճամբայ բանան : Բազմութիւնը երկուքի բաժնուեցաւ : Փողոցին տէրն էի այլեւս : Սկսայ հանդարտորին քալել եւ հեռանալ : Հետապնդող չեղաւ : Բայց անմիջապէս որ դարձայ մտայ քովնտի Մաճառ փողոցը , քայլերս արալացուցի , երկրորդ կողմնակի փողոց մը մտնելուս պէս , սկսայ վաղել , միշտ նախընտրելով դարձդարձիկ եւ իրար կտրող նեղ փողոցներ , մինչեւ որ ապահով զգացի թէ յաջողած եմ հետքս կորսնցնել եւ հետապնդող չունիմ :

Դէպէէն վերջ Գ . Մ . ին տունը երթալէ առաջ հանդիպեցայ կառավարենցի բնակարանը : Զզային վիճակի մէջ էի եւ ցնցուած : Հոն ինքինքս զտայ , յետոյ զացի Տիղրան Պողոսին տունը , ուր զտայ Արշակը , որ զիս տարաւ Գ . Մ . ին տունը : Անիկա տունը չէր եւ այդ օրերուն կ'աշխատէր Գեւոնեանին խանութր : Արշակին հետ զացինք ձակատամարտի խմբադրատունը , քրտնած էի եւ երբ բաճկոնս հանեցի , Գուրդէն Մխիթարեան արեան հետքեր նշմարեց աջ կողմս . պատճառը հարցուց . պատմեցի թուրք պահապանին դէպէը . ատրճանակիս փողով քթին բերնին զարկած էի եւ անոր արիւնն էր որ հետք ձգած էր շապիկիս վրան , երբ ատրճանակը մէջքս կը իրէի : Գուրդէն՝ արշակը զրկեց ու նոր շապիկ մը բերաւ եւ հոն ալ փոխուեցայ : Ապա Արշակը զիս տարաւ Գեւոնեանին խանութր . ժամը 12ին մօտ էր : Հոն էր որ Մ . տեղեկացաւ դէպէին , խանդավառութեամբ զիս համրուրեց եւ Արշակին պատուիրէց զիս տանիլ իր տունը , ուր ամիս մը մնացի :

Կը կարծէի թէ դէպէին ականատեսներուն մէջ զիս ճանշող չկար . հետեւաբար ինքզինքս աղատ կը զդայի . բայց շուտով լուր բերին թէ թուրք ոստիկանութիւնը , Համաձայնական զինուորական ոստիկաններու հետ խուղարկած են մեր տունը եւ զիս փնտուած : Պարզուեցաւ որ զիս ճանշող եւ ինքնութիւնս յայտնողը իհանին թիկնապահ ոստի-

կանն է Անիկա իր փախուստը արդարացուցած էր սա պատճառաբանութեամբ, թէ փողոցի բաղմութեան մէջ հաւանօրէն ընկերներս կային եւ թէ իր միջամտութեան պարագային կրնային տեղն ու տեղը սպաննել դինք, առանց որ ինք կարենար փրկել իհսանք:

Սիսալ չէր ստոիկանին տրամարանութիւնը: Բայց թէ ինչ աստիճան իրաւոնք ունէր ձկել փախշելու, այդ ալ իր պետերուն դիտնալիք բանն է Յամենայն դէպս, մէկ բան որոց էր ինծի համար: Զերբակալութեան հրամանադիր մը կար ինծի դէմ եւ ես պարտաւոր էի զայտնի մնալ:

Ամիս մը մնացի Գ. Մ. ին ընակարանը, ուր վայելեցի ամէն խնամք ու հողածութիւն, փոխադրուեցայ Սկիւտար, հոն ամիս մը մնալի յետոյ դուիցերիքական անցագրով մը ասլրանքատար չողենաւ մը մտայ: Անունս՝ Թորդոմ: Կ'երթայի Սեւաստափոլ:

Այդ շրջանին պոլսեցի առեւտրականներ մաքոք կը բանէին Պոլոսյ եւ Սեւաստափոլի, Նովորոսիսքի եւ Կերչի միջև, ուտեստեղէն, հաղուստ կապուստ եւ այլ անհրաժեշտ իրեղէններ տանելով ճերմակ ուսւ բանակին ու բնակչութեան եւ փոխարէն թանկադին դորդեր, դոհարեղէն եւ այլ արժէքաւոր նիւթեր բերելով: Շատերուն բերնին համ տուած էր եւ քանի մը հաղար ոսկի ունեցողը չունչը կ'առնէր Ծրիմի թերակղղին եւ նոյնիսկ Օտեսա: Ոմանք, խոհեմները, առհազին հարստութիւն դիղեցին, իսկ ուրիշներ վերջին պահուն իրենց ամրող ունեցածը վրայ տուին: Վրանկէլի բանակը քաղաքացիական կոիւին վերջին դրուագը կ'արժանագրէր. Կարմիրները վրայ հասնելով մեր առեւտրականներուն ամբողջ ունեցածը դրաւած էին եւ մարդիկը հազիւ հազարդողած էին կեանքերնին փրկել:

ՔԵՐՁԷՆ ՊԱԹՈՒՄ

Ճամբորդութեանս ծրագիրը որոշակի գծուած էր: Սեւաստափոլէն պիտի անցնէի Քերչ, անկէ ալ Պաթում, ուրկէ երկաթուղիով պիտի երթայի Թիֆլիս, յետոյ Հայաստան: Երկու Հայ վաճառականներ, որոնցմէ մին հռչակա-

ւոր փաստաբանի մը Եղբայրն էր, սիրով զիս հիւրընկալեցին իրենց վարձած չոգենաւին վրայ, որ մեծաքանակ ապրանքներու բեռը պիտի պարապէր նախ Սեւաստափոլ, յետոյ Քերչ, ապա պիտի անցնէր Պաթում, ուր ցամաք պիտի ելէի:

Մեր ձամբորդութիւնը շատ հաճելի անցաւ ամէն օր զոնեաք ու չամբանիա կը խմէինք. ուտելիքը առատ: Վաճառականները մեծ հոգածութիւն ցոյց տուին ինծի: Սեւաստափոլ ելանք. ապրանքին մէկ մասը պարպեցին. զիշերները չոպենաւին վրայ կը պառկէի: Երկու օր մնալէ վերջ անցանք Քերչ:

Երբ ցամաք ելայ, այն ատեն միայն հասկցայ որ անձրեւէն փախչելով կարկուտի բռնուած էի: Քաղաքը տակնուվը րայ էր. ցամաքէն ու օդէն ոմբակոծում. փողոցներու մէջ մեռեալներ: Պոլչեւիկեան ուժերուն եւ ճերմակ բանակին միջեւ կուիը կը շարունակուէր սաստկութեամբ: Դժբախտութիւնը մինակ չի դար, ինչպէս կ'ըսեն. մեր չոպենաւն ալ դրաւուեցաւ Վրանկէլի բանակին կողմէ. ոստիկանները եւ զինուրականներ ներս մտած ատեն յաջողեցայ դուրս ելլել եւ անկէ վերջ բնականաբար միտք չըրի վեր ելլելու. ճամբու ընկերներս ալ կորսնցուցի. զանոնք հարցաքննելու տարած էին: Բառ մը ուսւերէն չէի գիտեր տակաւին. պէտք էր սակայն գլխուս ճարը նայիլ:

Այդ ընդհանուր խուճապին մէջ մեծ դժուարութեամբ եւ հարցուփորձերով զտայ խան մը, որ Հայու մը կը պատկանէր: Սենեակ մը վարձեցի. հետեւեալ օրը այդ Հայուն միջոցաւ ծանօթացայ թուրք նաւավարներու, որոնք առադաստանաւ մը ունէին. բանակցութեան մտայ հետերնին, Պաթում երթալու համար:

Այդ օրը քաղաքը կրկին ոմբակոծուեցաւ. փողոցներու մէջ մարդիկ կը սպաննուէին. էշ-նահատակ չդառնալու համար որոշեցի սենեակս մնալ: Նստած կը կարդայի, երբ սենեակիս դուռը յանկարծ զարկին: 12ի չափ ոստիկան ներս խուժեցին եւ հարցուցին անունս, ուրտեղէն գալս եւայլն: Անցագիրս անվաւեր ու առարկելի գտան: Հակառակ բազմալեզու հատուկտոր բացատրութիւններուս, քաշեցին տարին

զիս : Հայ պանդոկապետը ոչ միայն չմիջամտեց , այլ չմօտեցաւ անդամ , գոնէ ըսածներս թարդմանելու համար :

Բանտ տարին եւ զրպաններս խուզարկեցին . մօտս գըտնուող րոլոր թղթադրամներս առին : Բարեբախտաբար ոսկեդրամներ ունէի , զոր կոճակի ձեւով զետեղած էի հագուստներուս վրայ . մտքերնուն բան մը չանցաւ ու չկասկածեցան : 8 օր մնացի Քերչի բանտը , բոլորովին անպաշտան եւ վատ վիճակի մէջ : Բանտին մէջ ծանօթացայ տրապիզոնցի յոյնի մը եւ ոռւս բանտարկեալի մը հետ : Այս վերջինին քոյրը բանտապետին ծանօթ էր . կ'աշխատէր աղատել իր եղբայրը եւ ինծի ալ օդտակար եղաւ Յոյն բանտարկեալին հետ կանչըւցայ բանտապետին մօտ . յոյնը թարդմանի պաշտօն կը կատարէր . խնդիրս շատ բարդ չէր . քանի մը հազար րուպէլի կաշառքով յաջողեցայ օճիքս աղատել . մարդը ինձմէ գըրաւած դրամները վերադարձուց ինծի :

Բանտէն ելլելէ վերջ քանի մը անգամ այցելութեան գացի յոյն բանտարկեալին , որ օդնած էր ինծի , երբ իմացաւ Պաթում երթալու մտադրութիւնս , զգուշացուց , ըսելով .

— Ուշադրութիւն րրէ , ամէն առաջաստանաւ մի մըտներ . այդ լազերը եթէ հասկնան որ քովդ դրամ կայ , կը կողոպտեն քեզ , կը սպաննեն ու ծովը կը նետեն . . .

Թուրք նաւայարներուն ալ հետքը կորսնցուցած էի , բանտ երթալուս պատճառով . յարմար առիթը կը փնտռէի եւ սենեակ մը վարձեցի Մուրքա Փլիչիթա անունով ոռւս կնոջ մը տան մէջ : Հոն մնացի , ամէն օր փնտռելով Պաթում երթալու միջոցը :

Մէկ երկու օր վերջ նաւահանգիստը կը շրջէի . ծանօթացայ թուրք լազ նաւաստիի մը . նպատակս յայտնեցի : Մատովը ցոյց տալով հեռուն կեցած նաւ մը , ըսաւ .

— Այսօր պիտի մեկնի . գնա նաւապետը տես :

Իրար կպած մակոյկներուն եւ առաջաստանաւերուն վըրայէն ցաակոտելով , հեւ ի հեւ հասայ մատնանշուած առագաստանաւը : Նաւապետը հոն չէր . քիչ վերջ եկաւ , հըսկայ նիհար անխնամ մօրուքով մէկը , պարկ մը շալակին : Վերէն վար չափեց զիս եւ հասկնալէ վերջ Պաթում երթալու մտադրութիւնս , հարցուց .

- Դրամ ունի՞ս :
- Այո, ճանապարհածախսս կրնամ վճարել : Եւ անմիջապէս յիշելով յոյն բանտակիցիս պատուէրը, աւելցուցի .
- Չորս հազար րուպլի միայն ունիմ :
- Այդ դրամը ուտելիքիդ չի բաւեր : Յիսուն ոսկի կ'առնեմ քեզ Պաթում տանելու համար :
- Շատ լաւ դիս Պաթում տար . այնտեղ մեր մաղազային մասնաճիզր կր վճարէ քեզի :
- Ի՞նչ է ձեր մաղազային անունը :
- Պատմութիւն մը շինեցի ծայրէ ծայր : Ես, իրանոսեանի քրոջ թոռն էի, քանի մը բնկերներով Քերչ զացած էինք պտոյտի . բնկերներս Պոլիս վերադարձած էին, իսկ ես կ'ուզէի մեծ հայրիկիս Պաթումի վաճառատունը տեսնել : Սակայն ամէն կողմ տիրող խաւոնակութեան պատճառով, ամիսէ մը ի վեր նաև չէի կրցած դտնել . դրամս ու հատած է եւ շուարած վիճակ մը ունիմ :
- Մինչ ես պատմութիւնս կր պատմէի, նաւապետը, քանի մը անդամ կարծեմ ինքնիրեն կը խօսէր, ցած ձայնով կրրկնեց :
- Իրանոսեան Հաճի Աղային թոռն ես, հը... .
- Պարզուեցաւ որ մարդը քանի մը անդամ ապրանք տարած է Սոչի եւ Սոխումի կողմերը իրանոսեանի հաշուոյն եւ շատ լաւ վարձատրուած : Սկսաւ լաւ աչքով ինծի նայիլ : Քաջալերուած ըսի .
- Է, աղա՛, ինչ կ'ըսես, դիս Պաթում պիտի տանիս :
- Պաթում ալ կը տանիմ, Պոլիս ալ :
- Եւ յանձնարարեց որ քովս եղող դրամով երթամ հաց եւ չոր միս առնեմ, իրրեւ պաշար :
- Ցունիսի տաք օր մըն էր : Պայուսակս եւ 8—10 օրուայ պաշար առած, նաւ մտայ : Նաւապետը յայտնեց թէ նաւը դեռ մէկ երկու օր պիտի սպասէինք . կամ նպաստաւոր հովերու եւ կամ երեւի տակաւին իրենց գործերը չէին վերջացուցած . անընդհատ երթեւեկ մը կար, նաւաստիները ծրարներ կը բերէին շարունակ եւ բաներ մըն ալ դուրս կը տանիքին :

Թղթակրամներս աջ ոտքիս կապած էի, տարատիս տակ իսկ ձախ սրունքիս նական ատրճանակս դոր գնած էի Մուրքա Փելիշիթա անուն կնոջմէ մը, Քերչի մէջ, որ կը պատկանէր իր սպաննուած ամուսնոյն: Նաւուն ծակուժուկը սորվելէս վերջ, ատրճանակս ապահով անկիւն մը պահեցի, որպէսողի վտանդի մը պահուն աւելի դիւրին կարենամ զործածել: Երկու օրր անցաւ, բայց նաւը զեռ չէր շարժեր տեղէն: Երրորդ օրր նաւապետէն յիսուն ըուղլի փոխ ուղեցի, պապիրոս զնելու պատրուակով: Այդ կերպով կ'ուղէի ցոյց տալ թէ իրապէս անկուտի եմ:

Ի վերջոյ յայտնի եղաւ, որ նաւը կը սպասէր ամպոտ եւ անձրեւոտ օդերուն, որպէսողի ցամաքէն դաղտնօրէն հեռանայ: Հասկցայ որ կը զտնուկիմ մաքսաննենդ նաւու մը վրայ, ինչ որ շատ վտանդաւոր էր, բայց ուրիշ ճար չունէի: Մովը ինկողը օձին կը փաթթուի կ'ըսեն: Ու ես փաթթուած էի մաքսաննենդներուն:

Երեքարթի օր մը, փոթորիկ, անձրեւ, աշխարհ կործանող բնութեան տակնուվրայութիւն մը: Ճիշտ մէր սպասած օրը: Բայց եկուր տես որ անիծեալ առաղաստանաւը դարձեալ տեղէն չի շարժիր: Յայտնի եղաւ, որ նաւապետը ահուելիօրէն նախապաշարեալ մարդ մըն չ եւ երեքարթին կը համարէ շարագուշակ օր ու կը մերժէ այդ օրը ճամբայ ելլել:

— Ու դուրսուզ... ուղուրսուզ... կը կրկնէր անվերջ: Կը լսէի իրենց խորհրդակցութիւնը եւ ամէն բան զիտէի: Արդէն կարեւորութիւն չէին տար ինծի, իրրեւ անվնաս մէկը եւ իմ ներկայութեանս կը խօսէին զաղտնի տարուելիք պարանքներու մասին — աղամանդ, սսկեղէն եւայլ:

Կէս դիշերը հազիւ անց նաւը շարժեցաւ: Այլեւս Զորեքարթի կը համարուէր եւ «ուղուրսուզ» չէր: Առանց սուագաստները բանալու, նաւը դժուարութեամբ սկսաւ շարժիլ եւ հեռանալ ցամաքէն: Եօթը մարդ կար նաւուն մէջ. բոլորն ալ թուրք լազեր: Օրերէ ի վեր գիտէի այդ պարագան, բայց վերջին պահուն ներսս վախ մը մտաւ ու գրեթէ զղջացի: Այլեւս ուշ էր եւ զղջալը օգուտ մը չունէր. վարի խցիկը մինակ էի եւ կը տեսնէի անոնց դաժան ու կոպիտ

դէմքերը, աղօտ լամբի մը լոյսին տակ : Ինծի յատկացուած այդ խցիկին մէկ անկիւնը չուտով համակերպեցայ կացութեանս եւ հանգիստ մը քնացայ տրամարանելէ վերջ որ եթէ ուշեն ինծի շարիք մըն ալ հասցնել, առաջին զիշերը պիտի չպատահի ատիկա :

Առտուն կանուխ վեր կ'ելլեմ Արդին առաղաստները պարզուած են : Ասստիկ քամին ուռեցուցած է կտանե, բ եւ նաւը կր ճեղքէ հսկայ ալիքները : Սեւ ծոյր այդպէս է, ձմեռ ամառ չունի եւ փոթորիկները անպակաս են : Բոլորն ալ կը քնանան, բայց երիտասարդ նաւաստիկ մը, որ կր կենայ դեկին դլուխը ու թրքերէն երդ մը կ'երզէ Յամաքը տակաւին կը նշմարուի, բայց վտանգը անցած կր նկատուի Փոթորիկը երթալով սաստկացաւ Հովերը ահոելի թափով կր գարնուէին նաւուն, տաշեղի պէս շարժելով դայն : Նաւաստները կ'ամրացնէին կամ առաղաստներուն մէկ մասը կրկին կը կապէին : Այդ Եօթը հոդին հարիւր մարդու աղմուկն ու տակնութրայութիւնը կր ստեղծէր :

Սեւ ծովու վրայ մէր առաղաստանաւը լուցկիի տուփի մը պէս էր :

Հովիր մէկ ուղղութեամր չէր փշեր : Ետեւէն, առջեւէն, կողերէն : Յանկարծ կայմը կոտրեցաւ եւ առաղաստները թափեցան տախտակամածին վրայ, ահոելի խուճապ առաջ բերելով : Ճիշդ նոյն պահուն հեռաւոր ցամաքէն հասուն թրնդանօթի ձայներ : Հաւանօրէն նաւը հասած էր պոլչներիկեան դօտի մը . այս պարաղան աւելի սաստկացուց իրենց վախը : Մաքսանենուած ապրանքները տոպրակներով դուրս հանեցին, ամէն րոպէ զանոնք ծով թափելու համար : Նաւն ու նաւուն մէջ զտնուողները ազատում չունէին, եթէ յանցանքի վրայ բռնուէին :

Գիշեր մըն ալ այսպէս անցուցինք : Առտուն ծովիր դեռ չէր հանդարտած, այլ աւելի զէշ : Նաւուն մէկ կողմէն ծուրը կր խուժէր կր ծածկէր կամրջակը եւ միւս կողմէն կը թափէր : Պառկած տեղս ալ ջուրերու մէջ էր . բոլորը կ'աշխատէին եւ մէկ մասը ջրհանով մը ներքնայարկի ջուրերը կը պարպէր : Լրջօրէն մտահոգուեցայ, երբ, հակառակ այդ ծանր կացութեան, բոլորն ալ իրենց գործը լքեցին եւ սկը-

սան «նամազ»ի : Աղօթքի այս արարողութիւնները կը կըրկ-նըւէին եւ նաւը ատկէ կը տուժէր : Անկիւն մը կանգնած ա-զօթողները կը դիտէի : Անգամ մը նաւապետը նեղսրտած չեշտով մը ըսաւ ինծի .

— Սանըն Ալլահըն եօ՞ք մը պէ… սէն հիչ տուա էթ-մէ՞մըսըն…

Կը կարծէր որ Աստուած չունիմ , քանի որ չեմ աղօթեր : Ու ամէն անդամ որ նեղը մնար , այդ մոլեռանդ մարդը ինծի ակնարկելով կ'ըսէր .

— Իչերիմիզատէ , պիր ուղուրսուզ վար… «Մէջերնիս անբախտութիւն բերող մը կայ» :

Ես չէի պատասխաներ , բայց կը մտածէի նական ա-տրճանակիս , որ երկու քայլ անդին տեղ մըն էր : Անգամ մը նաւապետին ըսի .

— Ինչպէ՞ս թէ Աստուած չունիմ : Նաւ մտած վայրկեա-նէս ի վեր կ'աղօթեմ որ ողջ-առողջ Պաթում հասնինք…

— Աճայիպ , մրմռաց քթին տակէն զարմանք յայտնե-լով . բայց դէմքը խոժող էր :

Այդ դիշեր ատրճանակս հանեցի ծածուկ տեղէն եւ ծոցս առի : Ան էր միակ պաշտպանս այդ կիսավայրենի անասուն-ներուն մէջ :

Յաջորդ առաւօտ , փոթորիկը մեղմացած էր : Զորրորդ կամ հինգերորդ օրն էր . ստիպուած էինք թիավարելով յա-ռաջանալ , քանի որ առաջաստները չկային : Երկար ու տա-ժանելի ճամբորդութիւն մը , որ չեմ յիշեր քանի օր-տեւեց : Նկատելի դէպք մը այլեւս չպատահեցաւ . ընտելացած էի միջավայրին եւ կ'աշխատէի իրենց հետ կամ ձուկ կ'որսայի : Քանի ծովը կը հանդարտէր , այդ դաժան մարդիկն ալ կը մեղմանային : Մեծ վտանգէ մը ազատած էին եւ սկսան զուարթանալ՝ կատակել իրարու հետ եւ լաղերու ինքնայա-տուկ երգերը մրմռալ կամ բարձրածայն երգել : Հետո ալ անուշ կը վարուէին եւ ինծի ալ երգեր կը սորվեցնէին :

Իրենց ազգային երգերուն մէկ քանի պատառքները չեմ մոռցած .

«Արմուտ տալտա սալլանուր , սալլանուր …»

«Սալլանտուքնա պալլանուր , պալլանուր …»

Եւ կամ՝

«Խամսու գոյտում թափայա,
Պաշլատու օյնամայա...»

Երբ Պաթում հասանք, հոն եւս սպասեցինք զիշերուան
եւ կրցանք ցամաք ելլել աննկատելի կերպով։ Գացի շիտակ
Ասլանի պանդոկը, որուն հասցէն Պոլսէն ունէի։ Առաջին
հանդիպած անձերէս մէկը եղաւ Տիգրան Խոյեանը, որ Վա-
հան Զերազին եւ Օննիկին պէս Հայաստան կը մեկնէր, ըս-
կառատներու գործը կաղմակերպելու նպատակով։

Նաւապետս հետո եկաւ պանդոկ։ Կ'ուղէր ապահով դիտ-
նալ թէ ուր պիտի զիշերեմ։

— Առտուն կու գամ քեզ կը տանիմ մեծ հայրիկիդ մա-
զազան, ըսաւ հոգածու շեշտով մը, բայց իր միտքը անշուշտ
դրամին չուրջ կը դառնար։

— Վէտք չկայ վաղուան սպասելու, ըսի եւ ձեռքս նե-
տեցի գուլպայիս մէջ, հանեցի ամրողջ դրամս, 300 թղթա-
դրամ ոսկի, եւ յիսունը հանելով տուի իրեն։

Մարդուն աչքերը բաց մնացին. պաղած մնաց դիմացս,
առանց ձեռքը բարձրացնելու ներկայացուցած դրամիս։

— Նէ շաշըրտըն, եահու, ըսի իրեն, չհասկնալու զար-
նելով իր զարմանքին բուն պատճառը։

— Պիլմետում քի պու գատար փարա վար եանընտա —
չէի զիտեր թէ այսքան դրամ կայ քովդ — ըսաւ, անշուշտ
ափսոսալով իր փախցուցած առիթին վրայ։

— Աւելի լաւ քեզի համար որ չէիր զիտեր, թերեւ
փորձութեան մատնուէիր եւ զլխուդ ալ փորձանք մը բանա-
յիր, որովհետեւ դրամին քով աս ալ կար։ Եւ ցոյց տուի ա-
տրճանակս։

Տուի դրամը շնորհակալութիւն յայտնեցի ու ճամբու
գըի։

Բ. ՄԱՍ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ

ԴԵՊԻ ՊԱԳՈՒ ԽԱԼԻ, ԵՒ ԷՆՎԵՐ ՓԱՇԱՆԵՐԸ
ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ. — ԹԻՖԼԻՍԻ ՄԷՋ ԱՐԱՄ ԵՐԿԱՆԵԱՆԻՆ
ԵՒ ԻՄ ԶԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ. — ՄԵՏԵԽԻ ՄԷՋ
ԶԱՐՉԱՐԱՆՔ ԵՒ ՄԵՐ ՓԱԽՈՒՍՏԸ

1920 Յունիսի, Ամառունիքի յանձնարարագրով հասայ Հայաստան։ Մայրաքաղաք Երեւանը կերականգնումի տեխ-դոտ զործունէութեան մէջն էր։ Սովի եւ Հիւանդութեանց առաջքը առնուած էր. մասնաւորաբար կարճ ատենուայ մէջ կերպարանափոխուած էին երէկուան զունատ, նիշար եւ խեղմուկ որբերը, կը կաղմէին խանդոտ մարդիկներու բանակ մը, չնորհիւ թրքահայ սքանչելի մարզիկ-մարզիչներու, մասնաւորաբար Եղիշէ Քաջունիի, որուն միանալու կ'երթային պոլսահայ երեք մարդիկներ, Վահան Զերաղը, Տիգրան Խոյեանն ու Օննիկ Եազմաննեանը։ Պաթումէն միասին ճամբորդած էինք Երեւան. ճամբու ամբողջ տեւողութեան անսահման խանդափառութեամբ կը խօսէին իրենց ծրագիրներու մասին։ Վահանը մեծ համբաւ ունէր Պոլսոյ մէջ, իրեւ առաջնակարգ մարդիկ ու վարիչ, քաջ լողորդ եւ ասպետական հոգիով երիտասարդ մը, որ ամբողջական նուիրումով նետուած էր մեր մարդական շարժումին մէջ եւ անսովոր սէր ու համակրանք կը վայելէր բոլոր շրջանակներու մէջ։

Հակառակ Մայիսեան գսպուած ըմբոստութեան խուլ
արձագանդներուն, երկրին մէջ հանդարտութիւն կար: Ե-
րեւան հասնելուս պէս, ներկայացայ ընկեր Ռուբէն Տէր Մի-
նասեանին, որ այդ միջոցին Պատերազմական Նախարարի
պաշտօնը կը վարէր Դեռ կը յիշեմ այդ օրը: Երբ տիկին
Տէր Մինասեան դուռը բացաւ, կարծես մշուչ մը զարկաւ
դէմքիս: Սևնեակիր ծուխով լեցուած էի. զարմացած էի, երբ
գորգով ծածկուած բազմոցի մը վրայէն ձայն մը առի: Գը-
լուխս ծուցի եւ «ամս»ի տակէն դտայ ընկեր Ռուբէնը: Ա-
նընդհատ կր ծխէր, ինծի ալ սիկարէթ մը հրամցուց. առի
եւ ծխէցի: Յանձնարարադիրս յանձնեցի: Կարդաց, խնդաց,
ելաւ զիս համբուրեց, յետոյ ուզեց հասկնալ մտադրութիւն-
ներս:

— Լաւ կ'երեւաս, Արշաւիր:

— Այո, շատ լաւ եմ եւ Հայաստանն ալ շատ սիրեցի:
Եւրոպա երթալէս վերջ կը վերադառնամ եւ կը հաստատ-
ուիմ:

Հայաստան ղրկուած էի, առժամաբար զերծ մնալու հա-
մար թուրք ոստիկանական հետապնդումներէ եւ հաւանական
վտանդներէ Աստեն մը հոն մնալէ վերջ, պիտի անցնէի Եւ-
րոպա ուր ապաստանած էին Իրթիհատի վարիչ փաշաներն
ու պէյերը: Այնտեղ շատ կարեւոր «գործեր» կային. կը
սպասէինք Պոլսէն զալիք ստոյդ եւ որոշ հրահանգներու:

Ընկեր Ռուբէն զիս յանձնարեց ոստիկանապետ Լեւոն
Գալանթարեանին, որ ինծի պաշտօն տուաւ քաղաքային
Գաղտնի Ոստիկանութեան Բաժնին մէջ: Հազիւ քանի մը օր
մնացած էի, երբ քանի մը ընկերներով զիս ղրկեցին կարս,
ուր, ինչպէս ստուդուած էր, թուրք լրտեսներ հասած էին
արջառ գնելու պատրուակին տակ: Յաջողեցանք զիրենք դի-
մակազերծ ընել, դաղտնիքներն ալ կորգելով: Տեւական կեր-
պով շփման մէջ էինք Ռուբէնին հետ: Անոր հրամանով ան-
ցայ էջմիածին, ուր կարդ մը աշխատանքներ տարի: Մօտա-
ւորապէս 3-4 ամիս շրջեցայ Հայաստանի զանազան կողմերը
եւ օր մըն ալ Երեւան կանչուեցայ: Փութացի Նախարարա-
տուն: Ընկեր Ռուբէն զիս տուն հրաւիրեց, ուր գիշերը եր-
կարօրէն խօսեցանք:

— Արշաւիր, ըսաւ, քեզի կարեւոր գործ մը պիտի
յանձնեմ... Պաքու պիտի երթաս...

Իր բուն միտքը յայտնելէ առաջ, պարզեց երկրին կա-
ցութիւնը: Ներքին վտանգին առաջքը առնուած էր, բայց
արտաքին վտանգը միշտ կար: Իր քաղած տեղեկութիւննե-
րուն համաձայն, ազրպէյմանցիք, թուրք սպաներու ղեկա-
վարութեամբ, ստուարաթիւ բանակ մը կը համախմբէին մեր
ճակատին վրայ: Հաւանական յարձակումի մը վախը կար:
Իսկ այդ շարժումն ու համախմբումը կը ղեկավարէին Խալիլ
եւ էնվեր փաշաները:

Այդ վտանգաւոր շարժումին առաջքը պէտք է առնուէր,
ուղղակի հարուածելով ղեկավարութիւնը: Այսինքն «չեզո-
քացնելով» Խալիլ եւ էնվեր փաշաները: Այդ դժուարին «գոր-
ծացն էր որ կը յանձնուէր ինծի եւ ընկերոջ մը, որուն
ընտրութիւնը ինծի կը ձկուէր: Բնականաբար ընդունեցի եւ
իբրեւ գործակից ընկեր ուղեցի չենկիլերցի Արշաւիր Փա-
փաղեանը, Պոլսոյ հին ընկերս, որ, զանազան առիթներով եւ
զէնքի փոխադրութեանց ընթացքին, ապացոյցը տուած էր
քաջութեան, հաւատարմութեան եւ անձնուիրութեան: Ար-
շաւիր ինձմէ առաջ եկած էր Հայաստան եւ արդէն կը ծա-
ռայէր Զօր. Սեպուհի բանակի հետազօտիչ բաժնի մէջ:

Հեռագրով Արշաւիրը ուղեցին բանակին: Պատախան ե-
կաւ որ կտրիծ ընկերս հետախուզութեան մը ընթացքին,
դժբախտարար անհետացած է. սպաննուած էր: Հայ զինուու-
րի համազգեստին տակ կը մեռնէր Ազատ Հայաստանին հա-
մար, ինչ որ իր երազն էր եղած:

Ռուրէնին թելադրութեամբ ինծի պիտի ընկերանար Ա-
րամ Երկանեանը, որուն հետ ծանօթացայ Նախարարին տա-
նը մէջ, ուր երկար խորհրդակցութիւն մը ունեցանք, Թիֆ-
լիսի ճամբով Պաքու մեկնելէ մէկ երկու օր առաջ:

Հայաստանի վիճակը սկսած էր վատթարանալ: Սահ-
մանին վրայ ամէն օր դէպքեր կը պատահէին, վրդովելով
բնակչութեան կեանքը: Պէտք է աճապարէինք ժամ առաջ
մեկնիլ: Ընկեր Ռուրէնին տանը մէջ վերջին խորհրդակցու-
թիւն մը կը կատարենք եւ աչքէ կ'անցնենք զանազան ծրա-
գիրներ: Ի վերջոյ կ'որոշենք որ իբրեւ թուրք վաճառականի



ԱՐԱՄ ԵՐԿԱՆԵԱՆ

զաւակ՝ Պաքու մեկնիմ խաւեար զնելու , Արամին բնկերտեկ-
ցութեամբ : Տեղեակ էի Պաքոյ թրբերէնին , իսկ Արամին
թրբերէնը աւելի թաթարերէն էր Հետադային ամէն օր խօ-
սակցութեան փորձէր էրնէնինք իրար հասկնալու համար Եւ
որքա՞ն կը խնդայինք կոսպիտ սխալներու վրայ : Արամի պի-
տի ունենար անցագիր մը Ալի Շեքեթ անունով , իսկ Ես կը
կոչուէի Խսմայիլ էջրէֆ Պէյ : Պաքուի մէջ տեղաւորութիւր
ինքնին կարեւոր հարց էր : Առաջարկեցի որ Արամի հոն ա-
մուսնանայ թաթար կնոջ մը հետ , տուն-տեղ րլլայ , իսկ Ես
ալ իր փարձակալր : Կատկածներու տարիթ շտալու Եւ հետա-
պընդումներէ զերծ մնալու նախատակով ալ երբեմն տունէն
դուրս պիտի չելլէի , հրւանդ ձեւանալով Ամուսնութեան ա-
ռաջարկս որքան պիտի յաջողէր , չէի զիտեր : Արամի նախ
վրդովուեցաւ ապա խնդայինք . ի վերջոյ համակերպեցաւ
քանի որ ուրիշ աւելիի լու միջոց մը կամ ճար մը չկար : Ծի-
տակր բանուի , կը փափաքէի այդ զերբ տոնել , սակայն հա-
կառակ 20-21 տարեկան րլլալուս , հազիւ 16 կը ցուցնէի : Այդ
զերբ ինծի չէր յարմարեր : Խսկ Արամի խոշորակազմ էր , 25
տարեկան կար եւ իր քիչ մը ծայրերէն քաշուած աչքերով
ու ցցուած այտոսկրներով աւելիի արեւելիան թիվ էր Խրն-
դիրը փակուեցաւ Պաքուի մէջ տուն մը կ'ունենայինք . ուր
կրնայի ապաստանի հետապնդումներէ վերծ Գործը յա-
ջողցնելէ վերջ , ի՞նչպէս փախուստ պիտի տայինք . ատիկա
ձգուած էր մեր ճարպիկութեան Եւ հնարամտութեան : Թէև
Պաքուի մէջ քանի մը հասցէներ ունէինք , բայց բոլորովին
ապահով չէին նկատուեր :

Ատրճանակներու պէտք ունէինք . սակայն անկարելի էր
Եւ մանաւանդ փտանգաւոր զինեալ մանել Ազրպէյճան : Հա-
պա Եթէ ձերբակալուէինք : Բնաւ մեր մտքէն չէր կրնար
անցնիլ , որ Պաքուի համար մեր զդացած վախն ու մտահո-
գութիւնը պիտի իրականանար Վըրաստանի մայրաքաղաք
Թիֆլիսի մէջ : Ամէն բան կարելի է նախատեսել : Որոշեցինք
տեղոյն վրայ ճարել զէնքերը : Պիտի փորձէինք զրամով
զնել , հակառակ պարագային , գտանդաւոր միջոցներ չէին
պակսեր : Օրինակ , զիշերանց , տեղ մը , յարձակիլ սստիկա-
նի մը վրայ ու զէնքը խլել : Մէկ հատր ճարելէ վերջ միւսը

զիւրին էր : Այս հարցն ալ կարգադրուած նկատեցինք :

Պատրաստութիւնները աւարտած էին . Հայաստանէն պիտի մեկնէինք դիւանադիտական անցաղրով Արամը, Գրիգոր Մուրատեան անունով, ես, Ահարոն Աւետիսեան : Ան, կարնեցի, ևս, պոլսեցի : Այս անցաղիրները Թիֆլիսի մէջ պիտի ձգէինք եւ միւսները, տաճէկի անուններովը, հոն պիտի ստանայինք մեր ընկերներէն : Դասերնիս լաւ սերտած էինք . անուն, մականուն, հայր, մայր, քոյր, եղբայր, թաղ, փողոց : Յաձախ իրար կր հարցնէինք եւ սխալները կ'ուղղէինք : Որքան կր ինդայինք . չէն ու գոււարթ անընդհատ կը կատակէինք ու չէինք կրնար գուշակել թէ մեր ուրախութիւնը մեր քթէն-բերնէն պիտի զար : Կը յիշեմ . անդամ մը Արամ դարձեալ մտահոգուած ըսաւ . «Արշաւիր, այս ամէնը լաւ.սահմանէն անցանք ու Պաքու մտանք . բայց սա ամուսնութեան ինդիրը ի՞նչ պիտի ըլլայ . . . : Ի վերջոյ պիտի հասկրնան որ թուրք չեմ . . . » եւ սուր նայուածքովը աչքերուայուեցաւ :

— Աս ալ հոն կր մտածենք Արամ, կը նայիս մարդ չունեցող աղջիկ մը կը գտնենք :

Ես ալ րսածիս չէի հաւատար . ան ալ համոզուածի երեւյթ չունէր, բայց լոեց :

Թուրքէնը մեզի յանձնեց 400.000 րուպլիկ հայկական չէք մը, պիտի գանձէինք Թիֆլիս մեր կուսակցութեան գանձէն, 400.000 ազրպէյճաննեան պօնտ առնելով : Այդ գումարը համարժէք էր 400 թրքական հնչուն ոսկիի, դոր պիտի գործածէինք Պաքուի գործը յաջողցնելու համար : Ամէն զգուշութիւն ձեռք առնելէ վերջ, հրաժեշտ առինք ընկեր Թուրքնէն որ ինծի յանձնեց նաեւ տեսքով խեղճուկրակ ծխափող մը, որուն ներսը զետեղուած էին երեք կտոր աղամանդ, ամենանեղ պարագային դրամի վերածելու համար : Որեւէ կասկած չարթնցնելու նպատակով, ընկեր-բարեկամներու ալ յայտնեցի թէ պաշտօնով Պոլիս կ'երթայինք :

1920 Նոյեմբեր 17ին հասանք Թիֆլիս : Հայաստան պատերազմի մէջ էր եւ կարսի անկման շրջանին էր երբ ներկայացանք կեղր . Կոմիտէի անդամներէն Տիգրան Աւետիսեանի եւ Կորիւնի : Յանձն առին շուտով պատրաստել ան-



ՎԱՀԱՆ ԶԵՐԱԶ

հրածեշտ պաշտօնական թուղթերը եւ փոխել դրամը։ Կը փափաքէի պտոյտ մը ընել համբաւաւոր Թիֆլիսի մէջ։ մեզի յանձնարարեցին շատ չերեւալ փողոցները, խոստանալով մէկ երկու օրէն ամէն ինչ կարգադրել։

Կը բնակէինք Արամին ծանօթ մէկ փանսիոնը։ Արամին հետ անվերջ թրքերէնի մարզանք կ'ընէինք։ բաւական լաւ սերտած էինք եւ այլեւս չինք անճրկեր։ Յետոյ ուրիշ սորվելիք բաներ ունէինք։ Աստենէ մը իվեր կապը խղուած էր Պաքուի հետ։ Թէեւ հոն կարգ մը հասցէներ ունէինք, բայց ինչպէս ըսի, շատ զգոյշ ըլլալու էինք եւ բնաւ մեր ծրագիրներէն լուր պէտք չէ ունենային։ Միայն ընկեր Ռուբէնը վստահէլի օրիորդի մը հասցէն տուած էր ինծի, անոր հետ պիտի խորհրդակցէինք ատրճանակ ճարելու մասին։ Պարտաւոր էինք այնտեղի ըոլոր հասցէներն ու փողոցները գոց սորվելու։ կատարեալ քարտէզ մը չունէինք, սակայն մեր երթալիք վայրերուն քարտէզին նման բան մը յարմարցուցած էինք։ Ինծի այնպէս կու դար որ կայարանէն ելլելուս պէս ուզած վայրերս դիւրաւ պիտի դտնէի։ Երկու օր վերջ ոսկիները տեղաւորեցինք մեր մոյկերու կրունկներուն մէջ եւ տասնական հատ ալ կոճակի ձեւով կարած էինք մեր հագուստներուն վրայ։ Այլեւս ապահով կը զգայինք ինքզինքնիս եւ մեկնումի յարմար առիթին կը սպասէինք։

Բայց անսպասելին պատահեցաւ։ Օր մը, սենեակիս մէջ զբաղած էի թուղթերս եւ պայուսակս կարգի դնելով։ Արամըն ալ մէկ անկիւնը նարտը կը պատրաստէր «փարթի» մը խաղալու համար ինծի հետ, երբ դուռը զարնուեցաւ։ Որքան ալ զզուշաւոր ըլլաս, խոհեմ ու կասկածամիտ, չնախատեսնուած դէպքեր քեզ յանկարծակիի կրնան բերել։ Այդպէս էր պարագան։ Միամիտ միամիտ դուռը բացի։

Ներս խուժեցին քաղաքային հագուստով տասնեակ մը վրացի ոստիկան։ Անոնցմէ արագ ներս վազեցի եւ հրահանգեցի Արամին թուղթերը ոչընչացնել։ Կենսական էր եւ յաջողեցայ։ Ոստիկանները եկան եւ «ձեռքերը վեր» գոչեցին։ Թեթեւ հարցուփորձ մը վերջ, մեզ տարին քաղաքային ոստիկանութեան կեղրոնր — Ասոպիաթթատ։ Յետոյ առանց հաղցաքնութեան մեղ նետեցին բանտ, քաղաքական յանցա-

ւորներու բաժինը։ Աշխարհին կտրուած էրեք օր հոն մնացինք։ Չորրորդ օրը մեզ վեր կանչեցին ու երկար բարակ հարցաքննեցին։ Զարմացած հարցուցինք մեղ ձերբակալելու պատճառը։ Դիւանաղիտական անցադիր ունէինք եւ կըրնային տեղեկութիւն քաղել Հայկական Դեսպանատունէն։ Ո՞վ մտիկ կ'ընէր։ Հայաստան պահարուած էր թրքական բանակին կողմէ, Հայկական կառավարութիւնը անզօր եւ վրացիք, այդ շրջանին, անբարեացակամ էին մեղի հանդէպ եւ խուլ թշնամի։ Գտած էին մեր թրքական անցադիրները եւ ամէն միջոցի կը դիմէին հասկնալու համար մեր ծրագիրըն ու նպատակը։ Պաքուի Հայերը չփանգելու մտահոգութեամբ, բռնած էինք ուրացումի ճամբան։

Եօթ օր մեղ հոն պահեցին եւ դրեթէ ամէն օր հարցաքննութեան կը տանէին, առանց յաջողելու մեր բերնէն հակասական բառ մը անդամ կորդել։ Նեղացուցիչ եւ յոգնեցուցիչ հարցաքննութիւնը օրօրի պէս պիտի դար, եթէ անխոստափելին շրնկերանար անոր։ Իրաւ ալ ամէն օր անխնայ ծեծեցին մեղ, խոշանագելով ու չարչարելով։ Երկուքս ալ անձանաչելի դարձած էինք։ Արամը կը կաղար, դէմքը սեւցած, աչքերը ուռած էին եւ կիսախուփ նայուածքն անզօր զաղանի կատաղութիւնը կը յսրդէր։ Արամ եթէ ազատ ըլլար, թող տասնով ելլէին դիմացը։ Իմ ալ կղակս սաստիկ կը ցաւէր։ շրթունքներս ձեղքուած էին եւ անընդհատ կ'արիւնէին։ Այդ վիճակի մէջ էինք երբ մեզ փոխադրեցին Մետեխի հռչակաւոր բանտը։

Սուինաւոր ոստիկաններ կ'ընկերանային մեզի։ Արամը կը կաղար։ անցորդներ պահ մը կանգ կ'առնէին, կը նայէին մեզի և անփոյթ կ'անցնէին։ Յանկարծ բազմութեան մէջ նըշմարեցինք Վահրամ Բրուտեանը, որ տրտում տիսուր կը նայէր եւ կարծես կը դողար։ Արամին Հայրենակիցն էր ու մըտերիմը։ Բռնուելէ առաջ ես ալ զինքը ճանչցած էի եւ մէկ երկու անդամ իր տունը հիւրասիրուած էինք Հայկական «չանախ»ով։ Աչքը մեզմէ չէր հեռացներ։ յայտնի էր որ կ'ուզէր բաներ մը ըսել։ բայց մենք անտարբեր կը մնայինք եւ զգոյշ, զինքն ալ չփանգելու համար։

Մտանք այդ մոայլ ու ահարկու բանտ-բերդը։ Արձանա-

գրեցին մեղ ու նետեցին թիւ 11 խցիկը, որ խճողուած էր արդէն ոճրագործներով, գողերով ու քաղաքական յանցաւորներով։ Անկողինները պատրաստ էին. ստեւէ չինուած եւ ոջիլներով վիստացող։ Այստեղ մնացինք 15 օր, ծանօթանալով բանտակիցներուն եւ անոնց այլաղան պատմութիւններուն։ Արամ սակաւախոս էր եւ հանդարտած մի քիչ. երբեմըն այտոսկրները աւելի կը ցցուէին. յայտնի էր որ ներսանց ակռայ կը կճրտեցնէր։ Բնութեամբ ամէն միջավայրի յարմարուելուս չնորհիւ, ժամանակս կ'անցնէի ասոր անոր պատմութիւնը մտիկ ընելով եւ յաճախ մասնակցելով բանտակիցներուս խաղերուն։

Բանտակիցներէս երկուքը հայ էին. մէկը Ասլան կը կոչուէր. ամբաստանուած էր թէ զինեալ յարձակում մը ըրած է պանքայի մը վրայ։ Միւսը Յարութիւն, հոչակ ունէր իրրեւ աւաղակապետ։ Բարձրահասակ, թիկնեղ, սեւ պեխերը ուղորած ահարկու հսկայ մըն էր։ Անթիւ շահատակութիւնները կը յիշեցնէին Քառասուն Գողերու հէքեաթը։ Սակաւախոս էր առհասարակ, բայց երր բարեկամացաւ ինծի, հաճոյքով կը պատմէր իր արկածները եւ պէտք է ըսել, ես ալ հաճոյքով մտիկ կ'ընէի, մանաւանդ որ ուրիշ ընելիք ալ չունէի։ Անգամ մը լեռնային շրջանի մը մէջ կարաւան մը կտրած եւ ութը թուրքերը զինաթափ ընելով եօթը սպաննած էր. — երբ կարգը ութերորդին եկաւ, ըսաւ Աւազակապետը, դաշոյնս ժայռի մը զարնուելով ծուեցաւ։ Քարի կտորով մը շակեցի դաշոյնս եւ անոր ալ հաշիւը մաքրեցի։

Իր անցեալին, համբաւին, ահարկու կազմին եւ վարժուածքին շնորհիւ, Յարութիւն երկիւղ եւ պատկառանք ներշնչած էր բոլոր բանտարկեալներուն, հակառակ անոր որ անուանի ոճրագործներ կային անոնց մէջ։ Բոլորն ալ ծառայի նման կը հնազանդէին իրեն. անհնազանդները կը պատժէր ծեծով եւ ծանրագոյն պարագաներուն, մահով։ Մեզի հանդէպ մասնաւոր հոգածութիւն ունէր։

Օր մը զիս կանչեց ու պատուիրեց որ զբօսանքի ատեն սենեակէն դուրս չելլենք։

— Կը տեսնե՞ս սա հսկայ վրացին, ըսաւ, ատենօք ոստիկան էր եւ մերինները շատ բան քաշած են ձեռքէն. Հի-

մա ան ալ մեզի պէս հոս ինկած է՝ բազմաթիւ կաշառակերութեանց, զեղծումներու եւ կողոպուտի դէպքերու պատճառով։ Մահավճիռը տուած ենք եւ կէսօրին պիտի գործադրուի։

Իրաւ ալ, նոյն կէսօրին մահավճիռը անխափան դործադրուցաւ։ Աւաղակապետը իր համախոհներով պաշարեց վրացին եւ տեղու ու տեղօք դաշունահարեցին զայն, առանց ականջ տալու անոր աղաչանքներուն, ողբուկոծներուն եւ վայնասուններուն։

Դոյրդալից հարցաքննութիւն մը կատարուեցաւ, բայց անկարելի եղաւ հարուածողը գտնել։ Ականատեսները բան մը չէին տեսած։ իսկ տեսնողներն ալ բերաննին փակ պահեցին, վրացիին բախտին չարժանանալու երկիւղէն։ Միայն մէկ քանին աքսորեցին, իսկ Յարութիւնը մնաց իր «գահ»ին վրայ։ Մանաւանդ որ բանտին խոհարարապետն էր եւ իր հոգածութեան շնորհիւ ամէնուն համակրանքը շահած էր։

Իրաւ ալ տրուած սնունդէն շատ գոհ էինք։ Աւաղակապետ Յարութիւնը առատ եւ համեղ կերակուրներ կը հրամցընէր մեզի։ բոլորս իր հիւրը կը նկատուէինք եւ հիւրամեծարը բնաւ չթերացաւ իր պարտականութեան մէջ։ Մեղք որ կարճ տեւեց։

Իրիկում մը պահակները եկան եւ Արամն ու զիս առին տարին եւ նետեցին զնտան՝ ուր տաս օրի չափ մնացինք։ Ի՞նչ տանջալից ու չարչարալից օրեր։ Ստորերկրեայ խոնաւ վայր մըն էր, ամէն կարգի աղտեղութիւններով լեցուն եւ ուր լոյսի բիծ մը անգամ չէր գար։ Ինչո՞ւ հոն նետեցին մեզ. չէինք գիտեր. ոտքերնուս շղթայ ալ անցուցած էին եւ շարժելու հնարաւորութիւն չունէինք։ Մեզ իրարմէ ալ բաժնած էին եւ ամէն գիշեր պահակներ կու գային մեր ներկայութիւնը ստուգելու եւ սարսափ տալու համար։ Խոշոր մուկեր անընդհատ կը դառնային, այնքան խոշոր որ առաջին վայրկեաններուն, կատու կարծած էի։ Երբեմն ոտքով նշանացի կը զարնէի գետնին, քովի խցիկէն Արամէն լուր մը առնելու նպատակով։ Երբեմն կը պահասխանէր, երբեմն ալ ձայն չէր հաներ։ Անգամ մը, սաստիկ ընկճուած, քնացեր էի, երբ դէմքիս վրայ կակուղ բանի մը խլրտումը զգացի։

Բնագգարար ուժով մը սեղմեցի այդ բանը . զարշելի ճիշ մը . շտկուեցայ : Ամէն վայրկեան չուրջս սլքտացող կամ երկնցած ատեններս , վրաս պար զարձող մուկերէն մէկն էր : Վրէժս լուծած էի . բայց երր ձեռքս զէմքիս տարի , զդացի որ չըրթունքս ուռած է Անկէ վերջ զրեթէ չէի քնանար և մրափելով կամ չատ անդամ ընդուսա արթննալով կ'անցնէի ժամերս , օրի անդամ մը միայն մարդկային արարածի մը ներկայութեան անդրադտոնալով :

Զնտանր զերեղմանի նախադուռն էր և մէկ օրէն միւսը կրնար դառնալ նաեւ զերեղման Ոչ Աստուծոյ լոյսր կը հասնէր մեղի , ոչ ալ յոյս մը կու զար մեր հոգիները լուսաւորել : Տկարացած էի մարմնով և մահուան ուրուականը երբեմն կը ցցուէր երեւակայութեանս առջև բայց զեռ չէի ընկճուած և կը մտածէի մեր զործերու մասին : Պէտք է հիմա Պաքու ըլլայինք և ահա թէ ուր ենք : Ճամբայ ելած էինք և մնացեր էինք կէս ճամբան : Երբեմն այնպիսի կատաղութեամբ կը լեցուէի , որ քաշկոտուելով , քաշկոտուելով զրան կը հասնէի ու սարսափելի հայնոյանքներ կ'արձակէի . ևթէ այդ պահուն պահապան մը ներս մտնէր , պիտի փաթթուէի իրեն ու րզկտէի զայն : Անդին , ինչպէս լուրերը հասած էին , հայրենիքի կացութիւնն ալ ահաւոր էր . աղէտ աղէտի վրայ . ասդին , մեր ընկերներն ալ լաւ վիճակ չունէին : Ի՞նչ կ'ընէին կեղը . Կոմիտէի մեր տղաքը . անոնք էին մեր միակ յոյսն ու ապաւէնը . իսկ զնտանի դուռը աշխարհը փակած է մեր առջեւ : Պէտք էր ձեւով մը լուր մը դրկել . թերեւ բան մը կարենային ընել . բայց ճար չկար :

Նման պարագաներու տակ , որքան ալ ծայրայեղ կերպով համբերատար ըլլաս ու պաղարինդ չկորսնցնես , կը զգաս որ ամէն բան չափ մը ունի : Պահապաններն ալ խուլ ու մունջ կու գային կ'երթային , աչք մը կը նետէին մեր վըրայ ու կ'անհետանային . մեր հարցումներուն ոչ մէկ պատախան : Եթէ մեր ընկերները զիտնային , դիւրին պիտի ըլլար դոնէ կաշառքով , մեզ մեր նախկին սենեակը փոխադրել : Վրացիք անկուշտ կաշառակերներ էին . պէտք էր պահապաններու միջոցաւ դուրսի աշխարհին հետ հաղորդակցութեան մտնել , բայց անհնար էր : Յետոյ չէինք հասկնար

թէ ինչո՞ւ այդքան անողոք են մեզի հանդէպ. վրէժիննդրական ի՞նչ զգացումներէ դրդուած էին:

Վրացի ոստիկանութեան ամբողջ կատաղութիւնը երեւան եկաւ մեր մէկ հարցաքննութեան ընթացքին: Նախ Արամը ծեծեցին այնպիսի վայրագութեամբ, որ կեցած տեղս անզօրութենէս ինքինքս կ'ուտէի եւ ամբողջ մարմնովս կը դողայի: Երբ կարգը ինծի եկաւ, չեմ գիտեր ինչպէս, փաթթուեցայ ոստիկանի մը եւ դազանի պէս վիզը խածի, բզբկտելու աստիճան: Զիս ալ արիւնլուայ դիակի պէս գետին նետեցին:

Գիշեր մը, վերջին գիշերը, պահապանները յանկարծ լապտերներով եկան ու հրամայեցին իրենց հետեւիլ: Արամն ու ես, չարչարալից երկար օրերէ ի վեր՝ զիրար կը գտնէինք. քով քովի կը յառաջանայինք կողմնակի իրար նայելով եւ իրար հասկնալով: Այլեւս ամէն յոյս կորսնցուցած էինք. տեղեակ էինք այդ ահարկու բանտին դաժան ու անմարդկային սովորութեան: Ամէն գիշեր, այսպէս, գաղտնօրէն, ըսպաննելու կը տանէին կասկածելի բանտարկեալներ. որեւէ պատասխանատուութեան չէին ենթարկուեր դահիճները եւ այդ մեթոտը կը կոչուէր ՍԱՀՄԱՍՈՒՏ: Բացորոշ էր այլեւ. պահապաններուն հրամանին մէջէն մէր մահուան դոյժը լըսեցինք:

Ինչ կրնայինք ընել: Արամ անսահման տիրութեամբ ինծի կը նայէր ու կարծես բան մը, ճար մը կը սպասէր ինձմէ: Զդիմացաւ, ու մըմնջելով ըստաւ.

— Մեզ սպաննելու կը տանին Եւ աչքը աչքէս չէր հեռացնէր. այո, բան մը, հնարք մը կը սպասէր բայց ինչ կրնայի ընել...

Այդ միջոցին հասած էինք բանտի բակին մէջտեղուանքը խոշոր պարտէղի պէս բան մը, ուր աւազան մը կար, որուն վրայ, կը նայէին բանտարկեալներուն պատուհանները: Աւաղանին մօտ ամրացուած հաստ խողովակ մը կար, ուրկէ ջուրը կը հոսէր աւազանին մէջ: Այդ միջոցին ջուրը գոցած էին: Վեր նայեցայ. պատուհաններէն ոչ մէկ լոյս. ժամը քանի՞ն էր. չէինք գիտեր: Բանտարկեալները հանգիստ կը քնանային, — երանի՛ անոնց, ըսի մտովի:

Աւազանին մօտեցած ատենս, փայլակի արագութեամբ գաղափար մը լուսաւորեց միտքս : Անմիջապէս փաթթուեցայ խողովակին ու խելազարի նման սկսայ պոռչտալ, ճշալ, ամբողջ ուժովս աղաղակել, միաժամանակ դիմանալով պահակներու հարուածներուն, որոնք կը տեղային դլխուս, քթիս, բերնիս եւ կռնակիս վրայ : Քանի կը հարուածէին, այնքան ուժով կը պոռայի, հաւանաբար նաեւ սաստիկ ցաւերէն : Բանտարկեալները արթնցած էին եւ պատուհաններէն մոայլ շուշեր երեւան կուզային : Հնարքս յաջողած էր շատ չանցած բանտէն ներս ահագին փոթորիկ մը փրթաւ . բանտարկեալները ի պաշտպանութիւն մեղի, ոտքի ելած էին, անընդհատ կը պոռային ու զոռում դոչում փրցուցած կը սպառնային դուռները կոտրել, եթէ մեզ թող շտային : Աման ու պնակներն ալ ծնծղաներու պէս իրար կը դարնէին :

Աւազակապետ Յարութիւնին ահեղ ձայնը բոլորին կը տիրապետէր . ուլսերէն, վրացերէն եւ թրքերէն հայհոյանքներ կ'արձակէր ոստիկանութեան, կառավարութեան եւ նոյն իսկ վրացի աղպին հասցէին ու կը սպառնար ջարդել փշրել ամէն բան : Աւելի ուժ առած, զամուած մնացած էի խողովակին . բանտարկեալները կ'աղմէկէին տակալին, երբ անդիէն մարդ մը հասաւ : Բանտապետն էր . ծեծն ու աղմուկը դաշրեցան եւ բանտապետը իրբեւ թէ ուզեց եղելութեան տեղեկանալ : Պահապանները ըսին թէ մեզ դատարան կ'ուզեն տանիլ : Յարութիւնը վերէն միջամտեց ու պահանջեց առաւտուն մեզ տանիլ : Բանակցութիւնները կարծ տեսցին, բանտապետը իրաւունք տուաւ մեր պաշտպաններուն եւ պահապանները ակամայ մեզ ետ տարին զնտպնը :

Մինչեւ այդ օրը, Յարութիւն չէր գիտցած որ մեզ զնտան նետած են : Ի պատասխան իր բոլոր հարցումներուն, յայտնած էին թէ մեզ փոխադրած են Գութայիս եւ ինք ալ հաւատացած էր : Յարութիւնը, որ արդէն մեղ իսկական անոնք մականունով ճանչցած էր, յաջորդ օրն իսկ, մէկ երկու այցելուներու միջոցաւ, յաջողած էր լուրը հասցնել մեր ընկերներուն, որոնց հետ կապը իղուած էր օրերէ ի վեր :

Տիգրան Աւետիսեանի ջանքերով, երեք օր ետք, մեզ

փոխադրեցին վեր, մեր նախկին սենեակը: Բայց անկէ առաջ արարողութիւն մը կար: Մեզ տարին Կանտալներու սենեակը: ինչպէս ըսած էի մեր ոտքերուն շղթայ անցուցած էին: պէտք էր քակել զանոնք: Մտանք այն նոյն սենեակը, ուր զնտան նետելէ առաջ մեր ոտքերուն շղթաներ զարկած էին: Նոյն մարդն էր, բարձրահասակ ոռւս մը, գեղին մօռուքով մը, որ աղտոտած էր սիկարէթի ծուխերէն, ոտքերուն խոչոր մոյկեր եւ մինչեւ վար իշնող կաշիէ զոգնոց մը: բանտին դարբինն էր, եւ Միջնադարեան հաւատաքննական Ատեանի դահիճներուն կը նմանէր: Հրամայեց որ ոտքս ղընեմ սալի նմանող երկաթի մը վրայ, որպէսզի իր գործը դիւրանայ. չհասկցայ. հսկայի ոտքովը իմ ոտքս վերցուց ու զետեղեց. յետոյ ըլուկը դրաւ շղթային վրայ ու սկսաւ անխնայ հարուածել մուրճով: Շղթան քանդեց, բայց հոգիս ալ հանեց: Հակառակ ցաւիս լայն չունչ առի ու թեթեւութիւն մը զգացի: Բնականարար Արամն ալ նոյն գործողութեան ենթարկուեցաւ: Երբ վեր ելանք՝ կարծես պալատ մը փոխադրուած էինք: Ինկեր քնացեր եմ ամբողջ 24 ժամ: Յարութիւնը եղրայրական զուրլուրանքով եւ հոգածութեամբ մեղ կը ինամէր: Թունաւորուած շրթունքս պատուցինք, աղտոտ արիւնը դուրս տուինք, վրան մգլոտած հաց դրինք եւ քանի մը օրէն բոլորովին լաւացայ:

Քանի մը օր վերջ, դուրսի աշխարհի հետ ուղղակի կապ հաստատեցինք չնորհիւ Վահրամ Բրուտեանի, որ այդ շրջանին փուապանութեամբ կը զբաղէր եւ յաճախ մեզի խորովածներ հրամցուցած էր: Վերագտած էինք մեր բնականոն հոգեվիճակը եւ լայն չունչ կ'առնէինք յաջորդաբար հասնող յուսադրիչ լուրերու չնորհիւ: Այդ բանտախուցին մէջ թեւեր առած էինք, երբ լուր եկաւ որ մեր ընկերներէն Սենեկի եւ Ասլանի կարգադրութեամբ, մեղ պիտի փախցընէին փոխադրութեան ընթացքին: Մինչ այդ, Յարութիւնը առատ եւ համեղ կերակուրներ կուտար մեզի: Արամը նիհարցած էր, բայց հետզհետէ ինքզինքը կը գտնէր: Ախորժակս ալ բացուած էր, լաւ կը քնանայի եւ երբեմն մարզանք կ'ընէի, ուժերս վերագտնելու համար: Գործի ծրագիրներ նորէն յարութիւն կ'առնէին:

Չեմ յիշեր տակաւին քանի օր հոն մնացինք : Իրիկուան մը դէմ պաշտօնեայ մը եկաւ ու մեզի հաղորդեց , որ յաջորդ օրը կէսօրուայ մօտ պատրաստ ըլլանք , Գութայիս երթալու : Արամին հետ ակնարկ մը փոխանակեցինք : Պաշտօնեային հեռանալին վերջ , սանկ երկնցանք ու ճաշէ վերջ հանգիստ մը քնացանք : Մտահոգիչ մէկ պարագայ կար : Շղթայակա՞պ պիտի փոխադրէին մեզ , թէ առանց շղթայի : Յաջորդ առաւօտ պաշտօնեան կրկին եկաւ , մեր գոյքերուն մէկ մասը յանձնեց ու մեղմ , զրեթէ անուշ ձայնով մը խօսեցաւ , այնքան անուշ , որ Արամը պահ մը թուլցաւ եւ ջանաց զիս համողել փախուստի մտադրութենէն հրաժարելու : Որոշումն տուած էի սակայն : Եթէ շղթայակապ չտանէին , պիտի փախչէի , եթէ ընկերներն ալ չդային : Այդ որոշումիս Արամն ալ հաւանած էր , բայց հիմա կը տկարանար :

— Արամ , ըսի , զաս-չզաս , պիտի փախչիմ այս առիթը չեմ ուզեր կորսնցնել...

— Ոչ , ես քեզ առանձին չեմ ձգեր վաղը ամէն գնով պէտք է ազատինք :

Առտուան ժամը տասը անցած էր , երբ մեկնումի հրամանը եկաւ : Ածիլուած ու մաքրուած էինք . ըստ սովորութեանս , տարատս մինչեւ առտու անկողնիս տակ պահած էի , որպէսզի արդուկուի : Կոկիկ եւ չնորհքով մարդոց տպաւորութիւնը կուտայինք : Մէյ մէկ սիկարէթ վառեցինք . յետոյ մեր հիւրընկալին , աւազակապետին հետ համբուրուեցանք : Այդ ահարկու տղամարդը երախայի պէս յուզուած էր . հազար յաջողութիւններ մաղթեց մեզի : Արտակարգ տպաւորութիւն ըրած էր վրաս : Լաւագոյն պայմաններու տակ կրնար յեղափոխական աննման գործիչ մը դառնալ : Մեղք որ իր անզսպելի խառնուածքին բերումով , հասարակ ոճիրներ եւս գործած ու խաթարած էր իր կեանքը :

Մետեխի բանտին հսկայ դրան քուլի փոքր դուռը բացուեցաւ մեր առջեւ : Զորս հրացանակիր զինուոր , երկուքը առջեւէն , երկուքն ալ ետեւէն սկսանք յառաջանալ . բարերախտաբար շղթայի չէին զարկած մեզ : Հասանք թեթեւ

զառիվիեր մը, Երբ նշմարեցինք վրան-դլուխը թափթփած մարդ մը, որ պտուղ կը ծախէր, կամաց կամաց մեղի մօտենալով Արամին նայեցայ. աչքերը ուրախութեամբ լեցուած էին: Արամը անմիջապէս ճանչցած էր. ընկերներէն մէին էր, Ասլանը: Բանոէն բաւական հեռացած էինք ու ծանր ծանր կը յառաջանացինք պտղավաճառը աւելի մօտեցաւ մեղի և սկսաւ պտուղներան դովքը հիւսել, առանց աչքը մեղմէ հեռացնելու: Որպէս աղահովութեան միակ միջոց փախուստի մը դէմ, մէյ մէկ կաշիէ ձեռնակապ անցուցած էին մեր գաստակներուն և ծայրերն ալ բռնած էին մէյ մէկ ոստիկան: Մենք ամենայն անտարբերութեամբ կը քալէինք:

Յանկարծ պտղավաճառը մեր քով ևկաւ ու պնդեց որ պտուղ զնենք. հասկցանք որ յարմարադոյն վայրը հասած էնք. պատրաստ էինք: Այդ վայրկեանին երեք հողի եւս մէջաեզ երան. Արամին րնկերներն էին. Ասլանը ևս ուրիշ երկու րնկերը: Պաշարեցին մեզ անանալու ատեն չկար. ոստիկանները դեռ չանգրապարձած, գաստակս ուժով մը քաշեցի իմ վրայ հսկող ոստիկանին ձեռքէն ևս գեռ աչք չբացած, խլեցի անոր հրացանը ևս Արամին ոստիկանին զարկի հրեւով զայն Մեր րնկերները մէկ վայրկեանի մէջ զինաթափ րրին դանոնք և քչեցին քոմնտի փողոցը. Հրացանները տան մը բակը նետեցին ևս ոստիկաններն ալ երեսի վրայ պառկեցուցին: Մինչ Արամն ու Ես ևս երկու րնկեր վարի անկիւնը սպասող կառքը նետուեցանք ու անհետացանք: Ասլանն Սենեկը քիչ մը ևս սպասեր ևն ոստիկաններուն քով, մինչեւ որ ասպահովուած ևն թէ մենք բոլորովին հեռացած ենք ու իրենք ալ կծիկը զրեր Են:

Իջանք Արամի բարեկամներէն Սերեօժայի տունը: Միւսներն ալ հասան. անսահման էր մեր ուրախութիւնը: Գուրզուրանքով մեզ չըջապատեցին ևս հազար հարցումներ ըրին: Ուտելիք խմելիքը առատ էր ու համեղ: Քիչ մը կերպյ, մէկ երկու բաժակ օդի պարպեցի ևս հոն, բաղմոցին մէկ անկիւնը կծկուելով հանդստարար քուն մը քաշեցի. Երբ աչքերս բացի, ժամը չորսն էր: Դեռ կուտէին կը խմէին խնդալով, ծիծաղելով ու երգելով. իսկ Արամը կը պատմէր:

Եօթը օր մնացինք Թիֆլիս, մինչեւ որ Պոլսոյ Կեղը կոմիտէն դրամ ու հրահանգ եկաւ ինծի Պոլիս վերադառնալ: Արամը շատ տիրեցաւ, կարծելով որ մինակս պիտի դառնամ: Այդ քանի մը ամիսներու ընթացքին շատ կապուած էինք իրարու. յետոյ զիտէր թէ Հանգիստ չպիտի կենամ ու ծբագիրներ կ'որոճայի: Կը փափաքէր միասին գործել: Վրացի ուստիկանութիւնը յաջողած էր զտնել մեր ոսկիներն ալ եւ իւրացուցած էր: Նոր կ'անդրադառնայինք այն դրդապատճառին եւ անողոք վարմութիւն, որով Վրացիք մեզ հարցաքննած, խոշտանգած եւ զնտան նետած էին ու գիշեր մըն ալ մեզ անհետացնելու կը տանէին: Երկու Հայ, աւելի պակաս. ի՞նչ կարեւորութիւն ունէր անոնց համար: Պէտք էր վկաները մէջտեղէն վերցնել, սա էր կարեւորը: Հայոց հանդէպ Վրացիներու սնուցած ատելութեամբ միայն կարելի չէր բացատրել բանտապահին եւ ոստիկանութեան վերաբերումը:

Արամ կը խորհէր որ ինծի դրկուած դրամը անբաւական էր երկութիս համար. մինչդեռ կը բաւէր. ինչպէս կրնայի հոն թողուլ այդ փորձառու եւ թանկազին ընկերը, որ եւրոպայի մեր դործերուն մեծապէս օկտակար կրնար ըլլալ:

Հայաստան տանկնուվրայ էր: Փետրուարեան Յեղափոխութիւնն ալ զսպուած: Թիֆլիսի կայարանները վերջին դատաստանի օրն էր կարծես, գունդերով փախստականներ ասդին անդին, իրարանցում անվերջ, խուճապ եւ ահաբեկ բազմութիւններ. շունը տէրը չէր ճանչնար, ինչպէս կ'ըսեն: Օր առաջ պէտք է ճամբայ ելլէինք, նոր փորձանքի մը չհանդիպած: Գացինք կայարան եւ կաշառքով յաջողեցանք շոգեկառք մը մտնել: Այլեւս Պաքուի մէջ մեղի գործ չէր մնացած. կուսակցութեան ծրագիրը իրականացնելու որեւէ միջոց ու հնար չկար եւ քաղաքականութիւնն ալ հիմնովին փոխուած էր: Պաթում հասանք եւ շողենաւ մտանք Պոլիս վերադառնալու համար:

ԴԱՐՁԵԱԼ ՊՈԼԻՍ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԸՆԿԵՐՆԵՐՈՒ ԵՒ ԳԱՑԻԱՆՔԻ ՀԵՏ
ԴԵՊԻ ՄԱՐՍԻԼԻԱ ԵՒ ՀՌՈՄ

Շողենաւին մէջ ուղեկից ունէինք միջազգային զաղթա-
կաններու կարաւաններ . Հայ, Ռուս, Վրացի, Թաթար եւ
Հայաստանէն զինուորականներ, պաշտօնատարներ ու գոր-
ծիչներ . բոլորն ալ կը փախչէին պոլչեւիկեան արհաւիրքէն
ու դժոխքէն, ապաստան փնտռելու համար Պոլիս, որ այդ
չըջանին կը զտնուէր Համաձայնական բանակներու գրաւ-
ման տակ : Վոսիորը ապահովութեան դուռն էր եւ ամէն
ոք չունչ կ'առնէր, բացի ինձմէ : Թիֆլիսէն փախած եւ վրա-
ցիներէն օծիքս աղատած էի . բայց վտանգը առջեւս էր .
լսած էի որ զիս կը փնտռեն ու մահուան դատապարտած են
ի բացակայութեան : Նաւահանգիստին մէջ քննութիւն ըլ-
լար կամ ոչ, պէտք է խիստ զգոյշ եւ արթուն մնայի, ճար
մր դտնէի, թուրք ոստիկանութեան ձեռքը չիյնալու համար :
Նաւը յամը յամը կը յառաջանար Պէյքողի առջեւ Գարան-
թինա կար . որոշեցի այնտեղ նաւէն իշնել եւ միջարուար-
ձանային Շիրքէթի չոգենաւով մը ելլել Ղալաթիոյ կամուր-
ջը . Ղալաթիոյ նաւահանգիստն ալ վտանգաւոր կը գտնէի :
Բայց հաշիւներս սխալ ելան : Փոխանակ ճամբորդները
դուրս հանելու, ուղղակի հանեցին փոքր նաւամատոյցը, ո-
րուն առջեւ երկար տաղաւարի պէս բան մը չինած էին, իբ-
րեւ Գարանթինայի վայր : Շարան շարան կը մտնէինք ներս,
մեր հաղուստները կը հանէին, կուտային մեքենային եւ
միւս կողմէ կը յանձնէին, ուղղակի չողենաւ հանելով : Այն-
պէս որ առիթ ու միջոց չունեցայ ցամաք ելլելու :

Մտահոգութիւններս աւելցան . արդեօք Ղալաթիոյ քպ-
րափին վրայ քննութեան պիտի ենթարկուէինք . հապա՞ եթէ
դիս ձանչցող զաղտնի ոստիկանը հոն ըլլար : Եւ կամ կաս-
կածի վրայ զիս պահականոց «Հրաւիրէին», ինչպէս այնքան
թերկրութեամբ գիտեն ինել թուրք գաղան ոստիկաններն
անդամ : Ժամը ութուկէսին հասանք Ղալաթիոյ նաւահան-

գիստը, քարափի մօտ եւ մօտիկը Վոյվոտայի համբաւաւոր պահականոցին։ Ոստիկանները պաշարման օղակ մը կադմած, խուզարկու նայուածքներով կը քննէին ճամբորդները. բարերախտաբար փասբորթ հարցնող չկար։ Նաւուն վրայ մեծ իրարանցում կար։ Խուճապային վազվզուք մը կարծես կարմիր բանակայինները ետեւնուն ինկած ըլլային. մահէն աղատած մարդոց աննկարապեսլի աճապարանքով, ամէն ո՞ք կը ջանար վայրկեան առաջ ցամաք իջնել։ Այլազան լեզուներով պոռալ կանչելներ, խլացուցիչ կանչուըստուքներ։ Ասդին զացի, անդին զացի եւ վերջապէս մօտեցայ հայ ընտանիքի մը, որ ինչպէս կ'ըսեն, մարով-ձադով կը ջանային վերցնել ծրաբներ, պայուսակներ եւ խոշոր սնտուկ մը։

— Օղնեմ ձեղի, ըսի, եւ առանց պատասխանի սպասելու, ծրար մը շալակս առի ու իրենց հետ վար իջայ։ Օ-դակէն դուրս ելայ եւ լայն ու երկար չունչ մը առի. առանց կասկածի ենթարկուելու աղատած էի։ Պէտք է ըսեմ որ «կամաւոր» բեռնակրի գաղափարը ունեցայ դիտելով բազմաթիւ բեռնակիր տղաք, որոնք նաեւ խուժելով անընդհատ կ'երթեւեկիին, բեռներ տանելով։

Անդին քիչ մը սպասեցի. Արամը հասաւ ու միասին շիտակ գացինք ձակատամարտի չէնքը. մտայ խմբագիրներու սենեակը։ Գուրգէն Մխիթարեան օրուան լուրերը կը պատրաստէր. անակնկալի եկաւ եւ ուրախութեամբ ոտքի ցատկելով, համբուրուեցանք. Արամը ծանօթացուցի։ — Վեր ելէք, ըսաւ, մերինները հոն են, քիչ վերջ կուգամ։ Ելանք. սենեակին մէջ մեծ բաղմութիւն։ Ամատունին, Պապաեանը եւ ուրիշներ. ուրախութեամբ մեզ ընդունեցին. Արամը ծանօթացուցի Ամատունիին որ իսկոյն անհրաժեշտ կարգադրութիւնները ըրաւ անոր բնակութեան համար եւ գումար մըն ալ տրամադրեց իրեն։ Տակաւին տուն չեմ գացած, երբ քեռայրս Մանուկ Ասլանեան, չես դիտեր ինչպէս լուր առած կը վաղէ կուղայ։ Կարօտով կը փաթթուինք իրարու. ըստ իր սովորութեան, քաշքուքի կը սկսի, — քեզի համար ըսին թէ սպաննուած է անհետացեր է ինչ գիտնամ ես ալ կ'ըսէի որ իմ գիտցած Արշաւիրս դիւրին դիւրին մեռնողներէն չէ չին հաւատար. ի՞նչ եղար,

ո՞ւր մնացիր շատ շատեր քեզմէ առաջ ևկան դո՞ւն :
Խնդալով կատակելով մեկնեցանք տուն :

Այդ գիշեր քառասուն Մանուկի Տօնն էր եւ տունը հա-
սաքոյթ կար . մեր ընկերներէն շատերը հոն էին . կերու-
խում , երդ ու ծիծաղ . կովկասահայերու կեանքէն ղուար-
ճալի մանրավէպեր կը պատմէին . կենացներ կը պար-
պուէին : Անդին պմլտուն աչքերով աղուոր աղջիկ մը աչքս
խածած էր . դէմքը ծանօթ կ'երեւար , սակայն անմիջապէս
չկրցայ յիշել :

— Մանուկ , հարցուցի կամացուկ մը , ո՞վ է այդ աղ-
ջիկը ...

— Զճանչցա՞ր , պատասխանեց զարմացումով ինչ-
պէս Գայիանէն է :

Անմիջապէս քովը կացի . ծանօթացած էինք իրարու ,
սակայն մէկ տարուան մէջ որքան փոփոխութիւն : Որքան
աւելի սիրունցած էր . աչքերուն մէջ միշտ ժպիտ մը կը
խաղար : Խօսքի բռնուեցանք ու հետզետէ տաքցանք :
Չկրցաւ իր ուրախութիւնը զսպել , երբ յայտնեցի թէ քանի
մը օրէն Սկիւտար պիտի փոխադրուիմ : Պարզուկ էր եւ
միամիտ ու ծափ զարնելլը պակաս էր : Իրենք Սկիւտար կը
բնակէին եւ իրար տեսնելու շատ առիթներ պիտի ունենա-
յինք : Իրաւ ալ քանի մը օր վերջ փոխադրուեցայ Սկիւտար ,
Վանքին Պաղը , Նեմղուր Հանըմին տունը , ուր կը բնակէր
մեր հաւատաւոր ընկերներէն զաւառացի երիտասարդ մը՝
Պէրպէրեանի ուսուցիչներէն , ընկերասէր , կենցաղասէր եւ
սեղաններու թամատա : Տանտիրուհիս զիս կը ճանչնար ար-
դէն : Վահէի դէպքէն վերջ այդ տունը կը բնակէի , ուր մեր
Պէրպէրեանցի ընկերներուն ներկայացուած էի Թորդում Ղա-
զարեան անունով եւ իզմիրցի վաճառականի զաւակ : Մեր
տունը կեղրոն դարձած էր Պէրպէրեանցի եւ Հայաստանցի
ընկերներու , որոնք զրեթէ ամէն երեկոյ կը հանդիպէին ,
միասին պտոյտներ կատարելու դէպի Ֆրէնկի լեռը , որուն
առջեւ կը բացուէր Վոսփորի սքանչելի մէկ համայնապատ-
կերը : Այդ բլուրը ժամադրավայրն էր մանաւանդ Պէրպէր-
եանցի ուսանողութեան եւ վիպային սիրահար դոյլերու :

Մեր իրիկնային սիրական ժամադրավայրը Պէյլերեանց

պարտէզն էր, Պէրպէրեան վարժարանին կից Սկիւտարի ամէնէն մաքուր եւ հաճէլի ընտանեկան զբօսավայրը, ուր երբեմն ներկայացումներ ալ կը տրուէին: Հոն մինչեւ ուշ գիշեր կը մնայինք, երբեմն խմիչքի սեղանի մը չուրջ. մտերիմ ընկերներու խմբակ մը կաղմած էինք եւ ատեն մը Արամ մեղի հետ էր:

Այստեղ կամ հաւաքական պտոյտներու ատեն մեղմէ անբաժան էր Մտտթէոս Զարիֆեանը, զեղադէմ ու վայելչակաղմ մարդիկը, իշխանի ոլուխով տղամարդը, որ տարի մը առաջ անուանի պիտի զառնար նաեւ իր քնքոյչ բանաստեղծութիւններով: Այդ ըրջանին, Պէրպէրեանի ուսուցիչ էր եւ որքան կը յիշեմ ընդհ. «քարտուղար»: Սիրալիր էր ընկերներուն հետ, բայց մասնաւոր համակրանք ու տկարութիւն ունէր դրսեցիներուն եւ Կովկասէն և կողներուն հանդէպ: Շատ անզամ մեղ կը փնտուէր ու կուզար կը գըտնէր: Սրտոտ տղայ էր Զարիֆեան. մէկ ապացոյցը տեսանք գիշեր մը, երբ մեր սովորական խումբով պտոյտի կ'երթայինք դէպի Ֆրէնկի լեռ, երդելով իրբեւ Արծիւը:

Պաղլար Պաշը, հայոց դերեղմանատան դիմացը, Զամլուճա եւ Ֆրէնկի լեռը տանող երկու ճամբաներու բաժանման կէտին վրայ, այդ ըրջանին թրքական պահականոց մը կար. ոստիկանապետը, որ յաճախ դրան վրայ կամ պատուհանէն մեր անցքը տեսած էր եւ որեւէ ատեն չէր համարձակած մեղի մօտենալ, այդ գիշեր, երեւի դրզոււած հայ երգէն՝ անակնկալ կերպով ընդմիջեց, արձրաճայն դիտողութիւն ընելով եւ ձայնելով մեր ետեւէն: Ետ նայեցանք ու տակաւին պատասխանելու ատեն չէինք ունեցած, երբ Զարիֆեան թռու ու ոստիկանապետին օծիքին փակաւ, պահանջնելով որ ներողութիւն ինդիք: Արամին հետ մեր ընկերները հասան եւ ինդիր չհանելու կամ չմեծցնելու մտահոգութեամբ կը ջանային Զարիֆեանը մհղմացնել: Ես ետ մնացած էի եւ քաշուեցայ 15–20 մեթր անդին Տիրան Փաշայենց պատին տակ, ուր չուք կը ձղէր խոչոր ծառ մը: Մէկ երկու նկատումով քաշուած էի այդ շուքին: Գործը կը ծանրանար, ոստիկանապետը սուլիչը փշած եւ տասնեակ մը ոստիկան վազած եկած էին ու ետեւը շարուած: Զարիֆեան կարեւորու-

թիւն անդամ չուալով զեռ մարդուն օձիքին կառչած կը մնար և անպայման ներողութիւն կը պահանջէր և չկար ուժ մը որ կարենար զայն ազտակը իր պողպատէ բաղուկ-ներէն։ Վերջապէս մեր ընկերներուն ալ պնդումին վրայ, ոստիկանապետը ներողութիւն խնդրեց Զարիֆեան գո-հացում զանելով, և կաւ և պայշանիս շարունակեցինք։ Կարծէմ այդ զիշեր բաւական խոչոր փորձանք մը անցուցինք թէ մենք և թէ Պաղլար Պաշրի պահականոցին բնակիչները

Ուրիշ էր այն ատենուան Սկիւտարի։ իր երեք-չորս թա-զագմասերով հսկայական հայ հարազատ րնտանիք մը կը կազմէր։ զարդացած, մշակուած, հիւրասէր աղնիւ, սի-րահար հայ երդի, պարի ու արուեստներու Շարաթ չէր տնցներ, որ Պէրպէրեանի տղաքը կամ Տայեան վարժարանի աղջիկները հանդէս չսարքէին վարժարաններէն ներս կամ մանաւանդ համբաւաւոր Բաֆֆի-Յառաջդիմականի սրահին մէջ։ Քաղաքական յանցաւորի զղուչութեամբ կը պտըտէի բայց ինքինքն ապահովութեան մէջ կը զղայի Սկիւտար բանաստեղծներու երկիրն էր ու մենք ալ շրջապատուած բանաստեղծներով եւ հողածու բնկերներով։

Սկսած էի յաճախել Գայիանէենց տնեցիք հաճոյքով զիս կ'րնդունէին։ իսկ Գայիանէն չափաղանց ամօթխած, ուրախութեամբ ու ժպիտով կը դիմաւորէր զիս, առանց սակայն բացառիկ իրարանցում մը ցոյց տալու, ինչ որ չիտակը կը սպասէի։ Կը քաշուէր ու դեռ վերապահ գիրք մը բռնած էի ես ալ, ջանալով զզացուաներս ծածկել։ Երբեմն իր աշքերը հաղիւ հազ ներքին զզացումները ալօտ կերպով ինծի կը հաղորդէին։ Քանի կ'այցելէի իրենց, այնքան կը զկայի որ կը կապուէր ինծի։ իսկ տնեցիք, բացի մեծ քրոջմէն Ռօզէն, շատ ալ հաշտ աչքով չէին նայեր մեր մտերմութեան։ Իրեւ հողածու ծնողք, անշուշտ կը խորհէին, որ իրենց աղջիկը երբեք բախտաւոր կամ երջանիկ չէր կրնար ըլլալ մէկու մը հետ, որուն ապազան մութ է եւ անծանօթ։ Գիտէին հանդամանքս եւ տեղեակ էին կատարած «գործ»իս, որ իրենց ալ սրտին սփոփանք տուած էր։ եւ զիտէին նաև որ գեռ պարտականութիւններ ունիմ եւ զանոնք նուիրական կը նկա-

տէին։ Բայց հոգածութեամբ զաւակներ մեծցուցած մօր մը համար դժուար էր աղջիկը յանձնել երիտասարդի մը, որ ամբողջ կեանքի ընթացքին տեւական վտանդի մէջ պիտի ապրէր։ Յետոյ, այդ դէպքերը կրնային մեծապէս ազգած ըլլալ նաեւ տղուն նկարազրին վրայ։ Դիւրի՞ն էր միթէ այդ արկածալից կեանքին ընթացքը փոխել եւ անցնիլ բնականոն աշխատանքի մը, տուն տեղ կազմել եւ ապրելու եւ ապրեցնելու մասին մտածել։ Կրնայի՞ կեանքս կարգի դնել։ Ինչպինքիս վրայ մեծ վստահութիւն ունէի։

Անգամ մը Գայիանէին հետ սինեմա մը գացինք ու պտոյտներու ալ սկսանք։ Առանց բառ ու խօսքի կը սիրէինք զիրար։ Զեմ յիշեր թէ ինչպէս խոստովանութիւնը թռաւ մեր շրթունքներէն։ պարզ խօսակցութեան մը ընթացքին էր, որքան կը յիշեմ։ Գրեթէ ամէն օր իրիկուան դէմ, տնեցիներէն եւ թաղեցիներէն գաղտնի, կը ըրջէինք Սկիւտարի բըլուրներուն եւ ձորերուն մէջ, արտէ արտ, կողմնակի ճամբաներէ եւ արահետներէ։ Մէկ քանի անգամ նաեւ մեզի մտերիմ զոյզի մը հետ։ Գայիանէն ուղղակի կը սարսափէր խօսքի կամ բամբասանքի նիւթ ըլլալէ։ Որքան կարելի էր հայ թաղերէն կը հեռանայինք եւ կը նախընտրէինք թրքանոցները, առհասարակ Զամլճայի կողմերը։ Թրքուհիներ վարժուած էին մեր անցքին եւ յաճախ խօսք կը նետէին։ — «Երկու անմեղ տատրակները կ'անցնին» ըսելով։ Խնդալս կուգար, իսկ Գայիանէն ձեռքերովը դէմքը կը ծածկէր։ Այդ խօսքերը իրաւ ալ կը պատշաճէին Գայիանէին։ իսկ ինծի՞։ Հակառակ 20 տարիներուս, կարծես դար մը ապրած էի։ այդ ժպտուն անմեղուկ աղջիկը մոռցնել կուտար անցեալի բոլոր նեղութիւններս, տառապանքներս ու տագնապներս։ Անոր սիրովը ինքըինքս վարձատրուած կը զգայի ու երջանիկ էի։ Օր մըն ալ խոստացայ նշանուիլ իրեն հետ։ Պարտականութիւններս լրացնելէ վերջ հաստատուիլ աւելի ազատ ու հեռաւոր երկիր մը եւ հանգիստ ու խաղաղ ապրիլ։

Ապագայի փայլուն երազներ կը հիւսէինք։ Կրնայի՞ն օր մը իրականանալ. ով դիտէ։ Եթէ ողջ մնայի. բայց այս կասկածս բնաւ իրեն չյայտնեցի։

Գիշեր մը կ. կ. կ. Գործավար Հրաչ Փափազեան

այցելութեան եկաւ. կարեւոր բան ըլլալու էր: Իրաւ ալ ինծի հաղորդեց Վերի Մարմնին որոշումը.— Մեկնիլ Հռոմ, ուր Երկու ամիս առաջ դացած էր Գրիգոր Մերձանօֆ, նախական աշխատանքներ տանելու. նախ պիտի Երթայի Մարտիիա, ուր պիտի սպասէի Մերձանօֆի նամակներուն: Կը հրահանուուէր լաւաղոյն հաղուստներ դնել, և բոպական սստանի մը վայել. նոր անցաղիրս ալ յանձնեց: Անուն մականունս էր Արսիլ Սիրակ, աղզով յոյն եւ էտիրնեցի:

Մեկնելէ առաջ Գայիանէին հետ պտոյտ մը եւս րրինք ու թեթեւ վտանդ մըն ալ անցուցինք: Այս անդամ Զամլըն այի սահմանները չատ անցած էինք, Երբ հինդ վեց թուրք «քրւլհանպէյի»ներ մեր առաջքը կտրեցին: Գէշ զէշ կը նայէին աղջկան. չար էր իրենց մտակրութիւնը. հասկցայ վտանգը եւ անմիջապէս դլխարկս Գայիանէին յանձնելով, բսի որ արագ արագ բլուրն ի վեր ելլէ: Ես ալ ճամբանին կտրեցի ու ատրձանակս հանելով սպառնացի կրակել, Եթէ չհեռանան: Վատերը սմքեցան ու հեռացան: Ապահով վերադանք, որոշելով անդամ մըն ալ այդ կողմերը չհանդիպէլ:

ՄԵԿՆՈՒՄ

1921 Յունիսին, անձրեւոտ օր մըն էր երբ իջայ Ղալաթիոյ քարափը: Ողջերթի եկած էին միայն մեօքն ու Գայիանէն: Կէսօրուայ մօտն էր եւ նաւը 4ին խարիսխ պիտի վերցնէր: Մտանք Ալթունպէյ անուն ճաշարանին վերնայարկը եւ ճաշ ապսպրեցինք: Գայիանէ գունատ էր եւ ջզային վիճակ մը ունէր: Իմ ալ ձեռքերս կը դողային. այնպէս որ սպանիրը կտրած ատենս մատս ալ կտրեցի. թաշկինակովս արիւնը բռնեցի: Այդ վայրկեանին մտքէս չէր կրնար անցնիլ որ այդ ճախաւերութիւնս օգտահար պիտի ըլլար ինծի: Բոլորս ալ մտահոգ էինք եւ տխուր: Առաքելութեանս ընթացքին կրնայի սպանուիլ կամ ցկեանս բանտարկութեան դատապարտուիլ եւ նոյնիսկ Պոլսէն դեռ չմեկնած կրնային զիս ձերբակալել հոն ճաշարանին մէջ անդամ: Հապա՞ ան-

ցագրային քննութիւնը որ պէտք է անցնէի Վոյվոտայի պահականոցը եւ կ'ըսէին թէ պատկերս ամէն կողմ դրկուած է. ինչ գիտնամ: Այս բոլորը ժապաւէնի նման մտքէն անցան եւ հաւանաբար երկուքս ալ նոյն միտքերով կը չարչարուէինք: Գուզեցի բան մը զզացնել եւ խօսակցութիւնը շարունակեցի չնչին նիւթերու վրայ: Ժամ առաջ սա ինդիրն ալ կարգադրենք, ըսի յանկարծ ու ոտքի ելայ. հրաժեշտ առի եւ դանդաղ քայլերով մտայ պահականոց: Գոմիսէրին անցագիրս ներկայացուցի եւ խելօքիկ մը սպասեցի:

— Ո՞ւր կ'երթաս, հարցուց անցագրիս վրայ աչք մը պտտցնելէ վերջ:

— Մարսիլիոյ ճամբով Վիեննա:

— Էֆէնտիմ, շարունակեցի ծանր ծանր հազալով եւ արիւնոտ թաշկինակս բերնիս տարի. ըսին թէ թոքախտաւոր եմ Վիեննայի սանաթորիումը կ'երթամ բուժուելու: Եւ կրկին սկսայ հազար այնպիսի ուժով, որ թուքերս ինկան մարդուկին սեղանին վրայ:

Գոմիսէրը թոքախտ բառը լսելուն պէս, վախէն ոտքի ելաւ, դէմքը թթուեցուց, մինչ քովի ոստիկաններն ալ քայլ մը ետ կ'երթային: Ճանճ վոնտելու պէս զիս անդին քշեց, եւ անսովոր փութկոտութեամբ առաւ կնիքը, կնքեց, ստորագրեց ու ձգեց ինծի, որպէսզի վայրկեան առաջ «տէֆ» րլամ երթամ: Հազիւ կրցայ ինդուքս զսպել:

Ապահով կերպով չոգենաւ ելայ: Ողջերթի եկած էր մեր Միսաքը, Թորլագեանը, հոն էին նաեւ Ռոօն ու Գայիանէն. սիրտերնին հանդիսաւ չէր եղած ու ձեւով մը չոգենաւ ելած էին, պահականոցի քննութեան արդիւնքին սպասելով: Հանդարտեցան բոլորովին երբ պատմեցի խաղս եւ Գոմիսէրին գլխուն կարդացած շան-քարոզս: Կուշտ ու կուռ ինդացինք:

1921 Յունիս 30ին հասայ Մարսիլիս: Կեդր. Կոմիտէի կողմէ ինծի տրուած յանձնարարագիրս անմիջապէս տարի յանձնեցի ընկեր Ժամկոչեանին, որ այդ օրն իսկ իր բնակրանին մօտիկը սենեակ մը վարձեց ինծի համար: Քանի մը շաբաթ մնացի, հրահանդի սպասելով. եւ քանի մը նամակ ալ գրեցի Մերձանօֆիին: Զարմանալի է որ Հռոմէն միշտ ալ կը գրէր թէ նամակներս չէ ստացած: Վերջին նամակով մը



W. H. G.

կը յայտնէր, թէ ինձմէ գրութիւն մը ստանալու պարագային, ճամբու ծախսս պիտի զրկէ, որպէսզի իր քով երթամ։ Կասկածելով որ մի զուցէ նամակներս բռնուած ըլլան ոստիկանութեան կողմէ, խորհրդակցութիւն մը ունեցայ ընկեր ժամկոչեանին հետ։ քանի մը օր Մարսիլիա մնալէ վերջ որոշումը տուինք, որ հետքս կորսնցնելով Հռոմ պիտի մըտնէի։ Հազար Փրանք փոխ դրամ առի ժամկոչեանէն, քանի որ երկու ամիս Մարսիլիա մնալով դրամս հատած էր։ Իր մէկ նամակով Մերձանօֆ յայտնած ըլլալով որ Հռոմի մէջ ատրբճանակ գտնելը դժուար է, բաւական դժուարութեամբ ճարեցինք երկու կոլտ Պրառնինկ։ Բումբերուս տակ կապեցի ու ճամբայելայ։ Խտալական սահմանէն զանոնք անցընելը ինդիր էր։ Բախտիս ապաւինեցայ։

Սահմանին վրայ պայուսակներս մանրակրկիտ խուզարկեցին։ քննիչ ոստիկանը մօտեցաւ ու բաներ մը հարցուց։ չպատասխանեցի, պարզապէս քան մը չհասկնալուս պատճառով։ Կասկածը մէջս մտաւ ու մտահոգութեամբ լեցուեցայ։ իբրեւ միակ պատասխան դրամապանակս հանեցի ու դրամները համբեցի։ Գոհացուցիչ էր։ Կրկին հարցում մը ըրաւ ժպիտի մը հետ։ Գլուխս ժխտական կերպով շարժեցի։ ինքն ալ գլուխը շարժեց կարծեմ ըսել ուզելով, — սա ինչ պինդ գլուխն է։ Վրաս գլուխս խուզարկելու սկսաւ եւ կ'իջնէր ծունկերուս, երբ իբրեւ թէ կը խտիտամ, խնդացի, կատակելով ու ամբողջ մարմնովս ծոելով։ Մարդը թողուց զիս եւ քովիս ճամբորդին անցաւ։ Փրկուած էի։

Շոգեկառքով Մարսիլիայէն խտալիա անցնելէս առաջ ուսումնասիրած էի Հռոմի քարտէզը։ այնպէս որ երբ Բիացա Թերմինիէն ելայ, կարծես ծանօթի պէս եկաւ քաղաքը։ Ուղղուեցայ Քաթր Ֆոնթանա։ պահ մը նստեցայ, սիկարէթ մը վառեցի եւ խորհեցայ ընելիքներուն վրայ։ Խտալիոյ մայրաքաղաքը, օտար այցելուին կամ զբոսաշրջիկին համար, զուարճութեան, վայելքներու, պատմական եւ արուեստի քաղաքն էր։ ինծի համար «վտանգի գոտի»։ Եկած էի յօժար կամքովս, նահատակուած ազգակիցներուս արեան վրէժը լուծելու եւ արդարութիւնը տեղը բերելու համար։ Քանի որ մեր «Մեծ Դաշնակիցները» ոչ միայն մեզ մոռցած

էին, այլ եւ արիւնարրու մեծ ոճրաղործներն ու անոնց բար-
րարոս ցեղը պաշտպանելու եւ զօրացնելու նպատակով իրա-
րու հետ մրցումի ելած էին: Արդեօք ընկեր Մերձանօֆ
դտա՞ծ է վերջապէս ջարդարար նթրիհատի մէկ քանի պա-
րագլուխներ: Որո՞նք են արդեօք: Վաղը երբ զինքը գտնեմ,
արդէն իսկ անոնց որջը նշանակած պիտի ըլլայ եւ ինծի կը
մնայ անմիջապէս զործի անցնիլ եւ նուիրական պարտակա-
նութիւնս կատարել: Մէկ երկու ամիս է հոս է եւ բաւական
զործ տեսած պիտի ըլլայ: Այս միտքերով ողեւորուած ելայ
ու դիշերելի տեղ մը փնտուեցի: Չուզեցի պանդոկ իջնել.
կասկածը դիս կը կրծէր. հապա՞ եթէ նամակներս ոստիկա-
նութեան ձեռքը անցած ըլլան. չէ՞ որ Գրիգոր նամակներս
չէ ստացած:

Կայարանի դիմացի փողոցին մէջ դանդաղ յառաջացայ,
չէնքերը դիտելով: Վարձու սենեակ մը գտայ. անունս տուի
եւ տանտէրներուն ալ անունը հարցուցի. կը կոչուէին
Կալլի: Պայուսակներս զոր ձղած էի կայարան, դացի բերի.
տեղաւորուեցայ. ատրճանակներս ալ տեղաւորեցի, լուաց-
ուեցայ, ածիլուեցայ եւ ճաշի համար դուրս ելայ: Ազմու-
կով լեցուն էին փողոցները. շրջուն վաճառորդներուն պոռչ-
տուքը հոս ալ ամենէն բարձր էր: Բիհացա Վենեցիայի վրայ
ճաշարան մը մտայ. ապուր մը եւ մաքարոնիս վերջացուցի
դաւաթ մը դարեջուրի հետ եւ դուրս ելայ սենեակս վերա-
դառնալու եւ հանդստանալու համար: Ճամբորդութենէս
շատ յոզնած էի, բայց չէի աճապարեր. սիկարէթ մը վա-
ռած խառնուած էի իտալացի ժողովուրդին, որուն մէկ ան-
բաժան անդամը կը նկատէի ինքինքս: Եւ մինչ դոյզեր ու
խումբեր ուրախ զուարթ կ'անցնէին, իմ միտքս գացած էր
հեռաւոր ու մօտաւոր դէպքերուն: Հայաստանի վիճակը,
Մետեխի օրերը, Պոլիս, Սկիւտար ու Գայիանէն...

ԱՅԱԲԵԿՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՅԻԾ ՀԱԼԻԾ ՓԱՇԱՅԻ

Յաջորդ առաւօտ կանուխ մեկնեցայ Մերձանօքը փնտուելու։ Ռեծինա պանդոկն էր, ուր կը բնակէր նաեւ ընկեր Վարանդեանը։ Գայ զինքը այն պահուն, երբ իմ նամակները փնտուելով զրադուած էր։ զսրմանալի էր։ բոլոր նամակներն ալ հոն էին։ բայց ինչո՞ւ չէր զացած իրեն տուած հասցէիս ու նամակներս չէր ստացած, ի զուր տեղը զիս մտահոգութեան մատնելով բնաւ խօսք չըրի։ միայն մէկ քանի օր վերջ երբ Վարանդեանը տեսայ ու նամակներուս պատմութիւնը բրի, յայտնեց թէ բաւական ատենէ ի վեր Մերձանօք մէջտեղ չկար Գրիգորին հետ ուղղուեցանք Վիլլա Պորկէդի, առանձինն խօսելու համար

Օրուան զործերու մասին երկար խօսեցաւ մանաւանդ հետապնդումներու դժուարութեան մասին պարզեց թէ ինչ միջոցներով վարպետութեամբ կը հետապնդէ այնաեղի թուրքերը։ թէ ինչպէս դտած է ոմանց հետքերը ու կը խթրէնէր, որ արդէն իսկ կասկածներ հրաւիրած է իր վրայ Մինակ մնացեր էր եւ յասախարուածի պէս կը խօսէր, գրժգոհութիւն յայտնելով մերիններուն կամ Պատասխանատու Մարմնին հանդէպ Ռուախացաւ որ աշխատանքի բաժանում պիտի կատարենք եւ յաջորդ օրն իսկ ինծի բուժին ինկաւ թրքական դեսպանատունը մտնող — ելրողները հետապնդել առտուան ժամը 10էն մինչեւ իրիկուան ժամը 4 Շատ մը բարձրաստիճան Թուրքեր կուգային հոն, ինչպէս Պէքիր Մամի Պէյ, այն ատենաւան քեմալական արտաքին զործերու

Նախարարը: Բայց մեզի յանձնուած անուանացանկին մէջ մեր վնտուածները չկային:

Հետզհետէ զգացի եւ հասկցայ որ Մերճանօֆ յաճախ կը թերանայ, բայց իր թերացումները ծածկելու մտքով իմ կատարած գործերուս մէջ զանցառութիւններ կը մատնանը- չէր անիրաւ տեղը: Քիչ ատենէն սկսանք իրար քննադատել: Այլեւս մեր իւրաքանչիւր հանդիպումը կը վերջանար ջղայ- նութեամբ ու կոիւով: Կծու լեզուով միշտ ալ կը քննադա- տէր Պատասխանատու Մարմինը առանց բանաւոր պատ- ճառի: Իր ջղայնուութիւնը զիս ալ վարակած էր, սակայն նկատի առնելով իր վեթերան ընկերոջ հանգամանքը, համ- բերութեամբ ու համեստութեամբ կը հանդուրժէի այդ յա- րափոփոխ վիճակները, չվտանգելու համար մեր սրբազն պարտականութիւնը, զոր միասին գլուխ հանելու կոչուած էինք:

Ցերեկուայ աշխատանքի զատ, զիշերային ալ հետա- պնդումներ կը կատարէի. երբեմն Մերճանօֆին հետ սըր- ճարանները կը նստէինք, թուրքերէն բառ մը որսալու կամ մտիկ ընելու ճամրորդ թուրքերու խօսակցութիւնները, բայց առանձին առանձին նստած:

Մերճանօֆ հայկական մտերմիկ շրջանակ մը ստեղծած էր եւ յաճախ հոն կ'ուլլար Քանի զինքր մօտէն ճանչցայ, այնքան աւելի համոզուեցայ. որ իր շահած համակրութիւնը առաւելապէս արդիւնք է իր որդեգրած արտաքին քաղաքա- կանութեան՝ եթէ կարելի է ըսել. խորհրդաւոր ձեւեր ու շարժումներ, քիչ մը ծանր խօսիլ, դանդաղ ու խրոխտ քա- լել, երբեք չժպտիլ ու մնալ միշտ վերապահ: Ամէն զիշեր իրարու հաշիւ պիտի տայինք եւ դժուար էր զինքը գտնել միշտ: Դիւրին գործ չէր հետապնդումը:

Իր հետեւէինք մեր դատած թուրքերուն, դեսպանատու- ներէն քաֆէ, խանութներ, սինեմա, երբեմն մինչեւ անա- ռակոցները, ուր անոնք «ալաթուրքա» հիացումով եւ լորձ- նաշուրթն կը դիտէին ու կը զուարճանային, առանց անդրա- դառնալու որ զիշենք հետապնդող կայ. յետոյ մինչեւ պան- դոկներ կամ վարձու սենեակներ, անոնց չնորհիւ «Մեծ»երը գտնելու յոյսով ՍԵՒ ՑԱՆԿԸ անցած ՄԵԾ Ոճրագործներուն

մեծ մասին լուսանկարները ունէինք եւ ուսումնասիրած էինք:

Անգամ մը քանի մը օր իրար չտեսանք: Ոչ ինք զիս հարցուցած, ոչ ալ ես զինքը փնտուած էի: Խնդրով մը առած-տուած էինք եւ նոյնիսկ սպառնացած էի գրել Պատասխանատու Մարմնին: Մտաղը ութիւն մը ունէր եւ կ'ուզէր որ համամիտ ըլլամ իրեն. այսինքն գրել մեր Կազմակերպութեան, որ մեր ընելիք գործին յաջողութենէն վերջ, կարեւոր գումարով մը մեր ապագան ապահովէ: Բոլորովին մերժեցի, գաղափարն իսկ նկարադրիս հակառակ գտնելով. արդէն այդ շրջանին դրամի մասին գաղափար ալ չունէի եւ համոզուած էի որ դրամ շահէլը շատ դիւրին բան էր. իրարմէ պազած էինք. բայց չէի կրնար մեր գործը մոռնալ եւ գացի Վարանդեանին մօտ զինքը փնտուելու:

Գիշեր մը Մերճանօֆին հետ հանդիպեցանք երկու թուրքերու, որոնցմէ մին կը թուէր ըլլալ տոքթ. Նաղըմը, միւսը Հասան Թահսին: Ճաշարանի մը մէջ կոնծելով կը ճաշէին. անոնց խօսակցութենէն հասկցանք: Յետոյ ելան դուրս եւ թեւ թեւի կը քալէին դէպի Վիլա Պորկէղէ. ժամը տասնին ատենն էր: Տոքթ. Նաղըմը Պահաէտտին Շաքիրին հետ կազմակերպիչն էր Հայկական Ընդհանուր Տեղահանութեան եւ ջարդերուն: Իսկ երկրորդը Կարինի ջարդարար կուսակալն էր: Առաջինը մեր ցանկին առաջին շարքին վրան էր: Այդ գիշեր Մերճանօֆին հետ մեր դառնութիւնները մոռցած, երկարօրէն խօսեցանք եւ որոշեցինք գրել Պոլիս, մեզի ղրրկելու Արամ Երկանեանր: Մերժեցին եւ անշուշտ իրենց հաշիները ունէին. մեր նպատակն էր քանի մը ջոջ մէկ անգամէն մաքրել եւ երկուքս անբաւական կուզայինք: Մերճանօֆ մասնաւոր եռանդ ցոյց կուտար ու ես ալ երբեմն ճաշելու ատեն չէի ունենար: Բաւական թիւով թուրքերու պանդոկներն ու տուները գտած եւ անտեսանելի պաշարումի տակ առած էինք զանոնք: Մեր բարոյական կորովը տեղն էր եւ պատրաստ էին ատրճանակները:

Հանգամանքս ծածկելու նպատակով խառնուած էի հայ ուսանողներու, առանց սակայն անդամագրուելու միւս-թեան: Ոմանք կը ճանչնայի, ինչպէս մանկութեան ընկեր-

Ներէս Ա. Օ. Ն., միութեան ատենապէտն էր տոքթ. Արդումանեան, քարտուղար՝ Սարեան: Ժողովներուն երեմն ներկայ կ'ըլլայի տոքթ. Արմենակ Ալիխանեանին հետ, որուն կապուած էի հաւանաբար Հայաստանցի րլալուն համար եւ զիշերները երեմն պտոյտներ կը սարքէինք Բլացա Վենեցիայի կողմերը: Մերձանօֆ եւս անդամ էր, բայց բնաւ յայտնի չէինք յներ մեր կապր՝ այնպէս որ բնկերները տեղեկութիւն չունէին մեր առաքելութեան մասին: Իրար կը գտնէինք սուլելով «Մեր Հայրենիք»ը: Այս կարգախօսը երբեմն տուած եմ իր պատուհանին տակ ապարդիւն կերպով: Կը լսէի որ կամ թանդարանները կը չըջի կամ օդափոխութեան դացած է քանի մը օրով: Հետապնդումները ապարդիւն կը մնային եւ արդէն փախցուցած էինք տոքթ. Նազըմը: Զինքը գտած ատեններս ալ նոյն տրտունջներն ու բողոքները — թէ Պ. Մ. ր զանդաղ կը չարժի, թէ իր ուզած լուսանկարները չեն զրկած տակաւին եւ թէ մինչեւ հիմա մէկ երկու ընկեր զրկած ըլլալու էին, եւայլն, եւայլն...

Վերջապէս յամառ հետապնդումներու չնորհիւ գտանք կարեւոր թուրք մը. Սայիտ Հալիմ փաշային թիկնապահներէն թէկֆիք Ազմին: Դանդաղ քայլերով կը յառաջանար Բալացցօ Պարպիէռէէն. մտաւ բազմութեան մէջ ու հետքը կորսնցուցի. ասդին անդին ինկայ եւ հետքը դտայ. կեցած էր Թրասքաթի տանող հանրակառքի կայարանին առջեւ: Բազմութեան խառնուեցայ ու սպասեցի: Հանրակառք մտաւ եւ «Թրասքաթի» լսելով տոմսակ մը առաւ ու տեղաւորուեցաւ: Ետեւէն վեր ելայ. ճեռքիս թերթին մէկ մասով դէմքս ծածկելէ վերջ տոմսակ մը առի կամացուկ մը տեղւոյն անունը տալով ու ես ալ տեղաւորուեցայ: Հանրակառքը ճամբայ ելաւ, կանգ առաւ Փիւրաթօ եւ Միւո Լազարէ. յետոյ կրկին սկսաւ յառաջանալ: Մարդս զրպանէն նամակներ հանեց, կարդաց, բերանը բան մը դրաւ, հաւանաբար պոլսական շաքար մը. մտքէս անցաւ որ կամ նոր եկած է եւ կամ նոր ծրար մը զրկուած է: Որոշեցի նամակները զրպանէն թոցնել. անհնար էր. նախ հեռու էր. յետոյ բաճկոնին ներսի գրպանը տեղաւորեց զանոնք:

Ժամ՝ մը եւ քառորդ մը ճամբորդելէ վերջ հասանք

Ֆրասքաթի: Մարդու իջաւ ու յառաջացաւ դէպի բաւական խոչոր դուռ մը, որ աւելի պարտէղի մը մուտքն էր: Պատերով շրջապատուած չէնք մը կար հոն, որ աւելի ակումբի մը կը նմանէր. չհամարձակեցայ ներս մտնել. նախ պէտք է դուռը զարնէի եւ յետոյ պատճառ մը պէտք է ունենայի: Ինչ էր արդեօք. Եթէ պանդոկ էր, կրնայի հոն դիշերել. իսկ եթէ բնակարան էր, ի զուր էր որեւէ փորձ րնել Բայց ամէն դրնով պէտք էր ներս մտնել ու հետազօտել. զուցէ մեր փրնտուածներէն մէկ քանին հոն գտնէինք: Պատին չորս կողմը դարձայ եւ ուրիշ ելք մը փնտուեցի. ի զուր:

Ֆրասքաթի Հռոմէն հեռու բարձրադիր արուարձան մըն է դէպի հիւսիս. բլուրի կողին, ուրկէ կ'երեւայ յաւիտենական քաղաքին սքանչելի մէկ համայնապատկերը, զեղջկան կազինո մը կար, ուր քանի մր անդամ գացած էի հետապնդումներուս պատճառով: Տէրը ութսունամեայ ծերունի մը, մեզի կր հրամցնէր Ֆրասքաթիի անուանի դինին ու խորոված հաւ: Այդ վայրը պատշղամ մըն է կարծես. իսկ անդին մայրաքաղաքը արեւուն առաստ լուսերուն կամ դիշերուան գեղեցիկ գոյներուն տակ ընկողմանած դեղուհի մը:

Օր մը, Ա. Օ.ին հետ նստած դինի կը խմէինք. Երբ ծերունին հարցուց թէ ուրկէ՞ կուղայինք:

— Հռոմէն, պատասխանեցինք:

— Կ'րսեն թէ զեղեցիկ տեղ է օր մրն ալ ես պիտի երթամ...

Ապշահար մնացինք: Ութսուն տարի Ֆրասքաթի ապրիլ եւ Հռոմ չինել: Խնդացինք:

— Բայց ամէն օր այս բարձունքէն կը դիտեմ, աւելցուց ինքն ալ խնդալով:

Հետապնդումիս օրը չուզեցի գինետուն հանդիպիլ, հակառակ անօթի ըլլալուս: Կրկին պատին չուրջ դարձայ. մուտքը կարճ փողոցի մը ծայրն էր. գետինը քառակուսի խոշոր քարերով. իսկ ետեւը անտառ: Ամայի էր փայրը ու մութը կոխած: Պատէն վեր չուզուեցայ ու ներսը աչք մը նետեցի. 7-8 ոտք անդին երկու հողի նոտած կր խօսակցէին. մէկը քիչ առաջ հետապնդած մարդս էր, միւսը «Հին» ծանօթ մը, Ռուստէմ Բէճէպ, զոր ճանչցած էի քանի մը անդամ

քիմալական դեսպանատուն մտած ատենը եւ ուրիշ անդամ մը նամակատան մէջ, երբ իր անունը տալով փոսթ ռես-թանտէն նամակներ կ'առնէր :

Ի՞նչ կը խօսէին արդեօք. պէտք էր իմանալ. նստարա-նին վրայ կոնակնին ինծի տուած էին: Կարելի չէ՞ր իջնել, սպրդիլ նստարանին տակ ու մտիկ ընել: Նստարանին ետին մանր ծառեր կային. անդամ մը որ հոն իջնեմ, կը դիւրա-նայ ամէն բան Վտանգաւոր էր, բայց արժէր փորձել: Վը-տանդի մը պահուն ընելիքս պարզ էր...

Խաւարր համատարած էր այլեւս. մեծ զդուշութեամբ եւ կատուի մը պէս վար սահեցայ, չուրջս զիտեցի եւ չունչս կտրած նստարանին տակ մտայ. սիրտս այնպէս մը կը տրո-փէր, որ առաջին վայրկեաններուն դրեթէ բան չէի իմանար. բարձրածայն կը խօսէին. հետզհետէ սիրտս բնականոն վի-ճակը առաւ եւ անտեսանելի ունկնդիրս, ական ալուր եղայ չարք մը զաղտնիքներու Քիշ վերջ Միւնիր Պէյ անունով մէկն ալ հասաւ եւ խօսակցութիւնը տաքցաւ:

Մօտ օրէն Պահաէտտին Շաքիրը, Ճանբոլատն ու Էնվերը պիտի զային: Պէքիր Սամի խնդրած էր որ Սայիտ Հալիմ փաշան օդնէ Մուսթաֆա Քեմալին, զէնք դրկելով Անատո-լու եւ կարեւոր գումարներ ալ տրամադրէ արտաքին հար-ցերու կարգադրութեան համար: Սայիտ Հալիմ փաշան տրամադիր էր օգնելու, պայմանաւ որ կարգ մը իթթիհա-տական սկարագլուիներ աղաւու մուտք ունենան Անատոլու, յեռոյ ալ Պոլիս, երբ Միլլի բանակը յաղթանակ տանի եւ Հելլէն բանակը ծով թափէ, ինչպէս որ կը յուսային ու կը հաւատային Մօտ օրէն, երբ Հոռմ զային Պահաէտտին Շա-քիր, Ճանբոլատ, Տոքթ. Նազրմ եւ ուրիշներ ժողով պիտի զումարէին Սայիտ Հալիմ փաշայի նախագահութեամբ:

Կարեւորագոյն լուրը իմացած էի ու այլեւս ինծի դործ չէր մնացած բայց ինչպէ՞ս կընայի դուրս գալ թաղստո-ցէս. հակառակ վախերուս, սիրտս ուրախութեամբ կը զար-նէր. առ, ինչ փառաւոր հարսնիք մը կընայինք սարքել. ե-րանի թէ Արամն ու Արշակը չուտ հասնէին. կրկին դրած էինք. պիտի զրկէի՞ն արդեօք: Երբեմն խօսակցութիւնը կը կտրէր. կը սպասէի որ ելլեն կորսուին երթան: Բայց տեղէն

շարժող չկար : Հապա՞ եթէ շշուկէ մը յանկարծ կասկած մը ունենային եւ նստարանին տակը նայէին : Վճռած էի ատրը-ճանակովս սպառնալ , անշարժեցնել զիրենք եւ դուռնէն փախչիլ : Հաւանաբար մեր ծրագիրները ջուրը իյնային . այս մտածումը ունեցած ատենս պաղ քրտինք մը իջաւ կոնակս ի վար ու պահ մը զղջացի անխոհեմութեանս համար :

Մարդիկը դեռ կը յամառէին մնալ ու զիս գետնին գամ-ուած պահել տերեւի մը պէս : Խօսակցութեան նիւթը փոխ-ուած էր ու պատկառելի անուն մը ականջիս զարկաւ . ԱՂԱ ԽԱՆ . լարուած մտիկ ըրի : Նորեկը կը խօսէր Զանագգալէի Պատերազմի մասին ու կը հաւաստէր թէ համաձայնական նաւատորմը դիւրութեամբ պիտի կարենար նեղուցը մտնել ու Պոլիսը զրաւել , եթէ Աղա Խան իր նիւթական կարողու-թիւնն ու բարոյական անսահման վարկն ու ազդեցութիւնը չգործածէր ի նպաստ Թուրքիոյ : Աղա Խան սպառնացած էր Անգլիացիներուն եւ կամ անոնց իսկ զաղտնի թելադրու-թեամբ — չարունակեց խօսողը ծիծաղելով , պահանջելով ետ քաշել նաւատորմը : Զօրաւոր Թուրքիա մը պէտք է ոտքի մնար , անհրաժեշտ էր : Ունկնդիրները , ինձմէ զատ քահ քահ մը փրցուցին լայն գոհունակութեամբ :

Յետոյ բամբասանքի սկսան . քաշքչելով աս ու ան իթ-թիհատական պարագլուխը . բոլորն ալ կարեւոր գումարներ ունէին օտար զրամատուներու մէջ , բայց տեսականապէս կը տրտուային եւ զրամ կ'ուղէին : — Պիրատէր , ըսաւ մէկը . որո՞ւ հասնինք . անխնայ կը ծախսեն շատ կ'ուտեն . . . պէտք է ըսել , այս տեսական ճամբորդութիւններուն ալ դրամ չէ դիմանար :

Վերջապէս ելան «ճեհէննէմ» եղան գացին : Շունչ առի ու քիչ մը եւս սպասեցի . յետոյ անձայն անշշուկ լիելօքիկ մը դուրս սահեցայ և փողոցը գտնելէս վերջ արագ արագ հե-ռացայ : Կարծեմ ժամը 11,30ին ատեններն էր . սաստիկ ա-նօթի էի . մտայ անկիւնի զինետուն մը , դաւաթ մը գինի պարագեցի եւ կուշտ մը կերայ : Միայն թէ վերջին հանրա-կառքր փախցուցի եւ ստիպուցայ քայելով Հոռմ վերադառ-նալ , անքուն գիշեր մը անցնելով : Առտուն առաջին գործս եղաւ սափրիչի մը խանութը մտնել , լաւ մը լուացուիլ ու

Թարմանալ: Հետազօտութեանս արդիւնքը հաղորդեցի բն-կերոջս՝ Մ.ին, չափազանց խանդավառուեցաւ այս յայն-դութենէս եւ բացադանչեց.—

— Ախ, Եթէ Արամն ու Արշակը զրկէին. փառաւոր գործ մը գլուխ կը հանէինք...

Օրուան լնթացիկ գործերովս շարունակեցի զրադի. այսինքն սրճարանէ սրճարան ղեկերի, համրաբդ թուրքե-րուն խօսակցութիւնները մտիկ ընելու համար: Մասնաւո-րաբար Վ.իլլա Պորկէպէի մօտիկ սրճարան մը կը սիրէի յա-ճախել, ուր սովոր էր նստիլ ծերուկ թուրք մը, որ կատա-կախառն հաճելի խօսակցութեան մը կը բոնուէր իր հայրե-նակիցներուն հետ, օրուան դէպքերուն և եկող-դաշողնե-րու մասին: Ինչ որ յետազային օգտակար պիտի րլար ինձ: Միշտ ալ իր մօտիկը կը նստէի, առանց զգացնելու որ իրեն մտիկ կ'ընեմ կամ իր լեզուն կը հասկնամ: Անդամ մը կաս-կածեցաւ ու փորձեց զիս յանկարծակիի բերել և զարե-ջուր խմած մէկ պահուս, յանկարծ թուրքերէնով հարցուց.—

— Տղաս, քեզմէ զատ հոս թուրքերէն դիտցող չկա՞յ:

Դէմքս ծամածոեցի այնպէս ձեւացնելով որ բան մը չիմ հասկնար եւ զարմացական ժպիտով մը երեսր նայեցայ:

Ծերուկը քանի մը անդամ իր հարցումը կրկնեց. յետոյ երբ հասկցաւ որ բան մը չեմ հասկնար, տարակուսանքի մատնուեցաւ մինչ ես իտալերէն քանի մը բառ կը լսուտէի, սրոնց իմաստը ինքն ալ անշուշտ չեր հասկցած: Քոմի մէկ բարեկամը ինդաց ու դառնալով ծերուկին, բատ: —

— Քեզի չե՞մ բասծ որ այս տղան իտալացի յակոս մըն է... ու ինծի դառնալով կոտրտած իտալերէնով մը ներո-զութիւն ինդրեց. գլուխս անդին զարձուցի և շարունակեցի գարեջուրս ումպ ումպ խմել:

Ճշդեմ որ սրճարան երբ կ'ըսեմ, մեր արեւելեան սրճա-րանները պէտք չէ հասկնար. ասոնք չքեղ հաստատութիւն-ներ են, արձաններով հարուստ հրապարակի մը վրայ, ա-սաշնակարդ պանդոկներու տակը կամ կողքին, ուր կը յա-ճախեն հարուստ Հոռմցիներ զրոսաշրջիկներ միլլ. ՊԱԼԱՄԻԱՅի վրայ զանուող այդ սրճարանին յահախորդ զարձած էին նաեւ, թերեւս առաջին անդամ րյալով. նա-

Հատակուած եւ անիրաւուած ազգի մը մէկ երկու ներկայացուցիչները... յատուկ առաքելութեամբ...

Հետեւեալ օրը կրկին նոյն սրձարանը գացի եւ նոյն մարդիկը զտայ տաք խօսակցութեան մը բռնուած. աւելի հեռու նստած րլալուս պատճառով լաւ չէի լսեր: Քիչ վերջ ձայները յանկարծ կտրեցան եւ թուրքերը տեսակ մը իրարանցումի մատնուեցան:

Ներս կը մտնէր կարճահասակ, լեցուն կաղմուածքով, լուրջ ու պատկառելի դէմքով անձ մը, ծանր ու կշռուած քայլերով. հտեւէն ալ յարդալիր դէմքով ուրիշ մր Ծերունի թուրքը անմիջապէս ոտքի ելաւ եւ փութաց համբուրելու նորեկին վերարկուին քղանցքը. ասդին անդին նստած թուրքերն ալ ոտքի ելան եւ յարդալիր արտայայտութիւններ ընելէ վերջ նստան: Ո՞վ էր այդ պատկառելի մարդը. միւսը, որ պայուսակ մը թեւին տակ անոր ետեւէն ներս մտած էր, ճանչցայ: Այս այն մարդն էր, որ հետապնդած էի մինչեւ ֆրասքաթի եւ որ խօսակցութեան բռնուած էր Ռուսթէմ Ռէճէպին հետ մեզի ծանօթ պարտէզին նստարանին վրայ: Իր խոնարհ կեցուածքն դատելով թիկնապահ մը ըլլալու էր: Ամէն վայրկեան ալ միւսին բերնէն կախուած կը մնար:

Սեղանի մը առջեւ նստան եւ երկու գոնիաք ապսպրեցին: Ներկայ թուրքերը մէկիկ մէկիկ մօտեցան այդ անձնաւորութեան, հարցում ընելու կամ բաներ մը խնդրելու պէս ըրին եւ իրենց տեղը դարձան: Մերուկն ալ մօտեցաւ ու խնդրարկուի կերպարանք մը առաւ: Տեսարանը հետաքրքրական էր յաճախորդները այդ կողմ դարձած կը նայէին:

Ո՞վ էր արդեօք. անշուշտ բարձրաստիճան մէկը, բայց չէի ճանչնար: Գրպանիս լուսանկարներէն ոմանք աղտոտ տպաղրութեամբ թերթերէ առնուած րլալով, դժուար էր վճռական նմանութիւն մը զտնել անոնցմէ մէկուն եւ այս պատկառելիին միջեւ Տարիներ վերջ, հիմա երբ միտքս կու գայ այդ պահը, կր խորհիմ թէ ինչ պիտի ըլլար յուղումիս աստիճանը կամ ինչպէս պիտի ցնցուէի, եթէ զիտնայի թէ այդ անձը «Ընտրեալներ»էս մէկն է եւ առաջնակարգներէն, ան որ ստորագրած էր ցեղիս համախումբ կոտորածին հրամանագիրը:

Ճակատագրական ի՞նչ խաղեր կան երբեմն։ Ես զի՞նքը կը փնտոէի եւ ա՛ն ինքինքը ներկայացնելու եկած էր։

Հանդարտ կը դիտէի եւ կասկած չհրաւիրելու մտահոգութեամբ տեղէս չշարժեցայ։ Ծերուկս եւ միւսները տեսակ մը երկիւղով շուրջերնին կը նայէին։ Տասը տասնըհինգ վայրկեան մը տեւեց անոնց խօսակցութիւնը։ յետոյ նորեկները ոտքի ելան եւ կրկին յարդարի արտայայտութիւններու եւ «թեմեննահ»ներու մէջտեղ դանդաղօրէն մեկնեցան Վիլլա Պորկէղէի ուղղութեամբ։ Ծերուկր աւոր վերադարձած միջոցին, քովինին ըսաւ, — Շատ լաւ հանդիպում մը եղաւ։ բաւական ատենէ ի վեր ես ալ կը փափաքէի զի՞նքը տեսնել… ըսելիքներ ունէի… վերջապէս կրցի ժամադրութիւն մը առնել։

Բայց ո՞վ էր վերջապէս։ կը սպասէի որ ծերուկը անունը տար… երեւի պէտք չզդաց։

Կամացուկ մը գուրս ելայ եւ սկսայ հետապնդել անձնաւորութիւնն ու իր թիկնապահը։ Վիլլա Պորկէղէի մուտքին մօտ, երեկորական խոշոր լաստերին առջև կը խօսակցէին։ անցայ մութ անկիւն մը եւ դէմքերը զննեցի։ Յստակ կերպով կը տեսնէի եւ յանկարծ միտքս կարծես լուսաւորուեցաւ։ Ան էր, սենեակս մնացած պատկերն էր։ միայն թէ ես աւելի հասակաւոր երեւակայած էի Սայիս Հալիմ փաշան։ Հայկական ջարդերու եւ տարագրութեան փաստաթուղթը ստորագրող Սատրապամը, ԻթթիլԶԱՏ ԹԵՐԱԳԳԼ հրոսախումբ-կառավարութեան վարչապետը։ Ճամբայ ելան։ մութին մէջէն իրենց կը հետեւէի։ Մօտ կէս ժամ պտոյտի քալուածքով յառաջացան ու մտան Օթել Բալաս, ուր առժամար փաշան կը բնակէր։

Կանոնաւոր հետապնդումներուս չնորհիւ ստուգեցի, որ միայն իրիկուան ժամը 4-6 գուրս կ'ելլէր պտոյտի համար։ Երբեմն ցերեկներն ալ գուրս կուզար գործի համար, միշտ ալ կառքով եւ հանդիպելով դրամատուներ, պաշտօնատուներ, բաւական նեղութիւն տալով ինծի։ քանի որ ամէն տեղ չէի կընար կամ չէի ուղեր մտնել եւ փողոցները կը մնայի, երբեմն հետքն ալ կորսնցնելով։ Սակայն նորէն գուէ էի։ Փաշային այցելած բոլոր վայրերուն ծանօթ էի այլեւս։ ամէն

օր զրեթէ կ'այցելէր ներքին գործոց Նախարարութեան պաշտօնատանը. իսկ Սուլթանական Քեմարական զեսպանառուներէն ալ այցելութիւն կուտայլին իրեն Ուրբաթօրերը ժողովի կ'երթար ժողովատեղին իփստ հսկողութեան տակ առնուած էր և զժուար էր մօտենալ

Այդ շրջանին յոյներն ալ հետապնդումի տակ առած էին Թուրք մեծամեծները, ինչպէս իմացանք և ստուգեցինք: Կարեւոր կողմակերպութիւն մը, յաձախ 20է աւելի մարդ



ԱԱՅԵՑ ՀԱԼԻՄ ՓԱԼԵԱ

շարժման դրած էր Յոյն լրտեսական կաղմակերպութիւնը մասնաւորաբար Սայիս Հալիմ փաշան կը հետապնդէր և քեմարական զործակալներն ու քաղաքական զործիչները. պատերազմի մէջ էին եւ կը փորձէին զաղտնիքներ կորզել Աւտեն մը զիս ալ հետապնդած էին. ան ատեն դեռ չէի զիտեր թէ ով են. բայց միշտ ալ հետքս կը կորսնցնէի և տոյ կոա-

հեցի որ երկուքս ալ կը հետապնդուինք. հետապնդողներէն մէկ երկուքի չեշտէն և ընկեր Վարանդեանին ալ յայտնութենէն բուն խնդրին տեղեկացանք: Յոյներն ալ մտադրած էին Սայիտ Հալիմը սպաննել՝ որովհետեւ ստուգած էին թէ Օսմանեան կայսրութեան վերջին Եպարքոսը, Մուսթաֆա Քեմալին զէնք ու դրամական օժանդակութիւն կը հասցնէր շարունակ:

Այդ օրերուն ընկերս՝ Մ. դացած էր Փարիզ. մօտ ամիս մը առանձին էի. երբեմն կը հանդիպէի ընկեր Վարանդեանին, որուն յայտնած էի յոյներուն հետապնդումը. անշուշտ մեզ թուրք կարծելով: Մեր դեսպանը խօսած էր Հելլին դեսպանին. անկէ վերջ մեր օժիկը ձգեցին: Դեսպանը գոհ մնացած էր Ֆրասքաթի մէջ իմ քաղած տեղեկութիւններէն որոնք իրեն հաղորդուած էին. յետագային, իրեւ գնահատութիւն յանձնարարական նամակ մը պիտի դրկէր ինծի:

Երկու անդամ էնվեր փաշային հանդիպելու առիթ ունեցայ: Անզամ մը Օթել Բլազայի դիմացի մայթին վրայ կը ճեմէի, երբ քիչ անդին երկու հոգի ուշադրութիւնս զրաւեցին. մէկը կապոյտ ակնոց դրած էր. զզուշաւոր էին եւ երբեմն շուշջերնին կը նայէին: Աւելի մօտեցայ. այդ մէկը ճանչցայ. էնվերն էր, իր վեր դարձած պեխերով ու սիրուն դէմքով: Ընկերներս զիս իրեն կը նմանցնէին. դէմքին վրայ խալ մը ունէր: Փամը տասներկուքի ատեններն էր. բացօթեայ ճաշարանի մը մէկ սեղանը զրաւեց իր խօսակիցին հետ: Նոյնը ըրի նաեւ ես ու սպասեցի անոնց մեկնումին: Ելան ու Բիացա Թէրմինէին յառաջացան. դիմացի մայթէն կը հետեւէի իրենց. երեւի հասկցան որ ատենէ մը ի վեր տղեկ մը կը սլքտայ իրենց շուրջ. իմ կողմս դարձան եւ սուր նայեցան. պէտք չէ որ զիս ճանչնային մօտէն. քովընտի փողոց մը մտայ, ու անհետացայ: Երկրորդ հանդիպումս Վիլլա Պորկէղէի մէջ էր, քանի մը օր վերջ: Հոն նստարանի մը վրայ հանգստանալով, աչքէ կ'անցընէի Պոլսէն եկած նամակներս եւ դեսպանատունէն հայթայթուած ՃԱԿԱՏԱ-ՄԱՐՏՆԵՐԸ: Մէկ երկուքը անխոհեմարար նետած էի բագաթոռի մը վրայ: Անցորդ թուրք մը դիւրութեամբ հայ ըլ-

լալս պիտի հասկնար : Այդպէս ալ եղաւ : Ոտնաձայնէ մը երբ գլուխս վերցուցի, տեսայ զայն, նոյնինքն ինվերը, որ իմ կողմս կու գար . աճապարանքով թերթերը ժողվեցի, բայց ու է էր . նայեցաւ ինծի, եւ թերթերուն . այս անգամ կապոյտ ակնոց շունէր ես ալ իրեն նայեցայ ու նայուածքը զիմագրաւեցի . յետոյ ոտքի ելայ ու հանդարտօրէն հեռացայ : Այդ ձախաւերութեանս համար ինքինքս դատապարտեցի եւ երեք օր տունէն դուրս չերայ Վիա Քօլա Տի Ծինցոյի սենեակիս մէջ իրեւ հիւանդ մնացի, տանտիրուհիիս կատկածներուն շննթարկուելու համար երբ դուրս ելայ կարծես նոր դործի կր սկսէի

Սրճարանները յաճախելով եւ խօսակցութիւններ մտիկ ընելով նոյն շրջանակի մէջ կը գառնայի, երբ Մ . արդէն վերադարձաւ Փարիզէն եւ Ժրնեւէն եւ Սայիտ Հալիմ փաշան շուտով ահաբեկումի Ենթարկելու որոշումը տուինք : Միւսները հեռացած էին եւ դանոնք աւելի վերջ պիտի փրնտուէինք : Խանդավառուած էինք եւ օրն ու ժամը ճշդելու վրայ էինք, երբ փաշային հետքը կորսնցուցինք : Հոռմէն մեկնած պիտի ըլլար : Աննկարագրելի էր մեր զարմանքն ու անձկութիւնը : Նորէն ասդին անդին ինկանք . բարեբախտաբար ծանօթ սրճարանի մը մէջ հանդիպեցայ երկու ականաւորներու, որոնք արդէն պատուոյ տեղը դրաւած էին մեր ցանկին վրայ : Տոքթ . Նազրմն ու Պէհաէտին Շաքիրը եւ անոնց հետ Միւնիր պէլլու . նամակ մը կարդալով դրազուած էին : Փութացի շուտով Մ . ին լուր տալու, տունը չէր . կըրկին վերադարձայ սրճարան . դեռ հոն էին, ընկերակցութեամբ չորրորդի մը, որ բոլորովին անծանօթ էր ինծի . երբ դուրս ելան, հետեւեցայ իրենց մինչեւ Օթել Բալաս . բախտը նորէն կը ժպտի, կ'ըսէի ինքնիրենս իրրեւ միիթարութիւն :

Այս անգամ զացի մեր Հայ տղոց յաճախած սրճարանը, որ բաւական հեռու էր Թրքական այդ միջավայրէն, Մ . ը անպայման դտնել կ'ուզէի : Անակնկալի եկաւ զիս հոն տեսնելով : Գարեջուր կը խմէր Օր . Մ . ին եւ եղրօղը Պ . Մ . ին հետ եւ կը խօսէին այդ օր իրենց այցելած թանգարաններուն եւ Սան Բիէթրո եկեղեցւոյ հնութեանց մասին :

Նեղուած էի բայց յայտնի չըրի : Դուրս ելելէ վերջ միայն, երբ քոյր եղբայր հեռացած էին, յայտնեցի կարեւոր թուրքերուն ներկայութիւնը եւ հասկցուցի, թէ շատոնց ի վեր ես այստեղուանքը շատ կ'երեւամ : Առստացաւ անձամբ հետապնդել զանոնք . յաջորդ օրը նորէն ուշացաւ . գացի եւ տան առջեւ մեր կարգախօսը սուլեցի . գլուխը պատուհանէն դուրս հանեց ու ըստ .— Գնա պանդոկ, ես կուգամ :

Գացի Օթել Բալաս ու սպասեցի . մարդիկը դուրս ելան ու ուղղուեցան դէպի Թերմինալ, յետոյ դէպի Ֆրասքաթիի կայարանը . վազեցի Մ.ի մօտ . տունը չէր . հաւանաբար պանդոկին առջեւն է, խորհեցայ ու հոն վազեցի . հոն ալ չգտայ . քրտինքներու մէջ շունչս առի Ֆրասքաթիի կայարանը . հանրակառքը եկաւ . մարդիկս ելան . ես ալ ելայ ու անոնց կոնակը տեղաւորուեցայ : Կը խօսին ժողովի մը մասին, որ տեղի պիտի ունենար Նոյեմբեր 27ին թրքական թուականով կամ Դեկտեմբեր 19ին, եւրոպական թուականով : Այդ թուականը թանկագին աւանդի մը պէս միտքս պահեցի : Պէտք է մեծ կարեւորութեամբ նկատի առնէինք այդ թուականը եւ ըստ այնմ կարգադրութիւններ ընէինք : Նոյեմբեր 18ին հեռագրեցինք Պատ . Մարմնին, անմիջապէս մեզի դրկելու Արամ Երկանեանը . մեր որոշումն էր ժողովատեղին կոխել եւ հոն ներկայ գտնուող իթթիհատական բոլոր ջարդարար հրէշները տեղւոյն վրայ գնդակահարել :

Հանրակառքին մէջ անոնց հետեւեցայ մինչեւ Վիա Բորբա . որոշ էր որ Ֆրասքաթի կ'երթային . աւելորդ նկատեցի շարունակել ճամբաս եւ վերադարձայ դարձեալ Մ.ը փրնառելու . նախաճաշ կ'ընէր սրճարանի մը մէջ : — Ես ալ քեզ կը փնտռեմ, չըսէ՞ : Պատասխանեցի թէ ուշ մնացեր է... մարդիկը Ֆրասքաթի գացած են : Ելաւ ու մեկնեցանք . 12ին հոն հասանք . բայց երեւի թուրքերը աւարտած էին խորհըրդակցութիւնները . Միւնիր Պէյ կը վերադառնար . Մ. փորձեց զայն շուտով լուսանկարել, բայց չյաջողեցաւ : Չորսէն վերջ վերադարձանք Հռոմ . ջղայնոտութենէս եւ ապարդիւն դեգերումներէն յոգնած, տուն գացի, Մ.ին հետ ժամադրուելէ վերջ յաջորդ օրուան համար : Գացի եւ նո-

թէն չդտայ. ակուաներս կը ցաւէին եւ հանդիպեցայ Ա. Օ. ին ինդրելով որ զիս ատամնարոյժի մը տանի: Վերադարձին դէմս ելաւ Մ. լուսանկարչական գործիքը ձեռքին, ընկերակցութեամբ օր. Ա. ին. Գաթակոմբները այցելելէ կը դառնային: Այդ օր շատ գէջ եւ զիրաւորիչ ըլլալու աստիճան սուր վէճ մը ունեցանք. երեսին տուի բոլոր զանցառութիւնները: Զանաց հաւատացնել թէ այսինչ ու այնինչ վայրերը գտնուած է, մինչդեռ ես այդ պահերուն, այդ տեղերը գրտնուած էի եւ շուքն անգամ չէի նշմարած Այդ հաշուով եւ զործելու այդ եղանակով ամիսներով պիտի մնայինք, առանց գործ մը զլուխ կարենալ հանելու: Գիշերը ընկեր Վարանդեանին դացի եւ տրտունջներս յայտնեցի: Համբերութիւն յանձնարարեց:

Պ. Գ. Մ. յեղափոխականի յայտնի վարկ մը եւ անցեալ մը ունէր մեր կուսակցութեան մէջ: Մասնակցած էր Հայթաթարական կոիւներուն, զոնէ ինք այդպէս կ'ըսէր. եղած էր Քրիստափորի ձեռքին տակ եւ Պոլսոյ բոլոր ահարեկումներուն հսկիչ մարմնի անդամ: 1919ին մասնակցած էր Կուսակցութեան Ընդհ. Ժողովին Հայաստանի մէջ: Պատերազմական նախարարը իրեն պաշտօն տուած էր անցնիլ Ղարաբաղ, ուր այդ շրջանին թուրք թաթարներ խառնակութիւններ կը հանէին. սակայն ան մերժած էր երթալ, անհնարին պայմաններ ներկայացնելով: Եւ վերադարձած էր Պոլսո, ուր ատեն մը ձեռնթափ մնաց: 45–46 տարեկան էր, չէկ, միջահասակ, լայն ուսերով, ըմբէշի կազմով եւ ահարկու ուժի տէր. մէկ ձեռքով կրնար հարիւր քիլօ վերցնել: Պոլսոյ մէջ մանաւանդ Վահէ իհսանի դէպքէն վերջ, շատ ալ կապւած էինք իրարու. կը սիրէր զիս եւ ահարեկումէն վերջ, երբ ատեն մը փախստական մնացի, իր տունը պահեց ու եղբօր մը պէս կը զուրգուրար վրաս: Այդ շրջանին ինչեր չէինք ծրագրեր կամ երազեր, բոլորն ալ ահարեկումներու ժամին:

Մեր մէծաղոյն երազն էր Թուրք իթթիհատական ոճրագործ մեծ ջարդարարները համախումբ գտնել Եւրոպայի մէջ ու համախումբ ալ զնդակահարել, գործակցութեամբ մեր անձնուէր եւ փորձուած ընկերներուն: Այդ երազը հոն Հռո-



ԱՐԴՈՒՅՈՆ ԹԵՇԼԻՔՆԵԱՆ

մի մէջ ալ կրակի պէս կ'այրէք մեղ ու կը խորհէինք թէ արդարադատութեան այս ժեսթը ինչ հսկայ ցնցում յառաջ պիտի բերէք. մեր ցեղին արժանապատուութիւնը պիտի փրկէինք մէկ հարուածով, ապատակելով նաև մեր աղջը չարաչար խարող քրիստոնեայ Եւրոպան։ Մանաւանդ որ ուազմաճակատներու վրայ եւ շարք մը յածաղա՛ ահարեկումներու. մէջ թրծուած ընկերներ հաւա էին խանդակառ եւ անհամբեր, հրահանդի կը պատէին

Ամենէն առաջ կար Սողոմոնը, Թեհլիրեան Սողոմոնը, այդ քաջարի ասպետը, զարդացած, էնտելիդենտ, բարեկիրթ, ազնիւ ու համեստ, կենցաղով ու վարքով առաքինի, հաւասարակշուած ու ներկայանայի, ապրած՝ առաջնակարգ ոստաններու լաւագոյն միջավայրերու մէջ։ Եղած էր ճակատներու վրայ եւ Պոլսոյ մէջ, ընկերոջ մը չետ, ահարեկած էր խաֆիէներուն պետ Յարութիւն Մկրտիչեանը, Պէտիկթաշի Մուխթարը։ Ու անցած էր Ամերիկա։

Սողոմոն Թէհլիրեան, մեր Հոռմ երթալէն քանի մը ամիս առաջ, Մարտին, Պերլինի մէջ սատակամահ ըրած էր Պատմութեան մեծագոյն եղեռնալործներէն Թալաաթ փաշան, ճիւաղ մը, որ մէկ ու կէս միլիոն Հայ անդէն ու անմեղ ժողովուրդը բնաջնջած էր իր դարաւոր ու պատմական Հայրենիքին մէջ։ Սողոմոն բոնուեցաւ եւ դատարանի յանձնրւեցաւ։

Այդ զգայացունց դատավարութիւնը, որ պահ մը ամբողջ Եւրոպական մամուլը եւ մասնաւրաբար գերմանականը զբաղեցուց, վերջացաւ մեր հերոսին անպարտութեամբ։ Երդուեալներու Ատեանը իր վճիռով արդար դտաւ Սողոմոնին՝ եւ անոր հետ ամրողջ Հայ ժողովուրդը։ Վրէինդինդրական արարքը եւ անարդ մահու ալ արժանի զտաւ Թուրք մեծ Եղեռնադործը։ Այդ պատմական ահարեկումը միաժամանակ Հայանպաստ քարոզութեան սքանչելի միջոց մը եղաւ, երբ ականաւոր անձնաւորութիւններ, բրոֆէսէօրներ, միսիոնարներ եւ զօրավարներ վկայութեան դացին, դատապարտելով թուրքերուն անմարդկային դազնութիւնները եւ ի վեր հանելով Հայ ժողովուրդին բարեմասնութիւններն ու անմեղութիւնը։ Սողոմոնին արարքին

պատճառած համազային ուրախութիւնն ու միիթարութիւնը անսահման էր. եւ մենք կը խորհինք որ Սողոմոնի նման քանի մը կտրիճներու հետ, ինչպէս Արամին, Արշակին, Շմաւոնին կամ ուրիշ անձնուէրներու հետ, որոնք տակաւին ասպարէղ չէին նետուած, բայց անհամբեր կարգի կը սպասէին, պիտի կարենայինք մեր փայփայած մեծ երաւը իրականացնել: Մենք չուքերու սկզն կը չքինք Սայիտ Հալիմի, ինվէրի, Պահակտոին Շաքիրի, ձեմալ Աղմիի, Տոքթ. Նազրմի հետքերուն վրայ, որոնք երբեմն երեւան կու գային ու յանկարծ ալ կ'անհևտանային: Հարկ էր զանոնք փնտռել երոպական ոստաններուն մէջ: Իսկ փնտռել եւ հետապնդել, համբերութեան, խոհեմութեան եւ այլաղան նեղութիւններ դիմադրաւելու դործ մրն էր: Բաներ, որոնք առ հասարակ կը պակսէին Մ.ին քով:

Իր պարտականութիւնն էր հետապնդել, իմինս՝ հարւածել: Կասկածներ չըրաւիրելու համար ահաբեկիչը պէտք չէ երեւայ եւ իր ժամուն սպասէ: Մինչդեռ հետապնդումն ալ վրաս առած էի, զիշերը ցերեկին խառնելով, միշտ լարուած ու պրկուած Այլեւս իր օկտակարութիւնը կասկածելի կը թուէր. Եւ ձղձկումները վնասակար մեր դործին: Իր մասնակցութիւնը ձեւական բնոյթ ունէր եւ համոզուած էի, որ իրեն վերապրուած ձեռնարկներուն զործնականապէս չէր մասնակցած Հանելի չէր իրեն այդ յողնեցուցիչ հետապնդումը. համբերութիւնը կը պակսէր իր մօտ. յիտոյ, դիւրարորոք էր Եւ մեր տարիքներն ալ կը շնչտէին անհասկացողութիւնը, ինչպէս եւ խառնուածքներու տարբերութիւնը: Ալ ամէն օր վէճի մէջ էինք, ու օր մրն ալ յայտնեցի թէ ձեռնարկը յաջողցնելէ վերջ պիտի երթամ Պոլիս Եւ վերին Մարմնէն ուրիշ զործակից մը սիստի ուղեմ, ինչ որ հետաղային րրի Մեղի վստահուած զործին մէջ հարկ էր մինչեւ իրիկուն քալել ու սլքուալ, երբեմն զիշերներն ալ, այդ հրոկայ մայրաքաղաքին անծայրածիր փողոցներէն խուզարկել սրճարանները, պանզոկները, Փաշային հետքր դտնելու համար:

Աչքէ չէի հեռացներ թուրք մեծամեծներու խումբը, որոնց ժամադրավայրերուն մէկ քանին զտած էի: Փաշան

չկար, բայց վստահ էի թէ օրին մէկը երեւան պիտի դայ: Տեւականապէս անոնց ետեւէն կ'երթայի, միշտ ալ խոհեմութեամբ եւ երբեմն մօտենալով խօսակցութիւնները լսելու աստիճան: Օր մըն ալ լսեցի որ մօտալուս կարեւոր ժողով մը պիտի գումարուի. կը նշանակէր թէ Փաշան հոն պիտի գար, առանց անոր, անկարելի էր ժողով գումարել: Աչալը ջութեամբ սկսայ մտանաւորաբար քնչ՝ կայարանին կողմերը, Հռոմ հասնող կառախումբերուն համբորդները դիտելով: Բայց ուշադրութիւնս կեղրոնացած էր Բալաս պանդոկին վրայ:

Օր մը կէսօրէ վերջ կառք մը կեցաւ պանդոկին առջեւ: Կառքին մէջ նստած էր Փաշան, ընկերակցութեամբ տոքթ. Նազըմի: Խսկոյն փութացի լուր տալու ընկերոջն՝ Մ. ին. նամակ գրելով դրաղած էր. անմիջապէս ձղեց եւ հետեւցաւ ինծի, այնքան ատեն անյայտ մնացող Փաշային երեւումէն խանդավառուած երբ հասանք՝ կառքը մեկնած էր: Սպասեցինք, այն ակնկալութեամբ որ Փաշան պանդոկն է եւ ուշ կամ կանուխ զուրս պիտի ելլէ Մ. ին հեռացայ ու քիչ անդին ձեռքիս դիրքը կարդալու ձեւ մը առի: Մ. վեր վար կը չափէր, բուռնցքները սեղմած, կարծես մէկու մը քթին բերնին իջեցնելու համար:

Ցանկարծ Փաշան դուրս եկաւ պանդոկին մօտ գտնուող անուշավաճառի մը խանութէն, ընկերակցութեամբ իր անբաժան թիկնապահին: Մ. ուրախութեան անդուսպ արտայայտութիւն մը ունեցաւ: Թուրքերը դանդաղօրէն կ'անցնէին քիչ մը անդիէն: Մ. ի հետ փողոցին երկու մայթերուն վրան էինք: Թիկնապահը կառք մը կանչեց: Փաշան առանձին նստաւ: Մ. ին հետ նշանացի իրար հասկցանք. ևս Փաշային ետեւէն, ինքն ալ թիկնապահին ետեւէն պիտի երթայինք: Բաւական դժուար էր. վազելով կրնայի կառքին հասնիլ, սակայն անցորդներուն ուշադրութիւնը պիտի գրաւէր. մարզական թեթեւ վազրի ձեւով առաջացայ: Կառքը Հին Հռոմէն դուրս ելաւ ու նոր Հռոմ մտաւ, որ պարիսպով մը անջատուած էր: Վերջապէս հասաւ Վիա խօսթաքիօ փողոցը եւ կանգ առաւ տան մը առջեւ: Սեւամորթ ծառայ մը կը սպասէր դրան առջեւ: Կասկած չունէի այլեւս, գտած էի

Փաշային բնակարանը:

Վերադարձայ Հռոմ եւ Մ.ը գտայ լաւ տրամադրութեան մէջ: Տուի զեկուցումս. ուրախացաւ եւ ինք ալ նկարագրեց թէ ինչպէս հետեւած է թիկնապահին, բայց անիկա շատ հեռուները երթալուն, ստիպուած լքեր է հետապնդումը եւ վերադարձեր:

Իրիկունը, Բիացա Տի Մոնթիի մէկ սրճարանին մէջ, որ թուրքերուն յաճախած վայրերէն մէկն էր, լսեցի թիկնապահ Թէվֆիկ Ազմիի մէկ խօսակցութիւնը, որմէ հասկցայ թէ Ալպանոյի մէջ պիտի գումարուի կարեւոր ժողով մը, որուն հրաւիրուած են ականաւոր թուրքեր: Ալպանոն բոլորովին անծանօթ վայր մըն էր ինծի համար: Նոյն պահուն, 50–55 տարեկան կարճահասակ թուրք մը ներս մտաւ: Ազմին անոր հարցիւց: —

— Ստացա՞ք հրաւիրագիրը:

— Այո, ստացայ: բայց չեմ գիտեր ինչպէս պիտի երթամ: անծանօթ եմ այդ վայրերուն:

— Ռուսթէմ Ռէճէպին հետ եկէք, ան գիտէ, պատասխանեց Ազմին:

Աւելի բան մը չկրցայ հասկնալ: Մէկ բան որոշ էր: Ալպանօ պիտի հաւաքուէին: Բայց ե՞րբ, ո՞ր օրը, յայտնի չէր: Ուրեմն հարկ էր ամէն օր հսկել Ալպանօ տանող շոգեկառքին վրայ կամ ուղղակի Ալպանօ երթալ եւ հոն սպասել:

Գացի Մ.ի մօտ խորհրդակցելու համար. տան առջեւ սկսայ սուլել սովորականին պէս. բայց պատուհանը չբացուեցաւ. գիշերուան ժամը 11. շարունակեցի սուլել, մինչեւ որ քովի պատուհանէն մարդ մը վար նայեցաւ ու նախատական բառերով վրնտեց զիս: Ստիպուեցայ քիչ մը հեռանալ ու սպասել: Մօտ ժամ մը վերջ Մ. երեւան եկաւ փողոցին ծայրէն: Ալպանոյի մասին լսածներս յայտնեցի: Որոշեցինք յաջորդ օրն իսկ Ալպանօ երթալ: Առտուն կայարանն էինք. ճաշարանին մէկ անկիւնէն տեսայ գիշերուան կարճ թուրքը, որ յայտնապէս Ռուսթէմին կը սպասէր. արագ որոշում մը տուինք: Անմիջապէս հանրակառքով մը պիտի մեկնէի Ալպանօ, որ Հռոմէն երկու ժամ հեռու էր եւ կայարան մը առաջ կանգ պիտի առնէի սպասելով Հռոմէն եկող գնացքին:

Մ. նստած պիտի ըլլար պատուհանին առջեւ . եթէ մեր մարդիկը ներսը ըլլային , ինք թաշկինակով պիտի սրբէր երեսին քրտինքը , որպէս հաստատական նշան : Խսկոյն մեկնեցայ եւ որոշեալ կայարանին մէջ սպասեցի շոգեկառքին : Գնացքները կու գային կ'երթային եւ մեր Մ.ն չկար . սաստիկ տաք էր . ստիպուած էի կենալ այրող արեւուն տակ . ժամ տեւեց սպասում . շապիկս խխում կտրած էր : Ամէն գնով պէտք չէ առիթը փախցնէի : Վերջապէս շոգեկառքը դեռ չեկած Մ.ն տեսայ : Յոզնած մարդու երեւոյթով քրտինքները կը սրբէր : Տոմսակ մը առնելս եւ շոգեկառք ցատքելս մէկ եղաւ : Գացի եւ ընկերէս երեք նստարան հեռու տեղ մը գրաւեցի , բնականարար իրարու չնայեցանք : Մ. նստած էր թուրքերուն քով , որոնք չորս հոգի էին : Բարձրածայն կը խօսէին ու կը վիճէին . բայց նստած տեղէս չէի կրնար հետեւիլ անոնց խօսակցութեան : Կը նախանձէի Մ.ին խորհելով թէ ինչ թանկադին տեղեկութիւններ լսած կ'ըլլայ թուրքերէն , որոնք բնաւ չեն կրցած կասկածիլ թէ այդ իտալացի ճամբորդներուն մէջ կը գտնուէր իրենց բոլոր ըսածները լսող Հայ մը :

Թուրքերը իջան Ալպանոյի կայարանը . մենք ալ իջանք . բազմութեան խառնուած կատարեալ իտալացի բանուորի մը կերպարանքը ունէի . փողկապս գրպանէս կախուած , գլխարկը աչքերուա վրայ իջած , շապիկս ճմոթկուած : Զորս թուրքերուն մէջէն զգուշաւոր միակ անձը տոքթ . Նազընէր , որ աղուէսի աչքերը անընդհատ չուրջը կը պտտցնէր եւ կասկածանքով ամէն կողմ կը նայէր : Միւսները անտարբեր կը քալէին : Խոհեմութիւնը կը պահանջէր մինակս հետաղընդել զիրենք : Հանրակառքին մէջ ճիշտ իրենց քով կցցած Մ.ին տեսքը կրնար կասկած հրաւիրել : Բնական ձեւով մը անոնց ետեւէն գացի : Քանի բազմամարդ փողոցներէն կը յառաջանային , դիւրին էր անոնց հետեւիլ , առանց կամսկածի տեղի տալու , սակայն երբ մտան քաղաքին այն մասը , ուր տուները ցանցառ էին , խոհեմութիւն նկատեցի կարելի եղածին չափ հեռու մնալ :

Թուրքերը մտան Վիլլայի մը պարտէզը : Ինչպէս հետագային ստուգեցինք , այս տունը կը բնակէր Թօփալ Խսմայիլ Հաղպը , որ պատերազմի ատեն իթթիհատի կառավարու-

թեան մէջ Պարենաւորման Նախարար էր, զեղծարար, աւազակարարոյ, անկուշտ մարդ մը, շաքարի եւ արմտիքի անգութ շահադէտ մը, որ ժողովուրդին կուտար սեւ հաց մը, աւելի կոթերու մանրուքներէն եւ փտած գարիէն պատրաստուած : Վակոններով շաքար բերել կուտար Աւատրիայէն եւ սեւ սակարանի մէջ կը ծախէր միլիոններ դիզելով եւ միլիոններ շահեցնելով մէկ քանի գործակիցներու : Այս փաշան լրտեսական կազմակերպութիւն մը կը վարէր այդ միջոցին եւ փորձեր էին վարձկաններով, մեր դեսպան Վարանդեանը սպաննելու, երեւի Թալաաթին վրէժը լուծելու համար : Օր մը, թերթերը իտալացի վաճառականի մը սպաննութեան լուրը տուին . ոճրագործը, նոյնպէս իտալացի, կառախումբին մէջ կրակած էր վար ցատքելով : Բայց ոտքը կոտրած էր, եւ բռնուած : Հարցաքննութեան ատեն երեւան եկած էր որ ոճրագործը իր զոհը չէր ճանչնար եւ զայն չփոթած էր մատոնանչուած անձի մը հետ : Այդ անձը ընկ . Միքայէլ Վարանդեանն էր, որուն շատ կը նմանի եղեր զոհ գացող վաճառականը : Քննութիւնները խորացնելով, ոստիկանութիւնը գտած էր որ ոճրագործը կապեր ունէր Թօփալ Իսմայիլ Հագդը փաշային հետ : Սակայն չեմ յիշեր ինչպէս ինդիրը չուտով փակուեցաւ :

Թուրքերը պարտէզ մտնելէ վերջ, ինծի շատ գործ չէր մնար . տեղը սովորած էի եւ նախընտրելի էր գիշերանց հետապնդումը շարունակել : Գացի միացայ ընկերոջն . առելի յոդնած էի . Մ . եւս յոգնած էր, բայց ճիզ կ'ընէր ծածկելու իր յոգնութիւնը եւ գերմարդու-սիւփըրմէն-հովեր մը առած էր : Գացինք իմմիսարիա լճեզրը, հանգստանալու եւ ճաշելու համար : Սքանչելի տեսարաններով եւ բնական գեղեցկութիւններով վայր մըն էր Ալպանօն : Փառաւորապէս ճաշած եւ հանգստացած էինք ու սիկարէթ մը վառելու վրայ էի, երբ Մ . անակնկալօրէն հարցում մը տուաւ .—

— Գացեր եւ իմ մասիս բողոքեր ես Վարանդեանին . այնպէս չէ՞...

Նախ չուզեցի վիճարանութեան բռնուիլ եւ խուսափողական խօսքերով փորձեցի նիւթը փոխել :

Բայց որոշ էր որ Մ . կոռւելու տրամադրութեան մէջ

ԷՐ : ՏԵՍՆԵԼՈՎ որ անկարելի է հանդարտեցնել զինք, ամբողջ մտածումս ըսի իրեն եւ վիճաբանութիւնը ոռոմրի մը պէս պայթեցաւ :

Մ . անիրաւուած մէկու մը դժգոհանքները կ'արտայայտէր եւ կը ջանար խնդրին տալ այնպիսի դարձուածք մը, իրբեւ թէ ևս ընկերականութեան դէմ գործած ըլլայի, գանգատելով մեր ղեկավարութեան։ Շտկուեցայ աթոռիս վրայ եւ պաղարիւն այլ վճռական ըսի —

— Քեզ չեմ մեղադրեր, Մ . , տարիքդ տեղ մը հասած է ուր այլեւս չես կրնար գործօն մասնակցութիւն բերել գործին։ Եթէ հինդ կամ վեց հոգի ըլլայինք, խնդիրը կը փոխուէր։ Հաւանաբար կրնայիր ղեկավարել գործը եւ մինչեւ այսօր շատերը մաքրուած կ'ըլլային։ Այս ձեւով բան մը չենք կրնար ընել։ Չուր տեղ կը ծախսենք կազմակերպութեան դրամները։ Դուն ժամանակդ կ'անցնես թանգարաններն ու հնութեան վայրերը, վրաս ձգելով հետապնդումի դժուար գործը։ Այո՛, բողոքած եմ Վարանդեանին եւ պիտի բողոքեմ նաեւ Պոլիս։ Անկարելի է որ այլեւս քեզի հետ ուրիշ գործի երթամ։ Հոռմի ձեռնարկը եթէ յաջողցնենք, մեր վերջին զործակցութիւնը պիտի ըլլայ։ Չեմ ուզեր որ ասոր համար վշտանաս ինծի։ Գիտցիր նաեւ, թէ երբեք պիտի չմոռնամ այն եղայրական գուրգուրանքը որ ցոյց տուիր ինծի հանդէպ Պոլիսոյ մէջ փախստական շրջանիս։ Անձնական վերաբերումիդ համար միշտ լաւ յիշատակ պիտի պահեմ քեղմէ։ Բայց մեղի վստահուած այս պատժական լուրջ եւ վտանգաւոր գործին մէջ այլեւս չենք կրնար գործակցիլ։ Փորձով համոզուեցայ։

Զարժմանալի բան մը պատահեցաւ։ դիւրագրգիռ Մ . որ սովորաբար նախայարձակ էր, բնաւ չպատասխանեց այս անգամ։ ուրիշ տարօրինակ պարագայ։ ինք որ ծխող չէր, ուժդին սիկարէթներ կը քաշէր, մէկը միւսին ետեւէն։ Մեր միջեւ տիրեց երկարատեւ լուռթիւն մը։ ամբողջ ըսելիքս ըսած էի եւ նոր բան մը չունէի։ Խսկ Մ . անսովոր լրջութիւն մը կը պահէր։ Այդ պահուն կր դիւտէի լիճին փոքրիկ ալիքները, որոնք չարաճճի կատուներու պէս կու գային շփուիլ եղերքին եւ կը հեռանային։

Յանկարծ Մ. լոռւթիւնը խզեց եւ ինծի համար բոլորովին անսպասելի հարցում մը ուղղեց, քունէն ընդուարթնցող մէկու մը պէս :

— Ատրճանակդ կը մաքրե՞ս երբեմն . . .

— Այո, գրեթէ ամէն օր : եղաւ անմիջական պատասխանս :

Մ. պահ մը լուեց դարձեալ ու յետոյ շարունակեց . . .

— Երբեմն պէտք է փորձենք փամփուշտները . գիտե՞ս, հոս հանդարտ եւ շատ յարմար վայր մըն է . երթանք փորձ մը ընենք :

Ոտքի ելանք միասին . «Աս շատ լաւ եղաւ, կ'ըսէի մըտքէս . վերջ ի վերջոյ հաճելի բան չէր նստիլ, այսպէս քէնոտած եւ իրարու դէմ խոռվ» :

Շրջակայքը տասը վայրկեան փնտուտուքէ ետք, գտանք յարմար վայր մը, որ քարայրի կը նմանէր :

— Փորձէ ատրճանակդ, ըստ Մ., հոս մարդ չի լոեր :

Հանեցի ատրճանակս եւ սկսայ կրակել . մէկ, երկու, երեք, չորս :

— Շարունակէ, բոլո՛րը . շարունակէ, գոչեց . . .

Իրեն դարձայ . դեփ դեղին էր գոյնը : Մէկէն, ինծի այնպէս եկաւ որ ամբողջութեամբ կը տեսնեմ զայն, ներսով ու գուրսով : Ատրճանակը դեռ ձեռքս էր եւ մէջը երեք գնդակ մնացած էր : Ըսի իրեն .

— Կը բաւէ իմինիս փորձը . կարգը քուկդ է :

Մ. չփորձեց իր ատրճանակը եւ դուրս ելանք քարայրէն, առանց բառ փոխանակելու : Իրիկուան չսպասեցինք եւ վերադարձանք Հռոմ, ամբողջ ճամբու ընթացքին բացարձակ լուութիւն պահելով : Ահաւոր կասկած մը արթնցած էր մէջս եւ մուրճի պէս կը զարնէր ուղեղիս : Ահոելի գլխու ցաւ մը ունէի . . . ինչո՞ւ Մ. փորձել տուաւ ատրճանակս եւ ինք չփորձեց իրը . ինչո՞ւ կ'ուզէր որ բոլոր փամփուշտներս սպառեմ . ինծի կը թուէր թէ չափազանց չուտ գտանք քարայրը եւ թէ Մ. անծանօթ մը չէր այդ վայրերուն :

Երբ հասայ Վիա Քօլա Տի Ռիէնցոյի սենեակս, կարծես գլուխս պիտի պայթէր : Տանտիրուհիս Մարիա, վիճակս տեսնելով, սպասուհին հրամայեց գոնեաք մը բերել . իւը-

մեցի. յետոյ առաջարկեց պտոյտ մը ընել թեթևալու համար. միասին դուրս ելանք հանդարտ քայլերով դէպի Բլացա Տէլ Ռիզօրճիմենթօ:

Կ'արժէ որ քանի մը խօսքով փորձեմ ներկայացնել Մարիան եւ այն պայմանները, որոնց մէջ ծանօթացայ իրեն հետ:

ՄԱՐԻԱ

Մարիան առանձին կին մըն էր. հազիւ 27 տարեկան. միջահասակ, թուխ, բարեձեւ ու չափազանց նուրբ դիմագծերով: Ընտանիքը կու գար իմմանելի ազնուական գերդաստանէն: Ամուսնացած էր գնդապետի մը հետ, որ Ընդհ. Պատերազմին, Թրիէսթէի կողմերը սպաննուած էր: Զէր ուզած վերամուսնանալ. տունը զարդարած էր ամուսնոյն բազմաթիւ նկարներով, որոնցմէ մէկ հատն ալ սենեակս կախուած էր: Վիշտն ու առանձնութիւնը զինքը ընկղմած էին հիւանդութեան մը մէջ, որ թշշկական բառով կը կոչուէր «Մելամաղձուութիւն»: Ժամերով իր սենեակը կը փակուէր, չէր ճաշեր եւ օրէ օր կը հիւծէր: Բժիշկները թեւադրած էին ընկերուէի մը ունենալ եւ այդ նպատակով ծանուցում տուած էր թերթերուն մէջ, արամադրելի սենեակի մը համար վարձակալ փնտռելով, հակառակ հարուստ ըլլալուն:

Մեր ուսանողներու շրջանակին մէջ երբ ծանուցումը կարդացուեցաւ, ամէն մէկը սկսաւ կատակ մը ընել. սիրային արկած մը փնտռող մեր տղոց համար, շատ զրաւիչ հեռանկարներ կը բանար երիտասարդ այրի կնոջ մը տան մէջ վարձու սենեակ մը: Դժբախտութիւնը հոն էր որ փնտռուածը կին վարձակալ էր. մեր ընկերներէն Օննիկը կը մտածէր նոյնիսկ... իբրեւ կին ծպտուիլ եւ ներկայանալ երիտասարդ այրիին: Առանձին մնալէս վերջ աչքերս չէին բաժնըւեր ծանուցումէն: Ինչ սքանչելի առիթ էր ինծի համար. ինչ ապահով թաքստոց. պանդոկներուն մէջ՝ անպայման կ'արձանագրէին մեր անուն մականունը, մինչդեռ մենաւո-

որիկ կնոջ մը տան մէջ բնակելով, բոլորովին զերծ կը մնայի ոստիկանութեան հակողութեան տակ իյնալու հաւանականութենէն։ Թերթը վերցուցի ու գացի բախտս փորձելու։

Երբեք պիտի շմոռնամ ամառնային այն յետմիջօրէն, երբ կանդ առի Վիա Գոլա Տի Ռիենցոյի թիւ 28 տան առջեւ։ Գեղեցիկ չէնք մըն էր, խոշոր արարթըման մը, որուն երորդ յարկը ելայ եւ զանգակր զարկի։ Քառասունի մօտ կին մը դուռը բացաւ։ սպասուհին էր ցոյց տուի թերթը եւ մատս դրի ծանուցումին վրայ։ Կինը ինդաց ու իտալերէն



Մ'արիայի տունը

բաներ մը ըսաւ։ Բնականաբար կը փորձէր բացատրել թէ սիալ եկած եմ, թէ իրենք կին վարձակալ կ'ուզեն եւայլն... ես շհասկնալու կու գայի եւ անընդհատ ծանուցումը կը մատնանշէի։

Այդ միջոցին երիտասարդ սիրուն կին մը երեւան եկաւ։ տանտիրուհին էր, Մարիան։ Հետաքրքրուեցաւ ու սպասուհին բացատրութիւն մը ուզեց։ Խեղճ կինը կը խնդար տակաւին երեւի յամառութեանս վրայ։ Մարիա, վերէն վարչափեց զիս, լուրջ ու տիսուր աչքերով։ Յետոյ ով ըլլալս հարցուց։ կը շարունակէի անտեղեակ ձեւանալ։ բայց կտոր փոր իտալերէնովս հասկցուցի թէ յոյն ուսանող եմ, թէ ծնողք չունիմ եւ չոռմ եկած եմ զիւղատնտեսական վար-

Ժարան մտնելու : Գոց արտասանողի պէս նոյն բաները կը կրկնէի ու կրկնէի . Մարիային դէմքը բացուեցաւ մէկէն . Երեւի կը զուարձանար միամտութեանս վրայ . կը նայէր ինծի , կարծես կը զննէր դէմքս եւ զարմանալի է , յանկարծ ընդունեց զիս . խորհած րլլալու էր որ ի վերջոյ օտարական եմ , նոր լեզու կ'ելլեմ եւ չափաղանց միամիտ ու անտեղեակ քանի որ հակառակ կին վարձակալ ուզելուն , ես համարձակած էի : ներկայանալ եւ անպատեհութիւն չէի տեսած պարզուկ մը ուղել սենեակ մը : Դերիս մէջն էի եւ բախտս կը փորձէի ու բախտս անգամ մը եւս կը ժպտէր ինծի :

Բոնեց ձեռքէս եւ տարաւ սենեակը ցոյց տալու . փառաւորապէս կահաւորուած շքեղ սենեակ մը , առաջնակարդ պանդոկի մը սենեակներէն շատ աւելի ճաշակաւոր զարդարուած : Սենեակը ցոյց տալով մէկտեղ , զարմացած էր հիացումիս վրայ եւ կը զուարձանար : Յետոյ մատներովը բացատրեց թէ ամսականը քսան լիրէթ է . ներքնապէս զարմացած էի . շատ աժան . անմիջապէս դրամը հանեցի ու վրճարեցի : Մարիա խնդալով դրամը առաւ ու դրան մէջ կանգնած եւ մեղ դիտող սպասուհին նշան մը ըրաւ : Այս վերջինը մօտեցաւ . Մարիա , դրամը անոր գոգնոցին գրպանը դրաւ եւ երկուքը միասին խնդացին :

— Կրնա՞մ այս դիշեր գալ , հարցուցի .

— Որեւէ ատեն որ փափաքիք , ըսաւ Մարիա ու սենեակէս դուրս ելաւ :

Սպասուհին ձեռքով-ոտքով ինծի կը բացատրէր , որ երթամ անմիջապէս պայուսակներս բերեմ : Եթէ գիտնար թէ իմ միակ զլիսաւոր դոյքս ատրձանակիս փամփուշտներուն պահեստն է , հաւանաբար այդքան փութկոտութիւն ցոյց չտար եւ սիրալիր չըլլար :

Ահա այս պայմաններու տակ վարձած էի սենեակս ու ծանօթազած Մարիային , որուն հետ մտերիմ պիտի դառնայի : Բնակավայրս զաղտնի պահեցի եւ ոչ ոքի ըսի , նոյնիսկ Մ .ին :

Երկար թարթիչներով սեւաչուի այրին օրէ օր կը կերպարանափոխուէր : Սեւ հագուստները նետեց եւ կամաց կամաց նախ կապոյտի եւ ապա բաց գոյներու հետ հաշտուե-

ցաւ : Մենեակիս սեւ վարագոյրներն ալ փոխեց եւ նոյնիսկ ամուսնոյն նկարն ալ ուրիշ տեղ փոխադրեց եւ գեղարուեստական քանի մը սիրուն նկարներ զետեղեց : Առաջ շատ լուրջ էր, երրեմն խոժոռ : Օրէ օր բացուեցաւ ու պայծառացաւ, տրտմութիւնը փարատեցաւ եւ աչքերը աղուար ու գուարթ փայլ մը առին : Մարիան սկսած էր խնդալ, ծիծաղիլ կատակներուս վրայ, եւ նոյնիսկ շաղակրատել :

Մարիային հետ երկար պտոյտներ կ'ընէինք . Հռոմի մօտիկ գեղեցիկ Վիլլա մը ունէր . ամուսինին ժառանգ մնացած . յաճախ հոն կ'երթար ու մէկ երկու օրով կը մնար : Կ'ընկերանայի իրեն, բայց գիշերը կը վերադառնայի Հռոմ, ուր «զործ» ունէի : Մարիան տարօրինակ կը դտնէր այդ գործս, եւ ղբաղումներովս կը հետաքրքրուէր : Ձեռնարկած էր ինծի իտալերէն սորվեցնելու աշխատանքին եւ կ'ուզէր որ շուտ սորվիմ : Լեզուի դիւրութիւն ունիմ եւ բաւական առաջացած էի : Բայց որովհետեւ առաջին օրէն անտեղեակ ձեւացած էի, Մարիան կը հիանար հսկայաքայլ յառաջդիմութեանս վրայ, կարծելով թէ ինչ որ սորված եմ, արդիւնքըն է իր մանկավարդական մեջթոտներուն :

Մարիայի խաղաղ ու բարի ընկերակցութիւնը հետզհետէ փարատեց գլխու ցաւերս եւ օրուան ծանր յոգնութիւններուն տաժանքը : Ալպանոյի ծանր ժամերուն առուապանքս ու մտատանջութիւնս նոյնպէս : Մեղմ ձայնով յանդիմանութիւններ կ'ընէր, թէ վերջերս մանաւանդ մոռցած եմ գասերս, թէ կանոնաւոր կեանք չեմ վարեր եւ թէ ուսանողի մը համար լաւ բան չէ գիշերները այդքան ուշ մնալ դուրսը, եւայլն, եւայլն : Զայնին մէջ գորով կար :

Թեւանցուկ կը քալէինք պողոտաներէն . մեր արուարձանը բաւական հեռու էր ծանօթներուս շրջանակէն եւ կը բաժնուէր մայրաքաղաքին կեդրոններէն Տիբեր կամ Թեւերէ գետով : Ընկերուէիս հարցումներուն եւ հետաքրքրութեան կրցածիս չափ բաւարար պատասխաններ կուտայի, բայց գեռ միտքիս մէջ կը կրկնուէր նոյն հարցումը .— Ինչո՞ւ Մ. ն ուզեց որ քարայրին մէջ պարզեմ բոլոր փամփուշներս եւ ինք բնաւ չփորձեց իր ատրճանակը :

ՀԵԼԵՆԱ

Այդ օր արշալոյսը չբացուած Ալպանօ կը գտնուէի այդ տունը մօտէն ուսումնասիրելու համար։ Գործի գացող մէկ քանի իտալացիներ հարցուփորձեցի և այդ ձեւով է որ ստուգեցի թէ Վիլլան կը պատկանէր Թօփալ Խսմայիլ Հազգը փաշային։ Ժողովը հոն տեղի պիտի ունենար. քանի մը օրէն բոլորը հոն պիտի գային եւ անշուշտ Սատրազամ փաշան ալ մէջերնին։ Հոռմի անոր բնակարանը գտած էի եւ ժողովատեղին ալ ծանօթ։ Պէտք էր այդ երկու վայրերն ալ միշտ աչքի տակ ոչնենալ եւ յարմար ըռպէին հարուածը տալ։ Հոռմ վերադարձիս Վարանդեանին գացի թէյի ժամուն։ Մ. մէջտեղ չկար։ Նախորդ օրուընէ ի վեր իրար չէինք տեսած եւ կը սպասէինք Պոլսէն գալիք օգնական ընկերներուց բայց դեռ լուր մը չկար։ Անհամբեր էի գիտնալու՝ այս պատճառով ալ թափառեցայ մեր ծանօթ ընկերներուն ժամադրավայրերը սակայն անկարելի եղաւ զայն գտնել։

Նոյն գիշերուան համար Մարիա Օբերայի երկու տոմս ապահոված էր եւ Ֆառուսթը կը ներկայացնէին. գացինք. անսպասելի հանդիպում մը վայելքս խաթարեց. ճիշտ մեր դիմացը, օթեակի մը մէջ բազմած էր Սայիտ Հալիմ փաշան, երկու թիկնապահներով։ Եւ մինչ հոյակապ երաժշտութիւնն ու երգերը բեմին վրայէն ֆառուսթին յաւիտենական ողբերգութեան մասնակից կ'ընէին սրահին հսկայ բազմութիւնը, ես կը խորհէի մեր ողբերգութեան վրայ եւ կը խորհէի թէ ի՞նչ գեղեցիկ պատեհութիւն մը ներկայացած է ինծի։ Երթալ, օթեակի դուռը բանալ եւ ատրճանակիս բոլոր փամփուշտները պարպել մեծ ոճրագործին գանկին մէջ։ Բայց կասկածելի էր որ կարենայի փախուստ տալ։ Եթէ յաջողէի ալ, ատիկա կրնար ըլլալ քանի մը անմեղ զուհեր պատճառելու գնով։

Յաջորդ առաւօտ սովորական պահակութեանս ատեն, աեսայ երկու Թուրքեր, որոնք աճապարանքով կայարան կը փութային։ Անպայման գալիք նոր հիւրեր կան, խորհեցայ եւ անոնց ետեւէն գացի։ Կայարանին մէջ զարմանքս մեծ եղաւ։ Հոն էին բոլորն ալ։ Փաշան ալ միասին եւ խումբով

Ճենովա պիտի երթային. շոգեկառքի մեկնումին դեռ քառան վայրկեան կար. վազելով գացի Մ.ին գտնելու. գտայ եւ միասին աճապարանքով կայարան հասանք, բայց կառախումբը մեկնած էր. մէկ մասը հոն էին, բացի Փաշայէն. յայտնապէս միւսները անոր ողջերթի եկած էին:

Յուսահատական էր մեր վիճակը. գլխիկոր բաժնուեցայ Մ.էն, ես փետուուած հաւու կը նմանէի: Ինչո՞ւ Փաշան ծենովա դնաց. կրկին Հռոմ պիտի դառնա՞յ: Իսկ եթէ նաև առնէ եւ Պոլիս երթայ. ի՞նչ ծիծաղելի դրութեան մատնըւած կ'ըլլամ ընկերներուս եւ Գ. Մարմնին առջեւ, պատրաստ որսը առջեւէս փախցնելուս համար:

Կէսօրէ վերջ հանդիպեցայ քանի մը Թուրքերու, որոնց մէջն էր նաեւ Պէքիր Սամի պէյ: Բարձրածայն կը խօսէին ու կը վիճէին: Հետեւեցայ իրենց մինչեւ սրճարան մը, ուրկէ ներս մտան: Ես ալ աթոռ մը գրաւեցի քիչ անդին, իտալերէն թերթս բացի ու միրճուեցայ անոր մէջ, թէեւ տառը բառէն մէկը հագիւ հասկնայի:

Խօսակցութիւնը կը դառնար քեմալական Թուրքիոյ հաշւոյն կատարուելիք քանի մը միլիոն ոսկիի փոխառութեան մը շուրջ, Փաշային նախաձեռնութեամբ: Բոլորն ալ իթթիւատի փախստական անդամներ էին, բայց մեծ հաւատքով ու հոգածութեամբ կ'արտայայտուէին նոր Թուրքիոյ մասին եւ կը շեշտէին ժամ առաջ Անատոլու գէնք հասցընելու անհրաժեշտութիւնը: Եետոյ խօսակցութիւնը դարձաւ իրենց վիճակին շուրջ. բոլոր ծրագիրներում առանցքը Փաշան էր դարձեալ. կը յուսային որ անիկա Քեմալին հետ բանակցելով պիտի յաջողի Թուրքիա վերադառնալու արտօնութիւն ձեռք բերել իրենց համար: Մէկը ոա խօսքը ըստաւ.

— Փաշան փաշա է, բայց չկրցաւ տոքթ. Նազըմին գործը յաջողցնել. ինեղծ մարդը սիրու կոտրած վերադարձաւ Ժընեւ: Ուրիշ մը պատասխանեց.

— Քիչ մը համբերութիւն ունեցէք. ամէն ինչ կը կարգադրուի քանի մը ամիսէն. քիչ մը համբերութիւն պէտք է ունենալ:

Քիչ վերջ երկու հոգի եւս եկան եւ միացան միւսներուն.

կայարանը տեսած մարդերէս մէկն էր։ Կը խօսէին ճամբորդներու մասին։ Մէկր հեղնելով ըստաւ.

— Փաշա պիտի ըլլայ, չկրցաւ քիչ մը սպասել պատգամաւորները ճամբելու համար։

Եւ տեսնելով որ Փաշային կողմնակիցներէն մին կը փորձէ զայն արդարացնել, բորբոքած շարունակեց։

— Ինչպէ՞ս կը պաշտպանես ասանկ մէկը. երբ առ ի քաղաքավարութիւն իրեն ըսինք՝ «Փաշա կը մսիս, պէտք է հանդիստ ընես», փոխանակ կենալու, եսասիրական շեշտով մը պատասխանեց. «Կը մսիմ, հրմ այո, կրնամ մսիլ». յետոյ ալ «կառքը դնա բեր, տոն երթանք»։

Այստեղ՝ պատմողը փաշային ձեւերը կ'ընէր ու ճայնը կը կեղծէր։


Այս խօսակցութեան մէջ կարեւորը, ինծի համար, սա էր՝ որ Փաշան չէր մեկնած ու Հռոմ կը դտնուէր. ուրեմն մեր վախը զուր էր. անմիջապէս զացի այս պարագան Մ.ին յայտնելու. ճայն չհանեց. յուսահատ ու ընկճուած երեւոյթ մը ունէր եւ անվերջ նամակներ կը գրէր Պոլիս. կը զանգատէր որ մեր տղաքը չեն հասնիր։ Անկեղծօրէն ցաւեցայ իր վրայ։ Խեղճը ուղղակի կը տառապէր որ ձեռնարկը չի յաջողիր եւ կը զգար թէ պատասխանատուութեան մեծ բաժինը իրեն պիտի մնայ։ Ու որոշումն տուի։ Եթէ Մ.ն այդ պահուն կարենար մտածումն կարդալ, պիտի հասկնար որ պարզապէս իր սիրոյն էր որ տուի վճռական որոշումն։ Դարձայ իրեն եւ ըսի։

— Այլեւս մինակս պիտի ընեմ հետապնդումը եւ ինչ կ'ուզէ րլլայ հետեւանքը, վստահ եղիր որ այս գործը գլուխ պիտի հանեմ։

Մ. ճայն չհանեց, եւ նոյն ընկճուած վիճակը կը պահէր. կարծես յանցաւոր կը զգար ինքինքը։ Հեռացայ իրմէ եւ ուցի տուն. հաւաքեցի Պոլսէն ստացած նամակներս եւ ամէն կարգի թուղթերս, իջայ գետեզերք. մանր-մանր պատուեցի բոլորն ալ եւ ջուրը նետեցի. նպատակս էր ամէն հետք մէջտեղէն վերցնել եւ այնպէս մը ընել, որ եթէ ճերբակալուիմ կամ սպաննուիմ, ինքնութիւնս յայտնող որեւէ թուղթ չգտնուի վրաս կամ սենեակիս մէջ։ Իրբեւ միակ

ստացուածք, զրաս ունէի երկու հարիւր թրքական թղթա-դրամ, քանի մը հաղար լիրէթ եւ ատրճանակս վեց փամ-փուշտներով :

Այդ օրը վեցերորդ անգամ ըլլալով անցայ Փաշային տան առջեւէն. փառաւոր չէնք մըն էր, իսկական դղեակ մը, Հռոմի աղնուապետական թաղամասին մէջ։ Միշտ լուռ ու խաղաղ էր այդ տունը եւ տեւական կամ յաճախակի թա-փառումներս այդ տեղուանքը, կրնային կասկածներու տեղի տալ։ Ճիշտ այդ պատճառով յաջողած էի յարաբերութիւն մշակել աղջկան մը հետ, որ Փաշայի բնակարանին դիմաց, քիչ մը վերօք, արարթրմանի մը առաջին յարկը կը բնակէր։



Սայիտ Հալիմ Փաշայի Հռոմի բնակարանը

Այս նոր բարեկամուհիս Հելենա կը կոչուէր. յոյն ծը-նողքէ, քիչ մը յունարէն կը խօսէր, ինչ որ մեծապէս դիւ-րացուցած էր մեր բարեկամութիւնը։ Ամենէն տարօրինակ պարագաներու տակ ծանօթացայ Հելենային։ Փաշային դղեակը լրտեսած պահերուս, դղեակին նայելէ աւելի շրջա-կայ տուներու լուսամուտներուն վրայ կը պտտցնէի նայ-ուածքս, պարզապէս զգուշութեան եւ կասկածներ չհրաւի-րելու համար։ Օր մըն ալ նկատեցի որ պատուհանէ մը աղ-ջիկ մը զիս կը դիտէ, կարծելով որ ես իրեն համար ամէն օր

Հոն կու գամ եւ կը մնամ . սքանչելի էր առիթը . մէկ քանի անգամ ժպտեցայ իրեն եւ վերջապէս սկսայ սիրաբանիլ : Այլեւս աղատ համարձակ կ'երթայի հոն Հելենայի պատուհանին տակ : Ո՞վ պիտի կասկածէր իր սիրուհիին դրան առջեւ պահակի նման սպասող երիտասարդի մը վրայ : Նոյնինքն Փըն Փաշան եթէ անձամբ տեսնէր իր բնակարանին շուրջ այդպէս թափառիլս , կասկածելու պատճառ պիտի չունենար :

Կամաց կամաց Հելենային հետ յարաբերութիւններս սերտացան . միասին պտոյտներ կ'ընէինք , առանց շատ հեռուները երթալու : Իմ համեստ եւ պարզ վերաբերումս իրեն հետ ամչկոտութեանս կը վերագրէր : Կը զարմանար որ չեմ առաջարկեր աւելի հեռուները երթալ եւ այդ բանը կը բացատրէր իր վարկին խնայելու փափկանկատութեամբ : Խեղճ աղջիկը չէր գիտեր , թէ ամբողջ հութիւնս մազնիսէ քաշուած բանի մը կը նմանէր , բայց ոչ թէ իր գեղեցիկ աչքերէն , այլ դիմացի բնակարանին մէջ ապրող տգեղ հրէշէն .

Այլեւս Փաշային սովորութիւններն ու երթեւեկները ճշգրտօրէն ուսումնասիրած էի : Արեւոտ օրերուն , ժամը ճիշտ երկուքուկէսին պտոյտ մը կ'ընէր դէպի մօտակայ պարտէզը Վիլլա Պօրկէզէ եւ կէս ժամէն կը դառնար : Յարմարագոյն պահ մը եւ վայր մը կար . ժամը երեքին պարտէզին դրան առջեւ : Ամէն ինչ ճշդելէ վերջ , օր մը ժամանակէն առաջ գացի տեղ զրաւեցի պարտէզին մէջ նստարանի մը վրայ ճիշտ մուտքի դրան դիմաց :

Ճիշտ ժամուն երեւցաւ Փաշան թիկնապահին հետ : Դանդաղ քայլերով մտան պարտէզ : Ոտքի ելայ , ճեռքս ատըրճանակիս եւ ճիշտ այն պահուն երր զէնքը դուրս պիտի հանէի , փողոցէն պարտէզ մտան քանի մը ոստիկան կամացուկ մը ճեռքն ետ քաշեցի ատըրճանակիս վրայէն եւ կըրցածիս , չափ արագ հեռացայ , պնիծելով իտալացի ոստիկանները , որ այդ ժամն ու այդ վայրը ընտրած էին շրջագայելու համար : Ակնթարթ մը եւս ու որոշումս պիտի գործադրէի . հիմա , երր փողոցներէն կը քալէի , հետզհետէ աւելի յստակ կը դառնար վտանգին մեծութիւնը , որմէ հազիւ պատաժ էի : Կը մտածէի թէ ի՞նչ կացութիւն պիտի ստեղ-

ծըւէր, երբ ատրճանակը ձեռքս խոյանայի Փաշային վրայ բայց անոր հասնելէ առաջ դիմաց գտնէի այդ ոստիկանները։ Շատ կասկածելի էր որ նպատակիս հասնէի. հարուածը տալէս ետքն ալ անկարելի էր փախուստ տալ. կամ պիտի ձերրակալուէի եւ կամ տեղոյն վրայ սպաննուէի ոստիկաններուն կողմէ։ Իսկ ամենէն սարսափելին, առանց Փաշան զարկած ըլլալու, ապուչի մը պէս ձերրակալումելու հեռապատկերն էր։ Մեռնիլը հազար անգամ նախընտրելի էր քան թէ նման խայտառակ դրութեան մը մատնուիլը, ինչ որ ընդմիշտ ծիծաղելի պիտի դարձնէր զիս ընկերներու մօտ եւ պիտի վտանգէր ամբողջ նուիրական գործը։

Քանի մը օր շարունակ ապրեցայ այդ չպատահած արկածին ազդեցութեան տակ եւ գիշերներ լուսցուցի մտահոգութեան եւ վախի մէջ։ Բայց ատիկա պատճառ եղաւ որ դառնամ աւելի զգուշաւոր ու բծախնդիր։ Յետոյ մտածեցի թէ աճապարելն ու ջղայնանալը անդարմանելի վտանգներու կրնան ենթարկել մարդս, այս կարգի գործերու մէջ։ Եւ ինքոյինքս գտայ։

ՍԱՅԻԾ ՀԱԼԻՄԻ ՎԵՐՁԻՆ ՕՐԸ

1921 ԴԵԿՏԵՄԲԵՐ 5: Առաւօտ շատ կանուխ գուրս ելայ սենեակէս։ Նախորդ գիշերը մաքրած էի ատրճանակս եւ փամփուշտներն ալ համրած։

Թարմ թարմ ածիլուած էի եւ լոգանք մը առած, ու ամբողջ կէս սրուակ օ տը գոլոնեայով մարմինս շփած էի։ Ճերմակեղիններէս մինչեւ հագուստներս եւ գլխարկս, արթիսթի սեւ գլխարկս, նոփզնոր. ուսանողի կամ արուեստագէտի սեւ փողկապ մը դրած էի. կարծես հարսնիքի երթայի։ Վերարկուս վրաս գացի Փաշային դղեակին մօտերը, առանց Մ.ին հանդիպելու։ Ուրիշ անգամներու պէս, ըստ սովորութեան, սուլելով Հելենան չկանչեցի։ Իր ներկայութիւնը կրնար գործս խանգարել։ Վճռած էի այդ օրն իսկ գործը վերջացնել, առանց այլեւս մտածելու հետեւանքներու մասին։

Ժամը ճիշտ մէկին ինքնաշարժ մը կեցաւ Փաշային դը-
րան առջեւ. դուրս ելաւ թէվֆիք Ազմին եւ պայուսակ մը
թեւին տակ ներս մտաւ. քիչ վերջ Փաշային հետ դուրս ելան
եւ աճապարանքով մեկնեցան, շատ կարեւոր գործի մը գա-
ցող մարդոց երեւոյթով։ Զմտահոգուեցայ. այնքան լաւ ու-
սումնասիրած էի երթեւեկները, որ վստահ էի թէ, ուր ալ
ըլլար, չէր կրնար հրաժարիլ իր յետմիջօրէի պատոյտէն եւ
անպայման պիտի վերադառնար։ Տրամաբանօրէն, առնուա-
զըն երկու ժամ պիտի ուշանար։ Փութացի Վիլլա Պորկէզէ,
ուր յաճախ կառքով, երբեմն ալ քալելով կու գար ան։ Նոյն
իսկ, օր մը, հետապնդումիս ընթացքին, տեսայ որ թիկնա-
պահին գնել տուաւ ափ մը խորոված շագանակ, փողոցի
վրայ նստող շագանակավաճառէ մը։ Ժամը 12ին ատենները
Մ. եկաւ ու հարցուց թէ ինչո՞ւ ճաշի չէի գացած մեր ու-
սանողներուն ճաշարանը, ուր կէսօր եւ իրիկուն սովոր էինք
հանդիպիլ։

— Որովհետեւ, պատախանեցի, վճռած եմ այսօր այս
գործը զլուխ հանել, ամէն պարագայի տակ եւ ամէն գնով։
Զղայնացած էի Փաշային ուշանալուն եւ քիչ մը եւս սպա-
սեցի եւ Գրիգորին ըսի։ — Ես տան կողմերը կ'երթամ։ «Այո՛»,
ըսաւ. ու դուրս ելանք եւ քանի մը քայլ առի, դառնալու
համար հանրակառքին փողոցը։ Հազիւ փողոցին ծայրը հան-
րակառքին գալը տեսանք, անմիջապէս վազեցինք։ Սակայն
ես թռայ եւ նետուեցայ հանրակառք. իսկ Գ., ծանր ըլլա-
լով, չհասաւ եւ 15 վայրկեան վերջը հասած էր։ Նոյնիսկ
հանրակառքէն ձեռքով նշաններ ըրի իրեն կուշտ մը խնդա-
լով։ Երկար ատենէ ի վեր առաջին անգամն էր որ լաւ մը
կը խնդայի։

Հասայ Վիա Նոմենթանա, ուր հանրակառքը կեցաւ. ի-
շայ եւ քալելով մտայ իօսթաքիօ փողոցը։ Յանկարծ դէմս
ցցուեցաւ Հելենան։ Ոստիկանի մը հանդիպումը այնքան
չպիտի նեղէր զիս, որքան այդ սիրուն աղջկան ներկայու-
թիւնը այդ պահուն։ Զղային վիճակի մէջ պաղ վերաբերում
մը ցոյց տուի։ Մտերիմներ դարձած էինք եւ աղջիկը կը
զարմանար իմ անակնկալ պաղ վերաբերումէս։ Տարօրինակ
նայուածքով կը դիտէր, կարծես առաջին անգամ զիս տե-

սած ըլլար : Եւ հարցուց .

— Ի՞նչ ունիս , հիւանդ չե՞ս . . .

— Ոչ , ըսի , հիւանդ չեմ . քիչ վերջ հայրս պիտի զայ եւ չեմ ուզեր որ մեզ միասին տեսնէ . . .

— Բայց դուն ըսած էիր թէ հայր չունիս . . .

— Հսած էի . . . բայց հիմա . . . եկաւ : Բարկացած է ինծի դէմ որ դասերուս լաւ չեմ հետեւիր . ճիշտ այս պատճառով չեմ ուզեր որ քեզ մօտս տեսնէ :

— Բայց ի՞նչ տարօրինակ գաղափար է որ հայրիկիդ հետ ժամադրուած ըլլաս այսպէս , փողոցին մէջ :

Անձիտան աղջիկը կատարեալ հարցաքննութեան մը սկսած էր եւ քածնուելու միտք չունէր : Ժամը չորսին կը մօտենար : Փողոցին վարի կողմը նոր չէնքի մը շինութեան աշխատող բանուորները աշխատանքէ կ'արձակուէին եւ սովորաբար այդ ամայի եղող փողոցին մէջ բազմութիւն կար : Վայրկեանէ վայրկեան Փաշան կրնար հասնիլ : Փողոցին խանդարիչ երթեւեկր չբաւէր կարծես , դեռ կար այս յամառ աղջիկը՝ որ անվերջ կր իսուէր ու կր ցրուէր ուշադրութիւնս :

Եւ յանկարծ վերէն , լսուեցաւ կառքի մը դղրդիւնը : Մէկէն մարմնէս անծանօթ սարսուս մը անցաւ , երբ տեսայ հսկայ ձիերը , որոնց բաշերը հովէն կ'ալեծփէին : Կառքին մէջն էր Սայիտ Հալիմ փաշան՝ իր թիկնապահին հետ : Փողոցին միւս ծայրը նայեցայ . Ա դեռ հասած չէր : Վայրկեանապէս «ցտեսութիւն» ըսի Հելենային , պատուիրելով՝ որ չուտ ներս մտնէ , քանի որ «հայրս» կու դար . . .

Անմիջապէս քալեցի միւս մայթը , որպէսդի յաւաղոյն դիրքով մը ահարեկումը կատարեմ . բայց քանի մը ակընթարթ ուշացած ըլլալուս , քիչ մնաց ձիերու տակ մնայի . ձեռքս վերցուցի , բռունցքս ցցած . ձիերը խրտչեցան եւ ծառացան : Այդ իրարանցումքին մէջ , արագ ոստումով մը անցայ եւ ցատկեցի կառքին վրայ , կոխելով ոտնատեղին : Մէկ ձեռքով բռնեցի կառքին յենարանը , քիչ մը երերացի բայց հաւասարակշռութիւնս կրցայ պահել : Մինչ թիկնապահը կառապանին կը նայէր ու բաներ մը կ'ըսէր , երեւի հասկընալու համար ձիերուն խրտչիլը , Սայիտ Հալիմ փաշային աչքերը հանդիպեցան աչքերուս : «Երէն» ըսաւ թիկնապա-

Հին։ Այս եղաւ Սատրաղամին վերջին բառը։ Աչքերը սարսափով լեցուն էին՝ երբ ատրճանակիս փողը ուղղեցի աջ քունքին եւ կրակեցի։ Երկրորդ փամփուշտի մը հարկ չմնաց։ Խոպոտ ձայն մը եւ Փաշան նստած տեղէն տապալեցաւ կառքին մէջ, գլուխը իմ կողմու, գրեթէ ոտքերուտակ։ Կառքը դեռ կ'արշաւաէր։

Թէվֆիք Ազմին, առաջին շփոթէն սթափած, ատրճանակ մը հանեց ու կը պատրաստուէր կրակել, երբ ատրճանակիս փողը անոր ալ ճակտին ուղղելով, գոռացի թուրքերէնով։

— Ար աշադը, կեպերքիրիրըմ — Նետէ՛ զէնքդ, Կը սատկեցնեմ . . .

Հնազանդեցաւ եւ ատրճանակը կառքէն դուրս նետեց, ահարեկ դէմքով։ Ատրճանակիս կոթովը այս անգամ սկսայ հարուածել կառապանին կոնակին, պոռալով, իտալերէն։ «Ալրեթա, ասրեթա»։ «Կեցի՛ր, կեցի՛ր»։ Խեղճ կառապանը վախէն կը գողար եւ յուսահատական ճիշերով զիս վկայութեան կը կանչէր, ըսել ուղելով։ — Տե՛ս, կեցնել կ'ուզեմ, բայց ձիերը չեն կենար։

Կը վերյիշեմ տակաւին։ տարօրինակ ու անհաւատալի տեսարան մըն էր։ Զիերուն խելակորոյս վազքը, Փաշային կախ ինկած գլուխը, որ կը ճօնէր կառքէն դուրս, սարսափահար թիկնապահը, որ ձեռքերը վեր՝ նստած կը մնար մոմի պէս, խուճապահար կառապանը։ Եւ ես, մէկ ոտքս կոխելիք տեղին վրայ եւ միւսը ներս ու ատրճանակը ձեռքս։ Ուժգին հովէն վերարկուս կը ծածանէր կոնակիս վրայ, Հոկայ թոչունի մը ձեւը տալով ինծի։ Այս պատկերը, որ կ'ամբողջացնէր դէմքիս իջած սեւ գլխարկս, անցորդներէն ոժանց երեւակայութիւնը գրգուած էր եւ հետագային ոստիկանական հարցաքննութեան ընթացքին, առիթ տուած էր անոնց ըսելու թէ սպաննողը ուրուական մըն էր — Ֆանթօմա։

Կառապանը չյաջողեցաւ կեցնել ձիերը, որոնք վազքը շարումակեցին մինչեւ Փաշային տան առջեւ եւ ինքնարերաբար կանգ առին։ Դրան առջեւ, խափշիկ ծառան մեքենաբար ձեռքը ճակատին տարաւ, «Թեմեննահ» ընելու ձեւով, բայց

Փաշային ինկած. գլուխը տեսնելով, այդ գիրքին մէջ քարացած մնաց, ապշահար: Առանց կարեւորութիւն տալու ծառային, վար ցատկեցի կառքէն եւ ատրճանակս ցցած թեւովս լայն շարժում մը գծեցի շուրջս, թէ՛ սարսափ ձգելու եւ թէ փախուստիս ուղղութիւնը որոշելու համար:

Բազմութիւնը շատցած էր: Գործէ մեկնող բանուորները, որոնցմէ շատերը տեսած էին գէպքը, հետզհետէ կը մօտենային կառքին. շրջանակ մը սկսած էր կազմուիլ, որ կը գոցէր փախուստիս ճամբան: Վայրկեան մը տատամսեցայ: Ի՞նչ պէտք է ընէի, եթէ այդ իտալացիք յարձակէին վրաս: Շուրջս նայեցայ. խումբ մը բանուորներու քով կեցած էր նաեւ Հելենան եւ պիշտիչ կը նայէր ինծի: Մ. մէջ-տեղ չկար:

Փողոցին ճիշտ մէջտեղը սպառնալից շարժումներով մէկ երկու շրջանակ եւու ըրի ու մօտեցայ ճամբաս բռնող բանուորներուն, որոնք եւս, սպառնալից, մտադրութիւն ցոյց չէին տար անցք բանալու. յետոյ գոչեցի.

Սպաննութիւնը քաղաքական է... Ասիսիանքօ փօլոթիօ ձեզ չի հետաքրքրեր... ճամբայ բացէ՛ք...

Ամբողջ ուժովս կը պոռայի, բայց շարժող չկար: Այս անգամ պոռացի:

— Քաշուեցէ՛ք, եթէ ոչ բոլորդ ալ կը հնձեմ:

Յուսահատական ժեսթով մը բայց միայն վախցնելու նպատակով կրակ բացի, երկու գնդակ պարպելով գետնին. սալաքարերը կտոր կառը եղան, սարսափի մատնելով հետապնդող բազմութիւնը. փողոցին երկու կողմէն փախող-փախողի:

Ալ պողոտային կ'իշխէի: Արագ վագեցի եւ վայրկեան մը աչք մը նետեցի ետեւս: Սայիտ Հալիմին կառքը մինչեւ հոն եկած էր եւ թիկնապահը անընդհատ կը պոռար.— «Բռնեցէ՛ք, բռնեցէ՛ք»: Պահ մը առաջ սարսափի մատնուած ժողովուրդը կրկին ետեւս ինկած էր. երկար էր փողոցը եւ հալածողներուն խումբը կրնար հասնիլ ետեւէս, նոր փողոց մը չմտած: Օգտուելով հալածողներուն վայրկենական դադարէն, հանեցի վերաբկուս, որ սաստիկ կը նեղէր զիս եւ ազատ շարժումներս կ'արգիլէր: Շարունակեցի վազել եւ

զարձուածքի մը վրայ տեսայ խոշոր բանուոր մը որ միւսներէն աւելի արագ կը վաղէր ու դվարկիս բարձր բռնած էր զրօշակի մը պէս :

Արարանցանի պողոտային վրան էի . քրաինքը աչքես կ'այրէր . շունչս կը պակսէր թոքերուս մէջ : Վերարկուս լուրջ արդելք էր . նետեցի եւ նոր թափ առի : Հոն մայթին վրայ , բաղմութեան խառնուած տեսայ Մ.ը : Ամէն գնով պէտք էր աղասաիլ նոմենթանա պողոտան զարկի , յանկարծ ինքնաշարժ մը զէմս ելու ամէն կողմէ «րոնեցէ՛ք , բռնեցէ՛ք» աղաղակները կը շարունակուէին : Ինքնաշարժին վարիչը , ձամբաս կտրելու նպատակով , սկսաւ օձապտոյտ դարձնել իր կառքը , զիս կոխկոտելու աստիճան վտանգաւոր եւ յանդուզն շարժումներով ձարահատ կանդ առի : Ինքն ալ կեցուց ինքնաշարժը , կարծելով որ անձնատուր պիտի ըլլամ : Կը պատրաստուէր դուրս ելեկ , երբ մէկ ձեռքով հրեցի դռնակը եւ միւս ձեռքով ատրճանակը ուղղեցի ճակատին ու զոշեցի .

— Տեղդ ձա՞նր նոտիր , Եթէ ոչ կը մեռնիս :

Եղած տեղը զամուած մնաց :

Նոմենթանան հանրակառքի պողոտան էր : Իրարանցումն ու պոռչտուքները կը շարունակուէին եւ անցորդները , անտեղեակ եղելութեան , կանդնած կը դիտէին ու բան մը չէին հասկնար փախուստէս : Այդ միջոցին զոյգ հանրակառք մը կը հասնէր . ոստումով մը առջեւէն անցայ , յաջողելով պողոտան կտրել . մինչ բաղմութիւնը միւս կողմ կը մնար անշարժացած : Կը յուսայի վտանգը հեռացուցած ըլլալ , բայց զիխարկս պահող անիծեալ բանուորն ալ ետեւէս կու դար յաջողած ըլլալով պողոտան կտրել : Պէտք էր ամէն զնովի զայն չէղոքացնել :

Առաջին փողոցը դառնալուս պէս կանդ առի եւ պատին փակայ ու սպասեցի : Հետապնդողը կուգար եւ իր կարգին փողոցը պիտի դառնար , երբ անակնկալ կերպով դիմացը ելայ . ու ատրճանակը փորին սպառնացի թէ զինքը պիտի սպաննեմ , եթէ անմիջապէս ետ չդառնայ : Վտանդաւոր փորձ մըն էր բրածս , բայց ուրիշ ճար չունէի : Մարդը տառամսումի վայրկեան մը ունեցաւ . ոչ կը յարձակէր , ոչ ալ կը նահանջէր :

— Հաւ նայէ աչքերուս, ըսի իրեն, ատրճանակս առանց փորէն հեռացնելու. ոճրագործի դէմք ունի՞մ. Ես ոչ մարդասպան եմ, ոչ ալ աւազակ: Մեղուցած մարդս հրէշ մըն էր. մեղք կ'ըլլայ որ պարապ տեղը գուն մեռնիս եւ ես ալ ձերբակալուիմ: «Ասիսիանթօ փօլօթիքօ». քանի մը անդամ այս խօսքը կրկնեցի եւ աւելցուցի, — կորսուէ՛...

Զեմ զիտեր, բառե՞րս աւելի համողիչ էին թէ մարմնին սեղմուած ատրճանակիս փողը: Մարդը հրաժարեցաւ զիս բռնելէ եւ ետ դարձաւ. փախուստս շարունակեցի:

Դժբախտաբար, այդ անակնկալ հետապնդումներուն եւ իրարանցումին պատճառով շեղած էի նախօրօք ճշդուած փախուստիս ուղեգծէն, եւ շուտով ինկայ անել փողոց մը: Ուրիշ ճամբայ մը գտնելու յոյսով վերադարձայ. բոլոր քառուղիներու վրայ Գարապինիէներ-հեծեալ ոստիկաններ կեցած էին: Մուսուլինիի մօտալուտ յեղափոխութեան օրերն էին: Բարերախտաբար այդ ոստիկանները ըոլորովին այլ պարտականութիւն ունէին եւ առանց հրամանի չչին կրնար իրենց տեղերէն շարժիլ: Տեսանելի հետապնդողներ չկային, սակայն ետեւի փողոցներէն կը լսուէին բացադանչութիւններ:

— Ա՛յս կողմէն գնաց...

— Զինուած է, զգուշացէ՛ք...

— Վտանգաւոր մէկն է...

Այս կարդի խօսքեր ըսելով, հասկցայ թէ աղատ չէի տակաւին եւ վտանգը հեռացած չէր: Պարտէզի մը պատին առջեւ հասած էի: Պատը հասակէս երկու անդամ բարձր էր եւ վրայէն ցատկել կարելի չէր: Պատին մօտ սակայն կար հեռաձայնի ձող մը, անյաջող մէկ երկու փորձէ վերջ, յաջողեցայ շուլլուիլ վեր եւ պարտէզ ցատկել: Շան հաջոցէն գիրուկ խոչորակաղմ կին մը երեւցաւ ու բացատրութիւն պահանջեց պարտէզին մէջ գտնուելուս մասին: Նախ կարեւորութիւն շտուի եւ չպատասխանեցի, բայց վրայ հասաւ նաեւ ամուսինը, որ նոյն հարցումը կրկնեց՝

— Զլսեցի՞ր որ մարդ մը սպաննուած է դուրսը, ըսի զայրոյթով, եւ ցոյց տուի ատրճանակս... ասիսիանթօ ըսի.

Մարսափահար լռեցին:

— Նայեցէք, որ ձեր շունը ինչոք կենայ եւ շղթան չքակէք...

Եւ պարտէզին խորը յառաջացայ, ուր դուռ մը նշմարած էի: Պարտէզին ետեւէն ալ առուակ մը կ'անցնէր. հաւանաբար մեծ դետին մէկ թեւը, որ քանի մը դարձուածքներէ վերջ կ'երթար միանալու գետին: Իրրեւ կամուրջ, տախտակ մը նետած էին մէկ ափէն միւրը: Անցայ եւ տախտակն ալ քանդելով ջուրը նետեցի:

Մարդական կամ սկառուտական վազքով քիչ մը յառաջանալէ վերջ, պղտիկ փողոցէ մը եւ ուրիշ կէտէ մը կրկին մտայ նոմենթանա փողոցը: Անկիւն մը հողի կոյտ մը կար, երեւի նորոգութեան համար: Ամէն կողմ ալ շինութեան դործիքներ: Վայրկեան մը կեցայ, չուրջ ուշադրութեամբ զննեցի, յետոյ ատրճանակս խրեցի հողին մէջ:

Այլեւ ազատ նկատեցի ինչպինք...

Բոնեցի Հռոմի ճամբան եւ հասայ մէր սովորական ճաշարանը, ընթրիքի պահուն. Հոն էին բժիշկ Ա. եւ քանի մը ծանօթներ: Երբ հարցուցին կէսօրուայ բացակայութեանս պատճառը, պատասխանեցի որ Թրասքաթի գացած էի եւ նոր կը վերադառնայի: Որոշապէս դեռ բանէ մը լուսնէին. այդ կողմերը դեռ խաղաղութիւն կը տիրէր: Գ. հասաւ, երբ ես մաշարոնի կը ճաշակէի. սաստիկ անօթի էի: Իր վերարկուն կախած միջոցին ինծի աչք մը ըրաւ ու քովք գացի: Կամացուկ մը փսփսաց — Վերարկուդ նետեր ես, գլխարկդ նետեր ես, թափթփած դործ մը... մարդն ալ չէ մեռած... կառքին մէջ կը պոռար...

Կատաղի զայրոյթով մը լեցուեցայ, եւ արիւնը գլուխս ցատկեց: Մաքարոնիս կէս ձգեցի եւ դուրս ելայ, ներկաներուն զարմանք պատճառելով: Մօտ ժամ մը փողոցները թափառեցայ, ահաւոր մտահոգութեան մը մտանուած. ճիշտ էր արդեօք ըսածը. բայց Փաշային գլուխը ուաքերուս տակն էր... ինչպէ՞ս կ'ըլլայ...: Այդքան յոգնութիւններէ եւ վըտանգներէ վերջ, եթէ Փաշան դեռ կ'ապրէր, ի՞նչ բանի ծառայեցին հապա իմ եւ ուրիշներու զոհողութիւնները:

Մտահոգութիւնը զիս կը կրծէր եւ սաստիկ զղայնացած էի. այդ սարսափելի ցերեկուան ընթացքին, քանի՛ քանի

անդամ եւ ինչ պաղարիւնով դիմագրաւած էի մահուան վը-
տանգները, չէզոքացուցած էի բոլորն ալ, վազելով, քրանե-
լով, սպառնալով ու փախուստ տալով ու բնաւ չէի ընկճը-
ւած. իսկ հիմա... կարծես մարդկային խլեակ մը ըլլայի,
ու լալս պակաս...։ Դեղեւելով հասայ տուն եւ ելայ սեն-
եակս։ Մարիան չկար տակաւին. քիչ վերջ եկաւ ու զարժան-
քով հարցուց։

— Ի՞նչ է աս... այսօր կանուխ տուն կուգաս... ան-
հանգի՞ստ ես։

— Է, քիչ մը անհանգիստ եմ։ Գնաց գոնեաք մը բերաւ
ու հեռացաւ։ Երկնցայ եւ զբաղելու համար սկսայ կարդալ,
առանց շատ բան հասկնալու կարդացածէս։ Միտքն գաղա-
փարով մը տարուած էր. — Երթալ հիւանդանոց, ձեւով մը
ներկայանալ իրրեւ Փաշային մէկ ազգականը եւ իր մահիճին
վրայ իսկ զինքը սպաննել, առանց հետեւանքներուն կարե-
տորութիւն տալու։

Անկարելի էր քնանալ. այդպէս մնացի մինչեւ կէս գի-
շեր, երբ Մարիան կրկին եկաւ։ Հոգածութեամբ հետաքըր-
քըրուեցաւ վիճակովս եւ դարձեալ գոնեաք մը բերաւ։ Այդ
հոգածութեան հանդէպ անտարբեր, կ'ուզէի որ չուտ մը
դուրս ելլէ. նեղորտած շեշտով խօսեցայ եւ քիչ մըն ալ բըր-
տութեամբ կամ անքաղաքավարութեամբ։ Վիրաւորուած՝
դուրս ելաւ։

Առանց աչքս քուն մտած ըլլալու, առաւօտուն շատ կա-
նուխ դուրս ելայ՝ առանց Մարիային ալ երեւալու ու բարի
լոյս մը փոխանակելու, ինչպէս սովոր էինք ընել։ Ժամը
հինգն էր։ Ուղղուեցայ տոքթ. Ե.ին տունը։ Ամէն կողմ գոց
էր։ Դուռը զարկի։ Վայրկեան մը չանցած, նոյնինքն բժիշկը
դուռը բացաւ եւ զիս տեսնելուն պէս վիզս փաթթուեցաւ։

— Վայ դուն հազա՞ր ապրիս... վայ դուն հազա՞ր ապ-
րիս..., կը գոչէը ուրախութեան արցունքներ թափելով։

Յայտնի եղաւ որ գիշերը ան ալ չէր քնացած եւ հա-
գուստով երկնցած էր, այլազան թերթեր տարածուած էին
սենեակին ամէն կողմը։ Ե՛, կը շարունակէր, ըստ նայինք
ինչպէ՞ս եղաւ, ինչպէ՞ս ըրիր... վա՛յ դուն, հազար ապ-
րիս...։

Յայտնեցի Գ. Մ. ին տուած տեղեկութիւնը եւ պարզեցի զղացած ու ապրած հողելան տաղնապս եւ վախերս : — Ի՞նչ կ'ըսես . . . թերթերը նայէ : Եւ իսկապէս ալ իրիկուան բոլոր թերթերը առաջին էջերու վրայ իսոշոր վերտառութիւններով կուտային Սայիտ Հալիմ Փաշային սպանութեան լուրը, բոլորն ալ կր գրէին թէ մահը վայրկեանական եղած է : Իսկ թերթ մըն ալ երեւակայութեան թափ տալով եւ արձագանդ ըլլալով ականատեսներու սարսափին կ'ըսէր թէ ահարեկիչը «Ֆանթոմի» նման վերէն նետուած էր կառքին վրայ : Բնականոն վիճակս դտայ եւ վերագտայ սովորական զուարթութիւնս : Եւ անմիջապէս Փիլմի նման աչքիս առջեւէն արագօրէն անցան նախորդ օրուան դէպքերը եւ վերջին պահուն մաքարոնին կէս ձգելս ու ընկերներուս կասկածներ տալս, Գ. ին ձախաւեր եւ անխոհնեմ մեղադրանքն ու զիս պզտիկ ձղելու չարակամ լուրը : Յետոյ Մարիային հանդէպ իմ ունեցած բիրտ վերաբերումս : Պէտք էր դարմանել :

Թերթերը առհասարակ աննպաստ էին մեռնողին հանդէպ : Թերթ մը կը գրէր . . . «Օտար հորիղոնի տակ իր պերճ ապարանքին մէջ, կ'ապրէր ճիւաղ մը, որ պատերազմի ընթացքին որպէս Թուրքիոյ վարչապետ, ծրագրեց ու գործադրեց դարաւոր աղնիւ ժողովուրդի մը բնաջնջումը : Բայց կասկած չկայ թէ մարտիրոսացած Հայ ժողովուրդին վրէինդիր դնդակր ի վերջոյ պիտի հասնէր եւ զղետնէր մեծագոյն պատասխանատուն, ինչպէս պիտի գտնէ եւ տապալէ այդ մէծ ոճիրին բոլոր մեղսակիցները» :

Գրեթէ նոյն տրամադրութիւնն ու ոճը ունէին իտալական միւս երեկոյեան թերթերն ալ . քանի մը օր վերջ միայն փոխուեցաւ կարդ մը մեծ թերթերու լեզուն, երբ յայտնի եղաւ որ Փաշային մահով իտալական կարգ մը ճարտարարուեստական հաստատութիւններու շահերը վտանգուած են, առկախելով Փաշային կողմէ կնքուած կամ կնքուելու վրայ եղող շարք մը առեւտրական համաձայնութիւններ :

Բժիշկին զոհունակութիւնն ու ուրախութիւնը սահման չունէր . ատենը մէյ մը դոնեաք մը կը պարպէր եւ նոյն գորովալիր բացադանչութիւնը հասցէիս : Ժամը ութը անցած էր երբ գուրս ելայ : Ճամբան փողոցի մը անկիւնը «Էսքրէսօ»

մը առի — փոքր գաւաթով տաք սուրճ — եւ զացի հիացա
վենեցիա, ուր նոր վերարկու մը եւ զլխարկ մը զնեցի ինծի
համար :

Ուղղուեցայ դէպի տուն : Հազիւ փողոց մտած, ճիշտ
մեր տան դիմաց բազմութիւն մը տեսայ, որ պատին վրայ
փակցուած թուղթ մը կամ ազդարարութիւն մը կը կարդար :
Մօտեցայ . ոստիկանութեան մէկ յայտարարութիւնն էր, ո-
րով խոչոր գումար մը կը խոստացուէր այն անձին, որ Սա-
յիտ Հալիմ Փաշային սպաննիշը յայտնող ցուցմունքներ պի-
տի կատարէր : Միւսներուն պէս ես ալ կարդացի յայտարա-
րութիւնը եւ մեր տան նայեցայ . սենեակիս պատուհանէն
իսկ կը տեսնուէր թուղթը . ի՞նչ ընէի . տուն մտնէի՞ թէ ոչ :
Վստահ էի որ ոստիկանութիւնը դեռ հետքս չէր գտած .
բայց եթէ ինքնութիւնս ճշդէին եւ փնտուածքի դային, ծա-
կին մէջ բռնուած մուկին պէս պիտի ըլլայի : Բնակարանս
դիտցող չկար : Բայց կար կարեւորը, տանտիրուհիս,
Մարիան . . .

Ի՞նչ պիտի ըլլար իր հակաղդեցութիւնը, եթէ արարքս
յայտնուէր ներս մտայ եւ վերարկուս ու զլխարկս կա-
խեցի սովորական տեղը : Մարիան տունն էր եւ նախաճաշի
կը պատրաստուէր . քիթը բերանը ծուած, բարեւս առաւ :
Փութացի ներողութիւն ինդրել իրիկուան տզեղ ընթացքս
համար, յետոյ կատակեցի ու ըսի թէ բժիշկի գացած եմ եւ
հիմա շատ լաւ եմ : Ուշադրութեամբ կը նայէր ինծի, կար-
ծես կը զննէր զիս . գիշերուան ջղայնութեանս պատճառնե՞րը
փնտուած էր . կասկա՞ծ մը ունեցած էր արդեօք : Միշտ ալ
սիրով եղած էինք . ինչո՞ւ իր սիրտը կոտրած էի :

Սեղանին վրայ լայն փոռւած էր ՔՈՐԻՒՐԱ ՏԵԼԼԱ
ՍԵՐԱ թերթը, որուն առաջին էջին կէսը յատկացուած էր
օրուան դէպքին : Նկարներ ալ կային . որքան ալ հետաքրքիր
ըլլայի, չուզեցի մօտենալ սեղանին եւ շահագրգուած ցոյց
տալ ինքզինքս : Տանտիրուհիս անպայման կարդացած էր
թերթը եւ կասկածի մը կրնար երթալ . չէ՞ որ ներս մտած
ատենս, ուշադրութեամբ զննած էր զիս : Անտարեր կեր-
պարանք մը առի եւ այս անգամ, հակառակ սովորական լըր-
ջութեանս, բարձր՝ տրամադրութիւն արտայայտող կատակ-

ներ ու շարժումներ ըրի : Մարիա , կարծես չլսելու կը զար-
նէր եւ միայն զիս նախաճաշի հրաւիրեց : Իր ուշադրութիւ-
նը կեղրոնացած էր գլխարկիս եւ վերարկուիս վրայ : Ես ալ
չտեսնելու զարկի իր զրադուիլը եւ բնական շարժումով մը
թերթը վերցուցի : Առաջին ակնարկով իսկ ամէն ինչ հաս-
կըցայ : Խտալական թերթը , առ ի չգոյէ ուրիշ նկարներու ,
զատ զատ տպած էր վերարկուիս եւ գլխարկիս լուսանկար-
ները եւ անոնց ներքեւ դրած էր .— «Գիտէ՞ք տէրը այս գըլ-
խարկին եւ վերարկուին . գտած պիտի ըլլաք Սայիտ Հալիմ
Փաշային սպաննիչը» :

Մարիան զարմանալի ուշադրութեամբ եւ լրջութեամբ
դեռ կը նայէր վերարկուիս եւ գլխարկիս : Քայլ մը առաւ ,
մօտեցաւ անոնց եւ վերցուց գլխարկս ու զննեց : Մեր մտեր-
մութիւնը հասած էր տեղ մը , ուր այլեւս միայն տանտիրու-
հի եւ վարձակալ չէինք իրարու համար : — Գրեթէ ամէն օր
սովորութիւն ունէր խոզանակելու գլխարկս ու վերարկոււս :
Եւ հիմա կը գտնէր նոփ նոր գլխարկ մը , որ երէկուանը չէր .
նոր էր նաեւ վերարկուս : Ու թերթին մէջ կար գլխարկի մը
եւ վերարկուի մը պատկերները , կերպասին եւ ձեւին ման-
րամասն նկարագրութեամբ : Մարիա հասկցած էր ամէն ինչ
եւ գիշերուան անսովոր զղայնութեանս պատճառը : Ի զուր
կը ջանայի անտարբեր երեւալ : Բայց ի՞նչ ընէի : Շարունա-
կեցի բնական ընթացքն եւ յանկարծ առաջարկեցի միասին
դուրս ելլել՝ ճաշելու համար :

— Ո՞չ , ոչ , ոչ , գոչեց մէկէն , սպասուածէն շատ աւելի
արագ ու բարձր ձայնով : Ո՞չ . սպասուէին հրաշալի ճաշ մը
պատրաստած է այսօր . տունը ճաշենք . դուրս չենք ելլեր ...
դուրս չենք ելլեր ...

Վերջին նախադասութիւնը կը կնեց ուժեղ , մասնաւոր
շեշտով մը , կարծես բողոքելու համար դուրս ելլելու մտա-
դըրութեանս դէմ եւ անպայման արդիւել ուզելով նման ան-
տեղի քայլ մը ...

— Լաւ , տունը կը ճաշենք , ըստ հանդարտեցնելով զինք .
եւ պայման դնելով որ յաջորդ օրը ինք իմ հիւրս պիտի ըլ-
լայ :

— Կ'ընդունիմ , ըստ փութկոտութեամբ եւ սպասուէիին

Հրամայեց սեղանը պատրաստել։ Ինքն ալ խոհանոց գնաց։ Մինչ ես՝ թաղուած էի թերթին մէջ եւ կը ջանայի որեւէ մանրամասնութիւն չփախցնել ու հասկնալ։

Սեղանը պատրաստ էր. հասկցայ ոչ թէ սեղանէն, այլ պարզապէս սպասուհիին մեկնումէն։ Այսպէս էր սովորութիւնը։ Միշտ միասին կը պատրաստէին սեղանը եւ գրեթէ միշտ, սպասուհին կը չքանար, երբ սեղան նստելու ժամը դար։

Մարիա, սեղանատան դրան առջեւ կեցած, խորունկ նայուածքով մը զիս կը դիտէր։

— Ընթերցումդ վերջացուցի՞ր, հարցուց յանկարծ, երբ մեր նայուածքները իրարու հանդիպեցան։

— Օ, չէի կարդար արդէն. պատկերները կը դիտէի...

— Գլխարկի մը եւ վերարկուի մը պատկերները կան. ատոնք ալ դիտեցի՞ր...

Այլեւս կասկած չէր վերցներ։ Մարիա ամէն ինչ գիտէր եւ աւելորդ էր խաղ ընել իրեն։ Բայց խոստովանելու ալ որեւէ պատճառ չունէի. որով չհասկնալու զարկի վերջին ակնարկութիւնը, եւ յանկարծ, նիւթը փոխելով, սաքի ցատկեցի ու ըսի.

— Տեսնենք, ի՞նչ է սա հրաշալի ճաշդ...

Ինքնայատուկ մտերկմ շարժումով մը փորձեց արգիլել ճաշարան մուտքս եւ չարաճճի ժպիտով մը ըսաւ, — «Զար տղաքներուն ճաշ չկայ»...

Հանդարտ նստած կը ճաշէինք։ Զարմանալի խաղաղութիւն մը եկած էր վրաս։ Կը մտածէի որ Հռոմի մէջ ալ գործ չունիմ։ Կը մնար ատեն մը պահուելէ վերջ մեկնիլ Խտալիայէն եւ երթալ ուրիշ գործերու, որոնց հրահանգներն ու ծրագիրները ունէի. պատուով կատարած էի պարտականութիւնս, ընկերներէս ամչնալու պատճառ չունէի եւ վախ չէի զգար որեւէ մէկէն։ Ու միտքս ուրիշ հորիզոններու վրայ կը թափառէր...

— Կարդացի՞ր թերթերը...

Մարիան էր խօսողը. ներկայութիւնը բոլորովին մոռցած էի...

— Օ, այս, կարդացի կարծեմ ջարդարար թուրք

փաշա մը սպաննուած է երէկ :

— Թէրթն ալ այդպէս կ'ըսէ ...

Գաւաթ մը գինի եւս լեցուցի եւ խոշոր ումագ մը կուլ տուի : Սեղանէն ելելու պահուն, յանկարծ, անակնկալօրէն ըսաւ .

— Քանի մը օրով գիւղ պիտի երթամ հանգստանալու . մինակս կը ձանձրանամ . հետս կուգա՞ս ...

Գիւղ երթալու շրջանը չէր, գիտէի : Դեռ երկու օր առաջ ըսած էր թէ Հռոմի թատրոններուն լաւագոյն եղանակն է : Տարօրինակ էր գիւղ երթալու այդ փափաքը . ինք որ արդէն կը ձանձրանար նոյնիսկ քաղաքին մէջ :

— Պատասխան չտուիր, ըսաւ Մարիա, հետս պիտի գա՞ս թէ ոչ ...

Այս անդամ կէս-ինդրական, կէս-հրամայական էր չեշտը : Կը զդայի որ այս սքանչելի կինը ինքն իրմէ աւելի իմ մասիս կը մտածէ . պատեհութիւնը լաւ էր եւ կը յարմարէր ատեն մը անյայտ մնալու մտադրութեանս : Ընդունեցի առաջարկը : Շատ ուրախացաւ եւ սկսաւ մէկ սենեակէն միւսը երթեւեկել, անհամբեր շարժումներով ու պատրաստուիլ : Քիչ յետոյ, նոր բան մը յիշելով, բացագանչեց .

— Երթամ գնումներ ընեմ . դուն այստեղ սպասէ :

Սովորաբար այդ կարգի գնումները միասին կ'ընէինք . այս անդամ չուզեց որ ընկերանամ իրեն ու ես ալ չպնդեցի :

Մարիա դուրս ելաւ, ու ես անցայ սենեակս եւ պատուհանէն դիտեցի . կը տեսնէի կարմիր յայտարարութիւնը, որուն առջեւ միշտ բազմութիւն կար : Տեսայ որ Մարիան ալ մօտեցաւ ու սկսաւ կարդալ . յետոյ քանի մը քայլ հեռացաւ ու նորէն վերադարձաւ եւ կարդաց . յետոյ փողոցէն դանդաղօրէն իջաւ : Նայուածքս գամուած էր կոնակին : Յետոյ երբ սկսաւ քալել, մոլորած, շուարած եւ յոգնած մէկու մը տպաւորութիւնը կը թողուր այդպէս : Կեցած տեղս մնացի պատուհանին առջեւ, մինչեւ որ դարձաւ փողոցը ու անհետացաւ աչքերէս :

Իր հեռանալէն վերջ երկար ատեն մնացի այդպէս : Մը-ուայլ եւ նեղացուցիչ յուզում մը սկսած էր պաշարել զիս : Կարծես անծանօթ յուշարար մը ետեւս կեցած կը կրկնէր —

«Ինչո՞ւ Մարիա այլքան ուշադրութեամբ կարողաց մատնո զին նուէր խոստացող այդ թուղթը... ինչու վերագարձառ ու երկրորդ անգամ կարդաց. անշուշտ ճշգումի մը համար եւ ի՞նչ րան ճշղելու համար... պարզապէս մատնութեա զուժարը...»

Արդարեւ շատ մեծ զուժար մրն էր խոստացուածը և շատեր պիտի ուղէին տիրանալ այդ զուժարին, պարզ ցուց մունք մը կատարելու: Մարիա փորձութեան պիտի մատնուէ՞ր. կամ պիտի կարենա՞ր դիմանալ փորձութեան: Եւ ինչո՞ւ այլպէս մտածկոտ կր քալէր: Իրապէս զնումնե՞ր պիտի ընէր թէ ոչ արդէն րոնած էր ոստիկանատան ճամբան...

Ո՞վ էր այդ կինը ինծի համար — իտարա... աղջի՛, մը: Ո՞վ էի ես իրեն համար — օտար տղայ մը: Ճիշտ է մտեր-մութիւն մը ստեղծուած էր մեր միջեւ. բայց այդ սովորական կապը պիտի կարենա՞ր յաղթել փորձութեան, մեծ զուժարի մը տիրանալու եւ նոյն ատեն ծառայութիւն մը մատուցանելով իր երկրի ոստիկանութեան: Մարիա կրնար մատնէլ դիս, իսկ ատիկա ոչ իսկ մատնութիւն մը պիտի ըլ-լար իրեն համար, այլ պարզապէս օրինապահ քաղաքացիի մը վայել պարտականութիւն մը, որ օրէնքին կը յանձնէ ոճ-րագործ մը...

Զայն մը ներսէս կ'ըսէր որ թողում հեռանամ այդ տունէն, քանի ուշ չէ: Խոհեմութիւնը այդ կը պահանջէր: Առնուազն պարտաւոր էի դուրս զալ այդ տունէն, կենալ փողոցին վերի անկիւնը եւ հեռուէն դիտել, թէ Մարիա մինա՞կ կը վերադառնայ, թէ ոստիկաններու ընկերակցութեամբ: Այս բոլորը կը մտածէի, բայց տեղէս չի կրնար շարժիլ: Ուրիշ ձայն մը ներսէս կ'ըմբռոստանար նման կասկածի մը դէմ: Մարիա հարուստ էր եւ դրամի պէտք չունէր. ազնիւ էր ու բարի. նման վատութիւն մը կարելի՞ էր սպասել իրմէ: Բայց...

‘Պատուհանէն հեռացայ քիչ մը եւ սենեակիս մէջ քանի մը անգամ շրջեցայ, չկարենալով որոշում մը տալ. յետոյ կրկին պատուհանին առջեւ եկայ. մօտ քսան վայրկեան առաջ գացած էր. ժամանակը կը հաշուէի, բայց ժամացոյցը

կարծես չէր քալեր : Այդ սպասման պահուն քանի քանի մըտ-
մըտուքներ ու հակասական զգացումներ կային սրտիս մէջ :

Վերջապէս Մարիան երեցաւ փողոցին ծայրէն, թուղթէ
խոշոր ծրաբներով բեռնաւոր : Վար վաղեցի օդնելու համար
եւ ծրաբներուն մէկ մասը առի ձեռքէն : Երբ վեր ելանք,
ուշադրութեամբ դիտեցի իր մաքուր դէմքը, աղնուական
դիմագծերն ու շարժումները եւ ամչցայ մտահոգութենէս :
Անկարելի էր որ նման հրեշտակային էակ մը վատութիւն
գործէր ու դաւաճանէր : Իրաւունք չունէի կասկածելու իր
ուղղամտութեան վրայ : Պայծառ ու շիտակ հոգի մըն էր
Մարիան . այդպէս ճանչցած էի եւ այդպէս ալ մնաց մինչեւ
վերջ, աղնիւ ու բարի :

Հոռմի այդ արիւնոտ դէպքէն անբաժան, յիշողութեանս
մէջ տակաւին թարմ կը մնայ Մարիային քնքոյց պատկերը,
առանց ստուերի ...

Երկու ժամ վերջ արիւն նստած էինք Մարիայի Վել-
լային պատշտամը, հեռու քաղաքին աղմուկէն . բոլորովին
խաղաղ եւ հանդիստ : Մեր դիմաց լնդարձակ կապոյտ լիճ
մը կար, որուն մակերեսը թիթեւ հովին տակ կ'ալեծիքր :
Զիղերս կատարելապէս հանդարտած էին ու կը զգայի եր-
շանկութեան իրական արժէքը : Այդպէս խաղաղ անկիւն մը,
բնութեան գեղեցկաղոյն մէկ վայրին մէջ, Մարիայի նման
խորապէս հասկցող, բարի եւ համակրելի աղջկան մը հետ
միասին, բախտ մըն էր, որ ամէն օր եւ ամէն մարդու չէր
կրնար վիճակուիլ : Եթէ ուզէի, ամրող կեանքո կրնայի
անցնել այստեղ, կտրուած աշխարհէն եւ կեանքի հազարու-
մէկ դժուարութիւններէն : Արդէն Մարիայի բոլոր խօսակ-
ցութիւնները կը չօշափէին այդ խնդիրը : Կը հասկնայի թէ
ինչ ակնկալութեամբ այդքան մանրամասնօրէն կը խօսի իր
կալուածներու մասին, կը հաշուէ իր տարեկան եկամուտ-
ները, կը չեշտէ մէկու մը հետ կապուած չըլլալու պարա-
գան, եւայլն, եւայլն ...

Մտիկ կ'ընէի, բայց միտքս ուրիշ տեղ էր . դեռ ընելիք
գործեր կան : Խմացած էինք որ ինվէր եւ Տոքթ . Նազրմ ար-
դէն, անցած : Են Պաքու եւ անոնց ողջ մնալը անարգանք էր
մեր կաղմակերպութեան համար . դեռ կային Պահաէտաին

Շաքիրը, ձեմալ Ազմին, բոլորն ալ մահուան դատապարտըւած էին, մէկ միլիոն անմեղ Հայերու ջարդին որպէս գլխաւոր պատասխանատու։ Ինչպէս կարելի էր հանգիստ մնալ, քանի բուն ջարդարարները կը մնային անպատիժ։ Պէտք է մեռնէին անպայման, եւ, մէկ երկուքը իմ ձեռքովը...

Մինչ այս մտածումներոււ մէջ էր, Մարիա կը խօսէր եւ յաջորդ օրուան յայտագիր կը ծրագրէր։ Ընթրիքը միասին պատրաստեցինք։ Խորոված ըրինք եւ ճաշասեղանը պատըշգամ փոխադրեցինք։ Երբեք պիտի չմոռնամ քանի մը օրուան կարճատեւ այդ կեանքը։ Յաջորդ առաւօտ ձուկ որսալու գացինք կանուխէն, նաւակով եւ բաւական ձուկ բերինք։ Մարիա սեփական մակոյկ ալ ունէր։ Ճաշի ատեն վար իջայ, գետնայարկէն գինի բերելու համար։ Կարծես գինետան մը շտեմարանը ըլլար այնտեղ։ Հարիւրաւոր շիշեր կային ամէն տեսակի գինիներու եւ ինծի անծանօթ այլազան խմիչքներու։ Հետո երկու շիշ կարմիր գինի բերի։

Սովորականէն շատ աւելի խանդավառ տրամադրութեան մէջ էր Մարիա։ Քանի մը դաւաթ գինին զինք աւելի պերճախօս դարձուցած էր եւ դարձեալ սկսած էր իր կաւուածներուն եւ հասոյթներուն հաշիւը եւ ամուսնէն մնալիք ժառանգութեանց թուումները։ Ես այլեւս մտիկ կ'ընէի քաղաքավարութեան համար։ Գինին — շատ հին ու զօրաւոր գինի մը — տաքցուցած էր իմ գլուխս, բայց իր պարզած հեռանկարներէն բոլորովին տարբեր ուղղութեամբ։

Արդ, ուղղակի սարսափեցաւ, երբ յանկարծ ըսի թէ քանի մը օր վերջ Հռոմ պիտի վերադառնամ։ Զարմանքէն ու վախէն խոչոր բացուած աչքերով զիս կը դիտէր ու չէր հասկնար։

- Հոռմ պիտի դառնաս, բայց ինչո՞ւ...
- Կարեւոր գործ մը ունիմ...
- Ի՞նչ գործ...

Այս հարցումները ըրաւ շատ բարձր ու արագ ձայնով, բայց երեւի շուտով անդրադարձաւ թէ այդքան առաջ երթալու իրաւունք չունի եւ լոեց առանց պատասխանիս սպասելու։ Միւս կողմէ քիչ մը վիրաւորուած կը զգար իր կնո-

ջական արժանապատութիւնը։ Իրաւ ալ, բաւական մեծ ապերախտութիւն էր երիտասարդի մը համար, թողուլ այդքան հոգածութիւններ, հանդստութիւն, սիրուն կին մը եւ մեկնիլ։ Մարիա իսկապէս աղնուական աղջիկ մըն էր եւ կը հասկնար ամէն ինչ ու զիտէր վարուիլ ճիշտ այնպէս, ինչպէս որ պէտք էր։ Միայն թէ այս անզամ չկրցաւ հարկ եղած պաղարիւնը պահել, վրդովուած էր, թէեւ բան մը չըսաւ. միայն յայտնի ըրաւ իր յուսախարութիւնը եւ ալ չխօսեցաւ։ Ես ալ բան մը չըսի եւ այդ զիշեր զրեթէ խռով անցուցինք։

Առտու մը, կանուխ, Հռոմ վերադարձայ. Մարիա յետոյ պիտի գար։ Ուղղակի գացի Վարանդեանի մօտ, ուր բաւական տեղեկութիւններ առի։ Նորութիւններ։ Նախ, ոստիկանութիւնը ենթադրուածէն աւելի մեծ կարեւորութիւն սկսած էր տալ ինդրին եւ մայրաքաղաքին լաւագոյն դադունի ոստիկաններու ջոկատը լծուած էր անծանօթ սպաննիշը դտնելու աշխատանքին։ Բաղմաթիւ անձեր հարցաքննութեան ենթարկուած էին։ Բայց ինչ որ ամենէն մտահողիչն էր, Պոլսէն խումբ մը զաղտնի ոստիկաններ ճամբայ ելած էին դէպի Հռոմ, իտալական ոստիկանութեան զործակցելու նպատակով։ Մ. Վարանդեան շատ դուրս չէր ելլեր, այն օրէն ի վեր, երբ իրեն շատ նմանող իտալացի վաճառական մը սպաննուած էր Թուրքերու վարձկան իտալացիի մը կողմէ։ Փոքրիկ ատրճանակ մը կր պահէր։ Տրուած լուրերուն մէջ ինծի համար տարօրինակ ու անհաւատալի լուր մը կար։ Փաշային դիակը փոխանակ Հռոմի մէջ թաղելու, պիտի տարուէր Պոլիս։ Դեռ Համաձայնականներուն Պոլիս գըտնըւած միջոցին իսկ առնուած նման քայլ մը ցոյց կուտար, թէ Թուրքերը որքան կապուած են երկրին նախկին վարիչներուն։

Այնտեղ տեսայ շարք մը թերթեր, որոնք դէպքին կարգ մը մանրամասնութիւններուն եւ ոստիկանական խիստ հետապնդումներուն դարձեալ սիւնակներ յատկացուցած էին։ Միայն թերթի մը զգացումները յայտնապէս պաղած էին, «Մարտիրոս ծեղ»ին հանդէպ։ Համակրանքի բառ չկար Փաշային համար, ոչ ալ դատապարտութեան խօսք անծանօթ

«Տեռությաթ»ին մասին. սակայն պատահածին համար դըժգոհութիւն եւ տեսակ մը դառնութիւն կար: Դէպքը իտալական շահերուն զղալի հարուած մը կուտար. քանի որ սպաններուած Փաշան քասն միջիոն լիրէթ վախսուաթիւն մը ուղած էր Աղդ. Դրամատունէն եւ սպայմանապրութիւնը պիտի ստորագրուէր յաջորդ օրն իսկ: Եւ այդ զումարը պիտի գործածուէր դէնքերու զնումին իտալական դործարաններէ՝ Մուսթաֆա Քեմալին յատկացուելու համար:

Բնականարար Յոյներն ալ ուրախացած էին եւ Վարանդեանի միջոցաւ երր ծանօթացայ Հելլէն դեսպանին, անիկա ջերմ վերաբերում ցոյց տուաւ եւ ինծի յանձնեց յիշատակի ժապաւէն մը եւ՝ յանձնարարական նամակ մը, զոր պարագաներու բերեմով առիթ չունեցայ առնելու:

Վարանդեանի մօտէն մեկնեցայ Գ. դտնելու համար: Տան առջեւէն անցայ քանի մը անդամ Մեր Հայրենիք սուլելով: Շուտով իջաւ ու քալեցինք: Առաջին հարցումը սա եղաւ. — Ո՞ւր էիր քանի մը օր է: — Ատիկա զուտ անձնական դադունիքս է, բայ եւ ուր զացած րլլալս չյայտնեցի: Ան ալ լուրեր տուաւ: Հռոմի մէջ մեծ թուրքեր չէին մնացած. Փաշային սպանութենէն ետք անհետացած էին հրապարակէն: Միւս կողմէ Արամը հասած էր: Իր լուրերուն ամենէն ուրախալին կրամին Հռոմ հասնիլն էր:

— Քանի որ Արամն ալ եկաւ, նստինք ու խորհրդակցինք, բաւ Մ.:

— Ինծի համար ամէն խորհրդակցութիւն վերջացած է, պատասխաննեցի: Նախ Պոկիս պիտի երթամ եւ անձամբ զեկուցում տամ Վերին Մարմնին:

— Բայց զիտես որ քեզի համար շատ վտանգաւոր է Պոլիս վերադառնալը:

— Վտանգաւոր կամ ոչ, անպայման Պոլիս պիտի մտնեմ անդամ մը:

Զայն չհանեց. տեսակցութիւնս կարճ կապեցի, ժամ առաջ դտնելու համար Արամը, որուն հետ ժամադրուած էինք Քարո Ֆոնթանա հրապարակը: Հռոմի ամենազեղեցիկ հրապարակներէն մէկն էր, որուն կեղրոնը շքեղ արձաններով զարդարուած աւաղան մը կայ: Բազմաթիւ աղբիւրներ,

արձաններու բերաններէն կը թափին աւազանին մէջ, հիանալի տեսարան մը պարզելով: Ամենէն սիրած վայրս էր, ուր յաճախ կ'Նրթայի հանդստանալու. բանաստեղծական այդ վայրին մէջն էր որ կը կարդայի Գայիանէն ստացած նամակներս:

Արամը գտայ եւ մտանք սրճարան մը ու խորհրդակցութիւն մը ունեցանք ապագայի մեր ընելիքներու մասին: Ան ալ շարք մը նորութիւններ բերաւ. տեղեկացուց Հրաչ Փափաղեանի պարադան: Մասնաւոր կարդադրութեամբ Հրաչը թուրք ուսանողի գերը պիտի կատարէր, թուրք շըրջանակներու մէջ եւ այդ հանգամանքով ալ եկած էր Հռոմ, Պերլին անցնելու համար: Շատ հետաքրքրական էր Հրաչի պարագան եւ կրնար մեծ օգուտներ ունենալ: Մեր հետապնդումներուն ատեն մեծ դժուարութիւններու կր հանդիպէինք եւ կր յոզնէինք: Այնպէս որ թուրք շրջանակի մէջ գտնուող մեզմէ մէկը, անզնահատելի ծառայութիւն կրնար մատուցանել, դիւրացնելով մեր գործը, կարեւոր անձնաւորութիւնները մեղի տեղեկագրելով:

Արամ խօսեցաւ իր ճամբորդութեան մասին ալ եւ, հետաքրքրական պարագայ, յայտնեց թէ Պրինտիզիէն կառախումրով Հռոմ եկած միջոցին, իր բաժնին մէջ ուղեկից ունեցած էր բարձրաստիճան թուրքեր, որոնց խօսակցութեան միակ նիւթը եղած էր Սայիտ Հալիմ Փաշային սպանութիւնը: Ինք լուր մտիկ րրած էր եւ միայն վայրկեան մը հարցուցած էր անոնց, թէ սպաննողը ձերբակալուած է: — Ոչ, ոչ, կը պատասխանէ թուրքերէն մէկը: Արամին սիրտը կը հանգստանայ:

Կը ճանչնայի Հրաչը. ուշիմ եւ զործունեայ, Կ. Կ. ի վստահելի դործավարը, Եռանդուն Երիտասարդ մըն էր, որմէ հրահանգներ ալ ստացած էի Վ. Իհսանի ահարեկման շրջանին: Իրաւարանական համալսարանի ուսանող, թուրքի մը չափ սահուն թուրքերէն կր խօսէր եւ յաւատեղեակ էր թրքական բարքերուն ու սովորութիւններուն: Բոլորովին պահով էի յաջողութեան: Արամը նորութիւն մը եւս աւելցուց: — Թէ Հրաչ թլփատման պղտիկ գործողութեան մըն ալ ենթարկուած է... կատարեալ դարձնելու համար իր



ՀՐԱՉԻ ՓԱՓԻԶԵԱՆ 1925ԻՆ

«Թրքացումը»: Յայտնեմ, թէ, հետապային, Պերլինի մէջ, Հրաշը, չատ նուրբ եւ անթերի կերպոյի կատարեց իր դերը եւ շատ օգտակար եղաւ մեղի, խնայելով մեղի այն թանկագին ժամանակը, զոր ստիպուած պիտի ըլլայինք վատնել, երկարատեւ ու տաժանելի հետապնդումներու համար:

Արամ՝ ինքն ալ Դ. Մ.ին պէս, ուն դտնուեցաւ Պոլիս վերադառնալու դաղափարիս: Բայց որոշումս անդառնալի էր: Գլուխը շարժեց ու քթին տակէն բաներ մը մրմոաց: Հաւանաբար կը խորհէր որ Պոլիս երթալուս մտադրութեանս մէջ Գայիանէն տեսնելու փափաքս առաջին տեղը կը բռնէր եւ ընթացքս տղայական կը գտնէր:

Շուտով բաժնուեցանք իրարմէ: Խոհեմութիւն չէր միասին ըլլալ: Ուրիշ փողոցէ մը տանս ճամբան բռնեցի, շուրջո զգուշութեամբ քննելէ վերջ: Մուն մտայ եւ սենեակս ելայ: պատուհանէն կը դիտէի անցորդները եւ կը տեսնէի ոստիկանական յայտարարութեան կարմիր թուղթը, որուն վրայ դեղարանին վրայ բացուող ու գոցուող լոյսերը կը խաղային: Անցորդներէն ոմանք կը կենային ու կը կարդային եւ ոմանք ալ զաւաղանով ծալլուած անկիւնը կը բանային, լման կարդալու համար:

Մարիան ներս մտաւ ու մինչ ես տարբեր ուղղութեամբ նայելու վրայ էի, եկաւ կեցաւ կողքիս եւ մատովը կարմիր թուղթը ցոյց տալով, ըսաւ.

— Կարդացի՞ր...

— Այո, կարդացի, պատասխանեցի եւ բարձրաձայն խնդացի:

— Եթէ ճանչնայիր փնտուած անձը եւ գիտնայիր անոր տեղը, ոստիկանութեան լուր կուտայի՞ր, հարցուց, կէս-կատակ, կէս-լուրջ:

— Ոչ. ըսի, չէի յայտներ...

— Ինչո՞ւ. չէ՞ որ մեծ պարզեւ կը խոստանան:

— Սպաննուած մարդը մեծ ոճրադործ մըն է եւ հաւանաբար սպաննողն ալ ազնիւ մէկը. դրամի համար կարելի՞ է մէկը մատնել:

— Բայց փնտուողը ոճիր մը գործած է...

— Իսկ մեռնողը մէկ միլիոն ոճիր գործած է...

Զպատասխանեց, անդրադառնալով որ խօսակցութիւնը հետզհետէ լուրջ հանգամանք կ'առնէ ու ես ալ կը խոժողովիմ։ Լոռութիւնը խզելու համար սկսայ կատակել եւ իմ կարգիս հարցուցի։

— Իսկ դուն, եթէ ճանչնայիր փնտռուողը, կը մատնէի՞ր...

Երկար լռութիւն մը. յետոյ մէկէն ըսաւ.

— Այո, ես կը ճանչնամ մէկը, որ անպիտան տղայ մընէ, չար է, անհնազանդ է եւ կ'արժէ որ ոստիկանները զինքը բռնէին ու լաւ մը պատժէին, ոչ թէ այդ թուրքը սպաննած ըլլալուն համար, այլ գիշերները փողոցները թափառելուն համար...

Մարիա, պահ մը եւս մնաց սենեակին մէջ, եւ դուրս ելած պահուն ըսաւ.

— Եթէ գիտնայի թէ քեզ այստեղ, այս տունիս մէջ պիտի բանտարկեն, անմիջապէս կ'երթայի ոստիկանատուն...

Զարմանալի տիսրութիւն մը եկած էր վրան. կարծես նախազզացումը ունէր, որ մեր վերջին գիշերները պիտի ըլլային։ Բնականարար անտեղեակ էր մտադրութեանս եւ չէր գիտեր թէ պիտի մեկնէի Վենետիկ, ալ բնաւ Հոռոմ չիերադառնալու համար. բայց կը զգար որ անախորժ բան մը կը սպասէ իրեն։ Կարծես վերադարձած էր առաջին օրերու մելամաղձոտութեան։ Շատ կ'ուղէի սրտազին խօսք մը ըսել իրեն, բայց մեկնումս զաղտնի պահած ըլլալով, կը վախնայի որ կեղծիքի տալաւորութիւն կը թողում վրան եւ գէշյիշատակ մը. չէի ուզեր խարել դինք։

Գիշերը իրին հանդիսեցանք Արամին հետ։ Խօսեցանք ճամբորդութեան մասին ու որոշեցինք երկուքս զատ զատ վենետիկ մեկնիլ։ Արամը անծանօթ էր քաղաքին մէջ եւ Փաշային սպանութենէն ետք եկած էր, որով ոստիկանութիւնը անոր հետ խնդիր չէր կրնար ունենալ։ Մինչդեռ ես կը փնտռուէի եւ ձերբակալուելու պարագային, եթէ հետո ըլլար, ան ալ կը վտանդուէր. պիտի հարցաքննուէիր եւ մեր շարք մը ծրագիրները նոյնպէս պիտի վտանդուէին։ Հետեւարար Արամ առաւտուեան շոդեկառքով մեկնեցաւ. Երկու

օր ետքի համար իրեն հետ ժամադրուեցանք:

Իրիկունը ընկերներուս հետ պտոյտներ ըրի: Դէպքն ու Հեղինակը ծանօթ էր այլեւս իրենց, բայց որեւէ մտավախութիւն չունէի. բոլորն ալ մաքուր ու գաղտնապահ երիտասարդներ, ինծի որեւէ հարցում չէին ըներ եւ հետաքըրքրութեամբ թերթերը կը կարդային: Մեծ մասը հարցաքըննութեան տարրուած էին. բայց բոլորն ալ արձակուած էին: Կր սկատմէին թէ ինչ հարցումներ ուղղած էին իրենց եւ իրենք ինչ պատասխաններ տուած: Վարդապետ մըն ալ հարցաքննած էին, կ'ըսէին: Իսկ ոստիկանութիւնը իմ գոյութեանս անտեղեակ էր, երեւի, քանի որ բանսիոն մը չէի բնակեր:

ՀԵԼԵՆԱՅԻՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Սայիտ Հալիմի սպանութիւնը իտալական թերթերուն պատուոյ սիւնակներէն իջած էր այլեւս երկրորդական սիւնակներու մէջ, թէւ Ա. էջին վրայ: Միշտ նորութիւն փընտոող մամուլին բնական վերաբերումն է սա զգայացունց գէպքերուն հանդէպ: Մտահողիչ բան մը կար ինծի համար, թերթ մը կը զրէր, թէ ոճրազործին հետքը գտնուած է եւ ձերբակալութիւնը ժամերու խնդիր է:

Ուրիշ թերթ մը շատ աւելի լուրջ եւ մտահոգիչ լուր մը կուտար: Կը զրէր, թէ Փաշային տան առջին յաճախ՝ տեսնրուած է երիտասարդ մը օրիորդի մը ընկերակցութեամբ: Այդ երիտասարդն է ոճրազործը և իր ընկերուհին անկասկած մեղսակիցն է Հասկցայ որ խնդրոյ առարկայ աղջիկը Հելենան է: Եթէ ոստիկանութիւնը գտնէ Հելենան, կացութիւնը կը լրջանայ. առնուազն ոստիկանութիւնը կ'ունենար իմ ճշգրիտ եւ մանրամասն նկարագրութիւնս: Զեւով մը պէտք է ստուգէի թէ Հելենան ոստիկանութեան հետ շփում ունեցած է. շատ կարեւոր էր: Եթէ աղջիկը խօսած ըլլար, ստիպուած պիտի ըլլայի ծպտուիլ ու այդպէս ճամբորդել. ինչ որ խիստ դժուար էր ինծի համար:

Հելենան տեսնելու համար իրենց տան կողմերը երթալ

վտանդաւոր էր. պէտք էր զինքը գտնել վարժարան գացած կամ վերադարձած միջոցին. վարժարանին անունն ու տեղը գիտէի եւ որոշեցի յաջորդ օրն իսկ հոն երթալ: Առաջուն կանուխ գացի եւ հեռուէն հսկեցի դպրոցի մուտքի դրան վրայ: Համազգեստաւոր խումբ-խումբ աղջիկներ ամէն կողմէ կուգային ու ներս կը մտնէին: Հելենան չուշացաւ. ընկերուհին մը հետ խօսելով, գիրքերը թեւին տակ դանդաղօրէն կը քալէր: Չմօտեցայ իրեն եւ այնպէս մը ըրի, որ ինքն ալ զիս չնկատէ Զինք առանձին պէտք է գտնէի: Ուշադրութեամբ կը զննէի փողոցը եւ կողմնակի ճամբաները, ստուգելու համար թէ արդեօք հետեւող մը ունի՞: Պահ մը կասկածեցայ հեծանիւով մարդու մը վրայ, որ դպրոցին դրան առջեւ կանգ առնելով, թուղթ մը հանեց, տուաւ դռնապանին: Կրնար գաղտնի ոստիկան մը ըլլալ. բայց կասկածներս փարատեցան, երբ քիչ վերջ ներսէն թուղթը վերադրծուցին եւ հեծանիւով մարդը մեկնեցաւ: Ով զիտէ ինչ էր: Ինչ ալ ըլլար, Հելենան արդէն ներս մտած էր եւ ինծի կը մնար սպասել կէսօրուան դադարին:

Դպրոցէն քիչ մը անդին փողոցի մը մէջ սրճարան մը մտայ եւ ժամանակս սպաննելու համար քանի մը նամակներ գրեցի Պոլիս: Կէսօրին նոյն դիրքս գրաւեցի ու սպասեցի Հելենային. քիչ վերջ աղջիկը դուրս ելաւ խումբ մը ընկերուհիներու հետ եւ շիտակ իմ ուղղութեամբս սկսան առաջանալ: Կոնակս իրենց դարձուցած կը քալէի առջեւէն. երբ ինծի հասան, ճամբայ տալու ձեւով քիչ մը մէկ կողմ քաշուեցայ: Կը սպասէի որ Հելենան ինք նկատէ զիս, որպէսզի իր ընթացքէն հետեւցնեմ ընելիքս: Տեսաւ զիս. դէմքին վրայէն լոյս մը անցաւ. սիրուն աչքերը վար առաւ, ճայն չհանեց ու յայտնի չըրաւ թէ զիս կը ճանչնայ: Ես ալ բան մը յայտնի չըրի եւ այս անգամ անոնց հետեւեցայ:

Քիչ վերջ Հելենան բաժնուեցաւ ընկերուհիներէն եւ մինակը բոնեց ուրիշ ճամբայ մը տուն երթալու համար: Քայլերս արագացուցի եւ հասայ իրեն ու յունարէնով բարեւեցի զինքը եւ թեւէն բոնելով կեցուցի:

Նոյնպէս յունարէնով բարեւս փոխադարձեց բայց գլուխը կախ:

— Հելենա, զիտե՞ս, քանի մը ժամէն կը մեկնիմ Հռոմէն եւ չուղեցի, առանց քեզ անդամ մըն ալ տեսնելու ճամբայ ելլել:

— Ո՞ւր կ'երթաս, հարցուց.

— Փարիզ...

Զայն չհանեց: Փարիզ երթալու մտադրութիւն չունէի անշուշտ, բայց մասնաւոր կը ստէի, որպէսզի երբ զինքը հարցաքննեն, տարբեր տեղերու մէջ փնտռեն զիս: Ինչ կ'ըլլայ չըլլար:

— Քեզի հետ շատ մը անուշ յիշատակներով կապուած եմ, Հելենա. մեր պտոյտները բնաւ պիտի չմոռնամ... քեզ երբեք պիտի չմոռնամ...

Այդ պահուն տան ճամբէն չեղած էինք արդէն եւ ձեռք ձեռքի պտոյտ կ'ընէինք, մեր առաջին հանդիպումներու օրերուն պէս: Միշտ կը լոէր եւ տխուր էր. մատովս կղակը թեթեւ մը վեր առի, որպէսզի աչքը աչքիս գայ ու հարցուցի.

— Ինչո՞ւ բան մը չես բաեր.

— Բուլիք բան մը կա՞յ, պատասխանեց ու շեշտակի աչքերուու մէջ նայեցաւ.

Աչքերը յեցուած էին զարմանքով եւ անձկութեամբ: Յայտնի էր որ նեղուած էր ինծի դէմ, բայց կը վարանէր արտայայտուիլ: Թեթև մը վարդադոյնով անուշցած դէմքին սպիտակ մորթի պրկուած էր կարծես: Հետզհետէ աչքերուն զարմանքն ու անձկութիւնը փարատեցան, հաւանաբար հողածութեամբ յեցուած նայուածքներուս տակ եւ միայն թեթեւ մեղադրանքի պէս բան մը մնաց: Պարզուկ, բարի ու միամիտ աղջիկ: Ով դիտէ ինչեր կ'անցնէին մտքէն. պէտք էր հանդիպումիս նպատակը պարզել իրեն. այլեւս հարկ չկար ծածկելու: Եւ բաի.

— Հելենա, չեմ դիտեր թերթերը կը կարդա՞ս թէ ոչ: Կը դրեն աղջկայ մը մասին որ երիտասարդի մը հետ յաճախ տեսնուած է սպաննուող Փաշային տան կողմերը: Արդ, քեզ ճանչցող չկայ տակաւին. բայց կընայ պատահիլ որ ոստիկանութիւնը կերպով մը երեւան հանէ ինքնութիւնդ եւ հարցաքննուիս:

— Ինչ պէտք է ըսեմ, եթէ հակառակ ամէն բանի զըտնեն զիս ու հարցաքննեն...

— Հսէ որ դուն բանէ մը լուր չունիս. բայց մանաւանդ կրցածիդ չափ բոլորովին տարրեր ձեւով նկարագրէ դէմքս ու կազմս. օրինակ, հսկայ մարդ մըն էր, ըսէ, կարմիր մազերով ու կապոյտ աչքերով, աւելցուցի խնդալով եւ ժպիտ մըն ալ իր աչքերը լուսաւորեց: Յետոյ իմ երկու լուսանկարներս ունիս քովդ. զանոնք պատոէ նետէ, տուն երթալուդ պէս. չմոռնաս...

Օր մը մեր մէկ պտոյտի ընթացքին զիս լուսանկարած էր. չէի ուզեր, բայց նաեւ չէի կրնար առարկութիւն մը ընել, որպէսզի կասկածի չերթայ թէ ինչ պատճառով չեմ փափաքիր լուսանկարուիլ:

— Ոչ շըսաւ Հելենա, չեմ փճացներ զանոնք. բայց վստահ եղիր որ սստիկանութեան ձեռքը չպիտի անցնին... անհոգ եղիր...: Յետոյ յանկարծ աւելցուց. — Դուն չկարծես թէ ես բան մը չեմ գիտեր: Մեր տունը ամէն օր հայրս եւ հօրեղբայրներս թերթերը հետաքրքրութեամբ կը կարդան եւ խանդավառուած են. նախ զարմացայ, եւ յետոյ հասկցայ որ մեռնողը շատ գէշ մարդ է: Ասոր վրայ ես ալ հօրս յայտնեցի թէ դէպքին ականատես եղած եմ: Հայրս խստիւ պատուիրեց ինծի, որ ոեւէ մէկուն բան մը չըսեմ: Եւ երէկ ալ որոշեց որ քանի մը օրով ես հօրաքրոջս երթամ...

Քիչ մըն ալ խօսակցելէ վերջ իրարմէ բաժնուեցանք, տրտում բայց սիրալիր. միշտ ալ եղբայրական վերաբերում ունեցած էի իրեն հանդէպ. քրոջ մը տեղ դրած էի զինքը. յայտնապէս յուզուած էր եւ հազիւ ինքինքը կը բռնէր: Այլեւս կատարելապէս վստահ էի թէ Հելենան զաղտնիքը պիտի պահէր եւ եթէ ինքնութիւնը յայտնի ալ ըլլար, ինծի վնասելիք բառ մ'անգամ պիտի չհանէր բերնէն. խելացի աղջիկ էր եւ հայրենասէր: Ալ մէյ մըն ալ չտեսայ զինքը: Բաժանումի պահուն իր վերջին խօսքը սա եղաւ.

— Զգոյշ եղիր...

ՅԵՏԱՌԱՐՁ ԱԿԱՐԿ ՄԸ

Հելենային բաժնուելէս վերջ տուն պիտի դառնայի : Ուրիշ մտահոգութիւն մը պաշարած էր զիս : Արամը մեկնելէ առաջ նոր տեղեկութիւն մը եւս հաղորդած էր ինծի : Թէ Պոլսէն մեկնող թուրք եօթը ոստիկաններուն զլուխը կը գտնուէր վաղեմի «բարեկամ» մը անուանի էշրէֆը : Իրաւ ալ էշրէֆ հին ծանօթ մըն էր . անձամբ զիս կը ճանչնար եւ ունէր նաեւ լուսանկարս, զոր առած էր մեր տունէն, իհաւանի դէպէն վերջ մեր տունը խուզարկած պահուն : Անսր գալը լաւ նշան չէր : Այդքան մեծ թիւով թուրք գաղտնի ոստիկաններուն Եւրոպա զրկուիլը ապացոյց էր, թէ Թուրքերը լրջօրէն պայքարի մտած էին մեր Ահաբեկիչ Մարմնին դէմ եւ ամէն զնով կը ձգտին պաշտպանել իրենց տարադիր ղեկավարները :

Էշրէֆ ճարպիկ աղուէս մըն էր, արհեստին մէջ մէկ հատիկ : Տարիներէ ի վեր առիթ ունեցած էի բազմաթիւ անգամներ շփում ունենալու իրեն հետ : Յաճախ իրար դէմ դիմաց եկած էինք եւ երկուքիս միջեւ տեսակ մը կապ ստեղծուած էր : Ինք յաւիտեան հետապնդողն էր, ես, յաւիտեան փախչողը : Շատ փորձած էր զիս ծուղակը ձգել, բայց միշտ ալ ճախողած էր : Իրար լաւ կը ճանչնայինք . երկուքիս միջեւ տեւական մրցում մը կար : Եւ բախտը այնպէս կը բերէր, որ Պոլսէն դուրս ալ գործ ունենայինք իրարու հետ : Անցեալին մէջ պարտուողը միշտ ինք եղած էր եւ հիմա ով դիտէ, բախտը ինչ վերապահած էր իրեն եւ ինծի, այս նոր մրցադաշտին վրայ, որ Պոլիսը չէր այլեւս, այլ Հռոմը, Վիեննան, Պերլինը, ամբողջ Եւրոպան, աւելի ծանօթ ինծի քան իրեն :

Էշրէֆին հետ բախումներ ունեցած էի անցեալին, զանազան պարագաներու տակ : Մասնաւորաբար յիշեմ դէպէ մը, որ պատահեցաւ Պոլիս, Բանկալթի, Հայաստանէն վերադարձիս :

Մտած էի սափրիչ Արշակին խանութը, մաղերս կտրել տալու համար : Արշակ զբաղած էր յաճախորդով մը : Նստայ երկրորդ աթոռին վրայ, որ պարապ էր եւ Արշակին ընկերը

անձեռոց մը բանալով վզիս անցուց, երբ հայելիին մէջէն տեսայ երկու մեծաբաց աչքեր, որոնք զարմանքով ինծի յառած էին: Արշակին ածիլած մարդը նոյնինքն էշրէֆն էր...

Հայելիին մէջէն իրար կը դիտէինք առանց բառ մը արտասանելու: Խիստ ծիծաղաշարժ էր կացութիւնը: Երեւակայեցէք մարդուն զարմանքը, երբ օրերով ու ամիսներով իր փնտուած անձը, անակնկալ կերպով իր քովիկը կը տեսնէ, որ հայելիին մէջէն զինքը կը դիտէ: Առաջին խօսողը ինք եղաւ.

— Նա՞սըլսընըզ Արշաւիր Պէյ...

Էշրէֆ ապա դարձաւ Արշակին ու ըսաւ.

— Արշակ եավրում, շուտ շուտ վերջացուր. այսօր չօճուխներուս խօսք տուի կանուխ տուն երթալ... արդէն ուշացած եմ...

Արշակ գրեթէ աւարտած էր գործը եւ սրբիչով կը մաքրէր էշրէֆին դէմքը, վերջին յարդարանքին համար: Էշրէֆ անհամբեր շարժում մը ըրաւ եւ փորձեց աթոռէն իջնել, հասկցնելով Արշակին թէ մնացեալը աւելորդ է.

Ասրճանակս հանեցի անմիջապէս եւ ճերմակ սրբիչին տակէն փողը ցոյց տալով էշրէֆին, ըսի.

— Տեղէդ մի շարժիր. մինչեւ որ գործո չվերջանայ, այդ աթոռէն չես կրնար հեռանալ. քեզի կարեւոր ըսելիք մը ունիմ...

Զայն չհանեց եւ նստած տեղը գամուած մնաց. Արշակ չափազանց ուրախ էր ներքնապէս, բայց յայտնի չէր ըներ եւ չափազանցուած լրջութեամբ չոււրառում կը կեղծէր: Իսկ ընկերը գործը կը շարունակէր, Արշակին դառնալով ըսի.

— Ի՞նչ կեցեր ես, էշրէֆ էֆէնտին չփայլեցնե՞ս. շինծու յանդիմանութիւն մը կար չեշտիս մէջ: Սափրիչ Արշակ վերսկսաւ իր աշխատանքը, մինչ էշրէֆ երկու ձեռքերը միշտ ծունկին վրայ կը պահէր, անշարժ ու անխօս: Այդպէս տեւեց մօտ քառորդ ժամ, մինչեւ որ իմ գործս ալ վերջացաւ. միասին ելանք աթոռներէն. ատրճանակս միշտ ձեռքս էր, բայց վերարկուիս գրպանը: Առատ նուէր մը տուի սափրիչին, վճարելով նաեւ էշրէֆին կողմէ: Շնորհակալութիւն

յայտնեց. դէմքը դեփի դեղին էր : Քիչ մը խօսեցանք սովորական բաներու մասին, կարծես իրարու հետ որեւէ խնդիր չունեցող հին ծանօթներ ըլլայինք : Մէկէն նիւթը փոխելով հարցուցի :

— Բայց ի՞նչ կ'ուզես ինձմէ... ինչո՞ւ զիս կը հետապնդես...

— Աման, Արշաւիր Պէյ, զիտես որ ես պաշտօնեայ մարդ եմ, հրաման առնող ու գործադրող քեզի հետ որեւէ անձնական հաշիւ չունիմ...

Եւ սկսաւ արագ արագ խօսիլ, եւ նոյնիսկ հայհոյել Վահէ իհսանի հասցէին :

— Այդ «մուլպիրը» — լրտես — մեզ իրարու կը ձգէր. սուստ լուրեր կը բերէր մեզի եւ պարապ տեղը մեզ իրարու թշնամի կը դարձնէր : Աստուած ալ ՚իր պատիժը տուաւ արդէն...

— Լաւ, լաւ, մենք ալ քեզի դէմ անձնական բան մը չունինք : Եթէ ըսածներդ ճիշտ են, հինդ վայրկեան նստէ սա աթոռին վրայ եւ յետոյ շիտակ դաւակներուդ քով գնա, առանց ոստիկանատուն հանդիպելու :

Անմիջապէս հնաղանդեցաւ ու նստաւ աթոռի մը վրայ, թերթ մը վերցուց կարդալու համար : Ուզեցի անմիջապէս մեկնիլ, բայց պահ մըն ալ կեցայ ու դուրս ելլելէ առաջ ըսի .

— Տես, էշրէֆ էֆէնտի, բարեկամարար կը բաժնուինք իրարմէ : Կոնակս դարձնելէս վերջ եթէ բան մը պատահի, մեղքը վիզդ այլեւս : Հինդ վայրկեան պէտք է մնաս այստեղ...

Եւ առանց պատասխանի սպասելու ելայ դուրս, արագարագ հեռանալով : Քիչ անդին հանրակառք մը ցատկեցի ու քանի մը փողոց անդին իջայ, հետքս կորանցնելու համար :

Ցածորդ օր սափրիչ Արշակը խնդալով պատմեց թէ իմ բոլոր նախազդութիւններս աւելորդ են եղեր : Իմ մեկնելէս վերջ էշրէֆ խանութին մէջ կը մնայ ոչ թէ հինդ վայրկեան, այլ աւելի քան կէս ժամ...

— Քու երթալէդ վերջ, աւելցուց Արշակ սրամտութեամբ, մարդուն ընթերցասիրութիւնը բռնեց եւ կէս ժամէն աւելի կարդաց ու կարդաց :

Ուրիշ օր մը, Արշակին խանութին հանդիպումէն քանի մը շաբաթ վերջ, դարձեալ Բանկալթի, փողոցի մը անկիւնադարձին, յանկարծ քիթ քթի եկանք էշրէֆին հետ:

— Կոնակդ դարձուր եւ հեռացիր, հրամայեցի եւ ատրճանակս արագօրէն քաշելով դրի գլխարկիս մէջ:

Էշրէֆ մեքենաբար հնազանդեցաւ եւ առաւ քալեց, առանց կեղծ ու պատիր խօսքերու: Բայց քիչ մը հեռանալէ ետք, երբ տեսաւ որ վերէն համազկեստաւոր ոստիկան մը կուկայ, կանդ առաւ յանկարծ ու սկսաւ պոռալ.

— Գաբիլ տըր, գաբիլ տըր... բռնեցէք:

Այսպէս պոռալով կը վազէր ու կը հեռանար, մինչ ոստիկանը կը մօտենար ինծի: Անշարժ կեցած էի ղարմանք ցոյց տալով եւ շուրջս նայելով, իբրեւ թէ ուրիշի մը համար պոռացած ըլլար էշրէֆ: Ոստիկանը ինքն ալ շուարեցաւ, մէյ մը ինծի կը նայէր եւ մէյ մըն ալ փողոցին մէջ ուրիշ մը կը փնտոէր: Էշրէֆ քանի մը անդամ կոչը կրկնելէ վերջ անհետացած էր. քաղաքային հագուստով ըլլալուն պատճառով, ոստիկանը չէր ճանչած պոռացող էշրէֆը. Ճեռքը ատրճանակին վրայ, քովս կեցած շուրջը կը նայէր միշտ: Վերջապէս ինծի հարցուց.

— Ի՞նչ պատահած է... ո՞վ էր այդ փախչող մարդը:

— Կարծեմ գող մըն էր, պատասխանեցի ոստիկանին. դիտմամբ իրարանցում ստեղծեց, որպէսզի փախչի եւ օձիքը ազատէ:

— Վայ ֆեռաբա, գոշեց ոստիկանը, հաւատալով խաղի եկած ըլլալը եւ ինկաւ անհետացած էշրէֆին ետեւէն...

Ահաւասիկ այս էշրէֆն է որ ոստիկաններու գլուխը անցած կուգար իտալիա, Սայիտ Հալիմի ահաբեկիչը գտնելու պաշտօնով, զործակցաբար իտալական ոստիկանութեան:

Քանի առիթը ներկայացաւ, ըսեմ թէ ուրիշ անգամներ ալ կէս-զաւեշտական, կէս յուրջ հանդիպումներ ունեցայ էշրէֆին եւ կամ իր մարդիկներուն հետ, երբեմն մինակս կամ ընկերներով. եւ միշտ ալ ի դերեւ հանեցինք անոնց ջանքերն ու փորձերը:

Անգամ մը հայ դերասանի մը տունը ճաշի հրաւիրուած էի: Դերասանը անձամբ եկած եւ զիս իր տունը կը տանէր:

Միշտ կասկածութ եւ զգուշաւոր ըլլալուս համար, ճամբան դիտմամբ թաշկինակս գետին ձգեցի եւ ծուած ատենս, ետեւս նայեցայ: Երկու հոգի մեր ետեւէն կուգային. ինծի անանկ եկաւ որ իրարու բաներ մը ըսելով զիս մատնանիշ կ'ընէին: Դերասանին յայտնեցի կասկածս— բան մը չկայ, քեզի այդպէս կուգայ... ըսաւ: Քիչ վերջ տունը հառանք ու ներս մտանք: Ճաշի սեղանը պատրաստ էր. օղի մը տուաւ եւ կտոր մը թթուաշ. սակայն միտքս այդ երկու մարդոց վրայ էր. այնպէս որ, դուրս ելայ, խոստանալով անմիջապէս յիդրագառնալ: Զառիկերի մը վրայ էր տունը եւ ես վերի մտամին մօտն էի, ուր նպարագածառի խանութ մը կար: Հոն տեսայ ոստիկան մը, իսկ վարի անկիւնն ալ 6-7 ոստիկաններ, դեպի վեր մեր կողմը կուգային: Զիս տեսնելուն պէս արագացուցին իրենց քայլերը: Ես ուղղակի միակ ոստիկանին վրայ խոյացայ եւ ատրճանակս, զոր արդէն ձեռքիս մէջ բռնած էի, կուրծքին ուղղեցի եւ դոչեցի.

— Նետէ ատրճանակդ...

Ոստիկանը վայրկենապէս ատրճանակը նետեց: Զինքը խանութը մտցուցի եւ կիցով մը անոր ատրճանակը դնդակի պէս հեռուները նետելէ վերջ, փախուստ տուի: Գացի բժիշկի մը տունը, ուր եկաւ Գալուստը եւ զիս զրկեց Սկիւտար, րնկերոջ մը հետ: Ամենէն վտանգաւոր դէպքն էր ասիկա ինծի համար: Եթէ քանի մը վայրկեան ուշ մնայի եւ դերասանին տունէն չելլէի, մուկի մը նման ծուղակը ինկած պիտի ըլլայի:

ՎԵՐԱԴԱՐՁ ՊՈԼԻՍ

ՍՎԻԼԵՆԿՐԱՏԻ ԵՒ ՊՈՒՐԿԱԶԻ ՃԱՄԲՈՎԸ

Ճելենայէն բաժնուելէս վերջ, երբ տուն վերադարձայ, Մարիան գտայ անհանգիստ վիճակի մէջ: Ամբողջ օրը մէջտեղ չելլելուս պատճառով վրդովուած էր: Քանի մը խօսքով զինքը միիթարեցի: Յետոյ կրկին տիրեցաւ, երբ յայտնեցի թէ պիտի մեկնիմ անծանօթ ուղղութեամբ: Միայն որեւէ առարկութիւն չըրաւ, հասկնալով որ անդառնալի է որոշումս: Յետոյ, առաջարկեց դիւզ երթալ վերջին անգամ,

ուր այդ օրերուն տօնավաճառ կար : Մասնակցեցանք խրախնանքներուն եւ ասդին անդին կը վազվէինք, ժողովուրդին խառնուած . ո՞վ կրնար ըսել թէ ես հոն ստարական մըն էի : Տուն վերադարձանք յոգնած ու մէյ մէկ բաժակ սուրճ խմելով կը դիտէինք լիճը, որուն վճիտ ու խաղաղ ջուրերուն մէջ լուսինը կը ցոլար ոսկի զնդակի մը նման . փոքրիկ ձուկերու խաղն անգամ նշմարելի էր : Եւ իւրաքանչիւրը իր երազին կամ խոհերուն անձնատուր եղած էր . . . :

Գիշերը բաւական ցրտած ըլլալով, կրակ վառեցինք եւ գետնի գորգին վրայ ծալլապատիկ նստած էինք, երբ, այդ տաքուկ մթնոլորտին մէջ բացուեցայ իրեն եւ յայտնեցի թէ ես Հայ եմ : Գլուխիը կը շարժէր երբեմն ու ամենալուրջ ուշադրութեամբ մտիկ կ'ընէր, երբ սկսայ պատմել Հայ ժողովուրդին կեանքին ու մարտիրոսութենէն եւ կամ իմ վտանգալից արկածներուս դրուագները : Բնականաբար պատմութիւնս կ'ընէի բառարանի մը օգնութեամբ եւ ձեռքի շարժումներով, ինչ որ իրեն զուարձութիւն կը պատճառէր :

Այստեղ է որ իրեն յայտնեցի նաեւ թէ երթալիք տեղս վենեստիկն է : Եատ ուրախացաւ եւ փափաք յայտնեց ինձի ընկերանալ : Զմերժեցի : Յաջորդ օրը Մարիային հետ հեռացանք Հռոմէն . լուռ հոգածութեամբ ինձի ընկերացաւ ու ինձմէ շրածնուեցաւ, մինչեւ որ չապահովուեցաւ թէ ալ մինակ չեմ ու ընկեր ունիմ : Իրաւ ալ Արամը Վենեստիկի մէջ ինձի կը սպասէր : Մանօթացուցի Մարիային : Իմ ազնիւտանտիրուհիս երկու օր մնաց Վենեստիկ, պանդոկ մը, հոն ալ միասին պտոյտներ ըրինք եւ լաւ ժամանակ անցուցինք : Հրաժեշտի պահուն հաղար չնորհակալութիւն յայտնեցի իրեն, իր ցոյց տուած հոգածութեան, ինամքին եւ գուրգուրանքին համար, ըսի թէ բնաւ զինք պիտի չմոռնամ եւ խոստացայ որել իրեն : Իրաւ ալ Վիեննա հասնելէս վերջ, առաջին քառթս իրեն զրկեցի . բայց այդ եղաւ՝ առաջինն ու վերջինը :

Արամին հետ նոյն պանդոկը մնացինք քանի մը օր եւս : Այցելեցինք թանգարանները եւ պատմական վայրերը : Մասնաւրաբար շատ կը սիրէի այցելել Հառաչանքի Կամուրջը, ուր Տօֆերը սովորութիւն ունէին չարչարելու եւ մահացնե-

լու ապստամբներ, յանցաւորներ եւ քաղաքական հակառակորդներ։ Գեղեցիկ ջրանցքներու վրայ վայելեցինք երդ ու նուագ, կոնտոլներու գիշերային, անվերջանալի արշաւներու ընթացքին։

Մանօթացանք բաւական թիւով Հայերու. այցելեցինք Ս. Ղաղարու Վանքը, ուր շատ հաճելի ժամանակ անցուցինք Վանական Հայրերու հետ։ Իսկ Մխիթարեան վարժարանը այցելած օրս, խորապէս յուզուեցայ հանդիպելով մեր հին ընկերներէն Տաճատին հօրը, որ իր տղուն սպանութենէն վերջ, հոն եկած էր եւ կարծեմ տնտեսի պաշտօն մը ունէր։ Խեղճ մարդը կուլար անընդհատ ու չէր ուզեր բաժնուիլ ինձմէ, մանաւանդ երբ իմացաւ Փաշային դէպքը։ Բայց չէինք կրնար կանդ առնել եւ Դեկտեմբերի վերջը մեկնեցանք Վիեննա։

Շոգեկառքին մէջ Արամն ու ես անծանօթներ էինք այլ-եւս. զատ զատ նստանք. դեռ վտանգը անցած չէր եւ սահ-մանագլխուն վրայ իսկ կրնային զիս ձերբակալել. գոնէ Ա-րամը ազատ կը մնար։ Թեթեւ անհանդստութիւն մը կար վրաս։ Վենետիկի կայարանին մէջ մարդ մը երբեմն ինծի կը նայէր կամ գոնէ ինծի այդպէս կուլար։ Զարմանալի է որ Արամն ալ նկատած էր. բան մը չէինք կրնար ընել եւ պար-զապէս մեր ճամբան պիտի շարունակէինք. քանի մը ժամէն սահմանագլխուն վրայ ամէն ինչ պիտի պարզուէր. այդ դի-տող մարդը գաղտնի ոստիկա՞ն էր թէ ոչ, յայտնի պիտի ԸԱՐ :

Դեկտեմբեր 29ին հասանք սահմանագլուխ։ Կարգի կե-ցանք. մեղմէ առաջ բաւական թիւով ճամբորդներ կային։ Անցագրային քննութիւնը կը շարունակուի եւ ուշադրու-թեամբ կը հետեւիմ քննիչներուն եւ ոստիկաններուն շար-ժումներուն։ Մէկ երկու հոգի առանձնասենեակ մը տարին։ Ի՞նչ կար արդեօք։ Պահ մը մտահոգութեամբ լեցուեցայ։ Ծովէն ազատեցանք, փոքր ջուրի մէջ չխեղդուինք, կը խոր-հէի։ Քանի մը քայլ անդին Արամն ալ իր հերթին կը սպա-սէր, բարեբախտաբար վախնալիք բան մը չունէր։ Պոլսէն թրանզիթ վիզա ունէր՝ Խտալիոյ մէջ խելօք կեցած էր եւ հիմա ալ անփութօրէն կ'անցնէր Վիեննա։ շիտակը երանի

Կուտայի իրեն :

Վերջապէս կարզը ինծի եկաւ . անցաղիրս ուղեցին . պայուսակս բացի եւ հանդարտ ու պաղարիւն երկարեցի : Աստիկանները նայեցան , քննեցին , միաժամանակ հետաքըրքութեամբ աչքէ անցնելով շարք մը քառթեր ու մանր քարտէսներ , զոր հաւաքած էի Գայիանէին դրկելու համար : Ոչ մէկ հարցուփորձ , ոչ մէկ կասկած . ամէն ինչ կարդին էր : Անցաղիրս կնքեցին , քաղաքավարութեամբ յանձնեցին եւ դուրս ելայ . լայն շունչ առի : Հոն մթնոլորտն ալ տարբեր էր . խաղաղ ու ամէն ինչ մեղմ եւ հաճելի : Քանի մը քայլ առի եւ խանութի մը առջև դովացուցիչ մը զնեցի . եւ սիկարէթ մի վառելով հասայ Արամին , որ ինծի կը սպասէր անդին ու խնդումներես զիս դիմաւորեց :

Պանդոկ մը իջանք , զոյքերը տեղաւորեցինք եւ դացինք էնկլիչէ քաֆէ , զոր Հոռմէն մեղի յանձնարարած էր ընկերներէս ուսանող Ա.ը , որ մեզմէ առաջ Օ.ին հետ հասած էր Վիեննա . զանոնք դտանք՝ ինչպէս նաեւ զրագէտ Սիմոն Յակոբեանր , որուն համար յանձնարարացիր մը տուած էր ինծի ընկեր Վարանդեանը : Ա . եւ Օ . ապշահար մնացին զիս տեսնելով . մտահոգուած էին ու վախցած , սահմաններուն վրայ վտանգ տեսնելով ինծի համար : Ուրախ զուարթ կերանք խմեցինք : Հետեւեալ օրը կաղանդ էր եւ Ծննդեանս տարեդարձը տօնեցինք խնճոյքով : Այնքան երեցինք , պոռացինք կանչեցինք եւ աղմկալից ծիծաղեցանք , որ խեղճ Վիեննացիք մեզ աղմկարար իտալացիներու տեղ դրին ու իտալացի մկրտեցին :

Օր մը սրճարանը կը սպասէի Ա.ին եւ Օ.ին , երբ թուխ մարդ մը ներս մտաւ , ասդին անդին նայեցաւ , ինծի նայեցաւ ու անկիւն մը տեղաւորուեցաւ : Բաւական ատեն մնաց անտարբեր կերպարանքով : Կասկածու ըլլալու պէտք չկար հասկնալու համար որ եկողը օտարական մըն է : Կը դիտէի ու կը քննէի զինքը , նոյնպէս անտարբեր ձեւով : Վերարկուին օծիքը թաւիչէ էր . գլխարկը դեղինի մօտ գոյնով . նստած ատեն չհանեց , Փէսի վարժուած մարդու սովորութիւն . կօշիկները պոլսական կօշիկներու կը նմանէին : Ինծի համար որոշ էր , որ թուրք մըն էր . սակայն դերերը փոխուած էին

այլեւս : Այժմ հետապնդողը ես էի . յետոյ այդ օտար հողի վրայ , ուր բոլորովին ազատ կը զգայի ինքզինքս , ինչ կըր-նար ընել : Սակայն վաղուան ընելիքները կը պարտադրէին բնաւ խոչեմութիւնը ձեռքէ չհանել : Արամին ըսի որ շատ չերեւայ ինծի հետ , քանի որ հետապնդումի տակ էի : Մարդուկս մէկ երկու անդամ եւս տեսայ ճաշարանին մէջ եւ պանդոկիս առջեւ , միամիտ , միամիտ , անմեղ ու անմեղուկ : Բայց այդ ձեւերը ինծի չէին անցներ . անոնց վարպետը կըտրած էի : Միայն մէկ երկու օր վերջ որոշեցի շուտով Պոլիս անցնիլ , երբ զգացի որ կացութիւնը կրնար բարդանալ : Գիշերը Օփերայէ վերադարձին , երբ մտանք սրճարան մը թէյ խմելու , տեսայ որ մարդուկս հոն է , այս անդամ ուրիշի մը հետ , որուն՝ ցուցամատով զիս մատնանշեց : Ընկերներս ալ նկատած էին ցուցմունքը :

Կարեւոր էր օր առաջ Վիեննայէն հեռանալ եւ կարգադրութիւններս աւարտեցի : Արամը պայուսակներս տարաւ 0.ին տունը . իսկ ես երկու օր եւս մնացի պանդոկ : Մարդիկս ամէն օր , կ'երթեւեկէին : Անցադիր խնդիրը կարգադրած ըլլալով , Ա.ին միջոցաւ տոմսակս առի եւ առտու մը կանուխ գացի կայարան , ուր Արամը պայուսակներովս կը սպասէր : Նոգեկառքը կը սուրար դէպի Սերպիս , ուրկէ պիտի անցնէի Պուլիարիա եւ Սվիլենկրատի ճամբով պիտի իջնէի Պոլիս , Սիրքէճիի կայարանը :

Երկու երազներ միտքս գրաւած էին ամբողջովին : Նախ Հռոմի մէջ ունեցած յաջողութիւնս նոր թեւեր տուած էր ինծի եւ թափ կուտար երեւակայութեանս : Կ'եփէի նոր առաքելութեան մը կիրքով եւ քանի մը անուններ , էնվէր , նազրմ , Նաքիր յաճախանքս դարձած էին : Ե՞րբ առիթ պիտի տրուէր ինծի եւ ո՞ր հողին վրայ : Երկրորդ երազս Գայլանէն էր . կենսական էր զայն տեսնել , աշխարհ է , ով գիտէ ինչեր կրնան պատահիլ . կրնար ըլլալ որ մէկ մըն ալ իրար չտեսնէինք : Գաղտնի ոստիկաններ Հռոմի մէջ անշուշտ գեռ զիս կը փնտռեն , եւ ընկերներս ըսած էին թէ ՓՈԼԻՍ ՄԵՃՄՈՒԱՍԼ թերթին մէջ իմ մասիս յօդուածներ լոյս տեսած են . Սայիտ Հալիմ Փաշային դիակը Պոլիս փոխադրելու պարագան ալ կար եւ թուրք ոստիկանութիւնը ինչեր չպիտի

տար զիս ձեռք անցընելու համար :

Որքան ալ թերահաւատ ըլլայ մարդ, երբեմն ստիպուած է ընդունիլ որ նախախնամութեան մատը կուգայ հեռացնելու վտանգները, որոնք մէկ ակնթարթի մէջ պիտի փճացընէին կեանքդ կամ կտրել կեանքիդ թելը։ Վտանգը անցուցած եմ, կը խորհէի կառախումբին մէջ եւ հաշիւ կ'ընէի որ յաջորդ օրն իսկ կը հասնիմ իտիրնէ ու անկէ մէկ արշաւով Պոլիս։ Ներսս խոռվք մը կար. քանի մը անդամ ոտքի ելայ ու չափչեցի վեր վար նրբանցքները, ըստ սովորութեանս, գէմքեր դիտելով կամ զննելով։ Որքան ատեն պուլկարական հողի վրայ եմ, դիւրին պիտի ըլլայ օձիքս աղատել։ Սակայն Սվիլենկրատէն անդին, երբ թրքական հողը մտնեմ ու զիս հետապնդող մը ըլլայ, ինչ պիտի պատահէր։ Դող մը կուգար վրաս. բայց ևս ինծի քաջութիւն կուտայի։ Յետոյ կրկին կը խորհէի որ Սիրքէնիի կայարանին մէջ իսկ կրնան զիս բռնել եւ անշուկ դրկել քեմալստան, ուր դիւրին էր կուշակել՛թէ ինչեր կը սպասեն ինծի։ Կաշիս անգամ կը քերթէին. տեսիլն անդամ սարսափ կուտար. ընելիք չկար, կամքովս վտանգը աչք առած էի եւ անգամ մըն ալ բախտիս ապաւինեցայ, ուրիշ ճար չգտնելով։

Այո, նախախնամութիւնը պիտի հասնէր օգնութեանս. դէպքերու դասաւորում եւ անակնկալ դասաւորում, պիտի ըսեն։ Ատ ալ նախախնամութեան մատն է։ 1922 Յունուար 8: Հասայ Սվիլենկրատ, պուլկարական վերջին կայարանը։ Քայլ մը անդին յունական հողն է, յետոյ թրքականը։ Իրարանցում եւ զինուորականներու ու զինուորներու եռուզեռ Պատճառը կը հարցնեմ։ Կր պատասխանեն թէ 18 տարեկանէն վեր Յոյները վար կը դրուին, բանակ զրկելու համար։ Հելլէն բանակը այդ շրջանին արիւնալի ճակատամարտներ կը մղէր Միլիճիներու դէմ։ Խնդիրը կը կնճուտէր եւ նոր վտանգ մը երեւան կուգար։ Վերջապէս ես պաշտօնապէս յոյն եմ, անունս մականունս Արսիլ Սիրաք եւ ամէն մեղքիս վրայ նաեւ իտիրնեցի։ Պէտք էր օձիքս աղատել։

Մօտեցայ յոյն քննիչին եւ ջղայնացած ու յուզուած եւ անոր սիրտը շարժելու համար աղերսարկու ձայնով մը ըսի. — Անցագիրս եւ դրամներս կորսնցուցած եմ պուլկա-

բական հողին վրայ. ապլով Հայ եմ. կը խնդրեմ որ վերադառնալու արտօնութիւն տաք ինծի: Տարիքս հարցուց. 16 տարիկան եմ, պատասխանեցի. այնքան թարմ էի որ իսկապէս աւելին չէի ցուցներ: Պաշտօնեան նայեցաւ դէմքիս, եւ ողբալի վիճակիս ու անմիջապէս արտօնագիր մը յանձնեց ինծի: Նոյն քարոզը կարդացի պուլկար պաշտօնեաներուն ալ, որոնք զիս ձգեցին: Կառախումքը առի եւ վերադարձայ Սօֆիա, անկէ ալ Պուրկաղ փոքր նաւահանգիստը: Սաստիկ կ'անձրեւէր. շոգեկառքէն իջայ մինչեւ ծունկերս ցեխի մէջ միշրճուած: Գացի Պալքան անուն պանդոկը եւ վրաս գլուխս չորցուցի. յետոյ ելայ սենեակս եւ անխոռվ քուն մը քաշեցի:

Յունուար 11, կէսօրէ վերջ մեր շոգենաւը հասաւ Ղալաթիոյ քարափը: Սանդուխներէն իջանք. Համաձայնական ոստիկաններ կը չըջէին, իսկ թուրք մէկ երկու ոստիկան եւ պաշտօնեայ պայուսակներ կը քննէին կամ աւելի ճիշտ աչքէ կ'անցնէին, կաշառք մը առնելու հետամուտ: Մարդու մը հետ նոյնիսկ սակարկութեան րոնուած էին եւ աչք-բացերը իրենց զոյքերը առաջ կը քչէին կամ կը փախցնէին: Խառնի-ճաղանճ բաղմութիւն եւ ահագին իրարանցում: Ե՞ս մնացի աչքը դոց: Զորս փոքր պայուսակներս անցուցի քննուածներուն կողմը, դուրս ելայ եւ քարափին վրայ գտայ հայ կառապան մը, հին ծանօթ, Վահրամ Պոյաճեան, անոր յանձնարարելով որ զանոնք տանի Ճակատամարտ: Իսկ ես ուղղակի զացի Գայիանէնց, որոնք Ակիւտարի հրդեհէն վերջ՝ փոխադրուած էին Բերա, Գուրգէն Մխիթարեանին բնակարանը:

Ցաջորդ օր հանդիպեցայ Ճակատամարտ, յետոյ վերադարձայ Գայիանէնց: Պատշգամ-պատուհանը նստած էի, երբ Արշակը երեւցաւ յանկարծ: Յետոյ ալ Տիգրան Պողոսը: Ի՞նչ կար արդեօք: Վար իջայ. պատմեց թէ ոստիկանութիւնը խիստ խուզարկութիւն կատարած է Ճակատամարտի շէնքին մէջ, պայուսակները բացած, քննած, իտալական քառթեր գտած է եւ անոնց տէրը կը փնտոէ: Կ'ըսէին թէ իմ եսիւէս հեռագիր մը դրկուած է Պոլիս: Ուրեմն ոստիկանութիւնը Պոլիս հասնելուս տեղեակ է, բայց թէ ինչ ճամբով, չի զի-

աեր : Պէտք էր խիստ զգոյշ ըլլալ :

Կը հաւատայի որ բնական կասկածամտութեանս եւ զգուշաւորութեանս հետ բախտն ալ օղնած է ինծի : Կը խորհի, այլեւս տարակոյսէ վեր է որ Վիևննայի ճաշարտն-սրճարաններուն մէջ զիս հետապնդողները դադտնի սստիկաններ էին, եւ հետքս կորսնցուցած էին Բալց կ'Ինթադրեմ որ Պուլկարիոյ մէջ վերադտած ու շարունակած էին հետապնդումը : Եւ անշուշտ չափաղանց դոհ եւ ուրախացած պիտի ըլլային տեսնելով որ ևս ոտքովս կ'Երթայի ծուղակը իյնալու : Այսինքն Օրիբնթ էքսրբէսով պիտի հասնէի Սիրքէնի, ուր սստիկանական «պատուիրակութիւն» մը զիւ դիմաւորելու պատրաստ էր : Հարսանիքի օր պիտի ըլլար իրենց համար . իսկ ես սուզի օրուան մը վերածեցի, չնորհիւ հելլէն զինուորական քննութեան, որ փրկարար եղաւ ինծի համար : Եթէ ձեռքերնին իյնայի, հետքս անդամ պիտի կորսընցնէին եւ տուն ու ընկեր բնաւ լուր պիտի չունենային :

Յաջորդ օրը Ամատունին եկաւ դիս տեսնելու և մանրամասնութիւններու տեղեկանալու համար : Քանի մը որ վերջ շուռմի դէպքի մասին երկար գեկուցում տուի Պատուսիանատու Մարմնին : Այս առթիւ Մ.ին վերաբերեալ բողոքս ալ ներկայացուցի, յայտնելով որ այլեւս շեմ կրնար դործակցիլ անոր : Փափաքնցան հասկնալ մտադրութիւնս : Պատրաստ եմ ըսի, նման պարտականութիւններ կատարել : Եւ նոյնիսկ կ'ուզէի անցնիլ Պաթում, ի հարկին Պաքու, ուր, ինչպէս լուր առնուած էր, կը շրջէին իթթիհատական ջուներէն էնզերը, Տոքթ. Նազըմը եւ ուրիշներ : Հակառակհցան եւ ինայեցին ինծի :

Այդ օրն է սակայն, որ ինծի յայտնեցին, թէ յառաջիկայ հանդրուանը ՊԵՐԼԻՆՆ է եւ նոյնիսկ գործող անձինքը որոշուած են : Ամատունին եւ Պատասխանատու Մարմինը հաւաստեցին թէ Մ չէղոքացուած է եւ անոր տեղ կապը պիտի պահէ Շահանը : Եետոյ Պերլին կը գտնուի արդէն Հրաչը, թուրքի անունով, Մեհմէտ Ալի : Արամը Վիեննա է եւ որեւէ ատեն կրնայ Պերլին անցնիլ : Այնտեղ պիտի ըլլան նաեւ Արշակը եւ Մ.ն, որ միայն անունով ծանօթ էր ինծի :

— Վեց հոգի էք, ըսաւ ընկեր Վահան Նաւասարդեան .

այնպէս որ կրնաք խոշոր գործ մը գլուխ հանել : Այդ հրէշներէն լուծեցէք միլիոն մը անմեղներու վրէժը...

Ընկերներուս հողածութիւնը, զուրդուրանքն ու վըստահութիւնը նոր եռանդով լեցուցին զիս : Գործակից եւ հարուածող բնկերներս բնտիր էին եւ փորձառու : Շահանը գեռ լաւ չէի ճանչնար : Խոկ Ս.ին համար կ'ըսէին թէ ատենօք սստիկանապետի պաշտօն վարած է, ծարի ժամանակ հետապնդումներ կատարած յեղափոխական անցեալի տէր մէկն է Հրաշը լաւ կր ճանչնայի . ուշիմ եւ զործնականամիտ, չուտով պիտի դտնէր փախստական ճիւազները . վստահ էի : Խոկ ևս կ'ապատէի հետապնդումի նման ծանր եւ մերթիստ ջղայնացնող բեռէ մը :

Շահան Նաթալին այցելութեան եկաւ . առաջին անդամ ըլլալով իրարու ձեռք կը սեղմէինք . շատ զուարթ էր : Խնդաց, երբ իրարու երես նայեցանք . հասկցայ. տարիքէս աւելի փոքր կը ցուցնէի եւ կարճ տարատ մը կը պակսէր ինծի :

— Ինչ լաւ է այսպէս ըլլալ, ըսաւ . այսքան տարիք եւ այսքան փորձառութիւն :

Ես ալ խնդացի ու մտքէս սա բաները անցան : Յեղափոխական կեանքին մէջ բնելիքներ շատ կան : Ըլլայ խմբագիր, պրոպականտիսթ եւ բանաստեղծ . լաւ . բայց կանխահասորէն ճերմկած մազերով սա մանրատոտիկ ընկերը ինչպէ՞ս նետուած էր ահարեկչութեան դժուարին ու վտանգաւոր ասպարէլը . զարմացած էի : Իրողութիւնը սա էր, որ արդէն անցեալ ունէր, հետապնդելով Թալաաթ փաշան Պերլինի մէջ, բնկերանալով հոչակաւոր Սողոմոնին : Շատ աչքառութիւն մըն էր եւ ուշագրաւ : Եթէ Թուրքերը կասկած մը ունեցած էին, անոր ներկայութեամբ կրնային դիւրութեամբ մեր հետքը զտնել : Ինչո՞ւ մեղի հետ կը դրկէին, կը խորհէի . բայց անշուշտ բան մր դիտէին : Այդ շրջանին Շահանը կը կոչէին Ամերիկեան Պատգամաւոր . Պատասխանատու Մարմնի անդամ էր եւ այս հանդամանքները ինքնին ծանր կը կռէին :

Ամէն պարագայի հաճելի ժամանակ մը անցուցինք . Գուրգէնը հոն էր եւ Մանուկն ալ ճաշի եկած էր : Շահանը

ընկերական էր եւ սիրալիք. բաւական խօսեցաւ ու հաս-
կըցուց, թէ քանի մը օրէն ճամբար կ'ելլէ դէպի Պերլին, ուր
իր պարտականութիւնը պիտի կատարէր, առանց ինքզինք եւ
մեզ վտանգելու:

Պոլիս մնացի 10–15 օր եւս : Երբեմն պտոյտներ սարքե-
լով Գայիանէին հետ : Այդ օրերուն է որ Սայիտ Հալիմին
դիակը փոխադրեցին եւ արտակարդ յուղարկաւորութիւն մը
սարքեցին : Տասնեակ հազարաւոր թուրքէր կը մասնակցէին
թափօրին : Ներկայ եղան նախարարներ, բարձրաստիճան
դինուորականներ եւ նոյնիսկ օտար դեսպաններ : Միջար-
ուարձանային նաւերը ձրի տրամադրուած էին ամբոխին,
որպէսդի ամէն կողմէ երթան իրենց վերջին յարգանքը մա-
տուցանելու Օսմանեան Անկեալ Կայսրութեան վերջին Սատ-
րաղամին : Համաձայնական ոստիկաններ ու զինուորներ կը
հսկէին թափօրին : Նաւահանգիստը խարսխած Փրանսական
եւ իտալական մարտանաւերը, ի նշան սուգի, կէս դրօչ
պարզած էին : Միայն անդլիական պաշտօնական շրջանակ-
ները լուսութիւն կը պահէին : Զէ՞ որ իրեւ պատերազմի պա-
տասխանատու զայն բռնած ու Մալթա քշած էին, ուրկէ ա-
զատած եւ իտալիա ապաստանած էր :

Կը յիշեմ, ահարեկումի օրերուն, իտալական թերթ մը
սա սրամտութիւնը կամ կատակը քշած էր, ակնարկելով
Մալթայի փախուստին : — Փաշան անձրեւէ փախաւ, բայց
շատ գէշ կարկուտի բռնուեցաւ :

Եւ կը յիշեմ, բռւոն փափաք ունէի մասնակցելու յու-
ղարկաւորութեան թափօրին, իմ ալ վերջին «յարգանք»
մատուցանելու Նորին Վսեմութեան : Նոյնիսկ այդ պահուն
այցելութեան եկող ընկերոջ մը, Յ.ին առաջարկեցի միասին
երթալ : Խիստ վտանգաւոր գտաւ եւ ըսաւ .— Խենթութեան
պէտք չկայ . . . կը մոռնա՞մ որ քեզ ճանչցող գաղտնի ոստի-
կաններ կան : Բաւական ծիծաղեցանք . բայց մինչեւ օրս,
սրտիս «տերտ» եղած է . . .

ԴԵՊԻ ՊԵՐԼԻՆ

ԵՐԵՔ ԱՀԱԲԵԿԻԶՆԵՐՈՎ ԵՒ ԵՐԵՔ ԳՈՐԾԻՉՆԵՐՈՎ ԱՀԱԲԵԿՈՒՄ ՊԵՀԱԷՍՏԻՆ ՇԱԲԻՐ ՊԵՅԻ ԵՒ ՃԵՄԱԼ ԱԶՄԻ ՓԱՇԱՅԻ

15 օր Բերա մնալ, բաւական հանգիստի շրջան մըն էր ինծի համար: Ֆիզիքական յողնութիւն չէի զգացած, հոգեկան տապնապներն ալ քաջութեամբ տարած էի, եւ կը գըտնըւէի ընտանեկան տաք շրջանակի մէջ, հոգածութեան առարկայ Գայլիանէին, քրոջս եւ քեռայրիս ու ընկերներուս: Պերլին մեկնումիս որոշումը տրուած էր, բայց թուականը չէր ճշդուած տակաւին: Ցերեկները դրեթէ դուրս չէի ելլեր եւ ընթերցումով կը պարապէի. Զօհրապը շատ կը սիրէի եւ անոր պատմուածքները կը լափէի: Արդէն տան կեանքն ու մթնոլորտի մանկութենէս ի վեր անփոխարինելի կը նկատէի եւ հանրային վայրերէ չէի ախորժեր:

Բնականաբար մեր զործին սիրոյն պէտք էր նաեւ զգոյշ եւ արթուն րլլայի. զարմանալի է որ բնակած տունս կը գտնուէր այն փողոցին մէջ եւ քովիկը այն փողոցներուն, ուր քանի մը անզամ հանդիպումներ եւ բախումներ ունեցած էինք էշրէֆին եւ իր մարդոց հետ. անոնք կը շարունակէին զիս փնտուել, զիտէինք, քանի որ Ոստիկանական թերթը, զիս ճանչցող այդ գաղտնի ոստիկանապետին ցուցմունքներուն վրայ անշուշտ, բաւական ճիշտ նկարագրած էր դէմքս եւ հրատարակած էր նաեւ փոքր մէկ լուսանկարս, «որ էշրէֆ մեր տունէն առած էր, Վահէ իհսանի ահարեկման յաջորդ օրն իսկ: իհսանին թղթածրարը չէր գոցուած եւ անշուշտ մինչեւ այսօր ալ բաց կը մնայ: Շատ պարզ է որ զիս կը փնտուէին եւ ատոր համար տնեցիք կամ այցելութեան եկող երէց ընկերներ, տեսակ մը աղաչանքով զգուշաւորութիւն կը յանձնարարէին: Մէկ երկուքը վախցած էին ոստիկանական թերթին նկարադրականէն եւ այն հատուածէն, որ փախստական ահարեկիչը շատ յանդուղն, ճարպիկ եւ վըտանգաւոր մէկը կը նկատէր. հետեւաբար զիս հանգիստ պիտի չձգէին:

Կը խորհէի որ այդ հրատարակութիւնը աւելի մեծ աղ-
դեցութիւն գործած պիտի ըլլար նոյնինքն զաղտնի կամ
պաշտօնական ոստիկաններուն վրայ: Թուրք ոստիկանն ալ
կեանք մը ունի եւ պարտականութեան սիրոյն ալ ըլլայ,
դիւրին դիւրին զայն չ'ենթարկեր վտանդի «վտանդաւոր եւ
յանդուգն» ահարեկիչի մը դէմ: Շատ լաւ կը ճանչնայինք
թուրք ոստիկանին հոգերանութիւնը. պարտականութեան
զիտակցութիւնը տկար է անոր մէջ եւ աժան ու դիւրին յա-
ջողութիւններու հետամուտ է. յետոյ դատ չունի ան, մինչ
մենք արդար դատի մը յաղթանակին համար կը պայքա-
րէինք:

Ասրձանակս անբաժան էր դրպանէս եւ փորձերով՝ ու
փորձառութեամբ, արտասովոր արագութեամբ կրնայի զայն
քաշել ու կրակել: Այնպէս որ մէկ ոստիկան կամ: Նոյնիսկ
երկու, եթէ յանկարծ դէմս ելլէին, պիտի չհամարձակէին
վրաս յարձակիլ: Միայն ճարտարօրէն լարուած ծուղակ մը
կրնար զիս անշարժացնել. բայց թէ ինչպէս, շիտակը չէի
կրնար երեւակայել եւ միտքս ալ չէի յոգնեցներ: Ամէն պա-
րապայի առ այժմ ապահովութեան մէջ էի եւ միւս կողմէ
անհամբերութեամբ օրերս կը համրէի, սպասելով մեկնումի
հրահանդին, որ վերջապէս հասաւ:

Փետրուարի յուրտ օր մը Ղալաթիա իջայ: Պայուսակ-
ներս արդէն նաւ տարած էր գործակից ընկերս Եզիտ Արշա-
կը: Թումանական չոգենաւը քարափին բացերը կեցած էր եւ
կարգ մը մարդիկ նաւակներով կ'երթային իրենց ճամբորդ-
ներուն ողջերթ մաղթելու նաւուն վրայ: Տեսնելով բազմա-
թիւ ոստիկաններու երթեւեկն ու իրարանցումը, չուզեցի
նոր ինդիր մը ունենալ անոնց հետ, ես ալ նաւակ մը առնե-
լով, գացի չոգենաւ: Սանդուխին դլուխը կեցած ոստիկանը
թուղթերս ուզեց տեսնել, կարծելով որ ես ալ ճամբորդ եմ:
Հաւաստեցի որ ճամբորդ չեմ ու նաւ կ'ելլեմ մօրեղբօրս ող-
ջերթ մաղթելու եւ յոյց տուի քանի մը տուփ սիկարէթ, ա-
նոր տանելու համար: Յետոյ թղթաղրամ մըն ալ ճեռքը
սպրդեցուցի. ճամբայ տուաւ. «հինգ վայրկեանէն կուզամ»
ըսի ու հեռացայ, ալ անգամ մըն ալ իրեն չերեւալու պայ-
մանաւ: Նաւուն վրայ վախ չունէի, քանի որ անցագիրս կա-

նոնաւոր էր : Խումանական էր նաւը եւ օտար հող, ոչ մէկ ոստիկան կամ պաշտօնեայ կրնար համարձակիլ հոն խուզարկութիւն կատարել, քանի որ Գաբիթիւլասիոնները գեռի զօրու էին Թուրքիոյ մէջ :

Ընկերս պիթլիսցի Արշակը կամ Եղիտ Արշակ, ինչպէս կը կանչէինք, վեթերան ահարեկիչ մըն էր . ան էր որ դժոխոք զրկած էր Հնակեան «խաֆիէ» Հմայեակ Արամեանցը, ընկերացած էր ինծի Վահէ Իհսանի դէպքին ատեն ու կատարած էր նաեւ պուլկար Վլատիմիրին ահարեկումը : Երբ չողգենաւը ճամբայ ելաւ ու սկսաւ ճեղքել Վոսփորի ալիքները, Արշակ անսովոր ուրախութեամբ մը ձեռքերը երկինք բարձրացուց : Վերջապէս, վերջապէս իր փայփայած երպղին կը հասնէր : Այս անգամ շատ կարեւոր, շատ բարձր առաքելութեան մը համար կը զրկուէր Եւրոպա : Յաջողութեամբ կատարած իր ահարեկումները մանր մունր բաներ կը նկատէր մինչդեռ հիմա կ'երթար առնուազն ՓԱՇԱ մը տապալելու : Թուրք մեծ ջոջ մը, փաշա մը . իր միակ երաղն էր :

Կ'երթայինք Գոսթանցա եւ անկէ Վիեննայի ճամբով Պերլին պիտի անցնէինք : Արշակ բաւական պաշար առած էր իրեն հետ : Խոշոր ծրարի մը մէջ տապկած-կարմրած գիրուկ հաւ մը, աղանդեր, նոյնիսկ խաւեար եւ սրուակ մըն ալ գոնեաք : Երբ տեսաւ որ ձեռքս փարտելէն, առանց ամենափոքր ծրարի եկած եմ, զարմացումով երեսս նայեցաւ ու հարցուց .

— Թորգոմ, ինչո՞ւ բան մը չես առած... անօթի կը մնաս :

— Պէտք չկայ, բան մը կ'ընենք, ըսի խնդալով :

Յանկարծ լրջացաւ, սեւ աչքերը յառեց աչքերուս, կարծես միտքս հասկնալու համար ու ծանր ծանր ըսաւ .

— Ինծի նայէ Թորգոմ, վրաս յոյս չդնես... Աստուածէ վկայ որ պատառ մը բան չեմ տար քեզի... գլխուդ ճարը նայէ...

— Լաւ, լաւ, ըսի, խնդալով, անհոգ եղիր, կարծես նաւառն վրայ ճաշարան չըլլար :

Հանդարտեցաւ ու քաշուեցանք մեր խցիկը : Վոսփորի

ջուրերը քիչ մը բարձրացած էին, ալիքները փրփրոտ զեղցիկ տեսարան մը կը պարզէին։ Բայց չէինք գիտեր թէ Սեւ ծովը արդէն փոթորկած է։ Նեղուցը եզերով արուարձանները տխուր էին, ինչպէս կ'ըլլան միշտ ձմեռ տեսն։ Զամլընան կը տիրապետէր բոլորին եւ քանի մը յիշատակներ արթնցուցին։ Պահ մը միտքս անդին գնաց ու հաճելի ժամեր ժապաւէնի պէս անցան աչքիս առջեւէն։ Արշակ երկնցած էր անկողնին վրայ, աշքերը ձեղունին։

Երբ շոգենաւը Վոսփորէն դուրս ելաւ, իրարանցում մը ծայր տուաւ։ Մովը փոթորկած էր, ալիքները կը թաւալէին կատաղութեամբ, կանաչ պղինձի գոյնով ու կը զարնուէին նաւուն կողերուն, ահագին շառաչիւնով։ Ասդիէն անդիէն ճիչ ու աղաղակներ լսուեցան եւ նաւաստիներ կը վազգվէին։ Մովէն բռնուած ճամբորզներուն վայնասունը կը լսէինք։ Յայտնի էր որ ծովախտը վարակած էր ամէն կողմ։ Բարերախտաբար ես բնաւ չեմ ազդուիր։ Բայց մտքէս ալ չէր կրնար անցնիլ որ մեր չարքաշ կտրիծ պիթլիսցին այդքան զղայուն էր եւ այդքան արագութեամբ պիտի փլէր։

Իրաւ ալ ժամ մը չէր անցած երբ Արշակ խլեակի մը վերածուած էր արդէն։ Դէմքը մեռելի գոյն։ քայքայուած էր եւ կոնակի վրայ երկնցած բաներ մը կը մրթմրթար, կարծեմ կ'անհծէր իր բախտն ու Սեւ ծովը։ Դարման մը չունէինք եւ քիչ մը զարմացած ու քիչ մըն ալ մեղքնալով, ջանացի զինքը մխիթարել, սիրտ տալ իրեն ու կատակել։ Արշակ, ի՞նչ եղար… հիմա կ'անցնի… քիչ մըն ալ համբերէ… քիչ մըն ալ դիմացիր… ասանկ չի տեւեր… փոթորիկը պիտի դադրի… — որո՞ւ կ'ըսես։ Արշակ անընդհատ կը դառնար ու կը դառնար, երբեմն հեծեծանքի ու երբեմն ալ մոնշիւնի նման ձայներ հանելով։ Խնդուքս կու կար, կը զսպէի ինքզինքս։

Մութը կոխած էր եւ ճաշիս ատենն էր։ Բան մը հարելէ առաջ խորհեցայ որ մեր Արշակն ալ անօթեցած ըլլալու էր։ Նախ զինքը հոգալու էի։ բացի իր ծրարը եւ դուրս հանեցի նախ կարմրած հաւը։ շօշափեցի, շոյեցի, յետոյ մէկ տոտիկը փրցնելով երկարեցի իրեն։

— Արշակ, ինքզինքիդ եկուր… չանօթեցա՞ր, պատառ մը կեր…

Ծովախտէ բռնուած մարդու մը ուտելիք հրամցնելը հայՀոյելու պէս բան է Արշակ ձեռքը դէմքին տարաւ, ու բարկութեամբ պոռաց.

— Զէ, չէ... զահրումար... բան չեմ ուզեր... անդին տար...

Եւ ափովը բերանը պինդ մը փակեց, կարծես բռնութեամբ պատառը քշած ըլլայի... Ակամայ խնդալս բռնեց. յետոյ ամենայն պարզութեամբ հարցուցի.

— Արշակ, կտոր մը կրնա՞մ ուտել...

— Կեր, տօ կեր զոչեց նոյն բարկացոտ չեշտով, կեր, զրխրմ ըլլայ...

Հաւուն տոտիկը մէկ հարուածով լափեցի. թարմ երիտասարդութիւն. ինչ ահարկու ախորժակ ունէի այդ աղուոր օրերուն: Յետոյ ձեռքս զարկի միւս տոտիկին եւ հարցուցի.

— Արշակ, ասիկա քեզի պահե՞մ...

Այդ պահուն զլուխը թեւերուն մէջ առած էր: Յանկարծ դարձաւ եւ աշքերը հոլի նման դարձնելով ու դարձնելով, ինչպէս կ'ընէր բարկութեան վայրկեաններուն, զոչեց.

— Տօ, բաի ես, ինչ կ'ուզես լափէ... ի սէր Աստուծոյ, ուտելիքի խօսք մի՛ ըներ...

Բայց աշքին պոչովն ալ ինծի կը նայէր թէ ինչ պիտի ընեմ: Ընկերոջս հրամանը տառացի կերպով պէտք էր զործադրէի. ուրիշ ճար չունէի: Եւ այն միջոցին, երբ նապաստակի պէս ինծի կը նայէր, հանդարտութեամբ վերցուցի գոնեաքի սրուակը, զաւաթ մը լեցուցի, յետոյ խաւեարը կոխեցի թարմ Փրանճելայի մը մէջ, ու բաժակը բարձրացը նելով զոչեցի.

— Կենացդ Արշակ: Պարպեցի ու մնացեալ խաւեարին անցայ:

Արշակ ալ չդիմացաւ տեսարանին. դժուարութեամբ ոտքի ելաւ, բայց արագութեամբ դուրս խոյացաւ, դուրս տալու համար: Կարծեմ քիչ մը հանդարտեցաւ: Վերադարձաւ, բայց բարկութիւնը դեռ չէր իջած եւ երեսս ի վեր պոռաց.

— Գնա՛, գնա, գնա ուրիշ տեղ կեր... ի սէր Աստուծոյ:

Հրամանը կատարեցի անմիջապէս. քաշուեցայ անկիւն



ԱՐՑԵԼԻ
ՄՈՒԽԵՂԵԱՆ
(Եզիտ)

մը եւ փառաւոր խնձոյք մը սարքեցի Արշակ դեռ կը մըր-
մրուար. հաւանաբար կը հայհոյէր ու կ'անիծէր Գոնեաքը
սկարսկած էի և դլաւիս տաք, դրեթէ դինով, դացի քովը,
որպիսութիւնը հարցնելու եւ սանկ յնկողմանեցայ

— ԱւՓ, րրաւ զգուանքով, զինով ես ինչ ես. Իչ կը
Հոտիս...

— Տունդ չ'աւրուի, ես ի՞նչ յանցանք ունիմ քու ա-
ռած զոնեաքդ է...

Տեղս անցայ ու փառաւոր քուն մը քաշեցի: Առտուն
երր հասանք Գոսթանցա, զեղածիծաղ օդ մը կար ու արեւ
Մովք զարմանալի կերպով խաղաղ էր ու մեր նաւը հարսի
նման նազ-պար կը յառաջանար, դանդաղօրէն մօտենալով

նաւահանգիստին։ Արշակ ոտքի ելած եւ ինքզինքը գտած, վեր վար կը պտտէր, քաղաքն ու դուրսի եռուղեռը դիտելով։ Իսկ ես լիաթոք կը չնչէի, ուրախ ու զուարթ։

Իումանական հողին վրայ ստք զրած պահուս, փտանդ մը եւս անցուցած ըլլալու դիտակցութեամբ, այնքան թեթեցած էի, որ կը թրվույի։ Ճամբան րաց էր եւ առանց արդելքի վալիքի վրայ չէի խսրհեր անդամ ու աղատութեան քաղցրութիւնը կը ճաշակէի, վտանդներու զօտիները կտրած անցած մարդու ուրախութեամբ։ Պայուսակներուն քով կեցած էի, երբ Արշակ, որ ջուր խմելու պացած էր, եկաւ, ձեռքերը փարտելէն։ Բերտնր կը սրբէր։ Ան ալ իր վտանդը անցուցած էր, զլուխոր կը չարժէր ու կը ժալտէր։ Եւ յանկարծ հարցուց։

— Թորգոմ, էտ չըխընը ի՞նչ եղաւ…

— Ի՞նչ չըխըն։ — Զարմանքով երեսս կը նայէր։ Հասկցայ ու ինդալով ըսի։ — Էտ չըխընր երէկ զիշեր մաքրեցի… դուն չըսի՞ր որ ուզածս ընէի…

— Տօ, անասուն ես, ինչ ես… աղ տմէնր կերտ՞ր… բան չմնա՞ց…

Կատաղի ուտող մըն էի այդ չըջանին։ Արշակ լաւ դիտէր… շատ բարի տղայ էր… երեսս նայեցաւ, զլուխը շարժեց եւ ինդալով ըսաւ։

— Դիտեմ, դիտեմ, դու կ'ուտես։

Ճաշարան մր մտանք, քանի մր բաժակ օղի խմեցինք եւ լաւ մը ճաշեցինք։ Հաշիւր տուինք։ Դիտած էի որ Արշակ երբեմն անյայտ դրպանէ մր եւ անդամ մըն ալ գոտիէն տուլար կը հանէր։ Գալիֆորնիա աղղականներ ունէր, որոնք յաճախ տոլար կը զրկէին իրեն։ Արշակ չափազանց կապուած էր ընկերներուն, երբեմն կամայ երբեմն ակամայ, անոնց հետ կ'ուտէր, տեւականօրէն մրմուալով, թէ այդ տոլարները կը զրկեն, որպէսզի Ամերիկա երթայ, բայց Ամերիկայի բաժինը բնաւ չի մնար։ Իրաւ ալ Ամերիկան միշտ անդին՝ մնաց, իսկ մեր աննման Արշակն ալ ասդին։ Եւ մինչեն վերջն ալ Ամերիկայի երեսը չտեսաւ իր ընկերներուն համար ոչ թէ տոլար, այլ հողին ալ կուտար։ ինչպէ՞ս դիմանար։

— Արշակ, կ'ըսէի, տոլարը հոս շատ արժէքաւոր է, շատ դրամ կը բռնէ. Նախ ատիկա ուտենք, յետոյ կարգը կուգայ իմ դրամներուս։ Գլուխը կը շարժէր համոզուածի պէս, բայց ամէն ատեն ալ տեղի չէր տար։ Այն ատեն կը սպառնայի...

— Ինծի նայէ, հաւատա որ Արամին կ'ըսեմ։

Արշակ մասնաւոր տկարութիւն ունէր Արամին հանդէպ ու չէր դիմանար։ Եւ առանց տրտունջի կամ առարկութեան կը ծախսէր։

Գութանցայի մէջ, առանց ինծի լուր տալու լումայափոխի մը զացած էր. ձեռքով ոտքով մարդուն հետ կը իօսէր ու չէր գիտեր որ ես կամացուկ մը ետեւէն զացած եմ։ Յայտնի էր որ իրար չէին հասկնար։ Կամացուկ մը մէջտեղ ելայ եւ միջամտեցի.

— Հաւատա որ տաս տոլար ունիմ միայն, ըսաւ...

— Լաւ, լաւ... քայէ երթանք։

Մեր բարի Արշակը առաջնակարգ հաշուակալի համբաւ ունէր մեր շրջանակին մէջ։ Ինքն իրեն, իր խելքովը բոլոր ծախսերը կը զրէր, մանաւանդ մեղի հետ ծախսածները, հետազային մեղի հետ հաշուակցելու հաստատ մտադրութեամբ։ Երկրէ երկիր կ'անցնէինք եւ դրամի տեսակներն ալ կը փոխուէին։ Թրքական պանքնօթ, տոլար, լէյ, քուրոն, մառք եւայլն. Արշակը մէջէն կրնա՞ր ելլել։ Անգամ մը պատրուակով մը հինգ տոլար փրցուցի իրմէ. խոստովանիմ որ այդ հինգ տոլարը մինչեւ այսօր չեմ վերադարձուցած իրեն։

Օր մը, կը յիշեմ, Պերլինի մէջ քովս եկաւ ու յանկարծ ըսաւ.

— Թորգոմ, եկուր նայինք, հաշիւի նստինք։

Հասկցայ որ իր հաշուակայութեան նոր մէկ «քոիզը» բռներ է. պաղարիւով ըսի.

— Ի՞նչ կ'աճապարես, Արշակ։

Զարմացած երեսս նայեցաւ։ Աւելցուցի.

— Արշակ, աճապարելու պէտք չկայ... սա գործը տեսնենք... եթէ մեռնինք, հելալ ըրէ, եթէ ողջ մնանք, հաշիւը կը նայինք։

Գլուխը շարժեց ինծի իրաւունք տալու մեւով ու լոիկ հեռացաւ:

Երբ կը պատրաստուէինք Գոսթանցայէն մեկնելու, Արշակ յանկարծ ինծի դարձաւ ու ըսաւ.

— Ես ասանկ անանկ չեմ գիտեր. ասկէ վերջ մինչեւ Վիեննա բոլոր ուտելիքի ծախքերը դուն պիտի ընես:

Հանդարտ մը պատասխանեցի.

— Նատ լաւ, շատ լաւ... մի նեղուիր ասոր համար:

Ընկերներուն կարծիքով Արշակ կծծի էր. այս պատճառով ալ հաճոյք կը զգայինք իր դրամները ծախսելէ: Մինչդեռ անանկ չէր. իր հաշիւը գիտէր, թէեւ երբ մեզի հետ ըլլար, այդ հաշիւը կամայ ակամայ կը կորսնցնէր եւ կամ աւելի ճիշտ, միշտ ալ կը՝ յաջողէինք համոզել դինք ու ծախսել տալ:

Գոսթանցայէն Պուքրէշ, ուր գրեթէ չկեցանք եւ անկէ մինչեւ Վիեննա, չոգեկառքին մէջ, ուտելիքի ծախքերը ես հոգացի: Սակայն կերակուրներուն ընտրութիւնը ինծի ձղած ըլլալով, մէկ տեսակ կերակուր միայն կերցուցի իրեն: Իմ ճաշակովս: Իրաւ ալ ես բանջարեղէն կը սիրէի, իսկ Արշակ սիրահար էր մսեղէններու: Երեւի չափը անցուցած էի, քանի որ յանկարծ կրակ կտրած երեսիս պոռաց.

— Ծո, ինծի ի՞նչ դիտցար... գիշեր ցերեկ խոտ կը կերցնես ինծի...

— Աղաս, դո՞ւն ինծի ինչ կերցուցիր... հաւ ու խաւեար... Սակայն փառք տանք ծովուն... եթէ ալեկոծ չըլլար, անօթի կը մնայի...

— Դեռ երե՞ս ունիս կը յիշեցնես... մինչեւ Վիեննա կը բաւէր ինծի... մոխիրի վրայ նստեցուցիր զիս... քեզի ընկեր ըսողին:

Եւ քթին տակէն բաներ մը կը մոլտար. հաւանաբար պիթլիսցիական հայհոյանքներ: Կը ինդայի եւ ան աւելի կը բարկանար:

Հետաքրքրական դէմք մըն էր Եղիս Արշակը, ինքնույատուկ շարժուելերով եւ սովորութիւններով: Կարձաւհասակ էր, թուիս, ոչ շատ ուժեղ, բայց շատ քաջ: Թեւերը լայն բացած կը քալէր, ուր ալ ըլլար: Կարծես երկու

Ճմերուկ շալկած ըլլար։ Մեր մեկնումէն առաջ նոր հագուստ մը կարել տուած էր եւ թաւիչէ օճիքով վերարկու մը։ Այդ քաջ, ընկերասէր ու միամիտ գիւղացին յայտնապէս կը ջանար եւրոպացի դառնալ, քանի որ այս անդամ առիթ կը տրուէր իրեն, «զործել» եւրոպական ոստաններու մէջ։ Ուրախ էր եւ հպարտ։ Իմացած ըլլալով կամ գիտնալով որ եւրոպացիք անպայման ձեռնոց կը գործածեն, գնած էր նաեւ կաչիէ ձեռնոց մը, մինչեւ նախարազուկը երկարող։ իսկ ծայրը դարձուցած ատեն, կը տեսնէիր որ ներսը մուշտակապատ է։ Գլխարկը, մութ գոյն, շուք մը կը ձգէր թաւ պեխերուն եւ թաւ յօնքերուն վրայ։ Սրաքիթ կօշիկները կ'ամբողջացնէին արտաքին պատկերը։ Խօսած ատեն սեւ աչքերը կլոր կը դառնային ու աւելի աչքերովը կը խօսէր։ Ընկերական էր եւ կատակ կը վերցնէր։ Երբեմն իր արտաքինի մասին դիտողութիւններ կ'ընէի. առանց նեղուելու կը տանէր կատակներս կամ քաշչուքներս։ — Արշակ, քիչ մը նրբացիր . . . այս հաղուստով Պոլսոյ, «Պոլու Պէյերը» կը նմանիս . . .

— Անպիտան դուն ալ, կր պատասխանէր խնդալով։ Եւրոպա մը դացիր եկար, գլխուս բրօֆէսէօր կտրար։

Իրարու ծաղրանուններ փակցուցած էինք, որոնք միաժամանակ ծածկանուններ էին։ Այսպէս, Արշակը իր սեւ կրակոտ աչքերուն համար կը կոչէինք «ԶԱՄՉԼՐԱՆ»։ Շահանը՝ ՀԱՐՄ, շիք հագուելուն, մանրուք ոտքերուն, երկար մազերուն եւ նազանքով քալելուն համար։ Մեհմէտ Ալին (Հրաչ Փափազեանը) կը կոչէինք ԵԽՐՈՊԱՅԻ, իր վայելչութեան համար։ Ս. Ն. ՍՈՒՏՆ էր. Գ. Մ. Ը ԵՍ ՂԵԿԱՎԱՐՄ. ԱՐԱՄԸ ԵԱԽԱԾ, իսկ զիս կ'անուանէին ՍՆԴԻԿ։

Վիեննա, քաֆէ Պելարիայի մէջ, ուր բաւական թիւով Հայեր կը յաճախէին, գտանք Հոռմի մեր ուսանող։ Ընկերներէն Ա. Ս. Ս. Ը. Օ. եւ զրագէտ Սիմոն Յակոբեանը, որոնք զարմացան զիս կրկին տեսնելով։ Ա. Ս. Ը. աչքերուս մէջ նայելով, կարծես ըսել կ'ուզէր . . . Զարաճճի . . . նորէն բան մը կայ։ — Ժպտեցայ։ Հասկցաւ ու լրջացաւ։ Մանկութեանս ընկերներէն էր, մաքուր, պարկեցտ, աղնուական նկարագրով արուեստագէտ մը, որ Հոռմի դէպքին տեղեակ էր

արդէն, այժմ Վիեննա փոխադրուած, իր ուսումը հռն աւարտելու համար։ Միայն անոր յայտնած էի Պերլին երթալու մտադրութիւնս, բայց առանց դաղտնիքը հաղորդելու։ Պէտք ալ ունէի իրեն. մնայուն հասցէս էր եւ Պոլսէն դալիք նամակները իր հասցէին պիտի դային։ Ինչ կ'ըլլայ չըլլար. եթէ այդ նամակները ոստիկանութեան մը ձեռք ալ անցնէին, Վիեննա կանգ պիտի առնէին։ Ինքն ալ ինծի հաղորդեց թէ Վիեննայէն մեկնելէս վերջ, դէպի Սերպիա ու Պուլկարիա, զիս հետապնդող թուրքերը, ուրիշներու հետ քանի մը անդամ եւս երեւալէ վերջ անհետացած էին։

Եղիտ Արշակը ներկայացուցի իրրեւ կաշիի վաճառական։ Քաֆէ-զարեջրատան մէջ հանդիստ հանդիստ նստած կ'ուտէինք կը խմէինք։ Կաշիի վաճառականը համով հոտով կը խօսէր, ընկերներուս հետաքրքիր նայուածքներուն տակ։ Կէս գիշերին մեր յարգելի վաճառականին ինկաւ կերուխումի ծախքերը հողալու պարտականութիւնը։ Քանի որ ես բնաւ անտեղուանքը չեղայ. իսկ միւսներն ալ անկուտի ուսանողներ էին։ Եւ յետոյ վաճառականի մը վայել է ձեռքը քսակին տանիլ։

Պանդոկ վերադարձին, «չախ»ը կերայ։ Արշակը խիստ դժգոհ էր եւ հաշիւի նստած էր.

— Ինծի նայէ, ես այս կաշիի վաճառականութիւնը չսիրեցի, ըսաւ մրմռալով։ Վաճառական եմ տէյի չեմ կը ընար բանակ մը կշտացնել… վերջապէս «պելալը» մարդ ես… քեզի հետ ճամբորդել չըլլար… Պերլին հասնելուս պէս առանձին տեղ մը կը գտնեմ…

Վիեննայէն մեկնելէ առաջ Շահանը եկաւ մեզ գտաւ։ Զորսերնիս, այսինքն Շ.ը., Արամը, Արշակն ու ես բաղնիքի մը հանգստարանին մէջ ժողով մը գումարեցինք, շարք մը մանրամասնութիւններ ճշգելու համար։ Շահանը Պերլինի հին ծանօթն էր եւ տուաւ մեղի կարգ մը հասցէներ, սրճարան-ճաշարաններ, ուր իրար պիտի գտնէինք. ու պիտի ճշդէինք ժամադրութիւններն ու հանդիպումները. բայց մեծ զգուշութեամբ եւ խոհեմութեամբ։ Նոյնիսկ երբեմն իրարու ծանօթ ալ չպիտի ելլէինք եւ եթէ կարեւոր բան մը ունենայինք ըսելիք, աչք-ունքով կամ ձեռքի շարժումներով

իրար պիտի հասկնալինք, դուրսր այսինչ կամ այնինչ վայրը իրար զտնելու համար:

ՊԵՐԼԻՆԻ ՄԷԶ

Գիշերանց կառախօսումըով ձամբայ ելանք։ Մեր ուսանողներէն Ա.Ս. Երբորդ կարգի ասմասկ առած էր, խնայողական նկատումով ։ Եսա գժզու մնացինք, բայց եղածը եղած էր այլեւս։ այնքան ձամբարդ կար, որ նստելիք տեղ մը անդամ չկրցանք զտնելոց նրբանցքներու մէջ երթալ գալով յոզնեցանք։ Արշակը կը մրսուր յարտնի էր որ գայրացած էր Ամբողջ գիշերը պիտի ձամբարդինք և քաշուելիք բան չէր Պէտք է ձար մը խարհչինք Մէկ վակոնէն միւսը երթեւեկելով, կը յաստայինք տեղ մը զտնել Վերջապէս մէկ հատը պարապ զտանք։ բոլորամին պարապ։ պատուհանին միայ նշանատախտակ մը, որմէ բան մը չհասկցանք։ Արշակ, գերմաներէն գիտե՞ս, հարցուցի կատակելով։ Հայնոյելլը պակաս էր նետելս եկուր, բախ, ու վակոնին զուռը բանալով ներս մտանք Յօ ինչ աղուոր տեղ է, Թորդոմ։ — Զիարդացի բան դրաւած է այս դամբարթիմանը յատկացուած է Արշակին և Թորդոմին։ — Վայ խերն անիծած, զաշեց Արշակ։ աս ինչ աղուոր Երկիր է Դէմ գիմաց, փառաւորապէս Երկնցանք ու հանդիսա ըրինք։ — Եռտուով այ անուննիս զրեր են, հա՞ բայ Արշակ զոհունակութեամբ եւ հապարտութեամբ — Քէյֆունայէ, բախ, քուն մը քաշէ նայինք։ Մօտ Երկու ժամ հանդիսա ըրինք թաւշապատ բազմոցներուն վրայ։ Բայց անիուսափելին պիտի պատահէր։ Տոմսակները քննող պաշտօնեայ մը զուռը բացաւ ու բասրորթ հարցնելէ վերջ մեղ հրաւիրեց զուրս ելլելու։ Ինչո՞ւ։ — Այդ բաժինը յատկացուած է միայն դիւնապիտական անցակիր ունեցող անձնաւորութեանց, ինչպէս կրցանք հասկնայ իր տիրումաթիք բասրորթ բառերէն։ Արշակ տեղին իսկ չէր չարժած, իսկ ես ստքի ելլելով ձեռքով ոտքով միակ բառ մը կը նետէի Երեսին։ — Նիշք Փերշքեն, «չեմ հասկնար, չեմ հասկնար»։ Գերմանացին անրնդհատ լեղու կը թափէր եւ կը հրամայէր որ զուրս ելլենք.մենք բնաւ ան-

տեղուանքը չեղանք։ Ելաւ գնաց, սպառնական շարժում ը-նելով. քիչ վերջ հասաւ քննիչը, որ նոյնպէս ճառ մը խօսեցաւ ու հրաւիրեց որ դուրս ելլենք, ան ալ անընդհատ տիրը լումաթիկ բասարորթ բառերը արտասանելով։ Իրեւ միակ պատասխան, կանխաւ սորված այդ միակ բառը կը գործածէի. Նիշը Փերշթեն։ Երբ տակաւին կը յամառէր, գրպանէս հանեցի տրցակ մը մառք եւ հասկցուցի որ պատրաստ եմ տարբերութիւնը վճարելու։

— Տօ ինչ կ'ընես, հարցուց Արշակ, առանց պառկած տեղին շարժում մը իսկ ընելու. ինչո՞ւ դրամ կուտաս. էս-տեղ մեր անունին արձանադրուած չէ։

Հաղիւ խնդուքս զսպեցի։ Մարդոց հետ քիչ մըն ալ վիճեցանք, անշուշտ առանց իրար հասկնալու եւ վերջապէս, գլուխնին փարտելով հեռացան ու ալ չվերադարձան մեզ, «Թուրք դիւանագէտներս» անհանգիստ ընելու։ Զէ՞ որ Արշակին անցագիրը մասնաւորաբար թրքական էր։ Ան իր տեղէն չէր շարժած, ու ես ալ տեսակ մը թարգմանի դեր կատարած էի իմ մեծաւորիս։ Այս կամ այն գերմանացի պաշտօնեաները ալ չեկան եւ մենք առաւօտուն հանդիստ մը մը-տանք Պերլին։

Դիւրութեամբ դտանք մեր պանդոկը, կողմնակի փողոցի մը մէջ, երկրորդական տեղ մը եւ կը կոչուէր Միներվա։ Տիուր էր բայց երբ փողոց ելանք, տրամադրութիւնները փոխուեցան։ Հսկայ չէնքեր, բերդի նման, ճաշակաւոր խանութներ եւ վաճառատուններ ու մանաւանդ մասմաքուր համաշափ պողոտաներ, որոնք խաչաձեւ կը կտրէին, ծառուղիներու շարքեր ալ բանալով։

Կանխաւ որոշած էի Պերլինի մէջ բաժնուիլ Արշակն։ ըստ սովորութեանս մինակ կ'ուղէի մնալ եւ բնակավայրս ալ զաղտնի պահել։ Պանդոկին մէջ երկու անկողիննոց սենեակ մը վարձած էինք առ այժմ։ Խնամքով պահեցինք մեր ատրճանակները։ Իսկ Արշակ հոդածութեամբ կր պահէր իր դաշոյնը, որմէ անբաժան էր զիշեր ցերեկ, քուն կամ արթուն։ Հազիւ տեղաւորուած էինք, երբ խարտեաշ, մարմնեղ ու սիրուն սենեկապանուհի մը ներս մտաւ, սենեակը կարգի դնելու համար։ Մեր բարեմիտ բնկերը սանկ անուշ աչքե-

բով կը հետեւէր կնոջ շարժումներուն եւ երբ կինը անկողինները կը չտկէր, սանկ մը դպաւ կոնակին, կարծեմ կը սմթեց. կինը վրդովուած ճիշ մը արձակեց ու կը պատրաստըւէր դուրս խոյանալ, երբ ճամբան կտրեցի, քանի մը մառք զրի ձեռքին մէջ ու վայրկեան մը կեցիր ըսի. — յետոյ գրպանիս րառարանին չնորհւ հասկցուցի թէ ընկերս հիւանդ է և զինք բուժարան մը բերած էմ: Աենեկապանուէին հանդարտեցաւ ու զործը շարունակից: Նեղսրտած ընկերոջս պատուիրեցի որ խելօք կենայ. — Ինչ կ'ըլլայ ըրլար, ինդիր ունենալու չենք հոս... մեր զործը շվտանցնք...

— Բայց ի՞նչ կայ, պատասխանեց բարեմտութիւմք. միայն մատս դպաւ:

Յաջորդ օրն իսկ յաջողած էի սենեակ մը գտնել օդնական-ոստիկանապետի մը, Հէր Սաքի տանը մէջ: Թէ ինչ-պէս գտայ եւ հոն տեղաւորուեցայ, քիչ անդին կը պատմեմ:

ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ

Պերլինի Հայ Վրիժառու Կարաւանը այս անգամ բազմամարդ էր: Մեր առաքելութեամբ շատ խանդավառ էինք այն յոյսով, որ այս անգամ արդիւնաշատ պիտի ըլլար մեր Ս. Գործը: Թալաւաթի եւ Սայիտ Հալիմի ահարեկումներուն յաջողութիւնը օտար հողերու վրայ եւ Պէհպւտ Խան Ճիւանշիրի ահարեկումը Պոլսոյ մէջ, հեւքի մէջ կը պահէր ամբողջ Հայութիւնը եւ մասնաւորաբար աննախընթաց արհաւիրքէն վերապրող զանգուածները, որոնց ուրախութեան եւ հոգեկան զոհունակութեան արձագանգը կ'ըլլար Հայ Մամուլը, երբեմն քողարկուած ե. երբեմն ալ բացայայտ արտայայտութիւններով: Կազմակերպիչ Մարմինը, Արդարութեան Ատեան էր եւ զոհ էր, որ եր որոշումները կը ծափահարէ ամբողջ Հայ ժողովուրդը եւ քաջալերուած, կը հետապնդէր իր ծրագրին դործադրութիւնը, իր խումբ մը հարազատներուն միջոցաւ:

Քաղաքակիրթ կոչուած աշխարհը, ոչ միայն մեղ խարած էր չարաչար եւ անարդ եղանակով, այլ եւ վերջին պահուն կը լքէր քրիստոնեայ, բարի ու շինարար եւ Առա-

ջաւոր Ասիտոյ մէջ արեւմտեան քաղաքակրթութեան ջահակիր Հայ ժողովուրդը, որուն կէուլ իր գարաւոր բնաշխարհի հողին վրայ ինկ խողխողոււած էր բարբարոս, ապիկար ու անչնորհ, զարանաքարտոյ եւ արիւնախում ցեղի մը՝ թուրքին կողմէ, նոյն Արեւմուտքի մեծ ու փոքր պետութեանց անտարբէր աշքին տակ: Եւ մէկ պետական կաղմակերպութիւն, ոչ մէկ պետական անձ, մէկ աղջային կամ Միջադային Ատեան կամ զատարան, թեթեւագոյն պատիմ մ'անդամ չէր տուած միջնազարեան բարքերով այդ վայրենի հորդաներուն: Բնդհակառակին, զարանը սիրաշահելու համար իրարու հետ մրցումի ելած էին եւ նոյնիսկ զայն կր վարձատրէին:

Մեր ժողովաւրդը, իր անթաղ ու անշիրիմ բիւրաւոր նահատակներուն սուցին, այրող ցաւ ու վիշտին մէջ, դառնութեան այս բաժակն ալ կր խմէր: Եւ ապաւինած էր աստուածային պատաժին ու պատուհասին, որ կ'ուչանար, երբ Արդարութեան Գաղտնի Ատեանը կաղմուեցաւ իր հարազատաներէն եւ վճուց պատճել պատմութեան աննախընթաց Մեծ Ոճիրին հեղինակները, զոնէ զյիսաւոր պատասխանատուները, քանի հաւաքականօրէն փոխադարձելու ուժն ու կարսղութիւնը չունէր կամ նորահաստատ կարդեր այդ ուժն ու միջոցներն ալ ձեռքին խլած էին, այն պահուն երբ մեր ժողովուրդը մարդկութեան եւ քաղաքակրթութեան մեծաղոյն ծառայութիւն մատուցանելու առիթը կող դտնէր:

Մեր տրամադրութիւնները բարձր էին. ոգեւորուած էինք մեր պարտականութեամբ եւ կր վափաքէինք օր առաջ «ղործ»ի անցնիլ: Մեզմէ առաջ Շահանը հաստծ եւ տեղաւորուած էր: Արամն ալ հոն էր, իսկ Հրաչը կամ Մեհմէտ Ալին արդէն մտած էր թուրք բարձրաստիճան շրջանակէն ներս եւ կր ջանար քանի մը դադանի որջերը միտժամանակ դտնել: Նախկին ոստիկանապետ Ս. նոյնպէս դործի վրայ էր:

1922 Փետրուար 26 Շարաթ առաւօտ Արշակին հետ դուրս երանք պանդոկէն եւ փողոցին ծայրը իրարմէ բաժնրւեցանք: Արդէն ես սենեակ զտած էի եւ ան ալ սենեակ մը դտնելու կ'երթար: Ինծի տրուած յատակագծին հետե-

ւելով զացի ՔուրՓիւրսթենտամ պողոտան, որմէ քանի մը քայլ անդին կը գտնուէր Տրապիզոնի ճիւաղ-կուսակալ ձեմալ Աղմէի խանութը, թուրք մեծամեծներուն ժամադրավայրը, ինչպէս մատնանիշ ըրած էր ինծի ճահանը։ Անկէ ալ զացի ինկլիչէ Քաֆէ, ուր ժամադրուած էինք Շահանին հետ։

Սենեակս որ այնքան ապահով ապաստանարան մը պիտի րլլար ինծի համար, կը գտնուէր ՔուրՓիւրսթենտամի եւ Եօախիմթալեր փողոցի անկիւնը, երկու պողոտաները խաչածեւուած վայրը։

Անկէ առաջ քանի մը տեղ տեսած էի վարձու տուննանատախտակներ, բայց այդ սենեակը նախրնտրած էի, պարզապէս ձեմալ Աղմէի խանութին մօտ րլլալուն համար։

Կենդանաբանական պարտէդին մէկ անկիւնը ժամադրուած էի Արշակին հետ։ Ըսի իրեն որ ժամը երեքին բոլորս ալ պիտի հաւաքուէինք ինկլիչէ Քաֆէ։ Այդ միջոցին յանկարծ երեւան ելաւ Մ ու մեղի մօտեցաւ Անձնական դործով եկած էր։ բայց նաեւ մեղ հետ խօսելու, մեղ համոդելու որ մեր աղդեցութիւնը բանեցնենք, եւ ինքն ալ մաս առնէ դործին մէջ։

— Պերլին եկած էք, ինչո՞ւ ինծի չէք զար, հարցուց անուշ չետով։

Զպատախանեցի։ Նոյն չեշտով շարունակեց։

— Առանց զիս տեսնելու Պոլիս զացեր ես։

— Ատ իմ զիտնալիք բանս է, պատախանեցի։ դացի կարդ մը զործեր կարգադրելու եւ մեր զործակցութեան խզումն ալ ապահովելու համար։ Ուրիշ առթիւ կը խօսինք։ Նոր զործի մը համար եկած եմ եւ չեմ ուղեր դարձեալ ջղայնանալ։

Պաղարիւնը պահելով մեղ հրաւիրեց տեղ մը խօսակցութիւնը շարունակելու համար։ Ստորերկրեայ սրճարան մըն էր Ուլանտ պողոտայի քովնտի մէկ փողոցին մէջ եւ կը յիշեցնէր Պոլսոյ մեր «Պատում» ճաշարանները։ դուռը պատուհան էր միաժամանակ եւ կաղի լապտեր մը կը պըլպըլար։ սեղան մը զրաւեցինք։ Արշակ լոռւթիւնը խզելով բացադանչեց։ Տո, Պերլինի մէջ ալ «Պատումներ» կանեղեր։

Մերմանօֆ սկսաւ.

— Այստեղի գործը չառ դժուար է. որովհետեւ գերման ոստիկանութիւնը խիստ հսկողութիւն կը կատարէ : Դեռ երէկ, գերմանացի նախարար մը ահարեկող չորս հոգի ձերբակալուեցան պանդոկի մը մէջ : Մենք տարբեր միջոցներու դիմելու ենք : Եթէ զործոն բաժին ունենայի, Հիմնովին կը բարեփոխէի ձեր ծրագիրը . բոլորը կը զրկէի Վիեննա եւ ես ու դուն — զիս չեշտակի մատնանշելով — կը մնայինք, ամէն բան կը քննէինք, կ'ուսումնասիրէինք եւ պէտք եղած ատեն միւսները կը կանչէինք : Արդէն, աւելցուց, թուրքի անցագրով եկող մեր Հրաչը կասկածներ հրաւիրած է իր վրայ : Սրճարանի մը մէջ, խօսակցութեան մը ընթացքին, թուրք մը զայն նմանցուցած է Պոլսոյ իրաւաբանական Համալսարանի ուսանող Կարպիս Փափաղեանին, որ իսկական անունն էր Հրաչին :

Եղելութիւնը սա էր, ինչպէս ետքէն իմացայ : Երբ Հրաչը կամ թուրքի անունով Մեհմէտ Ալի նստած կ'ըլլայ ուրիշ թուրքերու հետ, յանկարծ իրեն ծանօթ Հայ մը ներս կը մտնէ որ շիտակ իր մօտը կուգար : Հրաչը առանց անոր խօսելու առիթ տալու, ոտքի կ'ելլէ, կը մօտենայ եւ քանի մը բառով զայն կը ճամբէ, առանց ներկայ թուրքերէն լսելի ըլլալու :

Մ.ին մտայնութեան ծանօթ ըլլալով, կը զդայի եւ զիտէի, թէ տակաւին ուրիշ բաներ ալ պիտի պատմէ մեզ յուսալքելու նպատակով : Կտրուկ մը պատասխան տուի, թէ այլեւս անկարելի էր մեր գործակցութիւնը : Միասին, քալեցինք Եօխիմթալեր փողոցը, ուր կը յուսայինք գտնել Շահանը : Ժամը երեքին էնկիշէ Քաֆէի առջեւն էինք . երկուքըս մտանք, իսկ Մ հեռացաւ, քանի որ մեր խորհրդակցութեան մէջ բաժին չունէր : Միայն փափաք յայտնեց կը կին մեղ տեսնելու . յամառ էր եւ կ'ուզէր մեզ համոզել որ անպայման իր գործակցութիւնն ալ ապահովէինք :

Էնկիշէ Քաֆէ շիք յաճախավայր մըն էր, ուր միշտ ալ մեծ բազմութիւն կ'ըլլար : Արշակը արտաքինով աչքառու էր եւ տեսակ մը օտար այդ միջավայրին մէջ : Անպատեհ կը նկատէի միասին ըլլալ եւ զայն դուրս զրկեցի . եւ Շահանին

մօտենալով յայտնեցի որ աւելի լաւ է միւս ժամադրավայրը երթալ: — Դուն զնա, ես կուպամ, ըսաւ: Դուրս ելայ եւ Արշակին հետ որոշեալ միւս ժամադրավայրը զացինք, ուր քիչ վերջ հասան նաեւ Շահանր եւ Արամը: Այդ սրճարանին մէկ անկիւնը նստած էինք, երբ Շահանը եւ Արամը ներս մտան, խուզարկու ակնարկ մր պտտցնելէ վերջ, մեղի մօտեցան: Մեր առօրեայ դրաղումներն աշքէ անցուցինք: Այդ առթիւ յայտնեցի որ այյեւս նման հանրային վայրերու մէջ չեմ ուզեր երեւալ իրենց հետ, եւ եթէ կարեւոր բան մր ըլլար, Շահանը լուր պիտի տար, վայրն ու ժամը ճշգելով: Ըսի նաեւ որ սենեակ մր զտած եմ, ծանօթ եմ Ճեմալ Ազմիի խանութին եւ ես այ հետապնդում պիտի կատարեմ. Հոն որոշեցին որ Արշակին համար ալ սենեակ մր զտնեմ — ատ ալ րրի երկու օր վերջ: Դուրս ելանք եւ կենդանարանական պարտէզին մէջ Շահանին տեղեկացուցի Մ.ին հետ մեր ունեցած իօսակցութիւնը եւ մեր բոնած դիրքը:

— Այո, բուաւ Շահանը. Պոլիս ալ զրած է նոյն բաները. բայց բոլոր դժուարութիւնները պիտի ջանանք հարթել: Վերջապէս դուն ալ կր ճանչնաս զինք եւ չուտով յուսահատող մր չես. զիս ալ կը խրախուսես: Արդէն վաղը պիտի մեկնի, վստահ եղիր:

Նոյն իրեկունը Մ մեղ զտաւ Քօնիկացէր փողոցի մէկ ճաշարանին մէջ, Արամը, Արշակն ու զիս, եւ կրկին թուեց շարք մր դժուարութիւններ: Կ'րսէր որ չպիտի յաջողինք եւ վախ կր յայտնէր թէ տակաւին զործ մը չտեսած պիտի ձերրակալուէինք: Տղաքը քիչ մր մտահոգուեցան, բայց ես կարեւորութիւն անզամ չուուի: Յաջորդ օրը կը մեկնէր:

S ՆԵՑԻՆԵՐՍ

Այդ զիշեր սենեակս պառկեցայ, ոռւմանահայ մեծահարուստ ուսանող Թորգոմ Ղազարեան անունով: Տնեցիներու մասին դեռ զաղափար չունէի. ո՞վ են, ի՞նչ են եւ քանի՞ հոգի: Սակարկած էի տանտիրուհիին հետ, որ յիսունը անց, բարձրահասակ, գիրուկ, կապուտաչուի խնդումերես կին մըն էր: Վարձքը վճարելէս վերջ դուրս ելած էի ան-

միջապէս եւ գիշերը ուշ ատեն մտած էի տուն։ Արդ, առաւտուն երբ կը պատրաստուէի դուրս ելլել եւ սպասուհին կը փնտոէի յանձնարարութիւններ ընելու, սպասման սենեակին մէջ զարմանքով տեսայ պաշտօնական դգեստով երեք ոստիկաններ։ Դող մը ունեցայ. սա՞ ինչ է. մարդիկը սակայն իմ կողմս անդամ չնայեցան ու կը շաղակրատէին։ Հանդարտեցայ. բայց պէտք էր հասկնալ ինչո՞ւ եկած են. զերմաներէն հազիւ քանի մը բառ դիտէի. հետեւարար գըրպանի բառարանիս օգնութեամբ, ինչ որ կը զուարձացնէր սպասուհին, հարցուցի թէ ինչո՞ւ եկած են եւ ինչ կ'ուղեն։

— Հէր Սաքին ընկերներն են, պատասխանեց ժպտելով։
Հանելուկ.— Հէր Սաքը ո՞վ է, հարցուցի։

— Տանտիրուհին տղան է, այս շրջանի Գաղտնի Ոստիկանապետի օգնականն է. ասոնք իր պաշտօնակիցներն են ու երեւի կարեւոր գործի մը համար եկած են։

Դուրս ելայ եւ Քուրֆիւրսթընտամ պողոտայի մէկ նըստարանին վրայ սկսայ մտածել, դիրքս ու վարմունքս ճըշդելու համար։ Ներսէս ինդուք մը փրթաւ. ճիշդ տեղը ինկած եմ... զաղտնի ոստիկանի մը տան մէջ... ոտքովս ինկած եմ ծուղակը... մարդուն ափին մէջ եմ։ Սուտ խօսած պիտի ըլլամ, եթէ ըսեմ թէ առաջին վայրկեաններուն չմտահոգուեցայ։ Բայց հակաղդեցութիւնը չուշացաւ։ Թերեւս ալ բարի է ու բարենշան այս ամէնը։ Ամէն ինչ ճարպիկութենէս կախում ունէր։ Եթէ մարդամօտիկ մէկն էր Հէր Սաքը եւ եթէ մտերմանամ իրեն հետ, գուցէ օգտակար ալ ըլլայ նոյնիսկ։ Փորձենք։

Բնակութեանս երկարածզման համար տասնըհինգ օրէն պէտք է ներկայանայի ոստիկանութեան. եթէ, խորհեցայ, չներկայանամ ու չարձանագրուիմ, անշուշտ հետքս կորսնցուցած կ'ըլլամ. սակայն այդ պարագային ալ, անհրաժեշտ պահուն, Պերլինէն դուրս պիտի չկարենայի ելլել եւ կամ ով դիտէ ինչ դժուարութիւններու պիտի հանդիպէի։ Կենսական կարեւորութիւն ունէր ուրեմն, ամէն գնով մտերմանալ Հէր Սաքին հետ։ Երիտասարդ էր եւ անշուշտ դրամի պէտք ունէր, կը տրամաբանէի, քանի որ սենեակ մը վարձու տալու ելած էր եւ դրամը անդիմաղբելի փոր-

Ճիշ մըն կ չատ անգամ :

Ժամանակ կորսնցնելու չի եւ պէտք էր արագ զործել : Կէսօրին տուն վազեցի ճաշի . օրական երկու ճաշով վարձած էի սենեակս : Մայր Սաքը, Ֆրառն Հանա, խնդումերես զիս դիմաւորեց ու յայտնեց թէ ճաշս պատրաստ է արդէն եւ սենեակս տարուած . խնդալով եւ պատսնեկան անփութութեամբ մօտեցայ իրեն, քիչ մը տնտնալու նպատակով . բառարանիս օգնութեամբ օդէն ջուրէն ճառեցի եւ հասկըցուցի թէ չատ կը սիրեմ Գերմանիան ու ղերմաներէնը եւ պիտի ջանամ չուտ մը սորմիւ : Ան ալ կը զուարձանար ու կը խնդար : Տնտնալս հաշիւ էր ու առաջին հաշիւս ճիշդ ելաւ . Հէր Սաք ներս մտաւ : Մայրը փութաց մեղ ներկայացնել իրարու . ձեռք սեղմեցինք : Առաջին տպաւորութիւնս չատ լաւ էր . մօրր պէս խնդումերես, բարձրահասակ, վայելչակաղմ, խարտեսչ մաղերով տղայ մը, տունի տղայ մը, որ մօրր բերնէն կախուած էր ամէն վայրկեան, ինչպէս հետադային ալ միան եղայ : Բարեկամական եւ հողածու շեշտով մը կը խօսէր, բնականարար չատ բան չի հասկնար, բայց անդրագարձաց որ ներքին մտահողութիւնս կամ վախս մէկէն փարատած էր : Փացի սենեակս ու ճաշս չուտ մը լպըրտեցի, որպէսպի տանտիրոջս հետ քանի մը բառ եւս փոխանակեմ :

Քանի մը օր վերջ, ճաշէս վերջ սպասման սենեակը նորէն կը տնտնայի, երբ ոտնաձայներէն հասկցայ որ Հէր Սաք դուրս ելլելու կը պատրաստուի մօրը հետն ալ խօսելով միաժամանակ : Փողոցի դրան առջեւ հասայ իրեն եւ բառարանս բանալով, մասս դրի «չապիկ» բառին վրայ ու կարդացի «իլսվիլ այն հէմտ զառուֆըն» . ու դէշ աղէկ հասկըցուցի թէ չապիկ ծախող խանութ մը կը փնտուեմ : Փամացոյցին նայեցաւ եւ բառ կսմ հասկցուց, ծիծաղելով .

— Ժամը երեքին հոս ինծի սպասէ . . . քեղ աղուոր խանութ մը կը տանիմ :

Առաջին քայլս բարեյոյս էր : Վաղեցի էնկլիշէ Քաֆէ, ուր դտայ Շահանը դաւաթ մը գոնեաքի առջեւ : Առանց սենեակիս տեղն ու դիրքը յայտնելու եւ առանց տանս անդամներուն անունները տալու պատմեցի թէ ինչ ըրած եմ :



ԱՐՇԱԽԻՐ ՇԻՐԱԿԵԱՆ, 1922ին Պերլինի մէջ

Ու միաժամանակ խնդրեցի մեր տղոցը խօսիլ, որ չըլլայ, չըլլայ զիս ճանչնալու գան, երբ գերմանացիի մը հետ տեսնեն զիս։ Տանտէրս Ուշանտ շրջանի աւագ գաղտնի ոստիկանն էր։ Շահանը ապշած մնաց ու ըսաւ։

— Կարծեմ ըրածդ վտանգաւոր բան է, փոխէ տեղդ։

Շիտակը ևս ալ առաջին վայրկեանին վտանգաւոր գտայ կացութիւնը եւ սենեակս փոխելու գաղափարը անցաւ մտքէս։ բայց քանի մը օր տակաւին մնալու էի. նայինք ինչ դուրս կուղար։ Այդ քանի մը օրը վճռական աղդեցութիւն ըրաւ եւ այլեւս սենեակս փոխելու ամենափոքր գաղափարն իսկ չունեցայ։

Ժամը երեքին երր տուն վերադարձայ, զիս դիմաւորեց 17-18 տարեկան թարմ, սիրուն եւ լեցուն մարմնով աղջիկ մը, որ դրեթէ բացադանչելով հարցուց։

— Օ, զուն մեր նոր վարձակա՞լն ես...

— Այո. իսկ դո՞ւք ով էք...

— Ես Հէր Սաքի փոքր քոյրն եմ, Պերթա...

Հասկցուեցաւ Հայրենին կառավարական բարձր պաշտօնեայ, տարի մը առաջ մեռած էր. մեծ քոյրը ամուսնացած էր եւ միակ աշխատող բաղուկը եղրայրն էր եւ ինծի տրուած սենեակն ալ անորն էր։ Մասամբ բառարանով, մասամբ զօրութեամբ կը հասկնայի, ինչ որ Օրիորդ Պերթային ալ մեծ զուարճութիւն կը պատճառէր։ Կը մտածէի որ այլեւս անհրաժեշտ է ամենակարճ ատենուայ մէջ մտերմանալ այս պարզ ու բարի մարդոց հետ եւ դառնալ ընտանիքի մէկ անդամը։ Ճամրան կը հարթուէր։

Հէր Սաք ճիշդ ժամուն եկաւ, լուացուեցաւ ու միասին զացինք Քիւրֆիւրսթինտամ, կոկիկ խանութ մը, ուր քանի մը շապիկ ապսպրեցի, հատ մրն ալ իրեն համար. մեծ դրժուարութեամբ բնդունեց։ Միասին մտանք նաեւ մերիններուն՝ սրճարանը, էնկիշէ Քաֆէ, ուր նստած էին Շահանը և Արամը։ Քանի մը հատ կոնծեցինք։ Շահանը աչքի պոչովը կը նայէր, իսկ Արամ կ'երեցնէր գլուխը, կարծես ըսելով, — «Շուտիկ, գլուխդ փորձանքի խօթեր ես»։ Քաֆէի յաճախորդները կը ճանչնային տանտէրս եւ պատիւներ կ'ընէին։ Վճարումի պահուն փութկոտութեամբ ձեռքս

զրպանս տարի, տրցակ մը մառք հանեցի տուփ սպասեակին եւ դուրս ելանք: Ան պարտականութեան գլուխը դնաց, ես ալ երկու սրուակ գոնեաք, տուփ մը նշաշաքար առնելով, չիտակ տանս ճամբան բռնեցի: Այս անդամ ծանօթացայ տանս «կարեւոր» մէկ անդամին, որուն խօսքը չէին ըրած տնեցիք:

Սպասման սրահին մէջտեղ պառկած էր հսկայ չուն մը, դունչը թաթերով ծածկած եւ աչքին պոչովը կը նայէր:

— Ա՞ս ինչ է աս ուրտեղէ՞ն ելաւ, հարցուցի սպասուհին:

— 0, մեր Ֆրիցն է.

— Կը իսածնէ՞՝, հարցուցի, բաւական դժուարութեամբ «խածնել» բառը գտնելէս վերջ:

— 0, ոչ, զոչեց ինդալով, մեր Ֆրիցը բարի է...

Մօտեցայ շան եւ ստեւները փայփայեցի: Անհրաժեշտ էր մտերմանալ նաեւ Ֆրիցին հետ. ոստիկան չուն էր եւ լաւ մարդուած: Ալ ամէն անդամ որ ստիպուած ըլլայի դուրսը ճաշել, տանը ուտելիքս, իսկ տունը ճաշած օրերուս, ալ աւելցուքները եւ երրեմն ալ մսի համեղ պատառներ կը կերցնէի Ֆրից բարեկամիս, որ ինծի կապուեցաւ շան մը պէս: Դուրսէն կը բերէի նաեւ շաքարեղէններ եւ ՓրանքՓուրթըրը: Ինչ կ'ըլլայ չըլլար... Միշտ ալ փողոց կը հանէի եւ ամէն օր սենեակս կուզար եւ անկիւն մը ինծի կը սպասէր:

Տանս զործերը լաւ ընթացք առած էին: Ոստիկանապետը եւ քոյրը կը տանէի թատրոն. եւ 5-10 օրուայ մէջ յաջողած էի տան տղայ դառնալ: Իսկ զուրսի մեր զործերը տակաւին խառնակ էին: Սաք ընտանիքը դիս կը ճանչնար, ինչպէս ըսի, իբրեւ ոումանահայ հարուստ ընտանիքի դաւակ, որ Պերլին եկած էր դպրոց երթալու: Տոլար ունէի եւ այդ օրերուն, մէկ հատիկ տոլարով ամբողջ օր մը կրնայիր զուարճանալ:

Ինչպէս կ'ըսեն, կոնակս ապահոված էի գրեթէ. իսկ կրակի առաջին դծին վրայ անշարժութիւն կար եւ կամ սառերկրեայ խուլ աշխատանք, որ տակաւին որոշ արդիւնքի մը չէր յանդած:

Իրիկուն մը կայարանի մօտակայ Համպուրկ անուն ճաշարանի մը մէջ իրար գտանք: Շահանը, Հրաչը, Արամը, Արշակն ու ես: Նախկին ոստիկանապետ Ս. դեռ չկար: Հրաչը իրկար ղեկուցում մը տուաւ: Տակաւին չէր կրցած թափանցել բարձրաստիճան Թուրքերու շրջանակէն ներս: Բայց մտերմութիւն հաստատած էր ձեմալ Ազմիի տղուն էքմելին հետ. միասին պտոյտներ ըրած էին եւ յաճախ իրար կը կտնէին: Յոյս ունէր քանի մը օրէն արժէքաւոր տեղեկութիւններ բերել մեզի: Իր քաղած հատուկտոր տեղեկութեանց համաձայն, հաւանական էր որ ձեմալ եւ ինվեր փաշաներն ալ քանի մը օրէն այդ կողմերէն անցնէին:

Փնտոտուքի եւ սպասման շրջանն էինք տակաւին: Բուն հետապնդումը ստանձնած էր Ս. Ն., բայց ան ալ մէջտեղ չկար: Արամը, Արշակն ու ես վարագոյրին ետեւը կը մնայինք, ի պահանջել հարկին մէջտեղ ելլելու համար: Օրերը ամուլ պէտք չէ անցնէինք, հետեւարար մէնք ալ գործի անցանք: Ձեմալ Ազմիին տունը տեւական հսկողութեան տակ պահեցինք. առաւօտները Արամը, յետոյ Արշակը, վերջը ես: Մէկ երկու օր վերջ, հասկցուեցաւ որ հետապնդումը ամրողջովին վրաս կը մնայ. Արամ չուտ կը յոգնէր եւ սպասելու համբերութիւնը չունէր մանաւանդ: Իսկ Արշակ իր արտաքինով անյարմար էր հետապնդումի, կրնար կասկածներ տալ: Դող մը եկաւ վրաս. Հռոմի պատմութիւնը կը կրկնուէր: Համակերպութեամբ տարի այս նոր բեռը:

Կը մնար գլխաւոր մէկ մտահոգութիւնս: Թուղթերուս արձանագրութիւնն էր եւ չէի գիտեր թէ ինչպէս պիտի կարգադրուէր: Տաս օր առաջ իսուած էի Հէր Սաքին, որ թուղթերուս վրայ աչք մը պտացնէլէ վերջ ըսած էր.— Դեռ ժամանակ ունինք... քանի մը օրէն կը կարգադրենք: Սակայն ժամանակն ալ անցաւ ու Հէր Սաքը բոլորովին մոոցած էր: Մտացրիւ երիտասարդ էր եւ այս պարագան պէտք էր օգտագործել: Արդարեւ, հետեւեալ օրը, այն պահուն երբ աճապարանքի մէջ էր ու կը պատրաստուէր մեկնիլ, հագուած-շքուած մօտեցայ իրեն, թուղթերս ձեռքս ու հարցուցի.—

— Հիմա երթա՞նք.

— 0, ըսաւ, հիմա այնքան զբաղած եմ որ . . . վաղը չէ միւս օր բոլորովին ազատ եմ. միասին կ'երթանք:

Այդ օրն ալ, ես այդ գեղեցիկ առիթը դիտմամբ փախ-ցնելու նպատակով, Ֆրառն Հանան եւ Ֆրոյլայն Պերթը թատրոն տարի. յետոյ մտանք ծաղարան մը, որպէսզի ուշ վերադառնանք տուն: Այս խաղով միշտ կը յետաձգէի թուղթիս արձանագրութիւնը, որպէսզի ոստիկանութեան քով արձանագրութիւն չունենամ:

1922 ՄԱՐՏ 14.— Այս զիշեր խորհրդակցութիւն մը ու-նեցանք, Ս.ին հետապնդման արդիւնքը իմանալու համար: Տուինք նաեւ կարեւորագոյն որոշումը: — Թուրք ջարդա-րարներու խումբը մէկ հարուածով մաքրագործել: Համա-խումբ գտնել, ձեմալ եւ էնվեր փաշաները, եթէ Պերլին ըլլային եւ Պէհաէտտին Շաքիրը, ձեմալ Ազմին, ոստիկա-նապետ Պետրին, ձեւտեթը ու ուրիշներ՝ ներս խուժել ա-նոնց հաւաքատեղին եւ տեղւոյն վրայ բոլորն ալ դնդա-կահարել: Հսկայ ծրապիր, որ կը զրդոէր մեր միտքն ու ջիղերը եւ անսահման խանդավառութեամբ լեցուցած էր մեր սիրտերը: Բայց ո՞ւր եւ ե՞րբ հրէշները համախումբ կրնայինք գտնել: սա էր կարեւորը: Այս գործը վստահուած էր Հրաշին կամ Մեհմէտ Ալիի և Ս.ի հետապնդումներուն և անոնց բերելիք տեղեկութիւններու հիման վրայ հարուածե-լու ժամը պիտի ճշգէինք: Ու բոլորս ալ հաւատացած էինք որ մեր ուժերը բաւական են:

Պէտք է ըսել որ հետապնդումները հոս Պերլինի մէջ իիստ դժուարացած էին: Թալաաթի սպանութեան ատեն, Թուրքերը հաւանաբար խորհած էին որ եղածը Հայ ուսա-նողի մը կամ տաքարիւն վրէժխնդիր երիտասարդի մը զործն էր: Հայերը Եպարքոսին սպանութեամբ զոհացած պիտի ըլլային: Բայց . . . երբ Հռոմի մէջ Սայիտ Հալիմ փաշան ալ սպաննուեցաւ, համոզուեցան որ յատուկ Կազ-մակերպութիւն մը նպատակ ըրած է մաքրագործել իթթի-հատական ջոջերը եւ զանոնք հարուածել: Հետեւաբար այդ ջոջերը ասդին անդին փախուստ տուած էին հետքերնին կորսնցնելու համար: Անանկ որ իրաքանչիւրը փնտուել եւ

գտնել պէտք էր եւ ասիկա օրերու եւ շարաթներու կը կարուիք:

Յետոյ ուշաղրաւ պարաղայ մը կար, որ մասնաւորաբար նկատողութեան առած էինք:

Բարձրաստիան թուրքերը կամ Իթթիհատական արիւնարրու պարաղլուխները, Հումի մէջ համարձակօրէն կը չըջէին, սրճարան, գարեջրատուն կամ շքեղ պանդոկներու հիւրանոցները: Մինչդեռ հոս, բացարձակապէս դուրսր չէին երեւար: Մենք ոտքի տակ առած էինք գերման մայրաքաղաքին ծանօթ ու յաւազոյն սրճարաններն ծաշարանները, մտած Ելած էինք եւ ոչ մէկր դառած էինք: Որոշ էր որ միայն տուներու մէջ իրար կը դանէին: Հաւանարար նաև կարգափառուներով կամ երկրորդական կամ երրորդական արրանեակներու միջոցաւ եւ տակաւին մենք գտած էինք միայն Տրապիզոնի ճիւաղ կուսակալ: Անմալ Աղմին տունն ու խանութը, շնորհիւ Հրաչին, որ, ինչպէս ըսի, մտերմացած էր Էքմելին հետ: Խոկ այդ տուն բռուածն ալ պարդ խակարան մը չէր, այլ հսկայ քառակուսի պլաֆ մը, բաղմաթիւ յարկարաժիններով ձեմալ Աղմին դնած էր այդ տունը կամ արարթրմանները, իր ջարդած Հայերուն դրամովն ու հարստութեամբը:

Ժողովր հաղիւ աւարտած տան ճամբան բռնեցի, անցնելով ձեմալ Աղմիի խանութին առջեւէն: Եքեղ ու ընդարձակ խանութ մըն էր, որ կը նայէր Քիւրֆիւրսթրնտամի վրայ: Լաւագոյն եւ առաջնակարդ այլազան սիկարէթներ, սիկառներ կը ծախէր Աղմիին տղան էքմելը: Այս խանութը՝ հոն հաստատուած կամ նորեկ Իթթիհատականներու հանդիպման վայրն էր. եւ էքմելը նորեկները կ'առնէր իրենց տունը կը տանէր. բաւական յաճախորդներ զնումներ կ'ընէին: Կը մտածէի թէ ինչու մինչեւ հիմա Ա.ն մեղի տեղեկութիւն մը չէ բերած: Հասայ տուն եւ Ֆրից բարեկամս պտտցնելու տարի. նոր անուն մը տուած էի անոր. Ռօպերթ. այս անունով կը կանչէի զայն ու անասունն ալ ինքնինք կը ճանչնար: Այդ գիշեր օր. Պերթն ալ մեզի կ'ընկերանար:

Ցաջորդ օր ձեմալ Աղմիի խանութին կողմերէն անցներանար:

լէ վերջ, մտայ սրճարան մը, ուր երկար ատեն մնացի: Չեմ զիտեր ինչ բանէ դրդուած, կ'ուղէի հասկնալ թէ Ս.ն ո՞ւր է եւ ինչ կ'ընէ. քանի որ այդ շրջանակին եւ ջարդարար տաճիկին տան հսկողութիւնը իրեն յանձնուած էր. կ'ուղէի անպայման հասկնալ, երեւի Մ.էն բերանս այրելուն համար: Երբեմն հինդ տաս վայրկեան երեւան կուղար ու կ'անհետանար: Զարմանալի էր. մնացեալ ժամանակը ո՞ւր կ'անցնէր: Երեք օր չարունակ նոյն տեղն էի, առոտուընէ մինչեւ իրիկուան ժամը 5, երբեմն ալ զիշերը, եօթնէն մինչեւ տասնրմէկ: Ս.ն հոն չէր լլար:

Ս.ն ԶԵԿՈՒՑՈՒՄ ԿՈՒՏԱՑ

ՄԱՐՏ 18.— Այս զիշեր խորհրդակցութիւն մը եւս ունեցանք: Ս.ն եկաւ ու զեկուցում տուաւ: Մեծ խնամքով պատրաստուած էր իր տեսած գործերուն հաշուեկշուր, ժամերէն զատ վայրկեաններն ալ մատնանշելով: Նախկին ոստիկանապետը կարծես Փարլամենտի առջեւ ըլլար, փայլուն բառ ու խօսքերով կր համեմէր իր զեկուցումը, այնքան ճարտարութեամբ, որ կ'րսէիր հիմա ծափահարութիւնները պիտի փրթին Տեղ մը յայտնեց նաեւ թէ ամէն անդամ որ Ճեմալ Ազմին տունէն զուրս կ'ելլէ, երկու չէկ մարդիկ կը հետեւին իրեն. եւ իր կարծիքով անոնք գերման դաղտնի ոստիկաններ են:

Շահանը, Հրաչը, Արամն ու Արշակը հետաքրքրութեամբ մտիկ կ'ընէին: Բոլորին դէմքերը գոհունակութիւն կ'արտայայտէին. հաւանաբար այդ պահուն բոլորն ալ համոզուած էին որ դտած են բուն գործի մարդը. ան, որ քանի մը օրէն մեծ ջարդարարներուն թագստոցները երեւան պիտի հանէ: Շահանը ձեռքը երկարեց առջեւը դրուած գոնեաքի զաւաթին, հաւանաբար Ս.ին կենացը պարպելու համար, երբ յանկարծ միջամտեցի եւ ըսի որ քանի մը հարցումներ պիտի ուղղեմ ընկերոջ.

— Ինդրեմ, ըսի, զեկուցումիդ մեծ ուշադրութեամբ հետեւեցայ. յայտնեցիր որ ամէն օր Ճեմալ Ազմիի փողոցը կը գտնուէիր, բացի ճաշի ժամերէն, այսինքն 12·30-1:

Արդ , այս վերջին երեք օրերուն , առոտուան ժամը Տ-էն մինչեւ իրիկուան ժամը Յ . Երբեմն զիշերներն ալ ես այդ կողմէրն էի , ցերեկները ձաշի համար միայն ժամ մը բացակայելով . զիշերները ֆրիցին հետ . Ես հաղիւ քանի մը վայրկեան քեզ տեսած եմ .

Ս. Ն կատղեցաւ . սուտ խօսած էր եւ սուտերը երեւան ելած էին շատ շտատ : Շ. Ը զոնեաքի զաւաթի վար գրաւ . իսկ տղաքը լուսթիւն կր պահէին : Զեկուցարերը փորձեց մեղադրել զիս . կարեւորութիւն շտափի : Այս անդամ շառաթանութեան զարկաւ . յայտնեց թէ ինք իր կեանքի ամբողջ տեսողութեան շատ կարեւոր ողաշտօններ վարած է , թէ մինչեւ այսօր ոչ ոք զինքը քննադատած է եւ թէ առաջին անդամն է որ տպեղ քննադատաթեան մը կր հանդիպի .

— Դժրախտարար սուտ կր խօսիս , պատասխանեցի նեղսրտած Խաղի ելած ես մեր ընկերներու կեանքին եւ մեր սուրբ զործին հետ Ես ալ տեսայ Ճեմալ Ազմին քանի մը անդամ . Ետեւէն զացող մարդիկը զերմանացիի չէին նմաներ . Ետեւէն զացողը կամ տղան էքմերն էր եւ կամ ուրիշ թուխ տղայ մը : Այո , երեք օրուայ մէջ քեղ տեսած եմ միայն քանի մը վայրկեան :

Խնդիրը կր մեծնար Շահանր միջամտեց եւ Ս. Ի հրահանգեց յաջորդ օրը մեկի նոր տեղեկութիւններ բերել : Նախ Ս. Ն մեկնեցաւ յետոյ Արամն ու Արշակը : Երեքնիս մնացինք , Շահանր , Հրաշը եւ ես : Շահանր շատ սրտնեղած էր մասնաւորաբար Պոլսէն եկած նամակի մը : Մ. Ի զեկուցումին վրայ Պատասխանատու Մարմինը վախցած , չփոթութեան մատնուած էր եւ յոռետեսութիւն կը յայտնէք : Ամէն ինչ կր խառնակէր :

Հրաչը կամ Մեհմէտ Ալին ալ տիսուր էր . ծանր ու ճընչող պարտականութիւն մը ստանձնած էր ու սպակաւին քանի մը փոքր ջարդաբարներ միայն յաջողած էր ճանչնալ , որոնք երբեմն կր խօսէին իրենց շահատակութիւններէն եւ իրենց մեծերուն զաղանութիւններէն , թրքավայել պարծանքով Ու պէտք էր դիմանալ հոգեկան տառապանքներուն : Եւ հիմա ալ Ս. Ի յերիւրանքները : Ինքն ալ այդ կողմերը գտնուած էր քանի մը անդամ , բայց չէր հանդի-

պած Ս.ին, մինչդեռ քանի մը անգամ զիս տեսած էր: Պահ մը լուր իրար դիտելէ վերջ, դուրս ելանք. այն ատեն Հրաշին առաջարկ մը լրի:

-- Ս.ը փորձենք: իրեն տանք ականաւոր թուրքի մը հասցէն, բայց բոլորովին տարբեր տեղ մը, հեռու տեղ մը եւ երկու օր ալ պայմանաժամ: Նայինք ինչ զեկուցում պիտի բերէ նայինք ինչ պիտի պատասխանէ այս անգամ երբ յերիւրէ

Ըրածս ղաւ էր, սակայն անհրաժեշտ: Հրաչը ժպտելով ընդունեց

Կր վերադառնամ «ներքին հետապնդում»իս: Ժամը իննուկիսն էր երր տուն հասայ. սպասուհին ճաշս բերած էր սենեակս եւ ինքն ալ կը սպասէր ինծի: տեսնելով գերմաներէն սորվելու ջանքս եւ մանաւանդ խօսելու բուռն փափարս, հողածութեամբ կը վերաբերէր ինծի հետ: Հազիւ 25-26 տարեկան կար, հասակաւոր ու սիրուն. ճաշելուս ատեն ոտքի վրայ կը մնար, տեւականապէս շաղակրատելով, որպէսզի դուարձանամ եւ ծիծաղելով զերմաներէնիս վրայ, որ քիչ մը անկապ, քիչ մը կապուած նախադասութիւններէ և կտոր-կտոր ջարդուած բառերէ կազմուած էր: Տարօրինակ էր որ շատ ախորժ չի զգար անոր ներկայութենէն. պարզապէս մէկ բանի համար: Ճեռքերը շատ խոչոր էին, առնական ձեռքեր, որոնք աւելի խստացած կամ ծանրացած էին ամենօրեայ լուացքի եւ տնային դանաղան գործերու պատճառով Այնպէս որ երրեմն կը վարանէի ձեռքէն կերակուր առնելու: Այդ զիշեր ախորժակս կտրած էր. հաղիւ պատառ մը բան կերայ, մնացեալը տուի Ֆրից կամ Ռոպերթ բարեկամիս, որ սովորականին պէս, եկած էր քովս ու հաւատարմութեամբ ձեռքերս կը լիզէր: Որոշեցի զայն դուրս հանել. չղթան չդտայ: Դացի Մայր Սաքին դուռը զարկի, չղթան ուղելով: Օրիորդը դուռը բացաւ ու չղթան երկարեց՝ յետոյ փափաքեցաւ ինծի ընկերանալ: Ֆրիցը մէջտեղերնիս առած, գուարձանալով ու ծիծաղելով շրջեցանք փողոցներն ու պողոտաները, կտրելով փոքր հրապարակներ: Հաճոյքներէս մէկն էր այս ձեւով սլքտալ ձեմալ Ազմիի տան կողմերը, անակնկալի մը հանդիպելու յոյսով:

Մտանք ՔուրՓիւրսթընտամ Հեր Սաք որ պաշտօնէն տուն կը վերադառնար, մեղի եկաւ միացաւ . իրեն առաջարկեցի էնկլիչէ Քաֆէ մտնել, քանի մը հատ կոնծելու համար : Հանոյքով բնդունեց, քոյրն ու Թրիցը տուն ճամբելէ վերջ : Ճամբան քիչ վերջ մեղի միացան երկու պաշտօնական հազուստով ոստիկաններ, որոնք տաք-տաք խօսակցութեան մը բռնուեցան տանտիրոջն հետ, կարծեմ անտառին մէջ դործուած ոճիրի մը մասին Թրից, ոճրակործը դտնելու դործին մէջ մեծ դեր ունեցած էր, ինչպէս յետոյ ինծի հասկցուց տանտէրս : Անոնց քովէն անփութօրէն կը քալէի, երբ էնկլիչէ Քաֆէի մօտերր յանկարծ մեր զիմաց ելան Շահանը եւ Արամբ, որ բատ սովորութեան, դարձեալ նշանակալից զլուխր կը չարդէր Բայց երկուքն ալ զարմանքով կը նայէին, հակառակ անոր որ քանի մը անդամ զիս տեսած էին ոստիկաններու հետ : Ամէն անդամուն ալ չէին կրնար զսպել իրենց զարմանքր, բայց բնականարար բնաւ զիս ճանչնալու չէին զար : Քթիս տակէն խնդալով, եւ պէտք է ըսեմ, «չախա» ընելու մտքով, անմիջապէս մտայ Հեր Սաքին թեւր, մտերմութեանս աստիճանն ալ անոնց հակցնելու համար :

Դրան մօտ ոստիկանները բաժնուեցան մեղմէ եւ երկուքս ներս մտանք եւ սեղան մը զրաւեցինք : Ալ մտերմացած էինք իրարու հետ եւ այ չէր խրոշէր նուէրներէս ու հրաւէրներէս : Անհրաժեշտ էր որ բոլորովին կապուէր ինծի : Քանի մը հատ կոնծելէ վերջ, տասր տոյարնոց մը յանձնեցի իրեն, խնդրելով որ յաջորդ օրը աւրէ ու ինծի բերէ յետոյ ժամադրութիւն մրն ալ որոշեցինք, լաւ դերձակի մը երթալու, ճեռք մը հաղուստ ինծի կարել տալու համար : Բոլոր առաջարկներս մեծ բարեացակամութեամբ կ'ընդունէր :

Պահ մը, ուրկէ ուր, յանկարծ երեսս պիշ-պիշ նայեաւ ու հարցուց : «Վաս հապրնզի կեմախթ միտ էօյրեն քաս» : «Բայց թուղթերդ ինչ ըրիր... արձանագրուեցա՞ր...» : — «Նիհց», պատասխանեցի, այսինքն ոչինչ . յետոյ աւելցուցի, «բայց չէ՞ որ դուն պիտի ընէիր... դուն չըսի՞ր որ քանի մը օր սպասէ : — Օ, բոլորովին մոռցայ,

իրաւ է... ինչ որ է, բան մը կ'ընենք, հողդ մի ըներ»...

բառ

Ցաջորդ աստու Վիեննայի Փօսթ-Ռեսթանտէն նամակ մը առի Գայլիանէն Պոլսէն կը զրէր, զիս մեղաղբելով որ չեմ պատասխաներ իր նամակներուն։ Զէր զիտեր որ Պեր-լին կը գանուիմ եւ շիտակը բաելով սիրու նեղ էր ու զրելու փափաք չունէի։ Ընկերս Ա. Ս. լ. այդ նամակները կ'առնէր ու ինձի կը զրկէր։ Այս անգամ պատասխան մը զրկեցի Վիեննայի ճամրով Ֆրիցը կրկին փողոց հանեցի, սովորական գայրերէն անցնելու եւ քիչ մրն ալ տրամաղրութիւնս շտկելու համար։ Նորութիւն մը չկար եւ նոր հաւաքոյթի մը հրաւէր ալ չունէինք։ Կը խորհէի որ մեր լըրտեսական ցանցը տկար կազմ մը ունէր։ Ինչո՞ւ իրաքանչիւրս ընկերուհի մը չունենար, այդ չքեղ սրճարան-զարե-ջըրառուններուն մէջ աւելի աղատ ու աւելի ապահով շրջելու կամ նստելու եւ հետապնդում կատարելու համար։ Օտարտկան մը, երբ յաճախ միս մինակը ստիպուած է նոյն վայրերը յաճախելու, կամ փողոցները պտտելու, կրնայ կասկածներ հրաւիրել։ Այնպէս որ Արամին իրաւունք կուտայի, երբ կը տրտնջար, ու սիրոն ալ կը նեղուէր, մահաւանդ ոտքն ալ կը ցաւէր։

Բնականարար առատ զումարներ պէտք էին ասոր համար եւ մենք չունէինք։ Իմ պարագաս տարբեր էր եւ դոնէ օրուան որոշ ժամերուն կրնայի պտոյտներ ընել Օր. Սաքի կամ Պերթային հետ։ Տուն վերադառնալս վերջ ձեր Սաք եկաւ ու Ֆրիցը առաւ տարաւ. Ֆրիցն ալ ոստիկան էր ու երբեմն զործի կը տարուէր։ Մեղք որ զերմաններէն չէի գիտեր, շատ մը գաղտնիքներու կրնայի տեղեկանալ նոյնիսկ այդ տան մէջ։ Ոչ միայն դիս տան տղու տեղ դրած էին, այլ եւ մանկամիտ պատանիի կամ երախայի։ Եւ դերս շատ լաւ կը խաղայի։ Նուէրներ կը տանէլ «մայրիկիս» եւ «քոյրիկիս», անուշեղէններ կամ կանացի թեթեւ արդուզարդի կտորներ եւ կը փորձէի կերմաններէն նախաղաճութիւններ կազմել. ու միասին քահքահներ կը փրցնէինք։ Զափազանց ուրախացան երբ յայտնեցի, թէ մօտ օրէն դպրոց գիտի արձանագրուիմ. տարիններով իրենց տունը մնալու հեռա-

պատկերով խանդավառուած էին :

Գիշեր մը բոլորս մէկ հիւրանոցը նստած կը խօսակցէինք, չէն ու զուարթ մթնոլորտ մը ստեղծուած էր : Հեր Սաք իր ոստիկանական ատրճանակը աթոռի մը վրայ դրած, հայելիին առջեւ օձիքը շտկելով զբաղած էր : Ֆրառ Հանագուլպայ կը հիւսէր շաղակրատելով, իսկ Պերթան ալ գիրք մը կը կարդար, երրեմն խօսակցութեան խառնուելով : Խելօքիկ մը ոտքի ելայ, մօտեցայ աթոռին, ատրճանակը վերցուցի, խողովակը աշքիս ուղղեցի, իբրեւ թէ զայն կը քննեմ եւ ձեռքս ըլթակին տարի : Հեր Սաք նկատեց եւ մէկէն խենթի նման վրաս խոյացաւ ու ատրճանակը ձեռքէս յափշտակեց սարսափահար դէմք մը առնելով : Մայրը յանդիմանեց զայն, իսկ քոյրիկը դող մը անցուց : Խնձմէ զատ բոլորն ալ զէնքէ կը հասկնային եւ ես խեղճս չի անդրադառնար թէ ինչ մեծ վտանգի մը ենթարկած էի ինքզինքս : Միամիտ զարմացումով երեսնին նայեցայ, բսել ուղելով, — ի՞նչ կայ, ի՞նչ պատահեցաւ, ինչո՞ւ այդ իրարանցումը :

— Բայց պիտի մեռնէիր, դոչեց Հեր Սաք :

— 0, ոչ, պատասխանեցի . ասանկ փոքր բանէ մը մարդ կը մեռնի^o խոշոր հրացանները մարդ կը մեղցնեն :

Խնդացին վրաս այն համոզումով որ առաջին անգամ ըլլալով կեանքիս մէջ զէնք կը տեսնէի : Խոստացայ մէյ մըն ալ ատանկ գործիքի չդպչիլ :

Եթէ Հեր Սաք դիտնար որ այդ վայրկեանին իսկ, կողիս կը կրէի ամերիկեան Սեվէյն չնորհալի ատրճանակ մը, եւ իրմէ շատ աւելի ճարտարութեամբ կրնայի գործածել, ապշահար պիտի մնար եւ ինչ պիտի ըսէր արդեօք : Քիչ մը վախով, քիչ մը յուղումով եւ ծիծաղելով այնպէս մը դերս կատարած էի, որ ողբացեալ Սեւումեանը անգամ եթէ ականատես ըլլար, զիս պիտի ծափահարէր ու չնորհաւորէր . . .

ՀՐԱԶ ԿԸ ԳՏՆԷ ԵՒ ԵՍ ԿԸ ՍՏՈՒԳԵՄ

Յաջորդ օրը Քուրֆիւրսթենտամի վրայ գտայ Հրաշը, դէմքը կը ճառապայթէր նշան ըրաւ որ հետեւիմ իրեն. քովլնոց մը մտանք:

— Թորզոմ, շսաւ ժպտելով, քեզի հրաշալի լուր մը տամ... Պէհաքտին Շաքիրին բնակարանը գտայ...

Ուրախութենէս ուժով մը սեղմեցի ձեռքը:

— Շահանը դիտէ, աւելցուց այսօր միեւնոյն սրճարանը պիտի հաւաքուինք եւ մեր որոշումին համաձայն ուղիղ հասցէն չպիտի տանք Ս.ին, նայինք ինչ պիտի ընէ...

Անհամքերութեամբ Հրաշէն առի հասցէն եւ մեկնեցայ անձամբ ալ ստուգելու համար: Սավինեի Փլաց թիւ 22: Գացի հրապարակը, որուն վրայ աստղածեւ շարք մը փողոցներ կը բացուէին: Փլացին վրայ 22 թիւը չկար Խորհեցայ որ չփոթութիւն մը ըլլալու էր. մտայ ամենամօտիկ Կրօլմանչթրասէ փողոցը, ուր զտայ 22 թիւ Արարթըմանը, զրան վրայ շարք մը կոճակներով Վարի կոճակը կոխեցի կին մը, հաւանարար տանտիրուհին եկաւ բացաւ: Սանկ անուն մը նետեցի, հարցնելով որ տոքթ. Շախթը հո՞ն կը բնակի: Միաժամանակ կանխաւ բերնիս մէջ ծամծմած կտոր մը թուղթը խրեցի փականքին ճեղքին մէջ:

— Հոս ասունկ մէկը չկայ, պատասխանեց կինը ու քաշուեցաւ զնաց:

Քանի մը քայլ հեռացայ ու վերադարձայ. կամացուկ մը հրեցի դուռը, որ դիւրաւ բացուեցաւ թուղթին չնորհիւ: Սպրդեցայ ներս ու վարէն սկսեալ յարկարաժիններուն գուռները աշքէ անցուցի: Երկրորդ յարկի վրան էր որ գըտայ փնտուածս. զրան վրայ արաբատառ ԱԼՓ բառը գրուած էր: Անշշուկ իջայ, չմոռցայ թուղթը փականքէն հանել, եւ վաղեցի ընկերներուս հաղորդելու տեսածս: Անմիջապէս այդ տունը հսկողութեան տակ առինք: Փոխն ի փոխ հըսկողութիւնը կր կատարէինք: ԱԼՓ անունը յատկանշական էր. ամէն պարագայի թուրքի մը անունն էր եւ եթէ նոյնիսկ Պէհաքտին Շաքիրն ալ չըլլար այդ ծածկանունին տէրը, մենք պարտաւոր էինք հետապնդել: Էնկերներու խանդա-

վառութիւնը սահման չունէր։ Գիտէինք որ Թուրք ջողերը կեղծ անուններով կը շրջին ու կը տեղափոխուին։

Օր մը, պիտի չմոռնամ, անակնկալ հանդիպում մը ունեցայ Պէհականութիւն Շաքիրին հետ իր բնակած տան առջեւ ճերմակեղչն, մետաքս գուլպայ եւ այլ իրեղիններ ծախող խանութ մը կար, ուրկէ գնումներ ըրած էի երբեմն։ Ցուցափեղկը կը գիտէի. թեթեւ անձրեւ մը կուզար. հովանոցս բացած էի մասսամբ դէմքս ծածկելու և անցորդները դիտելու համար ալ։ Այդ պահուն աշքիս զարկաւ նախ «ոչիչ» տարատ մը, յետոյ «ժաքէթ» մը։ Պաշտօնական անձերու տարադ։ Կամաց կամաց հովանոցս բարձրացուցի. մարդը դանդաղ դանդաղ կը յառաջանար. տեսաւ դիս ու չեմ գիտեր ինչու թեթեւ մը այլայլեցաւ։ Իր այլայլումին վրայ զարմացող պատանիի նայուածքով իրեն նայեցայ. անցաւ քովէս, բայց կէս մը ետ դարձած ու շարունակ ինծի նայելով։ Այդ դիրքին վրայ էր, երբ դիմացէն եկող անցորդի մը զարնուեցաւ ու բաներ մը ըսաւ. հաւանաբար ներողութիւն կը խնդրէր. խնդուքս բռնեց։

Այս հանդիպումս Մեհմէտ Ալի — Հրաչին պատմեցի ու խնդացինք։ Անկէ վերջ զգոյշ չարժեցայ եւ քանի մը օր այդ կողմերը չերեւցայ։ Բայց կը մտածէինք. երկու հրէշները, այսինքն Պէհականութիւն ու Ճեմալ Ազմին մէկ անդամէն մաքրելու ատենը չէ՞ եկած։

— Միայն թէ զգոյշ եղէք, աւելցուց Հրաչ տիսուր ժըպիտով մը։ Այդ օրը կրնայ ըլլալ որ ես ալ հետերնին ըլլամ. մի մոռնաք որ տան մտերիմն եմ. հաւանաբար ինծի ալ միասին զուրս ելլելու առաջարկ ընեն. կրնա՞մ մերժել...

Պատասխան չտուի, բայց մտահոգուեցայ։ Հարուածելու վայրկեանին ի՞նչպէս եւ ինչո՞վ կրնայինք երաշխաւորել մեր կտրիճ ընկերոջ կեանքը։ Մեր զնդակները կոյր չէին, բայց երբ փոթորիկը կը պայթի... լուռ ու տիսուր բաժնըւեցայ։

Թալաաթ եւ Սայիտ Հալիմ փաշաներուն ահարեկումները անտարակոյս մեծ ոնրագործները պիտի մղէին ծայրայեղ զգուշաւորութեան եւ խոհեմութեան։ Կեղծ անուններու տակ ապաստանած էին Գերմանիոյ մայրաքաղաքը,

ուր սստիկանութիւնն ալ աշալուրջ պիտի ըլլար, նախկին զինուկիցներուն կեանքին ապահովութեան համար։ Կեղծ անունր անբաւական էր սակայն. պէտք է ծպտուէին. այս մասին չէին խորհած եւ կամ եթէ խորհած իսկ ըլլային, պիտի կարենայի՞ն աղատիլ Արդարութեան Հարուածէն։

Մենք ծպտուելու վրայ շխորհեցանք բնաւ, հակառակ մեր անցեալին։ Բազմամիլիոն այդ քաղաքին մէջ կորսուած անծանօթներ էինք եւ կասկածներ չհրաւիրելու շափ զգուշաւոր իսկ կեղծ անուններով, ամենահարուստը։ Թէեւ պէտք է մէկը ըլլար, որ իբրեւ թուրք մտնէր հրէներուն որջերն ու շրջանակը, առանց դոյզն կասկածի, մտերմութեան պահերուն զաղտնիքներ կորզելու համար։

Այդ մէկը, այդ «կամաւոր»ը ներկայացած էր։ Վայելշակազմ ու կենցաղագէտ. սալոնի տղայ, որուն հոգիին խորը սակայն ցեղին վրէժինդրութեան կրակը կը վառէր։ Իրաւաբանական ուսանող կարպիս Փափազեան կամ մեր ընկերական շրջանակներուն մէջ ծանօթ Հրաշ ծածկանունով, որ բուն անունն էր մեր Մեծ Նահատակներէն մէկուն, ընդունած էր Մեհմէտ Ալի թրքական անունը եւ ան ալ անբաւական նկատելով, թլփատուած էր, որպէսզի մեր ճամրան ապահով կերպով յարդարէ

Մեզմէ երկու ամիս առաջ հասած էր Պերլին եւ յաջողած էր մտերմանալ Ճեմալ Ազմիի տղուն կքմելին հետ եւ դառնալ անոր զուարճութեան ընկերը, տան փնտուած բարեկամը կամ հիւրը, որուն ներկայութեան ամէն ինչ կարելի էր խօսիլ։ Ներկայացած անոնց իբրեւ կեսարացի մեծահարուստի մը զաւակը եւ սիրելի դարձած էր այդ զազանի որջը այցելող շարք մը բարձրաստիճան թուրքերուն, որոնք հոն հաստատուած էին կամ կուգային կ'անցնէին, ինչպէս նաեւ սիրելին՝ հանըմներուն։ «Մեհմէտ Ալի»ն քանից «Քավալիէ» եղած էր նոյնիսկ Թալաաթ փաշային այրիին։

Արտաքնապէս անխոռով, սրտին քար դրած, օրերով մտիկ կ'ընէր ջարդարաներուն անմարդկային պատմութիւններուն, հայկական կոտորածի անլուր դէպքերուն եւ զաղանավայել մանրամասնութիւններուն։ Օր մը, դահլիճին մէջ, այդ անխիղճ Հանըմներն ու զազան Պէյ ու էֆէնտի-



Հրաչ Փափազեանի Վերջին լուսանկարը, 1959

Ները հաճոյքով ու ծիծաղներ արձակելով կը պատմեն թէ,
ինչպէս ծեմալ Աղմին հպարտութեամբ իրենց հաղորդած է
սա աներեւակայելի հրէշութիւնը.

— Տրապիզոնի Հայերուն երկսեռ առողջ ու սիրուն մա-
նուկները զատեցի, մէկ քանին, 10-13 տարեկան, նուէր
տուի տղուս, իսկ միւսներն ալ կողովներու եւ սնտուկներու
մէջ տեղաւորել տալով ծովը թափել տուի:

— Պու սենէ խամսի չօղալսըն, աւելցուցած էր ճիւաղը
ծիծաղելով :

Հրաշը կամ Մ Ալին այդ ամէնը կը լսէր անխռով արտաքնապէս, այլ ներքնապէս չարչարուելով ու տանջուելով։ Զիղերը քայքայուած էին, ինչպէս կը զգայի ու կը տեսնէի, ամէն հանդիպումիս։

Տարիներ անցած են այդ ահաւոր օրերուն վրայէն։ Երբեմն կ'անդրադառնամ որ տուանց «ՄԵՀՄԻ Ալի»ի կամաւոր զոհողութեան, հաւանաբար հրէնիերը չպտնէինք եւ անոնք աղատէին մեր վրիժառու զնդակներէն, ինչպէս աղատեցան շարք մը արիւնարրու Խթթիհատականներ, նազլմը, Մոււամէրը եւայլն, եւայլն։

Եետոյ ճակատագիրը երբեմն ինչ հեկնութիւններ ունի։ Այն պահուն երր հրաշը մտերիմը դարձած էր Թուրք Մեծ Ուրագործներուն, կամ անոնց ընտանիքներուն, ասդին, ես ալ մտերիմը դարձած էի անոնց կեանքի ապահովութեան վրայ հսկելու կոչուած գերմանացի զաղտնի ոստիկանի մը, բարեմիտ Հեր Սաքին, որ զիս կը սիրէր իբրեւ ոռումանահայ մեծահարուստ ուսանող, Թորգոմ Ղաղարեան անունով։ Զեմ ցաւիր Հեր Սաքը խարելուս համար, սակայն սիրով ու յարգանքով պիտի սեղմէի իր ձեռքը, եթէ օր մը իրեն հանդիպելու բախտը ունենայի։

ԱՐՇԱԿ ԿԸ ՄԵԿՆԻ

Կէսօրէ վերջ ժամը երկուքուկէսին ատենները Եօախիմթալեր փողոցին վրայ գարեջրատուն մը մտայ, մէկ երկու դաւաթ պարպելու։ Դրանը մօտ ինչ տեսնեմ։ Արամն ու Արշակը սեղանի մը առջեւ նստած են կարմրած ու սրտնեղ կերպարանքով։ Անծանօթի մը պէս քանի մը սեղան անդին տեղաւորուեցայ ու զարեջուր եւ աղանդեր ապսպրեցի։ Մերինները կը դիտեմ. անսովոր վիճակ մը ունին եւ առաջին ակնարկով բան չեմ հասկնար։ Միայն քանի մը գերմանացի յաճախորդ ծուռ ծուռ անոնց կը նային ու կը մրմռան։ Արդեօք Արշակը մէկու մը խօ՞սք նետած է։ Գերմանացիներէն մին նոյնիսկ կը հայհոյէ եւ Արշակ տեղը չի պարտկըւիր՝ հակառակ Արամին ջանքերուն եւ յորդորներուն։ Այդպիսի պահերուն համոզուող ալ չէր։

Հաւ կը ճանչնայի Արշակը. կտրիճ, տղայ էր, բայց երբ խմէր վտանգաւոր կրնար դառնալ: Պոլսոյ մէջ դէպքի մը հերոսը դարձած էր օր մը.— Բերայի Շիտակէն անցած ատեն, վերէն անդիմացի սպայ մը կուգայ կնոջ մը թեւը մտած: Արշակ, որ քանի մը հատ ճնկած էր, պեխերը ոլորելով անուշ մը կնկան կը նայի: Սպան չի կլեր արեւելեան այս անարդանքը՝ կը կեցնէ ներշակը եւ զայն պօքսի կը հրաւիրէ: Ահաղին բաղմութիւն կը հաւաքուի եւ մէկը սպային առաջարկը կը թարզմանէ

— Ես պօքս-մոքս չեմ զիտեր, կը պատասխանէ Արշակ թարդմանին միջոցաւ. եթէ կտրիճ է, թող դէմս ելլէ դանակով... Դէ, կ'աւելցնէ սանկ քիչ մը ետ երթալով ու տեղ բանալով Դանակով կոռուինք... եւ բաճկոնին տակէն կը ցուցնէ դանակին կոթը:

Անդիմացի սպան կտրուկ «նօ» մը ըսելով, կնիկը թեւը կ'առնէ ու կը հեռանայ: Թուրք ոստիկան մը, որ հետեւած էր տեսարանին, կը մօտենայ Արշակին, կը չնորհաւորէ զայն, որտեղացի բլլալը կը հարցնէ ու «աֆերիմ» մըն ալ ըսելով կը մեկնի:

Այս դէպքը յիշելով մտահողուեցայ ու վախցայ որ գարեջրատան մէջ ալ նման բան մը կրնայ պատահիլ: Կոիւ մը շատ ծանր հետեւանքներ կրնար ունենալ: Արդէն գերմանացին ոտքի ելած էր եւ Արշակ ձեռքը բաճկոնին ետեւը կը տանէր: Եթէ կոիւը փրթէր, երկուքն ալ պիտի ձերբակալուէին եւ այն ատեն կարելի էր երեւակայել թէ ինչ անդարմանելի հետեւանքներ առաջ պիտի գային:

Անմիջապէս տեղէս ցատկեցի, դրամը վճարեցի եւ Արամն ու Արշակը ոտքի հանելով դուրս տարի, յաճախորդներու զարմանքին մէջտեղ: Շուտով հեռացանք: Ճամբան մեղադրեցի զիրենք. «աս չեղաւ, ասանկ բան չըլլար» եւ բաժնուեցայ իրենցմէ:

Պարտէղ մը զացի եւ նստարանի մը վրայ տեղաւորուեցայ խիստ սրտնեղ վիճակի մէջ: Անդին Պոլսոյ մէջ կը խառնեն. ասդին Ս.ն երեւակայական պատմութիւններով մեզ կ'օրօրէ. եւ մեր քաջարի Արշակը անյարմար է իր թաւ պեխերով, թաւ յօնքերով ու սարսափելի աչքերով: Գիշերը

կրկին իորբերդակցութիւն։ Արամն ու Արշակը չէին եկած իսկ Ս.ն., այս անգամ ալ զարդարուն յօրինուած «մասալ»-ներ կարդաց մեր պիտուն։ Եւ ամէն քայլափոխի զաղտնի ոստիկաններ կր տեսնէր մեր շուրջ։ Պէհաէտոինի հասցէն տուինք իրեն, բնականարար իրականէն բաւական հնոու վայր մը յաջորդ օր պիտի զար «թարմ» յուրեր բերելու։ Երբ երեքնիս մնացինք, պատմեցի այս օրուան զէպքը, Արշակին արարքը։ Թէլաղբեցի տոժառ յար զայն Վիւննա զրկել, եւ զործը յու վիճակի հասցնելի յետոյ ետ կանչել։ Ընդունեցին։ Շահանր յաջորդ օրն իսկ որոշումը պիտի հազորդէր անոր Քիչ վերջ Արամը եկաւ։ բայց շատ քիչ մնացինք։ Շահանր եւ Արամը մեկնեցան։ Հրաշին հետ մինչեւ ուշ ատեն չըջեցանք։ Թանկապին տեղեկութիւններ տուաւ թէ ինչպէս ջոջ ջարդարարներուն չըջանակր մտած է եւ նոյնիսկ Թալէաթին կնոջ հետ մտերմացած։ Ոչ ոք իրմէ կր կասկածէր եւ ինք յոյս ունէր որ չոջերուն հաւաքոյթին ալ պիտի հրաւիրուէր։ Կր մօտենա՞ր Մեծ Վրէժի Օրը։

Անձրեւոտ օր մրն էր երր քափէ Համպուրկ իրար զըտանք։ Հարրուխ էի եւ ժամերով տուն մնացած էի։ յետոյ բժիշկի մրն ալ զացած էի, որ մտահողուելիք բան մը չէր զտած։ Հետապնդումի զործն ալ մեծ մասամբ վրաս մնացած րլլալով, տկարացած էի եւ զիմաղրական կարողութիւնս նուազած էր նաեւ մտահողութիւններու պատճառով։ Կը սպասէինք։ Ս.ն ներս մտաւ յոպնած-խոնջած մարդու քալուածքով, տեղաւորուեցաւ, գարեջուր մը պարպեց ու զեկոյցի սկսաւ։ Ամենայն լրջութեամբ մտիկ կ'ընէինք։

Գրաբանէն սեւ տետրակ մը հանելով մերթ ինդ մերթ քաղուած մը կ'ընէր ու պատկերալից ոճով կր պատմէր թէ ինչպէս զացած է Պէհաէտոին Շաքիրին տունը — մեր երեւակայական հասցէն — եւ թէ ինչ երկար ատեն սպասած է անոր դուրս ելլելուն։ Շաքիրը դուրս կ'ելլէ, երկու հազի ալ ետեւէն, որոնք անընդհատ ետ կր նային եղեր։ Ամբողջ օրը անոնց հետեւած է, անօթի ծարաւ եւ մինչեւ որ տուն չեն դարձած՝ ինքը օձիքնին չէ ձգած։ եւ արդէն այս պատճառով ուշ է մնացեր…

Այնքան համով կը պատմէր, որ եթէ իրական հասցէն չփիտնայինք, մենք ալ պիտի խարուէինք։ Հազիւ ինքդինքս կրցայ զապել եւ ըսեմ, քթին-բերնին բռունցք մը իջեցնելու բուռն փափաք մը ունէի։ Հրաշր կարծես միտքս կարդաց ու անմիջապէս զայն լնդմիջեց։ Եւ ճշմարտութիւնը երեսին պոռաց։ Այդ ամբողջ զեկուցումը վերէն վար երեւակայական էր։ զինքը փորձելու համար զիտմամբ այդ սիալ հասցէն տրուած էր իրեն։ Ս. գունաթափ էր։ զիմակը պատրուած էր։ այլեւս անկարելի էր այդ մարդը պահել ու ուրիշ տեւական հետապնդող մըն ալ չունէինք։ Նորէն ամբողջ ծանրութիւնը վրաս պիտի մնար։

Արշակը անյարմար էր եւ արդէն պիտի մեկնէր Արամը չուտ կը յոզնէր։ Հոզին յօժար էր, բայց ատիկա բաւական չէր եւ մանաւանդ երկար հետապնդումներու բնաւ չէր զար։ Խսկ Շահանր բոլորովին անյարմար։ Խիստ աչքառութիփ մըն էր իր երկար ժապերով, մուշտակապատ օճիքովն ու մէջքէն սեղմուած վերարկուով ծամբան, ամէն ոք կը զառնար անոր նայելու համար, խսկ սրճարան-գարեջրատան յաճախորդներու տեւական հետաքրքրութեան առարկան էր։ Ի՞նչ էր այս մարդը, այս հարցումը կար անոնց նայուածքին մէջ։ Աշխատանքի բաժանումը յստակօրէն ճշգուած էր, եւ հարուածողները վարագոյրի ետեւ պիտի մնային, որովհետեւ եթէ հետապնդումն ալ կատարէին, կրնային կասկածի ենթարկուիլ, ինչ որ մեր ծրագիրներուն դործադրութիւնը ամբողջովին պիտի վտանգէր։ Պարագաները այնպէս մը կը դասաւորուէին, որ բեռը կրկին ուսերուս վրայ կ'իյնար, մինչդեռ պէտք է մեկուսի ապրէի, քանի որ նախ ոստիկանապետի մը տունը կը բնակէի եւ դէմքս ծանօթ էր այդ շրջանակին մէջ եւ յետոյ ամէն բան չափ մը ունէր, եւ անհրաժեշտ էր որ պահէի թարմութիւնս։ Մտքի պայծառութիւնս, ջիղերս հանդարտ մնային ու խաղաղութեան եւ հանգիստի ժամեր ունենայի։ Արդէն ամէն օր վախ ու դողի մէջ էինք. գոնէ յոզնութիւնը ինայուէր։

Ծար չունէինք. հակառակ ամէն բանի Շաքիրի իրական հասցէն յանձնուեցաւ Ս.ին որպէսզի գոնէ կանոնաւոր կերպով հետապնդէ զազանը, ինչպէս նաեւ անոր ընկերացող-

ները։ Այսքան բան մը ընել գոնէ կը սպասուէր իրմէ Զէ՞ որ հաւաքոյթի մը ընթացքին որոշում տուած էինք ջարդարանները համախումբ գտնել եւ համախումբ սատակամահ ընել։ Ս. մեկնեցաւ։ Այն ատեն որոշեցինք որ երեքս Շահանր Արամը եւ ես, յաճախ այդ կողմերը չըջինք՝ որպէսզի Ս. հասկնայ թէ կը հսկենք իր վրայ եւ զոնէ այդ պաշտօնը խղճմտօրէն կատարէ

Արշակը Վիեննա զրկելու հողը ինծի յանձնուեցաւ։ Հակոռակ Շահանի հրահանդին, ան տեղէն չէր շարժեր եւ կը փափաքէր քանի մը օր եւս մնալ։ Կառախումրի տոմսակը առած էի արդէն եւ ժամադրուած էինք Կեդրոնական Պարտէզը։ Կը յամառէր մնալ։ Բայց Արշակ, ըսի, տոմսակդ առնուած է, հաղիւ կէսօրին միասին ճաշելու ատեն ունինք։ որոշումը տրուած է, համակերպէ, երթանք։ Եւ դրանէս տոմսակը հանելով իրեն յանձնեցի, առանց սպասելու որպատասխան մը տայ։

Խելօքիկ մը առաւ ու զլուխը կախեց։ Սովորաբար իր ուրախ պահերուն մանաւանդ շատ դիւրին էր Արշակը համողել, նոյնիսկ մէկ խօսքով։ Իսկ նեղսրտած կամ բարկացած պահերուն, յամառ էր եւ դիւրին դիւրին չէր ձկեր։ Այնպէս որ երբ այդ վայրկեանին տոմսակը ձեռքէս առաւ, առանց առարկութեան, խորունկ չունչ մը քաշեցի ուրախութենէս։

Բայց Եզիտ Արշակը կուլար. արցունքները կը թափէին գետին եւ գլուխը միշտ կախ կը մնար։ Կը մելքնայի. կրուրիծ տղան ինչ երազներով եկած էր եւ հիմա ետ պիտի երթար, առանց այդ երազը իրականացած տեսնելու Արշակը նոյն դիրքին մէջ սկսաւ բաներ մը մրմռալ քթին տակէն։ Հաւանաբար կը հայհոյէր ամէնուս կամ կ'անիծէր մեզ։ Ճանացի զինք միխթարել եւ անզամ մըն ալ կրկնեցի ու հաւաստեցի թէ զործերը կարգի դրուելուն պէս զինքը Վիեննայէն ետ պիտի բերենք։ — Արշակ, վստահ եղիր, քեզ ետ պիտի կանչենք...

Արշակ ալ չդիմացաւ ու պոռթկաց իր սրտին բունցաւը.

— Դուք, դուք, դուք բոլոր Փաշաները կ'ուտէք, մըզի

ԷԼ ԽԼԷՂՆԵՐ ԿԸ ԹՈՂՈՎՔ...

Եւ նորէն սկսաւ լալ:

— Տղայ մ՛ըլլար Արշակ... հաւատա քեզի ետ պիտի կանչենք...

— Առնելիքնիդ ըլլայ, մրմուց արցունքներուն մէջէն:

Արշակ երկար երկար երեսս կը նայէր եւ խոշոր սեւ աչքերը աննկարազրելի վիշտով լեցուած էին:

Ելանք գացինք կայարան. Արշակը չոգեկառք դրի եւ նամակ մըն ալ յանձնեցի իրեն, ուղղուած Վիեննաբնակ ընկերոջս, որպէսզի հոգ տանէր իրեն ու վերադարձայ էնկլիչէ Քաֆէ՝ ուր գտայ Շահանը, որուն պարզեցի կացութիւնը: Յետոյ գացի տուն, խնամելու եւ կերակրելու Ֆրից բարեկամս. գործ մըն ալ աս էր. ամէն դուռ բանալուս, ամբողջ հասակովը կը ցցուէր եւ զիս կը դիմաւորէր թաթերը ուսիս դնելով: Պտոյտի ելանք եւ մութը կոխելուն ետ վերադարձանք: Հեր Սաք յայտնեց թէ նոր հագուստներս պատրաստ են եւ յաջորդ օրը կրնայի առնել: Շնորհակալութիւն յայտնեցի իրեն: Հետապնդման գործը այս գնացքով վրաս պիտի մնար եւ որքան շատ հագուստ ունենայի, այնքան լաւ էր:

Անկողնիս վրայ երկնցած խորհեցայ. տէրտ մը պակաս «տէրտ» մը աւելի: Մեքենան գէշ աղէկ կը բանի սակայն եւ ամէն գնով պէտք է փութացնել ճակատադրական վայրկեանը: Վաղուան հանգիստ ու ապահով կեանքի մը երազը յաճիսեց ինծի: Այս գործը գլուխ հանելէ վերջ պիտի անցնէի Պոլիս, նշանուէի եւ ամուսնանայի ու պիտի նետուէի գործնական ասպարէզ մը, հեռաւոր երկիր մը, խաղաղօրէն ապրելու, առանց այլեւս ամենօրեայ վախ ու դողի: Իսկ եթէ հնարաւոր ըլլար, մտադրած էի մտնել Բժշկական Վարժարան մը, ինչ որ մանկութիւնէս մեծագոյն փափաքս եղած էր եւ յարմարութիւններ ալ ունէի: Վերջապէս պէտք էր արագ շարժել ու գործել, նոր յողնութիւններ ու սրտմաշուքներ աչք առնելով: Կացութիւնս բոլորովին տարրեր էր: Ընկերներս գոնէ իրենց սենեակները քաշուած ատեն՝ չափով մը հանգիստ կրնային քնանալ: Իսկ ե՞ս. տունէս ներս ալ պարտաւոր էի միշտ արթուն մնալ եւ շատ խոհեմ: Դերա-

կատարութիւնս անթերի պէտք է ըլլար։ Տնեցիներուն հետ մտերիմ դառնալ անշուշտ որ օդտակար էր ։ Խօսիլ, ժպտիլ, խնդալ ու ծիծաղիլ, կատակներ ընել ։ բայց այդ մտերմութեանս մէջն իսկ ըլլալու էի վերապահ ու հեռաւորութիւնները պահելու լնդունակ։ Ատրճանակս չէի կրնար տուն ձգել, միշտ կողիս վրան էր ու պէտք էր խուսափիլ մանաւանդ ձեռքի կատակներէ Տնեցիներուն հոգածութեան տաք պահերուն իսկ կը հսկէի անոնց վրայ։ Ինչպէս ըսի, հետապնդումս երկու ճակատի վրայ էր դուրսը եւ ներսը։ Երրեմն նոյնիսկ դող կ'ելլէի, երբ Թրիցը վրաս վազած ատեն, դունչը կը դպէր ատրճանակիս կոթին։

Արշակն ալ զնաց, կ'ըսէի ինքնիրենս։ ինչ լաւ կ'ըլլար եթէ ներկայանալի արտաքին մը ունենար։ Պոլսոյ մէջ չատ հետապնդումներ կատարած էր յաջողութեամբ։ Վարժ էր ու փորձառու։ ծայր աստիճան վստահելի ու հաւատարիմ։ լեռնական մարդ, Արշակ, առանց ամենափոքր յոդնութեան կրնար 24 ժամ շրջիւ, վաղել, կամ հրահանդուած վայրին վրայ կենալ անօթի ծարաւ, առանց տրտունջի։ Ափսոս... Ս.ն ալ գործի չէր զար եւ յայտնի էր որ զայն ալ պիտի ճամրէինք։

Մեր յաճախակի հանդիպման վայր էնկլիչէ Քաֆէին մէջ իրարմէ հեռու կր նստէինք ։ բայց պայմանադրական նշան մը ունէինք։ Եթէ գաղտնի ըսելիք մը ունենայինք, մատով երեք անզամ սեղանին կը զարնէինք եւ անմիջապէս կը մտնէինք լուացարան, ժամադրավայրերը որոշելու համար։ Կէսօրուան մը մօտ Ս.ն մէջտեղ ելաւ ու ինծի նշան ըրաւ։ Նստաւ ու յայտնեց թէ ուղղակի հանդիպած է Պէհաէտտին Շաքիրին, Ազմիին տունը դացած միջոցին։ իսկ անոր ընկերացող երկու անձեր կասկածանքով իրեն նայած են երկար երկար։ Եւ կրկին կարդաց իր սովորական քարոզը ու յանձնարարեց խիստ զգոյշ ըլլալ, քանի որ ամէնքս ալ կասկածներու ենթարկուած ենք։ Պէտք էր, կը պնդէր, շարաթով մը գոնէ հետապնդումը դադրեցնել։ Այս մտքով նամակներ գրած էր Պատասխանատու Մարմնին, որ ջղայնոտ նամակներ կը դրկէր մեզի։

Արշակին մեկնելէն վերջ Արամը մինակ մնացած շատ կը

նեղուէր. առանց բնկերոջ չէր կրնար մնալ. հետեւաբար միասին կ'ըլլայինք, բայց շատ հեռու տեղեր զետեւեալ օրը Հեր Սաքին հետ, նոր հաղուստներս առնելէս վերջ, նստած էինք ինկլիչէ Քափէն. ականջիս մէջն էր տակաւին տնեցիներուս զովասանքր, — «Տարիներէ ի վեր Գերմանիա հաստատուած մարդու տպաւորութիւնը կը թողուս», բած էր Թրառ Հանա. շատ զոհ մնացած էի: Արդ, Հեր Սաքին հետ զլուխ զլիսի խօսակցութեան պահուն յանկարծ Արամ ներս մտաւ եւ շիտակ քովս եկաւ. Քանի անգամ ըսած էի իրեն որ զերմանացիի մր հետ դտնուած միջոցիս քովս չկայ. մտիկ չէր րրած: Ստիպուեցայ զանոնք իրարու ներկայացնալ: Արամը ներկայացուցի իրրեւ մուս, զոր ճանչցած էի այդ սրճարանին մէջ: Լեզուս ալ կր խօսի, բսի Հեր Սաքին: Բարեմիտ տանտէրս շատ ուրախ եղաւ որ վերջապէս ընկեր մր դտած եմ Դուրս ելլելէն վերջ նեղուեցայ իրեն եւ քանի մր ժամ չխօսեցայ հետը: «Հիմա ալ քեզի՞ հետ պիտի սկսինք...» եւ առած քալած էի:

Իրիկուան զէմ իրար դտանք:

— Թորգոմ, ինչո՞ւ կը նեղուիս... սիրտս ալ կր կոտրես... մի վախնար. հող մի բներ... ես երազ տեսայ... մենք զարկինք անոնց եւ հրեշտակ մը հասաւ մեր ձեռքէն բռնեց ու յափշտակեց տարաւ:

Արամ այդ տեսակ երազներ դրեթէ ամէն զիշեր կը տեսնէր եւ ամէն անդամուն ալ կուգար կը պատմէր, ոչ միայն ինծի, այլ եւ Շահանին, որ իր կարդին երազներու սիրահար ըլլալով իր տեսած երազները, վառ գոյներով կը պատմէր անոր: — Թորգոմ, դուն ալ շատ անհամ ես, կը-սէր Արամ:

Խեղճ ընկեր, եկուր տես որ իր երազները ճիշդ ելան: Դէպէն վերջ երկուքս ալ աղատեցանք:

ԱՐԱՄ ԿԸ ՀԱՆԴԻՊԻ ՊԵՀԱԷՏՏԻՒՆԻՆ

Արամին հետ որոշեցինք փոխն ի փոխ հետապնդել
Պէհաէտտին Շաքիրը : Կէսօրէ առաջ ևս այդ վայրերը պիտի
ըլլայի , կէսօրէ վւրջ ինք : Մետեխի բանտին չարչարանք-
ներուն աղղեցութիւնը դեռ կը մնար վրան . առողջութիւնը
ինանկարուած էր քիչ մը . երկար ատեն չէր կրնար ոտքի
մնալ կամ քալել : Հակառակ ասոր բարեխղճորէն իր պար-
տականութիւնը կը կատարէր , երբեմն հանդիսատ ընելով
Շթայմ Բլացի նստարաններուն վրայ : Միակ դանդատը սա



ՊԵՀԱԷՏՏԻՆ ՇԱԳԻՐ

Իր թիհատի կեդր . Մարմնի անդամ .
Հայասպաննութեան ծրագրի գլխաւոր վարիչ բազմւկը :

էր, որ Ս.ն նորէն մեզ կը խաբէ : Առտուները միայն հինգ վայրկեանի չափ այդ կողմերը կ'երեւար . իսկ կէսօրէ վերջ հոն կ'ըլլար, հասկնալով որ Պէհաէտտինէն աւելի զինք հետապնդելու ելած եմ :

Երկու օր վերջ Արամը յայտնեց թէ ինքն ալ Պէհաէտտին Շաքիրը տեսած է ճամբուն վրայ եւ իրենց աչքերը իրար հանդիպած են, այն պահուն երբ Մեծ Զարդարարը կասկածանքով շուրջը ակնարկներ կը պտտողնէր : Խօսած ատեն, այդ հանդարտ, անփոյթ տղան չղայնացած վիճակ մը առած էր : — Արամ, րսի, ատեն մը այլեւս այս կողմերը չերեւանք : Քանի մը օր հանդիստ ձգենք ասոնք :

Իրաւ ալ ատեն մը այդ կողմերը չերեւանք : Այդ հետապնդումներու ընթացքին, շարք մը վտանդներ աչք առնելով, կարելի էր հարուածր իջեցնել . բայց մեր որոշումը յստակ էր . մենք քանի մը ջարդարար միաժամանակ հարուածելու էինք, այլապէս այդքան բազմութեամբ երթալու պէտք չունէինք :

Հետապնդումներուն դժուարութիւնն ու մեր սրտնեղութիւններն և զղայնոտութիւնը բացատրելի էին անով, որ շուտով կ'ուղէինք նպատակին հասնիլ, բայց անհրաժեշտ պայմանները կը պակսէին ումանց քով : Պետութեան մը հետախուզական բաժնի անդամները յատկապէս պատրաստուած մարդիկ են, բարձրագոյն վարժարաններ աւարտած եւ գիտական ու մասնագիտական հիմունքներով կը գործեն : Մինչդեռ մեր ընկերները ոչ միայն զուրկ էին այդ մասնագիտութենէն, այլ եւ լեզուի, միջավայրի եւ բարքերու անտեղեակ : Բացի Ս.էն, բոլորն ալ իրենց դժուարին պարտականութիւնը կատարելու միշտ պատրաստ էին : Հետեւարար եթէ կան երբեմն դառն խօսքեր, մեղաղրանք կամ քննադատութիւն չեն, այլ պարզապէս իրողութիւններուն նկարագրական մը :

ՄԱՐՏ 28.— Ս.Ն եկաւ եւ յուսահատական զեկուցում ըրաւ — Ոստիկանութիւնը արդէն սկսած է մեզ հետապրնդել . արդէն չղթայի տակ առած է Պէհաէտտինի եւ Ազմիի ընակարանները . արդէն Հրաչ կասկածներ հրաւիրած է իր վրայ տաճիկներու տուններուն մէջ . եւ ինչպէս միշտ,

վկայութեան կը կանչէր նախկին ոստիկանապետի իր հարուստ փորձառութիւնը։ Մինչեւ Ե՞րբ պիտի հանդուրժէինք այդ անվերջանալի «մասալ»ներուն։ Եւ չինք հասկնար թէ ինչո՞ւ մեր ընկերները վարանումի մէջ են եւ կտրուկ որոշում մը չեն տար անոր մասին։ Պէտք էր վերջ տալ այս կատակերգութեան։

Ճիշդ է որ Թուրք մեծամեծները կասկածու դարձած էին Թալասաթի եւ Սայիտ Հալիմի սպանութենէն ետք եւ գէմք մը երկու անդամ իրենց ճամրուն վրայ տեսնելէ վերջ կամ ճամրանին կը փոխէին եւ կամ տուներնին եւ ատեն մըն ալ տունէն զուրս չին ելլեր։ Սակայն այդ օրերուն մեզի համար մտահողիչ կամ վտանգաւոր բան մը չկար եւ մեր տեղեկատուէն աւելի բան դիտէինք։ Խօսք առի եւ անդամ մըն ալ ճշմարտութիւնը երեսին դարկի։ այդ բոլորը յերիւրանքներ են, բայց եթէ ատանկ ոստիկանական հետապրնդում կամ տուները չղթայի տակ առնելու խնդիր ըլլար, կ'իմանայի։ Ոչ ալ Թուրքերը դիմում կամ բոլոր ներկայացուցած են։ Հեր Սաքր յաճախ ինծի կը պատմէր իր կամ զործակից զաղտնի կամ պաշտօնական ոստիկաններուն չահատակութիւններէն։ բոլորն ալ կը դառնային գողութեանց այլազան դէպքերու շուրջ։ Ես երեխայի հետաքրիքութեամբ կը հետեւէի անոր պատմածներուն, բառարանիս օսնութեամբ եւ կը փափաքէի ամէն ինչ դիտնալ, որպէսզի զաղտնիքներ կորզէի։ Սաքին խօսքերուն մէջ ակնարկութիւն մ'անդամ շկար Թուրքերու մասին։ Ամէն գիշեր Հեր Սաքին հետն եմ։ անիկա այս շրջանի ապահովութեան պետերէն է եւ ամէն ինչ կը զիտնայ։

Հակառակ ասոր, նոյն դիշերը դարձեալ իրեն հրահանգըւեցաւ շարունակել իր կործը, քանի որ Արամն ու ես՝ այդ կողմերը պէտք չէ երեւայինք ատեն մը։

ԱՊՐԻԼ 8.— Ցուրտ օր մըն էր։ կը մսէի ու կոկորդս փաթթած էի։ Արամին հետ դատ-դատ նստած էինք, երբ Ս. ն եկաւ ու յայտնեց թէ Պէհակտորին Շաքիր եւ ուրիշներ կը հաւաքուին ձեմալ Աղմիին տունը։ Ցետոյ պատրուակով մը անհետացաւ, շուտով վերադառնալու խօսք տալէ վերջ։ Արամին նշան րրի։ դուրս ելանք եւ յիշեալ տան շուրջ ճիշդ

շորս ժամ շըջեցանք ամէն անկիւն քննելով ու պրատելով, առանց յայտնի կամ գաղտնի ոստիկանի մը շուքին իսկ հանդիպելու: Գաղտնի ոստիկաններուն մեծ մասին ծանօթ էի, տեսած էի զանոնք եւ ոմանց անուններն անփամ գիտէի, չնորհիւ Հեր Սաքին: Ժամը եօթին Պէհաէտոին ծերունիի մը հետ զուրս ելաւ եւ ուղղուեցաւ Ազմիին տան կողմը: Ոչ մէկ հետեւորդ, ոչ մէկ հետեւող

Գիշերը ժամադրավայր ճաշարանը հաւաքուեցանք: Ս.ն եկած էր, բայց չէր գիտեր թէ մենք ժամերով հետապնդում կատարած ենք: Հանեց սեւ տետրակը ու թարմ թարմ սուտերը շարեց. թէ մեզմէ բաժնուելէ վերջ գացած է հոն եւ մինչեւ ժամը եօթնուկէս սպասած է եւ աւելցուց...—

— Ճաշէն վերջ նորէն պիտի երթամ... հաւանաբար մինչեւ կէս զիշեր հոն ըլլամ:

Արամը ալ չդիմացաւ եւ ճշմարտութիւնը երեսին զարկաւ: «Նորէն սկսար սուտ խօսիլ», ըսաւ Արամ իսկ Ս.ն կատակի զարկաւ, իբրեւ թէ: Երկուքս առաջարկեցինք անմիջապէս Պերլինէն հեռացնել Ս.ն, որ ոչ միայն օգտակար չէր, այլ եւ կը վնասէր մեր ծրագրին դործադրութեան: Երեք օր պայմանաժամ ուզեց եւ խնդրեց անզամ մը եւս փորձել զինքը: Հաւանեցանք, խնայելու համար անցեալ ունեցող ընկերոջ մը, որ Կազմակերպութենէն իսկ վտարուելու վտանգին տակ կը գտնուէր, իր արարքներուն պատճառով: Նորէն գործի էր, եւ մենք ալ զրադած:

Արամը արտօնագրի նորոգութեան պէտք ունէր. բարերախտաբար ամիս մը եւս երկարաձգեցին արտօնութիւնը: Հապա ի՞մս. առեղծուած դարձած էր ընկերներուս համար եւ մտահոգութիւն կը պատճառէր անոնց: Մինչեռ ես կը մտածէի որ մտահոգուելու պատճառ չունիմ, հակառակ ոստիկանութեան բնաւ դիմած չըլլալուս: Հեր Սաքը զիս կը վստահեցնէր, թէ անպայման պիտի կարգադրէ եւ թէ տարիներով Պերլին կրնայի մնալ առանց անհանգիստ ըլլալու: Արդէն շատոնց պայմանաժամս աւարտած էր եւ ուշացած դիմում մը երկար բարակ նեղացուցիչ հարցուփորձերու տեղի պիտի տար եւ ով գիտէ տակաւին ինչ հետեւանքներ կրնար ունենալ: Գործին կարգադրութիւնը վստահած էի իմ

սիրելի տանտիբոջս, որուն հետ խաղի ելած էի յանուն Սուրբ Գործին։ Իրաւ ալ, ամէն անգամ որ ազատ ըլլար եւ փութար դիս առնել տանելու, խոյս տալու կամ խուսափելու պատճառ մը կամ պատրուակ մը կը գտնէի։ Բայց ամենայն փութկոտութեամբ եւ խնդրանքով վրան կ'իյնայի որ ժամ առաջ թուղթերուս խնդիրը կարդադրէ ճիշդ այն պահերուն, երբ ինք զբաղուած կ'ըլլար կամ գլուխ քերելու ատեն չէր ունենար։

Կէս ժամ շանցած, Պէհաէտտին անձամբ սուտ կը հանէր մեր Ա.Ն։ Իրաւ ալ սովորական հաւաքատեղիէն երբ դուրս ելած կ'երթայինք էնկլիշէ Քաֆէ, տեսանք իթթիհատական ծիւաղը, որ իր կնոջը հետ բռնած էր Ուլանտըմբասէի ճամբան։

Իսկոյն հետեւցայ իրենց։ Հանրակառք մը առին ու մեկնեցան Աղմիին տունը, թիւ 80, զոր սովոր էինք Զէզոք տուն կոչելու։ Տունը շատ հեռու չէր. կամ զգուշութենէ մղուած էին եւ կամ պարզապէս չյոդնելու համար։ Գոհ էինք որ հոն կ'երթար։ Զէզոք տան հաւաքոյթները յարմար էին մեր նպատակին իրականացման, քանի որ ջարդարարները համախումբ անկէ դուրս ելած ատեննին զանոնք դիւրութեամբ պիտի հարուածէինք։ Վերադարձայ եւ Արամին լուր տուի. ատրճանակները փայփայելով դուրս ելանք, նոյն զիշերն իսկ, «Մեծ Հաշուեյարդարը» տեսնելու հաստատ մտադրութեամբ։ Միայն թէ շատ ըլլային։

Գիշերուան ժամը 11. Շահանն ու Հրաչը մեկնած են տուն եւ ալ զործ չունին։ Արամին հետ դուրսը մութին ու ցուրտին կը սպասենք. բարակ վերաբկու մը առած եմ ու կը մսիմ։ Ճակատագրական ժամը հնչա՞ծ է արդեօք։ Ափսոս. կէս ժամ վերջ Պէհաէտտին իր կնոջ հետ միայն դուրս ելաւ 80 թիւ տունէն. որոշումին դէմ չէինք կրնար երթալ. առնուազն երկուք։ Զեռնունայն ու սրտնեղ վերադարձանք։ Այնքան յոդնած էի որ անկողնիս վրայ ինկած եմ ու հագուստով եւ կօշիկներով քնացեր եմ։

Յաջորդ օր տագնապ մը ունեցայ, որ բարիով վերջացաւ սակայն։ Հեր Սաք իմացուց, թէ այլեւս արձանագրութիւնը պէտք էր անպայման կատարել։ Համը փախցնելու

չէինք, քանի որ օրէնքը աւելի խստացած էր: Պէտք էր միասին ոստիկանութեան երթայինք: Ի՞նչ ընել: Եթէ աւելի լաւ կազմակերպուած ըլլայինք եւ սուտերով չօրօրուէինք ու շտնտնայինք, վաղուց մեր Գործը գլուխ հանած կ'ըլլայինք եւ հիմա ծանր մտահոգութեան չէի մատնուեր: Պէտք էր ժամանակ շահիլ, պէտք էր խաղցնել եւ ճարը դտնել: Դրամապանակէս հանեցի ծրար մը մառք, չացուցիչ գումար մը եւ երկարեցի Հեր Սաքին ու խնդրեցի իրմէ որ անձամբ կարդադրէ. յետոյ յանկարծ հարցուցի. — Գալուս պէտք կա՞յ: — է, լաւ, լաւ, պատասխանեց ծրարը չոյելով. լաւ բարեկամս, պէտք չկայ... միայն լուսանկար մը կ'ուզեմ. ուշ մնացած ենք եւ անհրաժեշտ է: — Այդ դիւրին է... վազը կը քաշուիմ...

Վազը միւս օր եղաւ ու քանի մը օր եւս շահեցանք. յետոյ ակնոցով լուսանկար մը հանեցի ու յանձնեցի: Թէ ինչ լրաւ շեմ զիտեր. ինչպէս լսած եմ, տանտէրս շատ մտացրիւ էր ու շատ ալ մոռացկոտ: Ըսեմ որ տան մէջ միշտ ալ ակնոց կը գործածէի դեղին շրջանակով: Երեկոյին անցադրիս խնդիրը պարզեցի Շահանին. բաւական մտահոգուեցաւ ու շատ ալ սրտնեղ էր: Պատճա՞ռ:

Բոլորս հաւաքուած էինք տաքուկ սրճարանը. դուրսը սաստիկ էր ցուրտը. կը սպասէինք Ս.ին, երբ Շահանը զրպանէն նամակ մը հանեց ու կարդաց: Պատասխանատու Մարմինը Ս.ին եւ Մ.ին թելադրանքներուն եւ էնթրիկներուն ազդեցութեան տակ հրահանգ կուտար մեզի Գործը դադրեցնել: Եւ վախ կը յայտնէր որ բոլորս ալ կրնանք ձերբակալուիլ:

Ընդհանուր սրտաբեկում առաջ եկաւ նախ. զսպելով ներքին զայրոյթս, խօսք առի եւ առաջարկ ըրի. — Գործը ինծի յանձնել. այսքան յողնութիւններէ եւ շարչարանքներէ վերջ չէի ուզեր վերադառնալ. մեզի համար անպատութիւն էր Պերլինի մէջ ողջ առողջ թողուլ գոնէ սա երկուքը, որոնք ամէն օր մեր ճամբուն վրան են, Պէհաէտին Շաքիրը եւ ծեմալ Ազմին: Խնդրեցի որ առաջարկս գրեն Պատասխանատու Մարմնին. այս ձեւով անոր հրահանգներուն դէմ ալ դացած չենք ըլլար:

Հուռ էին բոլորն ալ: Հրաշը համամիտ եղաւ ինծի ու
ըսաւ— կաւ միտք է, գրենք:

— Բայց, աւելցուցի, նախ եւ առաջ անմիջապէս պէտք
է Ս.ն հեռացնել Պերլինէն, թող Պոլիս վերադառնայ. Ա-
րամին հետ հետապնդումը պիտի շարունակենք:

Հաւանութիւն յայտնեցին: Կէս ժամ վերջ Ս.ն եկաւ ու
կը պատրաստուէր Սեւ Ծետրակը հանել, երբ թոյլ չտուինք
ու որոշումը հաղորդեցինք. յաջորդ օրն իսկ Պերլինէն հե-
ռանալ: Առանց բառ մը իսկ արտասանելու եւ առանց ճա-
շելու Ս.ն դուրս ելաւ: Շահանը՝ դրամական խնդիրը պիտի
կարգադրէր: Ալ ազատած էինք Ս.էն ու իր «մասալ»ներէն:

Հետեւեալ օր, լստ ժամադրութեան Արամին հետ գա-
ցինք կենդանաբանական Պարտէղը: Ան ալ ջղայնացած էր՝
նամակէն ու կը փափաքէր օր առաջ գործ տեսնել, մանա-
ւանդ որ ետ կանչուելու վտանգը կար: Աշխատանքի բա-
ժանում ըրինք.մեր հանդիպման վայրը պիտի ըլլար Ուլանո-
ըշթրասէի անկիւնի սրճարանը: Մեր ատրճանակները ամէն
օր խնամքով կը մաքրէինք եւ վճռած էինք առիթը չփախ-
ցընել. կրկնեմ որ ճաշարանին մէջ զատ-զատ կը նստէինք:

ԱՊՐԻԼ 12.— Ո՞վ կրնար նախատեսել որ հինդ օր վերջ
դժոխք դրկած պիտի ըլլայինք իթթիհատի այդ երկու ա-
րիւնարբու Հրէշիները: Աւազ Շարաթն էր: Ճիշդ եօթը տարի
առաջ այս օրերուն իթթիշԱՏԱԿԱՆ Հրոսախումբը գործած
էր Պատմութեան մեծագոյն Ոճիրը, հաւաքելով եւ Անատո-
լուի սպանդանոցները տանելով Հայ ժողովուրդի մտաւո-
րական ընտրանին, ազգային գործիչներ ու հերոսներ: Եւ
անլուր գաղանութեամբ բնաջինջ ըրած էր մեր դարաւոր Ս.
Հայրենիքին հարազատ զաւակները, մէկ միլիոնէ աւելի
քրիստոնեայ, բարեպաշտ, աշխատասէր եւ անմեղ հայեր: Եւ
մեր հարազատներուն մահավճիռը ստորագրող ու ան-
ձամբ ալ գործադրող մարդակեր Ճիւաղները հոս են, մեր
աչքին տակ՝ ազատօրէն կը շրջին, հեգնելով նոյնիսկ Եւ-
րոպայի քրիստոնեայ պետութիւններն ու ազգերը եւ անձ-
նատուր են վայելքներու առանց դոյլն խղճահարութեան եւ
ամօթի: Ինչպէ՞ս կարելի էր ձեռնածալ մնալ եւ անտարբեր
ու հանգիստ մը վայելել:

Արամին հետ նստած էինք տիտուր, այլ վճռական. մէջ մէկ զոնեաք ապսպրած էինք, երբ Հրաշը եկաւ ու յայտնեց թէ ձեմալ փաշան հասած է իր թիկնապահին հետ: Եւ իշեւանած է Կրիւնվալտ, էնվեր փաշային տունը Հրաշը սատնանչած էր այդ տունը եւ ևս արդէն ծանօթ էի անոր. անգամ մը Շահանին հետ զացած, բայց չէինք մօտեցած, պարտէզին պատճառով էնվլիէ Քաֆէին մէջ զտանք Շահանը եւ մեկնեցանք ու հոն բաւական սպասելէ վերջ տեսանք միայն ձեմալ Ասլմին, մեզի համար երկու աննշան Թուրքերու հետ, ծրարիկ մը ձեռքին մէջ Աղ էր, նոր ժամանած ընկեր մը դիմաւորելու համար, ինչպէս կը բացատրէր Հրաշը, որ լաւատեղեակ էր Թուրքերու սպոնոր թիւններուն: Անցաւ զնաց եւ մենք վերադարձանք Այլեւս ամէն առաւօտ Աւլանտչթրասէի անկիւնի 176 թիւ սրճարանը սպասելու պարտականութիւնը առած էի վրաս Անցուդարձերն ու ճամրաները հսկողութեան տակ առած էի եւ կէսօրներէ վերջն ալ Արամը կուգար ու ինծի կ'ընկերանար:

Այս առթիւ է որ Արամին հետաքրքրութեան գոհացում տալու համար, կը խօսէի իթթիհատի ջոջերուն եւ մասնաւորարար Պէհաէտտին Շաքիրի և ձեմալ Ազմիի, Մուամմէրի, Պէտրիի եւ չարաչուք ու տիբրահոչակ Գըսմը Սիհասիի հայագէտ տնօրէն Իեշատի մասին: Այս վերջինն էր որ մեր բոլոր մտաւորական ու յեղափոխական գործիչները հարցաքննած էր, յաճախ հայերէն խօսելով իսկ միւսներուն գազանութիւնը շափ ու սահման չէր ճանչցած: Հանրակառքի պաշտօնեայ եղած ըրջանիս, անոնցմէ շատերուն հանդիպած էի Պայազլիտի հրապարակին կամ Պատերազմական Նախարարութեան շէնքին մօտ:

1922 ԱՊՐԻԼ 14.— Առոտուան ժամը 11ին տունէն դուրս ելայ և փողոցին մէջ հանդիպեցայ Հեր Սաքին, որուն առաջարկեցի բան մը խմել: «Վ.օ՝լրնպի էթվաս տրինքրն», — եավոլ, պատասխանեց Մեր սրճարանը զացինք անկիւն մը տեղաւորուեցանք: Անկէ կը տեսնուէր ձեմալ Աղմիին բնակարանը: Մարդս գուրս ելաւ տունէն եւ հանդարտ քայլերով եկաւ ու անցաւ: Այդ վայրկեանին Հեր Սաքին դէմքը կը զննէի ես. արդեօք կը ճանչնա՞ր Թուրքը Բա-

ցարձակապէս անտարբեր էր եւ բացայայտ էր որ զայն բնաւ չէր ճանչնար ու նաեւ մեր երթեւեկներէն ալ նշոյլի մը չափ լուր կամ տեղեկութիւն չունէր : Շատ կը փափաքէի որ Ծրապիզոնի ճիւաղը այդ պահուն յանկարծ ներս մտնէր և զիս մեսնելով պաշտօնական համազգեստով ոստիկանապետի մը հետ, բոլորովին ապահովուէր իմ մասիս, եթէ երբեք օր մը կամ պահ մը կասկածներ ունեցած ըլլար : Յետոյ կրկին կը տրամաբանէի, եթէ թուրքերը կասկածի մը վրայ դիմում մը կամ բողոք մը ներկայացուցած իսկ ըլլային, ոստիկանութիւնը զանոնք նկատի առնելէ վերջ բարձի թող պիտի ընէր, առ ի չկոյէ որեւէ փաստի կամ ապացոյցի, ինչպէս կ'ընեն աշխարհի որեւէ պաշտօնատան մէջ :

Հեր Սաք մասնաւոր ստիպողական գործ չունենալով կը տնտնար : Մէյ մէկ գոնեաք եւս ապսպրեցինք : Այդ միջոցին Արամ ներս մտաւ . զինք չտեսնելու դարկի . անտեղուանքը չեղաւ ու շիտակ մեր քով դալով, «Կութ Մորկըն»ով մը բարեւեց եւ նստաւ : Այս անդամ չճանչնալ կեղծեցի, բայց տեսնելով որ շատ վրան բաց է կեղծիքս, օ՛հ, գոչեցի եւ ձեռքը սեղմեցի եւ կրկին Հեր Սաքը ներկայացուցի : Մեր ցնդին, որ անդամ մը միայն տեսած էր Արամը բայց մոռցած, յանկարծ յիշեց ու «Եա, եա» մը ըսելով իր ուրախութիւնը յայտնեց : Արամ ձեռք մը հագուստ կարելու խօսք բացաւ եւ բարեմիտ տանտէրս խոստացաւ զինք տանիլ լաւ դերձակի մը : Այս պարագան հետազային մեր գլխում փորձանք պիտի բանար, եթէ արդէն Պերլինէն հեռացած ըլլայինք բարեբախտաբար :

Դուրս ելանք . անոնք մեկնեցան դերձակին երթալու համար, իսկ ես տուն դարձայ նամակ գրելու պատրուակով : Քիչ վերջ Հրաչին յայտնեցի Արամին անխոհեմութիւնը եւ մտահոգութիւնս : Ի՞նչ ընենք ըսաւ Հրաչը, եղածը եղած է .

Կէսօրէ վերջ Արամին հետ բաւական առինք տուինք : Ի՞նչ պէտք կար ծանօթի պէս քովս դալու : Եթէ, Աստուած մի արասցէ, մէկերնիս ձերբակալուէ, միւսն ալ դիւրութեամբ ձեռք պիտի անցնեն : Եթէ ինք ձերբակալուէր, ես արդէն թակարդի մէջ էի . անցագիրս ալ կանոնաւոր չէր եւ

ուրիշ սենեակ ալ չէի կընար փոխադրուիլ այդ պայմաններուն տակ, քանի որ ամէն տեղ ինքնութեան թուղթ պիտի պահանջէին :

— Ճանս, ըստ ժպտելով, դուն ալ շատ իրթին բաներ կը մտածես... զէ, անհող կաց, բան չի պատահիր... ամէն ինչ լաւ կը վերջանայ... հոդ մի ըներ...

Սիրտս կ'առնէր: Կարելի չէր Արամին նման կտրիճ ընկերէ մը քէնոտիլ. հաշիւներու մարդը չէր, պարզ էր ու անփոյթ, միշտ ալ վստահելով իր երազներու հրեշտակին. այս մասին սկսանք կատակել. ու կուշտ մը խնդացինք, հակառակ անոր որ քիչ առաջ բաւական ջղայնացած վիճակ մը ունէի: Արամ շատ ուրախ էր, նոր և ընտիր կերպասէ ձեռք մը հաղուստ ապսպրած էր և փոխարժէքն ալ զրեթէ ամրողջութեամբ վճարած էր: Խեղճ Արամ. «Վլամիթ» չպիտի ըլլար իրեն...

Գիշերի ուշ ատեն տուն զացի: Սպասուհին ընթրիքս բերած տեղաւորած էր արդէն: Իսկ առտուները երբ դար պնակիները վերցնելու, կերակուրս անհետացած կ'ըլլար: Եւ անիկա չէր ցիտեր թէ իր ինամքով պատրաստած ուտելիքները ֆրիցին լափել կուտայի, ախորժակ չունենալուս համար եւ կամ եթէ ֆրից պաշտօնով մը տարուած ըլլար, կերակուրները կը թափէի լուացարանը, կասկած չտալու համար որ անհանդիսու եմ կամ անտրամադիր, մտահոգութիւններու պատճառով:

Անկողին մտնելու կը պատրաստուէի, երբ դուսս զարկին: Պերթան եկած էր զիս հրաւիրելու Զատկուան Տօնը իրենց հետ անդնելու համար: Եկեղեցի պիտի երթայինք, յետոյ ճաշարան մը: Շնորհակալութիւն յայտնեցի. — «Ճանքէչչէօն» բսի, եւ հրաւէրը ընդունեցի. ինքն ալ չնորհակալութիւն յայտնեց նուէրիս համար: Զատկուան առթիւ փափաքած էր ճերմակ մետաքսեայ շրջաղղեստ մը ունենալ եւ փոխարժէքը ես վճարած էի:

Միայն զործիս չէր գար ամրողջ օրը բացակայիլ Ուլանտէն: Սակայն Արամ խոստացած էր ամրողջ օրը. հոն սպասել. բարեխիղճ էր, վստահ էի եւ մտահոգուելու պատճառ չունէի:

ԱՀԱԲԵԿՈՒՄ

1922 ԱՊՐԻԼ 17.—ՄԵՌԵԼՈՅԻ ՕՐ

Երէկ ամբողջ օրս անցուցի Սաք ընտանիքին հետ։ Առաւտուն եկեղեցի գացինք, յետոյ տան մէջ հացկերոյթ մը տուին, որուն մասնակցեցան նաեւ երեք չորս բարձրաստիճան ոստիկանապետներ, ընտանիքներով միասին։ Ճոխ էր սեղանը եւ համեղ ուտելիքներ ու պտուղներ, առատ խմիչքներով։ Կը շաղակրատէինք, խնդալով, ծիծաղելով եւ ըսեմ որ ծիծաղներու պատճառը մասնաւրաբար իմ կոտըրտած գերմաններէնս էր եւ անբաժանելի բառարանս։ Եթէ գիտնային թէ ես ով եմ եւ ինչո՞ւ հոն կը գտնուիմ, արդեօք ինչ աչքերով պիտի նայէին ինծի. եւ եթէ զիտնային Ծումանահայ մեծահարուստի տղուս կեանքը ինչ բարակ թելէ մը կախուած էր, այդ օրերուն կամ ժամերուն, ինչ պիտի ըսէին արդեօք։ Մեզի արգիլուած էր ասանկ բաներու վրայ խորհիլ։ սրբազն նպատակի սը կը գիմէինք եւ ամէն զնով պէտք էր հասնիլ անոր։ Բաժակներ կը պարպուէին ամէնուս կենացը, երջանիկ եւ երկար տարիներու համար բարեմաղթութիւններ կը տեղային եւ մենք չէինք գիտեր թէ քանի օր եւս պիտի ապրինք…

Հիւրերը մեկնելէ վերջ բաւական մը հանգիստ ըրինք եւ իրիկուան դէմ, իմ ազնիւ ու գուրգուրուտ ընտանիքիս անդամները հրաւիրեցի գարեջրատուն-ճաշարան մը, ուր շարունակեցինք մեր «քէյֆ»ը։ Գիշերը բաւական հանգիստ քնացայ։

Այս առտու երր աչքերս բացի, Ֆրից բարեկամս հսկայ թաթերով դուռս կը հարուածէր։ ելայ բացի։ Խելազարի նման ամբողջ ուժովը նետուեցաւ վրաս եւ քիչ մնաց աւապալէր զիս։ Յետոյ փոռուեցաւ անկողնիս վրայ եւ սպասեց որ զինք հիւրասիրեմ, ըստ սովորութեանս։ Մեզանիս վրայէն չոքուայի խոշոր կտոր մը վերցուցի եւ առջեւը ձգեցի ախորժակով լափեց։ կտոր մը եւս տուի։ քիչ մը խաղաց ու ան ալ կլլեց։ յետոյ նստաւ ու սկսաւ հետեւիլ շարժումներուս։

Նախ ածիլուեցայ, ապա եղունգներս յարդարեցի, քանի

մը մարմնամարզական շարժումներ ըրի, լաւ մը լուացուեցայ ու մաս մաքուր ճերմակեղէններս փոխեցի եւ հագայ Պերլինի մէջ իմ կարել տուած նոր ու չիք հազուատը: Կօշիկներս բծախնդրութեամբ ներկեցի եւ փայլեցուցի: Հայելիին մէջ նայեցայ եւ հաւնեցայ արդուզարդիս:

Ճեփ-ճերմակ շապիկիս տակ հագած էի Թալիսմանս. շօշափեցի եւ ապահովութեամբ լայն շունչ մը առի: Ի՞նչ է Թալիսմանս :

Առանց օձիքի ճերմակ շապիկ մը, զոր հագած էի մատնիչ-խափիէ Վահէ իհսանը ահարեկած օրս: Վրայէս չէի հանած Մետեխի բանտին մէջն ալ, մեր շարչարանքի օրերուն: Մարմնէս անբաժան պահեցի նաեւ Սայիտ Հալիմ Փաշային գանկը տաղած օրս: Անկէ վերջ քանի մը անզամ հագած էի, վճռական որոշումներ տուած օրերուս: Ոչ ոքի վստահած եմ զայն, ոչ ոքի յանձնած եմ: Ես կը լուայի ու առանց արդուկի կր հապնէի, քանի որ անբաժան ատրճանակիս ժանդը վրան խոչոր խալ մը շինած է: Զրահ մը ըլլար կարծես, որ զիս զերծ կը պահէր շար աչքէ, շար արկածներէ եւ վստանդներէ եւ մինչեւ այսօր ալ այս շապիկս հոգածութեամբ կը պահեմ:

Ֆրից բարեկամս զարմանալի ուշադրութեամբ կը հետեւէր շարժումներուս. ամէն անզամ որ իր կողմը դառնայի, անսառունի մեծ ու փայլուն աչքերը աչքերուս յառած, կարծես կ'ուղէր ըմբռնել, թէ ինչո՞ւ այս առտու այդ պատրաստութիւնները կր տեսնեմ եւ որո՞ւ համար: Երբեմն տըխուր բան մը կ'անցնէր աչքերէն, մտահողութեան պէս բան մը. կամ գոնէ ես այդպէս կր տեսնէի: Բարեկամս կր զգա՞ր արդեօք, թէ այդ պահուն ինչ փոթորիկ մը ներսս կ'ալեկոծէր...

Դուրս ելելու վրայ էի, երբ Պերթան ներս մտաւ: Առանց սպասելու որ ինծի գալուն պատճառը պարզէ, սա հարցումը ըրի «գերմաններէնով».

— Շունը դուրս հանե՞նք:

— Եա, եա, բսաւ ու անմիջապէս զնաց հազուեցաւ շքուեցաւ ու եկաւ:

Պտոյտ մը ըրինք ասդին անդին, կենդանաբանական

պարտէզին կողմերը։ Շունը հանդարտեցնելու նպատակով այդ պտոյտը առաջարկած էի։ գոնէ ինծի այնպէս կուգար որ անհրաժեշտ էր։ օդը ամպոտ էր, Մեռելոցի վայել օդ։ Ճամբան խումբ խումբ ընտանիքներ, ծաղիկներով բեռնաւոր, իրենց սիրելիներուն գերեզմանները զարդարելու կ'երթային։ Խսկ անդին, կը խորհէի, մեր ամայացած Հայրենիքին դաշտերուն եւ արտերուն մէջ, լեռներուն եւ բլուրներուն վրայ, ձորերուն եւ հովիտներուն խորը, հաղար հաղար անյայտ գերեզմաններ կը մնային ոչ միայն առանց ծաղկի կամ շիւլ մը կանաչի, այլ եւ առանց այցելուի...

Վերադարձանք տուն եւ դրան առջեւէն բաժնուեցայ Գերթայէն ու Ֆրից բարեկամէս եւ ուղղակի զացի մեր 176 թիւ սրճարանը, ուր կարկանդակով սուրճ մը ապսպրեցի։ Ոչ զոնեաք, ոչ ալ ուրիշ որեւէ խմիչք։ Ինչո՞ւ պատրաստըւցայ, ինչո՞ւ Թալիսմանս հագայ. յստակ հաշիւ մը չէի կրնար ընել եւ հաւանականութիւններ նկատի առած էի։ Եթէ այս զիշեր առիթը ներկայանար, արդարութեան հարուածը պիտի իշնէր այդ անօրէն աշխարհին եւ մարդակեր գազաններուն վրայ, հոգ չէ փայլակի մը արագութեամբ։ Բայց կը հաւատայի որ մեր անթիւ անշիրիմ նահատակները անդամ մը եւս սփոփանքի դող մը պիտի ունենային, Մեռելոցի այս օրով։

Միտքս ուրիշ բաներով ալ զրաղած էր. կարելի չէր մտահոգութիւն չունենալ։ Հա՞պա եթէ րոնուէինք. դատ դատաստանէ վերջ կրնային մահուան դատապարտել մեզ կամ տաժանակիր աշխատանքի եւ կամ տեղւոյն վրայ խսկ կրնային մեղ սպաննել։ Հայրենիքի վրէժինդրութեան կիրքը սակայն կը կտրտէր այդ սեւ թելերը։ Ազատ ու ապահով ապադայի մը պատկերը հոս ալ ներկայացաւ եւ նշանածս իր՝ մշտաժպիտ աչքերով եւ իր հիւսած դեղեցիկ երազներով։ Բայց ասոնց ատենը չէր ու զանոնք ալ կը Ծնջէի։ Կեանքը քաղցր է այս թարմ տարիքիս մէջ, երբ կը յորդիմ դուարթութեամբ, ուժով ու եռանդով։ Ճանչցած էի սէրը եւ ինքզինքս բաւական փորձառու ու հասունցած կը գտնէի լաւագոյն կեանքի մը համար։ Եւ ամէն ինչ կրնար կորսուիլ ու փճանալ մէկ ակնթարթի մէջ, մէկ հարուածով։ Որքան

ալ լուս պատրաստուած ըլլայինք ու հաւանականութիւնները հաշուած, անակնկալը կամ աննախատեսելին կրնար ամէն ինչ տակնուվրայ ընել:

Խոստովանիմ որ Հռոմի մէջ ասանկ միտքերով շատ չէի տարուած և մտահոգութիւններս ուրիշ տեսակ էին. շատ էինք տնտնացեր եւ թանկաղին ժամանակ վատնած: Հոս ալ նոյն պատմութիւնը կրկնուած էր եւ համբերութեանս բաժակը յորդելու վրայ էր: Այսօր ջիղերս պրկուած են եւ անհամբեր դարձած եմ: Ալ սկզարք է շարժիլ արակ եւ կտրուկ: Մինչեւ ե՞ր պիտի փնտունք յարմար առիթր. ինչո՞ւ մենք շտեղծէինք: Պատասխանատու Մարմինէն 15 օրուայ պայմանաժամ ուղած էինք եւ լրանալու մօտ է եթէ մեղ ետ կանչէին, կատարեալ խայտառակութիւն եւ անպատուութիւն պիտի ըլլար: Նեղացուցիչ մէկ պարաղան ալ սա էր, որ ներսէն էնթրիկներ կը դարձնէին եւ անոնց ալ հեղնանքին նիւթ պիտի դառնայինք: Արամը դտնեմ ու համողեմ, ըսի ինքնիրենս:

Կէսօրէ վերջ ժամը 3ին ատենները Պէհաէտաին Շաքիրը անցաւ ծերունիի մը ընկերակցութեամբ դէպի ծեմալ Աղմին տան կողմերը: Սուրճիս դրամը վճարեցի ու կը պատրաստուէի դուրս ելլել, երր Արամը երեւան ելաւ: — Քիչ մը սպասէ ինծի, ըսի ու դուրս ելայ հետեւելով Պ. Շաքիրին, որ ուղղակի մտաւ ծեմալ Աղմին տունը: Մեր զործին չէր զար այնտեղ զործել. մէկը դուրսն էր, միւսը ներսը: Կ'ուղէինք որ հաւաքուած ըլլան թիւ 80 տունը, Զէզոր տունը, ուր կը նստէր Աղմի անուն նախկին կուսակալ մը կարծեմ, որ մեր ցանկին մէջ չկար:

Վերադարձայ եւ Արամին յայտնեցի թէ այսօր պէտք է պատրաստ ըլլանք: Արդէն միշտ դինուած էինք: Հոն մինչեւ ժամը ութ սպասեցինք. մարդր մէջտեղ յելաւ. անդամ մը եւս այդ կողմերը դեղերի կասկածներու տեղի կրնար տալ եւ մենք ծայրայեղ զդուչութեան պէտք ունէինք, քանի որ վճռած էինք այդ զիշերն իսկ հարուածել: Աւելի ուշ, աւելի ապահով կերպով կրնայինք այդ կողմերը ըլլիլ: Բաւական հեռու ճաշարան մը զացինք ու լաւ նաշ մը րբինք: Գրեթէ լուռ էինք: Պահ մը ըսի.

— Արամ, կրնայ ըլլալ որ մեր վերջին ճաշն է...

Ժպտեցաւ. այտոսկրները քիչ մը եւս ցցուեցան, ինչ որ կատաղութեան նշան էր եւ գլուխը շարժեց ինքնայատուկ մեւով մը, որ սա իմաստը ունէր — Ատանկ բան չըլլար... հոգ մի բներ...

Ժամը իննին ձեմալ Ազմիին տան կողմը հասանք. տունը մութի մէջ էր: Արամը քիչ մը անդին սպասեց, իսկ ես գացի Պէհաէտտին Շաքիրին տունը: Հոն ալ լոյս չկար: Ուրեմն ուրիշ տեղ մը հաւաքուած են: Գացինք մեր համբաւաւոր Զէզուք թիւ 80 տունը. բնակարանը արտակարգօրէն լուսաւորւած էր: Ապա ուրեմն բոլորն ալ հոս հաւաքուած են. վերջապէս, հազուազիւտ էր առիթը:

Այլեւս ոչ միայն ապիկարութիւն, այլ եւ վատութիւն էր այս առիթը փախցնել: Այնպիսի Մեռելոց մը սարքէինք, որ անգամ մը եւս մեր ազգը ուրախութեամբ մասնակցէր անոր:

Այնպիսի խանդավառութեամբ մը լեցուած էի, որ կեցած տեղս կ'եփէի: Արամին ըսի թէ ինչ հոգեկան վիճակի մէջ եմ: Ժպտեցաւ. ինքն ալ ուրախ էր, բայց լուռ կը մնար. միայն այտոսկրները աւելի ցցուեցան եւ նշածեւ աշխերը վայրագ ու կատաղի փայլ մը առած էին. ըստ սովորութեան գլուխը կ'երեցնէր շարունակ:

— Արամ ըսի, դուն հոս սպասէ, երթամ Շահանը գըտնեմ եւ մեր որոշումը յայտնեմ:

Ինկլիչէ Քաֆէին մէջ Շահանը պէլարտո կը խաղար ճափոնցիի մը հետ: Կացութիւնը պարզեցի — հիմա կուգամ, ըստ:

Առանց իրեն սպասելու վերադարձայ Արամին մօտ. չէի ուզեր առանձին թողուլ: Օդը ցուրտ էր եւ կը մսէր. գնաց գոնեաք մը պարզելու եւ վերադարձաւ: Արագ երթեւեկին քրտնած էի. ժամը տասն էր. կը ճեմէինք փողոցին մէջ եւ երբեմն դիմաց անցնելով ասդին կը զննէի:

Ուլանտի վրայ անսովոր բան մը չկար եւ ժողովուրդը խումբ խումբ սինեմաները կ'երթար: Սինեմայի մը առջեւ պահ մը կեցայ ու աշք մը նետեցի հսկայ ծանուցումին վըրայ: Կը ներկայացնէին այդ շրջանին հոչակաւոր դարձած

Փիլմ մը, — Տոքը Ամապիւս: Ասդին անդին աշք մը եւս պտտցնելէ վերջ Արամին քով դացի: Շահանը հասաւ. յայտնեցինք իրեն մեր որոշումը եւ մեր տրամադրութիւնը. Փիղիքապէս եւ հողեպէս պատրաստ էինք և: ամէն գտանք աշք առած էինք այդ զիշերն իսկ զործը դրուի հանելու համար: Մեկնեցաւ ալ պէտք չունինք իրեն: Հետաղային իմացանք, որ զէպէին վայրը դացած էր, կը սպասէր անկիւն մը:

Այնտեղ զամուած սպասեցինք: Ժամերը չէին սահեր եւ վայրկեանները ժամ էին զարձած կեանքիս մէջ այդքան երկար եւ չարչարալից սպասում չէի ունեցած Գրեթէ ջղայնացած էի. Արամը կը տեսնէր ու կը զդար եւ զիս հանգարտեցնելու համար բառ:

— Եղբայր, ինչո՞ւ այդքան ինքինքդ կ'ուտես. Եթէ այսօր չափողինք, էղուց կը փորձենք. Ճե ուրնէս չեն կրնար փախչիւ.

Այդ խոռքին վրայ պաղ քրտինք մը անցաւ կոնակէս:

— Արամ րսի, ասանկ առիթի մը կը սպասէինք երկար տունէ ի վեր: Այս մարդիկը յաձախ հաւաքոյթներ կամ ժողովներ կ'ունենան առհասարակ ձեմալ Աղմիին եւ Պէհակատին Շաքիրին տուները Արդ երբ ձեմալ Աղմիին տունը հաւաքուելի վերջ կը մեկնին, բնականաբար տանտէրը տունը կը մնայ. նոյնն է պարագան Պ Շաքիրին: Մինչդեռ հիսոյորն ալ Զէզոք ունը հաւաքուած են եւ մեր երկու չները այս զիշեր միայն միասին կը դանենք, նայինք ուրիշ ասանկ լաւ առիթ մը պիտի կարենանք գտնել միսօր է մեր օրը.

Եւ աւելցուցի. — Արամ յաւ միտքդ դիր, բառարանիս մէջ էղուց չկայ, այսօր պէտք է վերջացնենք...

Այդ պահուն զդացի Շահանին շուտ մեկնելուն համար: Վատահ էի որ ան ալ էղուցը չպիտի սիրէր Յետոյ Պատասխանատու Մարմինը մէկ վայրկեանէն միւսը կրնար մեզ ետ կանչել կամ զործը դադրեցնելու հրահանդը դրկել Անդիի էնթրիկներն ալ տարրեր եթէ դրական զործ մը շտեսնէինք, Պատասխանատու Մարմինը անոնց բուրուի ուին իրաւունք պիտի տար կարծես սթափեցայ եւ կրկնեցի. — Այս

գիշեր պէտք է վերջացնել...

Փողոցին մէջ անցորդներուն թիւը կը շատնար. աչք մը պտտցուցի եւ ընկերոջս ըսի — եթէ նոյնիսկ բանակ մը ունենան զիրենք պաշտպանող, ես պիտի յարձակիմ...

Արամը լուռ էր եւ Մետեխի օրերէն գիտէր որ ես յամառ եմ:

•

ԺԱՄԸ 11·15

Երբ սինեմաներէն խուռն բազմութիւնը դուրս կը խուժէր եւ կը սահէր պողոտաներու վրայ, ալիք ալիք իրարու ետեւէ, ելեկտրական լապտերներու յորդ լոյսերուն տակէն, 80 թիւ արարթըմանին դուռը բացուեցաւ:

Նախ դուրս ելաւ Բուհսի Պէյ, կարճահասակ մօրուասաւոր թուրք մը, մօտ յիսուն տարեկան, որ միշտ չուարած մէկու մը կերպարանքը ունէր. շատ անդամ տեսած էի զինքը ծրարներ ձեռքին. կարծեմ բոլորին առեւտուրը ան կ'ընէր եւ միշտ ալ ձեռքը զրպանն էր:

Պէյը՝ դարձեալ ձեռքը զրպանն էր, գուցէ ատրճանակի մը վրայ. քանի մը քայլ առաւ, ասդին նայեցաւ, յետոյ ետ գնաց, կրկին դարձաւ ասդին անդին նայեցաւ ու նորէն տուն մտաւ: Արամին հետ դիմացի անկիւնէն կը դիտէինք: Բուհսի Պէյ դուրս ելաւ նորէն, բայց այս անդամ բազմութիւն մը ետեւէն: Ճեմալ Աղմիին կինը, աղջիկը, մայրը եւ մեծ տղուն նշանածը: Անոնց ետեւէն Պէհաէտախն Շաքիր եւ Ճեմալ Աղմի, թեւ թեւի ու կը խօսակցէին, երեւի վերի խորհրդակցութիւնը շարունակելով: Ամենէն ետեւը Թալէաթին եւ Պ. Շաքիրին կիները: Հանդարտ, հանդարտ կը յառաջանային դէպի Ճեմալ Աղմիին բնակարանը, Ուլանտի վրայով դէպի Քուրֆիւրսթենտամ: Անոնց բռնած փողոցին դիմացը, անկիւն մը, ծառի մը տակ կանգնած, լարուած եւ անթարթ աչքերով զիրենք կը դիտէինք: Բազմութիւնը շատցած էր փողոցին մէջ:

Մեքենարար դէմքս խաչակնքեցի: Տասը վայրկեան վերջ ի՞նչ պիտի պատահէր, ի՞նչ պիտի ըլլար, չի ուզեր մտածել անդամ: Մէկ րան զիտէի. պէտք էր վերջացնել:

Արամը դարձեալ յայտնեց որ այդ գիշեր չենք կրնար յաջողիլ. նախ փողոցը շատ մարդ կար եւ յետոյ չէկ մարդ մըն ալ վերի անկիւնին դալով կը հետեւէր թուրքերու խուժբին եւ քիչ վերջ առաջ պիտի անցնէր ու նոր ետ պիտի զար: Յայտնի էր որ այդ մարդը վարձուած մէկն էր: Խումբը տասի բարձրացաւ:

Հակառակ ասոր, աւելի յարմար գեղեցիկ ասիթ մը չէր կրնար ըլլալ մեզի համար: Արդէն ամէն գիշեր այդ ժամերուն բալմութիւն կար հոն, ինչպէս դիտած էի գիշերային պտոյտներուս ընթացքին Ներ Սաքին Թրիցին հետ: Այդ երկու հրէները մէյ մըն այ Ե՞րբ միասին պիտի գտնէինք. ժամանակ չանչինք. կարճ էր մեր ժամանակը: Եթէ այս առիթը փախցնէինք, ամբողջ աղդ մը մահուան դատապարտած ճիւաղները աղատած պիտի րլային: Այս միտքը այնքան զիս դրդուց, որ նկատեցի թէ ձեռքս բարկութենէս կոչուած է Լայն չունչ մը քաշեցի եւ առանց շարժումի թոքերուս մէջ պահեցի. րնկերոջս րնթացքը անակնկալ էր եւ թուրքերուն խումբը կը յոռաջանար. ալ ժամանակ չկար. քանի մը վայրկեանին հասած պիտի րլային Տրապիզոնի ջարդարարին տունր... սարսափելի էր վիճակս. մարմինս դող մը անցաւ. իրա՞ւ առիթը պիտի փախցընէինք:

— Արամ, լսի, Եթէ չդաս, մինակս կ'երթամ: Եւ քալելու պէս շարժում մը ըրի:

Զարդարարներու խումբը բաւական առաջացած էր եւ իրենց հասնելու համար պէտք է կոնակին քայէինք, ինչ որ մեր դործին չէր դար. անոնց հետեւելով հաւանաբար կասկածի ենթարկուէինք, մինչ ճակատէն իրենց վրայ խուժելու եւ հարուածելու պատեհութիւնը կորսնցուցած էինք: Շէկ մարդը անոնց ետեւէն կ'երթար միշտ: Պէտք էր ուրեմն զիրենք յանկարծակի բերել, առջեւնին ելելով: Այդ յապաղումը փոխեց մեր կանխաւ դժած փլանը: Հետեւարար որոշում մը տուինք: Ես խումբին վրայ պիտի յարձակէի, իսկ Արամը չէկ մարդը դինաթափ պիտի լնէր, դործն ու զիս չվտանգելու համար: Անմիջապէս շարժման անցանք եւ մայթը կտրելով անցանք փողոցէն ու մտանք դիմացի փո-

զոցը. մեր որոշումն էր գալիք փողոցէն խումբին առաջըս կտրել, վազելով: Բայց Արամին ոտքերը կը ցաւէին եւ սահպուած երթեմն կը կենայինք, ինչ որ ժամանակի կորուստ էր: Պահ մը չնշասպառ զիս կեցուց ու ըստւ. — Ալ չեմ կրնար վաղել... ոտքերս կը կտրին... ուրիշ առիթի մը ձգենք:

Մետեխի բանտէն ի վեր առաջին անգամն է որ կծու վիճարանութիւն մը ունեցանք. հեռացայ եւ դէպի ջարդարները վաղեցի

Հասայ Ռւլանտշթրասէ, Ճեմալ Աղմիին տան անկիւնը. ուշ էր արդէն. անոնք անցած էին մեր նշանակած կէտը. վայրկեան մը եւս ու իրարմէ բաժնուած իտի ըլլայինք. իրամբը կանկ առած էր, բայց խօսակցութիւնը կը շարունակէին տակաւին: Չորս դիս ակնարկ մը պտացուցի. չէկ մարդր բաւական անդին էր եւ առջեւները կը նայէր, փոխանակ մեր կողմը նայելու:

Սեզէյճ ատրճանակս ձեռքիս նետուեցայ. խումբին յետսապահ Թալէաթին կինը դիս տեսաւ. ամրողջ կատաղութեամբս խոյացայ եւ ձախ ձեռքով նուտօ ձեւով, ուժդին հարուած մը առուի Թալէաթին կնոջը, որ ճիչ մը արձակելով գետին ինկա. Այդ ճիշին վրայ Ճեմալ Աղմին ինծի դարձաւ: Այնքան մօտ էր որ ատրճանակիս խողովակը դէպի աջ կողմը ուղղելով կրակեցի: Ճիւաղը տապալեցաւ: Խողովակը դարձուցի Պէհաէտտին Շաքիրին. մէկ ձեռքը գրպանն էր եւ լեղուն բռնուած էր. երբ ատրճանակիս խողովակը տեսաւ. «ա, ա, ար» ըրաւ. «Ա, եա», զոչեցի եւ զնդակ մը տուի ճակտին. բայց զնդակը վրիպեցաւ եւ մտաւ ձախ այտը: Դեռ ոտքի վրայ էր. այ Արամը հասած էր եւ իր մառուցեր ատրճանակով զնդակ մը պարպեց ճիշտ ճակտին ու գետին փոեց զայն: Պէհաէտտին Շաքիր երկու զնդակ կերած էր, մէկը Արամէն եւ միւսը ինձմէ: Եւ տապալեցաւ, իր ընկերոջ Ճեմալ Աղմիի դիակին վրայ, արտառոց խաչ մը ձեւացնելով:

Լուսաղարդ փողոցին վրայ, գերմանացիներու բաղմութիւնը, քարացած, կարծես անծանօթ ոգիներու սարսափին տակ, խոր լոռութեամբ կը դիտէր և առջեւ

պարզուող արտակարգ տեսարանը։ Իսկ հրէջներուն ընկերացող կիները, գետին պառկած էին բոլորն ալ։ Միայն Բուհսի Պէյ կը փորձէր ատրճանակը հանել։ Նետուեցայ վրան եւ ջանացի ձեռքը զրպանէն հանել։ շէկ մարդէն վախ չունէի։ քանի որ Արամը պաշտօն ունէր զայն զինաթափ ընելու։ Բայց այն պահուն երբ Բուհսի Պէյ յաջողած էր մէկ ձեռքս բոնել եւ չատ դիւրութեամբ կրնայի զայն մէկդի նետել, ահաւոր պայթիւն մը թնդացուց օղը։ Արամն էր. մեր ուղղութեամբ երկու զնդակ պարսպած էր. յայտնի էր որ աչքը դարձած էր։ Գնդակները սուլելով անցան մեր զլուխներուն վրայէն։ Օդին ճնշումէն երկուքս ալ զետին ինկանք, Պէյը կոնակիս վրայ. բարեբախտաբար նուաղած էր, անշուշտ սարսափէն։ Իսկ Սեվէյժ ատրճանակս թռած էր ձեռքէս ու քանի մը քայլ անդին լոյսերուն տակ կը փարփիէր։ Կզակս զարնուած էր սալայատակին եւ բերնիս մէջ արիւնի համ մը զգացի. արդեօք վիրաւորուած եմ չօշափեցի մարմինս, ոչ մէկ ցաւի նշան։

Արամ տեսնելով որ ատրճանակս անդին ինկած է, մօտեցաւ ինծի եւ խելագարի աչքերով նայեցաւ։ Աչքիս պոչով վեր նայեցայ. խիստ տիսուր էր եւ լալը պակաս, վախնալով որ զիս սպաննած է։

Անմիջապէս Պէյը վրայէս նետեցի, մէկ ակնթարթի մէջ ոտքի ցատկեցի եւ փախչելու ազդանշանը տուի, օրհնած բերանս ալ բանալով, քանի որ բազմութիւնը սկսած էր շարժիլ մեր կողմը եւ վայրկեան մը անզամ պէտք չէ կորսընցնէինք։

Առկսպուրկէր փողոցէն վար կը վաղէինք, մինչ մեր ետեւէն պոռչտուքներն ու գոռում գոչումները ծայր տուած էին. — «Բոնեցէ՛ք, բոնեցէ՛ք»...

— Տօ ասոնք ի՞նչ կը պոռան, բաւ Արամ ու զայրացած այդ ժխորէն, սկսաւ աջ ու ձախ կրակել, փողոցին լոյսերը մարելու համար։ — Ուշադրութիւն, Արամ պոռացի, մարդ չսպաննուի... Դժբախտաբար յուզումին եւ աճապարանքին մէջ չէր յաջողած լոյսերը մարել։

Փողոցին կէսր կտրած էինք արդէն, երբ համաղեստաւոր զինուորական մը մեր ճամբան կտրեց, հրամայեց կանգ

առնել եւ սպառնաց սպաննել մեզ : Ասրձանակ չունէի . բայց կար բաղուկս . առանց շարժելու ատեն ձգելու իրեն , ուժով մը դայն հրեցի եւ յաջողեցայ սպրդիլ : Արամ տեսնելով որ զինուրականը իր վրայ պիտի նետուի , ակնթարթի մը մէջ երկու զնդակ պարպեց անոր ոտքերուն առջեւ : Մարդը ճնշումէն զետին ինկաւ ու այդպէս ալ անշարժ մնաց չեմ գիտեր մինչեւ երբ . . .

Նրջակայքի տուներն ալ շարժման անցած էին եւ պատուհաններէն ալ գոռում-զոչում մը փրթած էր . զնդակի սոյլեր կը լսուէին . երեւի չէկ մարդն էր , որ շատ ուշ մնացած էր բարեբախտաբար : Մեր առջեւն ալ բազմութիւն մը ելած էր , ինչ որ մասամբ բարեբախտութիւն էր . անընդհատ բազմութեան կողմը կը վաղէի , Արամը ետեւէս . կրակողը պիտի չհամարձակէր կրակել ամբոխին վրայ : Փողոցը անցած էինք եւ հետքերնիս կորսնցնելու նպատակով քովնտի փողոցը պիտի դարնէինք , երբ ուրիշ բազմութիւն մը մեր դէմ ելաւ , խուճապի մատնուած սակայն , յարձակողական ոչ մէկ շարժում տակաւին : Արամ վաղքը դադրեցուց , չափազանց յոզնած էր եւ չունչը կը կտրէր . յանկարծ պոռաց :

— Դու զնա , զնա , ալ չեմ կրնար վազել . . . դու զնա , զնա . . .

Վայրկեան մը իրեն նայեցայ . կը հեւար . կարծես հրաժեշտ կ'առնէի եւ վաղքս շարունակեցի ՓԱՐԻՍԻ փողոցի ուղղութեամբ : Արամին այդ սխալ հարուածը մեր փախուտին ծրադիրը տակնուվրայ ըրած էր : Որոշած էինք դէպքէն վերջ Ուլանտէն դէպի ձախ դառնալ , ուր փողոցը կարճ էր եւ դիւրութեամբ կրնայինք մեր հետքը կորսնցնել : Մինչդեռ , ստիպուած դարձած էինք դէպի աջ , ուր փողոցը երկար էր եւ մեղ յոզնեցուց . հաշուի մէջ չկար աս , բայց սրբազրելու ատեն ալ չունէինք . պէտք էր ամէն զնով խոյս տալ ամբոխէն , ինչ որ դիւրին չէր :

Երբ Արամէն բաժնուեցայ մտահոգութեամբ , անիկա կեցած էր տան մը դրան քով , չնչասպառ զրեթէ : Մեզ հետապնդող բազմութիւնը կը հասնի իրեն եւ կարծելով որ ան ալ զիս հալածողներէն է ու յոզնած , առանց զայր հարցու-

փորձելու, ուղղակի ետեւէս կ'իյնայ «բռնեցէք, բռնեցէք» պոռալով շարունակ: Պահ մը կանդ առի եւ զարմանալի է, ամրոխն ալ կանդ առաւ: Առջևս զտնուող բազմութեան շղթան ճեղքելու զաղափարը ունեցայ եւ ուրիշ ճար չկար: Եթէ միայն դէնքս քովս ըլլար… բայց ունէի մէջքիս փայլուն երկաթապատ գլուխով զօտիս: Քակեցի: Խննթ կտրած էի եւ յարձակելու պատրաստուեցայ:

Յանկարծ թաթ մը իջաւ ուսիս: մարդ մը խուճապին պատճառը կը հարցնէր — «նիֆրիշէն» — չեմ զիտեր, պատասխանեցի: Մարդը աւելի ուժով սեղմեց ուսու սպառնաց: Քախցայ որ ոստիկան է եւ զող մը ունեցայ: բայց վարանումի ատեն չկար: անակնկալ ուժզին հարուած մը իջեցացի մարդուն, որ տապալեցաւ եւ կաշիկ զօտիովս խելադարի նման նետուեցայ բազմութեան վրայ սկսայ աջ ծախս հարուածներ տեղացնել: Ոմանք կը վախչէին եւ ուրիշներ բաներ մը կը պոռային, բառ մը, միակ բառ մը երբեմն, հաւանաբար զաշոյն բառը րլլար, քանի որ զօտիիս երկաթէ ծայրը կը փայլէր լոյսերուն տակ: Այլեւս ես էի հալածուլը: Մտայ ՓՈՐԻՍէր փողոցը հետքս կորսնցնելով: Կոնակս ամայութիւն էր եւ առջեւս դեռ բան չկար: Միայն ահարկու ժխոր մը լեցուցած էր քաղաքը: ոստիկանական օթօներու եւ մօթօսիքէթներու, ճշակներու եւ սուլիչներու ձայներն էին:

Աղատա՞ծ էի, դեռ վստահ չէի: Ամայի փողոցներէն տուն դառնալ վտանգաւոր էր, անհատ անցորդները հապա՞եթէ բռնեն, խորհեցայ: Շատ հաւանաբար: Մէկ բան կը մնար ինծի: — Վերադառնալ բազմութեան մը, որ կը խուժէր դէպքին վայրը: Գօտիս մէջքիս անցուցի եւ ծառի ժը տակ նետեցի ատրճանակիս երկրորդ ժեշտը (մակազին), որ աւելորդ էր այլեւս ու զրպանս մնացած

Վերադարձայ Ուլանտչթրասէ, դէպքին վայրը: Հետաքրքիր բազմութիւն մը շրջապատած էր դիակները: Երբորդ մըն ալ դեռ պառկած կը մնար: ուշադրութեամբ նայեցայ եւ ներսէս խնդուք մը փրթաւ: Բուհսի Պէյն էր, որ դեռ նուազած կը մնար եւ երեսին անրնդհատ ջուր կը սրսկէին դայն սթափեցնելու համար: Եէկ մարդը մէջտեղ չկար: Խսկ

կիներէն ոմանք մարած էին եւ ոմանք ալ լացուկոծ փրցնելով մազ կը փետտէին : Թրքուհի մը, որ ինծի անծանօթ էր, միտթարական շեշտով մը անընդհատ կը կրկնէր . . . Մի վախնաք, դեռ չեն մեռած . . . Դող մը անցաւ մարմնէս եւ կասկած մը արթնցուցին այդ բառերը : Քայլ մը եւս մօտեցայ եւ երկար երկար նայեցայ դիակներուն : Անկարելի էր . թրքուհին ըսածը պարզ միտթարութենէ անդին չէր անցներ . հազարաւոր հայ անմեղներու դահիճները նողկալի սատակներու վերածուած էին :

Ճեմալ Աղմի, Տրապիզոնի ճիւաղ կուսակալը եւ Իթթի-ՀԱՅի առաջնակարգ ոճրածին ուղեղներէն, հայ երկսեռ երախանները կողավներով ու սնտուկներով Սեւ Ծով թափող գազանը, եւ Պէհաէտտին Շաքիր, Համալսարանի դասախոս, Իթթի-ՀԱՅի ամենազօր ղեկավարներէն, որուն մտաւորականի ամբողջ եւ միակ գաղափարականը եղաւ բնաջնջել Արեւելեան նահանգներու բոլոր Հայութիւնը, մասնակցութեամբ թուրք կառավարական անդամներուն, թուրք աւարառու եւ գազանացած ժողովուրդին ու տեղական ցեղախումբերուն :

Երկուքն ալ նոր ոճիրներ կը յղանային, բայց արդարադատութեան սրբազան հարուածին տակ հիմա փոռւած էին եւրոպական քաղաքի մը սալայատակին վրայ, իրենց արիւնովը պղծելով զայն : Եւ աւարով ու կողոպուտով դիզած հարստութիւնները կը ձգէին լալկան կիներու, որոնք հիմա ողբուկոծ կ'արձակէին, երբ այնքան անզլւամ ու քարկտրած էին Հայ հազարաւոր կին ու երախաններու լաց ու ողբերուն առջեւ : Եւ կը ճշային, հակած՝ սատակներու արիւնաներկ ճակատներուն վերեւ : Իսկ այդ ճակատներուն ետին, ուղեղները այլեւս չէին գործեր, եւ նոր ոճիրներ ու նոր մեթոտներ սկիտի չկարենային յղանալ, Հայութեան ամբողջական բնաջնջման համար :

Յաւիտենական գերի նկատուած Հայը զրկած էր իր զաւակները, որոնք արժանի պատիժը տուած էին այդ արիւնարբու գազաններուն :

Երկու դիակներուն առջեւ այս խորհրդածութիւններով տարրուած էի, երբ կին մը յանկարծ վիզս պլուեցաւ ու գո-

չեց . «Քեմա՛լ, պապանըն հալինէ պագ», «Քեմալ, հօրդ վի-
ճակին նայէ» : — Երիտասարդ կին մըն էր, որ զիս նման-
ցուցած էր Ազմիի տղուն : Նախ վախցայ, կարծելով որ վիս
ճանչցած է ու հիմա պիտի պոռայ թէ աս է սպաննիցը :
Բայց «Քեմալ» անունը լսելով պաղարիւնս զտայ եւ գեր-
մաներէնով ըսի .— Վա՞ս իս տաս Ֆրոյլան . . . (ի՞նչ է այս) :
Կինը ներողութիւն խնդրեց ու քաշուեցաւ

Ոստիկանութիւնը հասած էր զէպքին վայրը եւ խիստ
վտանդաւոր էր մնալ այլեւս : Ո՞ր կողմէն եւ ինչպէս . ոս-
տիկանները պաշարման օղակ մը կազմած էին եւ առանձին
մարդիկ կասկածելի կը դտնէին : Անհամրեր էի Հեռանալու
հա՞պա եթէ յանկարծ ձեր Սաք գար Ֆրիցին հետ : Աչքիս
առջեւ երկու հոգի կառք մը զրին ու տարին, բնականաբար
հարցուփորձի համար : Շուրջս ուշադրութեամբ նայեցայ
ճար մը փնտռելով Այր ու կին մը դիտեցին ու Հեռանալու
վրայ էին, երր մօտեցայ աղջիկներէն մէկուն եւ դերմանե-
րէնով հարցուցի .— Ֆրոյլայն, վկ՞ր վայս էս իսք — «ի՞նչ
պատահած է» : Աղջիկը պատասխանեց եւ զէպքին վայրը
լրած բաները հաղորդեց ինձի Կարեւորր խօսքի բռնուիին
էր՝ անոնց բնկերացայ իրրեւ դերմանացի բնտանիքի մը
ինքնակոչ անդամ եւ անցայ ոստիկանական շղթայէն Ո՞ր
ոստիկանը կրնար կասկածիլ վրաս . Հայրիկիս, մայրիկիս
եւ քոյրերուս հետ տուն կ'երթայի վերջապէս . նոյնիսկ
մայթը իջնելու ատեն մէկ աղջկան թեւր բռնեցի, մտերիմի
կամ եղբօր պէս անոր օղնելու համար Խումբը հասաւ
Քուրֆիւրսթենտամ . բաժնուեցայ բնտանիքէն եւ ինքնա-
շարժ մը առնելով զացի Լայրցիկէր Բլաց, անկէ ալ ուրիշ
ինքնաշարժով մը հասայ կենդանաբանական պարտէզին
կողմը, որ չատ մօտիկ էր մեր տան :

ՀԵՐ ՍԱՔ ԴԵՊԲԸ ԿԸ ՀԱՂՈՐԴԻ ԻՆԾԻ

Ուշանտչթրասէէն հեռանալէս վերջ սաստիկ անձրեւ մը տեղաց, այնպէս որ ժողովուրդը կը վազվզէր վայրկեան առաջ ապաստան մը կամ տուն հասնելու համար։ Առանց թրջուելու տուն հասայ եւ կամացուկ մը դուռը բանալով ոտքիս ծայրերուն վրայ սենեակս մտայ։ Կերակուրս հոն զրուած էր, յայտնի էր որ ժամը 7էն ի վեր ոչ ոք սենեակս մտած էր, այլապէս կը վերցնէին կերակուրս։ Ի հարկին կրնայի բաել թէ ամրողջ դիշերը տունն էի։ Ախորժակ չունէի, բայց մէկ մասր զժուարութեամբ կերայ, միւս մասն ալ թափեցի եւ պնտակները մէկ կողմ զնելով, հանուեցայ ու անկողին մտայ, քանի մը զիրք ատպին անդին ցրուելէ վերջ։ Անդրադարձայ որ ատրճանակս մտքրելու փոքր վրձինը եւ վաղելինի սրուակիր սենեակիս մէկ անկիւնն են։ Վրձինը պատուհանէն հեռու չարտեցի եւ վաղելինն ալ լուացարան թափեցի։

Տան մէջ խոր լոռութիւն կը տիրէր։ Լոյսը մարեցի եւ անկողին մտայ «օխ» մը քաշելով եւ ինքովինքս թեթեւցած զտայ։ Սրտհատնումներու, յողնութիւններու, վազվզուքներու եւ չարաչար աշխատանքներու վարձքս ստացած էի, ինչպէս եւ հոգեկան խորունկ գոհունակութիւն մը, որ այդ պահուն կը բաժնէին հաղարաւոր արենակիցներս։ Նահատակներու վրէժը լուծուած էր։

Միակ մտահողութիւնս Արամն էր. ի՞նչ եղաւ արդեօք. եթէ աղատած է, ինչպէ՞ս. եթէ րոնուած է շատ զէ՛ նաեւ ինծի համար։ Երանի թէ Հեր Սաքին ծանօթացած չըլլար եւ դերձակին ալ զացած չրլլար։ Զերբակալուելու պարագային, նոյնիսկ Հեր Ասք, առանց այլեւայլի զիս ալ պիտի ձերբակալէր, զիտնալով որ իրարու ծանօթ ենք եւ հարցու փորձի պիտի ենթարկէր։

Ուրիշ մտահողիչ մտածում մըն ալ ունեցայ։ Հա՞պա եթէ Հեր Ասք սենեակս եկած եւ ստուգած է որ հոն չեմ. հաւանական չէ՞ որ դիտմամբ կերակուրս չէ վերցուցած, որպէսզի զիս հակասութեան մէջ բռնէ։ Ի՞նչ պիտի պատասխանէի, եթէ գար եւ հարցնէր թէ ես ուր էի։ Այս մամտուքը


պիտի չունենայի, եթէ Արամը Հեր Սաքին հետ ծանօթացած չըլլար, կամ երկրորդ անգամ մեզի մօտեցած չըլլար:

Անկողնիս մէջ այս մտահոգութիւններով թէեւ կը տանը ըլւէի, բայց բան մը կար որ աւելի քան ստոյգ էր եւ միակ միիթարութիւնս էր: Մահավճիռը գործադրուած էր. այս էր կարեւորը:

Այդ պահուն հեռախօսը դարկաւ. ականջ տուի. Սաքին մայրը Ֆրառու Հանա, «դեռ չեկաւ» պատասխանեց: Երեւի Հեր Սաքը պաշտօնատունէն մեկնած էր տուն դալու համար եւ արդէն ետ կը կանչէին զայն: Հինգ վայրկեան վերջ տանտէրս տուն մտաւ Ֆրիցին հետ: Մայրը գիմաւորած էր տղան, եւ մինչ կը խօսակցէին, Ֆրից եկած էր դուռս ճանկըռտելու: Մայր ու տղու խօսակցութիւնը երկար տեսեց կամ անանկ եկաւ ինծի. անհամբեր էի եւ մտահոգ: Հեր Սաքին ամէն՝ մէկ քայլափոխին հետ սիրտս կը տրոփէր: Տանտէրս վերջապէս մօտեցաւ սենեակիս եւ դուռը բախելով, գոչեց. — Հէր Ղազարեան, Հէր Ղազարեան...

Նախ պատասխան չտուի. ապա երբ քանի մը անգամ զարկաւ, լոյսը բացի, այն տպաւորութիւնը տալու համար թէ նոր կ'արթնայի եւ ելայ դուռը բացի, հազիւ զսպելով ներքին վրդովումս:

Ոստիկանապեաը ներս մտաւ: Ինչերո՛ւ կը սպասէի... բայց անմիջապէս հանդարտեցայ, երբ տեսայ որ դէմքին վրայ անսովոր ոչինչ կայ եւ ամենօրեայ նոյն խնդումերես տղան է: Ժամը նայեցայ եւ քիչ մը շփոթած կերպարանքով բերնէն կախուեցայ: Կ'ուզէի այդ անակնկալ այցելութեան պատճառը հասկնալ: Ֆրից, առիթէն օգտուելով ներս մը-տած էր ու զիս անհանգիստ կ'ընէր. խոչոր թաթերով զիս կը հրէր ու գիշերանոցիս ծայրերը խածնելով կարծես ինծի կը հրամայէր դուրս ելլել. եւ եթէ լեզու ունենար, ան-շուշտ պիտի պոռար երեսիս. — «Դուն մէկն ես այդ ահաւոր դէպքին մասնակցողներէն...»: Ֆրիցի այս անգամուան շարժումները, անհանդարտութիւնն ու նայելու ձեւը բոլորովին արտասովոր էին, բայց Հեր Սաքին համար սովորական չ քանի գիտէր թէ Ֆրիցը միշտ ալ սովորութիւն ունէր



Ահարեկումէն ետք Պէհաէտտին Շաքիրի եւ ձեմաչ Ազմիի
դիակները կը փոխադրուին Պերլինի ՚Իիարանը

Վրաս նետուելու կամ հետո խաղայու Ռորիչ միտքելու Հր
կրնար երթալ

— Գիտե՞ս ինչ կայ, Հեր Ղաղարեան, բառ Հեր Սաք,
«ցուայ Արմենիան հապրն ցուայ Թիրքըն էրմօրտրը» —
Երկու Հայեր Երկու թուրք սպաններ են...

— Ի՞նչ, զոշեցի չհասկնալ ձեւացնելով երկու Հայեր
սպաննուած են Երկու թուրքերու կողմէ?

— Ոչ, վրայ բերաւ Հեր Սաք փութկոտութեամբ,
Երկու Հայեր սպաննած են Երկու թուրքեր ժամուկէս ա-
ռաջ: Եւ բառերը հատիկ հատիկ կրկնելով

Այնպէս մը ձեւացուցի որ կ'ուրախանամ իր բերած
լուրէն՝ եւ գոնեաք մը հրամցուցի եւ սրտադողս խեղդելով
հարցուցի: — Բոնուա՞ծ են Հայերը... ովքե՞ր են...

— Քանի մը հոգի ձերբակալած ենք, բայց դեռ յայտնի
չէ... ՚րաւական կասկածելի մարդ մըն ալ բռնած են, բայց
թուս է

Նորէն դող մը անցաւ մարմնէս : Արամը ոռւսի անցագիր ունէր . եթէ բռնուած ըլլար ու Սաքը տնսած ըլլար , անպայման ինծի պիտի հաղորդէր , իրրեւ մեր երկուքիս ծանօթը : Մտահոգութիւնս բոլորովին չէր փարատած , խորհելով որ Արամն է բռնուողը , բայց Հեր Սաք հեռածայնով միայն տեղեկացած էր , և պահականոց վերադարձին պիտի տեսնէր զայն : Հա՞պա եթէ ձերբակալուածը Արամն էր , ի՞նչ պիտի ըլլար կացութիւնս : Մանաւանդ հիմա թուրքերը անընդհատ կը բանին պահականոցէ պահականոց եւ դիւրութեամբ բռնել կուտան կասկածելի Հայերը . ոմանց դուռներուն առջեւ կամ փողոցներուն մէջ յաճախ դեզերած էր . իսկ մասնաւորաբար Թալէաթին կինը զիս տեսած էր քանզ մը անդամ ...

— Քալէ , հետս եկուր , բսաւ Հեր Սաք , սպաննուածները կը տեսնես ...

Առանց առարկութեան եւ լոութեամբ հաւանեցայ ու տարատս վրաս քաշեցի : Բարեբախտաբար մայրը վրայ հասաւ ու զիս վտանգաւոր կացութենէ մը փրկեց : Յանդիմանեց տղան , որ կէս գիշերին եկեր զիս անհանգիստ կ'ընէ : Հեր Սաք անխօս մեկնեցաւ , զիս առանձին ձգելով ֆրիցին հետ : Անորոշ խորհուրդներու մէջ լուսնալուն կը սպասէի անհամբեր , փնտռտուքի ելլելու եւ ճիշդ կացութիւնը հասկընալու համար : Որքան երկար գիշեր էր . մինչեւ առտու աչքերս չկրցայ զոցել Առտուան ժամը չորսին Հեր Սաք վերադարձաւ , քիչ մը ներս դուրս չափչից , յետոյ սենեակը քաշուեցաւ : Քիչ մը հանգստացայ եւ աչքերս զոցեցի . ժամը ութնուկէսն էր երբ արթնցայ :

1922 ԱՊՐԻԼ 18.— Առաւօտուն Շահանին հեռածայն բացի . Արամը ի՞նչ եղաւ արդեօք , ո՞ւր էր : Հեռածայնի կեղրոնր , սխալմամբ , կամ թերեւս օտարականի շեշտէս տարուած , տուաւ ձեմալ Ազմիին տան թիւր . անմիջապէս փակեցի , սխալ է ըսելով : Երեւի այդ թիւր անընդհատ կը բանէր եւ կեղրոնի աղջիկը օտարականի շեշտը առնելուն պէս , մեքենաբար Ազմիին տան թիւր կը փոխանցէր : Ալ չփորձեցի հեռածայնել եւ ուղղակի զացի Ուլանտշթրասէ , Շահանին տան կողմերը : Քիչ մը սպասեցի , մէջտեղ չելաւ .

խոհեմարար քովընտի փողոցներէն անցայ Քուրֆիւրսթենտամ, եւ անկէ ալ գետնուղիով գացի Արամը գտնելու։ Ի զուր մերիններէն ոչ մէկը կրցայ գտնել։ Վերադարձայ տուն։ Դրան վրայ կարմիր խոշոր յայտարարութիւն մը փակցուած էր։ Ոստիկանութիւնը ծանուցանելով ձեմալ Ազմիր եւ Պէհականութիւնը, մեծ գումար մը պարզեւ կը խոստանար անոնց սպանիչները գտնողին։

Հակառակ պաղարիւնիս, եւ վտանգները արհամարհելու տրամադրութեանս, խոստովանիմ, որ յայտարարութիւնը կարդացած ատենս, սարսուր մը ունեցայ։ Կ'ուզէի ամէն բան հասկնալ ու չէի յաջողեր, երբ Սաք վրայ հասաւ եւ հետաքրքրութիւնս գոհացուց, մանրամասնօրէն կարդալով ու բացատրելով։ Ապա միասին տուն մտանք եւ միասին ալ ճաշեցինք։ Բնականարար խօսակցութեան նիւթը օրուան դէպքն էր։ Տեղեկացուց թէ ձերբակալութիւնները խստիւ կը շարունակուին եւ աւելի քան 30 հայ ուսանող տարուած են պահականոց։ Միամիտ հարցումներ կ'ուզէի եւ ոստիկանապետ բարեկամս կը հաստատէր, թէ ահարեկիչները հսկայ եւ թիկնեղ մարդիկ էին, քանի որ հարուածած ու ծեծած են զիրենք բռնելու փորձ ընող անցորդները։

Յաջորդ առաւօտ Քուրֆիւրսթենտամի վրայ հանդիպեցայ Շահանին։ Մտանք կողմնակի փողոց մը՝ ուր չնորհաւորեց զիս եւ յայտնեց թէ Արամ չէ ձերբակալուած։ Զափազանց ուրախացայ եւ միտքս հանդարտեցաւ։ Անհամբեր դէպքին մանրամասնութիւններուն կ'ուզէր տեղեակ ըլլալ պատմեցի։ Արամին աղատ ըլլալու պարագան ուրիշ տեսակէտով ալ ուրախալի էր եւ յուսադրիչ։ Դեռ թակարդին մէջն էինք, բայց անդամ մը որ դուրս գայինք, մեր սեւ ցանկր վերստին աչքէ անցնելու ատենը կ'ունենայինք։ Այս մասին բան մր չըսի Շահանին, որ արդէն կը պատրաստուէր մեկնիլ Պերլինէն, գերմանական թերթի մը այն լուրին վըրայ, թէ ոստիկանութիւնը կը փնտոէ Ամերիկայէն իրբեւ թղթակից Պերլին ժամանած անձ մը։ Իրաւ ալ Շահանը այդ հանգամանքը ունէր՝ ստիպուած էր խոհեմ ըլլալ ու հետքը կորսնցնել։ Կառախումբի տոմսակը գնած էր։ Ժամը 7ին բաժնուեցայ իրմէ եւ տուն վերադարձայ։ Մեր Հեր Սաքը

կարեւոր լուրեր բերաւ։ Թէ ոստիկանութիւնը կասկածե-
լիներու ցանկ մը պատրաստած է եւ ձերբակալութիւնները
ըստ այնմ կը կատարուին։

Բարեբախտաբար անունս չկար, այն պարզ պատճառով
որ պահականոցին տոմարներուն մէջ արձանագրութիւն
չունէի. ձգձգումներս, Հեր Սաքին հետ խաղացած խաղերս,
բարեբար եւ փրկարար դեր ունեցան։ Ապա թէ ոչ զիս ալ կը
բոնէին կը տանէին։ Ինչպէս յայտնի է, ինձմէ լուսանկար
մըն ալ ուզած էր եւ ես ալ ակնոցով լուսանկարուած էի եւ
երկու երեք հատ յանձնած էի իրեն, տանտէրս մոռացկոտ
ըլլալով, զանոնք իր սեղանին վրայ ձգած էր, ես ալ օր մը,
յարմար մէկ պահուն այդ լուսանկարներս ետ առած էի եւ
մարդս անտեղուանքը չէր եղած։

Զերբակալուած բոլոր կասկածելիները կը տարուէին
Թալէաթ Փաշայի կնոջ առջեւ, որ ոստիկանութեան հա-
ւաստիք տուած էր, թէ կը ճանչնար ահարեկիչներէն մին,
որովհետեւ զայն քանի մը անգամ տեսած էր փողոցը ու
դրան առջեւ եւ այդ գիշեր անիկա զինք հարուածեր էր։
Սակայն Թալէաթին Հանըմը այնքան չուայլ եղած էր նման-
ցընելու արուեստին մէջ, այնքան շատ հայ երիտասարդներ
նմանցուցած էր իր ճանչցած ահարեկիչին, այսինքն ինծի,
եւ այնքան սուտ ելած էր, որ ի վերջոյ ոստիկանութիւնը ալ
կարեւորութիւն չէր տուած անոր ցուցմունքներուն եւ բա-
ւականացած էր վար դնելով բոլորովին անմեղ, բոլորովին
անտեղեակ հայ ուսանող մը, Զատկի առթիւ Միւնիխէն
Պերլին ընկեր-բարեկամի այցելութեան եկած Պէրպէրեա-
նը։ Այդ երիտասարդը տեսնելու առիթ չունեցայ, բայց
կ'րսէին թէ շատ կը նմանի ինծի։ Խեղճ տղան բաւական ա-
տեն բանտ մնաց, իմ գործած «մեղքս» քաւելու համար եւ
ի վերջոյ անպարտ արձակուած էր։

Հարցաքննութեան միջոցին այնքան նեղած էին զինքը,
որ օր մը կտրիծ տղան, ալ համբերութիւնը հատած պոռա-
ցած էր ոստիկանութեան երեսին. — Զարնողը ես չեմ...
բայց պատիւ կ'ընէք ինծի վերագրելով այդ դէպքը...

Ապրիլ 21 ժամը 4ին, Էնկլիչէ Քաֆէ նստած էի, երբ
դէպքէն վերջ առաջին անգամ ըլլալով Արամը գտայ։ Իր

սովորական ծանր քայլերով ու հանդարտ, հանդարտ մօտեցաւ եւ սեղանս նստաւ: Եւ սեղանի տակէն, առանց ուշադրութիւն հրաւիրելու, իրարու ծեռք երկարեցինք եւ ուժով մը սեղմեցինք: Յետոյ անմիջապէս դուրս ելանք ու կատակելով ու ծիծաղելով զուարձալի խօսակցութիւն մը ունեցանք:

— Բայց Թորգոմ, ատ ինչ դալմաղալ էր էտ գիշեր... էտ ինչ զոռում գոչում էր...

Ընկերոջս այդ միամիտ հարցումը պատճառ ունէր: Արամ Կովկասի մէջ ահարեկումներ կատարած էր, ու բնաւչէր հանդիպած նման դալմաղալի: Այնտեղ, երբ ահարեկում մը կը կատարուի, կամ երբ զնդակները կը տեղան, ժողովուրդը անմիջապէս զետին կը պառկի, փոխանակ դէպքին վայրը փութալու: Ոստիկանութիւնն անդամ չէր վազեր կամ մօտենար դէպքին վայրը: Մինչդեռ երոպական որեւէ քաղաքի ժողովուրդ վարժուած չըլլալով նմանօրինակ դէպքերու, պարճանակի ձայն առնելուն պէս, կը հետաքրքրուի, կը վաղէ եւ կը յարձակի: Կովկասի ժողովուրդները վարժուած էին, քանի որ ամիս չէր անցներ, որ տեղոր մը տեղի չունենար, Հայերու, Ռուսերու եւ կամ Վրացիներու կողմէ: Այն ատեն Արամը հասկցաւ մեր գիշերուան «դալմաղալին» պատճառն ու իմաստը: Կը խնդայինք եւ իւրաքանչիւրս պատմեց իր փախուստը: Հետաքրքիր էի գիտնալու թէ, ինք այդ դրան առջեւ որքա՞ն մնացեր էր եւ ինչպէս չէր բըռնըւած ու ինչպէս տուն հասած էր:

— Ինչ ընէի, պատմեց Արամ ժպտելով. էնտեղ մի քիչ շունչ առի. յետոյ «եաւաշ եաւաշ» քալեցի... ժողովուրդը մօտեցաւ ինձ... դեռ չունչս կը կտրէր եւ քու կողմդ կը նայէի գլուխս շարժելով. բան մը ըսող չեղաւ. կարծեցին որ քեզ հետապնդողն եմ... միշտ քու կողմդ կը նայէի... երր քիչ մը հեռացան էտ մարդիկ, քալել սկսայ. քանի մը տուն անդին տեսայ ցանկապատ մը փոքրիկ պարտէղի մը շուրջ. մաւղերս ցանկապատին վրայէն ներս նետեցի ու աւելի հանդիսաւ եւ ապահով եղայ: Միայն փողոց մը անդին ինորինքս պահականոցի մը դէմ գտայ. անհոգ անհոգ կը քալէի, երբ ոստիկան մը յանկարծ երեւցաւ ու իմ կողմս

և կաւ արագ արադ . կարծեցի որ զիս բռնելու կուգայ . մտքէս անցաւ փախչիկ , բայց ուժու կը պակսէր . ինչ կը լինի թող լինի , ըսի ինքնիրենս , կ'ուրանամ եթէ բռնելու զայ : Ոստիկանը հասաւ ու բաներ մը ըսաւ . բան չհասկցայ : Այս անդամ երկու ձեռքովիլ նշաններ մը ըրաւ . յետոյ մատները բերնին տարաւ : Շան որդին լուցկի կ'ուզէ եղեր ... շունչ առի , լուցկիս տուի իրեն . «տանքէչէօն , տանքէչէօն» ըսաւ ու ձեւեննէմ եղաւ գնաց կառք մը զտայ և տուն դացի ...

Այդ օրը հանդիպեցայ նաեւ . Հրաշին կամ Մեհմէտ Ալի-ին , որ սրճարանէն ներս մտնելուն պէս ողջագուրուեցանք . իսսոտ հետաքրքիր էր մանրամասնութիւնները իմանալ . պատմեցի ամէն բան . մեր տուած որոշումը , Արամին վարանումն ու մեր կարծ ու կծու վէճր եւ վերջապէս յարձակումն ու յաջողութիւնը եւ մեր փախուստին դրուազները : Մենք տակաւին չէինք զիտեր թէ ահարեկումը ինչ տրպաւորութիւն եւ աղջեցութիւն բրած է մեր աղջակիցներուն եւ արտաքին աշխարհի վրայ , քանի որ որեւէ Հայ ըրջանակի մէջ մտած չէինք եւ անտեղիակ էինք : Բայց ինք պատմեց թէ Թուրքերը չչմած են եւ անմիխթար սուզի մատնուած . եւ աւելցուց թէ ինքն ալ պիտի մասնակցի յուղարկաւորութեան , որ մեծ չուքով պիտի կատարուի : Բաղմաթիւ ականաւոր անձեր , ինչպէս ձեմալ եւ էնվէր Փաշաներն ալ պիտի մասնակցին թափօրին . թելադրեց այդ օրը փողոց չելլել . ոստիկանութիւնը արտակարդ միջոցներ ձեռք առած է հսկելու համար թափօրին վրայ : Զգոյշ եղիր ...

— Քանի մը օրէն , ըսաւ բաժնուած ատեն , Վիեննա պիտի անցնիմ ... Հոն քեզի պիտի սպասեմ , միասին Պոլիս կը վերադառնանք :

Հրաչին բաժնուելէս վերջ հիանալի զաղափար մը գրաւեց զիս . տարիներու երազը : Եքեղ յուղարկաւորութիւն եւ մնացեալ ջարդարարներու կամ իթքիհատական ականաւոր անձերու համախմբում : Այս պատկերը անհանգիստ կ'ընէր զիս ու երեւակայութիւնս կը դրզոէր շարունակ : Ինչո՞ւ կարելի չըլլար եւ շատ ալ կարելի էր մրրիկի պէս պայթիլ յուղարկաւորութեան թափօրին իրայ , հանդիսաւոր գնացքի պահուն , կամ մեռելատան մէջ եւ կամ նոյնիսկ հողա-

կոյտին վրայ եւ համազարկով մը մէկ անգամէն մաքրել-սրբել հայակեր այդ բոլոր հրէշները : Եթէ Արամ համա-միտ ըլլար, Արշակն ալ կը կանչէինք, որ խենթի նման պի-տի վազէր զար եւ այն ատեն այդ արիւնարբու գազաններուն վերջին ժամը հնչած պիտի ըլլար : Զէնք չունէինք . իմ սե-վէյնս ոստիկանութեան մօտն էր, իսկ Արամն ալ իր մաւ-զերը պարտէղ մը նետած էր : Բայց Արշակին ատրճանակը Շահանին քովն էր . հատ մըն ալ ինք ունէր . իսկ եթէ մեր-ժէր, որոշած էի Հեր Սաքին ատրճանակը թոցնել պահած տեղէն : Միայն Արամն ու Հրաշը համողուէին :

Այդ երեկոյ Օր . Պերթային հետ դուրսը ճաշեցինք, վե-րադարձանք տուն եւ ֆրիցը առնելով Թուրֆիւրսթենտամ պտոյտի ելանք . այլեւս կործ չունէի ու պտոյտներով ժա-մանակու կ'անցնէի . ամենօրեայ ապահով միջոցը աս էր այլեւս : Ինչո՞ւ կասկած արթնցնէին աղջիկ մը եւ տղայ մը, որոնք չունի մը հետ կը շրջէին . Պերլինի ընտանի տեսա-րաններէն մէկն էր : Օր . Սաք անընդհատ կը խօսէր, լեզուի դաս տալու ձեւով, բայց որեթէ չէի լսեր, այնքան տար-ուած էի այդ երազով Պահ մը յանդիմանեց զիս, որ զինք չեմ լսեր — «Զհասկցայ բաածներդ» վրայ բերի ներողու-թիւն խնդրելով

Սենեակու առանձնացայ . շափաղանց աղմկալից էր . չո-գեկառքը կ'անցնէր զրեթէ պատուհանիս քովէն, որ կա-մուրջին կցուածի պէս էր . ամրող տունը երբեմն կը ցրն-ցրէր եւ առաջին անդամ րլլալով կ'անդրադառնայի սենեա-կիս այդ անյարմարութեան, զիշերները, հետապնդումնե-րու ատեն մանաւանդ ուշ տուն կր զառնայի, իսկ հիմա փա-խրստականի պէս օրուան մեծ մասր հոն կ'անցնէի : Քնարեր դեղի մը վարժուած էի ատենէ մը ի վեր եւ անժամանակ անկողին մտնելու անպատեհութիւնը մոլի դարձուցած էր զիս . նորէն հատ մը առի :

Առաւօտուն Արամը եկաւ . տեղս սորված էր եւ արգելք-ներս օդուտ չէին ունեցած . — «Բան շկայ» կ'ըսէր շարունակ եւ մինչեւ մեկնումը եկաւ զնաց Բարերախտարար անանկ ատեններ կուզար, որ Հեր Սաք տունը չէր ըլլար : Դուրս ե-լանք այդ կողմերը մի քիչ շրջելու Մաղկավաճառանոցի մը

առջևունք անցած ատեննիս, բազմաթիւ ծաղկեպսակներ տեսանք ցուցափեղին առջեւ. աչք մը նետեցի, Թուրքի անուններ : Ուրեմն մօտ էր յուղարկաւորութիւնը Հրաչը բսած էր, եւ ի՞նչ դառն ճակատադիր, մեր լնկերը, իրրեւ մտերիմը ձեմալ Ազմիի ընտանիքին, իր ուսերուն վրայ պիտի կրէր հայ մանուկներու դահիճ հըշին դաղաղը, մինչեւ գերեզման :

Ուրիշ գերեզմաններ չէի՞նք կրնար բանալ, այդ օրն իսկ . այս միտքը զիս կը չարչարէր : Արամին բացուեցայ . կարծես գաղափարին հետ հաշտուեցաւ, միայն հարցուց .



Ճեմալ փաշայի ահաբեկիշները,

Ստեփան Շաղիկեան եւ Պետրոս Տէր Պողոսեան ,
որոնք 1922 թուլիսին, Թիֆլիսի մէջ, Զեկայի շէնքին առջեւ,
պատուհասեցին Ապրիլեան Եղեռնի գլխաւոր .
պատասխանատուներէն Ճեմալ փաշան և իր քիկնասլահները

— Ինչպէս պիտի մօտենանք... ամէն կողմէ պաշարուած պիտի ըլլանք ոստիկաններով:

— Դիւրին է, պատասխանեցի, ներշնչուելով՝ ծաղկեպսակ կրողի մը պատկերէն: Երկու գեղեցիկ ծաղկեպսակ շինել կուտանք, եւ կը տանինք ամենէն վերջ, երբ բոլորը հաւաքուած են, կը մտնենք մեռելատունը եւ յանկարծ ատրճանակները քաշելով, առանց աչք թարթել տալու, կը գնդակահարենք էնվէրը, ձեմալը եւ միւսները, որոնք որ կրնանք: Թող թրքութիւնը այս անգամ ընդհանուր սուգ բռնէ:

Արամին աչքերը փայլեցան, բայց չպատասխանեց: Մտազրա՞ղ էր, թէ կը վարանէր: Հաւանաբար չէր ուզեր զիս նեղել, ոչ ըսելով: Իսկ այոն, նոր մեծ վտանգ մը կը բերէր: Ինչպէս ըսի, զէնք չունէինք: «Քալէ, քալէ, ըսի, ժամանակ չկորսնցնենք եւ Շահանէն առնենք Արշակին ատըրճանակը»: Գացինք եւ Շահանին պարզեցի միտք: Իբրև եւ պատասխան յայտնեց, թէ եթէ յարմար առիթ գտնենք, կը գործենք: Արամն ալ ծաղկեպսակները պատրաստելու պիտի երթար:

Ատրճանակ չկար. Հասկցուեցաւ որ Շահանը մեկնումի պատրաստութեան միջոցին, Արշակին զէնքը ջուրը նետած է, ապագայ տաղտուկներէ զերծ մնալու համար: Շատ աղդըւեցայ, բայց բան մը չէի կրնար ընել եւ այդ բացառիկ առիթը կը փախցնէինք: Շահանը մեկնեցաւ, իսկ երկու օր վերջն ալ Արամը կը մեկնէր Վլիննա, ոռւսական անցագրով, դիւրութեամբ «վիզա» առնելով: Պիտի մնայի մինակ եւ իսիստ դժուար էր երկրէն դուրս ելլել, քանի որ անցագիրս արձանագրուած չէր ոստիկանական տոմարներուն մէջ: Այդ տագնապալի օրերուն, բնականաբար չէի կրնար մտածել հանդիպելու որեւէ պահականոց: Հարցաքննութիւնները կը շարունակուէին, մամուլը ահապին աղմուկ ու վլվուկ կը փրցնէր եւ ոստիկանութիւնը դուլ ու դադար չունէր: Մանաւանդ, եթէ Թալէաթին կինը զիս տեսնէր, ա'լ աղատում չունէի: Իսկ Հեր Սաքին լուրերն ալ կրակի վրայ իւղ կը թափէին: Կ'ըսէր թէ Պոլսէն թուրք մասնագէտներ կուգան, բերելով Պէրպէրեանին լուսանկարը եւ այդ Պէր-

պէրեանը արդէն ծանօթ մէկն է եղեր : Միտքս ակամայ կ'երթար թուրք գաղտնի ոստիկաններուն եւ մասնաւորաբար հին ծանօթիս՝ էշրէֆին : Եթէ լուսանկարովս գար, անշուշտ պիտի ծանչնար զիս : Սիրտս կը սեղմուէր ու տագնապի մատնուած էի, բայց բնաւ յայտնի չէի ըներ եւ խնդալով ու կատակելով կը խօսէի տանտիրոջս հետ :

Գացի հնկլիչէ Քափէ, քանի մը բաժակ գոնեաք պարպելու եւ այս հանելուկին մէջէն ելլելու ճար մը մտածելու համար : Դէպէին օրը կրնայինք սպաննուիլ . բայց կեանքը ի՞նչ կ'արժէ . քանի դեռ ողջ ենք, հսկայ գործ մը գլուխ հանելու էինք, սարսափեցնելով ոճրագործներու բոլոր գարշելի ցեղապետները եւ ցնցելով Եւրոպայի խիղճը, եթէ ունէր : Հայ ժողովուրդը եւ Դաշնակցութիւնը գլխատուած էին եօթը տարի առաջ, ահաւոր ու անդարմանելի կորուստ էր : Այդ պահուն, եթէ ողջ ըլլային ու մեր քով գտնուէին Ռուստոմներն ու Նիկոլ Դումանները, մեր ծրագիրը իրականացած պիտի ըլլար : Ազգին վրէժը կը լուծէինք եւ հանգիստի արժանի կ'ըլլայինք :

Հրաչը այլեւս չէր կրնար օգտակար ըլլալ . իսկ Շահանը եթէ մեկնելու վճռական մտադրութիւնը չունենար, քանի մը ժամէն Արշակն ալ բերել կուտայինք Վիեննային եւ այն ատեն կը սարքէինք մեծագոյն հարսանիքը, մեր ցեղին արժանապատուութեան փրկութեան համար :

Մեկնելու պահուն, Շահանը հաւաստիք տուած էր թէ Լիպարիտը եւ Զօրեանը պիտի օգնեն ինծի :

Նախ գացի Արամին . մեկնելու կը պատրաստուէր . թէ ժամանակ չունէր եւ թէ դրամ . իր ապսպրած նոր հագուստը դերձակին քովէն առնելու ստացագիրը ինծի յանձնեց, որպէսզի մնացեալ պարտքը վճարեմ ու հազուստը Վիեննատանիմ : Շատ նեղուեցայ, բայց ձայն չհանեցի : Սիրտ չըրի դերձակին երթալու եւ լաւ ըրի : Հետազային Վիեննայի մէջ պիտի տեղեկանայինք, թէ ինչպէս այդ ձեռք մը հազուստը անսպառ նիւթ եղած էր գերմանական թերթերուն : Շոգեկառքը մեկնեցաւ . վերադարձիս, երանի տուի իրեն : Արդե՞օք ես ալ այդքան դիւրութեամբ պիտի կարենայի օձիքս աղատել :

Ալ մինակ մնացած էի եւ գլխուս ճարը պէտք էր տեսնէի :

Գացի Լիպարիտին . փոքրիկ սեղանի մը վրայ թէյ պատրաստած էր : — 0' , լաւ որ եկար Արշաւիր , հիմա Մինայիլն ալ պիտի զայ : Երկու օր առաջ Քուրֆիւրսթենտամի մէկ անկիւնը հանդիպած էի Միխայիլին — Վարանդեան — : Զիս համբուրեց եւ սա կատակն ալ ըրաւ : — Երանի՛ թէ ինձմէ առաջ դու մեռնէիր . . . : Ես գրէի քո մասին . . .

Լիպարիտին պարզեցի դրութիւնս եւ յայտնեցի որ ձեւով մը զիս երկրէն դուրս հանելու են : Բայց որովհետեւ անցագիրս ոստիկանութեան մօտ արձանագրութիւն չունէր , Լիպարիտ անպատեհ եւ վտանգաւոր դտաւ խնդրին խոռնըւիլ : Ես ալ նկատեցի որ մեծ դժուարութիւններ կան ու բարդութիւններ կրնան առաջ զալ , չուզեցի որ պաշտօնական մարմիններ խառնուին : Այդ միջոցին Վարանդեանը հասաւ . անոր ալ պարզեցինք խնդրիր : Այդ օրն իսկ Զօրեանին գայի եւ կացութիւնը անոր ալ պարզեցի :

— 0 , գոչեց ձեռքերը բանալով , ի՞նչ կրնամ ընել . մեզ բոլորս աքցանի մէջ առած են : Եթէ այդքան վտանգ կը տեսնես , եկուր հոս եւ ամիսներով մնացիր , իմ վրաս չեն կասկածիր :

Ասոր վրայ ուզեցի գոնէ կարեւոր գոյքերս պարունակող պայուսակներս իր տունը փոխադրել . հաւանեցաւ : Նոյն զիշերն իսկ տուն դարձին , պայուսակներէս մին առի եւ հոն տարի : Հետեւեալ առաւօտ , սովորական վրադումներովս ժամանակ անցուցի . այսինքն Ֆրիցը պտոյտի տուրի . տուն վերադարձայ ու Գերմային ընկերացայ մինչեւ դպրոց : Մայրիկն ու սպասուհին գնումներու գացած էին հւ տունը մարդ չկար : Միւս պայուսակս ալ անմիջապէս փոխադրեցի Զօրեանին բնակարանը՝ հոն ձգելով միւս պայուսակներս . . .

Մեկնած միջոցին , Արամին ըսած էի որ 'Լիննա հասնելուն պէս հեռագիր . մը զրկէ ինձի , հաղորդելով հօրեղբօրս մահամերձ ըլլալը , որպէսզի զայն Հեր Մաքին ցոյց տալով , խնդրիրս վայրկեան առաջ կարգադրէր : Տանտէրս

իրաւամբ հաւատացած էր թէ միլիոնատէր հօրեղրայր մը ունիմ Ռումանիոյ մէջ, որուն միակ ժառանգորդն էի: և ժառանգ ուտողի պէս ալ կը ծախսէի:

Երկու օր սպասեցի: Արամէն լուր չկար, ոչ ալ հեռապիր: Արդէն դաւադիրի խառնուածք չունէր: Բարկացած էի եւ սաստիկ ջղայնացած: ճարահատ՝ գրեցի Վիեննա, ընկերոջն՝ Ա. Օ. ին, որ Գայիանէին եւ իմ թղթակցութիւններս կ'ապահովէր, որպէսզի տեղս զաղտնի մնար: Պարտաճանաչ: տղան անմիջապէս զրկեց սա հեռագիրը: — «Հօրեղրայրդ մահամերձ է: Ժառանգութեան խնդիրը կարզադրելու համար իսկոյն վերադարձիր»:

Որով չորս հինգ օր եւս անցաւ ու տակաւին ես տագնապի մէջ էի: Իրիկուան դէմ էր. Հեր Սաք հեռագիրը բացաւ, կարդաց ու այլայլեցաւ մէկէն: Բացատրեց եւ զոյժը տուաւ: Դերասանութեան պէտք կար. ես ալ այլայլեցայ, գոյն առի, գոյն տուի եւ եթէ չամչնայի, պիտի լայի: Երեսը նայեցայ մէյ մը, մէյ մըն ալ չուրջս եւ շուարածի կերպարանքով իրեն հարցուցի թէ ի՞նչ պէտք է ընէի... Սա ի՞նչ անակնկալ գժբախտութիւն է... Հիմա փ՞նչ պիտի ընէի: Եւ խնդրեցի որ զիս մինակ չձգէ, հետա ճամբորդէ, բոլոր ծախքերը վրաս: Աւագին գործ էր եւ մինակս երբեք պիտի չկարենայի մէջէն ելլել: Մտերիմ բարեկամի մը պէտք ունէի: իրմէ զատ ո՞վ ունէի...:

Հեր Սաք մօրը հետ քանի մը խօսք փեխանակեց եւ ըսկան միիթարել զիս: Ուստիկանապահութ խոստացաւ յաջորդ օրն իսկ կարգադրել անցագրիս խնդիրը ու աճապարանքով ելաւ գնաց: կարծեմ այդ օրն էր յուղարկաւորութիւնը եւ ինքը իրգեւ պարտաճանաչ պաշտօնեայ, պէտք է գործի վըրայ ըլլար. արդէն խօսած ատեն, նօտած տեղը չէր կրնար պարտկիլ եւ գլուխս կը քերէր: Գիշերը, ճաշի ատեն, գրեթէ բան չկերայ, ջղային վիճակի մէջ էի եւ անեցիք ատոր պատճառ կը նկատէին տխուր լուրը...

Յաջորդ առաւօտ մօտեցայ Հեր Սաքին, մտահոգ կերպարանքով եւ գլուխս շարժելով:

— Օ՛, օ՛, ըրաւ եւ աւելցուց անցագիրդ բե՛ր: Սենեակս վազեցի բերի, եւ իրեն երկարեցի:



Արամ Երկանեանի վերջին լուսանկարը

Այցեքարտը հանեց բաներ մը զրեց, անուն մը՝ Հեր
Շմիտ, եւ յանձնարարեց անմիջապէս ոստիկանութեան
կեդրոնը Երթալ, ուր իր ընկերու խնդիրս պիտի կարգա-
դրէր: — Զէի ուզեր երթալ, բայց եւ շէի կրնար պնդել.
կացութիւնը փափուկ էր: Վարանումս տեսնելով ըսաւ.
— Ես շատ զրաղած եմ, դուն գնա, անիկա ամէն ինչ
կը կարգադրէ...»

Ինքնաշարժ մը ցատկելով գացի կեդրոնական ոստիկա-
նութեան շէնքը, որ ոստիկան ու դադտնի ոստիկաններով կը

վխտար : Վար իջայ , մտադրելով տուն վերադառնալ եւ Հեր Սաքին ըսել թէ ընկերը չեմ զտած : Յետոյ խորհեցայ . եղածը եղած է քանի որ այս քարտը կայ , ուրեմն Հեր Շմիտ բան մը պիտի ընէ Կրկին վեր ելայ , սակայն ոտքիս եղունզէն մինչեւ մազերուս ծայրը դողի մէջ էի : Հարցնելով գըտայ մարդս , խոշոր սրահի մը մէջ , բազմաթիւ սպասողներ կային : Քարտս իրեն Երկարեցի , անցազրիս հետ միասին :

Հեր Շմիտ կարդաց , անցազրիս վրայ աչք մը նետեց ու ինքնիրեն փսփսալու ձեւով մը ըսաւ . — Արմենիչէ Բասրորթ Ապա երեսս նայեցաւ , եւ փոխանակ անցագիրս կընքելու , ինչ որ կր յուսայի , դայն դրաւ սեղանին ծայրը : Երեւի , խորհեցայ , կնքելէ առաջ մտադիր է աւելի բարձըրաստիճան պաշտօնեայի մր հետ խորհրդակցիլ , ինչ որ գործիս չէր զար Պահ մր մտադրեցի հոն ձգել անցագիրս եւ հեռանալ , քանի ուշ չէր Հեր Շմիտ ինձմով չէր զբաղեր անկամ եւ Ռիս սպասողներուն թուղթերը կը կնքէր ու կը ստորապրէր Ասեղներու վրայ նստած էի : Պահ մը , երբ չեմ զիտեր ինչ բանի համար զուրս ելաւ , կամացուկ մը անցագիրս վերցուցի եւ կրկին տեղաւորուեցայ աթոռին վրայ : Դիմողներուն Երթեւեկր վերջ չունէր եւ գործս կը մնար : Հեր Շմիտ ներկայութիւնս անզամ մոռցած էր , երբ անչուկ զուրս ելայ եւ չիտակ տուն վազեցի , կացութիւնը Հեր Սաքին պարզելու համար :

Հեր Սաք տունը չէր եւ գացած էր Լայբցիկ . մնացի շուարած Գիշերը Պերթան խնդրեց որ զինքը սինեմա մը տանիմ . զացինք , բայց թէ բան մը տեսայ կամ հասկցայ , չեմ յիշեր : Միայն զիտեմ որ ժողովուրդը կը խնդար Սինեմային Ելանք եւ զացինք ինկլիչէ Քաֆէ , ուր քանի մը շատ գոնեաք աւելի խմեցի եւ պահ մը սրճարանի նուագախումբին Եղանակներուն աղղեցութեան տակ , վանեցի մտահողութիւններս , բախտիս ձգելով ամէն բան : Պերթան փափաքեցաւ իր սիրած մէկ կտորը նուագել տալ . պահարանով զումար մը զրկեցի զեկավարին ու աղջկան փափաքը կատարուեցաւ Գիշերը զրեթէ անքուն անցուցի :

Հետեւեալ օրը Ֆրիցը առի եւ դուրս ելայ , բայց այս անզամ հեռուէն մեր տունը քննութեան տակ առի . կասկած

մը մէջս մտած էր. սակայն անսովոր բան մը չկար տան մէջ կամ դուրսը: Այլեւս տունը շատ չէի մնար եւ դուրսերը կը գեղերէի:

Այդ օրը կրկին այցելեցի Զօրեանին, որուն յայտնեցի թէ տակաւին բան մը չեմ ըրած. ինքն ալ մտահոգուեցաւ: Իրեն յանձնեցի յիսուն տոլար, որպէսզի մառքի վերածէ: Մէկ երկու ժամ հոն մնացի, մինչեւ որ վերադարձաւ: Մառքերը առի եւ կրկին գացի էնկլիչէ Քաֆէ: Ալ տեղ չէի կըրնար նստիլ եւ շուտ մը դուրս ելայ: Այնքան նեղուած էի ու բարկացած մերիններուն, որ ձեռքս անցնէին՝ կը խեղդէի: Այս կացութիւնս աւելի մտահոգիչ էր քան դէպքէն առաջ եւ նոյնիսկ դէպքի օրուան կացութիւնս. աշաւոր օրեր ապրեցայ: Չէի գիտեր ե՞րբ պիտի գար Հեր Սաք եւ ի՞նչ տրամադրութեամբ:

Հոգեկան այս դրութեան մէջն էի, երբ Հեր Սաք վերադարձաւ: Տուն վերադարձիս զինք գտայ. յոզնած կ'երեւարիսկ ես՝, այլայլած ու նոյն շուարած դէմքը առի:

— Դեռ հո՞ս ես, հարցուց.

— Քեզի կը սպասէի, միասին պիտի երթայինք:

— Ինչո՞ւ, ինչպէ՞ս, բայց այս օրերս խիստ զբաղած եմ, մանաւանդ այս օրերս...

Գլուխս տիրութեամբ շարժեցի, յետոյ գրապանէս տրըցակ մը մառք հանելով մօրը առուի, իրեւ սենեակիս երեք ամսուան վարձք, եւ խնդրեցի որ սենեակս պահէ, որովհետեւ պիտի վերադառնամ:

Այդ միջոցին Հեր Սաք կրկին անցագրիս խօսքը բացաւ: Բացատրեցի թէ Հեր Շմիտին հետ չէինք կրցած հասկցուկիլ: Մայրն ալ յանդիմանութեան պէս բաներ մը ըսաւ ալուն: Յաջորդ օրը Ա. Օ. Էն երկրորդ հեռագիր մը հասաւ, որով կը յայտնէր, թէ հօրեզբայրս շատ ծանր է եւ ինչո՞ւ կ'ուշանայի: Փրկարար եղաւ այս հեռագիրը: Հեր Սաք փութեամբ ոտքի ելաւ ու «Երթանք» ըսաւ: Քանի մը հարիւր մառք իրեն երկարեցի, խնդրելով որ կառքով երթանք: Ելանք եւ ուղղակի ոստիկանութեան կեդրոնը գացինք: Մինչ ես կը ոլքտայի սրահներուն մէջ, տանտէրս մէկ սենեակէն միւսը կ'երթար կուգաը եւ իր ձեռքովը կը կնքէր

Թուղթս: Երբ դուրս ելանք, կռնակէս բեռ մը ինկաւ . թե-թեւցած էի: Վիզան առնելը դիւրին էր ինծի համար . Արա-մին եւ Արշակին վիզաներն ալ ես առած էի արդէն:

Վերադարձին, բոլոր տնեցիները հաւաքեցի եւ գա-ցինք ճաշարան-գարեջրատուն մը, ուր լաւ մը կերանք խը-մեցինք: Հոն կրկնեցի որ սենեակս վարձու շտան, քանի որ շուտով պիտի վերադառնայի: Եւ կրկին չեր Սաքէն խնդրեցի, որ ընկերանայ ինծի: Իսկ եթէ ինք չի կրնար գալ, դոնէ մայրիկը կամ քոյրը ընկերանան ինծի:

— Այս օրերս շատ զբաղած եմ, պատասխանեց Հեր Սաք: Այս դէպքին պատճառով Լայրցիկ պիտի երթամ . եր-կու օրէն կը վերադառնամ . յետոյ Պոլսէն զալիք մարդոց պիտի գործակցիմ . անհնար է որ ընկերանամ քեզի: Եւ սիր-տը կոտրած բարեկամի շեշտով աւելցուց . . . Բայց մէկ եր-կու օր սպասէ ինծի . նայինք ի՞նչ կրնանք ընել . . .

— Անշուշտ կը սպասեմ, սակայն, եթէ չկարենաս գալ օրիորդը թող ընկերանայ ինծի:

Տուն վերադարձին, հեռաձայն մը եկաւ: Հեր Սաք եր-կար խօսելէ ետք, ելաւ ու մեկնեցաւ . Նորէն մտահոգուեցայ . ինչո՞ւ յանկարծ զիշերանց կը կանչուի: Ես ալ դուրս ելայ ու մոտակայքը շրջեցայ, անոր վերադարձին սպասելով: Հեռուէն տեսայ որ կուգայ . սովորականին պէս, կը քալէր . մոտեցայ իրեն.

— Օ՛, ինչ կ'ընես հոս, հարցուց .

— Կը պտտէի . . . բայց դուն ինչո՞ւ գացիր . . . ինչ ը-րիր . . .

— Վաղը նորէն Լայրցիկ պիտի երթամ :

Հետեւեալ առտու Հեր Սաք մեկնեցաւ Լայրցիկ, ինչ որ դործիս եկաւ: Միասին դուրս ելած եւ ճամբան ու յետոյ սրճարանը, երկարօրէն խօսած էի ապագայ ծրագիրներուն մասին . թէ ինչպէս Գերմանիա պիտի փոխադրեմ ինծի ժա-ռանգ մնացած հսկայ գումարը, եւ այդ գումարով ինչե՛ր կարելի էր ընել . կալուած ու խանութներ զնել եւ առեւ-տրրական ձեռնարկներ գլուխ հանել, պայմանաւ որ ինծի օդնէր . վստահելի բարեկամի պէտք ունէի եւ իրմէ լաւը չէի կրնար գտնել: Տանտէրս ալ խանդավառուած էր երազ-

ներովս, որոնցմէ մեծապէս պիտի օգտուէր։ Իրմէ բաժ-նըւելէ վերջ, Պերթային հետ խաղաղ ժամեր անցուցի, ապա զացի Զօրեանին, եւ ժամադրուեցանք, յաջորդ օր Աւրս-տըրիական Դեսպանատուն երթալու համար

Հանգիստ սրտով տուն վերաղարձայ կրկին. Ֆրիցը վրաս վաղեց, տխուր էր եւ կարծես անցուղարձերուն տեղ-եակ. չոքուա մը տուի, չկերաւ դուրս հանեցի, եւ ճամրան խողի միս առի իրեն համար ու պահ մը կենդանաբանական պարտէղ շրջելէ վերջ. կրկին տուն եկանք։ Քովիս չէր զատ-ուեր մանաւանդ շատ կ'ախորդէիր որ զլուխը անընդհատ շոյեմ ես ալ այդ վերջին օրերը չէի ուզեր տունէն հեռա-նալ, եւ տնեցիներուն հետ յաճախ տեսնուելու. կամ խօսակ-ցելու առիթներ կը փնտուի, բան մը հասկնալու, լուրէ մը կամ խօսքէ մը հետեւութիւն մը հանելու եւ անցուղարձե-րուն տեղեակ ըլլալու համար։ Պարզապէս հսկողութիւն կատարելու նպատակովն է որ երրեմն դուրս կ'ելլէի։ Այդ գիշեր Պերթային հետ սինեմա մը դացինք, յետոյ ասդին անդին պտոյտ մըն ալ ընելէ վերջ ուշ ատեն վերադարձանք։

Առառան ժամը ութին, մեր տան փողոցին դուռը զար-կին. ելայ բացի. ցրուիչը հեռագիր մը երկարեց. ուզդուած էր Մայր Սաքին. պաշտօնեան հեռանալէ ետք, մտադրեցի պահել հեռագիրը, բայց տիկինը վրայ հասաւ։ Յանձնեցի հեռագիրը. բացաւ ու սկսաւ կարդալ. քիչ մը անդին կե-ցած էի, իր դէմքը դիտելու եւ տպաւորութիւնը հասկնալու համար։ Դէմքին վրայ մտահոգութեան պէս բան մը նշմա-րեցի եւ սիրտս թիթեւ մը թպրտաց։ Անշշուկ մէկ կողմ քաշուեցայ ու սենեակս մտայ, անկիւն մը նստայ։ Տէկին չանա քիչ վերջ եկաւ, ներս մտաւ, չորս դին աչք մը պտտցուց եւ հարցուց —

— Ե՞րբ կր մեկնիս...

— Զեմ զիտեր պատասխանեցի, Հեր Սաքին պիտի սպասեմ։

— Վաղը կէսօրին հոս պիտի ըլլայ... կ'ուզէ որ սպա-սես իրեն...

Եւ երեսս ի վեր նայեցաւ։ Այս անգամ անսովոր էր նայուածքը. այդ խնդումերես եւ բարի կնոջ աչքերը շատ

Արջացած էին. չհաւնեցայ, բայց անմեղուկ աչքերով նայեցայ իրեն, յաջողելով ներքին յուզումս զսպել եւ անմեղուկ շեշտով ալ ըսի. —

— Եատ լաւ, շատ լաւ, իրեն պիտի սպասեմ: Յետոյ խնդրեցի կէսօրին միասին ճաշել:

— Ուրախութեամբ, պատասխանեց ու հեռացաւ:

Երկուշարթի օր վիզաս առի եւ վճռեցի ալ Պերլինէն հեռանալ, Երեքշարթի առաւօտ: Շողեկառքը ժամը տասնին կը մեկնէր:

ՄԱՅԻՍ 8.— Առաւօտուն շատ կանուխ ելայ: Ֆրիցը եկաւ, երեսը չոյեցի, չոքոլաներ տուի եւ տոմսակս գրպանիս մէջ չօշափելով դուրս ելայ: Բոյոր գոյքերս տեղւոյն վրայ ձգած էի սովորականին պէս: Դեռ կանուխ էր կայարան երթալու համար եւ կենդանաբունական պարտէզին կողմերը պտոյտ մը րրի: Հանդարտ, հանդարտ տուն կը վերադառնայի, երբ տեսայ որ երկու ոստիկան մեր տունը կը մտնեն: Սովորական էր ասիկա. սակայն սպասեցի հինգ տաս վայրկեան, անոնք դուրս չելան: Կասկածը ծանրացաւ մէջս եւ միտքս կարգ մը բաներու գնաց... Նախորդ օրուան հեռագիրը... տիկինին դէմքը, նայուածքներն ու լրջութիւնը

Արամին հազուստները... եւ տրամաբանեցի որ հիմա այդ ոստիկանները ինծի կր սպասեն, մանաւանդ մայր Սաքը անոնց հաւատացուցած պիտի ըլլար թէ Հէր Ղազարեանը ուր ալ զացած րլլար, պիտի վերադառնար անպայման... ամենօրեայ սովորութեան համաձայն...

Ալ տուն երթալը մոռնալու է, ըսի ինքնիրենս, նախազգացումներուս հաւատալով շիտակ դացի Զօրեանին, գոյքերս առի եւ կայարան փութացի: Թալիսման շապիկս վրաս էր: Կայարանին մէջ հանդիպեցայ ընկեր Վարանդեանին, որ տեղեակ էր գաղտնի փախուստիս. Փարիզ պիտի անցնէր: Եատ կարճ խօսակցութիւն մը ունեցանք. ժամանակ չունէի եւ ինքն ալ կ'ուզէր որ վայրկեան առաջ չողեկառքին մէջ տեղաւորում:

— Աս է կառախումբդ, ըսաւ մատովը ցոյց տալով, ինքզինքիդ հոգ տար եւ ժպտելով աւելցուց: — Աղջիկներուն շատ մի նայիր:

Խնդացի, հրաժեշտ առի եւ վեր ելայ:

Շոգեկառքը կը սուրար եւ կարծես ան ալ կ'ուզէր վայրկեան առաջ զիս հեռացնել ու փախցնել վտանգէն: Դէպէէն վերջ, մարդ վախկոտի պէս բան մը կը դառնայ. առաջուան քաջութիւնը եւ պաղարիւնութիւնը ակամայ կորսնցուցած կ'ըլլայ. ամէն ինչ կասկածելի էր. չուք մը, ճամբորդի մը երթեւեկը, քովէդ անցած ամէն մէկուն անտարբեր նայուածքն անգամ, կառախումբի պաշտօնեաներուն հանդարտ քալուածքը կամ աճապարանքը, ամէն ինչ վտանգի սպառնալիք մը կը նկատես: Քանի անգամ զգացի, որ արիւնը կարծես կը պարզուէր երակներէս եւ ջղային դրութիւնս կը քայքայուէր: Զարմանալի բան, վտանգէն առաջ երբեք այս վիճակը չէի ունեցած: Տունէն բաժնուելէս վերջ եւ մասնաւորաբար կառախումբին մէջ հետզհետէ սաստկացաւ անձկութիւնս: Հետեւարար, քանի շոգեկառքը կը սուրար, ես այնքան աւելի անհամբեր դարձած էի եւ կ'ուզէի թեւեր առնել, վայրկեան առաջ եւ անկէ առաջ սահմանը կտրել անցնելու համար:

Թերթ մը երեսս, կը կարդայի, առանց բան մը հասկընալու եւ միտքս անդին զնաց. հիմա Սաքերը, մայր ու աղջիկ ինծի կը սպասեն ճաշի. անշուշտ ոստիկաններն ալ հոն են կամ մեկնելէ վերջ պիտի վերադառնան, քանի որ մայր Սաքը անոնց բացարձակ հաւաստիք տուած պիտի ըլլայ, թէ ես, կէսօրուան ճաշին ալ եթէ տուն չհանդիպէի, իրիկունը անպայման տունն հմ: Ինչպէս սովորութիւն եղած էր երկար ատենէ ի վեր: Յետոյ բացառիկ կամ արտասովոր բան մըն ալ պատահած չէր, որ ես տուն չվերադառնալու պատճառ ունենայի: Պայուսակներս ալ անկողնին տակն են եւ սեղանիս բոլոր առարկաները, գերմաներէնի զիրքս, ածիլուելու գործիքս, եւայլն, իրենց տեղերն են: Այնպէս որ սենեակս մտած ատենին կասկած պիտի չունենային:

Շոգեկառքը մեծ աղմուկով կը սուրար եւ ես սիկարէթ սիկարէթի վրայ կը ծխէի. վտանգը վտանգ էր տակաւին եւ սահմանը չանցած ազատութեան շունչը չէի կրնար առնել: Սահմանին վրայ իսկ կրնային զիս ձերբակալել, եթէ ինքնութիւնս ստուգէին: Մտահոգութիւնս ծանր կերպով կը

ճնշէր եւ անհամբերութիւնը դիս կը քայքայէր։ Տեղ մը, կայրանէ մը «պոմպէ» գլխարկով մարդ մը ներս մտաւ. գըլանիկ մը բերնին յաճախ ինծի կը նայէր. գաղտնի ոստիկանի նմանցուցի։ Ժամու մը չափ նոր տաղնապ մը ապրեցայ, մինչեւ որ մարդս ուրիշ կայարան մը իջաւ եւ շունչ առի։

Վերջապէս սահմանը հասանք։ Անցաղիրս ձեռքիս՝ ըսպասեցի հերթիս։ Թուղթերս քննեցին, երեսս նայեցան մէյ մը, քանի մը հարցումներ ըրին, որոնց գլխով պատասխան տուի։ յետոյ երկու պայուսակներս ալ բացին, քննեցին, եւ թուղթերս կնքեցին ու արտօնեցին որ անցնիմ։ Ազատած էի։ Եւ երբ ուրիշ շոգեկառք մը առի Վիեննա հասնելու համար, առաջին գործս եղաւ մտնել ճաշարան-վակոնը։ Այդ միջոցին ահաւոր երազէ մը արթնցածի պէս էի. ամբողջ մարմինս քրտնած էր։ մէկէն ամբողջովին թեթեւցայ. ջիղերս խաղաղեցան, ինքզինքս գտայ եւ առիւծի ախորժակս բացուեցաւ։ Սիկարէթ մը վառեցի եւ դարձեալ միտքս գնաց խեղճ Հեր Սաքին տունը։

Անշուշտ ոստիկանները վերադարձած են եւ մայր Սաքը անոնց ի՞նչ բացատրութիւններ տուած է արդեօք։ Ի՞նչ կը-նայ ըսած ըլլալ։ Եթէ Հեր Սաք Լայրցիկի մէջ գտած է Պոլսէն հասնող թուրք ոստիկանները, որոնցմէ առած պիտի ըլլայ լուսանկարս, ի՞նչ հոգեվիճակի մէջ է հիմա արդեօք։ Այս հանելուկներուն լուծումը, կը խորհէի պիտի գըտնեմ Վիեննայի մէջ։ Ա՛լ շոգեկառքը կը սուրա՞ր կամ դանդաղ կ'ընթանար, հոգս չէր։ Ազատ էի եւ ընկերներս ալ պիտի դանէի...

ՎԱՌՆԱՅԻ ՄԷԶ

ԹՈՒՐՔ ԳԱՂՏՆԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԿԸ ՓՈՐՁԵՆ
ԱՐԵՒԱՆԴԵԼ ԶԻՍ

Վիեննա հասնելուս տեղաւորուեցայ սովորական ծանօթ պանդոկս եւ պայուսակներս հոն ձգելէ յետոյ գացի մանկութեանս ընկերներէն ուսանող Ա. Ս. ին, զոր գտայ Քիրխընկասէ փողոցի մէկ սրճարանին մէջ։ Մւծ ուրախու-

թեամբ դէմս վազեց ու գրկեց զիս, յուզումով եւ գուրգուրանքով։ Դէպքին տեղեակ էր թէ թերթերէն եւ թէ Արամէն, եւ օրերէ ի վեր ջղային հետաքրքրութեամբ հետեւած էր գերման եւ աւստրիական թերթերուն, հասկնալու համար մասնաւորաբար թէ ինչ եղած էի ես, եւ անհամբեր կը ըսպասէր վերադարձիս։ Տեղական դրամ չունէի եւ իրմէ քանի մը հարիւր քրոն ուզեցի։

Հիանալի տղայ էր տասնոց չունէր, Պոլսէն սպասած դրամը ուշացած էր, բայց ձեռք դպցուցած չէր թրքական թղթադրամ-ոսկիներուն եւ 10·000 իտալական լիրէթին, զորս ի պահ դրած էի իր մօտ, Պերլին երթալէս առաջ։ Շատ նեղուցցայ որ այդ դրամները չէ դործածած։ Եւ իր սենեակը գացինք, ուր դրամապանակս նոյնութեամբ ինծի վերադարձուց, Գայիանէին քանի մը նամակներուն հետ։ Մաս մը դրամ փոխեցինք եւ գացինք լաւազոյն ճաշարան մը, ուր մեծ ախորժակով պատուական ճաշ մը ըրինք։ Այդ գիշեր պանդոկ չզացի եւ իր սենեակը պառկեցայ։ Զափազանց հետաքրքիր էր տեղեկանալու դէպքի մանրամասնութիւններուն եւ մասնաւորաբար վերջին օրերու պարագաներուս, վախ ու սրտադողերուս, հնարքներուս եւ փախուտիս դրուագին, որոնք տակաւին անծանօթ կը մնային բոլորին համար։ Կլանուած մտիկ կ'ընէր։

Ընկերս իր կարգին յայտնեց թէ Արամն ու Արշակը արդէն մեկնած են Պուլկարիա, իսկ Հրաչը, թեթեւ գործողութեան մը համար փոխադրուած է հիւանդանոց։ Առտուն առաջին գործս եղաւ, հանդարտ մտքով պատասխանել Գայիանէին նամակներուն, որոնք բաւական հին էին, իսկ վերջինով դժգոհութիւն կը յայտնէր, զինք անպատասխան թողելուս համար։ Այցելեցի Հրաչին եւ որոշեցինք միասին մեկնիլ Վիեննայէն։ մինչեւ ապաքինումը պիտի սպասէի։ այդ առթիւ իր ատրճանակը յանձնեց ինծի։

Ամէն օր կը հետեւէինք Պերլինի անցուդարձերուն, որոնք դեռ լայն արձագանդ կը գտնէին թերթերուն մէջ։ Թուրք գաղտնի ոստիկաններ հասած եւ գործի անցած էին։ Անակնկալ լուր մըն ալ ա. էջերուն վրայ. — Ոստիկանութիւնը սպաննիշներուն հետքին վրայ է եւ կը փնտոէ երկու

Հոգի: Ամիս մը առաջ ոռւսի նմանող օտարական մը, գերմանացի բարեկամի մը հետ — անունը չէին տար — առաջնակարգ դերձակի մը գացած եւ ձեռք մը հազուստ ապըսպրած էր: Չափը՝ առնելու ատեն, երբ օտարականը բանկոնը կը հանէ, դերձակը անոր տարատին վրայ կը տեսնէ կաշիէ պահպանակի մը մէջ խոչոր մառուզէր ատրճանակ մը: Այդ պահուն դերձակը մտքին բան մը չի կրնար անցնել, եւ կասկած մը չ'ունենար, նկատելով որ զայն ներկայացնող բարեկամը շատ ծանօթ անձ մըն էր: Բայց դերձակը իր կասկածները ոստիկանութեան յայտնելու կ'երթայ այն օրը, երբ յիշեալ ատրճանակին պատկերը կը տեսնէ թերթերուն մէջ — ինչպէս յայտնի է Արամը գէպքին զիշերը իր մառուզէրը նետած էր պարտէդ մը ու ոստիկանութիւնը զտած էր — մանաւանդ երբ կ'անդրադառնայ որ օտարականը հագուստը առնելու չէ դացած, հակառակ փոխարժէքին մեծ մասը վճարած լլալուն:

Ճիշդ էր ոստիկանութիւնը մեր հետքին վրայ էր բայց շատ ուշ: Տարուեցայ խորհենու, որ իրաւունք ունէի մտահոգուելու Լայքցիկէն Ֆիկին Սաքին զրկուած հեռազրին պարունակութենէն: Երբ Հեր Սաք անպայման կը փափաքէր որ իրեն սպասեմ, ուրեմն մտաղիր էր հետո խօսիլ Արամի մասին եւ ստուզել անոր ինքնութիւնը: Ու կծիկը պիտի քակուէր եւ ես արդէն իրենց ամիին մէջն էի իսկ անակընէլ լ փախուստ տունէն, արդէն հիմնաւորած պիտի ըլլար վերջին պահուն ունեցած կասկածները: Խեղճ Հեր Սաք, ով գիտէ ինչ դժնդակ կացութեան մէջ էր այդ օրերուն: Անջուշտ բացած են պայուսակներս եւ զտած են միայն հին թերթեր, հին կօչիկներ եւ իտալական Պորսալինօ գլխարկ մը: Ով գիտէ ինչքան կատղած փրփրած է միամիտ բարեկամս Խորհի՛, ամիսներով մնացած էի իր տունը իբրև տան տղայ, անինայ ծախսած էի մեծահարուստի պէս, անփորձ ու մանկամիտ երեւնալով մէշտ, ատրճանակին հետ խաղարով եւ սառսափի մատնելով զիրենք, միշտ ժպտուն: ու սիրալիր, վերջին օրերուն, հսկայ ժառանգութեան մը առասպէյն ալ յնրիւրելով եւ անրնդհամ ձգձգելով անցագրիս արծանադրութիւնը, եւ օր մըն առանց

մնաք բարով մ'անգամ ըսելու, փախած էի, բոլորն ալ խաղի բերելով։ Իսկ եթէ թուրք ոստիկանները իրեն ցոյց տըւած են լուսանկարս, անդրադարձած պիտի ըլլար՝ իր գերազրական միամտութեան եւ ապիկարութեան։ Ոչ միայն կեանքիս ապահովութեան, այլ փախուստիս ալ օգնած էր... Խեղճ Հեր Սաք...»

Ա. Ս. Ընկերս թերթերը կը կարդար եւ ես ալ մանրամասնութիւններ կուտայի իրեն։ Կեանքս մազի թելէ մը կախուած պիտի ըլլար, եթէ այդ օրն իսկ Պերլինէն մեկնած չըլլայի։ Անխոհեմ Արամ, ի՞նչ հարկ անպայման ծանօթանալ Հեր Սաքին հետ եւ զայն խառնել գործին։ Ինչ հարկ, չափ առնելու կամ փորձի օրը անպայման ատրճանակով երթալ դերձակին։ Բայց մեր անթիւ նահատակներուն ոգին, Արամին հրեշտակն ու իմ Թալիսմանս փրկած էին մեզ։ Ա. Ս.-ին հետ վաղեցինք հիւանդանոց, Հրաչին տեղեկութիւններ տարու համար։ Ապշահար մնացած էր եւ երեսս կը նայէր։

1922 Յունիս 1ին Հրաչին հետ ճամբայ ելանք դէոլի Պուլկարիա։ Ան Ֆիլիպէ զնաց, իսկ ես քանի մը օր հանգիստ ընելու նպատակով գացի Վառնա, ուր հայկական հիւպատոսարանէն նոր անցադիր մը պիտի առնէի, նոր անուն մականունով մը ճամբորդելու համար։ Որոշած էի անպատճառ Պոլիս վերադառնալ, երազներս իրականացնելու համար։

Իջայ 0թէլ Պալքան, ուր առանձին սենեակ չգտայ։ Ամառ էր եւ Վառնա ոչ միայն Պուլկարներուն, այլ եւ Արեւելեան Եւրոպայի դրօսաշրջիկներուն նախասիրած օդափոխութեան վայրն էր, խազաղ եւ անազմուկ եւ գեղեցիկ ծովափով։ Պանդոկները խճողուած էին։ Հետեւաբար երկու անկողիննոց սենեակ մը ցոյց տուին ինծի. միւս անկողինը տրամադրուած էր թուրք վաճառականի մը։ Ի՞նչ հանդիպում, թուրքի մը հետ սենեկակից։ Մարդուն հետքանի մը խօսք փոխանակեցինք եւ յայտնեցի թէ զպրոցական եմ ու կուղամ վիեննայէն։ իսկ մարդը առեւտուր կ'ընէր Պուլկարիոյ հետ։

Ածիլուեցայ, լուացուեցայ եւ իջայ վար ու պանդոկի

Քովի «Երդեցիկ սրճարան»ը մտայ, սեղան մը պրաւեցի, ձաւշեցի եւ մէկ երկու գոնեաք պարպեցի, եւ հատ մը եւս ապըսպրեցի։ Նուազախումբ մը զուարթ եղանակներ կր նրւագէր եւ երիտասարդ զոյցէր կ'երգէին ու կր պարէին Ամէն ոք, գլուխը տաքցած, «ՔչյՓ» կ'բնէր ու ես ալ կր զուարձանայի եւ մասնակից էի բոլորին ուրախութեան, անհոգ զուարթ։

Վերջին գաւաթս պարպելու վրայ էի և կը պատրաստըւէի ոտքի ելլել պանդոկ վերադառնալու համար, երբ քաղաքային տարազով մէկը մօտեցաւ ինձի ինքինքն երկայացուց իբրեւ գաղտնի ոստիկան եւ ինդրեց ինձմէ որ իբեն հետեւիմ մինչեւ պահականոց, թեթեւ հարցուփորձի մը համար։

Սթափեցայ. ապահովութեան մէջ կը նկատէի ինքինքըս, մինչդեռ վտանգը չէր հեռացած երեւի, խորհեցայ անմիջապէս։ Նոր հասած էի Պուլկարիա, և որեւէ յանցունք չէի զործած, որպէսզի ոստիկանութեան հետ զործ մը ունենամ։ Մարդուն երեսը նայեցայ. մօտենալու եղանակը անխորժ գտայ եւ կասկածելի. թրքութիւն կր հոտէր. քաղաքավարական այդ ձեւերուն ծանօթ էի եւ այդ եղանակով բռնած ու ձերբակալած էին մեր մեծ ընկերներն ու մտաւորականները եւ անվերադարձ տարած էին դանոնք։ Մինչ այդ, երեք-չորս հոգի եւս երեւան եկան ու զիս պաշարեցին։ Ալ յստակ էր ինձի համար. եկած էին դիս առեւանդելու...

— Սպասեցէք ըսի, զոնեաքը խմեմ, դրամր վճարեմ... կ'երթանք...

Եւ շուրջս աչք մը պտտցուցի, Հայ մարդ մը կամ համազգեստաւոր ոստիկան մը զտնելու յոյսով. ի զուր էր. անծանօթ վայր մը եւ անծանօթ երկիր մը եւ անծանօթ յաճախորդներ բոլորովին։ Բարեբախտարար դէնք ունէի. Հրաչը իր ատրճանակը ինձի տուած էր, անակնկալ պարպայի մը ինքնապաշտպանութեան միջոց մը ունենալու համար։ Եւ անակնկալը հասած էր։ Անծայն ոտքի ելայ կոնակս բեմին տուի, շուրջս նայեցայ եւ յանկարծ մարդոց գառնակով զոչեցի։

— Ո՞վ էք դուք եւ ի՞նչ կ'ուզէք ինձմէ... ձեր ինքնութեան թուղթերը ցոյց տուէք...

— Մենք պուլկար ոստիկաններ ենք, լսին միաբերան եւ փորձեցին զիս բռնել տանիլ դուրս:

Կացութիւնը կը ծանրանար. այդքան մեծ վտանգներէ ազատելէ վերջ այս անակնկալ փորձանքին հանդիպիլ մշտքէս չէր անցած: Եթէ տեղի տայի, կորստեան օրս էր, զիս պիտի տանէին Պոլիս կամ Անատոլու եւ հետքս անդամ կորսրւած պիտի ըլլար: Ո՞վ պիտի իմանար եւ ո՞վ որու: Քաֆէի «Երգեցիկ»ին նուազախոմբը աւելի ոգեւորուած էր, աղջիկ տղայ կը շարունակէին պարել ու երգել եւ հտպիտ մըն ալ միմոսութիւններ կ'ընէր: Սրահը կը թնդար ծիծաղելով, քահքահներով եւ աղմուկով Ոչ ոք տակաւին մեզմով կը զբաղէր Բայց այն պահուն երբ այդ մարդիկներէն մին ձեռքը ուսիս գնելով կը ջանար զիս գուրս քաշել, ատրճանակս հանեցի եւ միւս ձեռքով այնքան ուժգին հրեցի այդ մարդը, որ քայլ մը անդին գետին ինկաւ. յետոյ ատրճանակս ուղղելով անոնց զոչեցի: —

— Զենքերը վե՛ր... եթէ ոչ, բոլորդ ալ շանսատակ կ'ընեմ...

Սրահը մէկ ակնթարթի մէջ քարացաւ կարծես. մարդիկը յանկարծակի եկած, ապշահար ինծի նայեցան: Շուրջանակի աչք մը պտտցուցի եւ աւելի մօտեցայ բեմի երդչուհներուն. Թուրքերուն բոլորին ձեռքերը վեր էին: Կանչեցի զրուարանին տէրը եւ խնդրեցի որ ոստիկան մը կանչէ, ու իրեն ըսի թէ այս մարդիկը գող ու աւազակներ են: Համազգեստաւոր ոստիկան մը շուտով հասաւ. բայց ես պահանջեցի որ ոստիկանապետ մը կանչեն քանի մը ոստիկաններով Զրուարանին մէջ նուազ ու աղմուկ գագրած էր, երբ ոստիկանապետ մը ոստիկաններով ներս մտաւ: Ամորճանակս յանձնեցի քոմիսէրին եւ քովը կեցայ, չափով մը ապահովուած զգալով Պաշտօնատարը զարմացումով մէյ մը ինծի կը նայէր, մէյ մը անոնց եւ հարցուց թէ ինչ է պատահէր:

Մարդիկը իրենց պատմութիւնը առաջուրնէ հիւսած էին. բայց խնդրեցին ոստիկանապետէն դուրս երևէլ: Ամէն-

քըս մէկ գացինք մեր պանդոկը եւ իմ սենեակս մտանք։ Անոնք հանեցին իրենց ինքնութեան թուղթերը եւ ցոյց տուին։ Բոլորն ալ թուրք զաղտնի ոստիկանութեան բաժնին կը պատկանէին։

— Է, լաւ, ինչ կ'ուզէք այս տղայէն, հարցուց ոստիկանապետը։

— Շատ կարեւոր է... այս տղան պէտք է Պոլիս վերադարձնենք։ Քանի մը օր առաջ գիշերանց մեծ աւազակութիւն մը ըրած է... 100,000 ոսկի գողցած ու փախած է, դրամատէրը մահացու կերպով վիրաւորելէ եւ պահապանն ալ սպաննելէ վերջ։ Դրամատէրը հիւանդանոց փոխադըրուած է եւ այս տղուն անունը տուաւ. արդէն անձամբ ալ կը ճանչնայ. պիտի տանինք ինքնութիւնը ստուգելու... եթէ յանցաւոր չէ ազատ պիտի արձակենք։

Ոստիկանապետը մասամբ համոզուած այս ճարտարօրէն հիւսուած պատմութեան, անցագիրս հարցուց։ Դժբախտաբար քովս չէր. հայկական հիւպատոսարանը ղրկած էի նոր մը առնելու համար։ Պայուսակներս բացին եւ զաղտնի մէկ խորչէն գտան գեղեցիկ դաշոյն մը, զոր Արշակէն առած էի Պերլինի մէջ։ Գրպաններս խուզարկեցին 500 ոսկի ելաւ իտալական լիրէթներու եւ պուլկարական լեվաներու տրցակի մը հետ։ Յետոյ գտան Հռոմի, Վիեննայի եւ Պերլինի փողոցներու քարտէզներ։ Ոստիկանապետը զարմացումով երեսս նայեցաւ ու հարցուց։

— Անունդ ի՞նչ է...

— Սուրէն, պատասխանեցի։

— Ոչ, ոչ, գոչեց թուրքերէն մին... անոր անունը Արշակ է... ճեւեննէմ Արշակ... Գանիլ Գաթիլ Արշակ... սարսափելի անուններ ունի... չտեսա՞ք, քիչ մնաց բոլորս ալ սպաննէր. վտանգաւոր տղայ է... գուք մեզի տուէք, ահաւասիկ մեր պաշտօնաթուղթերը... ստացագիրը կը յանձնենք ձեզի, ահաւասիկ։

Ոստիկանապետը անդամ մըն ալ երեսս նայեցաւ. արտայայտութենէն հասկցայ որ համոզուած չէր «Գանիլ Գաթիլ» մը ըլլալուս. սակայն ըսաւ.

— Ճար չունիմ... քեզ պիտի յանձնեմ... .

— Բայց ես Պոլսէն չեմ գար, Վիեննայէն կուգամ...

— Փաստ չունիս եւ անցագիր ալ չունիս... չեմ կրնար խօսքիդ հաւատալ. յետոյ ուսանող եմ կ'ըսես, այսքան դրամ, ատրճանակ, դաշոյն ի՞նչ գործ ունին քովդ... Կը ցաւիմ, բայց քեզ պիտի յանձնեմ...

Մինչ այդ, թուրք ոստիկաններէն մին իր մէկ ընկերոջ բաներ մը փսփսաց. անիկա փութաց վար իջնել, հաւանաբար զիս տանելու պատրաստութեան համար... Միւսներուն դէմքերը գոհունակութիւն կ'արտայայտէին արդէն...

Ոստիկանապետը վրայ բերաւ.— Եթէ Պոլսոյ այդ դէպքը չպատահէր, թուրք ոստիկանութիւնը ի՞նչ գործ պիտի ունենար քեզի հնտ... ինչո՞ւ հինգ հոգի դրկէին հոս...

— Զիս Պոլիս տանելու համար նախ պէտք է արտօնութիւն առնեն Ներքին Գործոց Նախարարութենէն. այդ պաշտօնական դործողութիւնը կատարած են: Եւ չեշտակի ոստիկանապետին երեսին նայելով, հարցուցի.— Տեսա՞ք թուղթերը... ճի՞շդ են...

— Անպիտանը ժամանակ շահիւ կ'ուզէ, ընդմիջեց թուրք ոստիկան մը. միակ վկան մահամերձ է եւ եթէ մեռնի, զինքը դատելու փաստ պիտի չունենանք: Ուրիշ անզամ ալ ասանկ բաներ ըրած է. չէք գիտեր որքան խորամանկ է... նայէ՛, նայէ՛, ինչեր ալ գիտէ, այս անզամ ալ չի կըրնար մեզ խարել եւ մանաւանդ պուլկար բարձրաստիճան պաշտօնատար մը, աւելցուց, փայփայելու համար ոստիկանապետին ինքնասիրութիւնը:

— Այո, այո, ըսաւ ոստիկանապետը, պիտի յանձնեմ քեզ, եթէ յանցանք չունիս, արդէն ազատ պիտի արձակեն...

— Նատ լաւ, ըսի, ուրեմն հայկական հիւպատոսարանը երթանք անցագիրս առնելու. վերջապէս Հայ մը թող եղելութեան տեղեակ դառնայ...

— Ժամանակ չկայ, ժամանակ չկայ, կը պոռային թուրքերը միաբերան:

Ճարս հատած էր, պիտի տանէին զիս. ոստիկանապետը բոլորովին թուղած էր. արդէն թուրքերը երբեմն զայն անկիւն մը տանելով բաներ մը կը փսփսային, հաւանաբար դրամական մեծ խոստումներ կ'ընէին:

Այդ պահուն պանդոկապետն ալ եկաւ ու սենեակին վարձքը ուզեց : Առտուան ժամը երկուքին մօտ էր . սենեկակից թուրք վաճառականը ապշահար երեսս կը նայէր եւ յանկարծ ըսաւ .

— Եղբայր, սա ինչ սարսափելի փորձանքի մը հետ պիտի զիշերեմ եղեր...

— Առտուն գլուխդ կտրուած պիտի ըլլար, վրայ տըւաւ թուրք ոստիկան մը :

Այդ ծանր կացութեանս մէջ այդ մէկ հատիկ խօսքը զայրոյթս գրգռեց եւ հազիւ ինքզինքս զսպեցի, այդ անզգամ լիրրը չապտակելու համար : Բայց ինքզինքս կորսնցնելու ատենը չէր . անկարելի էր փախուստի վրայ խորհիլ : Թուրք եւ պուլկար տասնեակ մը ոստիկան շուրջս կեցած էին եւ վարն ալ հետաքրքիրներու մեծ բազմութիւն : Գիտէին որ պանդոկէն ներս բաներ մը կը դառնան, բայց թէ ինչ... Փորձեցի պատուհան մը վազել Հայ մը գոնէ գտնելու յոյտով, թող չտուին :

— Ինքզինքդ վար պիտի նետես... մենք քեզի պէտք ունինք, հարիւր հազարը գտնելու համար :

Ոստիկանապետին երեսը նայեցայ եւ յուսահատի շեշտով մը ըսի .

— Ուրեմն թող պիտի տա՞ս որ թուրքերը առնեն տանին զիս...

— Ուրիշ միջոց չունիմ, ըսաւ . ամէն ինչ պաշտօնական է . վաղը այս թուղթերը կը զրկեմ նախարարութիւն . հոն ալ նոյն բանը պիտի ընեն . քանի որ Պոլսոյ մէջ քեզ իրրեւ ոճրադործ կը փնտուեն, անոնք ալ պիտի յանձնեն...

— Ոչ ըսի, օրէնքը այդպէս չէ . նախ պէտք է քննեն թուղթերս եւ եթէ իրենց պնդումը հիմ ունենայ, թող տանին . իսկ դուն այդ բանը ընելու հնարաւորութիւն չունիս այս պահուս . պաշտօնատուները գոց են : Արդէն թուրք ոստիկաններն ալ դիտմամբ այս ժամերուն սպասեցին, որպէսզի աճապարանքի բերեն ձեզ, միջոց չունենաք ինքնութիւնս հաստատելու եւ դիւլութեամբ զիս յանձնէք : Բայց ձեզի ըսեմ որ վաղը մեծ պատասխանատութեան պիտի ենթարկուիք եւ պիտի զղաք...

Ոստիկանապետը քիչ մը թուցաւ, իսկ թուրքերուն գոյնը նետեց. միայն անոնցմէ մին ըսաւ.

— Ժամանակ չունինք պարոն քոմիսէր... ստիպուած պիտի ըլլանք օդանաւով Պոլիս տանիլ:

Ոստիկանապետը ինծի դարձաւ ու ըսաւ.— Բան մը չեմ կրնար ընել, ստիպուած եմ քեզ յանձնել:

Միւսները ուրախութեամբ կը մօտենային երկաթէ ձեռնակապը դաստակիս անցնելու նպատակով, երբ հինգ վայրկեանի առանձին տեսակցութիւն մը խնդրեցի ոստիկանապետէն:

— Շատ լաւ, եկուր նայինք, ինչ ունիս ըսելիք:

Սենեակին մէկ անկիւնը քաշուելու վրայ էինք, երբ թուրք ոստիկան մը, իր թրքութիւնը չկրցաւ ծածկել, թեւէս քաշեց ու փորձեց բռնի տանիլ գոչելով.— Ա'լ երկար ըրիր, քալէ նայինք...

— Քեզ նման չունին չեմ պատախաներ անգամ, ես ոստիկանապետին հետ կը խօսիմ...

— Ճանըմ, գոչեց բարկութեամբ թուրք ոստիկանը, «պօչ» խօսքերէն վազ անցէք... տուէք տանիմ...

Ոստիկանապետը ինքզինք անպատուուած նկատելով բարկացաւ: Ի զուր ջանաց չքմեղանք յայտնել, թէ խօսքը իրեն համար չէ: Պուլկար պաշտօնատարը հաւանեցաւ որ առանձինն խօսինք:

— Ինչո՞ւ կը վախնաք մեր առանձին խօսակցութենէն. Ժամ մըն է ձեզ կը լսեմ. հինգ վայրկեան ուշ մեկնեցէք...

Եւ զիս անկիւն մը տանելով պատուիրեց որ ճշմարտութիւնը ըսեմ իրեն:

Վերջին խաղաթուղթս էր եւ պէտք էր բանայի քաջութեամբ:

— Պարոն ոստիկանապետ, ըսի, ես քաղաքական յանցաւոր եմ...

— Ի՞նչ, վսփսաց, գրեթէ, քաղաքական յանցաւո՞ր...

Եւ սկսայ ամէն բան պատմել: Հոռմի եւ Պերլինի դէպէերը քանի մը խօսքերով: «Պիտի հարցնես թէ այս մարդիկը ուրկէ ուր քեզ գտած ու հետապնդած են: Զեմ գիտեր տակաւին թէ ինչպէս: Միայն աւելցնեմ թէ Պոլսոյ մէջ ալ

զարկած եմ իրենց գաղտնի մէկ ոստիկանապետը, որ հայ էր եւ բաղմաթիւ հայ ընտանիքներու դժբախտութեան եւ կորստեան պատճառ եղած էր։ Ասոնք գիտեն եւ եթէ հիմա անոնց գրպանները խուզարկես, լուսանկարս կրնաս գտնել, թերեւս ալ Ոստիկանութեան Պաշտօնաթերթը, ուր իմ մասիս գրուածքներ կան։ Իրենց այս պատմութիւնը, գողութիւն, աւագակութիւն՝ բոլորովին անհիմն ու յերիւրածոյ են։ Այս սուտը չինած են, զիս Պոլիս տանելու պատրուակ մը գտնելու նպատակով։ Արդ, ես քաղաքական յանցաւոր եմ, եւ կը պատկանիմ Յեղափոխական Կուսակցութեան մը, որ մեր ժողովուրդին ազատագրութեան համար պայքարած է թուրքերուն դէմ, ճիշդ ինչպէս դուք Պուլկարներդ, Մակեդոնացի ձեր եղբայրներուն հետ կոռւած էք Պուլկարիոյ անկախութեան եւ ազատագրութեան համար ու յաջողած էք ձեր հայրենիքը փրկել թրքական լուծէն։

«Թեառյ, չարունակեցի, այս թուրքերը եթէ կ'ուզէին զիս տանիլ, նախ պէտք է ձեզի գային եւ ձեզի հետ միասին տանէին։ Նատ պարզ է որ ձեզմէ գաղտնի կերպով մը կ'ուզէին զիս առեւանգել։ Պարոն ոստիկանապետ, առանց ինքնութիւնս ստուգելու, չէք կրնար զիս ասոնց յանձնել։ Բան մըն ալ կը խնդրեմ ձեզմէ։ Հոս ծանօթ վաճառական մը ունիմ... Ճ. — անուն մականունը տուի — որ զիս հայկական հիւպատոսարանը տարած էր անցագրիս խնդրեց կարգադրելու։ Թող գայ, տեսնուեցէք իրեն հետ»։

Եւ տեսնելով որ թուրքերը սմբածի պէս մնացեր են, աւելցուցի։

— Նայէ, ալ չեն կանչեր... կը կուահեն որ ճշմարտութիւնը կը յայտնեմ ձեզի...։

Ոստիկանապետը երեսս նայեցաւ ու ժպտեցաւ։ Ալ համոզուած էր, առեւանգում էր թուրքերուն պատրաստած խաղը։ Դարձեալ խօսեցայ եւ իրմէ ինդրեցի դրամներս իրմօտ պահել եւ ըսի։

— Մէկ երկու ոստիկան հոս ձգէ, առաւօտուն միասին կ'երթանք, ամէն ինչ կը պարզուի։

Ոստիկանապետը Մակեդոնացի էր եւ մօտիկ բարեկամը վաճառական մեր ընկերոջ Ճ.ին, որ այդ շրջանին կեդրո-

նական Կոմիտէի ատենապետն էր, ինչպէս յաջորդ օրն իսկ պիտի իմանայի: ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ, ՊԱՅՔԱՐ, ԱԶԱՏԱ-ԳՐՈՒԹԻՒՆ բառերը արտասանած միջոցին, աչքերը կը փայլէին: Թերթերուն ալ հետեւած էր եւ տեղեակ էր Հոռմի ու Պերլինի դէպքերուն, որոնք համապատասխան էին իմ պատմածներուս: Կը զգայի որ դատս շահած եմ: Իրաւ ալ յանկարծ դարձաւ թուրքերուն եւ ըսաւ անոնց.

— Քանի մը ժամէն կը լուսնայ. այս գործին մէջ պատասխանատուութիւն չեմ առներ. ոչ կրնամ ձերբակալել, ոչ ալ բանտ տանիլ. ամէնքս ալ հոս կը սպասենք եւ միասին կ'երթանք ոստիկանութեան կեղրոն: Այս տղան հոս Հայ մը կը ճանչնայ. ան ալ կուգայ, անցագիրը կը տեսնենք: Եթէ նախարարութիւնը յարմար տեսնէ դայն յանձնել, կը յանձնէ ձեզի. իր դիտնալիք բանն է... ուրիշ կերպ չեմ կրնար շարժիլ...

Այնքան վճռական շեշտով խօսեցաւ որ թուրքերը ակուանին սեղմած ինծի դարձան եւ մրմուցին: Այդ լուս բապանալիքը օգտագործելով, փսփսացի ոստիկանապետին: — Այս մարդիկը կրնան մեր վրայ յարձակիլ... շատ են եւ վարն ալ մարդ ունին... զգոյշ ըլլալու է...

Ասոր վրայ ոստիկանապետը անմիջապէս հրամայեց իրեն ընկերացող ոստիկան զինուորներուն սուլինները գէնքերուն անցնել: Եւ խստիւ պատուիրեց անոնց թոյլ չտալ ոեւէ մէկու ներս մտնել: - Ոստիկան զինուորները հրամանը կատարեցին եւ արձաններու պէս կեցան: Այդ միջոցին թուրքերէն մէկը ինծի դարձաւ նորէն ու ըսաւ.

— Ըսած էին որ ճարպիկ ես... ասոնք ալ կրցար համողել... բայց կաղը կը տեսնուինք...

Ուշադրութեամբ զննեցի իրենց դէմքերը եւ պատասխանեցի.

— Դուք դիս իրրեւ գող ու ոճրագործ ներկայացուցիք պարոն ոստիկանապետին. բայց զգոյշ եղէք որ ուրիշ անդամ չհանդիպիք ինծի Պուլկարիոյ մէջ կամ որեւէ ուրիշ տեղ: Եւ մասնաւորաբար մատնանշելով այն ոստիկանը, որ մեր վիճաբանութեան ընթացքին սրտնեղելով փորձած էր ձեռքս բռնել ու ձեռնակապը անցնել, ըսի, — Մանաւոնդ

գուն... եւ խնդալով աւելցուցի — էշրէֆ էֆէնտին ի՞նչ
եղաւ... ո՞ւր է... թէ ոչ տեղ մը կը սպասէ ինծի....

Թուրք զաղտնի ոստիկանները գլխիկոր ու կատղած
մեկնեցան : Իսկ սենեկակից թուրքը կը վախնար նոյն սեն-
եակին մէջ պառկելու : Ոստիկանապետը ըսաւ անոր : Ե-
թէ չես ուզեր պառկիլ, զնա փողոց... առ պայուսակիդ —
Եւ մարդը դուրս հանեցին...

Պանդոկապետը անհետացած էր արդէն :

Ոստիկանապետը մեկնելու պահուն կրկին հրաւայից
ոստիկան զինուորներուն որ խիստ հսկողութիւն կատարեն
Եւ պատուիրեց զիս առաւօտուն Ոստիկանական կեդրոն տա-
նիլ : Ասոր վրայ ըսի .

— Այս ոստիկանները անբաւական են, եւ պատուհանէն
մատնանիշ ընելով դուրսի բազմութիւնը՝ աւելցացի : —
Թուրքերը շատ մարդիկ ունին հոս...

Ոստիկանապետը պուլկարերէն բաներ մը խօսեցաւ, եւ
ելաւ գնաց, երկու ոստիկան զինուոր ձգելով սենեակիս մէջ :
Ես միշտ պատուհանն էի . շատ շանցած, տեսայ շարք մը
ոստիկաններ որոնք դուրսի բազմութիւնը կը ցըուէին : Եւ
հոն մնացին : Այս տեսնելով անկողնիս վրայ ինկայ հա-
գուստներով եւ մրափ մը քաշեցի : Երբ աչքերս բացի, սեն-
եակիս մէջ գտայ երեք չորս ոստիկանապետներ, մէկը քա-
ղաքային տարալով :

Զանոնք տեսնելով բոլորովին ապահովուեցայ, բայց
դեռ չէի գիտեր թէ ուր պիտի տանին զիս .

— Տղաս, ըսաւ քաղաքային տարազով ոստիկանապետը,
անուշ շեշտով մը, դեռ ժամանակ ունինք, հանգստացիր...

Արշալոյսը բացուելու վրայ էր : Ելայ ածիլուեցայ,
լուացուեցայ եւ շապիկս փոխեցի : Միաժամանակ մարդուն
հարցուցի թէ ուր պիտի տանին զիս : — Անհոգ եղիր... ը-
սաւ ժպտելով... մեզի պիտի տանինք...

Նորէն պատուհան դացի . ինչ տեսնեմ . բազմութիւն մը
ոստիկաններու եւ հրշէջ գունդէն համազգեստաւոր անձեր :
Իսկ գիշերուան Մակեդոնացի ոստիկանապետը երկու ոստի-
կաններով հսաւ ու շիտակ սենեակս ելաւ : Կատակելով
հարցուց . — Լաւ մը քնացա՞ր : — Այո, պատասխանեցի :

Յետոյ ամէնքս իջանք ու ամէն կողմէ ոստիկաններով եւ դադտնի ոստիկաններով շըջապատուած քալեցինք դէպի Ոստիկանութեան Կեդրոն։ Բաղմութեան կը հայէի եւ կը տեսնէի դէմքեր, որոնք թուրք կը հոտէին։ բայց իմ մարդիկս մէջանդ չկային։

Ոստիկանութեան Կեդրոնին մէջ ինչ ուսնեմ։ Մեր ընկերներէն ձ.ը եւ քանի մը անձեր արդ, ո՞ն հասած էին եւ կր սպասէին։ Համբուրութեցանք բոլորէն ալ դէմքերը ուրախութենէ կը ճառագայթէին։ Դրամներս եւ ատրճանակս անդամ ինծի տուին։ Մակեդոնացի ոստիկանապետը, կարդ մը բաներ ըսելէ վերջ, նոյնպէս մօտեցաւ ու զիս համբուրեց ու կատակելով ըսաւ։ Մարդ չզարնես հա՞...

Մենք ամէնքս ալ բաւական մը սպասեցինք թուրքերուն որոնք բնաւ չերեւցան։ Ձ.ը մեղ բոլորս, ոստիկանները որոնք զիշերը անքուն մնացած էին, նախաճաշի տարաւ։ Վերադարձին կրկին սպասեցինք։ Ոչ մէկ թուրք մէջտեղ ելաւ։ Նախաճաշի սեղանին վրայ ոստիկանապետը յայտնեց որ այս տղան չենք կրնար պաշտպանել կամ ամէն օր ջոկատ մը զինուոր տրամադրել, հետեւաբար տեղ մը երթալու է երեք օրէն պէտք է դուրս ելլէ։ Ձ.ը պատասխանեց։

— Ինծի յանձնեցէք . . . այդ գործը . . . ես կը կարգադրեմ . . .

Եւ միասին, դարձեալ քանի մը ոստիկաններու ընկերակցութեամբ, զացինք պանդոկ, գոյքերս առինք եւ ձ.ին որոշած մէկ տունը մեկնեցանք կառքով։

Իմ բարեկամ Մակեդոնացի ոստիկանապետին հետ, դիշերը դրաւի բռնուած էի թէ թուրքերը բնաւ ալ պիտի չերեւան եւ գրաւը շահած էի։ Թէեւ ինք գրաւը կորսնցուցած էր, բայց չափազանց ուրախ էր որ ես ազատած եմ . . .

— Ինչ սարսափելի սխալ մը ըրած պիտի ըլլայի, եթէ տղան յանձնէի . . . մինչեւ կեանքիս վերջը պիտի տառապէի . . .

Երեք օր ձ.ին ցոյց տուած գաղտնի տան մէջ մնալէ վերջ, մեկնեցայ Հիսարի ջերմուկները, ուր 15 օր հանգըստանալէ վերջ անցայ Ռումանիա։ Հոն եկան զիս գտան Հ.ը եւ Արշակը։ Շատ հաճելի ժամանակ անցուցինք։ Հիսարի

ճամբուն վրայ մեր ընկեր ծ.ը պատմեց իր բարեկամ ոստիկանապետին տպաւրութիւնն ու այդ գիշերուան հողեկան տագնապը: Մարդը զարմացած էր թէ ինչպէս ամենանեղ րոպէներուն, առանց պաղարիւս կորսնցնելու, յարմար պատասխան մը գտած էի իր նեղացուցիչ հարցումներուն եւ փաստարկութիւններուն եւ ինչպէս ի վերջոյ դինաթափ եղած էր: Ու անընդհատ կրկնած էր.

— Լաւ որ համոզուեցայ... Լաւ որ համոզուեցայ... ի՞նչ ծանր ու անդարմաննելի սխալ մը զործած պիտի ըլլալի, եթէ այդ տղան թուրքերուն յանձնած ըլլայի... կեանքիս մինչեւ վերջը խղճի խայթ պիտի ունենայի եւ պիտի տանջուէի...

Ճամբան ընկեր ծ. հետաքրքրական պարագայ մը պատմեց: Պուլկար ոստիկանութիւնը հրամանազիր մը հանած է թուրք գաղտնի ոստիկանները բռնելու եւ հարցաքննելու համար: Նկատելով որ անոնք սուտ ու սխալ տեղեկութիւններով փորձած էին առեւանդել հայ երիտասարդ մը եւ մանաւանդ ինքզինքնին ներկայացուցած էին իրրեւ պուլկար գաղտնի ոստիկան: Դժբախտաբար պուլկար ոստիկանապետը այդ գիշերուան երկար հարցուփորձերու, չփոթութեան եւ ջղայնութեան մէջ, մոռցած էր առնել թուրքերուն անունները եւ անոնց թուղթերը: Միայն Շեվքէթ Պէյ անունը գիտէինք, ատ ալ խօսակցութեան ընթացքին լսած էի երբ փորձած էր զիս բռնել ու դաստակիս ձեռնակապ անցնել:

Ընկեր ծ.ին պատմութենէն յայտնի եղաւ որ պուլկար ոստիկանապետը զիս վկայութեան պիտի կանչէր, թուրք գաղտնի ոստիկանները բռնելու պարագային: Հարցաքննութեան միջոցին ներկայութիւնս անհրաժեշտ գտած էին: Սակայն ես, ինչպէս ոստիկանապետին հետ զրաւի բռնուած ու շահած էի, բոլորովին վստահ էի թէ թուրք ոստիկանները ալ բնաւ մէջտեղ պիտի չելլէին եւ չելան, Պոլիս փախչելով, հաւանաբարար: Պուլկար ոստիկանութիւնը անհանդուրժելի գտած էր թուրքերուն այդ յանդգնութիւնը եւ հաշիւ պիտի պահանջէր: Իսկ թուրքերը ոչ միայն վախցած էին այդ հացուետուութենէն, այլ եւ մեր ահարեկիչ ընկերներէն, որոնք այդ օրերուն կը հասնէին Պուլկարիա...

Պուլկար ոստիկանութիւնը, մեկնումէս առաջ շարք մը թուղթեր ստորագրել տուաւ ինծի: Բայց թէ ինչ եղաւ ոստիկանութեան հետապնդումին կամ քննութեան արդիւնքը, երբեք չգիտցանք:

ՎԵՐԱԴԱՐՁ ՊՈԼԻԱ

ՎԵՐՁՆԱԿԱՆ ՄԵԿՆՈՒՄ ՊՈԼՍԻՆ ՓԱՐԻԶ ԵՒ ԱՄԵՐԻԿԱ

1922 ՅՈՒՆԻՒՄ.— Տեղացի ընկերներուն թելադրութեամբ եւ կարգադրութեամբ, քիչ մը աւելի մնացի Պուլկարիա, հակառակ ինծի տրուած երեք օրուան պայմանաժամին: Եւ յանձնարարեցին երթալ երկրին լաւագոյն ամառանոցներէն Հիսար, խաղաղ բնութեան եւ հանքային ջուրերու մէջ հանգստանալու եւ կազդուրուելու համար: Եւ որպէսսի մինակ չմնամ, ինծի ընկերացաւ իզմիրի Առաջնորդ Դուրեան Սրբազան, որ այդ շրջանին Պուլկարիա կը գտնուէր եւ նոյնպէս մտադրութիւն ունէր ջերմուկ երթալու: Մեր ծախքերը ամբողջ հոգացած էր ընկեր Ճ.:

Թանկապին էր ինծի համար այդ պատեհութիւնը: Յոգնած ու ջղային վիճակ մը ունէի. լեռնային սքանչելի վայր մըն էր Հիսար, ուր կառքով հասանք չորս-հինգ ժամ զառիվերներ կտրելէ եւ կաղնիներու ու թաւ մացառուտներու մէջէն, եւ նեղ ու ոլորապտոյտ ճամբաներէ անցնելէ վերջ: Պատիկ գիւղ մըն էր, միակ ներկայանալի պանդոկով մը, որուն պուլկար տէրը եւ 17 ամեայ գիրուկ աղջիկը բոլոր գործերը կը կատարէին փութկոտութեամբ եւ զուարթութեամբ:

Ամբողջ Հիսարը վարդ կը բուրէր. մերձակայքը երկու հրեայ ընկերներ վարդի իւղի գործարան մը կը բանեցնէին եւ աշխարհի զանազան մասերուն հետ առեւտուր կ'ընէին. ունէին քանի մը բանուոր, որոնք կը ընակէին տնակներու մէջ: Պանդոկին մէջ մեզմէ դատ երկու երեք հոգի կային միայն: Այնպէս որ ջերմուկները մեզի մնացած էին: Կեանքըն ալ զարմանալի կերպով աժան էր. գառնուկ մը կարելի էր գնել թրքական տաս դահեկանով. խորովածը մեր սովո-

բական ամենօրեայ կերակուրն էր : Կը յիշեմ որ տասնըհինգ օրուայ ընթացքին , Հազիւ տասնըհինգ տոլար ծախսած էի , Հիւրասիրելով ընկեր ու այցելուներ : Քանի մը օր վերջ Հասան նաեւ Հրաչը , Արամն ու Արշակը , որոնց հետ շատ Հաճելի ժամեր ապրեցանք եւ բոլոր ալ լաւ մը Հանգստացանք :

Հիանալի բնութիւնը , առողջարար օդն ու ջուրերը , խաղաղութիւնը ու հանդարտութիւնը բարերար ազդեցութիւն ըրին եւ կարճ ատենուան մէջ կաղդուրուեցայ ու բոլորովին նոր մարդ մը դարձած էի . Ջիղերս հանդարտեցան ու միակ մտածում մը ունէի այլեւս : Վերադառնալ Պոլիս , Գայիհանէին հետ նշանուիլ , ամուսնանալ եւ մեկնիլ հեռաւոր երկիր մը , հանգիստ ու ապահով ապրելու եւ աշխատելու համար :

Ընկերներս սակայն խոհեմութեան եւ զգուշաւորութեան կը հրաւիրէին զիս . պէտք չէ աչքէ հեռացնէի ձերբակալուելու վտանգը : Թարմ օրինակը կար եւ թուրք ոստիկանութիւնը հանգիստ պիտի չընէր ու պիտի հետապնդէր զիս : Մանաւանդ՝ Պոլիս վերադառնալու մտադրութիւնս անտեղի ու վտանգաւոր կը գտնէին , քանի որ լուրերը իրարուետեւէ կը հասնէին եւ շատ , շատ գէշ էին : Պոլիսը հետզհետէ բայց արագօրէն կը կորսնցնէր միջազգային իր կերպարանքն ու հանգամանքը եւ քեմալական գործականներով կը վիտար , Միլի բանակին յաջորդական յաղթանակներուն պատճառով : Պոլսոյ ստրկացած թուրքերը գլուխ բարձրացուցած էին եւ սպառնալից դարձած , համաձայնական բազմազգի զինուորներուն եւ ծովայիններուն քթին տակ : Գըրաւաման բանակներուն նահանջը այլեւս յայտնի կը դառնար . քանի Հելլէն բանակը ծախորդութիւններ կը կրէր , այնքան Համաձայնական պետութիւններուն տարակարծութիւններն ու վէճերը կը շեշտուէին :

Արդէն զրոյցներ շրջան կ'ընէին թէ Համաձայնականները Պոլիսը Քեմալին յանձննելու վրայ են եւ տեղացի քրիստոնեայ տարրը խուճապի մատնուած է : Ես ալ գիտէի թէ ինչ տանջանքներ եւ ինչ վախճան կը սպասէր ինծի , եթէ թուրքերու ձեռքը անցնէի . որքան ատեն հեռու ըլլայի անոնցմէ եւ ապահով վայր մը , խնդիր չէր կրնար ըլլալ :

غربت شهيدلری آلتی لولدی!

ياد ايلارده دشمن أورك اولدريديك آلتى مىسان



جال باشا مرحوم



سید خلیم باشا مرحوم



طلعت باشا مرحوم



جال هسنى بيك مرحوم باشا كريث مرحوم جوانش خازن مرحوم
 (تابعى) جال باهانىك ارمىنلر طرفىندن دىكى، بولشويكار طرفىندن قىلىپىشىشلىرىنىڭ ئاخانلىدىن
 سەت ايدبىرور - بولجىتىنە (تابعى) ئايىغۇق قانىزىر ئەم سەتى، اوقدورون خىصىدە دىكى، ور طاقىم
 ئۆركەرگە منظما و يېكىيىرىنى نىچىبا اخىاسە فرار ورلىش اولماستىددەر.
 اوچىلە و قوش بولالا منصور جانىتىر و سېلىھىيە، و يېكىيىرىنى كىناھكار
 و حسابىورىكە مىبور اوسلەر يەنادىلرەدە و يەناتىجىشىمەيد ايدلەرلىرى خىرت و لىستە قارشىلارز، قاتىر،
 وطن خانچىسى يەنادىلرەن بىلەن ئۆزۈن كىماھارىنى مەلو ايشىز بىور و هېبسى مظلوم بىر
 وطن خانچىسى سالە كىنەمىن اولبوبورلار. بومىزلىرىكە يەنادىلرلىرى دەخلىن ئېرىم بىكىدر، خەلقەدە و پىچىخ تەلىرى اىقاح ايدلەر اپىن
 اوسلۇنلار، كە ايمىزىدىن بىرچوڭ كۈچۈك بىر قاچ كەنھى اكىلىككە زىلەك خۇغىز، خەزىزە ذەر دەزى دەخلىل
 ئەللىرى. يەنكىس بوجانىزلىرىكە ئالبىي مۇمۇزىدە رەها سىلامت ايجۇن هېمىزىك ائماد اىخىتىن باشقە چەدە
 اوسلامدەن ئەنلىكىنلىرى بىر قات دەما تۇرە ايدبىرور، هەر ئەلەم مەلسەنلىرىكە بوجە اوئەدە بىرىدە بىر قاچ شەقى
 خۇنخوارك انتقامە قىربان كېتىسى دورەننەك آرقۇ خانى بىك باپلاشتىش اوچىتىن بىز سە شە بولىدە.

ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՇՈՒԾ ԵՒ ԹՈՒՐՔ ՄՏՏԱԿՈՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ

Ապրիլեան նզեռնին հանդէպ թուրք մատուց ու մատորականուն թիւնը ամենէն անարդ վերաբերումը ցուցաբերեցին։ Անոնք ոչ միայն չըմբռոստացան ի տես կատարուած շեղասպանութեան, այլ նաև ջանացին արդարացնել քաններորդ դարու մեծաղոյն ջարդարարները։ Գերման մատորականութեան ամենէն փայլուն ներկայացուցիչները ծառացան նացիներու կազմակերպած ջարդերուն դէմ, համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքին թէ պատերազմէն վերջ։

Համաշխարհային Առաջին պատերազմի ընթացքին Գերմանացի Տօքթ. Լեհասկրու եւ այլ գէմքեր զատապարտեցին իրենց կառավարութիւնը, որ հայկական ջարդերու հանդէպ լուր հանդիսատեսի եւ երրեմն ու քաջալերողի դերեին մէջ գտնուած էր։ Թուրք ժողովուրդին մէջէն Տօքթ. Լեհասկրու մը շգտուեցաւ որ զատապարտէր կատարուած ահաւոր ցեղասպանութիւնը։

Թուրք ժողովուրդի ամրող ողբերգութիւնը այս իրողութեան մէջ պէտք է փնտուել։

1922-ին, Պոլսական թերթ մը, ձեմալ Փաշայի սպանութեան առթիւ, Օքտավարակելէ եւոք «Նահատակուած» վեց թուրք զահապետներուն լուսանկարները, գր գրէր։

ՊԱՆԴՈՒԽՏ ՆԱՀԱՏԱԿԱՆԵՐՈՒԻ ԹԻՒԸ ՎԵՑ ԵՂԱԿԻ ՕՏԱՐՈՒԹԵԱՆ ՄԵԶ ԹՇՆԱՄՄԻՒԻՆ ԶԵՒՐԳՈՎ ՍՊԱՆՈՒԸԱԾ ՎԵՑ ԹՈՒՐՔԵՐ

Թայմըզ թերթը ձեմալ Փաշայի ահարեկումը ոչ թէ հայերու՝ այլ բոլշևիկներու կողմէ կատարուած ըլլալու հաւաթականութեան մասին կը զրէ։ Այս հարցի մասին կարելի՞ է հաւատէք ընծայել Թայմըզի զրածիթ։ Եւ արդէն կարեւորք սպանողին անձը չէ, այլ՝ կարգ մը թուրքերու համելապ կանոնաւոր հետեւողականութեամբ եւ իրերայաջորդ կերպավ ոչնչացման վեհու տրուած ըլլալու պարագան։ Իմշակւ կ'ըսէիթք ասկէ առաջ կատարուած նողիալի սպանութիւններու տաքիւ, երէ նոյմիսկ մեր այդ հայրեթակիցները թրբուրեան հանդէպ յանցաւոր եւ հաջուետու րլլան, անոնց օտարուրեան մէջ այսպէս վատօրէն սպանութիւնը նոզկանենվ կը դիմաւորենք։ Այդ ոնրազործները, մեր հայրեթակիցները այդ ծեւով գաւադրաբար սպաննելով՝ անոնց բոլոր մեզերուն քաղութիւն տուիթ եւ զանոնէն վերածեցին ազգին համար զինուած հերոսներու։ Մեր հայրեթակիցներու օսւար եւ քշամի ծեսքերով վատարար ոչնչացումը բոլոր թուրք հայրեթակիցները հոգեապէս պիտի ցնցէ։ Ամէն պարագայի տակ, այս զգուելի ոնիրները զործադրութեամբ պէտք է վըստահ ըլլաթ, որ մեզմէ քանի մը իոզի ոչնչացնելով մեր ուժին եւ վեռակամուրեան հիւլէի շափ վմաս չեն կրնար նասցնել։ ընդհակառակը, այս ոնիրներու շարունակութիւնը մեր մէջ պիտի շեշտէ այն համոզումը որ ապահովուրեան եւ խաղաղուրեան միակ միջոցը մեր միակամ ըլլաթ է։ Ամէն պարագայի տակ, կասկած չունիմէ, որ թուրքերու անարգ ոնքարծներու ոխակալուրեան գոհը գաւանալու վախճանը մօտեցած է։

Բոնուելուս պարագային կացութիւնը խիստ տագնապալի պիտի դառնար նաեւ տեղւոյն Հայութեան համար։ Մեր կուսակցութեան Վերին Մարմինը Պոլիս մուտքս արգիլեց եւ ինծի յանձնարարած էր Եւրոպա անցնիլ։

Հրաչը, Արամն ու Արշակը մեկնեցան եւ ես առանձին մնացի։ Այլեւս Պուլկարիա ալ չէի կրնար մնալ։ Պոլիսը սակայն մտասեւեռումս էր եւ մերինները՝ վերստին տեսնելու փափաքը այնքան բուռն էր, որ զգուշութեան եւ խոհեմութեան բոլոր հրաւէրներն ու պատուիրանները մոռցայ եւ անցայ Քօսթանցա, անկէ գաղտնօրէն Պոլիս երթալու հաստատ որոշումով։ Վերի Մարմնին անդամներէն Ամատունին նամակներով կարգ մը հարցումներ կ'ուղղէր ինծի։ չպատասխանեցի, նախընտրելով հետազային բերանացի զեկուցում տալ իրեն եւ ընկերներուն։

Քօսթանցայի մէջ գտայ Միսաք Թորլաքեանը, Շարաֆեանը եւ կարօ Զարդարեանը, որոնք ամէն ջանք թափեցին հանգիստս ապահովելու եւ զիս ուրախ տրամադրութեան մէջ պահելու համար։ Ոչ մէկ բան աչքիս կ'երեւար սակայն եւ կը փափաքէի օր առաջ Պոլիս վերադառնալ, ու կարգադրութիւններս ընել։

Եւ Օգոստոս 20ին շոգենաւով մեկնեցայ։ Սեւ ծովու վրայ սարսափելի փոթորիկի մը բռնուեցանք. գայլի պէս կ'ոռնար ծովը եւ վիթխարի ալիքներ տակնուվրայ կ'ընէին կամրջակներն ու յարկերը։ Ըսին թէ ալիքները երկու երեք ճամբորդ առած տարած են։ Խցիկիս ճամբորդները կուլային ու կ'աղօթէին։ Յուսահատական պահեր ապրեցանք, ամէն վայրկեան ընկղմելու վտանդին ենթակայ։

Հետեւեալ առաւօտ, կարծես բան մը պատահած չըլլար, խաղաղ ծովով մտանք Վոսփոր։ Պայուսակ չունէի։ Պուլկարիայէն Արշակին հետ պայուսակներս դրկած էի Գայիանէնց, հետեւարար դիւրութեամբ նաւահանգիստ իջայ եւ բաղմութեան խառնուելով անհետացայ։ Գայիանէնք անակնկալի եկան զիս տեսնելով եւ չափազանց ուրախացան։ Յաջորդ օրը, Ամատունիին եւ Նաւասարդեանին հետ երկարօրէն խօսեցանք դէպքերու մասին։ Երկուքն ալ շատ նեղուեցան Պոլիս վերադառնալուս համար ու մեղա-

դրանքներ ըրին։ Յետոյ որոշում տուին, որ անցնիմ Փարիզ, Պուլկարիան եւ Ռումանիան վտանգաւոր գտնելով, վերջին առեւանդմանս փորձին պատճառով։

Պոլսոյ մասին Պուլկարիոյ մէջ մեզի տրուած լուրերն ու տեղեկութիւնները ճիշդ էին մեծ մասով։ Սուլթանի մայրաքաղաքը կերպարանափոխուած էր. նախկին սմբած, տըխուր ու գլխիկոր թուրքերը, դարձած էին խրոխտ, դաժան եւ սպառնալից նայուածքներով կը չափէին անցորդներն ու Համաձայնական դինուրներն անդամ։ Քրիստոնեաները անձկութեան մատնուած եւ արդէն իսկ ինքինքնին անապահով գրութեան մէջ կը նկատէին, հակառակ օտար բաղմատեսակ մարտահաւերու ներկայութեան Վոսփորի եւ Մարմարայի ջուրերուն մէջ։ Զեւական էր անոնց ներկայութիւնը եւ անշուշտ իրենց հպատակներուն պաշտպանութեան համար տակաւին հոն կը մնային։ Եւ թերթերուն լուրերէն ու մեկնաբանութիւններէն յստակ երեւան կուգար, որ Հելլին բանակը իր վերջին յուստահատական կոփւը կը մղէր թուրք Միլլի կոչուած բանակներուն դէմ։

Հայ եւ Յոյն ունեւորները կր ջանային հեռանալ եւ հայկական ու օտար հիւպատոսարաններուն առջեւ խուճապի մատնուած մարդիկ պոչ կը բոնէին, ժամ առաջ վիղա մը ստանալու նպատակով։ Պոլսոյ ըրջակայ քաղաքները ճամբորդութիւնը վտանգաւոր դարձած էր և կը տեղեկանայինք թէ յունական զրաւման շրջաններէն, իզմիթէն, Պանտրիմայէն, Պալլրքէսիրէն, իզմիթէն եւ նոյնիսկ Պուրսայէն Պոլիս զործով ճամբորդող բաղմաթիւ Հայեր նաւերէն զուրս եկած միջոցին իսկ կր ձերբակալուէին, Հելլին բանակին զործակցելու պատրուակին տակ։ Մեր ընկերներն ալ, Վերին Մարմնի անդամներ, ճակատամարտի խմբագիրներ, զործիչներ նոյնպէս պատրաստութիւններ կը տեսնէին, հեռանալու համար։

ՆՇԱՆՏՈՒՔ

1922 ՀՈԿՏԵՄԲԵՐ 1 — Աւելի քան ամիս մըն է Պոլիս
եմ :

Այսօր, Օրթաղիւղ, Գայիանէնց բնակարսնին մէկ փոքր սենեակին մէջ, փոքրիկ կանթեղի մը լոյսին տակ, կատարուեցաւ Գայիանէին եւ իմ նշանախօսութիւնը : Ներկայ էին միայն ընտանիքին անդամները, քոյրս էլիզը եւ ամուսինը Մանուկ Ասլանեան : Արարողութիւնը տեւեց ճիշդ տասը վայրկեան : Մանուկը կ'ածապարէր, Բերա տուն պիտի երթային եւ վտանգաւոր էր ուշ ատեն փողոցը մնալը :

Ամէն օր դէպքեր կը պատահէին եւ քրիստոնեաները մասնաւորաբար մութը չկոխած կը փութային իրենց տուները : Քեմալի բանակները վերջնական յաղթանակը տարած են, ըստ կրենց բացատրութեան, Հելլէն բանակը ծովը թափելով : «Կեավուր» Խզմիրը այրեցին եւ պոլսեցիք սարսափի մէջ են, որ նոյն ճակատաղրին պիտի ենթարկուին : Եւ կամ քեմալական բանակը քաղաք մտած միջոցին պիտի ջարդեն ոչ թուրքեր :

Որոշուած է որ մեկնիմ . բայց տակաւին որեւէ կարգադրութիւն ըրած չեմ : Զիս տագնապեցնող խնդիրը սա է որ ինչ պիտի ըլլայ մերիններուն վիճակը : Նշանածա պիտի մընայ մօրը եւ երկու անչափահաս քոյրերուն հետ : Մեր թաղը մեծ մասամբ թրքանոց է . եւ հոն խոնուած են հազարաւոր գաղթականներ, որոնք տարապերութենէն վերադարձած տեղաւորուած են դէշ աղէկ : Աս ու ան թաղին մէջ ալ ուրիշ հարիւրաւոր եւ հազարաւոր որբեր :

Զանոնք պաշտպանել պէտք էր : Զէնքի դադտնի փոխադրութիւնները նորէն սկսան Դաշնակցութեան Վերին Մարմրնի շնորհիւ . քաղաքը քանի մը շրջաններու բաժնած էին ինքնապաշտպանութեան դիւրութեան համար : Եթէ Համաձայնականները քաշուէին երթային, մեր թաղը կր յանձնըւէր Խոսրով Պապայեանին եւ ինծի . հետեւաբար մեկնումս յետաձուեցաւ : Արդէն ես ալ կր փափաքէի մնալ . այդ դժոխքին մէջ, ինչպէ՞ս հեռանայի . ինչ պիտի ըլլային Գայիանէն եւ ընտանիքը : Ինչ որ ըլլանք միասին ըլլանք,

կը խորհէի: Բայց կեանքն ալ օրէ օր աւելի անտանելի կը դառնար:

Միւլի բանակին յաղթանակներէն գինովցած թուրք ամբոխը ցոյց կ'ընէր, քրիստոնեայ հաստատութեանց վրայ յարձակումներ կը կատարէր ու անցորդներ կը խոշտանգէր: Նոյնիսկ զիշեր մը, Սկիւտարի մէջ զլիստած էին մեր մէկ ընկերը եւ զլուխը փողոց նետած: Համաձայնականները հանդիսատեսի դիրքին մէջն էին: Մեր ղեկալար ընկերներէն ոմանք հեռացան: Մանուկ Ասլաննան մնաց, իսկ Գուրգէն Միխիթարեան մեկնելու կը պատրաստուէր: Խոսրով Պապայեան պնդեց որ ա՛լ չկենամ. բայց նիւթական միջոցներս կը պակսէին:

Հոկտեմբեր 7ին այցելեցի Պատրիարք Տ. Զաւէն Սըրբազանին, իր հրաւէրին վրայ: Յայտնի էր որ կանխաւ խօսուած էր իմ մասին: Սրբազանն ալ շատ նեղուեցաւ որ տակաւին Պոլիս կր մնամ: Անցագիր մը պատրաստել տուաւ ինծի համար Սուրէն Ղազարեան անունով, տոմսակս գնել տուաւ, հինգ հարիւր ոսկի յանձնեց ինծի եւ յանձնարարեց Հոկտեմբեր 10ին չողենաւով մեկնիլ Ֆրանսա: Իր օրհնութիւններուն հետ տուաւ նաեւ երկու յանձնարարական գիրեր, մէկը Փարիզի Պ. Վահան Խօրասաննեանին, միւսը՝ Ամերիկա, Գ. Հաստատութեան:

1922 ՀՈԿՏԵՄԲԵՐ 10.— Ղալաթիոյ քարափը բեռնատար նաւ մը կեցած է. անով պիտի ճամբորդեմ: Քոյրս՝ կլիզր, Մանուկը եւ Գայիհանէնք ողջերթի եկած են: Նաւուկով հինգ վայրկեանէն հասայ ու ելայ վեր: Պահակ ոստիկանը թուղթերս աչքէ անցուց եւ ճամբայ տուաւ: Ներսը պայուսակներս տեղաւորեցի ընկերոջ մը՝ Դաւոյին հետ, որ Հայաստանի մէջ զինուորութիւն ըրած կտրիճ մըն էր եւ պահապանի պէս կը հսկէր վրաս: Անձամբ ամէն կարգադրութիւն ըրաւ՝ բեռնատարին մէկ անկիւնը մաքրեց սրբեց, գետինը թերթեր փոեց եւ անկողնի պէս բան մը պատրաստեց: Նստանք, սպասելով նաւուն մեկնումին: Տասը ժամէն միայն ճամբայ պիտի ելէր. սպասելէն հոգինիս ելաւ:

Կարելի է երեւակայել մեր տագնապն ու բարկութեան չափը, երբ քիչ վերջ եկան հաղորդելու, որ նաւը յաջորդ

առաւօտ ճամբայ պիտի ելլէ : Ինչ ընէինք սակայն . ճար չունէինք : Մեզի ուղեկից ուրիշ ազգակիցներ , անընդհատ կ'երթեւեկէին եւ նաւէն դուրս կ'ելլէին , գնումներ ընելու . խումբ մը կը վերադառնար : Հարցուցինք թէ երթեւեկի ընթացքին դժուարութեան կը հանդիպի՞ն : — Ոչ , պատասխանեցին :

Ասոր վրայ որոշեցի դուրս ելլել եւ ժամու մը չափ Գայիանէնց հանդիպիլ , անակնկալ մը ընելու համար : Դաւոն խոհեմութիւն յանձնարարեց , խնդրեց ու պնդեց , բայց մտիկ չըրի , եւ դուրս ելայ , ոստիկանին յայտնելով որ քանի մը բաներ պիտի գնեմ եւ չուտով կը վերադառնամ : Յետոյ զինք կաշառելու դիտումով աւելցուցի .

— Քանի մը տուփ սիկարէթ առնե՞մ քեզի... կ'ուզե՞ս...

— Գոհ կը մնամ , պատասխանեց , դեռ մէկ երկու ժամ հոս եմ :

Նաւամատոյց ելայ , բայց հայրենակիցներուս ըսածին պէս չէր մնացած կացութիւնը : Ոստիկաններ պաշարումի տակ առած էին քարափը եւ մօտ 100 հոգի հաւաքած կը տանէին մեր հին , համբաւաւոր Վոյվոտայի պահականոցը : Յայտնի էր որ շրջակայ զաւառներէն դարձեալ ճամբորդներ հասած էին Ղալաթիա , ուր կը մօտենային կամ կը խարըսիէին Պանտրմայի , իզմիթի շոգենաւերը : Հայ եւ Յոյն , Մուսթաֆա Քեմալ փաշայի բանակներուն դէմ կոռւած ըլլալու ձրի ամբաստանութեամբ կը ձերբակալուէին : Եւ շատեր տարած էին , անվերադարձ կերպով :

Բնականարար աղատում չունէի եւ ես ալ ինկայ շղթային տակ : Մեղ տարին . սաստիկ անձկութեան մատնուած էի եւ զղջացի անխոհեմութեանս համար : Հապա՞ եթէ ծանօթ զաղտնի ոստիկան մը հանդիպէր . ի՞նչ պիտի ըլլար վիճակս : Մտադրեցի անմիջապէս արտասահման մեկնումս պահել , Հարցուվորձի մը ատեն : Պահականոցին մէջ կարդի կեցանք եւ քոմիսէր մը հարցուվորձի սկսաւ , իսկ մեզ շրջապատող ոստիկաններն ալ ուշադրութեամբ կը զննէին հարցաքըննուղներուն դէմքը : Երբ կարգը ինծի եկաւ , մարդիկը զարմացումով երեսս նայեցան : Ես ալ զարմանք կեղծեցի եւ

Հարցուցի թէ ինձմէ ի՞նչ կ'ուզեն:

— Դուն հոս ի՞նչ գործ ունիս, հարցուց ոստիկանապետը անունդ ի՞նչ է...

— Սամաթիացի եմ, անունս Գրիգոր:

— Հա՞յրդ...

— Մեռած է...

— Բայց ինչ գործ ունէիր քարափը...

— Կը պտտէի:

— Լաւ, անդին կեցիր... սպասէ...

Անդին կեցայ եւ սպասեցի: Այդ միջոցին տեսայ որ ոստիկանապետին սեղանին վրայէն թուղթ մը ինկած է. ծռեցայ, վերցուցի եւ յարգանքով դրի սեղանին վրայ: Քանի մը քայլ անդին կեցող պահակ ոստիկանը տեսաւ յարգալի՛ վարժունքս եւ ժպտեցաւ: Առանց սպասելու, մօտեցայ իրեն, քանի մը բառ մրժուացի եւ հանդարտ քայլերով դուրս ելայ: Ոստիկանը չարգիլեց, կարծելով որ գործողութիւնս լրացած է: Քիչ մը հեռանալէ ետք, արագ քայլերով հասայ քարափի, ոստիկանին խոստացած սիկարէթները, զոր քարափի խանութէ մը գնած էի, յանձնեցի ոստիկանին, նաւակով մը չոգենաւ հասնելէ ետք:

Ցաջորդ առաւօտ ժամը 11ին բեռնատարը ճամբայ ելաւ: Այս անգամ Պոլսէն կը մեկնէի չվերադառնալու հաստատ մտադրութեամբ: Նաւը թրքական ջուրերէն հեռանալէն ետք, ինչպինք բոլորովին ապահով զգացի: Վտանգը անցած էր եւ խառնուեցայ մեր միւս հայրենակիցներուն, որոնք ինծի պէս օտար երկիրներ կը ճամբորդէին, անդամ մըն ալ չվերադառնալու պայմանով: Ես, կը խորհէի, Փարիզէն պիտի անցնիմ Ամերիկա, ուր պիտի հաստատուիմ, նոր կեանք մր սկսելու համար: Ու առաջին գործս պիտի ըլլար Գայիանէնք հոն փոխադրել:

1922 Հոկտեմբեր 21ին հասայ Փարիզ, ուր առաջին գործս եղաւ Պատասխանատու Մարմնին յանձնարարագրերը ներկայացնել Հայաստանի Հսկրապետութեան Պատուիրակութեան, որուն նախագահն էր ընկեր Աւետիս Ահարոնեան: Այնտեղ դտայ ընկեր Ս. Վրացեանն ու ընկեր Ղազարեանը, որոնք զիս վստահեցուցին թէ Ամերիկա մեկնու-



ԱՐԶԱԿԻԻՐ ՇԻՐԱԿԵԱՆ, 1964 Ապրիլին

Ճիս գործը շուտով պիտի կարդաղըն։ Յաջորդ օրն ալ գացի Պատուիրակութեան զրասենեակր, ուր բնկեր Ահարոնեան անսովոր ջերմութեամբ ու համրոյներով զիս ողջագուրեց։ Յայտնեց նաև թէ անցարային գործողութիւնները պիտի կարդաղըուին ու աւելցուց։

— Քանի մը օր Փարիղ մնացիր... Պ. Վահան Խօրասանձեանը կը փափաքի քեզ տեսնել... Զաւէն Սրբազանէն նամակ է ստացած։

Պ. Վահան Խօրասանձեան, արտակարգ բնդունելութիւն մը ըրաւ ինծի։ Մեծատուն Հայը, մեծահողի եւ ազնուական, իր խօսքերով, վարմունքով, եւ նիստ ու կացով, հայրական գուրգուրանքով շրջապատեց զիս։ տարաւ իր բնա-

կած առաջնակարգ պանդոկը, ուր պիտի մնայի մինչեւ Նոյեմբերի վերջ: Պ. Վ. Խօրասանձեան անձամբ ճանչցած էր մեր անմահ նահատակ մտաւրականներուն մեծ մասը եւ կը յուզուէր անոնց անունները տուած ատեն իսկ: Զէր հաւատար, որ թուրքէն աւելի վայրենի ու գազան ցեղ մը երբեւիցէ աշխարհ եկած ըլլայ: Ինչպէ՞ս կարելի էր սպաննել այդ հանճարեղ մարդիկը, որոնք երկրին այդքան ծառայութիւններ մատուցած էին: Ինչպէ՞ս կարելի էր այդքան վայրագութեամբ եւ առանց ամենափոքր խղճահարութեան, կոտորել բարի, աշխատասէր ու քրիստոնեայ ժողովուրդ մը: Զէր մոռցած, չէր կրնար մոռնալ ու չէր կրնար ներել: Եւ կը միսիթարուէր, լսելով շարաշար սատակումը թուրք հրէշային ջարդարարներուն, հայ տղոց՝ իր հարազատներուն զնդակներուն տակ: Իր անմոռանալի թանկագին բարեկամներուն եւ սիրելիներուն վրէժը լուծուած էր եւ աշքերը կը թրջուէին:

Համբաւաւոր հին հայ զերդաստանի զաւակ այդ պահպանողական աղնիւ հայը կը ծափահարէր Յեղափոխական Դաշնակցութիւնը եւ անոր կամաւոր ահարեկիչները: Ամէն միջոց խորհած ու կարգադրութիւններ ըրած էր, որ ես Փարիզի մէջ իշխանափայել կեանք մը անցընեմ: Քանի՛ քանի անդամ պնդեց որ մնամ իր քով եւ միակ փափաքն էր զիստանիլ Պրիւքսէլ կամ Լոնտոն, զործս ու ապակաս ապահովելով: Մերժեցի: Համողելու բոլոր ջանքերը ապարդիմ մնացին: Որոշումս տուած էի. անցնիլ Ամերիկա, որ ինծի համար տիպար, քաղաքակիրթ, ազատութեան եւ արդարութեան միակ երկիրն էր, եւ ուր մտադրած էի անձնական աշխատանքովս ու ճակտիս քրտինքով կեանքս չահիլ եւ դիրք ունենալ: Եւ այդպէս ալ ըրի:

Պարոն Խօրասանձեան զնեց շոգենաւի տոմսակս եւ կարեւոր զումարի չէք մըն ալ յանձնեց ինծի, որպէսզի, ինչպէս այնքան հոգածութեամբ բսաւ, Ամերիկայի մէջ առաջին օրերուս, որեւէ ննդութեան չենթարկուիմ: Մերժեցի, դժուարութեամբ տուաւ: Բաժանման պահուն յուղուեցաւ, զիս նոր ճանչցած օրուան պէս, յաջողութիւններ մաղթեց եւ սա յանձնարարութիւնը ըրաւ.

— Տղաս, Աստուած մի արասցէ, եթէ օր մը նեղութեան մատնուիս, զիս չմոռնաս...

1923 ՕԳՈՍՏՈՒՄ — Ութ ամիսէ ի վեր հոս եմ, Միացեալ Նահանգներ : Կը բնակիմ Նիւ Ճըրզի եւ խաղաղ կեանք մը ունիմ ու վաղուան մտահոգութենէ զերծ եմ : Երեւակայածէս աւելին գտայ հոս : Անսահման ազատութեան եւ ապահովութեան երկիր մը, որուն արժէքն ու մեծութիւնը շատ աւելի շեշտուած կերպով կը տեսնես, երբ մեզի նման կուգաս Արեւելքի յետամնաց, կիսաքաղաքակիրթ, ծոյլ եւ ապիկար ժողովուրդներու մէջէն . եւ նոյնիսկ Եւրոպայէն նոր Աշխարհ եկողը կը գտնէ իրապէս նոր ու դեղեցիկ, չէն ու բարգաւաճ եւ օրէ օր աւելի հսկայաքայլ մեծնալու քնդունակ երկիր մը : Մեր հալածուած ազգակիցները այստեղ գտած են ամենէն հիւրընկալ բնակավայրը եւ գոհունակութեամբ ու առանց վախի կ'աշխատին : Արդարութեան երկիր մը գերազանցապէս եւ հաւասարութեան երկիր եւ օրէնքի տիրապետութեան տիպար Հայրենիքը :

Ամենօրեայ մտմտուքներուս, սրտհատնումներուս, հալածանքի կամ հետապնդումի վախերուս եւ կասկածներուս հետքը չէ մնացած : Դեռ պաշտօնեայ մը, կամ ոստիկան մը չհարցուց թէ ով եմ եւ ինչ եմ կամ ինչ կ'ընեմ : Եւ հին հայրենակիցներս կը հաւաստեն, թէ հարցնող փնտող ալ չպիտի ըլլայ, որքան ատեն քաղաքացի մը կամ օտարական մը յանցանք մը չէ գործած :

Բացարձակ ապահովութեան եւ ազատութեան այս մթնոլորտին մէջ խաղաղօրէն ապրելով, հանդարտ մտքով ու հանգստացած ջիղերով, կը ջանամ անցնող օրերուս գըլ-խաւոր դրուագները նօթ առնել : Տակաւին թարմ են անոնք :

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Էջ

ԱՐԵԱՀԻՒՐ ՇԻՐԱԿԵԱՆԻ ՄԱՍԻՆ ԵՒ ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԸ

Արշաւիր Շիրակեան —

համեստ, կարգապահ, գաղափարական — Ե. Մ.	7
Արշաւիր Շիրակեան — Կ. Սասունի	21
Ապրիլեան Եղեռնը — Եր. Փամպուքեան	25
Հայկական Նիւրէնբերգը — Ս. Վ.	71
Ապրիլեան Եղեռնի ժարտէս	49

«ԿՏԱԿՆ ԷՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒԻՆ»

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ	83
Զինատար եւ սուրհանդակ — Խուզարկութիւն մեր քագսոց տան մէջ — կրակի մկրտութիւն	83
Հանրակառքի տօմսակավաճառ	97
Հայ տոռամաքիկի անդամակցութիւնս	105
Կրակի մկրտութիւն — դաւաճան Վահէ Իհսանի ահարքեկումը	111
Քերչէն Պաքում	137

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ

145

Դէպի Պաքու Խալիլ եւ Էմվէր Փաշաները գտնելու համար — Թիֆլիսի մէջ Արամ Երկանեանի եւ իմ ձերբակալութիւնը — Մետեխի մէջ չարչարանք եւ մեր Փախուստը	
---	--

ԴԱՐՁԵԱԼ ՊՈԼԻՍ

163

Հանդիպում ընկերներու եւ Փայիտանէի հետ — գէպի Մարսիլիա եւ Հռոմ	
--	--

ԱՀԱԲԵԿՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱՅԻՏ ՀԱԼԻՄ ՓԱՇԱՑԻ	174
Մարիա	198
Հելենա	202
Սայիտ Հալիմի վերջին օրը	207
Հելենային եւս հանդիպում	230
Յետադարձ ակնարկ մը	234
ՎԵՐԱԴԱՐՁ ՊՈԼԻՍ, ՍՎԻԼԵՆԿՐԱՏԻ ԵՒ ՊՈՒՐԿԱԶԻ ՃԱՄԲՈՎ	238
Դէքի ՊԵՐԼԻՆ — Երեք ահարեկիչներով եւ երեք գործիչներով ահարեկում Պէհակտուին	248
Շաբիր պէյի եւ Ճեմալ Ազմի փաշայի	259
Պերլիմի մէջ	261
Հետապնդումներ	265
Տնեցիներս	274
Ս.ն զեկուցում կու տայ	280
Հրաչ կը գտնէ եւ ես կը ստուգեմ	284
Արշակ կը մնկնի	292
Արամ կը հանդիպի Պէհակտուինի	302
Ահարեկում — 1922 Ապրիլ 17 — Մեռելոցի օր	316
Հեր Սաք դէպքը կը հաղորդէ ինձի	
ՎԱՌՆԱՑԻ ՄԷՋ ԹՈՒՐՔ ԳԱՂՏՆԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԿԸ ՓՈՐՁԵՆ ԱՌԵՒԱՆԴԵԼ ԶԻՍ	337
ՎԵՐԱԴԱՐՁ ՊՈԼԻՍ — ՎԵՐՁԱԿԱՆ ՄԵԿՆՈՒՄ ՊՈԼԽԵՆ ՓԱՐԻԶ ԵՒ ԱՄԵՐԻԿԱ	352
ՆՇԱՆՏՈՒՔ	358
ԱՊՐԻԼԵԱՆ ԵՎԵՌՆԸ ԵՒ ԹՈՒՐՔ	
ՄՏԱԻՈՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ	354—355

Հանձնված է արտադրության 20-IX-91 թ.: Ստորագրված
է տպագրության՝ 27-IX-91 թ. Չափսը՝ 60x84/16. Թուղթ՝
օֆսեթ: Տպագրություն՝ օֆսեթ, 23 տպ. մամ. Տպաքանակ
10000 Պատվեր 34. Գինը պայմանագրային
կոռպերատիվ «Նավասարդ-1»